



ԱՐԵՎԵԿԻ
ՊԵՏԱԿԱՆ ԹՐԱԴԻԿԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՎՀԱԿԱՐԱՑՄԱՆ ՀՈՐ

ՄԻՒԹՅԱԳՐԱԾ


ԽԱՆՐԱԴՐԱՄ

ԱԶԱԽԵԿԻ ՈՒՐԱԽՄ

ԲԵՐԵՐԵՐ

ԴՐԱՇՎԱԼ

A/604



卷之三

302

ԸՆԵԿԵՐ

ՊԵՏՎԱԿԹԸ ԵՒՐ

1871.12.21. 10.7.1

1871.12.21. 10.7.2

С Е О С У Р Б

Թօէ որ մարդու բնութեան Վրարիչը պէտք է որ
ճանշնայ, վասն զի իր տէրն է. բնական տրարածներն
ալ կը վայլէ որ ճանշնայ, վասն զի անոնց տէրն է:
Ուստի Վ.ստուած ալ աշխարքս ստեղծելէն եռքը, երբ
որ մարդու ամէն բանի տէր ըրաւ նէ, անմիջապէս
ուղելով իմացընել որ ինքը բովանդակ բնութիւնը պի-
տի ճանշնայ, բոլոր կենդանիները ժողվեց բերաւ իր
առջին որ տեսնէ, քննէ, ճանշնայ, ու ամէն մէ-
կուն իր բնութեանը, սովորութեանը, պաշտօնին
կամ կերպարանացը յարմար իրենց անոմներ դնէ:
Վրդ բնական պատմութեան պաշտօնն ալ աս է, այս
ինքն որ չէ թէ մինակ կենդանիները, հապա տընկերն
ու հանքերն ալ ամէն մէկը իր տեղը մէկիկ մէկիկ մեր
առջին կը ժողվէ կը բերէ, ու բնութեան մէջ գտնը-
ւած մարմիններուն բունը մեզի կը պատմէ:

Ի՞նական պատմութեան թանգարանը բովանդակութիւնն է. ուստի ինչ վիճակ որ ունենաս, աշխարհիս որ կողմը որ գըտնը իս, միշտ բնութեան պահանջելիքը չորս գիգառած կը տեսնես։ Ի՞նդարձակ գաշտերու վրայ, թանձը անտառներուն մէջ, բարձր լեռերու գլուխօր, հանգարտ գետերու քով, ու ովկիանոսի ալեկոծ երեսին վրայ քու ուսմանդ նիւթ կը գըտնես։ Աս ընդարձակ թանգարանիս մէջ բնութեան Վրարշապետին անհասանելի իմաստութիւնը, անվախճան բարութիւնն ու անբաւ կարողութիւնը կ'ի-

մանաս, կը գովես՝ ու կը զարմանաս, տեսնելով որ
ամէն բան մէկ որոշ վախճանի մը համնը պոեղծուած,
ու սքանչելի կարգաւորութեամբ իրարու հետ կապ-
ւած է: Խնչու որ Վատուած ամենակարօղ արարիչ ըւ-
լալով, առանց վախճանի բան մը ընել իր ամենարուեստ
իմաստութեանը չեր վայլեր. ուստի ամէն բան
որշափ որ չընչին ու խոտան երեւայ, որովհետեւ
Վատուածոյ տեղծուածն է, պէտք է որ սքանչելի ու մեր
մեծարանացը արժանի ըլլայ: Տեսար ուրեմն ինչպէս
կամաց կամաց բնութեան Վարդիջը ճանչնալու առաջ-
նորդեց քեզի Շնական պատմութիւնը, որ իր բուն
նպատակն է:

Առ սքանչելի ծանօթութեամբ քանի որ յառաջ
կ'երթաս, միտքդ աւելի կը լուսաւորւի, ու ասան-
կով կը ստանաս նախանձելի հմտութիւն, անպատմելի
սրբուի գոհութիւն, ու մարդկային ազդի մեծապէս
օգատակար միջոց մը: Որչափ շահ չկըքնար քաղկե
երկրագործութեան յառաջագիմութեանը՝ արնկերու
ծանօթութիւնն: Որչափ կը հարբստանայ վաճա-
ռականութիւնը հանքերու ճանչցրւելովը: Մարդիկ-
ներու ապրելուն որչափ աւելի հաճոյական, աւելի
առողջարար ու աւելի առատ նիւթ կը գտնըւի կեն-
դանիներէն: Խսկ ո՞ր հասակին, ո՞ր ատենեւան, ո՞ր վիճա-
կին չյարմարիը բնութիւնը ճանչնալ: Անը մանկու-
թեան տարիները կը զբոսեցընէ, երիտասարդութիւննիս
կը զըւարձացընէ, խսկ ծերութեան միսիթարանքկըլլայ:
Ռայց մէյ մ'ալ աշւըներդ դարձուր այնչափ երեւելի
մարդկան վրայ, ու տեսնես որ քանիներ երջանիկ հա-
մարւեցան Շնական պատմութեան հմտութեամբը.
զօր օրինակ Վրիստոտեղէս, Ղինէսոս, Ռուփոն, Ռո-
նէտ եւ այլն. խսկ Պղինիոսը Շեսրիոս կամ Անուլ
լերան վրայ ողջ ողջ այլած, ու աս գիտութեանս

Համար զոհ եղած կը գրտնես . թող տանք այնչափ ներն ալ որ ասոր յառաջագիմութեանը համար օտար երկիրներ կեանքերնին թողոցին :

Ասանկ վայելու , ասանկ հարկաւոր ու օգտակար գիտութիւն մը , որչափ կարելի է կատարեալ կերպով աւանդելու համար , իրաւամբ մինչուկ վերջին փութերնիս ի գործ դրինք կը բնակ զըուցել , թէ կարգին , թէ դիւրութեան , թէ անուններուն կողմանէ Որովհետեւ բնական պատմութիւնն ալ բնական դիտութեան պէս հիմակւան ատենս երթալով օրէ օր յառաջանալու վրայ է , որչափ որ նոր տեսակ մը կը գտնիրւի , նոր յատկութիւն մը կը ճանչըրւի , կամ նոր զննութիւն մը կը յայտնրւի , այնչափ ընդարձակ բաժանումներ , կատարեալ նկարագրութիւններ , ճիշտ վարդապետութիւններ , ու վերջապէս նոր կարգ պէտք է որ բռնըրւի : Ուստի հոս տեղս Դինէոսին կամ Հուտուինոսին կամ եւս առաւելք բռուփոնին կարգը ճշգիւ տեսնելու մի սպասեր . որովհետեւ հիմակւան ատենս բնական պատմութիւնը նոր անուանի բնապատումներուն , կութերին , Հումբողգին , Եղումենը բաքին եւ այլն , զննութիւններով անանկ բարձր ու կատարեալ աստիճան հասած է որ ամէն տեղ իրենց կարգը մեծ ընդունելութիւն ու շնորհակալութիւն զտած է : Անոր համար մենք ալ աս երեւելի մատենագիրները մեզի առաջնորդ առնելով , իրենց բրնած ճամբուն ու ընդունած կարծիքին հետեւեցանք : Բայց որովհետեւ , կըսէ մեկ բնապատում մը , աս ալ չենք կը բնար ուրանալ որ հներն ալ իրենց փութովը բնական պատմութեան շատ գիւղութիւն արւած են , ու հիմակ ալ մեծ լուսաւորութիւն կու տան , անոր համար անսնք ալ առջեւնիս ունենալով տեղ տեղ իրենց կարծիքն ալ յառաջ բերինք : Խոկ ուր որ հին

առեննէրէ մնացած մէկ ծուռ կարծիք կամ համարում
կամ առասպել մը կար նէ, անոնց մէջէն գիտնալու
հարկաւորներուն երեւելիները անմիջապէս իրենց տեղը
նշանակեցինք, որպէս զի մեր կարդացօղները որչափ
որ կարելի է առ նիւթիս մէջ հմուտ ընենք:

Խակ դիւրութեան կողմանէ ամէն կարելի միջոցը
բանեցընելու համար ամէն մէկ լասը՝ շատուած, Դաս,
Կարդ, Ցեղ եւ այլն, բաժնեցինք, գլուոցներու օրի-
նացը համաձայն. Սեռերը պատի տանգլուխ գրերով
ու թրւերով դրինք, իսկ Տեսակները հասարակ անոնց
տակը: Ամէն բան լմբնալին ետքը դրինք բովան-
դակ Շնական պատմութեան կարգը, որուն մէջ աշ-
կերոր կարծես թէ հայլիի մէջ բոլոր յառաջւան ոռ-
վրածները կը տեսնէ, ու միտքը անշփոթ ու հաստատ
կը պահէ: Ի՞այց որպէս զի ամէն մէկ մասին մէջ զբո-
նրւած երեւելի, զարմանալի ու դժուարագիւտ բա-
ները կարող ըլլանք կենդանի նկարագրել, կը բացաներ-
նուս չափ ճոխ տափառակներ ալ աւելցուցինք:

Գլխաւոր գոյթը անուններու մէջ հարկաւոր էր:
Որովհետեւ բնական մարմիններէն շատերուն նշա-
նակութիւնը մեր նախնեաց գրքերուն մէջ անորոշ են,
բայց խիստ շատն ալ բոլորովին իրենց անձանօթ,
ջանացինք շատ աշխատութեամբ բուն նախնեաց
գործածածը վինտուել գրանել, ու գործածել կամ
իրենց բուն նշանակութեամբը, կամ որն որ մեզի
հիմամբ որոշ երեւցաւ նէ: Խակ պակսածներէն շատը
ուրիշ աղգերէն թարգմաննեցինք գրերուն կամ իմաս-
տին համեմատ, շատն ալ հարկաւորեցանք նորէն մեզ-
մէ յարմարցընել, խիստ շատ զգուշութեամբ, երկիւ-
ղածութեամբ ու խնայութեամբ, որպէս զի թէ գրւ-
խաւորաբար բուն նտիսեաց հին գեղեցիկ բառերը հա-
սարակ ըլլան ու գործածեմն, թէ պակսութիւնը լւ-

ցուի, ու թէ լեզուին խանգարում մը չըլսայ նորելուկ բառելով։

Խոկ ասոնք ալ աւելի դիւրընցընելու համար ետեւը ամէն մէկ անուան հայերէնին դիմացը և ատիներէն ու գերմաներէն, նմանապէս Վաղիերէն ու Տաճկերէն ալ որչափ որ կը քնայինք դրինք, ինչպէս նաեւ ուրիշ ուսումնական բառերուն ալ։ Խոկ ուրիշ հասարակ բառերուն քիչ մը գժուարիններուն առջեւք պարզ Տաճկերէնը նշանակեցինք։

Ասանկով ամէն ջանքը ի գործ դնելէն ետքը կը քնայինք համարձակութեամբ զբուցել որ, ինչպէս որ աս գործքս աղգերնուս մէջ առջինը, նոյնպէս փոյշերնիս ալ վերջինը եղաւ։ Ո՞ինակ գուցէ մէկ բան մ'ալ կը պակսէր լեցընելու անոնց բաղձանքը, որոնք ևնական պատմութեան կատարեալ սէր ունենալնուն, բովանդակ բնութիւնը իրենց աչքին առջին կ'ուզեն ունենալ։ Այսպիսիններուն դովելի նախանձն ալ կատարելու համար թանգարան մ'ալ աւելցուցինք. ու պարզ վարդապետութիւնը ու ստորագրութիւնը բաւական չհամարելով գեղեցիկ պատկերներով ալ նոյնը մեխնեցինք, որպէս զի աս մեր աշխատութիւնս անսարակոյս գտնէ ան ընդունելութիւնը որն որ կը յուսանք, աղգին օդտին ու բնութեան Վրարշապետին իր արարածներով աւելի ճանչցըւելուն համար . օք յամենայնի Աստուած փառաւորեսցի։

Բ Ա Կ Ա Ն

Թ Ա Տ Մ Ա Ւ Ք Ք Ք Ա

Տ Ե Ղ Ե Կ Ո Ւ Թ Ւ Տ Ի Ն

Անմիան պատմութիւնը լնութեան մէջ գտնը-
ւած մարմիններու բունը , այս ինքն ինչ
ըլլալը կը սովորեցընէ , եւ ասոր համար ամէն մէկ
մարմինը իր պատշաճողութեանը համեմատ առջեւ-
նիս կը դնէ , ու իրենց թէ ներսէն թէ դրսէն ինչ-
պէս շինւիլը կը նկարագրէ :

Տողոր մարմինները ամէնը մէկէն մէյ մը առ-
ջեւնիս բերենք ու ամէնքը իրաբու հետ համեմա-
տենք , անմիջապէս կը տեսնենք որ ամէն մէկը թէ
ներսէն թէ դրսէն կերպ կերպ մասերէ շինած
են . որոնց ամէն մէկն ալ բոլոր մարմնոյն պահպա-
նութեանը համար զատ զատ գործք ունին : Աս
մասերուն գործարան կ'ըսենք , ու աս գործարան-
ներով շինած մարմինները , գործարանաւոր մար-
միններ կ'անուանենք : Տայց կը տեսնենք միան-
դամայն բնութեան մէջ մէկ ուրիշ անհամար մար-
միններու բազմութիւն մըն ալ , որոնց վրայ գոր-
ծարաններ չեն երեւար , հապա մինակ նոյն տեսսակ
մարմինէ շինած են : Ասոնց ալ լնգործարան
մարմին կ'ըսենք :

Գործարանաւոր մարմինները երկու լաս կը
բաժնըւին : — Առջի մասին կը վերաբերին ան մար-
մինները , որոնք չորս բանի , այս ինքն լնընդեան ,
լճման , Շարժման ու Զգացման գործարաններ

ունին : Ասոնց կենդանի կ'ըսենք : — Երկրորդ
մասին կը վերաբերին ան մարմինները, որոնք մի-
նակ լնընդեան ու շնման գործարաններ ունին, իսկ
ներքին շարժմանէ ու օգացմանէ բոլորովին զրկը-
ւած են : Ասոնք ալ Տունկ կ'անուաննենք :

**Անգործարան մարմինները Քրէական նիւթ
կամ շանք կ'ըստին :**

Ինական մարմիններուն աս տարբերութեա-
նը նայելով, Ինական պատմութիւնս ալ երեք
Մաս կը բաժնըսի, այս ինքն կենդանիներ, Տընկեր,
Քրէական նիւթեր կամ շանք եր :

Պարծարանաւոր կաղմութեան կողմանէ մար-
դըս ալ կենդանեաց կարգը կը մըտնէ, բայց բնու-
թեամբ անոնցմէ խիստ բարձր ու աղնիւ ըլլալուն,
ուրիշ բնական մարմիններու վրայ խօսիլ չկսած,
նախ առաջին Մարդուս վրայ զատ, ու որչափ որ
մեր աս գործքիս նպատակը կը կընայ տանել նէ, քիչ
մը երկընկեկ կը խօսինք :

3

W E F T

4

1 2 3 4 5 6 7 8 9

ԱԸ ԱՐԴԻՍ մեր ճանչցած արարածներնուս մէջէն ամէնէն աւելի կատարեալն է : Իր մարմնոյն ամէն մէկ մասը վերջի աստիճանի կատարեալ կազմութիւն ունենալուն , ամէն կերպով պատշաճաւոր ամբողջ մը կը կազմեն : Ինչ որ ուրիշ կենդանիներու վրայ հազար ձեւերով հազիւ կրնայ երեւալնէ , մարդուս վրայ ամէնը մէկ տեղմիացած ու իր վերջին կատարելութեանը հասած կը տեսնըւի :

Ա'արմնոյն կազմութեանը դիէն կենդանիներու , ու մասնաւորապէս աւելի կատարեալ կազմութիւն ունեցող կապիկներու հետ նմանութիւն մը ունի ալ նէ , ոչ երբեք կենդանիներու կարգ կը մըտնէ : Աստուծոյ պատկերն ըլլալով , չէ թէ մինակ իր ազնիւ ձեւովն ու շխտակ կեցւածքովը , որով իր ձեռութերը ազատ ամէն կերպ վարպետութիւններու ու արուեստներու կրնայ բանեցընել , ուրիշ ամէն կենդանիներէն կը զատւի , հապա նաեւ իր Ատեղծողէն իրեն տըրւած հոգւովն ալ մարդս երկրի վրայ տեսմըւած ուրիշ ամէն արարածներէն անբաւ բարձր կը մնայ : Ինչ որ իր ամէն դի դարձող , ամէն բան քննող աշւըները կը տեսնեն , ու ինչ որ ուրիշ պատշաճ կազմութեամբ շինած ըդգայութիւնները կ'իմանան , ամէնն ալ աս սքանչելի հոգիս կ'ըմբռնէ , անոնց վրայ կը մտմտայ , զանոնք իրարու հետ կը համեմատէ , ու ամէն կերպ դիտութիւններու կը բանեցընէ , ու խօսքով կամ դրով ամէն ետեւէ եկողներուն ուղածը կրնայ ալ հաղորդել : Ասով է որ մարդս օրէ օր աւելի կատարեալ աստիճանի կրնայ վերանալ , որ ասոր հակառակ կենդանիները միշտ մի եւ նոյն կերպ կը

մնան : Խնչպէս որ հազար տարի առաջ կուղը իր տունը կը շինէր, աս օրւան օրս ալ նոյնպէս կը շինէ . նմանապէս թռչունը իր բոյնը, մեղուն իր մեղուանոցը եւ այլն . բան մը փոխւած չէ, բան մը կատարելագործած չէ կենդանիներուն մէջ : Խակ մարդս անդադար առաջ կ'երթայ, մի օրինակ կը կատարելագործի . ու իր անթիւ անհամար կերպ գործքին համար ալ իր զատ պատմութիւնն ունի, որուն մէջ իր օրէ օր առաջ երթալը, բարի ու չար գործքը ու ասոնց հետեւութիւնները մէկիկ մէկիկ կը պատմըւին . որպէս զի անոնցմով ետեւէ եկողները արթըննան ու ուղղըւին :

Անրդս աշխրբիս ամէն դօտիին մէջ կը գըտնըւի ու ընկերութեամբ կ'ապրի : Տեղ մը չկայ որ իրեն համար շատ ցուրտ, կամ շափէ դուրս տաք ըլլայ . ամէն տեղ կը զինքը պաշտպանել ու պահպանել . որ ասոր հակառակ ուրիշ յաղթանդամ կենդանիներն ալ իրենց սովորական բնակութենէն քիչ մը հեռանալնուն պէս, կը հիւընդնան ու կը մեռնին :

Հողոր աշխարքս աս մարդուս համար է, ու ինքը կը բովանդակ բնութիւնը իր օգտին ծառայեցընել, որ ուրիշ կենդանի մը չկը բնակութենէլ : Խնքը երկրիս Տէրն է . բայց աշւըները դէպ ի երկինքը վերցուցած ատեն անոր աստղներուն սքանչելիքը տեսնելով ու իմանալով, անոնցմէ ալ խիստ աղնիւ ըլլալը կը յայտնէ :

Անք աս սքանչելի արարածիս հոգւոյն վրայ խօսելը շոգւոյ ճառին կամ շոգերանութեան թռող տալով, մինակ իր մարմնոյն վրայ կը խօսինք : Խնչու որ աշխրբիս վրայ մարդուս՝ մարդէն աւելի ի՞նչ գիտնալու արժանի բան կայ :

ՄԵՐ ԴԱՒԱ ՄԵՐ ՄԻՇՔ

ՎԱՐԴՈՒՄ մարմինը, ինչպէս աւելի կատարեալ կազմութիւն ունեցող կենդանիներուն ալ, երեք գլխաւոր մաս կը բաժնըւի. այս ինքն, Գլուխ, բուն ու Վնդամներ:

Գլուխը վզին վրայ հաստատած է, ու անով լնին հետ կը կապւի: Կլիսուն վրայ է օջեղը մէկ մեծ խոռոշի մը մէջ. ու չորս գլխաւոր օգայութիւնները՝ չորս պղտի խոռոշներու մէջ:

Իսունը մարմնոյն գլխաւոր մասն է, ու ներսի զին երկու խոռոշներ ունի, որոնք մէկ լայն ու տափարակ լուագաստ ըսւած լիկունքով մը իրարմէ կը զատւին: Վսոնց վերի զին կամ կուրծքի խոռոշին մէջն է Սիրտը, Գլխաւոր անօթներն ու Յոքերը. վարի զին կամ ֆորի խոռոշին մէջն են Մարտողութեան ու ուրիշ մէկ քանի գործարաններ: Երկու խոռոշներն ալ հաստըկեկ մորթով մը ծածկած են, որով նաեւ աս խոռոշներու մէջ գտնըւած գործարաններն ալ կը ծածկըւին ու իրենց տեղը հաստատուն կը մնան:

Վնդամները լնին վերի ու վարի զին են երկ երկու հատ, որոնք թէ շարժման ու թէ ուրիշ ամէն կերպ գործքի կը ծառայեն:

Անրդուս մարմինը, ինչպէս նաեւ ուրիշ կենդանիներունը, երկու յատկութիւն ունին. մէյ մը Տընկական, որով մարդու ու կենդանիները Տընկերու յատկութեանը հետ կը հաւասարին. մէյ մ'ալ կենդանական, որ մինակ մարդուս ու կենդանիներուն կազմութեանը յատկութիւնն է: Երկուքին վրայ ալ զատ զատ խօսինք:

ԱՆԴՐՈՒՄ մարմնոյն աս մասին մէջն են ան գործառնները ու իրենց պաշտօնները, որոնցմով ամեն մէկուն լնունդը, ու տեսակի բաջորդութիւնը կը պահպի:

Ե. ՍՆ Ա Խ Ն Դ

Որով հետեւ մարդս, ինչպէս նաեւ ուրիշ բնութեան մէջ գտնըւած գործարանաւոր մարմինները, միօրինակ բնութենէ առած ու իր մարմնոյն հետ մէկ ըրած նիւթով կը քնանան ապրիլ ու կենալ, անոր համար Անընդեան գործարաններուն գործքը, մարմնոյն մէջ գտնըւած ուրիշ ամէն գործքէն առջնն ու հարկաւորն է:

Անընդեան գործարաններ են Շերանը, Կոկորդը, Արկորը, Ստամբքսը, Վղիքը, Մարտողութեան ու Հիւթեր պատրաստելու Օգնական գործարանները, Թոքերն ու Ծնչառութեան գործարանները, ուր որ առնըւած կերակուրներէ եղած հիւթերը կը թթին ու կը թարմանան, վերջապէս Ոիրտը, Ներդերն ու Երակները, որոնք արիւնը կ'առնուն բոլոր մարմնոյն կը տարածեն ու սնանելու մասերուն կը բաժնեն:

Մարդուս սնունդը, տընկերուն ու կենդանիներուն պէս, երեք կը բաժնըւի, այս ինքն՝ առնըւած սնընդական նիւթերու Մարտողութիւնը, անկից առաջ եկած հիւթին կամ Մրեան շինւիլը ու Երեան Շրջանը, որով մարմնոյն ամէն մէկ մասին իր պէտք եղած սնունդը կը տըրուի:

Ի. ՄԵՐԴՈՒՄ-ԵՒՆ:

Ինդհաներապէս, գործարանաւոր մարմիններու սնընդեան համար բնութենէ առնըւած նիւթը, Անընդական նիւթ կ'ըստի:

Տընկերը, ինչպէս ետքէն պիտ'որ տեսնենք, առ Վնընգական նիւթս իրենց անհամար արմատներուն ճոմերովը՝ եղած տեղերնէն կը ծծեն՝ կ'առնուն . բայց կենդանին ու մարդս պյսպէս չէ: Մարդս, ինչպէս կենդանին ալ, սնունդը բերնով կ'առնու, ակռաներով կը ծամէ ու կը մանրէ, ու ծամանծ ատենը բերնին շողըքովը կը շաղւէ: Ասիկայ, որչափ որ պէտք է նէ, ըլլալ ու լմբնալէն ետեւ, պատառը լեզուով ու ուրիշ Վկունքով կը կլըւի ու Կոկորդէն ու Որկորէն վար Ատամոքս կ'երթայ:

Ատամոքսը պարկի մը պէս է, որ Փորի խոռոշին մէջ, Առագաստին անմիջապէս տակի դին կ'իյնայ, վերի դիէն Որկորին հետ կը կտապի, ու վարի դիէն Ռդիքի հետ: Ասոր թէ վերի թէ վարի բերանները Վկունքով, այս ինքնքաշող ու թուլցող մսէ թելերով, պէտք եղած ատեն կը բացւին ու կը գոցւին: Ատամոքսի մէջ կերակուրները քիչ մը երկլնեկեկ կենալէն ետեւ, անոնց հետ կը խառնըւի մէկ մասնաւոր, այս ինքն Ատամոքսի հիւթ մը, որն որ Ատամոքսի ներսի դիի շողքաւոր մորթէն կը ժաղվի, ու ետքէն ամէնը մէկ տեղ մէկ զանգուածի մը կը փոխւին, որուն խախաց կ'ըսենք:

Աս փոփոխութիւնը, երեք ժամի չափ տեսալէն ետքը (որ միջօցն որ մարդս քիչ մը թոյլ կ'ըլլայ) ինչպէս որ պէտք է նէ կը լմբնայ, Ատամոքսին վարի բերանը կը բացւի, ու կամաց կամաց խախացը Ատամոքսէն վար Ռդիք կ'իյնայ: Աս Ռդիքին վերի ծայրը Դուոգենոն կ'ըսւի: Հոս տեղս խախացին հետ ուրիշ երկու հիւթեր ալ կը խառնըւին, այս ինքն Պանկրէաս ըսւած մասնուած մարմնոյն շողիքը, ու Երդի մաղձը: Աս երկու հիւթերը Պանկրէասէն ու Երդէն եղած խողովակներով Ռդիքը կը վաղեն:

Պանկրեասը Ատամոքսին ետեւի դին կ'իյնայ .
Երկընկեկ ու տափարակ , գոյնը շիկակարմիր , ու
իր պաշտօնը մէկ շողքի նման հեղուկ մը արիւնէն
զատելն ու սովորական կերպով Դուռդենոն Վղիքը
թափելն է :

Երդը աջ դին անմիջապէս Ատամոքսին քովն
է , ու ժապատէնի նման կապերով Դուռագատէն կախ-
ւած է : Ասի շատ ծալքով շինած է , ու իր պաշ-
տօնը մաղձը արիւնէն զատելն է : Աս մաղձը՝ Մաղ-
ձի փամփուշտ ըսւած մէկ մասնաւոր փամփրշտի մը
մէջ կը ժողվի , ու ետքը անկից Դուռդենոն Վղիքը
կ'երթայ :

Երդին դիմացը Ատամոքսին ձախս դին կ'իյ-
նայ Փայծաղը , որն որ մէկ Երկընկեկ կլոր սընկի
նման մարմին մըն է , ու շատ անօթներ ունի : Իր
պաշտօնը լերդի պաշտօնին նման կը կարծըւի :

Պանկրեասին ու մաղձին խառնըւելովը , ու
Դուռդենոն Վղիքին մէջ կենալովը , անոր ետեւէն
եկած Նուրր Վղիքին մէջ՝ ստամոքսէն եկած խա-
խացը կաթի պէս հեղուկի մը կը փոխւի , որուն
Մամաց կ'ըսենք : Աս մամացէն անհամար անօթնե-
րով մարմնոյ համար հարկաւորը կը ծծւի . իսկ
աւելորդը թամնձր ու Ուղղորդ ըսւած Վղիքին մասե-
րէն դուրս կ'ելլէ :

ԾՕծող կամ կաթի անօթները , խիստ պղտի
ու բարակ են , ու Վղիքին չորս դիէն կ'ելլեն , ու
անթիւ անհամար տեղերէն նոյնին հետ կը կապւին:
Ասոնք իրենց շրջաններովը հազար անդամ իրարու
վրայէն անցնելէն ու շատ մսաններ կաղմէլէն ետքը
երթալով կը հաստընան , ու վերջը ամէնն ալ մէկ
տեղ միանալով մեծկակ անօթ մը կը կաղմէն , որն
որ կուրծքի ճամբայ կ'ըսւի : Աս անօթը Դուռագաս-
տին մէջէն անցնելէն ետքը , կուրծքի խուռչին մէ-
ջէն ՈՂնայարին վրայէն դէպ ի վեր կ'ելլէ . ու վեր-
ջապէս Վղիքէն ծծւած կաթի հիւթը կը թափէ ,

ձախս ուսին ան երակին մէջ , որն որ արիւնը ձախս
թեւէն կ'առնու ետ կը բերէ : Այս հիւթերը ա-
րիւնին հետ խառնըւելով Ալիրտ կ'երթան , ու ա-
սանկով մարսողութիւնը կը լմըննայ :

Իսսց կուրծքի ճամբուն հետ , ուրիշ կակուղ
վնօթներ ալ կը կապւին . այս ինքն Շւշի անօթ-
ներ , որոնք կազմածքով ու պաշտօնով կաթի ա-
նօթներու հետ կը հաւասարին . որով հետեւ ա-
սոնք ալ անթիւ մսանուտ հանգոյցներով շնչած
են ու պաշտօննին մէկ պայծառ Ռւիշ ըսւած հիւթ
մը մարմնոյն ամէն մասերէն ծծելն ու արեան զան-
գուածին բաժնելն է : Ասոնք մարմնոյն ամէն դիէն
բարակ բարակ կը սկսին , ու կամաց կամաց միանա-
լով երթալով կը հաստընան , ու Գլխաւոր անօթ-
ներու հետ կը կապւին , ու ամէնն ալ կ'երեւոյ որ
կուրծքի ճամբուն հետ , գուցէ մէկ քանին ալ ան-
միջապէս արիւնը մարմնոյն մէջէն ետ բերող Ա-
րակներու հետ կը կապւին :

Վղիքը Փորի խոռոչին մէջ բիւրապատիկ
դարձւածքով կը կենայ , իսկ ասոր առջեւէն պա-
րարտ Եպիպղոնը վարագուրի մը պէս Ատամոքսին
վրայէն ձգւած է ու Վղիքը աղէկ պահելու կ'օգնէ :

2. Աբեան շնորհւու:

Ան դործարանները , որոնց մէջ մարսողու-
թենէ առնըւած ու վերը ըսւած ճամբով արիւն
դարձած հիւթերը՝ մարմնոյն ամէն դիէն Երակնե-
րով ետ դարձած Ռերեան զանգուածին հետ կը
թթւին ու կը թարմանան , Ծնչառութեան դոր-
ծարաններ են , այս ինքն Թոքերը ու Ծնչափողը :

Խորքերը կուրծքի խոռոչին մէջ Ալբարին աջ ու
ձախ դին կ'լիյնան ու սպղնգի նման մարմիններ են ,
որոնք դրսի դիէն պղտի Փամփուշտներով բարակ
հիւսածքի մը կը նմանին . ու ասոնց հետ ծառի պէս
միւղացեալ Ծնչափողը ուրիշ անօթներով մէկ տեղ

կը կապւի: Վ.ս անօթները արիւնը Ալբատէն կը հա-
նեն ու դարձեալ հոն կը բերեն:

Ծ նչափողը Արկորին առջեւն է, կաշիէ ու ե-
տեւի զիէն բոլորովին չգոցւած կոճրկէ օղակներով
կաղմած է, ասոր վերի Ճոթը Հաղագն է, ուր
բացւածք մը կայ որ Գ.ղոս կ'ըստի, իսկ վարի զիէն
երկու Ճիւղ կը բաժնըսի, որոնկը երկու Յ.ոքերու
կ'երթան, ու հոն դարձեալ նոր Ճիւղեր կը բաժ-
նըսին: Ծ նչափողին վերի դին, Գ.ղոսին վրայ ծած-
կոց մը կայ, որն որ կ'արգելու որ կերակրոյ կը լ-
լուած ատենը՝ վար Ծ նչափողին մէջ բան մը չմըտնէ:
Իսայց Երբեմն ծամելու ու կը լելու ատեննիս խօ-
սինք կամ ծիծաղինք, ու նաեւ խիստ արտորնօք
խմենք նէ, կը պատահի որ բան մը Ծ նչափող կը
մըտնէ, կամ ծուռ կ'երթայ, որն որ զմեզ հազարու
կը դրդոէ որ շատ անգամ մէծ դժուարութեամբ
կ'ըլլայ: Վ.սոր համար կերակուրը բերանը՝ խոսել
կամ ծիծաղելը խիստ վտանգաւոր կը ընայ ըլլալ:

Ծ ունչը, որ մեր քթովը կ'առնունք, Գ.ղո-
սէն ու Ծ նչափողին Յ.ոքերը կ'իջնայ, ուր վերը բո-
ւած Փամփուշտները կը լեցընէ: Վ.ս Ծ ունչը, մեր
դիտցածին նայելով, երկու տեսակ օդէ է, այս ինքն
Յ.թուածին ու Ի.որակածին օդերէ: Վ.սիկայ՝ ինչ-
պէս հասարակօրէն կը կարծրւի, Յ.ոքերու մէջ կը
զատւի, ու Յ.թուածինը պղտի Փամփուշտներու բա-
րակ ճամբաներէն ու անոնց չորս դին առած Ի.նօթ-
ներու Ճիւղերէն ներս կը մըտնէ, ու Ի.րիւնին հետ
միանալով, զանի կը թթւեցընէ ու կը կենդանա-
ցընէ, իսկ Ի.որակածինը՝ Ծ նչառութեան ատեն
ներսը դոյացած քիչ մը Ի.ծխոյ թթուի օդի հետ
միանալով, նորէն դուրս կը շնչըւի:

Ի.որակածինը հարկաւոր խառնուածքը չունե-
նար նէ, թէ մարդս, թէ կենդանիները կը խղդէ:
Երբ որ շատ մարդիկ տեղ մը դտնըսին, ուր որ
նոր օդ կարող չըլլայ ներս մըտնել քիչ մը ատեն

շունչ յառնել տալէն ետքը, կամաց կամաց ապրելու համար հարկաւոր թժուածին օդը կը լմբնասյ, ու կը մնայ մինակ Շորակածինը, ու ասանկով վերջապէս ան տեղւոյն օդը իրենց դժար կու գայ ու կը մարին:

Երբ որ մարդս հարկաւոր Շունչը առած աւտեն արգելւի, կ'ուզէ Շնչափողին սըխմըւելով ըլլայ, կ'ուզէ ուրիշ կերպով մը, արիւնը թթւիլ ու կենդանանալ չկըսնալուն, անմիջապէս կը սկսի ապականիլ, ու ասկից կ'ըլլայ Խեղդամահը: Աւստի Շնչառութիւնը կենաց պահպանութեան համար պինտ հարկաւորներուն մէկն է:

Շնչի ճամբաները Զայնի գործարաններ ալեն: Վն կենդանիները, որոնք Թոքերնէն շունչ չեն առնուր, հապա Շկանջներնէն, ձայն ալ չունին. ինչպէս ձկերը եւ այլն: Երբ որ մէկ նեղ բացւածքէ մը շուտով մը օդ մտնելու ըլլայ, ձայն կ'ելլէ, ինչպէս որ ուժով քամի մը աղէկ չդոցւած պատուհանէ ներս մանելու ըլլայ, կը լսենք: Վս բացւածքը որչափ որ նեղ է, ձայնն ալ այնչափ բարձր կամ սուր կ'ըլլայ, որչափ որ լայն է, այնչափ ալ խորունկանց կամ հաստը կու գայ ձայնը: Երբ որ Շնչափողին մէջի օդը շուտով մը Գղոսէն գուրս կը հանենք, մէկ հնչում կամ ձայն մը կ'ելլէ: Վս Գղոսը մկունքով կընանք նեղցընել ու լայնցընել ու անանկով ուղածներնուս պէս հաստ կամ բարակ ձայն հանել: Վս հնչումը Թոքաւոր կենդանիներուն բերանը իրենց բնական Զայնը կ'ըլլայ, շատ թուչուներուն բերանը Նրդ կը ձեւանայ. իսկ մարդկան բերանը, իրենց Հագագին ու Գղոսին աւելի կատարեալ շինածք ունենալէն, Շերնի խոռոչին ամուր ու կոր ձեւէն, լեզուին ու պրկունքներուն խիստ շուտով շարժելէն կը ստանայ ան յօդաւորութիւնը, որ Խեղու կամ Շարբառ կ'ըսւի, որով մարդս իր ամեն խորհուրդը ուրիշի կընայ հաղոր-

դեւ, ու որն որ այսչափ հարուստ է կերպ կերպ
հնչումներով:

3. Երես Աբգանը:

Վիրտը, Կերգերն ու Լրակները ան գործա-
րաններն են, որոնցմով (մինչուկ հիմայ ըսած կեր-
պով առներած Անընդեան նիւթերէն պատրաս-
տըւած թթւած ու թարմացած հիւթը, այս ինքն) Վրիւնը մարմնոյն սնանելու մասերուն կու գայ, ու
անոր աւելորդը դարձեալ կենդանանալու համար
Շնչառութեան գործարանները կ'երթայ:

Վիրտը շատ մկունքով քսակ մըն է, կուրծ-
քի խոռոչին մէջ, երկու օռքերու մէջ տեղը, ու
ներսի դիէն չորս խորշեր բաժնած է, այս ինքն
Ռջ ու Չախ Խորշ, ու Ռջ ու Չախ Ռոջի Խորշ:
Խրմէ ելած Գլխաւոր անօթներէն կը կախւի, ու
իր քիչ մը դէպ ի ձախ դին դարձած ճոթովն ալ
Ռուագաստին վրայ կը նստի:

Կերգերը հաստ ու կարմիր գունով խողո-
վակներ են, որոնք Արտի խորշերէն կ'ելլեն ու
կերպ կերպ ձեւերով մարմնոյն չորս դին կը բաժ-
նըւին: Ասոնք թթւած արիւնը Արտէն գուրս կը
հանեն:

Լրակները բարակ ու կապուտակ գունով խո-
ղովակներ են, որոնք Կերգերուն խիստ բարակ
Ճիւղեր վերջացած տեղերէն կը սկսին, ու անթիւ
անհամար բարակ անօթներ կը բաժնըւին. բայց
կամաց կամաց իրարու հետ միանալով քանի կ'եր-
թան կը հաստընան ու սըրտի Ռջ Ռոջի խորշին հետ
կը կապւին: Ասոնք աւելորդ արիւնը մարմնոյն ա-
մէն մասերէն նորէն Վիրտը կը բերեն:

Վրեան շրջանը Արբափ զանազան խորշերէն,
Կերգերէն, Լրակներէն ու օռքերէն՝ աս կերպով
կ'ըլլայ: Կածօղ կամ կաթի անօթներով Վղիքէն
ծծւած սնընդական հիւթը, վերը ըսւած կերպով,

Առուրծքի ճամբէն անցնելով, Երակներով մարմի-
նէն ետ դարձած Երեան հետ կը միանայ ու անով
սըրտի Աջ դիու Շորջի խորշը կ'երթայ, ու անկից
Երիւնը վար Աջ խորշը կը թափի, իսկ ասկից ալ
Թոքի Ներդէն, որն որ երկու Ճիւղ կը բաժնըւի,
Երկու Թոքերը կ'երթայ ու մեկնած կերպովիսիս կը
թթւի ու կը կենդանանայ: Ասկից ետքը Թոքի ե-
րակներէն, օրոնց ճոթերը մէկ տեղ կը ժողվին կը
միանան, սըրտի Չախ դիու Շորջի խորշը ետ կը դառ-
նայ, ու անկից վար Չախ խորշը կը թափի: Աս-
կից ալ Ալրտէն ելած ու գէպ ի վար ոլըրած հաստ
Խողովակով մը դուրս կ'ելլէ: Ուրմնոյն վերի մա-
սը՝ Երիւնը աս Խողովակէն գէպ ի վեր արձրկած
Ճիւղերովը կ'առնու, իսկ վարի մասը՝ Ալրտի ետեւի
դիէն գէպ ի վար իջած Գլխաւոր անօթներով ու
անօնց Ճիւղերովը: Ասանկով Երիւնը ամէն Պոր-
ծարան կը հասնի, ու մարմնոյ սնընդեան հարկաւոր
մասերը մնալով՝ մարմնոյ հետ կը միաւորի, իսկ ա-
ւելորդ մասը Երակներու մէջ կը ժողվի, անօնց
մէջէն սըրտի Աջ դիու Շորջի խորշը կը դառնայ, ու
Վղիքէն առնըւած միշտ նոր սնընդական հիւթերու
հետ միանալով, իր նոր շրջանը կը ստանայ: Ա-
րեան՝ Թոքերուն մէջ ըրած շրջանը Փոքր, իսկ մար-
մնոյն ուրիշ մասերուն մէջ ըրածը Վեծ շրջան կ'ըս-
փի: Իսկ աս շրջանն ալ Ալրտի խորշերու ու անօթ-
ներու մկունքէ թելերու միջնորդութեամբը ամէն
ի ժիր փոփոխակի քաշւելով ու թուլնալովը կ'ըւ-
լսյ: Որպէս զի Երիւնը միշտ շիտակ ճամբան բըռ-
նէ, դռնակներ կան, որոնք ամէն ակնթարթ շուտ
շուտ կը բացվին որ Երիւնը ներս մըտնէ, ու շուտ
մ'ալ կը դոցւին որ դուրս չելլէ:

Երեան զանգուածը որն որ աս ճամբով միօ-
րինակ մարմնոյն չորս դին կ'երթայ, մէկ շափա-
հաս առողջ մարդու մը վրայ, քսան ու երեք Պեր-
մանիայի լիտր (կամ տասը Տաճկի լիտրի, օչո-

մօտ) կը քաշէ : Երպին իսկ Վրիւնն ալ զանազան մաւ-
սերէ զանգուած է, որ Վանրացուցով մը նայելու
ըլլայ, շատ մը պզտի գնտակներէ շինած զանգուա-
ծի մը պէս կ'երեւայ :

Անընդեան գործարաններու մէջ են Վիզի
գործարաններն ալ, որոնցմով տեսակ մը մարմնոյն
օգուտ չունեցող կամ աւելորդ հեղանիւթը դուրս
կը վաթի : Աս գործարանները Վրիկամներէ, Ու-
զը բերող խողովակներէ ու Վիզի փամփրշտէ կը
բաղկանան :

Վրիկամները Փորի խոռոչին մէջն են, Երդի
ու Փայծաղի տակը դէպ ի կռնըկի դին : Իրենց
պաշտօնը Վէզը (որ մէկ աղային հեղուկ մընէ), Վ-
րիւնէն զատելն է :

Վէզը բերող գործարանները երկու խողո-
վակներ են, որ Վրիկամներուն մէջէն կ'ելլեն ու
հոն ժողված Վէզը կ'առնուն, Վիզի փամփրուշտը կը
բերեն :

Վիզի փամփրուշտը Փորի խոռոչին վարի դին
կ'իյնայ, շատ մաշկերով շինւած է, ու ասոր մէջը
կը ժողվի Վէզը : Փամփրուշտը լեցւելուն պէս, կը
սկսի քաշւիլ, ու մարդս կը պարտաւորի միզելու :
Վանապէս ան մկունքէ թելերն ալ, որ յառաջա-
դոյն Փամփրուշտին բացւածքը կը գոցէին, կը թուլ-
նան ու անանկով Վէզը հասարակ ճամբէն դուրս
կը վաթի :

Բ. ԱԵՐԻ ՅԱԶՈՒՐ ԴՈՒԹԻՒՆ


Վարդս, ինչպէս ուրիշ ամէն գործարանա-
ւոր մարմինները, Անընդեամբ ինքը զինքը կը բնայ
պահպանել, բայց միշտ չէ : Ինչու որ կանուխ
կամ ուշ զօրութիւնը կը սկսի կտրիլ, Գործարան-
ները աւրբափիլ, ու վերջապէս կը մեռնի ու կը լուծ-
փի : Ուրեմն Աերը պահւելու համար, նայելու է որ
ան Աեռէն միշտ նորեր կամ պղտիկներ առաջ գտն:

Յ բածինները, որ կենդանիներուն մէջէն ամէնէն պարզերն են, ինչպէս որ ետքէն պիտ' որ տեսնենք, միշտ մէկ շողըքաւոր նիւթէ մը կը գոյանան. շատերն ալ, զոր օրինակ Պողիպողները որոնք ծառերու կոկոններու պէս հիներէ կամ մեծերէն կը բուսնին ու գուրս կը ցցցւին, ետքը անոնցմէ փըրթելով զատ զատ կենդանիներ կ'ըլլան. իսկ ալ աւելի շատերը հաւկըթով կ'աճին, ու վերջապէս շատն ալ կենդանի ձագ կը բերեն ու իրենց կաթովը կը մեծցընեն, մինչուկ որ կարող ըլլան հաստատուն կերպակուր ուտել:

Վարդս ալ աս վերջիններուն կարգն է: Բայց չկայ կենդանի մը, քսակաւոր կենդանիներէն ու բիշ, որ այնպէս տկար ու անճարակ ծնանի, ինչպէս մարդս. ու մէկը այնչափ երկայն ու շատ հսդացողութեան կարօտութիւն չունի, ինչպէս մէկ խանձարուրի մէջ պղտի տղայ մը: Բայց չըլլայ թէ ասով Վատուծոյ նախախնամութիւնը բամբասես, ինչու որ աս կարգաւորութեամբ խիստ աղէկ կը յայտնըւի իր աստուածային իմաստութիւնը. որով հետեւ ասով է որ ան ծնողաց ու տղոց մէջ եղած սէրը կը ծնանի, ու իրարմէ կախում կ'ունենան ու կը պահւին, ու ասով կ'ըլլայ ան միաբանական կեանքը, որով մինակ մարդս իր բարձր աստիճանին համեմատ աղնուական գործքեր կը նայ գործել:

Տ. ՄԵՐԴՈՒՄ ԿԵՆԴՐԱԿԱՆ ՄԵՄՐ.

ՄԵՆՉՈՒԿԻ հոս տեսանք, որ ինչպէս մարդս Տընկական մասովը տընկերու հետ կը հաւասարի. Հիմա տեսնեք ինչպէս կենդանական մասովն ալ կենդանիներուն ու անընդհանուր կ'ունի կատարեալն կը հաւասարի Ըստ մամըր ու Զգացմամբը:



Տընկերը իրենց սնունդը իրենց բուսած տեղերնէն կ'առնուն, ու անոր համար ալ տեղերնէն փոխելու կամ շարժելու հարկաւորութիւն չունին: Իսյց մարդս, ինչպէս կենդանին ալ, երկրէ զատքաներ ըլլալնուն, պէտք է որ իրենց լնունդը փընտռեն ու գտնեն, ու ասոր համար շարժման հարկաւորութիւն ունին:

Վարդուս, ինչպէս կենդանիներուն ալ շարժման զործարանները Վկունքներն են, իսկ ասոնց ծայրերը կմախքի վրայ կը հաստատին:

Վկունքը՝ պարզ խիտ իրարու քով շարւած թելերէ կաղմած են, ինչպէս որ եփած եղան միոք կտրելու ըլլանք յայտնի կը տեսնենք: Վսոնք կերպ կերպ ձեւեր ունին, բայց զրեթէ ամէնն ալ երկընկեկ կապերու պէս են, որոնց մէջ տեղը հաստըկեկ ու գէպի երկու դիերը երթալով կը սրանան, որը շատ որը քիչ: Ֆելերուն ոսկրի հետ կապւած ծայրերը ամուր, կպչուն ու ճերմակ են: Որով հետեւ թելերը կը լնան քաշւիլ ու թուլնալ, Վըկունքն ալ անոր համար կը կարծընան ու կ'երկըննան, ու ասանկ ամէն կերպ շարժմունքը կը կատարի: Շատ Վկունքը քաշելը ու թուլքընելը մարդուս ձեռքն է, ու Ծղեղին ֆղերուն միջնօրդութեամբ թելերու վրայ ըրած գրգռութեամբը կ'ըլլայ: Իսյց կան Վկունք ալ որ իրենց քաշւիլ ու թուլնալը մարդուս ձեռքը չէ, հապա մասնաւոր օրէնքով կը շարժին, ինչպէս են Արքաի, Ատամոքսի, Ծղեաց ու ուրիշ լնընդեան գործարաններու Վկունքը: Վսոր համար Վկունքը երկու կը բաժնըւին, կամաւոր ու Եկամայ շարժմունք ունեցող Վկունք:

Ոսկըները, որոնց վրայ Վկունքը կը հաստատւին, Արային հողէ ու ուրիշ նիւթերէ բաղադրած կարծր մարմիններ են, ու իրարմէ շատ տարբեր ձեւեր ունին: Վսոնց ամէնուն մէկ տեղ եկա-

ծին Կմախք կ'ըսենք, ուսկից մարմինը իր գլխաւոր ձեւը կ'առնու: Վ.մէն մէկ ոսկրին իրարուհետ կապ- ւիլը երկու կերպով կ'ըլլայ, Ենշարժ կամ Շար- ժական: Վ.նշարժ են, ի բաց առեալ վարի օնօ- տը, բոլոր գլխի ոսկրիները ու ուրիշ մէկ քանի ոսկրիներ: Խակ ուրիշ ամէնն ալ յօդուած յօդուած ըլլալնուն, ինչպէս որ պէտք կ'ըլլայ, կը շարժին: Վ.ս Յօդուածներս անանկ են որ մէկ ոսկրին ծայրը խորունկիեկ դէպի ներս գացած է, ու մէկալ ոսկրին ծայրն ալ քիչ մը ուռած է, անանկ որ ըստ ամե- նայնի առջինին մէջ կը յարմարի կը մտնէ. իսկ աս երկու ծայրերը մէկ հաստ կաշխով մը պատած են, որ զանոնք իրարու հետ կը կապէ: Վ.ս Յօ- դուածներուն մէջ ոսկրին ծայրերէն մի օրինակ պա- րարտ հիւթ մը կը վաղէ, ու անով յօդուածները աղէկ կը պահւին ու գիւրաթեք կ'ըլլան:

Գլուխը երկու գլխաւոր ոսկրներէ կաղմած է, որոնց մէկն է Գ.է.մքը ու մէկալը Ակաւառակը, ու ասօր խոռոշին մէջն է Ր.զեղը:

Իսւնը՝ Աղնայարէ ու Կողերէ կը կաղմըւի: Վ.ս Ողնայարը կարգաւ մէջէ մէջ անցած օղակներէ շինւած է, ասոր վերի ծայրը Գ.լուխն է, ու խողո- վակ մը ունի, որուն մէջը Ր.զեղէ իջած Աղնայարի ըսւած ծուծը կը ժողվի: Կողերը Աղնայարի վրայ հաստատւած են, ու Կուրծքի ոսկրի հետ միանա- լով, Կուրծքի խոռոչը կը կաղմեն:

Վ.նդամները շատ ոսկրներէ կաղմըւած են ու երկու կը բաժնըւին, Ա.երի ու Ա.արի: Ա. երի անդամները Ռ.աղուկներու, Զեռւըներու ու Ա.ասւըներու ոսկրներէ ու ուրիշ կտոր ոսկրներէ կը կաղմըւին: Ա. արի անդամներն ալ Ռ.արձերու, Արունգներու ոս- կրներէ ու ուրիշ շատ կտոր ոսկրներէ կը կաղմըւին:

Վ.մէնը մէկէն մարդուս մարմնոյն վրայ երկու հարիւր յիսուն մէծ ու պղտի ոսկրներ կը ընանք համ- րել, որոնց չորսածը՝ մէկ հասարակ մէծութեամբ

չափահաս մարդու մը վրայ հաշւելով, բոլոր մարմնոյն ծանրութեան երրորդ մասին մէկ մասն է :

Ոսկրի տեսակ մ'ալ Շկռաներն են, որոնք ծնօտներու մէջ հաստատւած են : Ասոնք կերպ կերպ ձեւեր ունին, ու ամեն մէկ ծնօտին մէջ չորս չորս կտրող, երկերկու կողմանական, տասնական ալ զերջին ծայրի ակռաներ կան, ուստի ամենը մէկ տեղ երեսուն ու երկու հատ կ'ըլլան : Առջեւի քըսան հատը, որով հետեւ տղոց գեռ կաթով մեծցած ատեննին կը սկսին բուսնիլ, Կաթի ակռաներ ալ կ'ըսւին, ու հասարակօրէն աղաք, վեցերորդ տարին կը մտնեն նէ ասոնք կը փոխւին ու տեղերնին ուրիշ կու գայ, բայց երբեմն վեցերորդ տարիէն առաջ ալ կը փոխւին, իսկ մէկալ տաս ու երկու մնացածները, մինակ հեղ մը կը բուսնին :

Խնչպէս մարդուս ուրիշ մասերը, այսպէս Ոսկրներն ու Շկռաներն ալ արեամբ կը պահպին ու կը մեծնան : Ոսկրներէ շատը, մանաւանդ Վնդամներու վրայ գտնըւածները, ներսի դիերէն սընամէջ են ու մէկ պարարտ ծուծ մը ունին :

Բ. Զ. Ա. Ց Ա Ւ Մ Ն

Վարդս, ինչպէս կենդանիներն ալ, իրեն յարմար Վերնդեան նիւթերը աղէկ որոշելու, ու գլխաւորաբար իր կերպ կերպ գործքերը աղէկ կատարելու համար, ուրիշ կարողութիւններու ալ հարկաւորութիւն ունի : Պիտ'որ զգայ, ճաշակէ, հոտւրտայ, լսէ ու տեսնէ : Վրդ աս ամեն բանը մարդ օգացմամբ կը ստանայ, որուն Գործարանները մարմնոյն չորս դին բաժնըւած ջղերն են, որոնք ամենը մէկ տեղ երեք կարգ ջղերու կը բաժնըւին . այս ինքն Շղեղի, Ողնայարի ծուծի ու Վանդիղիսի կարգ :

Շղեղը Գլխոյ խոսոչին մէջն է, ու երեք հատ վրայէ վրայ մաշկերով, դրսէն ալ Ակաւառակով

ամրացած է: Ասիկայ ծուծի պէս՝ կէս մը դորշ, կէս մը ճերմըկեկ դունով զանգուած մըն է, որուն վրայ Եղիքի ձեւ շատ դարձուածք ու շատ արեան անօթներ կ'երեւան, ու երկու մաս կը բաժնըւի: Ո՞նչ ըղեղ ու Պղտի ըղեղ: Ո՞նչ ըղեղը Գլխոյ խոռոչին դէպի ի առջին կ'իյնայ, ու մէջ տեղին խորունկ հատուածով մը երկու կէս կը բաժնըւի, որ աջ ու ձախ Շղեղի կէս կ'ըսւի: Պղտի ըղեղը Գլխոյ խոռոչին ետեւի դին կ'իյնայ, ու մէկ հաստ մաշկով մը Ո՞նչ ըղեղէն կը զատւի: Բոլոր Շղեղին խարըսիսի դին մէկ ամուր ու կոճրկէ ու ոեցք մը կայ, որուն մէջ աս Շղեղներէն կը ժողվին, ու ասոնցմէ Ո՞նայարի ծուծը յառաջ կու գայ: Շղեղի Ճիշդ տեղեկութիւնը Խժիշկներուն կ'իյնայ: Ո՞նչ է շափահաս մարդու մը Շղեղին ծանրութիւնը, հասարակօրէն երեք Գերմանիայի լիտր կը կշռէ. ու Փղէն ի զատ ամէն կենդանիներուն Շղեղէն մէծ է:

Ո՞նայարի ծուծը, ինչպէս որ քիչ մը յառաջ ըսինք, Շղեղի կոճրկէ ուռեցքէն յառաջ կու գայ, ու Շղեղի խոռոչին մէջէն կլոր բացուածքով մը Ո՞նայարը կ'երթայ, ու անոր բովանդակ երկայնութեանը մէջէն անցնելէն ետքը Գաւակի ոսկրին տեղը բարակ բարակ Ճիւղերու կը բաժնըւի:

Շղեղէն ու Ո՞նայարի ծուծէն կ'ելլեն Զգայութեան ու Կամաւոր շարժման գործարաններու ջղերը: Ասոնք ճերմակ գունով, ծուծով ու ամուր մաշկերով թելեր են, որոնք Զգայարանաց ու Շարժման գործարաններուն վրայ կերպ կերպ Ճիւղերու կը բաժնըւին: Աս թելերը բոլոր զցյդ զցյդ են, ուստի եւ տաս ու երկու զցյդ Շղեղէն կ'ելլեն, ու գլխուն վրայի չորս Զգայութեան գործարանները կը պահպանեն, ու քսան ու չորս զցյդ ալ Ո՞նայարի ծուծէն կ'ելլեն, ու վերի ու վարի Ենդամներուն ու Խնին Կամաւոր շարժող մկունքներու կը բաժնըւին:

Վանդիղիոնը կամ Վանդիղիոնեան Կարգը՝
Տղերու Երրորդ կարգն է : Ասի վզին վրայի ջղե-
րուն Հանգոյցէն Երկու Տղի թելերով կը սկսի,
ու ասոնցմով Ռղեղին հետ կը կապւի : Աս Տղի
թելերը դարձեալ Որկորին աջ ու ձախ քովերէն
Կուրծքին մէջէն անցնելով դէպ ի վար Փօրի խո-
ռոչին մէջ կ'երթան, ու տեղ տեղ Հանգոյցներ
կազմելով, շատ տեղ, մանաւանդ Ատամոքսին կող-
մերը անթիւ անհամար Հանգոյցներով ու անոնցմէ-
ելած Ճիւղերով կը տարածին : Աս Վանդիղիոնովս
մարդուս Տընկական մասը, այս ինքն Անընդեան ու
Վճման գործարանները կը պահէին, իսկ Ռղեղով
ու Աղնայարի ծուծով Կենդանական մասը, այս
ինքն Շարժման ու Զդացողութեան գործարաննե-
րը : Առաստ կենդանիները Աղնայար չունենալ-
նուն՝ մինակ Վանդիղիոնը իրենց թէ Տընկական
ու թէ Կենդանական մասին հարկաւոր գործքը կը
կատարէ . իսկ Աղնայար ունեցող կենդանիները՝
թէ Վանդիղիոնը ու թէ Ռղեղն ու Աղնայարի ծու-
ծը ունին :

Աս Երկու Տղերու կարգերը, այսինքն Դան-
դիղիոնը, Ռղեղն ու Աղնայարի ծուծը, իրարու հետ
խիստ զարմանալի հաղորդութիւն ունին, մանաւանդ
մարդուս վրայ :

Աճէպէտ եւ Նուաստ կենդանիներուն վրայ,
ինչպէս որ վերը ըսինք, մինակ Վանդիղիոնը ամէն
բանի տեղ կը լեցընէ . իսկ Աղնայար ունեցող կեն-
դանիներու վրայ՝ Ռղեղն ու Աղնայարի ծուծը մի-
նակ Տընկական մասին գործքը կը կատարէն, ու
Վանդիղիոնը մինակ Կենդանական մասինը . բայց
մարդուս վրայ Երբեմն Վանդիղիոնին ազդեցութիւ-
նը այնչափ զօրաւոր կ'ըլլայ որ մարդուս Կենդանա-
կան մասին քնացած ու Տընկական մասին արթուն
եղած ատենը, ան սքանչելի Երեւոյթը առաջ կը
բերէ, որուն Վնաշրջիկ ըլլալ կ'ըսենք . որ ուրիշ

բան չէ՝ բայց Եթէ վիճակ մը՝ որուն մէջ բոլոր Շշղեղին ընելու պաշտօնը Ատամոքսին կ'անցնի, ու մարդս կը ճաշակէ, կը հոտւլուայ, կը լսէ, կը տեսնէ, հեռուն, մօտը ու ծածկը բանը կը զգայ. միայն թէ իր ինչ վիճակի մէջ ըլլալը չդիտեր չիմանար: Աւատի որով հետեւ աս երեւոյթները մարդուս ստորին մասին կարդը շփոթելովն ու իր աստիճանէն վեր բարձրանալովը կ'ըլլայ, անոր համար ոչ երբեք Տեսիլք մը կամ աղնուական վիճակ մը կարծելու է, մանաւանդ թէ դիտնալու է որ մէկ հիւանդութեան ու ստորին աստիճանի կենդանիներու վիճակ մըն է՝ որուն մէջ բնական աղդեցութիւնը պայծառ իմացման տեղը մարդուս վրայ կ'իշխէ:

Բայլոր Զղերու մէկտեղ ըրած առջի ու ընդհանուր աղդեցութիւնը է՝ ան Հասարակ զգայութիւնը, որով մարդս իր ամէն կերպ վիճակը կը զգայ կ'իմանայ: Բայց աս Ինդհանուր զգայութենէս ի զատ, ուրիշ մասնաւորներ ալ կան, ու անոնց ամէն մէկուն յարմար զատ զատ Գործարաններ ալ: Գ զերու աղդեցութեան աս մասնաւոր գործքերուն օգայութիւն կ'ըսենք, ու ասոնց գործարանները օգայունք կամ օգայարանք կ'անուանենք:

Մարդուս օգայարանքը հինգ հատ են:

1. **Ըօւֆենք:** Աս օգայարանաց գործարանը՝ մարմնոյն չորս դին պատած մորթն է, որուն մէջ բիւր Զղերու ճիւղեր կան: Բայց Ըօշափելեաց ալ աւելի նուրբ զգացողութիւնը մատւըներուն ծայրերն են, որոնց մէջ խել մը փափուկ Զղերու ճիւղեր կան, ու աս ճիւղերու ծայրերն ալ մատւըներու վրայի բարակ մորթին տակը պղտի աղեղնաձև քովէ քովէ շարւած բըշտեր կան:

2. **Դ'սօւնիք:** Աս օգայարանաց գործարանը Վեզուն է: Ասիկայ Իերնի խոռոչն մէջը՝

մէկ մսուտ մարմին մըն է, որուն վրայի դին շատ
պղտի բըշտեր կան, ու ասոնք ալ բարակ ջղի թե-
լեր ունին : Ճ'աշակելու կամ ուտելու բաներնիս
կամ հեղուկ, եւ կամ անանկ բան մը պիտի ըլ-
լայ որ կարող ըլլայ և եղուի վրայի թացութեամբ
քիչ մը թրջիլ ու լուծւիլ : Աս ասանկ որ չըլլար,
կամ թէ ըսենք որ և եղուն խիստ չոր ըլլայ նէ,
ինչպէս երբեմն հիւլնդութեան ատեն կը պատա-
հի, կամ ամենեւին համ չենք առնուր, կամ ա-
ռածնիս ալ ոչինչ բան մը կ'ըլլայ :

3. Հօտուտեւ. Ա. Հոտուրտալու գործարանը
քիթն է : Ասիկայ դէպ ի դուրս ելած է, ու ներ-
սի դիէն շատ բարակ ջղերով շողըքաւոր մորթ
մը ունի, Հոտուրտալու բաներնիս անսնկ բաներ
պիտի ըլլան որ իրենցմէ միօրինակ փոքր մասեր
օդին մէջ ծաւալեն, որպէս զի անոնց մեր հոտուտե-
լեաց հասնելովը ու հոտուտելեաց գործարանին
միջնորդութեամբ Ռդեղին հաղորդելովը հոտ մը
առնունք : Այսպէս կ'առնունք ծաղիկներուն հոտն
ալ, որ ուրիշ բան չէ, բայց եթէ ծաղիկներու
փոքր մասերուն՝ ձգական հեղուկի պէս օդին մէջ
տարածելը :

4. Լսու. Ա. Լսելու գործարանները Ականջ-
ներն են : Ասոնք զլխուն երկու քովերն են, իսկ
իրենց կաղմութիւնը այսպէս է : Ականջին դրսի
դին կաճըկէ ու մաշկէ կազմած է, ու իր գործքն
ան է որ դըրսէն եկած շնչումը առնու մէկ կլոր ու
քիչ մը կոր ճամբէ ականջաց ջնցուղը տանի : Ա-
սոր մէջի դին է թմբկի խոռոշը, որուն մէջ երեք
պղտի ոսկրներ կան, որ Ուռն, Աալ ու Ասպատան
կ'ըսւին, աս գործիքներուն նմանութիւն մը ու-
նենալնուն համար : Ուռը ջնցղոյ վրայ կը հաստա-
տի . Աալը թմբկի խոռոշին հետ կը կապւի . իսկ
Ասպատանը աս երկուքին մէջ տեղն է : Ասոնց
պաշտօնը՝ արդէն ջնցղոյ մէջ սկսած ձայնը թմբկի

խոռոչին մէջ աւելի ամուր ընելն է : Աս Խոռոչէն մինչուկ Ռերնի խոռոչը մէկ խողովակ մը կայ . իսկ ասոր ճոթն է Խղունջը : Ասիկայ շատ կերպ դարձած ուկրէ ճամբայ մըն է, մէկ մաշկով մը գոցւած, որուն մէջ Ռղեղէ երկրնցած լսելու ջղերը կը տարածին, ու ասոնցմով Զայնը Ռղեղ կը հասնի ու Խել կ'ըլլայ :

5. Տեսանելու գործարանը Ռջքըն է : Խուն տեսնելու գործարանը Ռջաց գնդակն է, որն որ տեսութեան ջղերով Ռղեղին հետ կը կապւի, ու իր մասնաւոր Ակունքովը ամէն դի կը նայ շարժիլ : Ասիկայ նախ երեք մաշկերէ կազմած է, որոնցմէ դրբախնը քիչ մը կոճըկով է . երկրորդը՝ շատ անօթներով, իսկ ներսինը կամ երրորդը բուն Տեսութեան ջղին տարածած մասն է : Աս մաշկերուն առջեւի դին է նաեւ թափանցիկ ևղջերեան : Անկից վերջը կու գայ օփածան ըսւած թաղանթը, որն որ կերպ կերպ գոյներով կ'ըլլայ, ու մէջ տեղը կլոր ծակ մը ունի, որուն Ռիր կ'ըսենք : Ասոր ետեւի դին կ'իյնայ բարակ մաշկերով հաստատւած Աառնակերպը, ուր տեղ լուսոյ շառաւիղները կը բեկանին, ինչպէս մէկ Կիղիչ ապակւոյ մը մէջ : Աջւրներուն ներսի դին կը ժողվին՝ Աառնակերպին մէջէն անցած բեկեալ լուսոյ շառաւիղները, որ ետքէն Տեսութեան ջղերուն կ'անցնին, որոնք շառաւիղները կ'ընդունին, ու ասանկ սքանչելի կերպով Տեսութիւնը կը կատարւի :

Ասոնք են մարդուս հինգ օգայարանքը : Բայց աս ալ սքանչելի է, որ ինչպէս մէկ աւելի ազնիւ օգայարանք մը կամ պակասաւոր կազմութեամբ կամ հիւընդութեամբ կորսըւելու ըլլայ նէ, շատ անգամ ստորին օգայարանքի մը զօրութիւնը այնշափ զօրաւոր կ'ըլլայ որ պակսած ազնիւ օգայարանքին՝ գէթ քիչ մը՝ տեղը կը լիցընէ : Աս ըսած-

ներուս ստուգութիւնը կուրերու վրայ յայտնի կը
տեսնենք . ինչու որ անոնց Շօշափելիքը անանկ
կատարեալ ու վերջին աստիճանի դժոյուն է , որ
աչք ունեցողի մը իր աչւըներովը որոշածը՝ կուրե-
րը մինակ իրենց մատուցներնուն ճոմով շօշափե-
լով ճիշդ կ'որոշեն :

Ահաւասիկ ասոնք են բովանդակ մարդուս
գործարանական կաղմութիւնը շինող գործարան-
ները : Ոինակ մէկ բան մ'ալ կը մնայ աւելցընե-
լու , այս ինքն թէ Վարդուս Շկամայ շարժման ,
զոր օրինակ Վարտաղութեան , Երեան շինւելուն ու
Երջանին գործարանները , մինչուկ որ մեռնինք մի
օրինակ մեր ներսի դին կը գործեն : Բայց կամա-
ւոր շարժման գործարանները ասանկ չեն : Ասոնք
ատեն ատեն հանգչելու հարկաւորութիւն ունին .
ու աս հարկաւորութիւնը Քուն ըսած վիճակներ-
նուս մէջ կը լեցւի :

Ո'էկ չափաւոր քուն մը ջղերուն նոր զօրու-
թիւն ու զգացողութիւն կու տայ , գործարանները
կը կենդանացընէ . ու ասանկով մեր մարմինն ու
միտքը կը զօրացընէ , իսկ ասոր հակառակ մէկ եր-
կայն քուն մը հիւթերը կը թանձբացընէ , մարդս
թոյլ ու տխմար կ'ընէ , ու այնպիսի գործքերու ,
որ մարմնոյ ու հոգւոյ զօրութիւն կ'ուղեն , արգելք
կ'ըլլայ :

Բ

ԱՐԴ ԳՈՒԽՈ ՀԵՍԿԻ

ԱՐԴ ՊՈԽՈ կեանքը չորս հասակի կամ ժամանակի
կը ընանք բաժնեել . Տղայութիւն , Պատանեկու-
թիւն , Արիտասարդութիւն ու Շներութիւն : Ատոյդ
է որ աս հասակները խիստ անզգալի կերպով մը

կը փոխաւն ու իրար կը յաջորդեն . բայց ամէնն
ալ իր զատ տարբերութիւնը ունի :

Ա. Տ Վ Յ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Տղայութիւնը մարդուս կեանքին առջի հա-
սակն է : Անկ նոր ծնած տղայ մը իր կենաց մէծ
մասը քնով կ'անցընէ . անանկ որ մինակ քաղցէն
կամ անհաճոյ դիպւածէ մը քունէն կ'արթըննայ :

Իր հոգւոյն բովանդակ գործքը՝ մինակ մարմնաւոր
կենաց համար է . բայց ան ալ հաղիւ կըրնայ իր
հարկաւորութիւնները ճանչնալ . իր ուղածը, որ
միայն օդ ու կաթ է, մինակ անորոշ նշաններով
կըրնայ յայտնել :

Իայց աս ապուշ վիճակս շատ երկար չտե-
ւեր, անմիջապէս առջի շաբաթը օգայարանքը ի-
րենց գործքերը կը սկսին գործել . նախ առաջին
տեսութիւնն ու զգացողութիւնը կ'արթըննան,
ետքէն լսելն ու ճաշակելը, ու վերջապէս հոտը-
տալը կը սկսի : Տղան իր մօրը ծոցը, տաքուկ ու
փափուկ տեղ՝ իրեն աղէկը կ'իմանայ . ու իր հա-
ճութիւնը արտաքուսա ալ կը ցուցընէ : Երկրորդ
ամիսը կը սկսի ամէն բանի վրայ աւելի մտադրու-
թիւն մը ցուցընել, ու ուղածը նշաններով յայ-
տնել : Իսկ երրորդ ու չորրորդ ամիսը հնչման կամ
ձայնի ալ միտ գնելու կը սկսի : Ասանկ կամաց կա-
մաց յառաջանալով՝ ըմբռնած պատկերները եր-
թալով մըտքին մէջ կը հաստատին, ու զանոնք նո-
րէն տեսած ատենը յիշողութիւնը կը ծագի : Հե-
տոյ նշաններու ու բառերու նշանակութիւնը կը
սովորի . ու կամաց կամաց ինքն ալ կը սկսի նախ
շարժմունքով ու ետքէն բառերով ուղածը ուրիշի
հասկըցընել :

Արով հետեւ աս հասակիս մէջ մարդս ինք
իրմէ, թէ իրեն պահպանութեանը ու թէ իրեն
զարգանալուն համար բան մը չկըրնար ընել, ա-

նոր համար թէ որ Աստուծոյ նախախնամութիւնը
մարդս մօր սիրոց գիրկը ու իր խնամոց չյան-
ձնէր, չեինք կը ընար ապրել :

Երկրորդ տարին կը ստանայ մարդս ան երեք
դիմաւոր շարժմունքն որ բուն տղայութեան հա-
սակը կը կատարելագործէ այս ինքն օամելը, քա-
լելն ու Խօսելը : Օամելով ու քալելով մարդս դրո-
սէն ազատութիւն մը կը ստանայ, ուտելով ինչ
բանի որ կը բաղձայ, ու պտրտելով ուր որ կ'ու-
զէ . իսկ Խօսելով ներքին ազատութիւն մը կ'ու-
նենայ, մրտքին մէջինը ուրիշի յայտնելով : Պա-
նի կ'երթայ Խօսիլը կը կատարելագործի, զգացողու-
թիւնը կը սրանայ, զօրութիւնը միշտ կ'աւելնայ,
ու թէ ներսի թէ գըսի գործարանքը կը ժրանան :

Հասարակօրէն վեցերորդէն մինչուկ եօթնե-
րորդ տարին ակռաները կը փոխին, ու տղայու-
թեան ժամանակը կը լմըննայ : Աս հասակիս մէջ ,
մանաւանդ առջի երեք տարին, կեանքը մէծ վտան-
դի մէջ է . անանկ որ՝ կը ըստիլ թէ հաղար
նորածին տղոցմէ երեք տարւան միջոցին մէջ երկու
հարիւր յիսունը կը մեռնի :

Բ. Պ. Տ. Ա. Ն. Ե. Կ. Ա. Ի. Թ. Ի. Ի. Կ.

Պատանեկութեան ժամանակը երկրորդ ակ-
ռայ հանելին կը սկսի մինչուկ մարմնոյն աճմանէ
դադրիլը կ'երթայ : Աս ժամանակիս մէջ , որ ման-
չերունը մինչուկ քսան ու երեք տարիի չափ, իսկ
աղջիկներունը մինչուկ քսան տարի կը տեւէ, կեան-
քը աւելի կը հաստատէ, ու մարմինը թէ զօրու-
թեան թէ ձեւուն դիէն իր կատարելութեանը կը
հասնի :

Աս հասակիս մէջ կը սկսի Աանկութիւն ըստած
վիճակն ալ, որուն մէջ տղուն միտքը բացւելով
կը ըստիլ իր կոչմանը համեմատ վիճակը ընտրելու
ինք զինքը որոշել : Աանշերու Աանկութիւնը դէպ

ի տասն ու հինգերորդ տարին կը սկսի . իսկ աղջիններունը դէպ տաս ու երկուերրորդ տարին :

Պատանեկութեան մէջ մարմինը ուրիշ ամէն հասակներէն աւելի ամուր ըլլալուն, մեռնելն ալ աս հասակիս մէջ պինտ նուազն է :

Գ. Ե Ր Ի Տ Ա Ս Ա Ր Դ Ո Ւ Թ Ւ Ւ Ն

Երիտասարդութիւնը մարմնոյն աճմանէ դադրելէն կը սկսի, երեսներորդ տարիէն աւելի կը քշէ: Աս հասակիս մէջ մարդուս խորհուրդները ալ աւելի հաստատուն ու անփոփոխ կը մնան . բրոնած ճամբան, չար ըլլայ, բարի ըլլայ, դիւրաւ թող չտրուիր . ու ասոնցմով պատանեկութեան յողդողդ ու անճարակ վիճակէն կը տարբերի :

Երիտասարդութեան հասակը մարդուս կենացը պինտ կատարեալն ու հեշտականն է: Աս ատեններս է որ թէ մարմնոյ թէ հոգւոյ կարողութիւնները իրենց վերջի աստիճանի կատարելութեանը կը հասնին:

Դ. Ծ Ե Ր Ո Ւ Թ Ւ Ւ Ն

Յօերութիւնը մարդուս կենացը վերջի հասակն է: Աս ատեններս մարմնոյ զօրութիւնը, քանի կ'երթայ, կ'լյայ, կը հալի ու կը հիւծի, մորթը կը քաշւի ու կը կընձոի . մազերը կը ճերմըկնան ու կէս մ'ալ կը թափին, Երեան շրջանը երթալով կամաց կամաց կ'ըլլայ, երիտասարդութեան կենդանութիւնը կը պակսի, ու օդայարանքը կը թթանան ու կը տկարանան :

Ասանկ մարմնոյն երթալով տկարանալէն հոգին ալ միօրինակ հանդըսաեան մէջ կ'ուղէ ըլլալ. աղմըկէ կը փախչի, ինք իրեն կը քաշւի, ու անցած գացած բաները յիշելով, կը ստանայ մէկ պանչելի հմտութիւն մը որ մինակ աս հասակին յատուկ է :

Վանի որ մարդս կը ծերանայ հոգին երկրաւորներէն աւելի զատւելով աւելի ազատ կ'ըլլայ, մինչուկ որ ամէն կապէ բոլորովին արձըկւի:

Վարդուս բնական մահն աս է. կենաց մէկ խաղաղ հանդարատ ու առանց ցաւի դադրիլը, որն որ հասարակօրէն ուժմտուն ու իննսուն տարւան միջոցի մէջ կը պատահի, բայց ալ աւելի կանուխ կամ ուշն ալ պակաս չէ: Հարիւր տարւան ծեր խիստ քիչ կը դանըւի, բայց հիւսիսային կողմերը կան մարդիկ որ մինչուկ հարիւր երեսուն տարի, ու աւելի ալ կ'ապրին:

Ա

ՄԵՐ ԴԵԿԱ ՅԵԳԵՐ

Արթ հետեւ մարդս երկրիս վրայ գտնըւած արարածներուն ամէնէն կատարեալն է, անոր համար մինակ մէկ հատիկ ցեղ մը պէտք է որ ունենայ: Բայց երկինք արդէն սկզբանէ ի վեր աս մի եւ նոյն մարդկան ցեղին վրայ մասնաւոր ազդեցութիւններ ըրած է, որոնցմով մարդկան մէջ մէկ մասնաւոր տարբերութիւն մը կը ծագի, որ Յեղ կ'ըսւի:

Աս բնածին տարբերութեանս համեմատ բռըր մարդիկ հինգ դլխաւոր Յեղի կը բաժնըւին, որոնք դունով, երեսով ու մազերով իրարմէ խիստ կը տարբերին, այս ինքն կատկասեան, Ո՞նդողեան, Առվիրեան կամ Վաղակկեան, Ամերիկեան ու Հթէովպեան ցեղ:

1. Առաջանեան ցեղ:

Առնց մարմնոյն գոյնը ճերմակ է, երեսնին կարմիր, ճակատնին բարձր ու սիրուն կերպով մը կոր, քթերնին չափաւոր մեծ ու պատշաճ ճեւով,

մորուքնին թահեծը ու մազերնին կակուղ ու դան-
դուր: Աս ցեղս, որ գլխաւորաբար Կովկասու դիե-
րէն տարածած կը կարծրւի, հարաւային ու ա-
րեւմտեան Վահա, հիւսիսային Վափրիկէ ու Վւրո-
պա կը ընակի: Աս ցեղէն առաջ եկան այնչափ
ծաղկեալ ազգեր, որոնք իրենց ազնուական կը-
թութիւններովը՝ ուրիշներուն վրայ ընդհանուր իշ-
խանութիւն մը ստացան:

Ի՞նո՞ն Կառավառուները հաւկթաձեւ երես, մէծ,
կապուտակ, թութիւն կամ սեւ աչըներ ու վայելուչ
մարմին ունին: Աս ցեղիս կը վերաբերին Վւրո-
պայինները, Պարսիկները, Հայերը ու ասոնց մօտ
ժողովուրդները: Ասոնց մէջ գիտութիւնն ու ա-
րուեստը շատ ծաղկած է: Կրօնը քրիստոնէական
ու մահմետական է:

Անդէները իրենց մարմնոյն կազմութեանը
դիէն բուն կաւկասեաններուն նման են, բայց ան-
դամնին խիստ երկայն է, ու իրենց գոյնը քիչ
մը պղընձի գոյնին կը զարնէ: Անութիւննին աւելի
կրակոտ է: Լեզունին լանսկրիդ, այս ինքն Վե-
հենական լեզուն է: Կրօննին բրամեան աղանդ ու
մահմետական:

Արտեգիները լայն ու երկայն դէմք մէծ ու
սեւ աչըներ ունին: Աս ցեղիս կը վերաբերին Ոով-
րիտանացիք որ հիւսիսային Վափրիկէ կը ընակին:
Խրենց քաղաքային կրթութիւնները խիստ ետ մնա-
ցած են: Լեզունին արաբերէն, ասորերէնն ու
հրեարէնն է: Կրօննին մահմետական ու հրէական:

2. Անդողներ ցէլ:

Վոնգողեան կ'ըսւին Շէնք ու Յապոնիք: Ասոնց
դոյնը դեղընկեկ, երեսը շխտակ, աչընին պղտի
ու խորունկ ներս մտած, քթերնին բութ ու լայն,
մաղերնին սեւ է: Աս ցեղս ուրիշ ամէնէն աւելի

շատն է, ու միջին ու արեւելեան Շսիայէն, մինչուկ դէպ ի հիւսիսային Վմբրիկէ ցըթւած է:

Իսուն Առաքուները խիստ լայն երես, ու պըզտի, խորունկ, կապուտակ, ու քովէ քով աչըներ ունին: Աս ցեղիս կ'երթան թորգումացիք, օխտք, Վղեւտիացիք, Ակիւթացիք, Կաղմուքք ու Վանսուքք, որոնք ամէնն ալ կրակոտ մարդիկ են, ու մեծ մասը թափառական կեանք կ'անցընեն, ու որսորդութեամբ ու յափշտակութեամբ կ'ապրին:

Ճէն+ կլոր ու լայն երես, պզտի ու ծուռ աչւըներ, կլոր ու քիչ մը տափարակ քիթ, շիտակ ու փայլուն մազեր ունին: Լեզունին խիստ արուեստաւոր է. կրօննին կոնֆուկիոսինն է: Բնութեամբ խիստ վախկոտ են: Վղէկ երկիր գործել գիտեն. իսկ քաղաքային կրթութիւններու մէջ, առաջ որչափ որ ծաղկած էին նէ, մինչուկ հիմա նոյնպէս անփոփոխ մնացած են:

Գ առանձնակարգ+ կարճ հասակ ունին, անսանկ որ չորս ու կէս ոտքէն աւելի խիստ քիչ կը գտնըւին: Դլուխնին մեծ ու կլոր է. երեսնին լայն ու կարճ. աչընին թխագոյն. քթերնին տափարակ, ու բերաննին մեծ: Աս ցեղիս կը վերաբերին Ամացյետացիք ու Լսկիմուք: Ասոնք Լւրոպայի ու Շսիայի բեւեռներուն դին կը բնակին, ու միանգամայն Վմբրիկէին հիւսիսային կողմերը: Ամէնքն ալ խաղաղասէր ու ժիր մարդիկ են: Խրենց կերակուրը Վրագընթաց Կղջերուներու կաթն ու միսր, փոկ, ու ձուկ է: Ամառը խումբ խումբ վրաններու տակ, իսկ երկայն ձմեռը երկրի տակ կ'ապրին: Ալքօննին անորոշ բան մըն է:

3. Վաղինեան շեն:

Ասոնց գոյնը թուխ է. ճակատնին գուրս եւլած, պրկունքնին դուրս ընկած, մազերնին սեւ: Ասոնք Վաղակկայի կողմերը, ու Հարաւային եր-

կիրը կը բնակին։ Ը ատ անգութ սիրտ ունին, մինչուկ հիմա ալ մէջերնին մարդ ուտող կայ։

Ի՞նձն Այնուհի ցիները Շետ քիչ մը նմանութիւն ունին։ Գոյելուշ հասակաւ, կարմըրկեկ գունով, ու պղտի ոտուրներով են։ Վսոնք Յաւա, Առւմատրա ու մօտիկ կղզիներ կը բնակին։ Կը մարդիկը վայրենի, գաղան, նենգաւոր, գող ու ոխակալ են կ'ըսեն։

Ուշակացիները բուն Աաղակացիներէն աւելի մէծկակ ու դեղընկեկ են։ Վսոնք Աաղցրաւեան, Տանգուտոնի, Աանդվիքեան ու Խաղաղական ծովուն կղզիները կը բնակին։ բարեբարոյ ու համեստ մարդիկ են։ Եոր Աեղանդիայի բնակիչքը սիրուն կերպարանօք մարդիկ են։ Վուաջ ամէնն ալ մարդակեր էին, ու մինչուկ հիմայ ալ կը գտնըւին։ Ըատը կրօն չունին։ բայց Տահիտեան կղզին բոլոր քրիստոնեայ եղաւ։

Այսուհետու Կոր Գուինէայի ու Աաղցաւատոնի ու ուրիշ կղզիները կը բնակին։ միջակ մէծութեամբ ու թուխ գունով են, ու մազերնին դանգուր է։ Վսոնք Խիստ գաղանաբարոյ մարդիկ են։

Եոր Հաղոստոցի+ Խիստ խոշոր քթի ծակեր ունին, պրկունքնին հաստ ու անճոռնի, թեւերնին ու սրունքնին Խիստ բարակ։ Վսոնք Կոր Հողանդիա ու Կոր Գուինէա կ'ապրին առանց բնակարանի։

Վահութոցի+ առջիններու նման սեւ են. գանդուր մազերով, մեծ բերնով, երկայն ու բարակ ձեռւրներով ու ոտուրներով։ Վսոնք Բանդիմնիայի, Փիղիսպակեան, Աաղակաց, Բունէսոնի, Կեղերեան եւ ուրիշ կղզիները կը բնակին։ Բնութեամբ Խիստ անգութ են։

4. Վահութոցի շել։

Վսոնց գոյնը գոց կարմիր է, երեսնին գուրս ելած, ճակատնին ցած, մօրուքնին կարճ, մազեր-

Նին սեւ ու խիտ : Աս ցեզս առաջ բոլոր Էմբիկէ կը բնակէր, բայց հիմա ու բիշ բնակիչներ ալ հոն լեցւելուն, բոլորովին ներսի շմշակած դիերը քաշւեցան : Փերուրիա, Մեքսիկոն բնակագները, առաջուց շատ կրթլւած էին, ու արուեստէ ալ կը հառ կընային . իսկ մէկալները միշտ բիրտ ու կատաղի մարդիկ կը համարւին, ու շատը մինչուկ հիմն մարդ ալ կ'ուտեն :

Ավագիստյան ամերիկանեւ սիրուն մարդիկ են, մեծ ու սեւ աշւըներով, ու խիտ մաղերով : Ասոնք Կաւրինտեան գետէն, մինչուկ Մեքսիկոնին արեւելեան ծովեղը, մինչուկ Գուխանաւ ու կանագա, մինչուկ Հասարակած ցըրւած են, ու թափտռական կեանք մը կ'անցընեն : Աս կողմերս անցող եւրոպացիներէն հալածւելով, ու մէջերնին ալ իրարու հետ անհաջող թշնամութեամբ, ու դիսաւորաբար խիստ չափէ դուրս խմելնէն՝ ասոնց թիւը խիստ քիչցաւ, ու շատ աղգեր ալ բոլորովին ջնջըւեցան :

Բառն ամերիկանեւ խոշոր գլուխ ունին, աւրնին պղտի, պրկունքնին հաստ, քթերնին տափարակ, ու բերաննին մեծ : Ասոնք վերին Ավինիկոն ու Շմազօն գետի կողմերը կը բնակին, բայց մինչուկ Շրաբիզիս ու Պարագուայէ ալ ցըրւած են : Ասոնց կը վերաբերին Տոտակերւնդներն ալ, որոնք պըրեկունքներուն տակէն, ու ականջներնէն կլոր կլոր զարդեր կը կախեն, ու անանկով իրենց երեսը աշըւելի կ'ընեն :

Պատրիակացները վեց՝ ու վեց ու կէս ուսք բարձր հասակ, ունին, ու անոր համար առաջ ան տեղանքը պտըտող մարդիկներէն շոկայ ըսւեցան : Դլուխնին մեծ է, ու երեսնին տափարակ : Մինակ մորթով մը կը ծածկըւին, որսորդութեամբ ու գըլխաւորաբար ֆոկերով կ'ապրին, ու երկար ատեն անօթութեան կը համբերեն : Ասոնց բարքն ու սովորաւթիւնը գեռ այնչափ յայտնի չեն :

5. Եշտեսըղեան ցեզ.

Վասնց գոյնը սեւէ . դլիսուն Ակաւտուակը երկու դիէն ներս մտած , ճակատնին շխտակ , քթերնին պղտի ու բութ , բերաննին դուրս ընկած , պրկունքնին հաստ , մազերնին սեւ , ու գանգուր , բովանդակ դէմքերնին կապիկներու կը նմանին : Վասնք միջին ու հարաւային Ռփրիկէ կը բնակին ու մինչուկ հիմա բարբարոս մնացած են , ու մէջերնին դեռ մարդակերներ կան :

Այեւը առջեւի դիէն նեղ , գէպի վերի դին շխտակ , ու ետեւի կողմը կը ու գլուխ մը ունին . ճերմակ ակռաներով , քթերնին հաստ , տափառակ ու ներս մտած : Վասնք Ռփրիկէի մեծ մասը կը բնակին , ու գերիի պէս կը ծախւին : — Վարդկային ազգը նախատղ վաճառականութիւն . բայց քիչ ատենէն , ինչպէս որ կը յուսանք , կը դադրի կը վերջանայ :

Առաջարարանցին հարաւային Ռփրիկէ կը բնակին . քթերնուն վրայ կոր է , ու մազերնին քիչ մը բըրդի պէս է : Վասնք խիստ կրակու մարդիկ են , ու որսորդութեամբ կ'ապրին :

Հասարակուները մարմնոյ դիէն Վայծամարդներու շատ նմանութիւն ունին : Վասնք քառասուն տարւընէ աւելի չեն ապրիր . ապուշ ու ծոյլ , բայց բարեսիրտ մարդիկ են : Իրենց խօսակցութեան կերպը՝ խիստ անշնորհք ու ծիծաղական բան մընէ : Կայներնին դեղնի կը զարնէ :

Վասնք են մարդուս հինգ ցեղերն , ու իրենց դլիսաւոր ճիւղերը . որոնք դարձեալ լեզուով եւ ուրիշ ապրերութիւններով նոր ցեղերու կը բաժնըւին :

Հասարակօրէն կը կարծըւի , որ մարդիկ ամենը մէկէն որչափ որ բոլոր աշխարհիս վրայ կը բնակին նէ , հազար միլիոն են . եւ թէ ամէն երեսուն ու երեք տարին մէջ մը ազգ մը՝ կը մեռնի , ու գրե-

թէ հինգերորդ մաս մը մեռածներէն աւելի կը ծնաւ-
նի : Վասնկով ամէն մէկ րոպէ վաթսուն ու երեք
հոգի կը մեռնի ու եօթանասուն հոգի կը ծնանի :

Պ

ԱՅՐԴԵ ԴԱՒՏԻ ՄԵՐԴԻԿԻ

ԱՅՐԴԵ ՀԱՄԱ մարդուս մարմնոյն կազմութեանը
ու իր զանազան ցեղերուն վրայ խօսածնիս բոլոր
ըստ կարգի ու բնական կերպով եղածներուն վրայ
էին . բայց կը գտնըւին մարդիկ ալ, որոնք կամ
բնակութեանը դիէն, ինչպէս վայրենիները, կամ
հասարակ չափուն դիէն, ինչպէս գամածները,
գերերը ու շոկանները, կամ բոլոր մարմնոյն ար-
տաքին կազմութեանը դիէն, ինչպէս շրէշները,
բնական հասարակ կարգէն դուրս ելած են : Ուղի
ասոնց երեւելիներուն վրայ ալ քիչ մը տեղեկու-
թիւն տալ աւելորդ շերեւնալով, ասանկ կարգէ
դուրս մարդիկը, համառօտութեան համար, հինգ
կարգի կը բաժնենք :

1. Ա յօթսարսուր : Գաղիա, կամպանիա գաւա-
ռը, Առնգի գեղին մէջ 1831 ին տասը տարեկան
վայրենի աղջիկ մը երեւցաւ, որուն մարմինը լերկ,
ձեռւլըները ու երեսըսեւ էին, ձեռքն ալ թիր մը
ունէր : Գեղացիները երբոր տեսան ասի, սատա-
նայ կարծելով փախչող փախչողի եղան . բայց
ասոնցմէ մէկը մէծ շուն մը ունէր, ու կարծած սա-
տանան փախցընելու համար, քակեց անօր վրայ
թողուց : Խակ աղջիկը առանց փախնալու կեցաւ,
ու շունը քովը մօտենալուն պէս, ձեռքի բրովը
անոր գլխուն անանկ մը զարկաւ որ անմիջապէս
ընկաւ սատկեցաւ, ու ինքը անկից շուտ մը փախաւ,
ծառի մը վրայ ելաւ : Գեղին մեծը հրաման տը-

ևու գեղացիներուն որ բըռնեն ու թերդը տանին , հոն իրեն ճագար մը տուին , որ շուտ մը անոր մորթը հանեց ու հում հում կերաւ : Խորը ասի մլրտեցին ու վանք դրին , որ հոն լաւ խօսել սովորեցաւ , ու հոգեւոր բաներուն մէջ ալ խիստ աղէկ կրթուեցաւ : Խրկայն ատեն ատանկ անցնելէն ետեւ իմացւեցաւ որ աս աղջիկը իրեն շափ ուրիշ վայրենի աղջիկ ընկեր մ'ալ ունի եղեր , ու գաշտի մը վրայէն գտած համրիչի մը պատճառաւ , իրարու հետ կռուելով , ասի ձեռքի բրովը անոր դլխուն զարկեր վիրաւորէր է , բայց ետքը ցաւելով իր ընկերին վրայ , քանի մը գորտ բոնիր , անօնց մորթը հանելով , վէրքին վրայ դրեր է ու ասանկով զանի ըռընտցընելէն ետքը , իրարմէ բաժնըւեր ու մէյ մ'ալ իրար չեն տեսեր :

Վիթաւեան անտառներուն մէջ որսորդները արջերու խըմբի մը մէջ 1661 ին երկու վայրենի տղաք գտան , որոնք ինը տարւան կ'երեւային կոր : Ամէն ճիգը ի գործ դրին ու բոլոր արջերը վրուընտելով հազիւ կըրցան մէկը բռնել , ան ալ շատ դժուարութեամբ ու աշխատութեամբ , ինչու որ խածնելով ու ճանկըրութելով կ'ուզէր անոնց ձեռքէն ազատիլ : Ասի մլրտեցին ու անունը Յովուէփ Շքընան դրին . բայց զինքը կրթելու համար ինչ որ ըրին նէ պարապ եղաւ , միշտ վայրենի մնաց , ոչ խօսիլ սովորեցաւ , եւ ոչ ալ զդեստ կ'ուզէր հադնել :

Հեսսեան անտառներուն մէջ ալ 1544 ին վայրենի մարդ մը գտան , որուն կերպարանքը ըստ ամենայինի դայլի մը կը նմանէր :

2. Կւեռեռներ : Պարիս քաղաքը 1760 ին Պողոնիացի ազգաւ քսան ու երկու տարեկան մէկը բերին , որուն մարմնոյն երկայնութիւնը երկու ոտք ու չորս մատ էր : Ասի իրմէ մեծ եղբայր մը ունէր , որ երկու ոտք , տասը մատ էր . իսկ իր պըզ-

տի վեց տարւան քոյրն ալ քսան ու մէկ մատ երկայնութիւն ունէր, որն որ դրեթէ նոր ծնած տըղու մը հետ կը հաւասարի:

Կարողոսի ջերմուկներուն տեղը 1841 ին յիսուն ու չորս տարւան Վերմանացի մը տեսանկը, որն որ բոլոր մարմնով տղու մը կը նաևնէր, անանկ որ հեռուէն մէկը տեսնէր, չէր կը հաւատալ որ ծեր է: Ամբողջ մարմնոյն երկայնութիւնը երկու ոտք ու տասը մատի մօտ էր:

Իսյց ասոնցմէ ալ աւելի զարմանալին Եմբուտերգամ 1751 ին բերւած գաճաճն է: Ասի Փրիսդանդիացի Աթէրէս Դողկէս անուամբ քսան ու վեց տարւան Վեղացի մըն էր. ու իր մարմնոյն երկայնութիւնը քսան ու մէկ մատի մօտ էր:

Պողոնիացւոց թագաւորը Տէրէ անունով Երեսուն տարեկան գաճաճ մը ունէր: Ասոր մարմնոյն երկայնութիւնը երեք ոտքէն պակաս էր. քիթը չափէ գուրս երկայն ու անճոռնի կերպով, ու կոնակը անշնորհք սապատ ունէր: Իսյց բարուքը ալ աւելի ամէնուն ատելի էր, որչափ որ թագաւորը զի՞քը կրթելու աշխատեցաւ նէ, ամէն բան փուճ եղաւ. ինչու որ ինքը իր մարմնոյն անճոռնի ձեւուն ու վարմանցը կոպտութեանը վրայ աւելցուց նաեւ անանկ վերջին սատիճանի վատ մօլութիւններ որ ամէն կերպ չարութեան բոյն կը նար ըսւել:

3. Գլուք: Անդղիա 1775 ին յիսուն ու եռ թը տարւան մէկը մեռաւ, որուն մարմնով հինգ ու կէս կենդինարէն աւելի ծանր կը քաշէր. կոնակը այս ինքն մէկ ուսէն մէկալ ուսը չորս ոտք ու երեք մատ լայն էր. ու այնպէս ալ դէր էր մարմնով որ անդամ մը մէկու մը հետ տաքութեամբ վիճելու ատեն, դիմացինը բարկանալով, ձեռքը ըստ պատահման ունեցած երկնկեկ զմելինը ասոր փորը խոթեց. բայց ամենեւին չվեսանցաւ, ինչու որ բա-

մելինը՝ մարմնոյն խիստ գերութենէն, ներսի գործարաններուն շհասաւ ու չվնասեց:

Դարձեալ Ենդղիա 1750 ին ալ քսան ու ինը տարւան վաճառական մը մեռաւ, որուն մարմինը հինդ ու կէս կենդինար ծանր կը քաշէր. անանկ ալ գէր ու լայն էր որ, իր մինակ շապկին կամ ուրիշ մէկ զգեստին մէջ եօթը մեծ ու չափահաս մարդիկ կը մըտնէին:

4. Հակոբար: Հաննովէր 1676 ին քառասուն ու չորս տարւան մէկը մեռաւ, որուն մարմնոյն երկայնութիւնը տասը ուրբ ու հինդ մատ էր:

Վատրիայի Մեծ Դուքսը Փերդինանդոսն ալ ցոյցի համար քովը մէկը կը պահէր, որն որ տաս ու երկուք ու կէս ոտքէն աւելի երկայնութիւն ունէր:

5. Հրիշտար: Երբեմն երբեմն գտնիրւեցան ու միշտ կը գտնըւին ալ շատ մարդիկ, որոնք պակաս կամ աւելի անդամներով, ու կամ բոլորովին մարդու կերպարտնիքէ ու ձեւէ, տարբեր այլանդակ ձեւերով կը ծնանին, որոնց Հրէշ կ'ըսենք: Վասոնցմէ շատերը ծնածնուն պէս շուտ մը կը մեռնին, բայց ոմանք ալ երկայն ատեն ապրած են, ու կ'ապրին ալ: Մարդուս աս վիճակը աւելի խըդճալու քան թէ պատմըւելու արժանի ըլլալուն, ասանկներուն վրայ խօսիլը բոլորովին զանց կ'առնունք:

С о б ы т ь с е

и з а п и с а н и я

三三三三三三三

三三三三三三三

Ա Է Կ Ա Պ Ա Վ Ա Խ Ի Ք

Ենդամինքը բնական գործարանաւոր մարմիններ են, որոնք կը սնանին, կ'աճին ու ներքին բնական շարժմոնք ու զդացմոնք ունին։ Աենդամինիներու մարմինը ըստ մեծի մասին երեք կը բաժնըւի, Գլուխ, Տուն ու Շնդամներ։ Եւ աս մարմինը մորթով մը ծածկըւած է, որ ու մանցը առանց մազի կամ լերկ, իսկ ումանցն ալ մազերով, փետուրներով, թեփերով ու խեցւով է։

Մնունդը՝ կերակուր ուտելով ու աս կերակուրներու արիւն դառնալովը կ'ըլլայ այնպէս, ինչպէս որ մարդուս վրայ խօսած ատեննիս մեկնեցինք։

Աենդամինիներուն աճումը ըստ մեծի մասին հաւկըթով կ'ըլլայ, որուն մէջը ձագերը կը կազմըւին, ու ետքը դուրս կ'ելլեն։ Դայց շատ կենդանիներ ալ կենդանի ձագեր կը ծնանին ու իրենց կաթովը կը սնուցանեն։ Դարձնալ քանի մը տեսակ ստորին ու պղտի կենդանիներ ալ մաս մաս կտրըւելով ու բաժնըւելով ու ան մասերէն դատ զատ ամբողջ կենդանիներ գոյանալով կ'աճին։ Ինչպէս վերջը ասոնց վրա զատ զատ պիտի խօսինք։

Շարժմունքը Ոկունքով կ'ըլլայ։ Աս մկունքը խիտ քովէ քով շարւած մսեղէն թելեր են, որոնք ջղերէ գրգուելով, կ'երկննան ու կը քաշւին եւ անով ան մասերը, որոնց հետ որ կապակցութիւն ու հաղորդութիւն ունին, կը շարժեն։ Աւելի կատարեալ կազմութիւն ունեցող կենդանիներուն մկուն-

քը բուն ներքին կմախին վրա հաստատւած են, որն որ բովանդակ մարմնոյն գլխաւոր նեցուկն է :

Օգացմունքն ալ ջղերով կ'ըլլայ : Առ ջղերը մէկ կամ շատ ճերմակ թելեր են, որոնք գլխաւոր արմատէ մը այս ինքն Շղեղէն ու Ողնայար ոսկրին ծուծէն յառաջ կու դան, ու աս ջղերուն ծայրերը մարմնոյն ամէն մասերուն մէջ կը տարածւին : Առ ջղերուն մասնաւոր գործադրութիւնը օգացմունք կ'ըսկի :

Իսպաց ամէն կենդանիներու գործարանաւոր կազմութեան աստիճանը նոյն չէ, հապա ասոնց մէջը, շատ տեսակ կարգեր կան, որոնք կենդանիներու տեսակ տեսակ Դասերը քննած ատեննիս, աղէկ կը ընանք իմանալ : Գլխաւորաբար, որչափ որ մէկ կենդանի մը աւելի կատարեալ կազմութիւն ունի, անոր վրա կենդանութեան էութիւնը այնշափ աւելի կ'երեւայ : Որով հետեւ ստորին կենդանիները, իրենց կենաց գործողութեանցը կողմանէ Տընկերէ շատ քիչ կը տարբերին, ուստի աւելի ազնիւ կենդանիներու վրայ խիստ շարժող ու գործունեայ կեանք մը ու ամէն բանի մէջ զարմանալի հոգւոյ զօրութիւն մը կ'երեւայ, որով ալ կատարեալ կազմութիւն ունեցող կենդանիները մարդու աւելի կը մօտենան, բայց ամենեւին մարդու չեն կը ընար հաւասարիլ ինչու որ ասոնց ամէն գործքը բնութեան զարմանալի աղդեցութենէ յառաջ կու դան, անոր հակառակ մարդը խելօք ու մոռք կը գործէ :

Կենդանիները, ինչպէս որ իրենց ներքին ու արտաքին կազմուածքովը մէկը մէկալէ տարբեր են, անանկ ալ իրենց բնակութեամբը, կերակրովը ու ապրելու կերպովը իրարմէ շատ կը տարբերին, ինչպէս որ կենդանիներու ամէն մէկ Դասերուն վրայ զատ զատ խօսած ատեննիս պիտի տեսնենք : Այրեցեալ գօտիին մէջ, կենդանիները շատ բաղ-

մացած են . բայց Կաղցրախառն գօտիին մէջ այն-
չափ շատ չեն . իսկ Յուրա գօտիին մէջ Խիստ քիչ
են :

Շատ տեսակ կենդանիներ լերանց Շարերուն
մէջ քարացած կը գտնըւին կ'երեւայ որ երկիրս
կազմըւելու ատեն շատ փոփոխւելով , ասոնք մէջը
մնացած են , ու հիմայ այնչափ երկայն ատենէ
մնացած զարմանալու արժանի մնացորդներու պէս
հոն թաղած կը գտնըւին : Ինդհանրապէս ամէն
կենդանիները երկու հատուած կը բաժնըւին . Ա .
Ոսկրով կենդանիներ . Ա . Դռանց ոսկրի կենդա-
նիներ :

Հ Ե Տ Ա Խ Ե Դ Ա

ՈՍԿՐՈՎ՝ ԿԵՆԴԱՆԵՐԵՐ

ԱՄ հատուածին վերաբերող ամէն կենդանինե-
րու մարմինները մէկ ներքին կմախի մը վրայ հաս-
տատւած են : Աս կմախը շատ կտոր որկրներէ բաղ-
կացած է , որոնք ըստ մեծի մասին շարժական ու
իրարու հետ կապւած . ու դրսէն մկունքով ու
մորթով ծածկըւած են : Աս կենդանիները թէպէտ
եւ իրենց մարմնոյն դրսի ձեւովը իրարմէ տարբեր
են , բայց ընդհանրապէս ամէն ալ մարդու մարմնոյն
ձեւուն կը նմանին , ուստի ասոնց մարմինն ալ ե-
րեք մաս կը բաժնըւի , գլուխ , բուն , Ինդամներ :

Ոսկրով կենդանիները չորս Դաս կը բաժնը-
ւին , կաթնատու կենդանիներ , թռչուններ , Եր-
կակենցաղներ ու Զկեր :

Դ Ե Ս Ա

ԱՐԹՈՒՐԱՏՈՒՄ ԿԱՇՆԴԵՐՆԵՐ

ԱՅ ԱՐԹՈՒՐԱՏՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ՎԻՐԹ մը, ու երկու Աջ կողմանէ, Երկու ալ Չախ կողմանէ Արրտի խորշեր ու տափ արիւն ունին . իրենց թռքէն շունչ կ'առնուն, կենդանի ձագեր կը բերեն . ու անոնք երկայն ատեն իրենց ծըծերուն կաթովը կը մեծցընեն : **Աս** ծըծերը ոմանց կուրծքէն կախւած են, ինչպէս կապիկներունն ու չղիկներունը : Ոմանց ալ փորին վրայ երկու կարգ վերէն ի վար շարւած կախւած են, ինչպէս շըներունը, խոզերունը եւ ուրիշատ տեսակ կենդանիներուն : Խսկ ոմանց ետեւի ոտուրներուն մէջ տեղն են, ինչպէս ձիերունն ու որոճող կենդանիներուն : **Ասոնք** ամէն կենդանիներու գլուխ կը ըստիլ, ինչու որ ամէնէն աւելի կատարեալ կազմութիւն ունեցող կենդանիները իրենք են . ուրիշներէն ալ աւելի իրենք մեծ աջողակութիւն ու շատ սուր զգացում ու կերպ կերպ շարժմանց ալ աղէկ յարմարութիւն ունին :

Աս կենդանիներուն գլուխը միշտ երկայն կամ կարճ վըզի մը վրայ հաստատւած է, ու ասոնց վերի կզակն ալ գլխու Վկաւառակի ոսկրին հետ մէկտեղ հաստատւած է, մինակ վարի կզակը կը ընայ շարժիլ : **Աս** կզակները ըստ մեծի մասին ակռաներով են, որոնք կարող ակռաներ կողմնական ակռաներ ու վերջին ծայրի ակռաներ կը բաժնըւին :

Աս կենդանիներուն լնդամները, կետերը մէկ զի հանելով, ընդհանրապէս չորս են, երկու առջեւի կողմինները, ու երկու ետեւի կողմինները, որոնք կենդանիներուն կերպ կերպ ապրելու եղանակին համեմատ, զանազան տեսակ ալ կազմը-

ւած են , ոմանցը լողալու , ոմանցը վազելու ու ո-
մանցն ալ թռչելու համար :

Կաթնատու կենդանիներուն մէջ , առանց
մազի , կամ բոլորովին լերկ մարմին ունեցող շատ
քիչ կը գտնըւին , մեծ մասը մազով , ոմանք ալ
խնցւով ու թեփերով են : Շատերուն մազերը
կ'աճին , ու թռչուններու փետուրներու պէս ամէնն
ալ մորթին վրայ զատ զատ հաստատւած են . ու
անկից իրենց աճմանը նիւթը կ'առնուն : Բայց շա-
տերուն ալ մազերը գարնան ու աշնան ատեն կը
թափին ու նորէն տեղը կու դան :

Կաթնատու կենդանիներուն բնակութիւնը
ու կերակուրը իրարմէ շատ տարբեր է : Ո՞նծ մասը
գեանի վրայ , ոմանք երկրի մէջ , ոմանք ջրի մէջ
կ'ապրին , ոմանք ալ օղի մէջ կըրնան թռչիլ , բայց
ասոնք շատ քիչ են : Ոմանք մինակ միս ուտելով ,
ոմանք մինակ տրնկերով , ոմանք ալ թէ միս ու թէ
տունկ ուտելով կ'ապրին :

Կաթնատու կենդանիները ուրիշ ամէն կեն-
դանիներէն աւելի մարդուս օգտակար են , ինչու
որ աշխատալի ու ծանր գործքերուն մէջ մարդուս
կը ծառայեն , ու իրենց օգնութեամբը դժուարին
գործքերը կը գիւրինցընեն : Իրենց մնուին ու կա-
թովը մարդը կը կերակրեն , իրենց մորթովը ու
ըրդովը զինքը կը հագւեցընեն , ու ամէն տեսակ
հարկաւոր ծառայութիւնը կ'ընեն : Ծնէպէտ եւ աս
կենդանիներէն ոմանք մարդուս օգտակար չըլլալէն
՞ զատ վնասակար ալ են , բայց մարդս իրեն խել-
քովը անանկ ճամբաներ գտած է որ ինքը զինքը
անոնց կատղութենէն ու վնասակարութենէն կը
պաշտպանէ , ու իրեն օգտակար կ'ընէ :

Կաթնատու կենդանիներէն մինչուկ հիմայ
հազար տարբեր Տեսակի չափ գտնըւած ու ճանչըր-
ւած է , որոնք տասն ու մէկ Կարդ կը բաժնըւին :

Ա Ր Ե Վ Ա Ր Ե

Ա Ա Պ Ի Մ Ե Ր Ը Ու Թ Ի Շ ա մ է ն կ ե ն դ ա ն ի ն ե ր է ն ա ւ ե լ ի
կ ա տ ա ր ե ա լ կ ա զ մ ու թ ի ւ ն ու ն ի ն , ու ի ր ե ն ց մ ա ր մ ն ո յ ն
թ է գ ր ս ի ձ ե ւ ո վ ը ու թ է ն ե ր ս ի կ ա զ մ ա ծ ք ո վ ը մ ա ր
դ ո ւ ս շ ա տ կ ը ն մ ա ն ի ն : Վ ո ո ն ց ե ր ե ս ը ը ս տ մ ե ծ ի մ ա
ս ի ն , մ ա զ չ ո ւ ն ի , ի ս կ մ ա ր մ ի ն ն ի ն մ ա զ ե ր ո վ ծ ա ծ
կ ա ծ է , ա կ ա ն ջ ն ի ն մ ա ր դ ո ւ ա կ ա ն ջ ն ե ր ո ւ ն մ ա ն ե ն ,
ա չ ւ ը ն ի ն դ է պ ի դ ո ւ ր ս տ ն կ ը ւ ա ծ է , վ զ ե ր ն ի ն կ ա ր ձ ,
ո ւ մ ա տ ւ ը ն ի ն ը ս տ մ ե ծ ի մ ա ս ի ն տ ա փ ա ր ա կ ո ւ շ ի տ ա կ
ը ղ ո ւ ն կ ն ե ր ո վ : Կ ա պ ի կ ն ե ր ո ւ ն շ ա տ ե ր ը պ ո չ չ ո ւ ն ի ն ,
ո մ ա ն ք ա լ ն ա ե ւ մ ա ր դ ո ւ պ է ս կ ը բ ն ա ն շ ի տ ա կ կ ե
ց ա ծ ք ա լ ե լ : Վ ա ր ե թ է ա մ է ն կ ա պ ի կ ն ե ր ը Վ ա ր ե ց ե ա լ
գ օ տ ի ի ն տ ա կ ը կ ա պ ր ի ն ո ւ հ ո ն ծ ա ռ ե ր ո ւ ն վ ր այ
ը ն ա կ ե լ ո վ պ տ ո ւ ղ ն ե ր ո վ կ ը կ ե ր ա կ ր ի ն : Վ ո ո ն ք
ը ն ո ւ թ ե ա մ բ ճ ա ր պ ի կ ո ւ խ ո ր ա մ ա ն դ , ո ւ ո ւ ր ի շ ն ե
ր ո ւ ն ը ր ա ծ գ ո ր ծ ք ե ր ո ւ ն հ ե տ ե ւ ո ղ ո ւ ն մ ա ն ո ղ ե ն :

Կ ա պ ի կ ն ե ր ը շ ա տ Ա ե ռ ե ր ո ւ Տ ե ս ա կ ն ե ր կ ը
բ ա ժ ն ը ւ ի ն , բ ա յ ց ա ս ո ն ց մ է ջ է ն գ լ խ ա ւ ո ր ն ե ր ը ա
ս ո ն ք ե ն :

1. Վ ա ռ ւ ա ր բ ը : Վ ո ս ի ա մ է ն կ ե ն դ ա ն ի ն ե ր է ն
ա ւ ե լ ի մ ա ր դ ո ւ շ ա տ ն մ ա ն ո ւ թ ի ւ ն ո ւ ն ի : Հ ի ն գ ո տ
ք ի շ ա փ բ ա ր ձ ր է , պ ո չ չ ո ւ ն ի , մ ա ր մ ի ն ը՝ բ ա ց ի
ե ր ե ս է ն ո ւ ձ ե ռ ւ ը ն ե ր է ն , ե ր կ ա յ ն գ ո ց կ ա ր մ ի ր մ ա զ ե
ր ո վ ծ ա ծ կ ը ւ ա ծ է : Կ ը բ ն ա յ ը ս տ բ ա ւ ա կ ա ն ի ն շ ի տ ա կ
կ ե ց ա ծ ք ա լ ե լ , բ ա յ ց շ ա տ ա ն դ ա մ ձ ե ռ ք ը գ ա ւ ա
զ ա ն մ ա լ կ ա ռ ն ո ւ : Ձ ե ւ ե ր ը ա յ ն պ է ս ե ր կ ա յ ն ե ն
ո ր շ ի տ ա կ կ ե ց ա ծ ա տ ե ն ը գ ե տ ի ն ը կ ը հ ա ս ն ի : Վ ո ս ի
Վ ա ռ ն է ո ն կ ղ զ ւ ո յ ն ո ւ կ ո ն կ ո ն կ ի ն ա ե ւ Ա ր դ ա կ ա յ ի մ է ջ
կ ա պ ր ի , ո ւ հ ո ն պ զ տ ի կ խ մ բ ե ր ե ղ ա ծ , բ ա ր ձ ր
լ ե ռ ն ե ր ո ւ վ ր ա յ կ ը բ ն ա կ ի : Օ հ ն ք ը բ ո ւ ն ե լ ը՝ շ ա տ
գ ժ ո ւ ա ր ի ն է ի ն չ ո ւ ո ր շ ա տ ո ւ ժ ո վ ը լ լ ա լ ո ւ ն՝ ի
ր ե ն թ շ ն ա մ ն ո յ ն դ է մ կ ը կ ո ո ւ ի , ո ւ ք ա ր ե ր ո վ ո ւ

գաւազաններով ինքը զինքը կը պաշտպանէ : Մարդիկներէ կը բռնըւի, գերի կ'կյնայ նէ, շատ հեղիքը, ու անոնց չափէ դուրս սէր կը ցուցընէ : Եթ կերակուրը պտուղ, հաց, միս ու հաւկիթ է, ու միշտ ձեռքովը կ'առնու, բերանը կը տանի, կ'ուտէ, իսկ ջուրը ու ուրիշ տեսակ հեղանիւթները ամէն կենդանիներուն պէս գլուխոր վար ծռելով կը ծծէ կը խմէ : Մարդիկներու հետ սեղան նստելու ատեն մարդու պէս ամոռի վրայ նստիլ, ու պատառաքաղով ու գգալով կերակուր ուտել կը սովորի, նաեւ գաւաթով ալ իր ըմպելիքը խմելու դիւրաւ կը վարժի : Աեւ ջուր, թէյ ու ուրիշ տեսակ ոգի ունեցող խմելիքը մանաւանդ կարմիր գինին իրեն շատ սիրելի է : Իսյց աս կապիկը մինակ ուտելու ու խմելու բաներուն մէջ չկրթըւիր, հապա նաեւ ուրիշ մարդու գործքեր ալ ընելու կը վարժի ու շատ աջողակ է : Պատկեր 1 :

2. Տըրագործութան Կուպութ Ասի պոչ չունի, ու հինգ ոտքի չափ բարձր է . մարմինը երկայն, հաստը, սեւ կամ թուխ մաղերով ծածկըւած : Շետակ կեցած շատ աղէկ կը քալէ, միանգամայն նաեւ շալակը ծանը բեռեր ալ կը տանի : Վսոր հայրենիքը Գոնկոնն ու Գուինէան է, հոն խումբ խումբ կ'ապրի, ու իրեն թշնամիներուն դէմ քարերով ու գաւազաններով կը կռուի : Խըր որ մարդիկներէն կը բռնըւի գերի կ'կյնայ, մարդու պէս քալել, նստել, ուտել ու խմել կը սովորի : Խուփոնիոս երեւելի բնախօսը աս կապկէն մէկ հատ ունէր, իրեն հրամայած ատենը, ծառայի մը պէս, սեւ ջրոյ գաւաթ կը բերէր, շաքար կը դնէր մէջը, թէյ կը լեցընէր ու քիշ մը պաղեցընելէն ետեւ կ'առնուր կը խմէր : Վս կենդանիս չափէ դուրս հեղ էր . ամենեւին մէկու մը վեաս բան մը շըրաւ : Մարդիկները զինքը տեսնելու համար կու գային նէ, դիմացնին կ'ելլէր ու թեւ թեւի անցընելով անոնց

հետ մէկտեղ ժուռ դալու կ'երթար : Խրեն զգեստ ները որոնց շուտով վարժած էր, զլխաւորաբար ինքը առանձին կը հագնէր . բայց որոնք որ ինքը չէր կը հարնար հագնել նէ ձեռքը բռնած իր բարեկամ ներուն կը տանէր որ իրեն օգնեն ու հագւըցընեն :

3. Հասրան Կը պատկանուի : Խրկուք ու կէսէն մինչ շուկ երեք ոտք բարձրութիւն ու վիզն ալ քսակ մը ունի, պոռալու որ ըլլայ նէ ասի կ'ուոի : Անրթին դոյնը մութ դեղին, մինակ երեսը մարմնոյ դոյն է : Ասի հիւսիսային Վարիկէի դիերը բազմութեամբ անտառներու մէջ կ'ապրի, ու շատ աջողակութեամբ ծառերու վրայ կ'ելլէ : Խրեն կերակուրը պտուղներ ու տընկերն են . բայց նաեւ մրջիւններ ու ուրիշ միջատներ խիստ կը սիրէ . դետնէն քարեր կը վերցընէ մէկ դի կը գլուրէ, եւ անոնց տակը եղած միջատները կը բռնէ կ'ուուէ, իսկ թէ որ քարերը խիստ խոշոր ըլլան, ու մինակ չկը հանչէ : Աըրջիւններու բոյն ալ գտնէ նէ, ձեռքի ծակը կը փորէ ու հողը կը խառնէ, մրջիւնները իր ձեռքին վրայ լեցւելով, լեզուվը ձեռքին վրայէն կը մաքրէ կ'ուուէ : Աս կապիկը պղտի ձագ բռնըսի նէ, մարդուս խիստ դիւրաւ կ'ընտաննենայ, ու շատ զուարճալի ու ծիծաղելու բաներ կ'ընէ, նաեւ կերպ կերպ խաղեր կը սովի . շատ տեղեր, մանաւանդ Վրեւելք աղքատ մարդիկներ ասիկայ կը կրթեն, ու ետքը աս դիս ան դին խաղցըննելով քանի մը ստակ կը վաստրկին : Հագը իր ձագը խիստ կը սիրէ, ու վեց ամիս կաթովը սնուցաննելէն ի զատ, երկու տարիի չափ ալ քովէն չզատէր, կը կերակրէ զինքը ու կը հոգայ :

4. Անրուաբար Կը պատկանուի : Ասի կատւի մը շափ մեծ կ'ըլլայ, սեւ գունով է . երկայն, ձերմակ կամ սեւ մորուք մը ունի, գլուխն ալ գորշ մազերով ծածկըւած է . ետեւի ոտուըները առջեւիններէն խիստ երկայն են, անոր համար ալ շատ աղէկ

կը ցատկէ : Աս կապիկը սէյղան կղզւոյն մէջ կ'ապրի, որուն բնակիչները կ'ընտանեցընեն զինքը ու զբոսանքի համար տներնուն մէջ կը պահեն : Ասի իր ճանչորներէն մէկը կը տեսնէ նէ, շուտ մը ու բախութեամբ վրան կը ցատկէ, ու սիրելով զանի, մասնաւոր ձայնով մը իր ուրախութիւնը կը յայտնէ : Իր առջեւը մէկը պղտի տղայ մը պագնէ ու սիրելու ըլլայ նէ, ինքն ալ կ'ուղէ նոյնը ընել . բայց ասոր ներհակը մէկը առջեւը պղտի տղայ մը ծեծելու ըլլայ, խիստ կը կատաղի, ակռաները մէկ մէկու զարնելով, կատղութիւնը դրսէն ալ կը ցուցընէ, ու կապւած չըլլար նէ, ծեծողին վրան կը յարձակի կը խածնէ :

5. Առութեանուաններ : Ասոնք հասարակօրէն միջակ կատուի մը շափ մեծութիւն ունին, խումբ խումբ Շփրիկէի մէջ կ'ապրին, պարտէղներու ու արտերու շատ վնասներ կու տան : Իրենց պոչը երկայն, քիթը բերանն ալ քիչ մը դէպ ի դուրս երկրնցած է : Աս կապիկները մարդուս խիստ դիւրաւ կ'ընտանենան, ու իրենց կերպ կերպ ծիծաղական գործքերով շատ զուարձալի են : Եղերը իրենց ձագերը շափէ գուրս կը սիրեն, շարունակ կը պագնեն զանոնք ու իրենց լեզովը կը լցեն կը մաքրեն . կաթէն կտրելէն ետեւ ալ, կերակուր ծամելով բերաննին կու տան, կը կերակրեն, ու մէծ սիրով միշտ կը նային ու կը հոգան զանոնք : Ասոնցմէ շատ Տեսակներ կան :

6. Հարգանքն արգանքներ : Ասոնց քիթը բերանը շատ երկայն ու ճոմթը կտրուածի պէս ըլլալով, դէմքերնին դրեթէ շան դէմքին կը նմանի : Ամէնն ալ պոչաւոր են : Ասոնցմէ շատ Տեսակներ կան, որոնց շատը Շփրիկէ կ'ապրին, ու խիստ վայրենի ու վնասակար են :

Հասարակ Շնագլուխ կապիկ Աս կենդանւոյս գլուխը շան գլխուն նման, ու պոչն ալ եր-

կայն է: Անրթին գոյնը դոց կանանց է, բայց
դեմքը ու ոտւրները սեւ: Ասի Նժրիկէի մէջ կ'ա-
պրի, գայլի մը շափ մեծ է, շատ կամաց քալու-
ածք ունի, ու շխտակ երկու ոտքի վրայ կենալու
համար ալ, գաւազանի մը կարօտութիւն ունի:
Երբեմն ալ ասի սնանկ կը կատղի, մինչուկ կատա-
զութենէ կը սատկի: Պատկեր 2:

7. Կոնցու. Կոպաւանսը: Ասոնք իրենց զարհու-
րելի ու ահարկու ձայնէն, որն որ եղով չօծւած
կառքի մը անիւներուն կոնչելուն նման է, աս ա-
նուամբ կը կոչւին: Ամէնն ալ պոչաւոր են, աս
Սեռին տակը շատ Տեսակներ կան, որոնք խումբ
խումբ միատեղ կ'ապրին. ըստ մեծի մասին ծառե-
րուն վրայ կը բնակին:

Կարմիր կոնչող կապիկ: Աղուէսի մը շափ
մեծութիւն ունի: Անրթին գոյնը շէկ, բայց դլու-
խը ու պոչը մութ գունով է: Ասի խումբ խումբ
բարձր ծառերու վրայ կը բնակի, ու մինակ ջուր
խմելու համար վար կ'իջնայ: Արուները միշտ ծա-
ռերուն բարձր ճոթերուն վրայ կը բնակին: Աս
կապիկներուն պոչը երկայն է, ծառերուն վրայ
աս դիս ան դին երթալու կամ վար վեր իջնալու
ու ելելու ատեն ձեռքի մը տեղ կը ծառայէ: Կե-
րակուրնին տերեւներ, պտուղներ ու միջատներ են:
Խակ իրենց երգը որ զարհուրելի բան մըն է, հա-
սարակօրէն տաք օրեր առաջանց, ու իրիկւան
դէմ կ'երգեն: “Աախ ծեր արուները կը սկսին,
բայց ասոնց շուտով կ'ընկերանան էդերն ու ձագերը
իրենց տկար ձայներովը: Աս զարհուրելի երգը,
ատեն ատեն մէջ տեղերը պղտի միջոցներ թող տա-
լով, ժամ մը միօրինակ կը տեւէ, ու շատ հեռու
տեղերէն կը լսի: Ասոնց միսը Հնդիկները կ'ու-
տեն, ու ասկից աղէկ ու զօրաւոր արգանակ կը
հանեն: Պատկեր 3:

Չոքակները ուրիշ կենդանիներէն իրենց մեծ ,
բարակ ու լերկ մաշկովը կը տարբերին : Աս մաշ-
կը առջեւի անդամներուն երկայն մասութներուն
մէջ , նմանապէս առջեւի ու ետեւի անդամներուն
մէջ տեղը տարածւած է , ու ասով կը ընան օդին վրայ
թռչիլ : Ասոնց մարմինը մազերով ծածկած է :
Խակ իրենց կերակուրը միջատներ ու պտուղներ
են :

1. Ծանոթագրութեանը : Անրմնոյ մեծութիւնը
տասը մասի չափ է , խակ թեւերը տարածւելու ըլ-
լան նէ , մէկ թեւին ճոմթէն մինչուկ մէկալ թեւին
ճոմթը չորս ոտք է : Վորթը մութ գունով է : Ասի
արեւելեան շնդկաստանի կղզիներուն մէջ կը ընա-
կի , ու բազմութեամբ ծառերուն վրայ պտուղնե-
րով կ'ապրի : Ասոր միաը կ'ուտեի : Պատկեր 4:

2. Հանդիպութեանը : Ասոնք ամենուն ծանօթ կեն-
դանիներ են , որոնք երկրիս չորս գին տարածւած
են , ու շատ Տեսակներ ունին : Ասոնց մարմինը
մըկի մարմնոյն ձեւուն նման ու բարակ մազերով
ծածկը ած է : Այնակ գիշերը կը թռչին , խակ ցո-
րեկը մութ ու խաւար տեղեր ետեւի ոտւըներնուն
վրայ կախւած կը պահւըտին : Խրենց կերակուրը
դիսաւորաբար միջատներ են : Ասոնք բոլոր ձմեռ
կը քընանան միօրինակ , ու գարնան կ'արթըննան :

Հասարակ Չղջիկ : Ծանոթագրը մէկ ճոմթէն մէ-
կալ ճոմթը տասն ու ութը մատ է : Վորթին կռնը-
կի գին շէկ գունով . խակ փորի գին բաց գորշ է , բայց
ձագերը գոց մոխրագոյն են : Աս կենդանիս աշ-
խըրքիս չորս գին տարածւած է , ու ամէն տեղ շատ
կը գտնըւի , ցորեկը հին շէնքերու մէջ , պատերու
ծակերու ու ծառերու խոռոչներու մէջ կը ընակի .

ու մինակ գիշերը դուրս կ'ելլէ : Ասկից, ինչպէս
ուրիշ ամեն չղջիկներէն ալ, հասարակ ժողովուրդը
խիստ կը վախնայ . բայց ասի բոլորովին անվասո
կենդանի մը է :

Յ. ԼԱՏՈՎԵՐԴԻՔ 29.9.19 : Ասի իրեն լուսնաձեւ
ունեցած քըթէն ասանկ կը կոչւի : Խնեւերը տասն
ու երկուքէն մինչուկ տասն ու չորս մատ է : Մար-
մնոյն մեծութիւնը հասարակ մըկի մը չափ է, ու
գոյնը գորշ : Ասի ցորեկը մինակուկ քարահատնե
րու մէջ կը բնակի :

Կ Ա Բ Գ Գ.

ՏԱՓԾՏԱԿՈՒ, ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

ԱՅ կարգին տակը դացող կաթնատու կենդանի-
ները թէ լիռերով ու թէ չեսակներով շատ հա-
րուստ են, ու ասոնք ամենն ալ ուրիշ կենդանինե-
րուն վրայ յարձակելով կը յափշտակեն ու անոնց
մսովը կը կերակրին : Ասոնց մարմինը խիտ մազե-
րով ծածկըւած է, առջեւի ու ետեւի ոտուընին մեծ
ճիրաններով է : Ասոնք երեք տեսակ ակռաներն
ալ ունին, այս ինքն կտրող, կողմնական, ու Վեր-
ջին ծայրի ակռաները . բայց կողմնական ակռանին
շատ մեծ ու ճանկի ձեւ են : «Օփծերնին փորերնուն
վրայ է . ասոնք միշտ ամեն անգամուն շատ ձագեր
կը ցկնեն . բայց ձագերնին ծնած ատեննին կոյր ու
առանց մազի են :

Օարհուրելի ու զօրաւոր յափշտակող կենդա-
նիները երկրիս սղինտ տաք դիերը, գլխաւորաբար
Վարիկէի մէջ կը բնակին, ասոնց մէջէն ումանք
մարդուս ալ վեսասակար են : Ասոնցմէ շատերը
վայրենի ու ընտաննութիւն չփրող են, բայց կան
ալ որ կ'ընտանենան ու մէզի շատ հարկաւոր ծառայ-
ութիւններ կ'ընեն, ինչպէս շունը եւ ոյլն : Ասոնց

միսը ընդհանրապէս գէշ է ու չուտուիր, բայց իրենց
մօրթը շատ սքանչելի ու սուղ մուշտակ կ'ըլլոյ:

Յափշտակող կենդանիներուն կերակուրը
միօրինակ չէ. ոմանք մէկ տեսակ բան կ'ուտեն, ու
մանք ուրիշ տեսակ, ասոնք իրենց տարրեր կերա-
կուրներուն նայելով երկու ցեղ կը բաժնըին
Մսակեր ու Շճիակեր:

ՑԵՊ. Ա.

ՄՅԱԿՆՔ ՅԵՓԸՏԱԿՈՎ. ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

Աս ցեղին տակը դացող կենդանիները շատ
մեծ են, ակռաներնուն կազմածքը ամուր ու զօրա-
ւոր է, ու գլխաւորաբար մինակ թարմ (Բայլ) միս
կ'ուտեն, իսկ զի քիչ կ'ուտեն: Ասոնց ոտւըները
ըստ մեծի մասին հինգ հինգ մատերով ու ամուր
ու ծուած ձիրաններով են: Ասոնք Պատառող կամ
Գիշատող կենդանիներ կ'ըսւին: Բայց աս կենդա-
նիները դիւրաւ իմանալու ու իրարմէ զատելու հա-
մար, առ ցեղն ալ չորս Մաս կը բաժնենք. Ա. Շան
տեսակներ, Բ. կատուի տեսակներ, Գ. Վարդիսի
տեսակներ, Դ. Վրջի տեսակներ:

Ա.

Շ ան դէսակ Անակներ:

Ասոնց դլուխն երկնկեկ է, ու քթերնին բե-
րաննին դուրս երկընցած, ակռաներնուն կազմածքը
ամուր է, մատւըներուն ձիրանները հաստը, բութ
ու անշարժ, իսկ պոչերնին երկայն է: Աս կենդա-
նիներս խիստ շուտ վազող կենդանիներ են, հոտա-
ռութիւննին շատ սուր, կերակուրնին ալ կամ
թարմ կամ հոտած միս է. բայց մարդիկներու ըն-
տանենան նէ ամէն տեսակ ընդեղէններ ալ կ'ուտեն:

Ասոնք ամէնն ալ կատղութեան հիւանդութեան
ենթակայ են :

1. Շաբ : Ասոնք առջեւի ոտուրնին հինդ հինդ
ու ետեւի ոտուրնին չորս չորս մատեր ունին անշարժ
ձիրաններով : Ակուաններնուն կազմածքը շատ ա-
մուր է : Կողմանական ակուանին մեծ ու սրածայր
են : Ասոնք ամէնն ալ արտաքս կարդի սուր ու
զարմանալի հոտառութիւն մը ունին :

Շուն : Ճ'ակատը կոր, ու պոչը դէպ ի վեր
կոնըկի դին ծուած ու դարձած է : Ա կենդանիս
ուրիշ ամէն կենդանիններէն աւելի մարդուս վրայ
մասնաւոր սէր մը կը ցուցընէ, ու մինակ ինքն է, որ
աշխըրքիս ամէն դին իր տիրոջը ետեւէն կ'երթայ,
ու ամէն տեղ անոր ուզածին զինքը կը յարմարցը-
նէ, ու մինչուկ որ մեռնի նէ, հնազանդ ու հաւատա-
րիմ կը մնայ : Խնքը կը պաշտպանէ մեր ստացուած-
ները, ու իրեն երագութեամբը, զօրութեամ-
բը ու զարմանալի հոտառութեամբը մեզի զօրաւոր
պաշտպան ու օգնական մըն է ուրիշ կենդանիննե-
րուն դէմ : Խրեն հաւատարմութիւնը իրեն խելա-
ցութիւնը ու ճարպկութիւնը, ու իրեն զարմանալի
հոտառութիւնը որով մզոններով հեռու տեղ եղած
իր տիրոջը բնակութիւնը կը գտնէ . ասոնք ամե-
նուն ծանօթ բաներ են, քիչ մարդիկ կը գտնըւին
որ ամեննեւին ասոնց վրայ զարմանալի օրինակներ
լըսած չըլլան :

Շունը ուրիշ ամէն կենդանիններէն աւելի
կատղութեան հիւանդութեամբը կը հիւրնդնայ .
աս վտանդաւոր ու վախնալու հիւանդութեան բուն
նշանները ընդհանրապէս ասոնք են : “Ա,ախ առա-
ջին շունը իրեն առջի ունեցած զուարթութիւնը
կը կորսընցընէ, ամեննեւին ոչ ուտելու, ու ոչ
խմելու ախորժակ մը կը ցուցընէ : Հաջելը բոլո-
րովին կը գաղրի, կը կծկի կը պառկի : “Ա,ախ օտար
մարդիկներուն վրայ կը յարձակի կը խածնէ,

բայց ետքը բուն իր աէրն ալ կ'ուզէ խածնել: Ավ
սկսի առ դիս ան դին վաղել ուր որ զլուխը կը տա-
նի նէ, ու ըրածը չգիտեր: ականջները կը կախէ:
ու պոչն ալ ետեւի երկու ոտքին մէջը կը քաշէ:
Վշըները կը սկսին խորունկնալ ու ներս երթալ,
բերնէն գուրս կպչուն շողիքներ կը վաղեն: Արչափ
որ երկայն կը տեւէ աս կատղութիւնը այնչափ ա-
ւելի վտանգաւոր կ'ըլլայ խածուածքը: Երբոր առ
հիւանդութիւնը վերջի աստիճանը կը հասնի, քա-
նի մը ժամուն մէջը շունը կը սատկի:

Դայլ: ‘Սորս ոտքի չափ երկայն, մորթին
դոյնն ալ դեղին է, մազոտ պոչը միշտ շիտակ դուրս
տնկած կը տանի: Դիշերները ըստ մեծի մասին
կը կծկտայ կամ կ'ոռնայ: Ասի Նսիայի ու Եւրո-
պայի մէջ կը գտնըւի, բայց Եւրոպայի մէջ երթա-
լով կը քիչնայ կոր, ինչու որ իրեն վեսասկարու-
թեանը համար, զինքը բոլորովին ջնջելու ու վերցը-
նելու, ամէն միջոցներ կը բանեցընեն կոր: Ա զին
մկունքը այնպէս զօրաւոր է որ պինտ մեծ ոչխարն
ալ բերնովը վզէն խածնելով դիւրութեամբ կ'առ-
նու կը տանի: Ձիերը ու ասոր նման կենդանիները
կից նետելով աս կենդանւոյս դէմ զիրենք կը պաշ-
տպանեն, նոյնպէս արջառներն ալ իրենց եղջիւր-
ներովը. բայց շատ անգամ պարապ է իրենց պաշ-
տպանութիւնը, ինչու որ դայլերը բազմութեամբ
մէկտեղ վրանին կը յարձակին: Երբոր դայլերը
կերակուր չեն գտներ, ու անօթութիւնը շատ կը
ստիպէ նէ, իրարու վրայ կը յարձակին ու մէկ զմէկ
կ'ուտեն: Աս կենդանւոյս միսը շուտւիր: բայց
մորթը մուշտակ կ'ըլլայ: Կըրնայ տասն ու հինգ
մինչուկ տասն ու ութը տարիի չափ ապրիլ:

Ասկեգոյն գայլ: Ասի դայլի նման է, բայց
անկից շատ պզտիկ ու պոչն ալ շատ կարճ է: Բազմու-
թեամբ մէկտեղ Երեւելք կ'ապրի, իրեն բնակու-
թեան համար գետնի մէջ խոռոչներ կը փորէ, ու

խիստ շատակեր է, ինչ որ կը ընայ ձեռք ձգել՝ կը յափշտակէ, բայց նաեւ դի ալ կ'ուտէ, անոր համար շատ անգամ մարդիկներուն գերեզմանները փորելով, անոնց մարմինները դուրս կը հանէ: Պատկեր 5:

Ասմիսոնին բանած ու պուերնին վառած ջահեր կապելով Փղոտացոց արտերուն մէջը թող արւած աղուէսները ոսկեգոյն գոյլ էին

Աղուէս: Ասոր քիթը բերանը սրածայր է, պոչը երկայն ու մազոտ, մորթին դոյնը մութ կարմիր, բայց պոչին ճոթը ճերմակ է: Աս կենդանիս Դսիայի, Եւրոպայի ու հիւսիսային Վմերիկէի մէջ կը բնակի, իրեն բնակութեան համար ասի ալ գետնի մէջ խոռոչներ կը փորէ, ու չորս դին վատ հոտ մը կը ձգէ: Իրեն մարմնոյն զօրութիւնը՝ իբրեւ պատող կենդանի մը նայելու ըլլանք՝ շատ մեծ չէ, բայց իրեն խորամանկութիւնը ամեն աղդի մէջ առակ եղած է: Ասի բաղեր, հաւեր, սագեր, նոյնպէս մկեր, նապատակներ, կատուներ կը յափշտակէ կը պատոէ, բայց նաեւ կերաս ու խաղող շատ սիրով կ'ուտէ: Ասի ալ ուրիշ շան տեսակ կենդանիներուն պէս կատաղութեան հիւսնդութեամբ կը հիւընդնայ: Աղուէսին մորթը շատ սքանչելի մուշտակ կ'ըլլայ, ասոր համար ամէն կերպով զինքը բռնելու ետեւէն կ'ըլլան: Ասի ալ տասն ու չորս մինչուկ տասն ու եօթը տարիի չափ կը ընայ ապրիլ:

2. Տնօրեւունք Կոստ Դուրեւունք: Ասոնք ոտուընին չորս չորս մատեր ունին, խսկ դլուխնին խոշոր է, ակուաներնուն կազմածքը շատ ամուր, ու կռնըկնին կոր է: Ասոնք վզերնին ու կռնըկնին վերէն վար բաշ մը ունին, որն որ կատղած ատեննին շիտակ վեր կը տնկըւի: Ասոնց երկու Տեսակը ճանչցրւած է:

Պիսակ Շորենի: Վարմնոյն մեծութիւնը մեծկակ շան մը չափ, ու գոյնը գորշ է սեւ բծեւ

րով . աչւըները վայրենի ու գաղանային նայւածք մը ունին : Ասի Ափրիկէի մէջ ու Ասիսյի տաք գաւառներուն մէջ կը բնակի . գիշերները բազմութեամբ մէկտեղ քաղաքներու ու գեղերու մէջ կը մըտնէ զանազան տեսակ կենդանւոյ դիեր ու մարդու մարմիններ գտնելու ու ուտելու համար :

Երտաւոր Խորենի : Ասի գորշագոյն գեղին գունով ու սեւ շերտերով է : Կը բնակի հիւսիսային Ափրիկէի մէջ , ու իրեն ապրելու կերպովը առջեց Տեսակին շատ նման է : Պատկեր 6 :

Բ

Առաջի պետք Անդրեաներ :

Ասոնց գլուխը կլոր ու խոշոր է , քթերնին բերաննին կարճ , մարմիննին գիւրաշարժ , ու ոչ շերնին երկայն ու խիտ մաղերով , ոտւընին բարձրկեկ , մատւըներնուն ծիրանները սրածայր ու ըստ մեծի մասին շարժական , այս ինքն ուղած ատեննին ներս կը քաշեն : Աս մասին տակը շատ Տեսակ կենդանիններ կան , որոնք իրենց մարմնոյն ձեւերովը իրարու շատ կը նմանին , բայց իրենց մեծութեամբը ու գուներովը իրարմէ շատ կը տարրերին :

1. Կըտուար : Ասոնց գլուխը կարճ , ու քթերնին բերաննին կլոր է , լեզունին փուշ փուշ , առջեւի ոտւընին հինգ ու ետեւի ոտւընին չորս մատեր ունին շարժական ու սրածայր ծիրաններով : Ասոնք շատ արիւնըուշտ կենդանիններ են , իրենց որսը ցատկելով կը բռնեն : Աս կենդանիններէն շատը խիստ մեծ ու զօրաւոր են , ու մարդուս ալ վնասակար :

Ասյրենի կատու : Կը ոտքի շափ երկայնութիւն ունի , մորթին գոյնը բաց թուխ է , բայց գլխուն վրայ ու մարմնոյն երկու կողմերը սեւ շերտեր կան : Պաշը խիտ մազոտ է , շրմունքներն

ու գարշապարները սեւ են : Ասի ԱՌՈՊԱՅԻ լեռ-
նային խիտ անտառներուն մէջ կը բնակի, բայց այն-
չափ շատ բազմացած չէ, ինչու որ ամէն կողմն
իբրեւ վետասակար կենդանի մը կը հալածեն զինքը
ու կը սպաննեն : Խրեն կերակուրը մկեր ու ամէն
տեսակ թռչուններ են, բայց նապաստակներու ու
եղնորմներու վրայ ալ կը յարձակի ու կը յափրշ-
տակէ : Աս կենդանիս չափէ դուրս վախկոտ է, թե-
թեւ վտանգ մ'ալ տեսնելու ըլլայ, շուտ մը ծա-
ռերուն վրայ կը փախչի, ու հաստը ճիւղի մը վրայ
այնպէս կը պառկի ու կը տարածւի, որ հազիւ ու
գժուարաւ կը տեսնըլի :

Դնոտանի կատու : Առջի Տեսակէն առաջ կու
դայ : Ամէն մարդ աղէկ դիտէ ու կը ճանչնայ աս
խարերայ ու խօրամանգ կենդանիս, ան որ քիչ
մը առաջ ընտանի կ'երեւար ու կը շողոքորմէր,
մէջ մ'ալ յանկարծ կը փոխւի ու սուր ճանկերովը
կը վեասէ : Ասի իր բնակած տեղերուն աւելի ըն-
տանութիւն ու սէր կը ցուցընէ, քանի թէ մէջի
բնակող մարդիկներուն : Տասն ու մէկերորդ ու
տաս ու երկուերորդ դարուն մէջ աս կենդանիս
ԱՌՈՊԱ գժուարաւ կը դանըլէր, աղէկ ընտանի
կատու մը ան ատենները շատ ստակ կ'արժէր : Առ
կենդանիս չափէ դուրս մաքրասէր է, իր սիրելի
կերակուրը մկերն են, ու ասոնց ետեւէն ըլլալով
ու զանոնք պակսեցընելովը մեզի շատ մեծ օգուտ
ունի : Կատ մարդիկներ կան, որոնք բնութեամբ
մասնաւոր ատելութիւն մը ունին կատուին դէմ.
կան նաեւ շատ տկար կազմածքով մարդիկներ ալ,
որ իրենց գտնըւած խցին մէջ կատու մը մտնելուն
պէս կը մարին : Կատուները չափէ դուրս դիւրա-
շարժ ու զարմանալի կազմածք մը ունին, տանիք-
ներուն վրայէն ու ուրիշ բարձր տեղերէն վար կ'իյ-
նան, ու քիչ մը կամ ոչինչ կը վեասին . բայց
միշտ կը նային որ ինկած ատեննին ուտըներնուն

վրայ իյնան։ Կատուներուն հիւանդութիւններուն
մէջէն ամէնէն աւելի վեասակար ու վտանգաւոր
հիւանդութիւնը կատղութեան հիւանդութիւնն է,
աս ախտէն բռնըւելու ըլլան, շատ վախնալու բան
է, քովերնին ով որ երթալու ըլլայ, ու ինչ որ
գտնելու ըլլան կը խածնեն, ասոնց աս կատղու-
թեան ախտը ըստ ամենայնի շներուն հիւանդու-
թեանը կը նմանի, անոնց պէս աս ալ պըլէկոտ է։
Կատու մը տան մէջ շատ քիչ կը կենայ, միշտ
դուրսը դաշտերու վրայ ու անտառներու մէջ կը
պըտըտի, զինքը աւելի տան մէջ կեցընելու համար,
պէտք է ականջները կտրել, ինչու որ ականջները
բաց ըլլալով, անձրեւի ու ցողի ատեններ չկըրնար
տանիլ, հարկաւ ներս տան մէջ կը փախչի։

Ես ընտանի կատուի տեսակին կը վերաբերի
գաղատիայի մասնաւոր Տեսակ կատուն։ Ես կեն-
դանիս հասարակ ընտանի կատուէն մէծ ու երկայն
մազերով է. մանաւանդ վզին վրայի մազերը շատ
երկայն ու բարակ են։

Քաւթար։ Երեք ու կէս ոտքի չափ երկայ-
նութիւն ունի, մորթին գոյնը՝ կուրկի դին գորշ
կարմրագոյն է, փորին կողմը դեղին, ու թուխ
բծերով. ականջներուն ճոթերը մէյմէկ փունջ
սեւ մազեր կան։ Հին ատենները աս կենդանիս բո-
լոր Եւրոպա տարածւած էր, բայց հիմայ մինակ
հարաւային Շգապաննեան լեռներուն վրայ կը գտնը-
ւի, ու ոչխըրներու ու ուրիշ կենդանիներու հօտե-
րու շատ վեասակար յափշտակող կենդանի մըն է։
Շատ անդամ հանդիպած է որ մէկ գիշերւան մէջ
քսան մինչուկ երեսուն ոչխար սպաննած է։ Եսի
կատուի պէս կը դարանի կը սըմքի, մէյ մ'ալ յան-
կարծ կը ցատկէ կենդանւոյն վրայ ու շնչերակը
խածնելով արիւնը կը ծծէ, ու կամ դլխաւորաբար
մէծ կենդանիները վզէն ճիրաններովը կը բռնէ։
Ոչխըրներուն մինակ փորստիքը ու քիչ մ'ալ գըւ-

իւէն, վզէն, ու ուսէն կ'ուտէ . իսկ մնացածները
թռղ կու տայ : Կատուի տեսակ կենդանիներուն
մէջէն մինակ աս կենդանւոյս միսը շատ համով է,
իսկ մորթը շատ սքանչելի մուշտակ կ'ըլլայ : Պատ-
կեր 7 :

Ինձ : Եսի մեծ շընի մը շափ է, մօրթը մութ
գեղին է ու խիտ քովէ քով կլոր պղտիկ սեւ բծե-
րով : Աը բնակի հարաւային Վարիկէի մէջ . կա-
պիկներու, ձիերու ու ուրիշ կենդանիներու ետե-
ւէն կ'ըլլայ, նոյն իսկ մարդուս ալ շատ վեասակար
է : «Օքառերու վրայ ու կամ ուրիշ տեղեր կը դա-
րանի, ու իր որսին վրայ ցատկելով կը բռնէ : Վե-
գամ մը շրուանդան բարի յուսոյ ըսւած տեղը եր-
կու մեծ ընձ ու երեք ալ ձագեր մէկ գիշերւան մէջ,
հարիւր ոչխար սպաննեցին : Պատկեր 8 :

Հովազ : Ինձի շատ նմանութիւն ունի, մար-
մնոյն մեծութիւնն ալ գրեթէ անոր շափ է, մօրթին
գոյնը կոնըկի կողմն շիկակարմիր է, փորին դին
ձերմակ, ու երկու կողմերը վեց ու եօթը կարդ
վարդի ձեւ բծեր կան : Վարիկէի, Վահայի տաք
գաւառներուն, ու արեւելեան շնդկաստանի կղղի-
ներու մէջ կը բնակի, ու իր ապրելու կերպովը ու
կերակուրովը ընձի շատ կը նմանի : Վս կենդանիս
պղտի ձագ բռնըւելու ըլլայ կ'ընտանենայ, ու իր
ահեղ ու վայելուչ շարժուածքովը մարդուս մեծ
զուարձութիւն ու զբօսանք կը պատճառէ : Իսյց
այսպիսի բնութեամբ զօրաւոր ու պատառող դա-
զանի մը հետ ընտանութիւն ընելը միշտ վտանգա-
ւոր է :

Վմերիկէի Ինձ : Ա եց մինչուկ եօթը ոտք եր-
կայնութիւն ունի մօրթին գոյնը կոնըկի կողմն շի-
կակարմիր է, իսկ փորին դին ձերմակ ու խոտոր-
նակ սեւ շերտերով, ու երկու կողմերը չորս կարդ
աչքի ձեւ բծեր կան : Վսոր հայրենիքը հարաւային
Վմերիկէն է . հոն դետերու քով եղած անտառնե-

րուն մէջ , նոյնպէս ճախնային տեղեր բարձր բռւ-
սած խոտերու ու եղեգներու մէջ կը բնակի : Եր
զլխաւոր որսը վայրենի ձիեր , եղքերուներ , ու
հորթեր է , բայց ճախնային թռչուններ ալ կը բռո-
նէ , նոյնպէս ձկեր ալ ջրին մէջէն աջողակութեամբ
կը բռնէ դուրս կը հանէ : Եղքերու ու ցլերու ան-
տեսն կը վեասէ , երբ որ շատ անօթի կ'ըլսոյ :
Ա այրենի ու անմարդաբնակ տեղերը առ կենդանիս
մարդիկներէն շատ կը վախնայ ու անոնց չվեասէր ,
բայց չէն տեղեր կամաց կամաց վախը մէկ դի թող
տալով կը վարժի ու կ'ընտանենայ ու անոնց ալ
կը սկսի վեասել , ու մէյ մը որ մարդու միսը
կ'ուտէ ու համը կ'առնունէ , ուրիշ ամէն կենդա-
նիներուն մսերէն վեր կը դասէ : Ասի շափէ դուրս
ոյժ ունի , իր ձեռքէն փախչիլը շատ դժուարին է ,
ինչու որ ջրի մէջ աղէկ կը լողայ , ու ծառերու վրայ
ալ շատ աջողակութեամբ կ'ելլէ : Բայց թէպէտ
եւ այսպէս ահարկու դազան է , ի վերայ այսր ա-
մենայնի զինքը շատ կերպով կը հալածեն ու կը
սպաննեն : Ամենէն աւելի յանդուգն ու վանդա-
ւոր եղանակը որով զինքը կը սպաննեն , այսպէս է .
որսորդ մը երկու շուն ու մէկ երկայն երկսայրի
սուր մը մէկտեղ կ'առնու կ'երթայ կենդանւոյն
գէմ ու կը դրդուէ , դազանը կատղելով վրան նետ-
ւելու ատեն , շուտ մը սուրը կողը կը խոթէ ու կը
պառկըցընէ հօն : Այսպիսի կերպով հեղկաստան-
ցի մը Պայտատա քաղքէն , հարիւր հատէն աւելի
սատկըցուց . բայց վերջապէս ինքն ալ ասոնցմէ
մէկուն կերակուր եղաւ : Պատկեր 9 :

Ա ագր : Ավելը մինչուկ ինը ոտք երկայնու-
թիւն ունի , ու երկու մինչուկ երեք ոտք ալ բար-
ձրութիւն . մորթին գոյնը կռնըկի կողմն շիկակար-
միր է , իսկ փորին զին ճերմակ , կռնակը , վիզը ,
ու աղդրներուն վրայ սեւ խոտորնետկ շերտեր կան :
Ասի արեւելեան Հնդկաստանի մէջ կ'ապրի , ու

յափշտակող կենդանիներուն մէջէն ամէնէն աւելի
արիւնըռուշտ, ահարկու ու զօրաւորն է: թէ որ
զօրաւոր թաթովը կենդանւոյ կամ մարդու մը մէջ
մը զարնելու ըլլայ, զարկած տեղը հինգ մատ խո-
րունկ ներս կ'երթայ ու կը մեոցընէ: Փղերու, ու
ձիերու վրայ կը յարձակի ու անոնց վրայէն մար-
դիկները վար կ'առնու կը յափշտակէ: Գետերու
մէջ կը նետւի ու նաւակներուն մէջէն իր որսը կը
յափշտակէ, նոյնպէս գոմէշներուն վրայ ալ կը
յարձակի ու կը բռնէ, ու վաղելով կը քաշէ կ'առ-
նու կը տանի: Ա աղբը աղէկ ուտելէն ու կշտանա-
լէն ետեւ իր առջի ահարկութիւնը կը կորսընցու-
նէ, շատ վախկոտ կ'ըլլայ ու մարդիկներէն կը փախ-
չի, առանձին ու անմարդաբնակ տեղ մը կը փըն-
տրուէ, որպէս զի հոն հանդարտ կարօղ ըլլայ իր
կերածը մարսսել: Ա կենդանիս հասարակօրէն փղե-
րով կ'որսան այսպէս. վարժեցուցած փղի մը կըու-
նակը պղտի տնակ մը կը դնեն, ու ասոր մէջը հինգ
կամ վեց որսորդներ կը մըտնեն, իրենց աղէկ կըր-
թած որսի շները փղին առջեւէն թող տալով, կը
քալեն առաջ կ'երթան: Ծները միշտ առջեւ՛ն
երթալով վագրը կը փնտըռնեն, փիղն ալ անոնց
ետեւէն կ'երթայ, ու իր սուր հոտառութեամբը
հեռուէն գաղանին հոտը առնելով, կնճիթը վեր
կը վերցընէ, պատրաստութիւն կը տեսնէ գաղա-
նին դէմ, ասով որսորդներն ալ կ'իմանան ու ի-
րենք ալ պատրաստութիւն կը տեսնեն: Երբ որ
վագրին կը մօտենան, գաղանը աս յաղթանդամ
կենդանին տեսնելուն պէս, բերանը կը բանայ,
ճիրանները կը ցուցընէ, ու կը սկսի սաստիկ
մննչել, բայց փիղը առանց վախնալու աւելի
իրեն կը մօտենայ ու շխտակ դիմացը կը կենայ:
Ա ատեն կը սկսին որսորդները հրացաննե-
րով վագրը զարնել, թէ որ շուտով գետինը
պառկըցընել չեն կըրնար նէ, փիղը կնճըթովը գա-

զանը կը բռնէ ու վեր վերցընելով գետինը կը զարնէ, ու սուրներով կոխկրուտելով անմիջապէս կը սատկըցընէ: Այս օրսորդութիւնը վտանգաւոր չէ. հենդաղայի մէջ բնակող անդղիացի խաթուններն ալ մէկտեղ կ'երթան: Ենգամ մը այսպիսի որսորդութեան ատեն Ենդղիացին մէկը ըստ պատահման փղին վրայէն շխտակ վագրին կռնակը ինկաւ, ասկից այնպէս մը վախցաւ գաղանը՝ որ անմիջապէս փախաւ: Ա ագրը պղտիկ ձադ բռնըւելու ու պահւելու ըլլայ, մարդուս կ'ընտանենայ, մանաւանդ իր տէրը ու պահապանը կը ճանչնայ ու կը սիրէ: **Պատկեր 10:**

Առիծ: Ասոր մարմնոյն մեծութիւնը վագրի շափէ. մորթին գոյնը մութ դեղին: Արուն զըլիսուն ու վզին վրայ մեծ բաշ մը ունի երկոյն ու քիչ մը մութ գունով մազերով: Լչը արուեն պըղտիկ է ու առանց բաշի, բայց երկուքին պոշն ալ երկայն է ու ճոթը մազոտ: Առիծին հայրենիքը գլխաւորաբար Ափրիկէ է: Ասի իրեն փառաւոր ու ահեղ կերպարանքին համար կենդանիներու թափառը կը կոչի: Կատուի տեսակ գաղաններուն մէջէն ամենէն քիչ պատառող ու արիւնըուշտն է, եթէ չցրգուելու ըլլայ այնչափ կենդանիներ կը սպաննէ, որչափ որ իրեն կշտանալու համար հարկաւոր է. բայց միշտ թարմ միս կ'ուտէ: Ոնորդիկներու վրայ ան ատենը կը յարձակի, երբ որ անօթութիւնը զինքը շատ կը ստիպէ, բայց մէյ մը մարդու մսի համը առնելու ըլլայ, Ամերիկէի ընձին պէս ուրիշ ամէն կենդանիներուն մսէն վեր կը դասէ: Հյորեկները անտառներուն մէջ կը պահւըտի. մինակ գիշերները դուրս կ'ելլէ իր որսին համար, ու իր սոսկալի ու սարսափելի ճայնը անապատին մէջ հեռու տեղերէն կը լսէի: Ասի իր որսը կատաւներուն պէս ցատկելով կը բռնէ: Ձադ բռնըւելու ըլլայ նէ, շատ դիւրաւ կ'ընտա-

նենայ մանաւանդ իրեն տիրոջը՝ որ համարձակ գաղանին քովը կը մըտնէ կ'ելլէ, ձեռքը բերնին մէջ կը խօթէ առանց պղտիկ վնաս մը կրելու։ Վրիծը քսան մինչուկ երեսուն տարի կրօնայ ապրիլ։ Վրիծին երախտագիտութեան ու մէծասրտութեան վրայ շատ օրինակներ կը պատմըւին, բայց մենք ասոնց մէջէն երեք հատ մինակ երեւելիները ընարելով պատմենք։ Պատկեր 11։

Կառաջ պատմութեան մէջ կը պատմըւի, որ քաջ զաղլացի աղնուական մը, պատերազմի պատճառուաւ Պաղեստին գացած էր։ (Օր մը առանձին անտառի մը մէջէն անցնելու ատեն, խեղճ ողորմելի ձայն մը լսեց. կարծելով աս վեհ աղնուականը որ մարդ մը կենաց վաանդի մէջ ինկեր է, ու ուղելով ասոր օդնութեան համնիլ, սիրտ ըրաւ անմիջապէս ձայնին ետեւէն գնաց։ Բայց երբ որ տեսաւ մարդու տեղ մէծ առիւծ մը, որուն վրայ յաղթանդամ օձ մը պըլլուած անիկայ կը խղդէր, վախէն պաղեցաւ մնաց. բայց վերջը ուղելով իր քաջութեամբը խեղճ կենդանին ազատել, սուրը քաշեց, զարկաւ երկու կտրեց օձը ու ասան կով աղատեց առիւծը։ Վն ատենէն ի վեր ընկերացաւ երախտագէտ կենդանին իր բարերարին, ու ընտանի շան մը պէս հետը ամէն տեղ գնաց, իր կատղութիւնն ու գաղանութիւնը միայն ան ատենը ցուցուց, երբ որ իր բարերարին վնաս մը պիտ' որ ըլլար։ ‘Եղնպէս պատերազմի մէջ ալ իրեն իրեւ օդնական մը քովը կեցաւ, օդնութիւնը ըրաւ։’

Երբ որ յաջողութեամբ պատերազմը լմընցաւ, ու քաջ աղնուականը կենդանիովը մէկտեղ կ'ուղէր նաւ մըտնել հայրենիքը դառնալ, ամէն ճամբորգներն ալ ընդդիմացան, ու չուղեցին կենդանին նաւերնուն մէջ առնուլ, ուստի պարտաւորեցաւ առիւծը ծովեզը մնալ։ Բայց հաւատարիմ կենդանին տիրոջը իրմէն բաժնըւիլը տեսնե-

լով, սկսաւ առստիկ մննչել, պոռալ, ու առով շատանալով ինքը զինքը ծովը նետեց, սկսաւ լողալով նտուռն ետեւէն դալ. բայց վերջը զօրութիւնը կտրելով տկարանալով ալիքներուն մէջ խղդըւեցաւ:

Փղորենափայի Անձ Դուքսը պարտէղ մը ունէր, որուն մէջը առիւծներ, ուրիշ զանազան տեսակ կենդանիներ կը պահէր: Օր մը առիւծին մէկը, ինչպէս չգիտցը իր փախառ քաղաքը եկաւ, ժողովուրդը սոսկալով փախչող փախչողի եղան. աս փախչողներուն մէջէն կնիկ մը գիրկը զաւակ փախչելու ատեն, նեղը մըտնելով գըրկէն զաւակը վար ձգեց: Առիւծը տղան բռնեց. ամէն տեսնօղները, Հիմայ խեղճ տղան պատառ պատառ ընէ ու կըլէ պիտի, կ'ըսէին կոր: Անպյրը սըրտին գութէն ետ գարձաւ, առիւծին ոտւըները ինկաւ, սկսաւ պոռալ, լալ ու զաւակը ուղել: Անձասիրտ առիւծը մօրը լալէն ու ցաւէն շարժելով, քիչ մը վերջը տղան գետինը դրաւ, առանց վեաս մը ընելու հեռացաւ անկից:

Ետեն մը Դժնդինոն քաղաքը աղւոր ու մեծ առիւծ մը բերած էին ժողովրդեան ցուցընելու համար. բայց ով որ կ'ուզէր աս առիւծը տեսնել, ստակ պիտի վճարէր. իսկ թէ որ մէկը ստակ չունէր նէ, պէտք էր որ կատու մը կամ շուն մը ու կամ ուրիշ կենդանի մը առիւծին պարզեւ բերէր: Չար մարդ մը, որ ոչ ստակ, ոչ կատու, ոչ շուն մը ունէր, եւ աս աղւոր առիւծը տեսնել ալ շատ կը բաղձար, երթալու ատեն ճամբուն վրայ աղւոր պղտիկ ու սիրուն շուն մը տեսաւ, բռնեց տարաւ առիւծին առջեւը նետեց, ու ասանկ անիրաւ կերպով առիւծը տեսնալու բաղձանքը կատարեց:

Իսկ խեղճ պղտի կենդանին սկսաւ վախնալ դողդըզալ ահարկու դազանին առջեւը, ու խել մը տեն սըրտին վախէն աս դիա ան դին վաղելէն ետքը, առիւծին առջին պառկեցաւ, լեզուն դուրս

հանած, ոտւըները վեր վերցընելով սկսաւ աղաւ-
չել առիւծին որ իրեն բան մը չընէ: Ա և հանձն
առիւծը խղճաց իւղճին վրայ, շուտ մը իր քովը
առաւ, ու առանց ամենեւին վեսա մը ընելու սկսաւ
հետը խաղալ, ու քանի մը ժամ անցնելէն ետեւ
այնպէս բարեկամացաւ ու ընտանեցաւ խեղճին հետ
որ առանց իրեն՝ ամենեւին բերանը բան դնել չէր
ուզեր: Խակ պղտի կենդանին առիւծին վրայ կ'եւ-
լէր, կը խաղար կը վազվուտէր ու անոր վրայ կը
քնանար ու մինչուկ որ մեռաւ նէ քովէն չզատւե-
ցաւ: Երբ որ կերակուր ուտելու կ'ըլլային, պղտիկ
շունը ուրիշ շներուն պէս կ'ուզէր որ բոլոր կերա-
կուրը ինքը առնու, ոտւըները կերակուրին վրայ
կը դնէր, թող չէր իտար իր բարերարին, կը հա-
ջէր ու երեսը կը ցատկէր: Ի՞սյց մեծասիրտ կեն-
դանին, որ ասանկ բաները բանի տեղ չէր դներ,
ամէն անգամուն շուտով ես կը դասնար ու կը
հնազանդէր իր պղտի սիրելոյն: Երբ որ առիւծը
քնանալ կ'ուզէր, պղտիկ չարածընիկը չէր թո-
ղուր, վրան կ'ելլէր, կը ցատկէր կը ցատկըուտէր,
կը վազէր, կը հաջէր, ոտւըներովը գլուխը կը քե-
րէր, ականջները կը քաշէր ու քիչ մ'ալ կը խած-
նէր. բայց առիւծը հանդարտ կեցած ամէն ըրածին
կը հաւնէր:

Երբ որ աս պղտիկ շունը սատկեցաւ, ո՞չ ա-
ռիւծին ըրածը, ինչպէս կը մոնչէր, կը պոռար կը
կատղէր, ոաքովը սատկած կենդանին աս դիս ան դին
կը դարձընէր, կ'ուզէր զօրով արթընցընել ու կենդա-
նացընել: Ի՞սյց երբ որ տեսաւ որ ամէն բան պարապ-
է, ալ սուելի սկսաւ սաստիկ մոնչել ու պոռալ, ոչ
կերակուր կերաւ ու ոչ ջուր խմեց. ոտւըներովը իր
սիրելոյն մարմինը կը բռնէր կուրծքին վրայ կը
դնէր: Հինգ օր այսպէս անցընելով, հինգերորդ
օրը գլուխը իր պղտի սիրելի բարեկամին մարմինոյն
վրայ դրած, ինքն ալ սրբաին ցաւէն սատկեցաւ:

2. Հայութեաններ : Ասոնց մարմինը երկայն
բարակ է . քթերնին ու բերաննին սրածայր , ոտ-
ւընին կարծ , մատուընին կէս մը մաշկով իրարու հետ
միացած են : Ասոնք հասարակօրէն լճերու ու ջրե-
րու քով կ'ապրին , ու տկար կենդանիներու վրայ
կը յարձակին կը յափշտակեն :

Հետահան : Հասարակ կատուեն քիչ մը
մեծ է . մորթին գոյնը գորշ կարմիր է , պոչը եր-
կայն ու սեւ մազերով փունջ մը ունի : Վար հայ-
րենիքը Եգիպտոս է , ու իրեն սիրելի կերակուրը
կոկորդիլոսին հաւկիթներն են , բայց նաեւ մկեր
երկակենցաղներ ու ուրիշ տեսակ պղտիկ կենդանի-
ներ ալ կ'ուտէ : Վար համար կը զրուցեն որ կո-
կորդիլոսին մարմինը կը մըտնէ ու կը սպաննէ . բայց
առասպել է : Պատկեր 12 :

Յ. Տակա Մըսունք: Ասոնք հետահաններուն
շատ նման են: Ասիայի, մանաւանդ չնդկաստանի
ու Եփրիկէի մէջ կ'ապրին. Թռչուններու բոյները
կ'աւրեն կ'աւրըշտըկեն, ու թռչուններ կ'որսան:
Ո'ատւըններնուն Ճիրանները կէս մը կըբնան ներս
քաշել: Ետեւի ոտւըններնուն մէջ տեղը ասոնք
բուշտ մը ունին, որուն մէջը անուշ հոտով եղոտ
հիւթ մը կայ որ Ո'ուշկ կ'ըսւի. ու ասի զանազան
տեսակ հոտաւէտ օծանելիք շինելու կը գործածեն:

Եթիկէի Տէշէ մշոյ: Արեք ոտքէն աւելի եր-
կայնութիւն ունի, մորթին դոյնը դորշ է, ու սեւ
խոտորնակ շերտերով, պոչին վրայ սեւ գծէ օղակ-
ներ կան, ու կռնըկին մէջ տեղը վերէն վար բաշի
մը պէս մազեր ունի: Ասոր հայրենիքը Հարաւայ-
ին Վփրիկէ է: Պատկեր 13:

9

$\mathbf{U}_t \leftarrow \mathbf{U}_t + \mathbf{U}_{t-1}$

Ասոնց մարմինը բարակ ու երկայն է, քթեր-նին բերաննին ըստ մեծի մասին սրածայր, պո-

չերնին երկայն ու մազոտ, ոտուքնին կարծ: Քա-
լելու ատեննին մինակ մատուքներնուն վրա կը կո-
խեն, գարշապարնին դետին չդպչիր:

1. Ա. Առաջար: Ասոնք երկայն բարակ մարմնով
են. քմերնին բերաննին սրածայր, ոտուքներ-
նին կարծ, ու ամեն մեկ ոտուքնին հինգ հինգ մա-
տեր ունին, իսկ պոչերնին երկայն ու մազոտ:

Հասարակ Աքիս: Պլղտիկ դիւրաշարժ ու բա-
րակ մարմնով սիրուն կենդանի մըն է. մարմնոյն
մեծութիւնը եօթը մատի չափ է, իսկ մորթին գոյ-
նը շառագոյն է. բայց փորը բաց գունով ու վիզը
ճերմակ: Ասի դաշտերու մէջ կանաչ տեղեր, գետ-
նի տակ ծակերու մէջ կը բնակի, մկերու ու խլուրդ-
ներու ետեւէ՛ կ'ըլլայ, ու անոնցմէ շատ կը սպան-
նէ, ասոր համար մեզի շատ օգտակար կենդանի է:

Ապիտակ Աքիս: Առջի տեսակէն քիչ մը մեծ
է, մորթին գոյնը ամառը շառագոյն, ձմեռը ճեր-
մակ, բայց պոչին ճոթը միշտ միօրինակ սեւ է,
չփոխափիր: Իրեն գոյնը աշնան վերջերը փոխափիլը
ու ճերմկնալը գիւղականներուն ձիւներուն մօտե-
նալը կը գուշակէ կ'իմացընէ: Ասի առջի տեսակին
գտնըւած տեղը կ'ապրի ու անոր պէս արիւն խմող
է: Ասոր ձմեռւան մորթը շատ սքանչելի մուշտակ
կ'ըլլայ: Պատկեր 14:

Ա այրենի Ա.քիս: Ո՞րթին գոյնը հասարակ-
օրէն գեղին է, աչւըները կարմիր վարդի գոյն:
Աս կենդանիս Ա.փրիկէէն առաջ եկած է. բայց հի-
մայ ւրոպապյի մէջ ալ տարածւած է, ու տներուն
մէջ կը պահեն: Հին ատենները Հռոմայեցիները
ասի մասնաւորապէս Ա.փրիկէէն բերել տըւին Ապա-
նիայի համար, որպէս զի ասով՝ ան կողմերս սաս-
տիկ շատցող ու շատ վեասներ տըւող ճագարները
քիչցընեն. ինչու որ աս կենդանիս ճագարներուն
պինտ մեծ թշնամին է. ուր որ զիրենք գտնէ, կը
բռնէ ու արիւննին կը ծծէ, անոր համար իրմէ շատ

կը վախեն: Որսորդները՝ ճագարներու որսորդութեան մէջ աս կենդանիս կը դոքծածեն, ու ասոր ձեռօքը կը բռնեն աս կերպով: Ճասարակօրէն երկու վայրենի աքիս, ու ուռկաններ կ'առնուն կ'երթան անտառներու մէջ, ուր որ ճագարները մէկտեղ կը բնակին, ան կողմը կը պաշարեն, ու կերպ կերպ ճայներով ճագարները վախցընելով իրենց ծակերուն մէջը կը փախցընեն. յետոյ ան կողմս մէծ ուռկաննով կը շրջապատեն կը դոցեն, ու ճագարներուն բնակած խոռոչներուն պղտիկ ծակերը դոցելով, ու մէծ ծակերու առջեւն ալ պղտիկ ուռկաններ լարելով, վայրենի աքիսները մէծ ծակերէն ներս թող կու տան: Ճագարները իրենց թշնամոյն հոտը առածնուն պէս շուտ մը դուրս կը վաղեն կու դան ու ծակերուն առջեւը լարւած ուռկաններուն մէջ կը բռնըին: Աս որսորդութիւնը հոկտեմբերէն մինչուկ փետրուար կը տեւէ: Ա այրենի աքիսը հասարակօրէն տներուն մէջ ճերմակ հացով ու կաթով կը սնուցանեն: Պատկեր 15:

Ճանտահոտ Վաքիս: Մէկ ու կէս ոտք երկայնութիւն ունի. մորթին գոյնը թուխ է, բայց երկու կողմերս դեղին, քթին, բերնին, ու ականջներուն վրայ ճերմակ բծեր կան: Եստոյ տեղին բուշտ մը ունի ու անոր մէջէն սաստիկ դարշելի հոտ մը դուրս կը ձգէ կը տարածէ: Ասի գիշերային կենդանի մըն է, որ դաղտուկ տներու մէջ կը մըտնէ ու շատ հաւեր, աղաւիններ, ճագարներ կը սպաննէ արիւննին կը ծծէ: Աս կենդանիս հասարակօրէն թակարդով կը բռնեն: Իրեն մորթը երկայն ատեն գէշ հոտելուն համար քիչ կ'արժէ: Ճագ բռնըւելու ըլլայ՝ կ'ընտանենայ:

Կուղ: Ասի միջակ կատուի մը չափ մէծութիւն ունի, ու ժանտահոտ աքիսին պէս ալ դարշելի հոտ մը կը տարածէ: Մորթին գոյնը շառագոյն է, բայց վիզը ճերմակ: Վաղաքներու ու գե-

զերու մէջ կը բնակի, ու մինակ գիշերները կ'եր-
թայ իր որսը որսալու համար. հաւասոցներու մէջ
մեծ վեասներ կը դործէ, որչափ որ կը ընայ կը մեռ-
ցընէ. շատ կը հանդիպի որ տաս ու երկու մինչուկ
քսան հատ կը մեռցընէ, ու շատ անդամ մինակ ա-
րիւննին կը ծծէ: Հաւկիթները միայն ակույովը
կը ծակէ, ու ան պղտիկ ծակէն մէջինը կը ծծէ
կ'ուտէ:

Աղնիւ կուղ: Ասի առջինէն քիչ մը մեծ է,
ու վիզը գեղնկեկ: Անտառներու մէջ ծառերու խո-
ռոշներու մէջը կ'ապրի, ու թռչուններուն ու ի-
րենց հաւկիթներուն ետեւէն կ'ըլլայ: Որթը շատ
սքանչելի մուշտակ կ'ըլլայ. անոր համար ալ շատ
սուղ կը ծախսի:

Ամոյր: Ասոր մորթին գոյնը թուխ է, գլու-
խը ու վիզը մոխրագոյն ու ճերմակ բծերով: Ոի-
բերիայի մէջ կը բնակի, իրեն սուղ ու սքանչելի
մորթին համար որսորդները շատ ետեւէն կ'իյնան:
Ասոր որսորդութիւնը ձմերւան սաստիկ ձիւնոտ ե-
ղած ատենը կ'ըլլայ, թէպէտ եւ շատ գժուարին
ու վտանգաւոր է, բայց մորթն ալ աղէկ վաստակ
կը բերէ: Ոիբերիային արեւելեան կողմերը գըտ-
նողները սամոյրին որսորդները եղան, ասոնց ձե-
ռօքը յայտնըւեցաւ ան կողմերը:

2. Ճւռտւածոս ևնասառանար: Ասոնք երկայն գե-
տինը փորելու յարմար ճիրաններ ունին, որոնց-
մով երկրին մէջ խոռոշներ կը փորեն: Իրենց կե-
րակուրը պղտիկ կալթնատու կենդանիներ, թըռ-
չուններ, հաւկիթ ու մեղը է. իրենցմէ գարշելի
ու վատ հոտ մը գուրս կը հանեն:

Հասարակ Ճանտահոտ անասուն: Կատուի մը
շափ մեծ է, երկայն ու մութ մաղերով, կոնըկին
վրայ ճերմակ երկայն շերտեր ունի: Պոչը վիշնջի
պէս մազոտ է: Ատաղին մեծ բուշտ մը ու-
նի, որուն մէջը գարշահոտ հեղուկ մը կը ժողվի,

կենդանին աս հեղուկը իր ետեւէն պնդող թշնա-
միներուն վրայ կը սրբակէ։ Աւսխասային Վմբրիկէ
կ'ապրի, ու ան տեղի բնակիչներուն երբեմն տունը
մշտնալով իրենց վնասներ կու տայ։ Պատկեր 16։

3. Պատմես Սույնաբերեար: Վասնց գլուխը քիչ
մը հաստը ու խոշոր է, քթերնին սրածայր չէ,
կտրուածի պէս է. մարմիննին կարճ մաղերով,
մատըներնին մաշկով մէ կզմէ կու հետ միացած են:

Հասարակ ջրային սահմայր : Երեք ոտքի չափ
երկայնութիւն ունի . մորթին գոյնը կռնքկի կողմն
գոց մոխրագոյն է , իսկ շրմունքները , երեսը ու
փորին կողմն ճերմակ : Վսի գետերու մէջ կ'ապրի
ու շատ աղէկ կը լողայ . իր կերակուրը ձըկեր է ,
բայց շատ անօժի եղած ատենը՝ երկակենցաղներ
ալ կ'ուտէ : Վս կենդանիս բռնելը դժուարին է ,
զգայարակները շատ սուր ու միանգամայն երա-
գլնթաց ըլլալուն համար :

‘Օռվային Ամսոր։ Ասի վեց ոտքի չափ երկայնութիւն ունի, ու ծովի մէջ կ’ապրի, մորթը սեւ գունով է, ու թաւ կերպասի պէս փայլունութիւն ունի, ու խիստ սուղ մուշտակ կ’ըլլայ։ Պատկեր 17։

9

Uzqf w̄t̄m̄f Uz̄-f̄t̄z̄t̄:

Վասին կենդանիները մէկալ երեք մասին
տակը դացող կենդանիներէն անով կը զատւին, որ
ասոնք քալելու ատեննին մինակ մատւըներնուն
վրայ չեն կոխեր, հապա իրենց բոլոր գարշապա-
ռովը գետինը կը կոխեն կը շօշափեն, ու ասոր
համար ալ Գարշապարներնուն վրայ քալող կեն-
դանիներ կը կոչւին: Վասնց կերակուրը թարմ
միո, ծառերու պտուղներ ու նաեւ ուրիշ տընկեր
են: Հիւսիսային կողմերը ասոնք ձմերւան ատեն
դետնի տակ կը քնանան:

1. Վարչուր: Վասնք մեծ կենդանիներ են անձունի ու անձեւ մարմնով, կարճ պոչերով, հասար ու զօրաւոր անդամներով: Խտեւի ուսւըներն ուն վրայ կեցած շատ աղեկ կը բնան, քալել: Վակուաներնուն կաղմածքը տընկեր ալ ուտելու շատ յարմար է. հասարակօրէն աս կենդանիներու տընկեր ուտելու վրայ կը յարձակին ու կը յափշտակեն: Վասնց մարմինը խիտ մազերով ծածկըւած է: Խրկրին մէջ խոռոչներ կը փորեն ու անոնց մէջը իրենց համար բնակարաններ կը շինեն. ցուրտ գաւառներու մէջ բոլոր ձմեռ առանց բան մը ուտելու քնանալով կ'անցընեն:

Հասարակ Վրջ: Չորս մինչուկ հինգ ոտքի շափի երկայնութիւն ունի. մարմինը երկայն, վար կախւած ու մութ գունով մազերով ծածկած է, բայց ծերութեան ատեն աս մազերը մոխրագոյնի կը դառնան: Վասի բոլոր հւրոպայի բարձր լեռներուն վրայ ու մեծ անտառներուն մէջ, նաեւ Վասիայի մեծ մասին մէջ կը բնակի. առանձին կ'ապրի, ու բոլոր օրը կը հանգչի կը նստի, մինակ զիշերները կ'երթայ իր կերակուրը վնտաելու, օրն որ հասարակօրէն պտուղներ ու արմատներ են բայց նաեւ կենդանիներ ալ: Վասի կենդանին շատ զօրաւոր է, ոչխարներու, այծերու, նաեւ արջառներու ու ձիերու վրայ կը յարձակի, ու կռնակներնուն վրայ կը ցատկէ կ'ելլէ, առջեւի զօրաւոր թաթը անոնց վզին կը դարնէ, ու ձիրաններովը ու ակռաներովը խեղճ կենդանիները կը փարատէ: Վարդիկներուն վրայ ան ատենը կը յարձակի՝ երբ որ գրգռուելու ըլլայ, կամ երբ որ անօթութիւնը զինքը սաստիկ կը տանջէ: Բայց իրեն սիրական կերակուրը մեղքն է. ասի ձեռք ձգելու համար վարպետութեամբ մը մազլելով բարձր ծառերուն վրայ կ'ելլէ, որոնց վրայ վայրենի մեղուները փեթակ կը

դնեն, ու աւելի սիրով յանձն կ'առնու ու թող
կու տայ որ մեղուները քիթը, բերանը, լեզուն
ծակծըկեն, քան թէ ինքը իր կերակուրէն զրկըւի:
Արջիւններ ալ շատ կը սիրէ, ասոր համար ամէն
կողմն, ուր որ մրջիւններուն բոյն կը տեսնէ, հո-
ղը տակն ու վրայ կ'ընէ, լեզուն մէջը կը խոթէ.
երբ որ մրջիւնները լեզուին վրայ կը լեցւին, ան
ատեն լեզուն ներս կը քաշէ, ու կը կըլէ: Դէպ
ի ձմեռւան ատեն շատ գէր կ'ըլլայ. կը մըտնէ այ-
րի մը կամ ծառի խոռոչի մը մէջ, կամ ինքը իրեն
զետնի տակ խոռոչ մը կը փորէ, ու մէջը տերեւ-
ներով ու մամուռներով կակուղ անկողին մը կը
պատրաստէ, ու անոր վրայ կը պառկի, բոլոր ձմեռ
կը քնանայ: Ասի խիստ վեասակար յափշտա-
կող կենդանի մը ըլլալուն, ամէն կողմն կը հա-
լածի: Ահսը շատ համով է, ու թաթերը շատ
տեղ ախորժահամ կերակրոյ մը պէս կ'ուտեն,
իսկ մորթը մուշտակի համար կը դործածեն: Աս
կենդանին ձագ բռնըւելու ըլլայ շատ դիւրաւ կ'ըն-
տանենայ. ու կաքաւել ալ կը սովորի: Կըրնայ դիւ-
րութեամբ ետեւի ոտըրներուն վրայ կենալ. ու
չընտանեցած ալ գրեթէ միշտ ետեւի ոտըրնե-
րուն վրայ կեցած՝ թշնամիներուն դէմ զինքը կը
պաշտպանէ:

Ճ'երմակ Երջ: Ասի առջի տեսակէն իրեն
երկայն ու նեղ գլխովն ու բարակ ու ճերմակ մա-
զերովը կը զատւէ: Հինգ մինչուկ ութը ոտքի շափ
երկայնութիւն, չորս ոտքէն ալ աւելի բարձրու-
թիւն ունի: Աառուցեալ ծովին եզերքը կը բնակի,
սառոյցներուն մէջը իրեն խոռոչներ կը փորէ,
ձկերու, բայց մասնաւորապէս փոկերու ետեւէ
կ'ըլլայ, կը հալածէ, ու շատ հեղ ասանկ հալա-
ծելով՝ իրեն բնակած տեղէն հարիւրաւոր ժամեր
հեռանալով՝ կը քալէ կ'երթայ սառոյցներուն
վրայ: Այսպէս կ'երեւայ ու կը կարծըւի որ աս

արջը ձմեռը քնանալով չանցըներ : Եղը հասարակ-
օրէն երկու ձագ կը բերէ . ու շատ սիրով ու հո-
գով կը նայի : Խճէ որ չգրգրուի, մարդուն ամենե-
ւին վեաս մը չտար . բայց ասոր հակառակ երբ որ
մարդ վրան կը յարձակի զինքը բռնելու համար,
շատ կատղութեամբ կը կռուի ու զինքը կը պաշ-
տպանէ , ու մարդը՝ որչափ որ մեծ ու զօրաւոր ըլ-
լայ , դիւրութեամբ բերնովը կը խածնէ կ'առնէ
ուրիշ տեղ կը տանի : Ասոր միսը Գրոէնդանդիայի
բնակիչները կ'ուտեն , իսկ մորթը իրենց մուշտակ
կը շինեն : **Պատկեր 18 :**

2. Առևտու. սրժոր : Ասոնք դիշերային կեն-
դանիներ են , ու արջերու շատ կը նմանին , բայց
դիւրաշարժ մարմնով են : Իրենց մարմնոյն մեծու-
թիւնը հազիւ գորշուկի մը չափ է , պոչերնին չա-
փաւոր երկայն ու խիտ մաղերով :

Հիւսիսային Վմերիկէի Լուացող արջ : Վոր-
թին դոյնը գոց մոխրագոյն է , բայց փորին վրայ
եւելօք բաց է , աւըներուն վրայ ձերմակ շերտեր
ձըդւած են : Ասի հիւսիսային Վմերիկէի մէջ կը
բնակի . իր կերակուրը միս , հաւկիթ ու պտուղ-
ներ է , բայց զարմանալի բնութիւն մը ունի աս
կենդանին , ինչ որ կ'ուզէ ուտել , նախ ջրին մէջ
կը լըւայ , անոր համար ալ Լուացող կ'անուանի :
Ասի դիւրաւ կ'ընտանենայ մարդիկներուն : **Պատ-
կեր 19 :**

3. Գործուհունոր : Ասոնց մարմինը լեցո՞ն է ,
ու կարծը մաղերով ծածկրւած . առջեւի ոտուըներ-
նին գետինը փորելու յարմար ամուր ու զօրաւոր
ճիրաններ ունին :

Հասարակ Գորշուկ : Չափէ դուրս ծոյլ ու
դիշերային կենդանի մըն է , կարծ ոտուըներ ունի ,
ու կամաց կամաց կը քալէ : Պոչին տակը բուշտ
ունի , որուն մէջէն եղոտ ու գարշահոտ հեղանիւթ
մը դուրս կը հանէ : Ասի երկու ոտքի չափ երկայ-

Նորթիւն ունի . մորթին գոյնը կռնըկի կողման գոց
մոխրագոյն է , փորին կողման սեւ , զլուխը կարմիր,
աշւըներուն վրայ սեւ շերտեր ձըդւած են : Խրո-
պայի , Ասիայի ու Հիւսիսային Եփրիկէի մէջ կը
գտնըւի . բոլոր օրը իրեն փորած խոռոչին մէջ կը
քնանայ . իրիկունը ուշ ատեն դուրս կ'ելլէ իր կե-
րակուրը փնտուելու , որն որ մըկեր , գորտեր , օ-
ձեր , ճճիներ ու որդեր է , բայց նաեւ զանազան
տեսակ պտուղներ ալ կ'ուտէ : Վշնան ատեննե-
րը շատ եղոտ կ'ըլլայ , ու ցուրտը սկսելուն պէս
ձմերւան քուն կը մըտնէ : Իրեն մորթին ու եղին
համար՝ որսորդները շատ ետեւէն կ'ըլլան զինքը
բռնելու , իր բնակած խոռոչին առջեւը կը դարա-
նին , կամ նոյն խոռոչը կը փորեն ու զինքը դուրս
կը հանեն : Փետրուար ամսոյն մէջ էդը երեք մին-
չուկ հինգ ձագ կը բերէ . որոնք մինչուկ աշուն
մօրերնուն քովը կը մնան : Ուէ որ ասի ձագ բռնը-
ւելու ըլլայ , դիւրաւ կ'ընտանենայ , բայց մար-
դուս զուարձութիւն կամ զքօսանք մը չպատ-
ճառեր , ինչու որ միշտ կը քնանայ , ու այնչափ
ապուշ կենդանի է ալ որ իր պահապանը հա-
զիւ ճանչնալ կը սովորի : Պատկեր 20 :

4. Ըստանութեարք : Ասոնք իրենց մարմնոյն կազ-
մածքովը դորշուկին շատ կը նմանին : Պոչերնին
միջակ երկայնութեամբ ու շատ մաղուա է :

Հիւսիսային Շատակեր : Խրկու մինչուկ եր-
կուք ու կէս ոտքի շափ երկայնութիւն ունի , մոր-
թը թուխ շագանակի գոյն է : Հիւսիսային ցուրտ
գաւառներուն մէջ կը բնակի . դաժան ու անգութ
կենդանի մըն է . ծառերու ու ժայռերու վրայ կը
դարանի , ու արագընթաց եղջերուները իրեն առջե-
ւէն անցնելու ատեննին , շուտ մը վզերնուն վրայ
կը նետւի , ու այնչափ կը սըխմէ որ խեղճ կենդա-
նիները տկարանալով շունչերնին կը հանի , գե-
տինը կ'իւնան : Պատկեր 21 :

Ասոնք առջի ցեղին կենդանիներէն շատ պրզտիկ են, իրենց քիթը երկայն ու դուրս տնկրւածէ: Շատերը գետնի տակ ծակեր կը փօրեն կը բանան, ու անոնց մէջը կը բնակին, ու մինակ ձձիներ ու որդեր ուտելով կ'ապրին:

1. ՈՉՆԻ: «Օխանօժ կենդանի մըն է, զրեթէ մէկ ոտքի չափ երկայնութիւն ունի, կոնըկի կողմն կարծ ու սրածայր փշերով կամ խոշերով ծածկրւած է. իսկ փօրին կողմն մազոտ է, բռնըւելու վտանգի մէջ իյնալու ըլլայ, շուտ մը կը կրծկի գնդակի պէս կըս կլոր կ'ըլլայ: » սի անտառներուն մէջ կ'ապրի, իր կերակուրը ձձիներ են, բայց մկեր ու պտուղներ ալ կ'ուտէ: «Ճմեռը բռլորովին քնանալով կ'անցընէ: Իրեն միսը կ'ուտփի, իսկ փշոտ մորթը հին ատենները վուշ եւ ուրիշ ասոր նման կտաւեղենի նիւթեր սանտրելու կը գործածէին:

2. ԽՈՅՏՐԻ: ԱՌէկ թիղերկայնութիւն ունի, իր մորթը բարակ ու փայլուն մազերով, ու թուխ կապուտակ գունովէ: «Կետնի տակ առջեւի լայն ոտուրներովը ծակեր կը փօրէ կը բանայ. ու անոնց մէջը կը բնակի. իր կերակուրը ձձիներ ու անձրեւփի բոտոտներ են: » Ասոր ականջը չափէ դուրս սուրէ. իսկ ասոր հակառակ աչւրները այնպէս պղտիկ են, որ շատ քիչ կը տեսնէ, բայց բոլորովին կոյրչէ, ինչպէս հասարակօրէն կը կարծըւի: Խղուրդին գլխաւոր թշնամիները նախ մարդիկներ են, որոնք ամէն կերպով կ'աշխատին իրեն տըւած վեասներուն համար, արմատը ջնջել վերցընել. երկրորդը արագիլն է, որ կը դարանի, ու խղուրդը գետինը փորելու ատեն մէկանց վրան կը յարձակի, կտուցը փորւած հողին մէջ խոթելով կը բըռնէ, ու ողջ ողջ

կը կը մէ, իսկ երբորդը աքիսն է, որն որ խլուր-
ղին բուն բնակարանը կը մըտնէ ու հոն կը բըռնէ
զինքը: Ճերմակ գունով խլուրդներ ալ կը գտնը-
ւին, բայց ասոնք շատ քիչ են:

Յ. ԱՐԵՎԱՐԴԻՔ ՄԱՆԵՐ: Վասնք պղտիկ կենդա-
նիներ են, քթերնին սրածայր, աւըներնին պղղ-
տիկ, պոչերնին երկայն ու քիչ մաղերով: Ուար-
միններնուն երկու կողմու մազերնուն տակը մէյմէկ
պղտիկ բըշտեր ունին, որոնց մէջը որոշ ժամա-
նակներ մշկոյ նման հոտող հիւթ մը կը ժողվին,
ասոր համար է որ շները ու կատուները՝ զասոնք
կը սպաննեն բայց չեն ուտեր: Վասնք դեանի տակ
ծակերու մէջ կ'ապրին, կերակուրնին ճճիներ ու
որդեր են:

Հասարակ նրբաքիթ մուկ: Երկուք ու կէս
մատ երկայնութիւն ունի, մորթին գոյնը կունըկի
կողմու մութ գորշ է, իսկ փորին կողմու մոխրագոյն:
Վամաք դաշտերու, անտառներու ու պարտէզնե-
րու մէջ կ'ապրի, բայց ձմեռը տներու մէջ ալ կը
գտնըւի: Վա մուկը ձիերը խածնելով, իրենց տե-
սակ մը հիւընդութիւն կը պատճառէ կ'ըսեն. բայց
ասի խօսք է:

Ոիբերիայի նրբաքիթ մուկ: Կաթնատու
կենդանիներուն մէջէն ամէնէն պղտիկն է, երեք
քառորդ մատի չափ երկայնութիւն ունի: Ուու-
սաստանի ու Ոիբերիայի մէջ կը գտնըւի: Բայց
ի՞նչ տարբերութիւն ու ի՞նչ զանազանութիւն աս
փոքրիկ կաթնատու կենդանւոյն ու յաղթանդամ
փղին մէջ, առջինը հազիւ վաթսուն ցորեն կը կշռէ.
իսկ մէկալը տասն ու վեց ոտքի չափ բարձրութիւն
ու եօթանասուն կենդինարէն աւելի ծանրութիւն
ունի:

Ք Ա Ը Կ Ե Ւ Բ Ո Ր Կ Ե Ն Դ Ա Ն Ի Ն Ե Ր

Պարէթէ աս կարգին վերաբերող ամէն էգ կենդանիներուն ծծերը ետեւի ոտւըներնուն մէջ տեղն են, ու մեծ կաշիէ քսակով մը ծածկըւած են, քսակին բերանը դէպ ի առջեւի կողմս է. ասոր մէջը նոր ծնած ձագերը որոնք դեռ կատարեալ կազմութիւն չունին, ծնած վայրկեաննին անմիջապէս կը մըտնեն, ու հոն կը մնան կաթով կը մնանին, մինչուկ որ քիչ մը մեծնան: Բայց նաեւ մեծնալէն ետքն ալ ամէն անդամուն երբ որ վտանգ մը կ'ըլլայ, շուտ մը կը փախչին ասոր մէջը կը մըտնեն:

Աս հասարակ յատկութենէս ի զատ Քսակաւոր կենդանիները ուրիշ կողմանէ իրարու քիչ նման են, մանաւանդ թէ իրենց մարմնոյն ձեւովն ու իրենց կերակրովը իրարմէ շատ կը տարբերին: Ամանք բուն մսակեր յափշտակող կենդանիներ են, ոմանք ալ ճճիներ կ'ուտեն, իսկ ոմանք տընկեր ուտելով կ'ապրին: Ամէնն ալ մինակ Ամերիկէի տաք գաւառներու մէջ, նոր Հողանդիայի մէջ, ու արեւելեան Հնդկաստանի քանի մը կղզիներու մէջ կ'ապրին: Աս կարգս շատ Սեռեր ու Տեսակներ չունի:

1. Կըսագուրանաւոր: Ասոնք զարմանալի կազմածքով ու ձեւով կենդանիներ են, ետեւի ոտւըներնին շատ երկայն է, իսկ առջեւիններն ալ այնպէս կարծ, որ շատ դժուարաւ չորս ոտքով կըրնան քալել, բայց հեռու աղեկ կը ցատկեն: Ասոնք շատ Տեսակներ կը բաժնըւին որոնք նոր Հողանդիայի մէջ կ'ապրին, խոտերով կը կերակրին, ու ան երկրին պինտ մեծ կենդանիներն են:

Անձ կանգուրոս : Ասի մինչուկ հինգ ոտքի չափ բարձր է, ու պոչը երկայն, մորթին գոյնը կռնըկի կողմա գորշ է, իսկ փորի դին ձերմակ : Ասի Նոր Հողանդիայի պինտ մեծ կաթնատու կենդանին է . անցած դարուն վերջերը նոր գտնիքնաւ, ու հիմայ Եւրոպայի մէջ ալ կ'աճի կը բազմանայ : Եթ երկայն ետեւի ոտուըներովը կը ընայ տաս ու երկու մինչուկ տասն ու հինգ ոտքի չեռու ցատկել, բայց հասարակօրէն միշտ նստած կը տեսնըւի, ու պոչը իրեն նեցուկի տեղ կը ծառայէ : Լչդը մինակ մէկ ձագ կը բերէ, որ ծնած ատենը մէկ մատ երկայնութիւն ունի, ու ետքը մօրը քսակին մէջը կը մեծնայ : Բայց հասարակօրէն ասի այնչափ մեծնալու ալ ըլլայ, որ կարօղ ըլլայ իր կերակուրը, որն որ խոտ ու տերեւ է, ու տել, մշտ կը բաղձայ մօրը քսակին մէջ մըտնել : Բնազննին մէկը կը պատմէ, թէ ես պչօքս Դոնդինն պարտեզի մը մէջ, ուր որ ողջ կենդանիներ կը պահէին, շատ անգամ տեսայ մեծ ու չափահաս ձագ մը, որ իր մօրը քսակէն գլուխը դուրս հանած մայրը խոտ կերած ատենը ձագն ալ մէկտեղ կ'ուտէր : Աս կենդանւոյս մսին համար կ'ըսեն թէ շատ համովէ, իսկ մորթը Նոր Հողանդիայի բնակիները զգեստ կը շնեն : Պատկեր 22:

2. Քսուեւոր ՄԽՄ ՄԽԵՐ : Ասոնց քիթը բերանը սրածայր է, ետեւի ոտուըներնուն բթամատը լայն ու դուրս ծռած պառկած է, պոչընին երկայն ու առանց մազին, ու մարմիննին խիտ մազերով ծածկըւած է : Կը բնակին Ամերիկէի մէջ, տգեղ, ու կղերուն պէս ալ գիշերային, առանձին ապրող ու յափշտակող կենդանիներ են : Ասոնցմէ շատերը գարշելի կը հոտին :

Ա իրդինիայի Քսակաւոր մեծ մուկ : Կատուի մը չափ մեծութիւն ունի, մորթին գոյնը գորշ է : Կը բնակի բոլոր Ամերիկէի մէջ ու գիշերները գաղ-

տուկ աներուն մէջ կը մըտնէ, հաւեր կը յափշտակէ, ու անոնց հաւկիթները կը ծծէ կ'ուտէ: Ազը շատ անգամ մինչուկ տասն ու վեց ձագ կը բերէ, ու աս ձագերը ծնած ատեննին հազիւ ցորենի հատի մը չափ ծանրութիւն ունին. բայց յետոյ մօքերնուն քսակին մ.ջ կ'աճին, ու անոր մ.ջը այն չափ կը կենան, մինչուկ որ բաւական ու չափաւոր մէծնան: Աս կենդանին գարշահոտ ջրվաթովը իր թշնամիները կը հալածէ կը փախցընէ, ու անոնց ձեռքէն զնովը կը պաշտպանէ: Պատկեր 23: ✕

Անէական մուկ: Մ'եծ մկի մը չափ մէծութիւն ունի, ու զրեթէ մարմնոյն ձեւն ալ անոր կը նմանի. մորթին գոյնը՝ կոնլեկին դին գոց գեղին, փորին կողմն ձերմակ է: Ասի Գուհանա կ'ապրի, եդը մէկ անգամուն հինգ վեց ձագ կը ցկնէ ու խիստ կը սիրէ ու կը հոգայ զանոնք. երբ որ վտանգ մը կը տեսնէ, շուտ մը ձայն կ'ուտայ ձագերուն, որոնք անմիջապէս իր քովը կը ժողվին, ու մօքերնուն կոնակը ելլելով իրենց պղտի պոչերը անոր հաստ ու մէծ պոչին վրայ կը պըլեն, որպէս զի մայրերնին վաղելով փախչելու ատեն, վրայէն վար չիյնան: Պատկեր 24: ✕

Կ Ր Գ Ե

ԱՐԾՈՂ ԿԵՆԴԱՍԻՆԵՐ

ԱՅ կենդանիներս կզակնին երկ երկու մէծ սուր կը տրող ակռաներ ունին, իրենց կերակուրը կրծելով կ'ուտեն, ու անոնցմով կարծր մարմիններ ալ, ինչպէս փայտեր ու ծառի կեղեւներ, կը կրծեն կ'ուտեն: Ատեւի ոտւրներնին առջեւիններէն երկայն են ու ամէն ոտւրներնին ըստ մէծի մասին հինգ մատեր ունին: Արծող կենդանիներէն ոմանք ծառերուն վրայ կ'ապրին, ոմանք երկրի վրայ, ոմանք ալ գետ-

Նի տակ կամ շենքերու մութ խորշերու կամ ծառ կուկներու մէջ : Իրենց կերակուրը զանազան տեսակ տընկեր է : Ասոնցմէ շատերը պղտիկ կենդանիներ են :

1. Ասրբությունը : Գլուխնին լայն է, աչւրնին դուրս տնկըւած ու շատ սիրուն . պոչերնին երկայն ու խիստ մազոտ : Ասոնք խաղացող ուրախ ու սիրուն կենդանիներ են, ծառերուն վրայ կ'ապրին, ու անոնց պտուղներովը կը կերակրին : Ասոնցմէ շատ Տեսակներ կան :

Հասարակ Ակիւր : Ասոր ականջները վեր տնկըւած են, ու ճոթերը մէջմէկ պղտիկ փունջ մազեր կան : Երրոպայի անտառներուն մէջ կ'ապրի, շատ աջողակութեամբ մագլելով ծառերուն վրայ կ'ելլէ, ու դիւրութեամբ մէկ ճիւղէն մէկալ ճիւղ կը ցատկէ : Պլատիկ ձադ բռնըւելու ըլլայ, շատ դիւրաւ կ'ընտանենայ : Երրոպայի կողմերը զուարձութեան ու զբօսանքի համար ասկից տներուն մէջ շատ կը պահեն :

Խճաչող Ակիւր : Ասի առջեւի ոտւըներէն մինչուկ ետեւի ոտւըները լայնկեկ մորթ մը ունի, որն որ թող չտար զինքը որ վար իյնայ, ու անով մէկ հեռու ծառէն մէկալ հեռու ծառ աղէկ կը ցատկէ : Աս տեսակը առ ջինէն քիչ մը պղտիկ է, ու հիւսիսային Եւրոպայի կողմերը, բայց գլխաւորաբար Աիրերիայի ու հիւսիսային Առուսաստանի մէջ կը բնակի : Պատկեր 25:

2. Ա.Ա.Տ. Հասարակօրէն մէծ մլի մը չափէ, մորթին գոյնը կանըկի կողմն գորշ է, իսկ փորին դին ճերմակ, պոչը երկայն ու խիստ մազոտ ու ճոթը փընջի պէս : Երրոպայի տաք կողմերը լեռնային գաւառներուն մէջ կը բնակի, շատ աջողակութեամբ ծառերուն վրայ կ'ելլէ, ու ծառերու խոռոչներուն մէջ բայն կը շինէ, ու անոր մէջը բոլոր ձմեռ կը քնանայ : Պատկեր 26:

3. Արաւան ՄՈՒԻԿԻ: Վահկայ Ճագարի մը չափ
մեծութիւն ունի, գլուխը մեծ է, ճակատը լայն,
ոտուրները կարճ, ու պոչը կարճ ու մազուտ, մոր-
թին գոյնը կոնըկի կողմն թուխ կարմիր է, իսկ
փորին դին դեղին դորշ: Վահ խումբ խումբ ՎՂ-
պեան բարձր լեռները դետնի տակ խորունկ ծակե-
րու մէջ կ'ապրի, աս ծակերը ինքը կը փորէ, ու
չոր խոտերով կը լեցընէ կը գոցէ, որպէս զի ձմե-
ռը անոնց մէջը քնանայ: Հոկտեմբերին Վղպեան
մկերը կը սկսին աս ծակերուն մէջը քնանալ, ու
գրեթէ մեռածի պէս կ'ըլլան, կը պաղին ու փայտ
կը կտրին, թէ որ մէկը զասոնք խորունկ վիրաւո-
րելու ալ ըլլայ, քիչ մը կամ ոչինչ կը զգան: Իսկ
գարնան ապրիլին վերջերը նորէն կ'արթըննան, ու
բոլոր ամառը գրեթէ միշտ զոյդ զոյդ իրենց Ճագե-
րով մէկտեղ կ'ապրին: Վոտըւանց դէմ կանուխ
աս կենդանիներէն մեծերը իրենց ծակերէն դուրս
կ'ելլեն կերակրոյ համար. բայց շատ վախկոտ են,
քիչ մը ճայն լսելնուն պէս շուտ մը իրենց ծակե-
րու մէջը կը փախչին: Կերակուր ուտելու ատեն-
նին շատ անգամ, գլուխնին վեր կը վերցընեն աս
դիս ան զին կը նային կը քննեն, եթէ որ մէկը
մէջերնէն՝ վտանգ մը տեսնելու ըլլայ, այնպէս կը
պոռայ ու սուր կը սուլէ, ու այնպէս ալ շուտով
ամէնը մեկտեղ կը փախչին որ որսորդները չեն
կըրնար հանիլ ու զարնել: Վոոնց միսը աշնան շատ
եղոտ է, ու գրեթէ խոզի մսի պէս համով է: Եշ-
ղուետիա Վղպեան հովհաններու բնակիչները կ'ա-
պրիսանեն ու այնպէս կ'ուտեն: Վա կենդանիներս
դիւրաւ կ'ընանենան, նաեւ թրմբկով ու սրբն-
գով կաքաւել ալ կը սովորին: Պատկեր 27:

4. Անոր: Վառնք հասարակ ու ծանօթ կեն-
դանիներ են. իրենց շատակերութեամբը, որ ամէն
գտածնին կը կրծեն կ'ուաեն ու կ'ապականեն, մար-
դիկներուն շատ մէծ վեսաներ կուտան: Բայց բնու-

թեան տրարչապետը ասոնց տրւած վեասները, ու
իրենց չափե դուրս բազմանալը արգելելու համար,
իրենց թշնամի ու հալածիչ դրաւ կատուները,
շները, աղուեսները, աքիսները, ու ուրիշ շատ
յափշտակող թռչուններ ալ: Ասոնք շատ Տեսակ-
ներ կը բաժնըւին, որոնցմէ երեւելիները ասոնք են:

Գ քային Վեծ մուկ: Հինգ մատ երկայնու-
թիւն ունի. մորթին գղյնը թռվսէ: Գ քերու քով
կը բնակի, ջրին մէջ կը լողայ, ու ճախնային տե-
ղեր գետինը կը փորէ արմատներ գտնելու համար:

Ենտանի Վեծ մուկ: Խըրկրիս ամէն կողմը տա-
րածւած է, ու ամէն մարդ աղեկ դիտէ ու կը ճանչ-
նայ աս վեասակար կենդանիս: Տաք դաւառները
կ'ըսեն բուն իրեն գլխաւոր բնակութեան տեղերն
են, ու ան կողմերը այնչափ կը շատնայ կը բազ-
մանայ, որ ան գաւառներուն պատիժ մը կը ըստնայ
ըստիլ: Ենտանի մեծ մկերը հաւի ու ուրիշ ասոր
նման կենդանիներու ձագերուն ու ճագարներու
վրայ կը յարձակին ու կը սպաննեն. շատ անգամ
ալ եղոտ խոզերուն կոնակը կ'ելլեն կը կրծեն,
ու ձիերու ոտուըներուն ըղունկներն ալ կ'ուտեն: Ա-
սոնք չափէ գուրս կատաղի են, երբ որ վտանգի
մէջ իյնալու ըլլան, ալ աւելի կը կատղին, ու շատ
անգամ ալ կատուներու հետ դիմացէ դիմաց
կը կոռուին: Խըրեմն երբեմն աս դիս ան դին
շատ մեծ մկեր գտնըւեցան, որոնք իրենց պոչե-
րով իրարու հետ այնպէս կպած ու մեծյած էին,
որ հազիւ ու դժուարաւ կը բաժնըւէին. ասոնք
ինչ պատճառաւ Յագաւորիք մեծ մկերու կոչւե-
ցան չդիտցըւիր: Ենազնինները շատ աշխատե-
ցան ասոնց իրարու հետ կը պատճառը իմա-
նալ, բայց բուն իրը այսպէս կ'երեւայ: Վեծ մկե-
րու ձագերը շատ կպչուն պոչեր ունին ու մի եւ
նոյն բնին մէջ իրարու վրայ ու քովէ քով պառկե-
լով, շատ անգամ կը հանգիպի որ պոչերնին իրա-

ըու հետ կը կըպչին ու այնպէս մնալով, յետոյ դը-
ժուարաւ կը բաժնըւին: Եզգը տարւոյն մէջ շատ ան-
գամ կը ցկնէ, ու ձագերուն վրայ մեծ սէր ունի:

Յօափառական լիեծ մուկ: Հասարակ մեծ
մկէն քիչ մը աւելի մեծ է: Եր բուն հայրենիքը
Պարսկաստան ու արեւելեան շնդկաստան է, բայց
տասն ու ութերորդ դարուն մէջը ան կողմերէն Եւ-
րոպա ալ տարածւեցաւ: Ասի ուր որ Երթայ, ան
տեղերէն հասարակ մեծ մկերը կը հալածէ ու կը
ցրուէ, բայց ասով մեծ օգուտ մը չըներ, ինչու որ
ինքն ալ անոնց պէս շատակեր է:

Տան մուկ: Ո՞րթին գոյնը գորշ է, մինակ
փորին կողմն ճերմակ: Աս մուկը ամէն տներուն
մէջ հասարակ է, չսիմ գուրս կ'աճի կը բազմա-
նայ, ու շատ վնասներ կու տայ: Ի՞այց միշտ վա-
խի մէջ կ'ապրի, միօրինակ ականջները աս դիս ան
դին կը շարժէ, կը նայի, ու ձայն մը լսելու, կամ
վտանգ մը տեսնելու ըլլայ, շուտ մը կը փախչի:

Դաշտի մուկ: Ասոր մորթին գոյնը գորշ
կարմրագոյն է: Ագարակներու մէջ գետինը ծա-
կեր կը փորէ, ու անոնց մէջը կը բնակի, նաեւ ան
ծակերուն մէջ ձմեռւան համար ալ ցորեն կը ժող-
վէ կը պահէ: Երբեմն ասի խիստ կ'աճի կը բազ-
մանայ, ու մեծ վնասներ կը գործէ:

Ներիգեան մուկ: Հինգ կամ վեց մատ Եր-
կայնութիւն ունի դեղին ու սեւ գունով: Ների-
գոնի ու Դապոնիայի լեռներուն վրայ կը բնակի,
ու իրեն զարմանալի Ճամբորդութեան պատճառա-
ւը, որ Երբեմն աշնան ատենները կ'ընէ, շատ Երե-
մելի է: Երբոր Ճամբորդութեան Ժամանակը կու
գայ, Ներիգեան մկերը հազարներով մէկտեղ կը
ժողվին, մեծ գնդեր կ'ըլլան. յետոյ ասոնք Եր-
կու կամ Երեք թիզ լայնութեամբ շիտակ ու Եր-
կայն կարգեր կը բաժնըւին. ամէն մէկ կարգին
մէջ քանի մը կանգուն միջոց թող տալով, ու

այսպէս լեռներէն վար կ'իջնան, ու ճամբան առջեւնին հանդիպած ամէն տեսակ խոտերը կ'ուտեն. միօրինակ կարգաւ շիտակ կը քալեն, ամենեւին չեն շեղիր. մինակ երբ որ առջեւնին ժայռ մը գայ, ան ատենը քովէն կը շեղին կ'երթան. իսկ ուրիշինչ որ առջեւնին հանդիպելու ըլլայ, թէ գետ ըլլայ, թէ լիճ ըլլայ, ամենեւին չեն նայիր շիտակ կը կըտըն կ'անցնին: Ասոնք վախկոտ կենդանիներ են, բայց վտանգի մէջ դէմ կը դնեն ու որչափ որ կըռնան իրենք զիրենք կը պաշտպանեն, նոյնպէս կարգերնին ամենեւին չեն շփոթեր ու իրարմէ չեն բաժնըւիր, թէպէտեւ իրենցմէ շատերը կը սատկին, բայց անոնց տեղը ամենեւին պարապ չեն թողուր, շուտ մը ետեւինները առաջ գալով անոնց տեղը կը լեցընեն: Աս ճամբորդութեան պատճառաւ ասոնցմէ շատերը զանազան տեսակ յափշտակող կենդանիներու ու թուչուններու կերակուր կ'ըլլան, շատերն ալ կը սատկին. իսկ մնացածները գարնան նորէն ետ կը դառնան ու բոլոր աս դիս աս դին կը ցրուին: Պատկեր 28: +

5. Գարսւեւուսք ՄՈՒԿ: Ասիկայ երբեմն պղտիկ կատուի մը չափ մեծ կ'ըլլայ, մորթին գոյնը կոնըկի կողմն գոց կարմիր է, իսկ փորին վրայ ու երկու կողմերը սեւ, ճերմակ բծերով: Հիւսիսային գերմանիայի աւազուտ ու կաւոտ կողմերը կը բնակի. շատ կը բազմանայ ու մեծ վեասներ կու տայ: Կըզակներուն երկու կողմերս ներսի դիէն մեծ քսակներ ունի, որոնց մէջը ցորեններ կը ժողվէ կը պահէ, ու գետնի տակը իր բնակարանը կը տանի: Երկու գերմանիայի մկեր ճամբան իրարու հանդիպելու ըլլան, կզակներնուն քովը ունեցած քսակներնուն մէջի եղածները կը պարպեն, ու կը սկըսին իրարու հետ այնպէս կոռուիլ՝ որ հասարակօրէն մէկը կոռուին մէջ կը սատկի, ու մէկալ յաղթողին կերակուր կ'ըլլայ. նոյնպէս թէ որ շատերը մէկ-

տեղ երկրթէ սնտուկի մը մէջ դրւելու ըլլան, այն-
պէս կատղութեամբ մէկզմէկ կը փարատեն, որ մի-
նակ մէկ հատ կը մնայ: Աս կենդանիս թէպէտ եւ
պղտիկ, բայց խիստ կատաղի է, ամենեւին չվախ-
նար. երբ որ մարդ մը կամ կենդանի մը վրան
յարձակելու ըլլայ ամենեւին չվախչիր, մինչուկ
իրեն վերջի շունչը կը կռուի: Եզր տարին երկու
անգամ՝ շորս մինչուկ տասն ու վեց ձագ կը ցկնէ,
ու երեք շարաթ ղանոնք հոգալէն ետքը բոլորովին
կը թողու:

6. Իլուր. Կամ կեսդրան: Աս կենդանիս այն-
շափ մարմնոյն կազմածքովը զարմանալի չէ, որչափ
իրեն ապրելուն կերպովն ու վարպետական գործ-
քերովը: Մարմնոյն երկայնութիւնը երկուք ու կէս
մինչուկ երեք ոտք է. գլուխը լայն, աչլըները պրզ-
տիկ, ու խորունկ ներս գացած, ականջները կարծ
ու կլոր, ակռաները սուր ու ամուր են. կռնակը
կոր է, ու ետեւի ոտւրներուն մատերը մաշկով ի-
րարու հետ միացած են, պոչը տափարակ ու թե-
փերով ծածկըւած: Մորթին գոյնը գոց կարմիր է.
բայց նաեւ սեւ ու գեղին գունով ալ կը գտնըւի,
ճերմակ գունով շատ քիչ է: Ասոր տեսսութիւնը,
հոտառութիւնը, նոյնպէս լսողութիւնն ալ խիստ
սուր է: Զ ըի մէջ շատ լաւ կը լողայ, ու պոչը զեկի
տեղ կը գործածէ: Կուղըերը միատեղ ընկերու-
թեամբ գլխաւորաբար հիւսիսային Ամերիկէի գե-
տերուն մէջ կ'ապրին, իսկ Վւրոպա շատ քիչ կը
գտնըւին: Ասոնք ջրին մէջը իրարու օգնելով զար-
մանալի ու վարպետական բնակարաններ կը շինեն աս
կերպով: Ա, ախ առաջին անանկ տեղ մը կը փնտը-
ռեն որ ուրի ծառերով կամ ուրիշ թփերով,
որոնք գետին քովերը կը բուժնին, շուք ըլլայ, ու
ան տեղւոյն մօտերը տերեւոտ ծառերով անտառ-
ներ գտնըւին: Ու որ ուզածնուն պէս ասանկ տեղ
մը գտնեն, լուսընկայ եղած զիշերները ընկերու-

թեամբ անտառները կ'երթան փայտ կտրելու ու
 պատրաստելու համար : Վ.մէնն ալ մէյմէկ պղտիկ
 ծառ կը փետրուեն կը գտնեն , ու որ կողմը
 կ'ուզեն որ աս ծառը կոտրի լյնայ , արմատին ան
 կողմը իրենց սուր ակռաներովը խորունկ կը կրծեն
 կը կտրեն : Երբ որ ասի կը լմընցընեն , կտրը-
 ւածին դիմացի կողմը կ'երթան , ու ան կողմս ալ
 աս դիի կողմի կրծած տեղերնէն քիչ մը վեր կը
 սկսին կրծելով կտրել . իսկ երբ որ կ'իմանան
 որ ծառը պիտի իյնայ , ալ աւելի կ'աշխատին ու
 տտեն ատեն կը նային ալ որ ծառը որ կողմը կը
 պառկի կոր , ու ասանկով կը զդուշանան , որ վրա-
 նին չկյնայ : Վ.ս կերպով շատ ծառեր կը պառկըցը-
 նեն , ու կը սկսին նախ ծառերուն ճիւղերը կտրը-
 տել , ու ծառերուն բները հօն կրել ուր տեղ որ
 շէնք պիտի շինեն : Վ.սոնք իրենց առջեւի ոտւընե-
 րովը ծառերուն բները կը բռնեն կը տանին , ու
 կ'ուզեն շուտով իրենց բռովը ջրին մէջ նետիլ ,
 որպէս զի դիւրաւ ու շուտ կարող ըլան իր տեղը
 հասցընել : Երբ որ բոլոր շէնքին հարկաւոր եղած
 փայտերը կը բերեն , ան ատենը քանի մը ծառե-
 րու բներ գետինը կը գամեն կը հաստատեն , ու
 ուռւոյ կամ ուրիշ ծառերու ճիւղերով իրարու
 հետ կը կապեն , ու վերջը տերեւով , կաւով , ու
 աւազով կը լեցընեն , ամուր հիմ մը կը դնեն , ու
 տա հիմանս վրայ զարմանալի վարպետութեամբ մը
 մէծ բնակարան մը կը շինեն , որուն մէջ երկու մին-
 չուկ երեք ցեղ՝ իրենց ձագերովը հանգիստ կը բնա-
 կին : Վ.մէն բնակարանը երկու գտիկոն ունի . վե-
 րի գտիկոնին մէջ կենդանիները կը բնակին , ու
 ասի չոր է . իսկ վարի գտիկոնը ջրին մէջ է , ուր
 տեղ կենդանիները իրենց ձմերւան կերակուրը , որն
 որ ծառերու կեղեւներ ու փայտեր է , կը պահեն :
 Վ.մառը աս կենդանիներս ամէն տեսակ արմատնե-
 րը կ'ուտեն : Վ.սոնց միսը կ'ուտի , իսկ իրենց մոր-

թը աղւոր մուշտակ կ'ըլլայ: Կուղբերը ազքոմէջնին երկու բըշտեր ունին, որոնց մէջը գեղին գունով խիստ վատ հոտող, ու կպչուն նիւթ մը կայ, որ շատ սուղ կը ծախսի, ու հասարակօրէն դեղավաճառները կը գնեն ու զանազան դեղերու մէջ կը խառնեն: Պատկեր 29: +

7. Խորագու: Ա՞էկ ու կէս ոտք երկայնութիւն ունի, մարմնոյն վրայի կողմն երկայն կարծր, վեր տնկըւած, սեւ ու ձերմակ գուներով ներկած փշերով կամ խոչերովէ, իսկ փորին կողմը մազոտ: Ասոր ձայնը խոզերու ձայնին կը նմանի, ու անոնց պէս ալ կը խանչէ: Հարաւային և բոպա, Նսիա, ու Շիրիկէ կը բնակի. գետնի տակը ծաշկեր կը փորէ կը բանայ, ու անոնց մէջը կ'ապրի. Եր կերակուրը պտուղներ, տընկերու արմատներ ու ծառերու կեղեւներ է: Պատկեր 30: +

8. Ծառաբանութիւն: Ասոնց մարմինը անձեւ ու անշնորհք է, ու պոչ չունին, առջեւի ու ւընին չորս մատեր ունին, իսկ ետեւինները երեք:

Հասարակ օտվի խոճկոր: Կէս ոտքէն քիչ մը աւելի երկայնութիւն ունի. մորթին գոյնը ձերմակ, բայց գեղին ու թուխ բծերով: Իրասիղիայի անտառներուն մէջ կը գտնըւի. բայց հիմա և բոպայի կողմերս ալ տներու մէջ շատ կայ, շատերը զբոսանքի համար կը պահեն, շատերն ալ անորհամար կը պահեն, վասն զի, կ'ըսեն, իրեն հոտը տներուն մէջէն մկերը կը հեռացընէ: Աս կենդանիս բոլոր իրեն կեանքը ուտելով ու քնանալով կ'անցընէ, թէպէտեւ երկայն ժամանակ չքնանար, բայց միշտ վրան քուն կու գայ, ու աչլըները գոց, մէկ կողմն կը կծկի կը նստի: Երբ որ արուն կը քնանայ, էդը քովը նստած կը հսկէ: Եզր տարին շատ անգամ կը ցկնէ, ու տամն ու չորս օր կաթով կը մեցընէ. իսկ ձագերը ծնանելէն տաս ու երկու ժամ ետքը, աս զիս ան զին կը վաղեն, ի-

բենց կերակուր դանելու : Արուն շատ անգամ ձաւ գերը կ'ուտէ . անոր համար էզը ապահով տեղ կը տանի կը պահէ : Ասիկայ հասարակ խոճկորի պէս կը խանչէ , ու նաեւ ծովի վրայէն Երասիղիայէն բերւելուն պատճառաւը՝ օսվի խոճկոր կը կուլի :

9. Աւաւտաւաւաւր : Ասոնց ականջները երկայն, ու պոչերնին շատ կարծ է , ետեւի ոտւընին առջեւիններէն աւելի երկայն են , ամէն մէկ կզակնին չորս չորս կտրող ակռաներ ունին, երկուքը մէծ , երկուքը պղտիկ :

Հասարակ Կապաստակ : Ականջները շատ երկայն է , մորթը գեղնագոյն է , բայց ետեւի կողմը մոխրագոյն : Ասի մինաւոր կ'ապրի , ու շիտակ տեղեր կը պառկի , ու աչըները բաց կը քնանայ : Խաղամրի տեսակ բանջարեղէններու շատ մեծ վեաս կու տայ . նոյնպէս մատաղ ծառերուն վրայէն ալ կեղեւները հանելով կը չորցընէ : Ասոր համար հասարակօրէն ասանկ մատաղ ծառերու բները փշոտ տընկերով կը դոցեն , որպէս զի կարող չուլայ վեասել : Աս կենդանիս խիստ վախկոտ է . ետեւի ոտւըներուն վրայ նստած գլուխը միշտ աս զիս ան զին կը շարժէ , կը քննէ , թէ որ մէկ կողմանէ քիչ մը ձայն լսելու ըլլայ , կը սկսի անմիջապէս փախչիլ : Կը նապաստակները կամ որսորդներէն շատ անգամ հալածւող ու վտանգներու մէջ լինողները , հմուտ ու խորամանգ կ'ըլլան , ու դիւրաւ չեն բռնըւիր . անանկ խարեւութիւններ կ'ընեն՝ որ չները խաբելով իրենց ձեռքէն կը պըրծին : Կ'ը երկու մինչուկ չորս ձագ կը բերէ , ու քսան օր կաթով սնուցանելէն ետքը՝ կը թողու , ու ալ չոգար . ամէն անգամուն երբ որ կ'ուզէ ձագերը քովը ժողվել ականջները իրարու զարնելով նշան կու տայ : Արուն երբեմն իրեն ձագերը խածնելով կը մեռցընէ : Կապաստակին միսը թէպէտեւ սեւ՝ բայց շատ համով է : Ո՞րիմն ալ

օդտակար է, ու շատ տեսակ բաներու կը գործածւի:

Վ. Ղափեան հապաստակ: Վ.սի առջինէն քիչ մը մեծ է, մորթին գոյնը ձմեռը ձերմակ է, իսկ ամառը դեղին գորշ: Պլիսաւորաբար հիւսիսային կողմերը բարձր լեռներու վրայ կը բնակի. բայց նաև Եղուետիայի լեռներուն վրայ ալ կը գտնըւի: Վ.սոր միսը շատերը չուտւիր կարծեցին, բայց այնպէս չէ, կ'ուտւի ու շատ համով է:

Ճ. ագար: Վ.սի հասարակ նապաստակէն պըզտիկ, գէր ու լիցուն մարմնով է, մորթին գոյնը կոնըկի կողմա մթագոյն գորշ է, իսկ փորին կողմա ձերմակ: Վ.սի Ապանիայէն յառաջ եկած է, բայց հիմայ բոլոր Եւրոպայի, Վ.սիայի ու Եփրիկէի մէջ ալ տարածւած է: Եզդը հասարակօրէն տարին չորս մինչուկ հինգ անգամ ձագ կը բերէ, բայց տաք գաւառներուն մէջ՝ ալ աւելի, ու ամէն անգամուն չորս մինչուկ ութմը ձագ կը բերէ, ու չորս շաբաթ հոգալէն ետեւ՝ բոլորովին կը թողու ալ չհոգար: Իրեն մաղերէն զանկապան, ձեռքնոց ու ուրիշ բաներ կը շննեն:

Կ Ա Բ Գ. Զ.

ԱԿՌԱՅ ՀՈՒՆԵՑՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

ԱՍՏՐԱՔ ամէնն ալ կտրող ակռաներ չունին, ու մանք ալ ոչ կողմնական ու ոչ ալ վերջին ծայրի ակռաներ ունին: Անրմիննին մաղերով, հաստը թեփերով կամ խեցւով ծածկըւած է, ոտւըներնուն մատերը ճանկերով է: Վ.ս կենդանիներս զարմանալի մարմնոյ կազմուածք մը ունին կամաց ու դանդաղ կը քալեն, մինակ տաք գաւառներուն մէջ կը բնակին, ոմանք տընկեր, ոմանք ալ միջատներ ուտելով կ'ապրին:

1. Արքաւուներներներ: Ասոնք ամենեւին ակռայ
չունին, քմթերնին բերաննին երկայն, լեզունին
խիստ երկայն ու կլոր ձեւով, ու որչափ հեռու
կ'ուղեն դուրս կ'երկնցընեն: Խարմիննին շատ մա-
զոտ է, ու ոտւըներնուն մատերը զօրաւոր ճանկե-
րով: Ասոնցմէ զանազան Տեսակներ կան, որոնք
միատեղ Վ.մերիկէի տաք կողմերը կը բնակին, ու
մրջիւններ ուտելով կ'ապրին:

Մեծ Մրջիւնակեր: Չորս մինչուկ հինգ ոտք
երկայն է, առջեւի ոտւըները չորս, իսկ ետեւի
ոտւըները հինգ մատեր ունի: Հարաւային Վ.մերի-
կէ անտառներուն մէջ մինաւոր կը բնակի, ու շատ
կամաց կը քայէ: Իր կերակուրը մինակ մրջիւններ
է, որոնք ձեռք ձգելու համար իրեն զօրաւոր ճան-
կերովը կը փորէ կը բանայ մրջիւններուն բնակարա-
նը, ու երկայն ու կպչուն լեզուն ներս կը խոթէ, ու
երբ որ մրջիւնները լեզուին վրայ բոլոր կը լեցին
ու կը կպչին նէ՝ լեզուն բերանը կը քաշէ կը կըլ-
է, ու ասիկայ այնչափ անգամ կը կրկնէ, մինչուկ
որ փորը կը շտանայ: Եզր տարին ձագ մը կը ցըկ-
նէ, ու քիչ մը երկընկեկ կը հոդայ կը նայի, ու
կոնակը առած մէկտեղ կը պտըտցընէ: Պատկեր 31: ✕

2. Տեսքուրոր ւնուսուններ: Ասոնց բոլոր մար-
մինը, փորերնէն ի զատ, լայն ու հաստը ու եղջիւ-
րի պէս կարծր թեփերով ծածկըւած է: Ոտւընին
կարծ, ու հինգ մատեր ունին հաստը ճանկերով:
Աս կենդանիներէս զանազան Տեսակներ կան, որոնք
հարաւային Վ.փրիկէի ու հարաւային Վ.սիայի մէջ
կ'ապրին, ու ամենեւին ակռայ չունին:

Երկայնագի թեփամորթ: Երեք ոտք երկայ-
նութիւն ունի, իսկ պոչը մարմինէն երկու անգամ
մեծ է: Հարաւային Վ.փրիկէ կը բնակի, գետինը
խոռոչներ կը փորէ կը բանայ ու անոնց մէջ կ'ա-
պրի: իրեն կերակուրը մրջիւններ ու որիշ պղտիկ
միջատներ են: Հոն տեղացի բնակիչները ասի

բրերով կը զարնեն կը սպաննեն ու միսը կ'ուտեն։
Պատկեր 32: ✕

3. Գաօսեալ ուստունաւր։ Ասոնց գլուխն ու
մարմինը ուկրի պէս կարծր, հաստ ու թեփոտ խեց-
ւով մը ծածկըւած է. բայց աս խեցին կռնըկին մէջ
տեղը լայն ու շարժական գօտիներով բաժնըւած
է, որպէս զի կենդանիները կարող ըլլան իրենց
մարմինը ուզած կողմերնին դարձլնել։ Աս կենդա-
նիներէն շատ Տեսակներ կան, որոնք միատեղ Վ-
մերիկէի տաք կողմերը կը բնակին, գետինը խոռոչ-
ներ կը փորեն իրենց բնակութեան համար, մէկ
մասը տընկեր ուտելով, ու մէկ մասն ալ միջատներ
ու դիեր ուտելով կ'ապրին։ Երբ որ բռնըւելու
վտանգի մէջ կ'կյանան, կլոր գնդակի պէս կը կծկին
կը կենան։ Ասոնց միսը կ'ուտեի ու համով է։

Խննգօտեան անասուն։ Ասիկայ երկուք ու
կէս ստքի շափ երկայն է. կզակներուն ամէն մէկ
կողմս ութնական Վերջի ծայրի ակռաներ ունի,
առջեւի ոտըները չորս, իսկ ետեւինները հինգ
մատերով են, պոչը շատ երկայն ու մինչուկ ճոթը
հաստ ու թեփոտ խեցւով ծածկըւած է. կռնըկին
խեցին եօթը մինչուկ ինը գօտիներ բաժնըւած է։
Աս կենդանիէն ողջ բռնած՝ շատ անդամ Եւրոպա
բերած են։ Պատկեր 33: ✕

4. Հետրեաւուս ուստունաւր։ Ասոնք ամուր ու
զօրաւոր Վերջին ծայրի ակռաներ ունին, նոյն-
պէս կոնաձեւ ու սրածայր կողմական ակռաներ,
բայց կտրող ակռայ չունին։ Ոտըներնուն մատերը
բոլորովին մորթով մը դոցւած, մէծ տափարակ ու
ծռած ճանկերով են։ Մարմիննին երկայն, կարծր
ու խիտ մազերով է, կուրծքերնին երկու ծիծ ու-
նին. քալելու մէջ շափէ դուրս դանդաղ ու կամաց
են։ Աս կենդանիներէն երեք Տեսակ ճանչըրւած է.
որոնք միատեղ հարաւային Վմերիկէ ծառերուն վրայ
կը բնակին, ու անոնց տերեւներովը կը կերակրին։

Համբուկ կամ Արեքմատնի յամբադնաց : Երկու ոտքի շափ երկայն է, ամեն մէկ ոտքը երեք ամուր ու ծռած ճանկեր ունի : Պոչը կարճ է, մարմինը գոց կորշագոյն ու երկայն մազերով ծածկը լրած է: Արաւային Վմերիկէ կ'ապրի, ու բոլոր իր կեանքը ծառերուն վրայ կ'անցընէ : Քալելու մէջ շափի գուրս դանզաղ ու կամաց է . ամեն մէկ քայլափոխին ութը մինչուկ ինը որպէ, երբեմն ալ առելի հանգիստ կ'առնու, իսկ ծառերու վրայ ելլելու ու կամ իջնալու համար՝ օրեր պէտք են, օրինակի համար երեսուն կամ քառասուն ոտքի շափ բարձր ծառէ մը վար իջնելու համար՝ հինգ վեց օր պէտք է . բայց երբեմն որպէս զի շաշխատի ու դիւրաւ վար իջնայ, կը կծկի ու ինքը զինքը վերէն վար կը ձգէ : Խզը տարին ձագ մը կը բերէ . ու կոնակը առած մէկտեղ կը պտըտցընէ, մինչուկ որ ձագը մեծնայ, ու առանձին կարող ըլլայ ինքը զինքը հոգալ : Աս կենդանեոյս ձայնը լացքի ձայնի շատ նման է . զլսաւորաբար գիշերները շատ անգամ Ա.Յ Ա.Յ Ա.Յ կը պոռայ :

Աս կենդանիներէս զանազան տեսակներ դետնի տակէն քարացած գտնըւեցան, ու ասկից յայտնի եղաւ որ ասոնք առջի ատենները խոշոր ու յաղթանդամ կենդանիներէն մէկն են եղեր, որովհետեւ քարացած գտնըւածները շատ խոշոր են : Պատկեր ՅՇ :

5. Կտաբութ առևտուն : Քիթը բերանը բաղի կտուցի շատ նման է . վերի կղակը լսյն ու տափարակ է, ու բադերուն պէս կակտող մորթով մը ծածկը լրած, իսկ վարինը նեղ ու վերինին մէջ մտած է . քթին ծակերը վերի կտուցին ճոթի կողմերս են : Ուարմինը խիտ մազերով ծածկը լրած է . մորթին դոյնը կոնըկի կողմն թուխ է, իսկ փորին կողմն ծերմըկկեկ : Ոտպըներուն մատերը մաշկով իրարու հետ միացած են, Աս զարմանալի կենդանիս շատ

չէ քանի որ գանըւած է . մէկ ու կէս ոտք երկայնութիւն ունի , Կոր Հողանդիա ջրին մէջ կ'ապրի , ու ջրին տակը քսւելով կը քալէ , բայց երբեմն երբեմն ջրին երեսը կ'ելլէ շունչ առնելու համար : Իրեն բոյնը ջրին քովերը ծակերու մէջ խոտերով կը շինէ : Բնազնինները աս կենդանւոյս բնութիւնը ու որպիսութիւնը դեռ այնչափ աղէկ ճանչցած ու իմացած չեն : Պատկեր Յ5 :

Կ Ե Ր Դ Ւ :

Մ Ի Ա Ս Մ Բ Ա Կ Ն Ե Ր

ԱՍՏՐԵՔ առջեւի ոտւընին երեք մինչուկ չորս , ու ետեւի ոտւընին երեք մատեր ունին . բայց առոնց մէջէն ամէնէն մեծը միջին մատն է լայն կճղակով , որով որ գետինը կը կոխեն : Վարմիննին մաղերով ծածկրւած է , վզերնին բաշ ունին , ու պոչերնին երկայն մաղերով : «Օծերնին ետեւի ոտւըներնուն մէջ տեղն են : Կերակուրնին տընկեր են : Ասոնք մի միայն լիեռ մը ունին :

1. **Չ**ԻՒՐ : Ասոնցմէ շատ Տեսակներ կան , մեծ մասը ազատ ապրիլ սիրող կենդանիներ են , ու մեծ հօտեր եղած անապատներուն մէջ կը բնակին : Առաջ Լմերիկէ ու Կոր Հողանդիա ձի ու էշ չկային , ետեւէն հոն ալ աճեցան :

‘**Զ**ի : Ասոր մարմնոյն մեծութիւնը միջակ ու շափաւոր է . ականջները պղտիկ . վիզը երկայն բաշ ունի , ու պոչը երկայն մազերով է : Վարմնոյն ձեւը ու կեցուածքը շատ սիրուն ու գեղեցիկ է . մորթին գոյնը որոշ չէ , զանազան տեսակ է : Ասի մարմնոյն գեղեցկութեամբը , երագութեամբը ու զօրութեամբը գեղեցիկ ու օգտակար կենդանիներուն մէկն է . մարդուս թէ պատերազմի մէջ ու թէ ուրիշ ատեն շատ հարկաւոր ու հաւատարիմ

ընկեր է : 'Զի՞ն շատ մասնաւոր Տեսակներ կը բաժնըսի, որոնք իրենց մարմնոյն ձեւովը ու գունովը ու միանգամայն իրենց երագ ընթացքովը իրարմէ շատ կը տարբերին : Վոզի մասնաւոր ու աղնիւ Տեսակը Տաճիկ ձին է, որն որ երկայն մարմին ունի ու շատ երադընթաց է . երկրորդը Վանդաղիտիայինն է, որ առջինէն առաջ եկած է . իսկ երրորդը Վնդղիայինն է, աս ալ երկրորդէն առաջ եկած է : Հիւսիսայինն ծովին եղերքի ձիերը ամենէն զօրաւորն ու յաղթանդամներն են . իսկ ասոր հակառակը հիւսիսայինն Առւետիա ու Կորսիկէի կողմերը ամենէն պղտիկներն են : Ա պյունի ձիեր միայն հիմայ Ակիւթիա ու Շմերիկէ կը դտնըւին . ասոնք մեծ ու խոչոր գլխով, ու հաստը մաղերով են, ու հօտեր եղած մէկտեղ աղատ կ'ապրին . մեծ արուները կ'առաջնորդեն ասոնց, ու թշնամիներէն կը պաշտպանեն : 'Զի մը դժուարաւ երեսուն տարիէն աւելի կ'ապրի :

Խշ : Վսիկայ շատ պղտիկ է մարմնով, երկայն ականջներ ունի . վղին բաշը շատ կարծ, ու պոչին ճոթը մինակ երկայն մաղերով է : Վորթին գոյնը գորշ է, ու կոնակը սեւ շերտ մը ունի : 'Զայնը շատ անախորժ է : Վս կենդանւոյս խոնարհ ու համբերող բարքը, մեծամեծ ծառայութիւնները ու օգուտները որն որ Հարաւային կողմերը բնակող աղքատ դիւղականներուն կ'ընէ, յայտնի ու ամենուն ծանօթ է : Վիջին Վսիկայի մեծ անապատներուն մէջը մինչուկ հիմայ վայրենի էշեր կամ ցիռեր գեռ կը դտնըւին, որոնք մեծ հօտեր եղած կ'ապրին հոն, ու տարւոյն եղանակներուն նայելով երբեմն աւելի հիւսիսային կողմն, ու երբեմն աւելի հարաւային կողմն կ'երթան :

Գորի կամ Խշակէս : Վսի ձիէն ու էշէն յառաջ եկած է, ու իշու խոնարհ ու համբերող բարուցը հետ, գրեթէ ձիու զօրութիւնն ալ ունի,

ու շատ օգտակար կենդանին է . հարաւային լւրու պայի շատ գաւառներու մէջ բեռ կրելու ու հեծնաւը համար կը գործածեն : Ասի ծանր բեռներ կը տանի , ու նեղ ու վտանգաւոր ճամբաններէն ապահով կ'երթայ : Ապանիա ու Դուսիտանիա աս կենդանիէս շատ կան , ու հոն չէ թէ միայն բեռ կրելու ու վրան նստելու համար կը գործածեն հապա նաեւ կառքերու կը լծեն :

Ա ադերաձի : Ասի գրեթէ իշու մարմնոյ ձեւ ունի , ու անոր կը նմանի . բայց մարմնոյն գունովը անկէ կը զատւի . ինչու որ մարմնոյն ամէն կողմն կարգաւորեալ քովէ քով մէկ կարգ սեւ մէկ կարգ ճերմակ գուներով է : Ասոր հայրենիքը հարաւային Ռ.փրիկէն է , ու հոն մեծ հօտեր եղած կ'ապրի : Ասի վայրենի ու աննուաճելի կենդանի մը է , շատ աշխատութեամբ ու դժուարաւ կ'ընտանենայ մարդուս ու թող կու տայ որ վրան հեծնեն : Պատկեր 36 : X

Կ Ե Ր Գ Բ

Ա Բ Ո Ճ Ա Ղ Ն Ե Ր

ԱՅ կենդանիներս իրենց սեփական յատկութիւն մը ունին , որ կերած կերակուրնին երկրորդ անգամ կը ծասքեն կամ կ'որոճան , ու ասոր համար ասոնք քովէ քով չորս ստամոքսներ ունին : « Ա,ախ առաջին՝ առջի անգամուն ծասքած կերակուրնին որ դեռ խոշոր կտորներ է , առջի ստամոքսին մէջը կ'երթայ , ու ետքը անկից երկրորդ ստամոքս կ'երթայ , անոր մէջը աս կերակուրը պղտիկ կլոր դընտակներ ըլլալով , նորէն անկից բերանը կ'ելլեն երկրորդ անգամ ծասքելու կամ որոճալու համար , ու աս երկրորդ անգամ ծասքածը կ'երթայ երրորդ ստամոքսին մէջ , անկից ալ վերջը չորրորդին մէջ :

Վասնց ոտւըները երկու ամուր ըղունկներով պատաժ մատեր կան, որոնց որ կծղակ կը զրուցենք, ու ասկից է որ աս կենդանիներս կծղակաբաշխ կամ թաթահերձ կը կոչւին, բայց ոմանց ոտւըները երկու կողմնական մատեր ալ կան, թէպէտ ասոնք շատ պղտիկ են ու գրեթէ չեն տեսնըւիր :

Որոճողներուն կարդը շատ հարուստ է, ասոր շատ Աեռեր ու Տեսակներ կը վերաբերին. բայց կարծես թէ ամէնն ալ նոյն ձեւը ունին կամ մի եւ նոյն գաղտնիարով ստեղծուած են :

Վասնք միայն վարի կղակներնուն վրայ կտրող ակուաներ ունին, իսկ վերինին վրայ աս ակուաներուն տեղը ուռոյցներ կան : Վասնց ծծերը ետեւի կողմի ոտւըներնուն մէջ տեղն են : Վարմիննին խիտ մազերով ծածկըւած է. շատերը եղջիւրներ ունին, որ ուրիշ կարգերուն վերաբերող կենդանիները չունին ամենեւին : Կերակուրնին խոտ, ու ուրիշ տեսակ կանաչեղիններ, ու ծառի տերեւներ է, ու հասարակօրէն երբ որ կը հանգչին՝ ալ չեն ուտեր, ան ատենը կը սկսին որոճալ. բայց աս որոճալը այնչափ ատեն կը տեւէ, որչափ ատեն որ իրենց կերակուրը կամ սնունդը առջի ստամոքսէն մէկալ ստամոքսները երթալու համար պէտք է նէ : ‘Չագերը, որոնք որ գեռ կաթ կ’ուտեն, արդէն յայտնի բան է որ չեն որոճար, ինչու որ կաթը ու ուրիշ հեղանիւմները առջի ստամոքսին մէջը չեն երթար, հապա չորրորդին մէջ. ասկէ ուրիշ նաեւ իրենց չորրորդ ստամոքսը մէկալ ստամոքսներէն մեծ է, ու առջի ստամոքսը ան ատենը կը սկսի կամաց կամաց իրեն չափաւոր մեծութեանը հասնիլ, երբ որ որոճող կենդանին կը սկսի ալ կերակուր ուտել : Վամէն կենդանիներուն մէջէն մարդուս օգտակար ու հարկաւոր կենդանիները որոճողներն են, ինչու որ աս կենդանիները մարդուս կը մատակատարեն իրենց միսը, կաթը, ճար-

պը, կաշին, բուրդն ու եղջիւրները, բայց շատերը՝ ասոնցմէ ի զատ նաեւ մարդուս դժուարին գործքերը իրենց օգնութեամբը կը դիւրինցընեն. ասոր համար է որ աշխըրքիս սկիզբէն իրրեւ տան օգտակար կենդանի մը ամենայն խնամով կը հոգացւին: Որոճող կենդանիները երկու Յեղ կը բաժնընքին. Եռանց եղջիւրի որոճողներ. Նղջիւրաւոր որոճողներ:

Ց Ե Դ Ա

ԱՐԵՎԱՑ ԵԳ.Թ.ԲԻՌԻ ԱՐԱԿԱՎ.ԱԵՐ

Աս ցեղին կենդանիները եղջիւր չունին. ու երկրորդ ցեղի որոճողներուն պէս ալ շատւոր ու հարուստ չեն: Այնակ երեք Աեռ ասոր կը վերաբերի:

1. ԱՇԽԱՐ ԿԱՄ ԱՇԽԱՊՈՐՏ ՌՃԵՎԵՄՆԵՐ: Ասոնք իրենց մարմնոյն ձեւովն ու կազմուածքովը խարրուզի շատ կը նմանին: Արուները վերի կզակներնին ամուր ու բերներնէն դուրս ելած ու ծռած կողմական ակուաներ ունին: Աս կենդանիներէս շատ չեսակներ կան, որոնք ամէնն ալ Ասիայի մէջ կ'ապրին:

ԱՌԵՋԿ կամ ԱՇԿԱՊՈՐՏ ԱՅՃԵԱՄ: Ասի խարբուզէն պղտիկ է. մորթին գոյնը կռնըկի կողմն թուխ է, գլուխը, վիզը գորշագոյն ու փորին, դին ճերմըկէեկ: Արուն պորտը բուշտ մը կամ քսակ մը ունի, որուն մէջը խիստ հոտաւէտ հիւթ մը կայ, որն որ ԱՌԵՋԿ կ'ըսւի, ասի շատ յարդի է ու շատ սուղ կը ծախսի, ջղերու տեսակ տեսակ հիւանդութիւններու օգտակար դեղ է: Ամէն մէկ մշկի քսակին մէջէն մինչուկ հարիւր քսան ցորեն մուշկ կ'ելլէ: Ասի Ափերիայի, Ախնէացոց երկրին ու Տիւբետի ցուրտ ու ժայռոտ լեռներու վրայ կը բնակի. իրեն ապրելու կերպովը քարայծին շատ կը

նմանի, անոր պէս վաղելու ու ցատկելու մէջ առ
ալ շուտ է: Ամառը դրեթէ միշտ մինակուկ կը
պարափի ու կ'արածի, իսկ ձմեռը պղտիկ հօտեր
կ'ըլլայ: Պատկեր 37:

Հաւայի Մուշկ: Ասի նապաստակէ մը շատ
մեծ չէ. կուրծքը ճերմակ է, ու վրան երեք սեւ
շերտ ունի, մշկի բուշտ կամ քսակ չունի: Հա-
ւայ կղզւյն մէջ կը բնակի, բռնըւելու վտանգի
մէջ իյնալու ըլլայ, խորամանկութեամբ ինք զին-
քը մեռած կը ձեւացընէ. դարձեալ որսի շներէն
հալածւելու ատեն, շուտ մը կը ցատկէ, բերնէն
դուրս ելած ու ծռած կողմնական ակուաներով ծա-
ռի մը ճիւղէ կը կախւի ու շները չտեսնելով՝ առաջ
վաղելով, անոնց ձեռքէն կը պրծի:

2. ՈՒՂ.ՏԵՇԵՆՔ ԿԵՐՊ ՊԵՐՈՒՄԻԵՑԻՈՑ ԱՒԴ.ՏԵՐ: Ա-
սոնք ուղտերուն շատ կը նմանին. բայց անոնց պէս
կուզ չունին կոնակնին: Պլուխնին ձիու ձագի
գլխոյն նման է. վզերնին շատ երկայն, պուշերնին
կարծ, մարմիննին հաստը մազերով ծածկըւած են:
Ասոնցմէ երկու ջեսակ կան, երկուքն ալ Վ.մերի-
կէի մէջ կ'ապրին:

Ուղտայծ կամ պերուբիկ ուղտ կամ պերու-
բիացւոց ուղտ: Ա եց ոտք երկայնութիւն ու չորս
ոտք ալ բարձրութիւն ունի, մարմինը՝ շատ հաստ
ու թուխ շագանակի գոյն մազերով ծածկըւած է:
Ասիկայ Վ.մերիկէի մէջ, բայց մասնաւրապէս պե-
րուբիայի ու Վիղէի լեռներուն վրայ եօթը մինչուկ
հարիւր հատ մէկտեղ կը բնակի. գիշերները հա-
սարակօրէն բարձր լեռներու դար վար տեղերը կը
քնանայ, ու առտըւանց կանուխ՝ արեւուն նոր ե-
լած ատենը, աղբիւրներու ու գետերու քովը կ'իջ-
նայ, ու ասոնց կանաչ ափերը բոլոր օրը ամէն
տեսակ պղտիկ տընկերով կ'արածւի: Ապանիացի-
ները զպիւրիան առնելնէն առաջ, բեռ կրող
կենդանի միայն պերուբիկ ուղտն էր աս գաւառին

մէջ : Պոտոսիոն նահանգին մէջ բովուց տեղը ջորի չփերւած , երեսուն հազար պերութիկ ուղտ կը գործածւէր : Աս կենդանիս չափէ դուրս շատոր է , ան կողմերս ճամբորդութիւն ընողները կը պատմեն , թէ Տոկորային լեռներուն վրայ ու ուրիշ տեղւանք երեք ու կէս միլիոնէն աւելի տեսան աս կենդանիէս . բայց զարմանալու բան չէ , ինչու որ ան զաւառներուն բնակիչներուն տարեկան մի համար՝ չորս միլիոն պէտք է : Ճեռ կրելու համար միայն արուները կը գործածեն . իսկ էգերը տան մէջ աճեցընելու համար կը հօգան կը պահեն : Ասի կը ընչուկ մէկ կենդինար բեռ կրել ու գէշ ու վտանգաւոր ճամբաներէն աղէկ ու ապահօվ կ'երթայ , ու որչափ որ մէկը զինքը սիրով կը նայի ու բռնութիւն չըներ նէ՝ աղէկ կը գործէ . բայց բռնութիւն ընելու ու ծեծելու ըլլայ՝ կը կատղի ու չգործեր . օրւան մէջ հասարակօրէն տասը մինչուկ տաս ու երկու ժամու ճամբայ կը քալէ : Իրեն միսը կ'ուտուի ու կաթը ոչխըրի կաթի պէս աղէկ է : Անզերէն այծեայ զգեստներ կը գործեն . մորթէն ոտից աման կը շինեն . աղբն ալ կը չորցընեն ու փայտի տեղ կը վառեն , ինչու որ ան կողմերս փայտի շատ կարօտութիւն ունին : Պատկեր 38:

3. ՈՒՂ.ՏԵՐ : Ասոնք մէկ կամ երկու կուղունին կոնակնին . վզերնին երկայն , ոտուընին չափէ դուրս բարձր ու երկերկու մատերով են , ու ասոնք ոտքին տակի կողմանէ կաշիով մը դրեթէ մինչուկ ճոթերը միացած են , ու ճոթի , վերջի յօդուածները ըղունկներով են : Ասոնք մէծ ու մարմիններնուն ձեւովը տգեղ կենդանիներ են : Ափրիկէ ու Հարա կ'ապրին ու Հոն բեռ կրելու համար կը գործածւին : Խրենց միսը շատ համով է , նաեւ աղէկ թանձր ու եղուտ կաթ ունին , ուսկից որ կարակ ու պանիր կը շինեն . մորթերնին աղէկ կա-

շի կ'ըլլայ . իրենց մազէն կամ ստեւէն ալ զգեստ
կը շինեն . իսկ չորցած աղբերնին՝ փայտ չեղած
տեղերը վառելու կը գործածեն : Աս կենդանինե-
րէս երկու Տեսակ կան :

Տաճիկ Ուշտ : Ասի կըռնակը մինակ մէկ
կուզ ունի . մարմնոյն ձեւովը մէկալ երկու կուզ
ունեցող տեսակին նայելով , այնչափ տգեղ չէ :
Մարմնոյն բարձրութիւնը գետնէն մինչուկ կուզը
եօթը ոտքի չափ , ու մարմինը բարակ մազերով
ծածկըւած է : Պիչ կերակրով գոհ կ'ըլլայ ու շատ
օրեր ծարւի կըռնայ դիմանալ , ու աս երկու բա-
նով է որ մինակ ինքը կըռնայ ան ահագին անա-
պատին մէջէն բեռ կրելով անցնիլ : Ասոր հայրե-
նիքը Երարիա է , ու անկից բոլոր հիւսիսային Ե-
փրիկէի մէջ ու Ասորեստանի ու Պարսկաստանի մէկ
մասին մէջ տարածւած է : Աս կենդանիս Երա-
բացւոց՝ իրենց երկիրներուն անապատներուն մէջէն
անցնելու ատեն , անբաժանելի ընկեր է : Կըռնայ
ութը մինչուկ տաս ու երկու կենդանար բեռ վեր-
ցընել , ու ամենեւին ընդդիմութիւն մը չցուցընէր ,
սիրով ու երկայնմտութեամբ կը կրէ : Երբ որ
բեռնաւորել կ'ուզեն աս կենդանիս , նշան կու տան
իրեն , որ սիրով ու յօժարութեամբ կը նստի , բեռ-
նաւորելը լըննալէն ետքը դարձեալ նշան կու տան ,
ան ատենը ոտք կ'ելլէ կոնըկի ծանր բեռովը , ու
երկայն ատեն կը կրէ զանի չոր ու տաք անապա-
տին մէջ : Արաբացիք իրաւամբ իրենց լեզուովը աս
կենդանիս Ենապատի նաւ կը կոչեն , ինչու որ ան-
կարելի բան է առանց աս կենդանւոյն՝ ան ահագին
անապատը անցնիլ : Երբեմն մէծ կարաւաններու
մէջ մինչուկ երկու հազար աս կենդանիէս բեռնա-
ւորած կը գտնըի , ու այսպիսի ճամբօրդութեան
մէջ ասոնք ամէնն ալ քիչ մը արմաւով կամ գար-
ով ու կամ խմորէ շինած գնտակներով կը կե-
րակրին ու գոհ կ'ըլլան : Ըստ անգամ առաջ քան

անապատը լմըննալը՝ երկու օր առաջ ասոնք գլուխ-
նին վեր կը վերցընեն կ'իմաննան հեռու տեղ ե-
ղած խոտը ու ջուրը, ու շուտով հասնելու համար
կը սկսին իրենց ընթացքը շուտցընել։ Վա տեսա-
կի մեջը կայ մասնաւոր Տեսակ ուղտ մ'ալ, որ
պղտիկ է մարմնով, ու խիստ սաստիկ վաղելուն
համար՝ Տաճիկ ուղտ կ'ըսւի, ու մինակ հեծնելու
համար կը գործածեն։ Ուստի Ռնազնինները աս-
կից առած՝ բոլոր տեսակը աս անունով կոչեցին։

Ուղտ կամ Շակտրիայի Ուղտ։ Վահ կռնը-
կին վրայ երկու կուզ ունի, երբ որ երկայն ատեն
անօթի կը մնայ, կը սկսին աս կուզերը պղտիկնալ
ու գրեթէ չերեւալ, ինչու որ աս կուզերը եղ են,
երկայն ժամանակ անօթութենէն կը սկսին հիւծիլ
ու մաշել, բայց ետքը նորէն կը մեծնան, թէ որ ա-
ղէկ կերակուր ուտելու ըլլայ նէ։ Ո՞իջին Ռոխայի
մեջ կ'ապրի ու բեռ տանելու համար կը գործա-
ծեն։ Ո՞նդողները ասով մինչուկ Շայկաղայ լիճը
Ճամբորդութիւն կ'ընեն։ Վահ քան զՏաճիկ Ուղտը
մեծ է, ու նաեւ տաս ու երկու մինչուկ տասն ու
հինգ կենդինար բեռ կը տանի։

Վամէն ուղտերը նուագը շատ կը օիրեն, ու
նաեւ մարդիկներուն երդածներուն շատ կը հաճին։
Վարացիք երբ որ կ'ուզեն աս կենդանիները բոր-
բոքել ու քալեցընել, կը սկսին աղէկ ու զօրաւոր
եղանակաւ մը երգել, ինչու որ ծեծը օգուտ մը
չընէր այնչափ, որչափ որ աս երգը, որ այնպէս
կը զմայլին, մինչուկ երդած եղանակին կը սկսին
իրենց քալելը յարմարցընել, եթէ շուտ է նէ,
շուտ կը քալեն, կամաց է նէ կամաց կը քալեն։
Դարձեալ բեռնաւորելու ատեն, երբ որ կ'իմա-
նան ուղտերը որ չափէ դուրս կը բեռնաւորեն կոր
ու չեն կըրնար տանիլ, լմըննալէն ետքը ուտք չեն
ելլար, մինչուկ որ բեռը քիչ մը թեթեւցընեն։

ԱՅ ցեղին տակը եղող կենդանիներուն ամէն աշ-
բուները, բայց շատերուն ալ էգերը դուխներնուն
վրայ երկու եղջիւրներ ունին։ Որովհ հետեւ աս
եղջիւրներուն կազմածքը իրարմէ տարբեր են, ա-
նոր համար՝ ասոնց տարբերութեանը նայելով, աս
կենդանիները դարձեալ երեք խումբ կը բաժնը-
վին։

Ա. Առ առջեւի խմբին տակը մինակ Աեռ
մը Է՛երթայ, ու աս սեռին տակը Եղող կենդա-
նիներուն Եղջիւրները կարճ ու կոնաձեւ են, ու
իրենց գլխոյն մազոտ մորթովը ծածկը ած, ու ա-
մենեւին չեն իշնար ու չեն փոխւիր, ու միանդա-
մայն ասոնց թէ արուները ու թէ էգերը Եղջե-
րաւոր են:

րոպա ալ կը գտնըւի, որով հետեւ 1827 ին Ե-գիպտոսի Աէհմէտ Ռի Փաշան երեք հատ Նորոպա պարզեւ խաւրեց, մէկ հատ մը Վիէննա, մէկ հատ Գոնդինոն, ու մէկ հատ մ'ալ Պարիս։ Պատկեր 39։

1. Աս խմբին կենդանիներուն հասարակօրէն մինակ արուները եղիւր ունին, ու աս եղիւր ներուն վերի կողմն ոմանց շատ, ոմանց քիչ ճիւղացեալ է, ի սկզբան երկայն ստոեն ասոնք մաղոտ կաշիով մը ծածկըւած կ'ըլլան, բայց ետքը աս կաշին կը չորնայ ու կը թափի։ Ամէն տարի աս եղիւրները կը թափին կ'իյնան, ու նորէն տեղը ուրիշ կը բուսնի։

2. Երաժնութեան մարմնոյն ձեւովը վթերու շատ կը նմանին, ու մինակ անոնց մէ իրենց եղիւրներուն ձեւերովը կը տարբերին։ Առնցմէ շատ Տեսակներ կան, ամէնն ալ վաղելու մէջ խիստ շուտ են. հասարակօրէն անտառներու մէջ կ'ապրին, խոտերով, ծառերու տերեւներով ու կոկոններով կը կերակրին. շատ անդամ պղտիկ նորատունկ ծառերու ալ մեծ վեսաներ կու տան։ Այսոնց միսը շատ համով է, ու անոր համար ալ զիրենք կ'որսան։ Ո՞րմերնին շատ աղէկ կաշի կ'ըլլայ, եղիւրնին շատ տեսակ արհեստական բաներու կը ծառայէ, նոյնպէս նաեւ գեղերու մէջ ալ կը խառնեն ու կը գործածեն։

Եղիւրու։ Եօթը ոտքի չափ երկայնութիւն ունի, ու չորս ոտք ալ բարձրութիւն, գլխուն վրայ բարձր ու շատ ճիւղացեալ եղիւրներ ունի, մարմնոյն կազմածքը շատ գեղեցիկ ու սքանչելի է։ Ո՞րմին գոյնը ամառը գոց գեղին է, ու կոնըկին մէջ տեղը երկայն սեւ գիծ մը ունի, իսկ ձմեռը բոլորովին մուժ գորշ է։ Կրեթէ բոլոր Նորոպայի ու միջին Եսիայի անտառներուն մէջ կը բնակի, ու իրեն համով մսին համար շատ իր ետեւէն կ'ըլլան ու կը զարնեն։ Ասոր ձագը Եղնորթ կ'ըս-

ւի: Եշղը կամ էդ եղջերուն մայիսին մէջ, կամ յունիսին սկիզբը մէկ կամ երկու եղնորթ կը ծնաւնի, ու շատ կը սիրէ ու կը հոգայ զիրենք: Աս եղնորթները ծնած ատեննին կոյր չեն, աչլընին բաց է, նաեւ անմիջապէս կը քնան ոտքի վրայ կենալ ու քալել: Պատկեր 40: X

Ա. Ճեամ: Ասի առջի տեսակէն պղտիկ է, ու շիտակ վեր մնկըւած բահի ձեւ եղջիւրներ ունի: Աս կենդանիս բարբարոսաց երկիրը կ'ըլլայ, ու անկից առաջ եկած է, բայց հիմայ գրեթէ Եւրոպայի ամեն գաւառները կը ծնանի ու ծանօթ է, ու կը քնայ տասն ու հինգ մինչուկ քսան տարիի շափ ապրիլ:

Խարբուզ կամ Փոքրիկ այծեամ: Եղջերուն տեսակներուն մէջէն պղտիկն է, չորս ոտքի շափ երկայնութիւն ու երկուք ու կէս ոտք ալ բարձրութիւն ունի. եղջիւրները պղտիկ են, ու շատ ճիւղացեալ չեն, մորթին գոյնը ամառը գոց կարմիր է, խսկ ձմեռը մութ գորշ, ճերմակ. բայց իրեն հորթերը կամ ձագերը, ինչպէս ուրիշ տեսակ եղջերուներունն ալ, խատուտիկ են: Օցյդ զստ միատեղ իրեն ձագերովը անտառներու մէջ կ'ապրի, վախկոտ ու խիստ շուտ վազող կենդանի մըն է, իրեն զգայարանքն ալ շատ սուր են. գլուխը վեր տնկած ու հովին գարձուցած՝ միտք կը դնէ, թէ որ մարդու մը ձայն լսէ, կամ մարդ մը տեսնելու ըլլայ, անկից շուտ մը սոսկալի հեռու կը փախչի: Աս կենդանիս մինչուկ տասն ու ութը տարիի շափ կը քնայ ապրիլ, բայց շատերը լերդի փրտութեամբ ու ուրիշ հիւանդութիւններով, միանգամայն նաեւ որսորդութիւններուն ձեռքէն շատ կանուխ կը մեռնին:

Արագընթաց եղջերու: Ա եց ոտք երկայնութիւն ու չորս ոտք ալ բարձրութիւն ունի, ուուրները կարճ ու հաստ են: Արուներն ալ էգերն ալ

Եղջիւրներ ունին, ասոնք ի սկզբան սրածայր են. բայց քանի որ կենդանիները կը մեծնան, եղջիւրներուն վերի կողմերս ալ երթալով բահի ձեւ կը լայնան կը տափակնան, բայց ճոթերը ակռայ ակռայ: Այս կենդանիներս հիւսիսային ցուրտ տեղերը մասնաւորապէս Ոիրերիայ, Խտեղմենաց Երկիրը, Դապղանդիա ու Վրուէնդանդիա կը բնակին, իրենց կերակուրը գրեթէ մինակ չոր մամուռն է, որն որ ձմեռն ալ ձիւներուն տակէն կը փնտըռեն կը դըռնան. ու ասով շատ եղոտ կ'ըլլան: Այսոնք ցուրտ ու տխուր գտառներու մէջ եղող բնակիչներուն շատ օգտակար ու հարկաւոր են. ասոր համար ալ Դապղանդիայի բնակիչները ասոնցմէ բազմութեամբ կը պահէն, ու ամառան ատենը՝ թէպէտեւ հոն ամառը շատ քիչ կը քշէ, լեռներու վրայ կը տանին արածելու, իսկ ձմեռը դաշտերու վրայ, ու աս կենդանիներովս իրենց կարօտութիւնը կը լեցընեն: Դալիսիր քաշելու ու բեռ կրելու զասոնք կը դործածէն. իրենց մսովն ու կաթովը կը կերակրին, ու իրենց մորթէն զգեստնին կը շնեն: Այս արագընթաց եղջերուն թէ շուտ ու թէ երկայն ատեն վազելովը ձին կը գերազանցէ, իրեն ընթացքը միջակ միօրինակ վազել է: Այսոր համար կը զբուցեն որ մէկ օրւան մէջ քառասուն ու ալ աւելի ժամու ճամբայ կը քալէ: Իրեն կաթը՝ որ օրւան մէջ մէկ կամ երկու անգամ կը կթեն՝ ան ալ շատ քիչ, աղէկ ու մնուցիչ է, նաեւ մինակ շարժելով, առանց խառնելու, ձիւնի պէս ճերմակ կարակ կ'ըլլայ. բայց աս կարակս ամառը աւելի համով է, ինչու որ կենդանիները ան ատենը աղէկ ու շատ կերակուր կը գտնեն: Այս կենդանիս կը բնաց մինչուկ քսան տարիի շափ ապրիլ: Պատկեր 41:

Արմդգական եղն. Վրամաղգայ եղջերու: Եղջերուներուն մէջէն պինտ մեծն է, ութը ոտք երկայնութիւն, ու վեց ոտք ալ բարձրութիւն ունի,

ուսւըները շատ բարձր են, գլուխը երկայն է, ու
աշւըները պղտիկ: Վառոն զլիսուն վրայ երկու ուսւք
երկայնութեամբ լայն բահի ձեւ տափակ եղջիւրներ
ունի. ասոնք ամեն տարի կը թափին ու տեղը նու-
րեր կը բուսնին, բայց ան ատենը կատարեալ լայն
բահի ձեւ կ'ըլլան, երբ որ կենդանին հինգ տար-
ւան կ'ըլլայ նէ: Հիւսիսային կողմերը պղտիկ հօ-
տեր եղած ճախնային ու տղմուտ անտառներու մէջ
կը բնակի. իրեն կերակուրը հասարակօրէն ծառե-
րու տերեւներ ու կոկոններ նաեւ պղտիկ ծառերու
կեղեւներ են: Եզր եղջիւր չունի, ու տարին մէկ
կամ երկու ձագ կը բերէ, ու շատ սիրով կը հո-
գայ կը նայի, քովերնէն ամեննեւին չզատւիր: Վա
կենդանիս կը բնայ տասն ու ութը տարիի չափ ապրիլ.
բայց շատ թշնամի ունի իրեն, թող տանք մար-
դիկները, որ մին ու մորթին համար իր ետեւէն
կ'ըլլան ու կը զարնեն, նաեւ գայլերը, բորենինե-
րը ու ուրիշ պատառող կենդանիներն ալ իրեն
մեծ թշնամիներն են: Պատկեր 42:

Պ. Վա Խմբին վերաբերող կենդանինե-
րուն եղջիւրները ճակտի ոսկրէն բուսած ոսկրներ
են, որոնք եղջիւրի տեսակ նիւթով մը՝ իրեւ մէկ
ծածկոցով ծածկրւած են, ու որչափ որ կենդանի-
ները կ'ապրին նէ՝ ասոնք ալ կ'աճին:

Յ. Ա բանք: Վա Աեռին տակը շատ Տեսակ
կենդանիներ կան, որոնք իրենց մարմնոյն ձեւովը
եղջերուներու նման են, ինչպէս վերը ըսինք, բայց
իրենց եղջիւրները արջառներու, ոչխարներու, ու
այծերու կը նմանին: Վասնք աղւոր ու դիւրաշարժ
մարմնով ու շուտ վազող կենդանիներ են, հասարակ-
օրէն բազմութեամբ մէկտեղ հօտ հօտ կ'ապրին,
վայրենի ու գժուարագնալի ժայռոտ տեղեր կ'ա-
րածին: Վա կենդանիներէս՝ Եւրոպա մինակ մէկ
Տեսակ կայ. բայց Վահա ու մանաւանդ Վայրիկէ
խիստ շատ Տեսակներ կան, որոնց մէջէն ումանք

այնչափ պղտիկ են, որ նապաստակի մը մարմնոյ մեծութենէն աւելի չեն ըլլար:

Քարայծ կամ Շղակից այծ կամ Պիւրենաւ կան այծ: Աս մի միայն տեսակն է, որ Եւրոպայի մէջ կը գտնըւի, երեք ոտքէն քիչ մը աւելի երկայնութիւն ու երկու ոտք ալ բարձրութիւն ունի: Առթին դոյնը գարնան ժամանակը՝ բաց գորշ է, ամառը գոց կարմիր, աշնան սեւի կը զարնէ. իսկ ձմեռը կատարեալ սեւ է: Եղջիւրները սեւ, կարճ ու շիտակ կլոր ու ճոթերը սրածայր ու ողնած կամ գեպ ի կոնըկի կողմն ծռած են: Քարայծները Տիւրող, Եղուետիա ու Արբաւդիա ու Շղակեան լեռներու վրայ կը ընակին, հասարակօրէն պղտիկ պղտիկ հօտեր եղած, ու ամէն մէկ հօտին մէյմէկ մեծ քարայծներ առաջնորդելով միատեղ կ'ապրին, ու չյաւտացւելու շուտութեամբ մէկ ժայռէն մէկալ ժայռ ահարկու ու սոսկալի վհերու վրայէն կը ցատկեն կ'անցնին: Ասոնք շատ երկչոտ կենդանիներ են, ականջնին միշտ տնկած՝ չորս դին վախնալով կը նային ու կը զգուշանան. թէ որ մէջերնէն մէկը վտանգ մը տեսնելու ըլլայ, անանկ ամուր ձայն մը կը հանէ, որ ամէնն ալ իմանալով կայծակի պէս անկից կը փախչին: Ասոնց տեսութիւնը, հոտառութիւնը ու լսելիքը չափէ դուրս սուր է: Եերակուրնին Շղակեան լեռներուն վրայ եղած ամէն տեսակ խոտերն են, բայց ձմեռը նաեւ եղեւին ծառերու ճիւղերէն երկայն վար կախւած մամուռներն ալ կ'ուտեն:

Աս կենդանիս շատ թշնամի ունի. նոյն իսկ բնակած տեղերն ալ իրեն շատ վեասակար են, ինչու որ երբեմն ժայռի կտոր մը վերէն փրթելով վար կ'իյնայ տակը կը ճըզմէ զինքը, նոյնպէս շատ անգամ ալ ժայռերուն վրայէն ճիւները գլտորելով մեծ գընտեր կ'ըլլան, ու իրեն զարնելով՝ ժայռերէն վար կը ձգեն կը մեռցընեն: Իսկ թշնամի-

ներն են . նախ առաջին զանազան տեսակ յափըշ-
տակող կենդանիներ . ու ասոնցմէ ի զատ իրեն
մասնաւոր թշնամիները արծիւն ու անգղ դառան-
ցը են , բայց երկրորդը առ զինէն ալ աւելի է , ին-
չու որ բարձրէն շիտակ վրան իջնալով թեւերովը
կը զարնէ ժայռերէն վար կը ձգէ : Ի՞այց իրեն գըլ-
խաւոր ու վեասակար թշնամին մարդս է , որուն
աչքին առ ջեւը՝ վտանգները ամենեւին բան մը չե-
րեւալով , իր ետեւէն կ'ըլլայ , յանդգնութեամբ
կը հալածէ ու վտանգաւոր ժայռերու վրայ կ'ել-
լայ : Տեհպէտեւ ոմանք այսպիսի որսորդութեան
պանձառաւ կեանքերնին կորսընցուցած , ու խո-
րունկ ձորերուն մէջ սառոյցներու տակ պառկած
մնացած են , բայց որոնց սըրտին մէջ՝ մէյ մը այս-
պիսի վտանգաւոր որսորդութեան եռանդը բոր-
բռքած է , ասանկ օրինակները զիրենք չեն վախ-
ցըներ : Ասոր միսը մանաւանդ իրեն ուլերունը՝ շատ
համով է , մորթը խիստ յարգի է , ու ձեռքնոց
շինելու համար կը գործածեն . եղջիւրներէն ալ
զանազան տեսակ բաներ կը շինեն . իսկ արիւնը
գլխու գառնալ ունեցողներուն շատ օգտակար ու
առողջարար է , ու աս վախճանի համար է որ որ-
սորդները շատ անգամ իր արիւնը կը խմեն : Ի՞ար-
այծ մը կըրնայ մինչուկ վաթսուն տարիի շափ ա-
պրիլ : Պատկեր 43 : +

Ի՞ուն վիթ : Անրմնոյն մեծութիւնը խարբուզի
մը չափ է . կլոր , հասար ու սեւ եղջիւրներ ունի .
մորթին գոյնը կռնըկի կողմն բաց դեղին , փորին
դին ձերմակ . իսկ երկու կողմերը թուխ շերտերով :
Հաղարներով մէկտեղ հօտ հօտ հիւսիսային ւ-
փրիկէի մէջ կը բնակի . ու կըրնայ քսան մինչուկ
երեսուն տարիի չափ ապրիլ , բայց իրեն մսին ու
մորթին համար շատ կերպով կ'որսացւի : Աքաբա-
ցիք ձիերով ետեւէն կը վազեն ու հաստ գաւազան
մը անոր բարակ ոտւըներուն նետելով կը կոտըր-

տեն ու ասանկով կը բռնեն։ Իսյց միանգամայն առիւծներու ու յովազներու ալ կերակուր կ'ը լլայ։ Աս կենդանւոյս գեղեցիկ, հեղ ու անոյշ նայուածքը հասարակ առակ մը եղած է։ Պատկեր 44։

4. Ա.Յ.Ե.Ր. : Ասոնց եղջիւրները վեր տնկըւած ու դէպ ի կոնակը ծռած են։ Վորթերնին երկայն կամ կարճ մազերով են։ Աղակներնուն վրայ հասարակօրէն երկայն մօրուք մը ունին։

Ա այրենի Ա.Յ.Ճ. : Տափարակ ու առջեւի կողմը սուր ու կտրող անկիւններով եղջիւրներ ունի։ Այրուին եղջիւրները խիստ մեծ են. իսկ ասոր հակառակը եգինը այնպէս պղտիկ են, որ ոմանցը հազիւ կ'երեւայ։ Ասի բազմութեամբ մէկտեղ Պարսկաստանի լեռներուն վրայ կը բնակի։

Ընտանի Ա.Յ.Ճ. : Առջի տեսակէն առաջ եկած է, ու շատ ուրախ, խաղացող ու ցատկը ուտող կենդանի մըն է. կը ընայ քսան տարիի շափ ապրիլ. ամէն տեսակ խոտերով ու կանաչեղէններով կը կերարի ու գոհ կ'ը լլայ։ Խրեն կաթովը՝ ուսկից որ աղէկ կարակ ու պանիր կը շինւի, մսովը, ձարպովը ու մորթովը մեզի շատ օդտակար է։ Ասոր արուն՝ Նոխաղ, Քաղ, Քօշ, իսկ ձագը՝ Ուլ, արու ձագը՝ Ամիկ, Էղը՝ Վլոջ կ'ըսէի։ Ա.Յ.Ճ.ը աարին երկունաեւ մէկ, երբեմն ալ երեք ուլ կը ծնամի, ու չորս մինչուկ հինգ շաբաթ կաթով կը սնուցանէ։ Աս կենդանիէս շատ մասնաւոր Տեսակներ կան, որոնք երկրիս ամէն կողմը տարածւած են, ու իրարմէթէ մեծութեամբ, թէ գունով, թէ մազերու երկայնութեամբ ու բարակութեամբ, ու թէ եղջիւրներու տարբեր կազմածքովը շատ տարբեր են։ Իսյց ասոնց մէջէն երեւելիները աս երկու մասնաւոր Տեսակներ են։

Ա.Ն.Կ.Ի.Ր.Ի.Ա.Յ.Ճ. : Աս կենդանւոյս մարմնոյն մեծութիւնը միջակ է, ականջները երկայն ու վար կախւած են. եղջիւրները՝ արու-

ներունը մեծ, ու դլխուն երկու կողմանէ ոլրած
գալրած ու շիտակ դուրս երկրնցած են. իսկ էզե-
րունը պղտիկ, ու մէյմը կռնըկի կողմն ծռելէն ե-
տեւ դէպ ի առջեւի կողմն դարձած են: Անզը ու-
թը մինչուկ ինը մատ երկայնութեամբ գանգուր,
փայլուն, ճերմակ ու խիստ բարակ է: Վար մա-
զերէն գաղատացիները կը գործեն ան աղէկ պյ-
ծէն որն որ ամէն կողմն ճանչցրւած է: Վս կեն-
դանիս խիստ պիտանի ու օդտակար է հոն տեղացի
բնակիչներուն, ինչու որ գրեթէ բոլոր ժողովուրդը
ասոր կռնըկէն իրենց կերակուրը ու ապրուստը կը
հոգան կը գտնեն, ասոր համար ալ մեծ հոգով իրեն
պահպանութեանը ետեւէն կ'ըլլան: Պատկեր 45: X

Լասիմիրի 1.յծ: Վսի շիտակ ու պտուտաձեւ,
իրարմէ բաց ու հեռու եղջիւրներ ունի, ականջ-
ները երկայն ու վար կախւած են, մարմինը հա-
սարակօրէն ճերմակ, նաեւ սեւով խառն մազերով
ծածկըւած է. որոնք երկայն ու խիստ բարակ են
ու մետաքսի պէս կը փայլին: Վար մազերէն կա-
սիմիր, որն որ Վլուանաստանի մէջ շնդկաստանի
սահմանակից նահանգ մըն է. շատ սքանչելի աղնիւ
այծէներ կը գործեն. բուն կասիմիր քաղքին մէջ
միշտ տասն ու վեց հազար աղնիւ այծէի գործարան-
ներ կան, ու տարին ութսուն հազարի մօտ աղնիւ
այծեսս կը գործեն: Վս այծին մէկ զերմանիայի
լիտր մազը կամ բուրդը, որն որ միշտ հասարակ
այծերու բրդով խառնըւած է, Վւստրիայի հա-
րիւր քառասուն արծաթի գահեկանէն աւելի կ'ար-
ժէ: Վանի մը սքանչելի աղնիւ այծէներու գոր-
ծուածքը սյնպէս չափէ դուրս բարակ է, որ երեք
մարդ վրան տարիներ կ'աշխատին, ինչու որ բոլոր
օրը քառորդ մատէն աւելի չեն կըրնար գործել:
Վ.յսպիսի փառաւոր աղնիւ այծեսս մը ստոյդ է որ
հարիւրներ կ'արժէ, բայց շատ տարիներ ալ կը
աեւէ: Պատկեր 46: X

Ա. Եթքաղ : Առկալ տեսակներէն կը տարրերի իրեն մեծ եղջիւրներովը, որոնք երրեմն մինչուկ երեք ոտք երկայնութիւն ու քսան Գերմանիայի լիտր ծանրութիւն կ'ունենան, ու աս եղջիւրներուս վրան շխտակ չէ, գուրս ելած կընտեր կան : Եզ զին եղջիւրները պղտիկ են, հազիւ կէս ոտք երկայնութիւն ունին, նոյնպէս վրան քիչ կընտեր կան : Աս կենդանւոյս մորթին գոյնը միօրինակ չէ, կոնըկի կողմն գորշ կարմրագոյն է, փորին դին ճերմըկկեկ. իսկ կոնըկին մէջ տեղը դլխէն մինչուկ պոչը սեւ շերտ մը ունի : Ասիկայ Նւրոպայի, Նսիայի ու Ռիբիկէի բարձր լեռներուն վրայ կը ընակի, կըրնայ երեսուն մինչուկ քառասուն տարիի չափ ապրիլ, ու իրեն ապրելու կերպովը Պիւրենական այծին շատ կը նմանի, անոր պէս ալ ցատկելու ու վազելու մէջ խիստ շուտ է : Ատենօք ասկից Տիրող ու Նղուետիա շատ կար, հիմայ Նւրոպայի մէջ մինակ Շղպեան ու Սաբաւդիայի բարձր լեռներուն վրայ աս դիս ան դին կը գտնըկի, բայց կ'երեւայ որ հոն ալ պիտի լմըննայ, ինչու որ երթալով կը քիչնայ ու չբազմանար կոր : Ասոր որսորդութիւնը շատ վտանգաւոր ու դժուարին է, մինակ ստակն է որ ասանկ դժուարութիւններու ու կենաց վտանգներու մէջ կը ձգէ որսորդները, ինչու որ, որոնք որ թանգարան ունին նէ, այսպիսի կենդանիներ ձեռք ձգելու համար, աղէկ կը վճարեն ամենեւին ստըկի չեն խնայեր : Ասոր միսը կըրնայ ուտեիլ, բայց դժուարամարս է : Պատկեր 47 :

5. Ուււրանք : Ասոնց եղջիւրները դէպի կըռնըկի կողմն պառկած կամ ողնած, ու ճոթերը առջեւի կողմն դարձած են : Արմիննին երկայն ու գանգուր մազերով այս ինքն բրդով ծածկըւած է :

Աարդոնիայի Նրտիկ : Հասարակ ոչխարէն քիչ մը մեծ է, մորթին գոյնը կոնըկի կողմն ա-

մառը թուխ, ու ձմեռը սեւ է, իսկ փորին կողմն ճերմակ: Ի ազմութեամբ մեծ հօտեր եղած Ապրդոնիայի ու Կորսիկէի բարձր լեռներուն վրայ կը բնակի: Վարուն մեծ ու հաստ եղջիւրներ ունի, որոնք գեղակ ի կոնակը պատկած ու առջեւի կողմն դարձած են. իսկ էգը պղտիկ եղջիւրներով է, կամ ամենեւին եղջիւր չունի: Աս կենդանիս որսորդներէն հալածւելու ատեն, շատ անգամ ինքը զինքը ժայռերէն վար կը նետէ, ու հաստը եղջիւրներուն վրայ իյնալով առանց վեասի կ'ազատի: Վարուները շատ անգամ իրարու հետ այնպէս սաստիկ կը կուռին, որ մէկը կուռին տեղը սատկած կը մնայ: Ասի ձագ բռնըւելու ըլլայ շատ դիւրաւ կ'ընտանենայ: Ոիսը շատ համով է:

Աիբերիայի Վարտիկ: Վարուն ալ էգն ալ եղջիւրներ ունին: Վարմնոյն մեծութիւնը պղտիկ եղի կամ էգ եղջերուի մը չափ է. մորթին գոյնը մութ գորշ է, բայց փորին կողմն ճեմըկկեկ: Ասիկայ ալ հօտ հօտ հիւսիսային Վսիայի բարձր լեռներուն վրայ կը բնակի, ու շատ դիւրաւ մէկ ժայռին վրայէն մէկալ ժայռ կը ցատկէ: Աս կենդանւոյս միսն ալ շատ համով է: Ուէ որ ձագ բռնըւելու ըլլայ, շատ դիւրաւ կ'ընտանենայ:

Ինտանի Ոչխար: Երկու տեսակէն ալ առաջեկած է, ու թէ որչափ հարկաւոր ու օգտակար կենդանի է, ամէնուն արդէն յայտնի է. աշխըրքիս սկիզբէն ամէն կողմն իրեւ տան օգտակար կենդանի մը մեծ հոգով կը նայւի ու կը պահւի: Ալընայ տաս ու երկու մինչուկ տասն ու հինգ տարի չափ ապրիլ, բայց հասարակօրէն ութերորդ տարին չեն անցըներ կը մորթեն, ինչու որ անկից վերջը մեծ օգուտ մը չունի: Ասոր արուն Խոյ, էգը՝ Ոագի, իսկ ձագը՝ Գառն, Ռուծ, Որոջ, կ'ըսւի: Տարին մէկ կամ երկու դառն կը ծնանի, ու երեք ամիս կաթով կը սնուցանէ: Ենային

տեղեր արածւիլ խիստ կը սիրէ : Աս կենդանիէս
ալ շատ մասնաւոր ջեսակներ կան, որոնք թէ մե-
ծութեամբ ու թէ բրդի բարակութեամբ իրարմէ-
տարբեր են՝ ասոնց մէջէն ալ երեւելիները ասոնք
են :

Սպանիայի Ոչխար : Անրմնոյն մեծութիւնը
միջակ է, դլուխը լայն, ու ոտւըները կարճ են :
Արուն զլխոյն վրայ մեծ եղջիւրներ ունի . իսկ
բուրդը խիստ բարակ, կակուղ, գանգուր ու շատ
սքսնչելի է, ասկից բարակ ու աղնիւ չուխայ, ու
ուրիշ նիւթեր կը գործեն : Աս ոչխարս բոլոր տա-
րին լեռներու ու գաշտերու վրայ կ'արածի :

Վնդղիայի Ոչխար : Սպանիայի ոչխարէն մեծ
է. երկայն պոչ մը ունի, իսկ եղջիւր չունի : Բուր-
դը շատ բարակ երկայն ու փայլուն է, բայց առ-
ջնին չհասնիր : Աս ոչխարիս մէկ հատը տարին ու-
թը մինչուկ ինը գերմանիայի լիտր բուրդ կու տայ :

Դմակաւոր կամ կորդուաց Ոչխար : Անր-
մնոյն մեծութեան կողմանէ հասարակ ոչխարէն
շատ մեծ տարբերութիւն չունի, ու ուրիշ կողմա-
նէ ալ այնչափ երեւելի չէ՝ որչափ իրեն մեծ ու
լայն պոչովը կամ դմակովը : Ասի բոլոր եղ է որն
որ դմակեղ կ'ըսւի, ու շատ անդամ մէկ պոչը քա-
ռասուն գերմանիայի լիտրէն աւելի ծանր կը քա-
շէ : Այսպիսի ծանր պոչը կենդանին դժուարաւ
տանելուն համար, հասարակօրէն երկու անւոյլ
պղտիկ կառք մը կը շինեն, ու պոչը անոր վրայ կը
դնեն կը կապեն, ու այնպէս թող կու տան որ ա-
րածի ու ասանկով իր ընտիր բեռը դիւրութեամբ կը
քաշէ կը տանի :

6. Ա.թ.բ.թ.ն.թ. : Ասոնց եղջիւրները կլոր, վրան
շիտակ ու ձոթերը սրածայր են, բայց մեծութիւն-
նին ու ձեւերնին միօրինակ չէ, տարբեր է : Կեն-
դանի մը երբ որ երկու տարեկան կ'ըլլայ, ան ա-
տենը եղջիւրները կը բուսնին, ու ամէն տարի ալ

քիչ քիչ կ'աճին կը մեծնան : Ասոնք մեծ կենդանիներ են, խոշոր մարմնով, ճակատնին լայն, քթերնին կամ ցռուկնին նոյնպէս խոշոր ու լայն. ոտուբնին հաստ ու զօրաւոր, իսկ պոչերնին երկայն ու ճոթը մազոտ է : Շատ ջեսակներուն վզին ու կուրծքին կաշին վար կախւած է :

Յուլ: Ճ'ակատը տափարակ, վզին, կուրծքին կաշին ալ շատ վար կախւած է : Ասոր էզը կով, ձագը՝ Որթ, Ծնջուղ, Ողոզի կ'ըսւի, բայց քիչ մը աւելի չափահասին արուն՝ Յուարակ, ու էզը՝ Նրինջ կը կոչւի . իսկ Եղը՝ արուին մալեալն է, ասկէ շատ մասնաւոր ջեսակներ կան, որոնք իրենց մարմնոյն մեծութեամբը, նոյնպէս իրենց եղջիւրներուն մեծութեամբը ու ձեւովը իրարմէ կը տարբերին : Ասոնք կը ընան քսան, երեսուն տարիի չափ ապրիլ, բայց տասներորդ տարիին վերջը մեզի ալ մեծ օգուտ մը չունին . նաեւ այսչափ տարի ալ խիստ քիչ կ'ապրին, ինչու որ շատ տեսակ հիւանդութիւններու ենթակայ են : Աս կենդանիներս խիստ օգտակար ու պիտանի են, երկիր վարելու ու բեռ քաշելու կը ծառայեն, ու կու տան մեզի իրենց միսը, ճարպը, ու կաթը, ուսկից որ կարակ, պանիր, սեր ու մածուն կը շնուի, նաեւ իրենց մորթը՝ որ աղէկ կաշի կ'ըլլայ, իրենց եղջիւրները՝ որ շատ տեսակ արհեստական բաներու կը ծառայէ . իրենց ոսկրները՝ ուսկից որ կոճակ ու ուրիշ բաներ կը շնուի . նաեւ աս ոսկրներէն ալիւր ալ կը շնուեն . որ հիմակւան ժամանակս երկիրները պարարտցընելու համար շատ կը գործածւի : Ասոնք աղէկ ու հիւանդութիւններէն աղատ պահելու համար, մաքուր, անձրեւէն աղատ, ու օդբանուկ ախոռ մը, ու մեծ հոգացողութիւն պէտք է :

Այրենի Յուլ: Եւրոպայի կաթնատու կենդանիներուն մէջէն պինտ մեծն է . տասը ոտք երկայնութիւն, ու վեց ոտք ալ բարձրութիւն ունի.

բայց առջի ատենները մինչուկ տաս ու երեք ոտք
երկայնութիւն ունեցողներ ալ դժոնըւեցան։ **Դ'**ա-
կատը շատ կոր է, ու եղջիւրները կարճ ու հաստ
են. վիզը ու կուրծքը երկայն մազեր ունի։ **Ը**ատ
զօրաւոր ու կատաղի կենդանի մը է, արջերու հետ
կը կոռւի ու հասարակօրէն կը յաղթէ։ **Ա**յնպէս
թէ որ մարդիկ վրան յարձակելու ըլլան, սաստիկ
կատղութեամբ կը պաշտպանէ զինքը, ու ձեռքէն
փախչելու ու ազատելու ալ ճար չկայ, ինչու որ շու-
տով ետեւնէն կը հասնի. մինակ ասանկ միջո-
ցին մէջ պէտք է գետինը իյնալ մեռած ձեւացը-
նել, ան ատենը կենդանին մէկ քանի անգամ
մարմինը աս զիս ան զին դարձընելով կը քննէ
կը նայի, ու անվեսանթող կու տայ կ'երթայ։ **Ա**ռ-
ջի ատենները ասիկայ գերմանիայի ամէն անտառ-
ներուն մէջ կը դժոնըւէր բայց հիմայ միսյն Դի-
թուանիայի անտառներուն մէջ, կարպաթ ու կաւ-
կաս լեռերուն վրայ կ'ապրի։ **Պ**ատկեր 48: +

Կոմէշ։ **Դ'**ակատը կոր է, եղջիւրները քիչ
մը տափարակ են, ու ետեւ պառկած կամ ողնած,
ճոթերը դէպ ի առջեւի կողմն դարձած են։ **Ա**յր-
թը բարակ ու թուխ մազերով է։ **Ա**չըները կատա-
ղի նայուածք մը ունին։ **Ա**ս կենդանիս շնդկաստա-
նէն առաջ եկած է. հիմայ հարաւային Եւրոպայի
մէջ շատ կայ, չափէ դուրս զօրութիւն մը ունի,
ու գժուարատ կը նուածի։ Լարմիր գոյն չուզէր
տեսնել, խիստ կը կատղի. թէ որ մէկը կարմիր
գունով զգեստ վրան առած դիմացը ելելու ըլլայ,
կեանքը կորարնցուցած է, ինչու որ սաստիկ կատ-
ղութեամբ վրան կը յարձակի ու եղջիւրներովը
գետինը զարնելով, ոտոքներովը կը կոխսկըսէ կը
մեռցընէ։ **Ա**րեն կերակուրը ամէն տեսակ տընկեր
են, բայց ջրային տընկերը աւելի սիրով կ'ուտէ։
Ամառւան տաք ատեններ լճերու ու ուրիշ ջրոտ
տեղերու քովէն անցնելու ատեն կը վազէ ու բոլոր

մարմնովը ջրին մէջ կը մըտնէ մինակ քիթը դուրս
թռղ տալով : Ասոր կաթը աղէկ ու թանձր է,
լաւ մածուն ու սեր կը շինւի . մորթը շատ հաստ
է, իսկ միսը այնչափ չգործածւիր :

Ա սյրենի գոմեց : Ճակատը կոր է, եղջեր-
ները կարճ, ու կոնակը խոշոր կուղ մը ունի : Գլու-
խը, վիզը, ու թիկունքը գանգուր ու բրդի
պէս մազերով ծածկրւած են, աս մազերը ձմեռ-
ւան ատենը շատ երկայն կ'ըլլան : Ասի բազմու-
թեամբ հազարներով հիւսիսային Ամերիկէի մէջ
կ'ապրի, ու խրտող, աննուածելի կենդանի մըն
է, ու շատ դժուարաւ կ'ընտանենայ : Իրեն միսը
շատ աղէկ ու համով է, նաեւ շատ ալ ճարպ ու-
նի, մորթը աղէկ կաշի կ'ըլլայ, իսկ իրեն բրդի
պէս մազերէն չուխայ, զանկապան ու ձեռքնոց
կը շինեն : Աս կենդանւոյս որսորդութիւնը յաճախ
կ'ըլլայ, բայց միշտ վտանգաւոր է . ինչու որ թէ-
պէտ վախկոտ է ու որսորդներէն հալածելու ա-
տեն կը փախչի, բայց վիրաւորւելուն պէս խիստ
կը կատղի ու իր թշնամոյն վրան կը յարձակի՝
վրէժը առնելու համար :

Ա Ա Բ Դ Գ Թ

Հ Ա Ս Տ Մ Ո Ւ Թ Ո Վ Կ Ե Ն Գ Ա Ն Ի Ն Ե Ր

ԱՅ կարդիս վերաբերող կաթնատու կենդանինե-
րը երկրիս վրայ եղած կենդանիներէն պինտ մե-
ծերն են : Ասոնց մարմինը անհեղեղ յաղթանգամ
ու ծանր է . ոտւրներնին կարճ են . իսկ մորթեր-
նին շատ հաստը, ու շատերունը քիչ մը միայն
վրան մազ ունի : Ամէնն ալ ճախնային տեղեր կը
բնակին, ու տընկերով կը կերակրին :

1. Խորար : Ասոնք ոտւրներնին չորս մատեր
ունին, երկու մէջ տեղի մատերնին մեծ, ու հաս-

տը կծղակներով են . իսկ երկու կողմի մատերնին կարձ , ու քալելու ատեննին գրեթէ գետինը չեն հասնիր : Իրենց կնճիթը կարձ , փղի կտրուած պատիճի ձեւ , ու երկիրը փորելու շատ յարմար է : Առջմնական ակռաներնին բերներնէն դուրս ելած են : Ո՞րթերնուն վրայ եղած մազերը հաստ ու կարծր են , բայց կռնակներնուն վրայ եղածները աւելի հաստ , կարծր ու երկայն են , ու երբեմն շխտակ վեր կը տնկըւին :

Ա արագ կամ կինձ : Չորս մինչուկ հինգ ոտք երկայնութիւն , երկուք ու կէս կամ երեք ոտք ալ բարձրութիւն ունի , գէր ու լեցուն մարմնով է , բերնէն դուրս ելած ակռաները մեծ ու զօրաւոր են , մորթը կարծր ու սեւ մազերով է : Եղը փետրուարին կամ մարտին մէջ չորս մինչուկ տաս ու երկու խոճկոր կը բերէ : Ա արագները բազմութեամբ քսան մինչուկ քառասուն հատ մէկտեղ անտառներու մէջ կը բնակին , ու ան տեղերու մօտ ցանւած գաշտերուն՝ իրենց կնճիթներովը փորելով շատ մեծ վնասներ կու տան : Իրենց կերակուրը տընկեր են , բայց միս ալ կ'ուտեն : Ասոնց վրայ թէ որ յափշտակող կենդանիներ կամ որսի շներ յարձակելու ըլլան , բոլոր զօրաւորները կլոր կ'ըլլան , ու տկարները մէջը առնելով , ամէնը մէկտեղ միաբանութեամբ զիրենք կը պաշտպանեն :

Ի՞նտանի խոզ : Առջի տեսակէն առաջ եկած է . իրեն մարմնոյն մեծութիւնը ու գոյնը միօրինակ չէ , տարբեր է : Ամէն տեղ աս կենդանիս կը պահին կը սնուցանեն , ու իրեն միսը կ'ուտեն , միայն Նըրեաները ու Աահմետականները կ'ատեն : Եղը տարին երկու անգամ խոճկորներ կը ծնանի . ամէն անգամուն չորս , երբեմն տասն ու չորս , երբեմն ալ մինչուկ քսան ու չորս հատ , ու հինգ կամ եօթը շարաթ կաթով կը սնուցանէ : Ասի կըրնոյ մինչուկ քսան տարիի չափ ապրիլ :

2. Գլուխքն Խորաց : Ասոնց մեծութիւնը մեծ խողի մը չափ է . ու կնճիթներն էն ի զատ՝ որոնք փղի պատիճին պէս երկընկեկ են , իրենց մարմնոյն ձեւովն ալ գրեթէ խողին կը նմանին : Առջեւի ուղևրնին չորս , ետեւի ոտուրնին երեք մատեր ունին : Ասոնցմէ երեք Տեսակ ճանչցրւած է , երկուքը Դմերիկէի տաք գաւառներու մէջ կը բնակին ու մէկը արեւելեան Հնդկաստանի Ոումատրա կղղւյն գետերուն մէջ , կերակուրնին զանազան տեսակ տընկեր են , ամէնն ալ ջրին մէջ շատ աղէկ կը լողան : Իրենց միսը շատ աղէկ ու շատ համով է , ասոր պատճառաւ ասոնք ալ որսորդներէն շատ կը հալածւին : Ասոնք թէ որ պղտիկ ճագ բոնըւելու ըլլան , այնպէս մը կը վարժին ու կ'ընտանենան որ ամենեւին սովորած տեղերնին մէյ մ'ալ չեն թողուր :

Դմերիկէի Գլային խող : Ասի մարմնոյն արտաքին ձեւովը քիչ մը խողի կը նմանի , բայց պըզտիկ իշու մը չափ մեծութիւն ունի , ու խիստ շուտ կը վաղէ , գլխաւորաբար Պարագուայէի մէջ , բայց նաեւ Դմերիկէի ուրիշ գաւառներու մէջ ալ կը դտնըւի , գետերու ու լճերու մօտ եղած անտառներու մէջ խոտերով , տընկերով , արմատներով ու պտուղներով կ'ապրի : Ասիկայ որսորդները շներով կ'որսան : Պատկեր 49:

3. Փուր : Համագային կենդանիներուն մէջէն պինտ մեծ կենդանիները ասոնք են : Ոորթերնին շատ հաստ - ու ծերութեան ատեննին գրեթէ լերկ ու առանց մազի է . քթերնին երկայն , շարժական ու զօրաւոր պատիճ կամ կնճիթ մըն է . բերաններնուն երկու կողմէն երկու խոշոր ակռաներ կամ ժանիք դուրս ելած են : Ամէն մէկ ուղնին հինգ հինգ մատեր ունին , բայց ասոնք մորթով անանկ մը ծածկըւած են , որ դրսէն տարբեր տարբեր մատեր ըլլալին չերեւար : Վկանջնին շատ խոշոր , ու անոր հակառակ աչընին ալ շատ

պղտիկ Են: Փղերը Շամայի ու Ռիբիկէի անտառ-
ներու մէջ բաղմութեամբ մէկտեղ կ'ապրին, ու
շատ խելացի կենդանիներ են. մարդիկներուն դիւ-
րաւ կ'ընտանենան, ու զանազան բաներու կը կըր-
թըւին, իրենց բարերարներնուն ու տէրերնուն
շատ սիրով կը հնազանդին ու շատ երախտագէտ
են: Արդիկներուն ըսած խօսքերը ու անօնց նշա-
նակութիւնը դիւրաւ հասկընալ կը սովորին, ու
մարդկան համար աղէկ կ'աշխատին ու իրենց կ'օդ-
նեն, թէ որ զիրենք չարչարելու չոլան. չէ նէ կը
կատղին ու վրէժինդիր կ'ըլան: Վսոնք բեռ կրելու
ու հեծնելու համար մէկիկ են, մինակ ասոնցմէ մէկ
հատը, վեց ձիէն աւելի կ'աշխատի ու կը գործէ,
բայց աս ալ ստոյդ է որ չափէ դուրս ալ շատ կ'ու-
տէ: Վսոնք երկու հարիւր տարիի չափ կըրնան
ապրիլ: Ատակները, երկու տարին մէյմը, ու
ամէն անգամուն մէկ ձագ կը բերեն, երկու տարի
ալ կաթով կը սնուցանեն: Բայց աս ձագերը մի-
նակ իրենց մօրերնէն կաթ չեն ուտեր, հապա
խառն ամէն էգերէն ալ որոնք որ կաթ ունին նէ:
թէ որ կաթ կերող ձագ մը՝ մօրը քովէն առնըւի
ու երկու օր ետքը նորէն մօրը քովը բերելու ըլ-
լայ, մայրը ամենեւին զանի չճանչնար: Վսոնք
մարդիկներէն բոնըւելէն ետքը չեն ծնանիր, ու
կամ շատ քիչ անգամ կը ծնանին. անոր համար
հասարակօրէն ծերերը կը բռնեն, որոնք շատ աշ-
խատութեամբ կը կրթըւին: Կնձիթը՝ որն որ
փղերը ուզածներնուն պէս կ'երկնցընեն ու կը կար-
ծըցընեն, իրենց ձեռքի տեղ ամէն բանի կը ծա-
ռայէ, դիւրաւ աս դիս ան դին ամէն կողմն կը
շարժեն, անով գետնէն շատ պղտիկ բաներ ալ
կը վերցընեն ու բերաննին կը տանին: Հիմակւան
ժամանակս ողջ ապրող փղերէն երկու Տեսակ մի-
նակ դտնըւած ու ճանչցըւած է, որ անոր հակառակ
հին ատենները շատ Տեսակներ կային, ինչպէս հի-

մակ ալ՝ գետնի տակէն գտնըւած քարացածներէն, յայտնի կ'երեւայ:

Վ.փրիկէի Փիղ: Գլուխը կըր, ճակատը կորէ, ականջները շատ խոշոր են: Վ.սի Վ.փրիկէի մեծ մասին մէջ տարածւած է. ու հասարակօրէն ութը մինչուկ տասը երբեմն տասն ու չորս ոտք բարձրութիւն ունի, ու այնպիսի մեծ աջողակութիւն մ'ալ ունի իրեն կնճըթին վրայ, որ մինչուկ իրեն չուանին կապը, որով որ ինքը կապւած է, դիւրին եղանակաւ մը կը քակէ, առանց չուանը վեասելու կամ փրցընելու:

Հնդկաստանի Փիղ: Տասը ոտք երկայնութիւն ու ութը մինչուկ տասն ու վեց ոտք ալ բարձրութիւն ունի, դլուխը երկընկեկ, ճակատը դոգաւոր ու ականջները առջի տեսակին ականջներէն պղտիկ, մորթին գոյնը հասարակօրէն մուժ գորշ է, երբեմն ալ ճերմըկեկ: Խազմութեամբ մէկտեղ արեւելեան Հնդկաստանի մէջ կ'ապրի, ու շատ սաստիկ կը վազէ, իրեն հասարակ քալելը ձիուն միջակ վաղելուն, ու իրեն միջակ վազելը ձիուն սաստիկ վաղելուն կը հաւասարի, անոր համար թէ ձիերուն ու թէ ուրիշ կենդանիներուն ետեւէն շատ դիւրաւ կը հասնի: Վ.սոր կնճիթը շատ զարմանալի աջողակութիւն մը ունի, ասով իրեն կերակուրը ու խմելիքը կ'առնու բերանը կը տանի, ու շատ զարմանալու գործքեր կ'ընէ, գինիի շիշին խցանքը դուրս կը քաշէ կը բանայ, դուռը բանալիով կը կըղպէ ու կը բանայ, գետնէն պղտիկ ստակներ վեր կը վերցընէ, խառնըւած ու կնճըռած չուանը դիւրութեամբ կը քակէ: Վ.ս փղերս մարդիկներուն ընտանենալով, ու ասոնց՝ իրենց ըրած ծառայութիւններովը, խիստ օդտակար ու պիտանի ըլլալնուն համար, մարդիկ շատ ետեւէ կ'ըլլան ասոնք ողջ ողջ որսալ: Խակ ասոնք որսալը աս կերպով կ'ըլլայ: Ո՞նձ ու ընդարձակ տեղ մը

ամուր ցցերով կամ պատով կը դոցեն , մինակ անցք մը թող տալով , ան ալ ամուր դռով , թէ որ ընտանի մատակ փղեր ունին նէ , զանոնք կ'առ նուն կը տանին ան տեղը՝ ուր որ վայրենի փղերը հասարակօրէն բազմութեամբ կը կենան : Անտակ ները կը սկսին ան ատենը անուշ ձայներով արու ները կանչել ու իրենց քովը ժողվել , շատ անդամ բոլը մէկալ մնացած ընկերներն ալ ասոնց քովը կը ժողվին : Երբ որ ասի որսորդները կը տեսնեն անմիջապէս ընտանի մատակները դէպ ի պատով կամ ցանկով դոցւած տեղը կը քշեն , ու գոնէն ներս կը խոթեն , ու ասոնց ետեւէն դրեթէ վայրենիներուն մեծ մասն ալ մէկտեղ կը մըտ նեն : Ի՞այց թէ որ այսպիսի ընտանի փղեր չունին նէ , որսորդները բազմութեամբ ձիերուն վրայ նըստած կ'երթան կը փնտրուեն վայրենիներուն կեցած տեղը , ու գտնելնուն պէս՝ ամէն կողմանէ վրանին կը յարձակին , պոռալով կանչելով ու թմբուկներ զարնելով կը վախցընեն , ու կը ստիպեն դէպ ի ցանկով դոցւած տեղը փախչիլ ու ներս մըտնել : Երբ որ փղերը կը տեսնեն որ գերի ինկան ու փախչելու ճար չկայ՝ սաստիկ կը կատղին , թէ որ ասժամանակ մէկը քովերնին մօտենալու ըլլայ՝ շատ վտանգաւոր է , բայց որսորդները ասոնք զսպելու համար չուանը կղթկապ կ'ընեն , ու հեռուէն ետեւի ոտւըներնուն նետելով կ'անցընեն , ու ամուր ծառի մը կը կապեն . ասկից ի զատ նաեւ ընտանի փղերը ասոնց հետ կոռուել տալով շատ կը յոգնեցընեն . յետոյ շատ զգուշութեամբ իրենց սիրական կերակորնին կը բերեն կու տան , ու այնչափ կ'աշխատին ու հոգ կը տանին , որ վերջապէս իրենց կատղութիւննին թող տալով ընտանիներուն հետ մէկտեղ խաղաղութեամբ ախոռը կ'երթան : Ա եց ամիս միօրինակ աս կենդանիները կը թըւելէն ետքը խիստ կ'ընտանենան , ու մասնա-

ւորապէս իրենց հոգ տանողներուն հնազանդ ու երախտագէտ կ'ըլլան։ Ասոնք քսան մինչուկ քառասուն կենդինար բեռ կը տանին։ Պղտի ձագերուն միուր կ'ուտւի, բայց մեծերունը խիստ կարծր ու դժուարամարս է։ Ասոնց ակռաները կամ ժանիքը, որոնց որ ֆղոսկը կ'ըսենք, շատ սքանչելի ու պատուական բաներ են, ու զանազան տեսակ արհեստական բաներու կը ծառայեն։ Փղին խելացութեանը, երախտագիտութեանն ու վրէժիրն զրութեանը անթիւ օրինակներ կը պատմեին, թէ պէտ աս օրինակներուն մէջը չափէ դուրս բաներ ալ կը պատմըին, բայց ի վերայ այսր ամենայնի աս չափազանցութիւնները դուրս հանելու ալ ըլլանք, բաւական մնացածներէն ալ իր շատ խելացի կենդանի մը ըլլալը յայտնի կ'երեւայ։ Պատկեր 50։ X

Պարիսի ողջ կենդանիներուն տեղը։ Եղած փղերուն ամէն օրւան կերակուր, ամէն մէկուն մէկ կենդինար չոր խոտ, տասն ու ութը զերմանիայի լիտր հաց, ու մէկ քանի կողով շողգամ կու տան, թող տուր ան անթիւ հացերը ու պտուղները, որ բոլոր օրը, տեսնելու համար եկող ժողովուրդը իրենց առջեւը կը նետեն։ Խակ իրենց խմելիքը այն չափէ որ մէկ անգամուն կը ընան քսան ջաճկի լիտր ջուր մէկանց առնուլ խմել։

4. Առաջադարձաբան։ Ասոնք քթերնուն վրայ մէկ կամ երկու եղջիւր ունին, որոնք ողնած կամ դէպ ի ետեւ ծուած են, ուստի ասկից աս անունով կը կոչւին։ Ո՞րթերնին լերկ, ու չափէ դուրս հաստ ու ամուր է։ Կողմանական ակռաներ չունին, ու ամէն մէկ սաւընին երեք մատեր ունին։ Փղէն ու ձիադետիէն ետքը պինտ մեծ ցամաքային կենդանիները ասոնք են։ Ասիայի ու Շիրիկէի մէջ գետերու քով ու ձախնային տեղեր կը բնակին, ու շատ անգամ բնակած տեղերնուն մօտ եղած բրընձի արտերուն ու շաքարի տընկերուն մեծ վեաս-

Ներկուտան : Իրենց ձայնը քիչ մը խոզերու խանչելուն կը նմանի, անոնց պէս ալ տրղմերու մէջ պառկիլ կը սիրեն : Վասոնք գրգըռւելու ըլլան դիւրաւ կը կատղին ու կը զայրանան ու մարդիկներուն շատ վնասակար են : Իրենց յաղթանդամ մարմնովը այնպէս շուտով կը վազեն, որ մէկը ձիով հաղիւ կը ընայ փախչիլ, անոր համար ասոնց որսորդութիւնը խիստ վտանգաւոր է . ինչու որ մորթերնին հաստ ու կարծր ըլլալով, հրացանով կակուղ տեղ մը զարնըւելու ըլլայ նէ իրենց կը վնասէ : Վասոնց միսը կ'ուտւի խոզի մսի համ ունի . իսկ մորթը ու եղջիւրները զանազան տեսակ բաներու կը դորձածէ : Վա կենդանիներէս շատ Տեսակներ կան :

Հնդկաստանի Ոնդեղջիւր : Տասը ոտք երկայնութիւն, հինգ մինչուկ եօթը ոտք ալ բարձրութիւն ունի, քթին վրայ ալ երկու ոտքէն աւելի երկայն եղջիւր մը ունի . մորթը լերկ ու առանց մազի, ու մէկ ու կէս մատ հաստ ըլլալէն ի զատ, շիտակ ալ չէ, կռնըկին ու գատակին վրայ խոշոր ծալքեր ունի, վզին վրայ ալ կնճըռած է, անոր համար շատ հաստ ու ամուր է, ու պատեանի կը նմանի : Վահկայ արեւելեան Հնդկաստանի մէջ կ'ապրի, թէ որ չգրգըռւելու ըլլայ, ինք ինքիրմէ վախկոտ ու հանդարտ կենդանի մըն է, ու մէկու մը չվնասեր, բայց թէ որ գրգըռուի, ամենեւին վտանգէ մը չվախնալով կատղութեամբ իրեն թըշնամոյն վրայ կը յարձակի ու կը վնասէ : Հրեդկաստանի իշխանները իրենց խմելիքը ասոր եղջիւրէն շինւած գաւաթէն կը խմեն, ինչու որ այսպէս կը կարծեն որ ասոր եղջիւրը գեղթափի զօրութիւն ունի, ուստի խմելիքը թունաւորւած ալ ըլլայ, ասոր մէջը թոյնը իր զօրութիւնը կը կորաընցընէ ու չվնասեր : Պատկեր 51 : +

Վաֆրիկէի Ոնդեղջիւր : Քթին վրայ ետեւէ ետեւ երկու եղջիւր ունի, առջինը մէկ ոտք ու եր-

կու մատ երկայն է, իսկ երկրորդը վեց մատ : Ապ-
մոյն՝ մեծութեան կողմանէ, առ ջինէն տարբերու-
թիւն չունի, բայց մորթը անոր պէս ծալքեր չու-
նի, շիտակ է : Ասի հարաւային Ռիբիկէի ճախնայ-
ին անտառներուն մէջ կը բնակի, ու ծառերու
ճիւղերով ու տերեւներով կը կերակրի . իրեն հոտ-
առութիւնն ու լսելիքը խիստ սուր է, իսկ ասոր
հակառակ տեսութիւնն ալ կարճ է : Աս կենդանիս
մարդիկներուն՝ մանաւանդ ան կողմերէն անցնող
ճամբորդներուն շատ վեասակար է . ինչու որ լսե-
լիքը ու հոտառութիւնը շատ սուր ըլլալով, թէ
որ մէկ կողմանէ քիչ մը ձայն լսելու կամ օտար
հոտ մը առնելու ըլլայ, կատղութեամբ մը հոն
կը յարձակի վեասելու համար : Բայց մարդիկ ի-
րենց խելօքն ու ճարպկութեամբը ասոր ալ միջոց
գտած են այսպիսի եղանակաւ : Խուսընկայ եղած
գիշերները հրացաններով կ'երթան ուր որ հասա-
րակօրէն անգեղիքները ջուր կը խմէ, ու հոն կը պահ-
ւըտին, երբ որ կու դայ ջուր խմելու, շիտակ աշ-
քին նշան առնելով կը զարնեն ու հոն կը պառ-
կըցընեն . ինչու որ ան կողմի մորթը ու ոսկիները
խիստ կակուղ ըլլալով արճիճը մինչուկ ըղեղը կը
մըտնէ :

5. Զիւգացրւներ : Ասոնց մարմինը յաղթան-
դամ է ու գլուխը շատ խոշոր, աչւըներն ու ականջ-
ները պղտիկ են . բերաննին չորս զարհուրելի վր-
տրող ակռաներ ունին, ոտւընին այնպէս կարճ են,
որ գրեթէ փորերնին գետինը կը դրպչի, ու ամէն
մէկ ոտւընին ալ գրեթէ միօրինակ երկայնու-
թեամբ չորս մատեր կան : Առջի ատենները աս
կենդանիներէս շատ ջեսակներ կային, բայց հիմակ
ապրողներէն գեռ մէկ ջեսակ գտնըւած ու ճանչ-
ցըւած է :

'Զիազետի : Փղէն ետքը ցամաքային կենդա-
նիներուն մէջէն պինտ մէծն է, տաս ու երկու մին-

չուկ տասն ու եօթը ոտք երկայնութիւն, վեց մին-
չուկ եօթը ոտք ալ բարձրութիւն ունի. մարմինը
անձեւ ու տգեղ է, մորթն ալ գրեթէ լերկ ու
առանց մազի: Ասիկայ Նեղոսին մէջ, նաեւ հա-
րաւային ու միջին Շփրիկէի ուրիշ մեծ գետերուն
մէջ կը բնակի: Ի՞ոլոր օրը ջրին մէջ կը կենայ, մինակ
դլուխը դուրս հանելով, իսկ դիշերները դուրս
կ'ելլէ իր կերակուրը գտնելու համար, որն որ զա-
նազան տընկեր է: Անտակը՝ ցամաքը կը ծնանի.
բայց ձագը ծնանելուն պէս՝ անմիջապէս մօրը հետ
մէկտեղ ջրին մէջ կ'երթայ, ու հոն կը սնանի: Աս
կենդանիս իրեն զարհուրելի բերնովն ու ակռանե-
րովը՝ որոնց պինտ մեծերը մէկ կանգուն երկայ-
նութիւն, ու ուժը գերմանիայի լիտր ծանրութիւն
ունին, փոխանակ ահարկու ըլլալու շատ հեզ ու
վախկոտ է: Այրը որ թշնամիներէն կը հալածէի,
շուտ մը ջրին մէջը կը փախչի, ու տակէն ըղա-
լով հեռուանց ուրիշ կողմանէ դուրս կ'ելլէ: Ի՞ոյց
թէ որ վիրաւորւելու ըլլայ խիստ կը կատղի, ու
իրեն թշնամոյն ետեւէն կ'իյնայ: Իր ձայնը ձիու
խխնջելուն կը նմանի: Ակռաները փղոսկրի պէս
շատ տեսակ արհեստական բաներու կը ծառայէ:
Պատկեր 52: ✕

Ա Ռ Յ Փ Ժ

ՀԵԿԻ ԹԵՒԻ ՆՄԱՆ ՈՏԻԾԵԲՈՎ ԿԵՆԴԱՆԵԽԵՐ

ԱՅ կարգիս վերաբերող կենդանիները ամէնն ալ
չորս ոտքեր ունին, բայց խիստ կարճ են, ու աւե-
լի ըղալու քան թէ քալելու յարմար: Ասոնց մար-
մինը լեցուն ու մազոտ է, իսկ ակռաներնուն կաղ-
մածքը յափշտակող կենդանիներուն նման է: Աե-
րակուրնին հասարակօրէն ձկեր են: Ասոնց ամէնն
ալ ծովուն մէջ կ'ապրին, բայց ատեն ատեն եր-

կրին վրայ ալ կ'ելլեն արեւուն մէջ հանգչելու ու
իրենց ձադերուն կամ տալու համար : Աս կարդիս
տակը երկու լեռ կայ :

1. Փռուր ԿԵՐ Ծ-ՊԱ-ԷՎԻ ՈՐԹԵՐ : Ասոնց մար-
մինը շատ լեցուն ու խիտ մաղերով է, ու դէպ ի
կոնքի դին կարճ պոչ մը ունի . խկ գլուխնին շան
գլխուն կը նմանի, ու անոր նայուածքը ունի : Ա-
մանք ականջին դրսի ձեւն ալ ունին ու ոմանք չու-
նին : Խտեւի կողմի ոտուրնին բոլորովին դէպ ի
կոնակը պառկած են : Ամենն ալ ձկեր ուտելով
կ'ապրին, ու կերակուրնին միշտ ջրին մէջ կ'ու-
տեն, ջրին տակը երթալու ատեննին, քթերնուն
ծակերը մասնաւոր ծածկութով ժը կը գոցեն : Ա-
սոնք մարդուս հետ դիւրաւ կ'ընտանենան, ու զա-
նազան բաներ կը սովորին, բայց մասնաւորապէս
մեծ սէր կ'ունենան անոր վրայ, որն որ իրենց կե-
րակուր կու տայ, ու երբ որ անկէ կանչըւին, զա-
նազան տեսակ սիրոյ նշաններ ցուցընելով, ու
ձայներ հանելով շուտով մը կը հնազանդին : Աս
կենդանիներէս շատ ցեսակներ կան, որոնք գունդ
գունդ մէկտեղ կ'ապրին : Իրենց միսը, ճարպն ու
մորթը խիստ օգտակար ու պիտանի է :

Հասարակ փոկ : Հինգ ոտք երկայնութիւն
ունի, մորթին գոյնը գոց գեղին է, երբեմն ալ
թուխ ու պիսակ, բայց ծերութեամբ ծովեզը կ'ելէ, ու ցուրտ
գաւառներու մէջ եղող բնակիչներուն, մանաւանդ
և սկիմուներուն ու գրունդանդացւոց շատ հարկա-
ւոր ու օգտակար կենդանի մըն է, ինչու որ ասով
իրենց կերակուրնին կը դտնեն ու կարօտութիւննին
կը լեցընեն : Ասոր միսը՝ իրենց դլխաւոր կերա-
կուրն ու ապրուսան է, եղը՝ ձեթի տեղը կը դործա-
ծեն, խկ մորթը՝ իրենց հագուստի տեղ կը ծառայէ,
ասոր ուկրներէն իրենց զէնք, բալխիր ու ուրիշ

զանազան տեսակ կարասի կը շինեն։ Ատոյդ է որ
եթէ աս փոկերս չըլային, անկարելի կ'ըլլար աս
բնակիչներուս այնպիսի գաւառներու մեջ բնակիլ,
ուր որ տարին տաս ու երկու ամիս միօրինակ ձիւն,
սառոյց ու սաստիկ ցուրտ կ'ըլլայ։ Ես կենդանիս
շատ անգամ կետերու որսորդներէն ալ կը հալած-
ւի. բայց մասնաւորապէս ասոր որսորդութեանը
համար նաւեր կը պատրաստըւի ու կը ղրկըւի, ո-
րոնք բեռնաւորած ետ կը գառնան։ Խնչպէս հեղ
մը աս նաւերէս մէկը՝ հարիւր տակառէն աւելի եղ,
ու յիսուն հաղար փոկի մորթ բեռնաւորած մէկ-
տեղ բերաւ։ Խրեն մորթէն որսորդներու քսակ,
մնտուկներու ծածկոց, ու ասոր նման ուրիշ բաներ
կը շինւի։ Պատկեր 53։ ✗

‘Օռպափիւծ կամ օռպային բոիւծ։ Տասն
ու հինգ մինչուկ քսան ոտք երկայնութիւն ունի,
մորթին գոյնը շիկակարմիր է, երբեմն ալ թուխ,
ու սեւ։ Երուն վզին վրայ առիւծի նման բաշ ու-
նի։ Եսի խաղաղական ովկիանոսին մեջ կը բնակի
ու խիստ ճարպոտ ու արիւնոտ կենդանի մըն է։
Պատկեր 54։ ✗

2. ‘Օռպաթ սոգ, սութ օռպաւթու։ Վարմնոյն
կազմածքին կողմանէ գրեթէ փոկին կը նմանի, բայց
գլխոյն անձոռնի ձեւովը անկից շատ կը տարբերի։
Եերնէն երկու խոշոր կողմնական ակռաներ դուրս
ելած ու վար ծռած են։ Տասն ու ութը մինչուկ քսան
ոտք երկայնութիւն ունի, մարմնոյն շրջանակը կամ
կլորութիւնը տասը մինչուկ տաս ու երկու ոտք է։
Վորթը շատ հաստ, ու կարծ կարծը մազերով է,
ու գոյնը գոց զեղին է։ Քթին քովերէն ընչերու
պէս կարծը մազեր բռւսած են։ ‘Օռպու կովերը
բազմութեամբ մէկտեղ հիւսիսային Ովկիանոսին
մեջ կը բնակին, ու ծովային տընկերով ու ձկե-
րով կ'ապրին։ Եսոնց միսը չուտիր, բայց իրենց
ճարպին համար շատ կը հալածւին։ Փախչելու ա-

տեննին երբ որ նեղը մըտնեն, անանկ որ ալ ազա-
տելու ամենեւին ճար չմնայ, կը սկսին սոսկալի վայն-
ասունի ձայներ հանել: Աս կենդանիէս շիւխ-
սային ծովուն մէջ ատեն մը անչափ կար, որ ինչ-
պէս կը պատմէ Գ.մեղին, 1708 ին Շնդղիացիները
եօթը ժամու մէջ ինը հարիւր հատ քերի կղզւոյն
մէջ սպաննեցին: Ի՞այց հիմայ խիստ քիչցած է
մեծամեծ որսորդութիւններու պատճառաւը, որ
միշտ կ'ըլլայ իրեն մորթին համար, որն որ պա-
տուական կաշի կ'ըլլայ. իր ճարպին համար, որ
վառելու աղէկ կը ծառայէ, ու իր խոշոր ակուա-
ներուն համար, որ փղոսկրի պէս շատ յարգի է,
ու շատ արհեստական բաներու կը ծառայէ: Պատ-
կեր 55:

Կ Ա Ր Գ. Ճ.Ա.

Կ Է Տ Ե Ր

ԱՍՏՐ.Ք իրենց մարմնոյն ձեւովը ձկերու կը նմա-
նին, ու միշտ ջրին մէջ կ'ապրին. մարմիննին դէպ
ի կռնըկի դին հաստ պոչ մը ունի, բայց աս պո-
չին երկու կողմի թեւերը ուրիշ ձկերուն պէս շի-
տակ դրբով չէ, հապա պառկած ու տափարակ էք
Խտեւի կողմի երկու ոտքերը չունին, իսկ առջեւին-
ներն ալ ձկի թեւերուն պէս են: Վլուխնին մար-
մնոյն հետ կարճ ու հաստը վզով մը այնպէս միա-
ցած է, որ ամենեւին վիզը՝ մարմնոյն հաստութե-
նէն տարբերութիւն մը չունի: Ականջին ներսի
լսելու գործարանքները ունին ու կը լսեն, մինակ
ականջին դրսի ձեւը չունին: Ինընով ջուր կ'առ-
նուն ու շատերը քթերնուն ծակերէն դուրս կը
ցատկեցընեն: Անրմիններնուն վրայ ունեցած մոր-
թը լերկ կամ առանց մազի է: Լոգերը կենդանի
ձագեր կը բերեն ու իրենց կաթովը կը սնուցանեն:

Վամենն ալ ծովու մէջ կ'ապրին ու երբեմն երբեմն ջրին երեսը կ'ելլան օդ առնելու համար։ Վասնցմէ մեծ մասը կենդանիներ ուտելով կ'ապրին, միոյն մէկ քանին տընկեր կ'ուտեն։

1. Պատ. Փետական : Վալուխներնուն վրայ ծակ մը ունին, ուսկից որ ջուր դուրս կը ցատկեցընեն։ Շերաննին երկայն կրտցի ձեւ է, ու կղակներնուն վրայ շատ սրածայր ակռաներ ունին։ Վասնցմէ շատ ցեսակներ կան, որոնք ծովուն ամէն դին բազմութեամբ գունդ գունդ մէկաեղ կը բնակին, ձկեր ու ուրիշ կենդանիներ ուտելով կ'ապրին։ Վասնց երագութիւնը շարժելու ու լողալու մէջ՝ շափէ դուրս բան մըն է, ջրէն դուրս աս դիս ան դին կը ցատկեն, ու երկայն ժամանակ կը ընան ջրէն դուրս ապրիլ։

Հասարակ Կեղին : Վախկայ ութը մինչուկ տասը ոտք երկայնութիւն ունի. մարմնոյն գոյնը կոնրկի կողմն սեւ է, իսկ փորին կողմն ճերմակ։ Շազմութեամբ մէկաեղ կ'ապրի, ու ասոնց մէջէն զօրաւորները բազմութեան կ'առաջնորդեն։ Եցը հասարակօրէն տարին ձագ մը կը բերէ, իսկ երկու ձագ խիստ քիչ կը հանդիպի, ու շատ սիրով ու հոգով կաթ կու տայ ու կը նայի ձագը, իրեն լողալ կը սովորեցընէ, ու կը խաղայ իրեն հետ, ու ամենեւին մինակ շմողուր, մինչուկ որ ձագը առանձին կարող ըլլայ իր կերակուրը դանալ։ Պատկեր 56։ ✕

2. Անուշ. Առաք : Տասն ու ութը մինչուկ քսան ոտք երկայնութիւն ունի։ Ա երի կղակին վրայ երկու ոլրած ու գալրած ակռաներ ունի, բայց հասարակօրէն մէկը խիստ պղտիկ է, ու շաեսնըւիր, իսկ մէկալը տասը ոտքի շափ երկայնութեամբ շիտակ բերնէն դուրս երկընցած է։ Վարմնոյն գոյնը գոց դեղին ու սեւ բծերով է, ծակը դլխոյն վրայ է։ Վահ Աառնապատ ծովուն մէջ կը բնակի ու հա-

սարակօրէն սպիններով կը կերակրի : Աս կէտիս
ակռաները խիստ ճերմակ ու փայլուն է, ու փղոս-
կրի պէս շատ արհեստական բաներու կը ծառայէ :
Իր ճարպին ու ակռաններուն համար շատ կ'որսան,
բայց ասոր որսորդութիւնը խիստ վտանգաւոր է,
ինչու որ թէ որ կատղած՝ ակռայովը նաւի մը վրայ
յարձակելու ու զարնելու ըլլայ, գացած է ան-
նաւը, ինչպէս օրինակներն ալ ունինք, որ երբեմն
այնպէս սաստիկ կատղութեամբ յարձակած է նա-
ւուն վրայ, որ ակռան ներս մտած մէջը կոտրած է:
Պատկեր 57:

Աս կէտը առջի առենները աղէկ շճանշնալով, եղինարի
պէս ակռայ ունենալուն համար, ճակտին վրայ եղինար
մը ունեցող ձիու նման կենդանի մը կարծեցին, ու այս-
պէս առասպել հանեցին թէ Միեղներու կենդանի կայ :

3. Ա բարուանը ԿուՄ Վաւա՛ Ձներ : Ասոնց
գլուխը խիստ խոշոր ու անշնորհք, ու գլխոյն առ-
ջեւի կողմն շիտակ կարուածի պէս է, ու գլխոյն
վրայ մէկ կամ երկու ծակ կան, ուսկից որ ջուր
դուրս կը ցատկեցընեն: Ա երի կզակը ակռայ չու-
նի, կամ շատ պղտի ակռաններով է, իսկ վարի
կզակը նեղ ու երկայն է, ու շատ սրածայր ակռա-
ներ ունի: Ասոնք հասարակ կէտերուն հետ մէկ-
տեղ մի եւ նոյն ծովու մէջ կը բնակին, իրենց
ճարպին համար որսորդները շատ կը զարնեն կը-
սպաննեն: Աս կէտերէս ալ շատ Տեսակներ կան:

Արկայնդլուխ Վիշապաձուկ : Աօթանասուն
մինչուկ ութսուն ոտք երկայնութիւն ունի, ու
գլխուն վրայ մինակ ծակ մը ունի: Կոկորդը խիստ
մէծ է, ու խոշոր ձկեր ու կենդանիներ կը կըլէ,
անոր համար ձկերը ու ծովու կենդանիները իրմէ
շատ կը վախնան ու կը փախչին. աս վախը այնչափ
սաստիկ է, որ մինչուկ նաեւ սատկածին քովը
չեն համարձակիր մօտենալ ու ուտել: Աս կեն-
դանւոյս խոշորութիւնը աղէկ իմանալու համար,

բաւման ըստած երեւելի բնագննին պատմածը առաջ կը բերենք որ կ'ըսէ, թէ ես աչքս տնօգամ մը աս կենդանոյս կմախը տեսայ, որ մինակ ասոր գլխոյն մէջը տաս ու երկու երաժիշտ իրենց գործիքներով կեցած նուագարան կը զարնէին. դարձեալ ուրիշ անգամ մ'ալ տեսայ, որ ասոր խոշոր փորին մէջը քսան ու չորս մինչուկ երեսուն հոգի հանգիստ կ'ուտէին կը խմեին :

4. ՀԵՍՈՒՏԻԿ ԱՒՏԵՐ : Ասոնց գլուխն ու բերանը շափէ դուրս մեծ, իսկ կոկորդը խիստ նեղ է, անանկ որ հազիւ պղտի կենդանիներ կը ընան կը լլել: Ա չը ըները բերնին երկու կողմերն են, ու խիստ պղտիկ: Ասոնք ուրիշ կետերուն պէս բուն ոսկրէ ակռաներ չունին, հապա ասոնց տեղ եղջիւրէ ակռաներ ունին, բայց ասոնք մէկ կողմանէ կատարեալ ակռաս ալ չեն ըստիր, ինչու որ իրենց ձեւովը՝ անկէ տարբեր են, ու նաեւ ակռային ըրած դործքերը չեն կը ընար կատարել, այս ինքն՝ կերակուրը կտոր կտոր կտրել ու ծամել: Աս եղջիւրէ ակռաները եօթը հարիւր հատի շափ են, ու իրարմէ մէյ մէկ մատ հեռաւորութեամբ կարդաւ վերի կղակին վրայ շարւած են. ասոնց վերի կողմը՝ այս ինքն կղակին մսին մէջ հաստատւած մասը մէկ ոտքի շափ լայն է, իսկ վարի ճոթը բարակ ու սրածայր, ասոնք միօրինակ երկայն ալ չեն, խիստ մեծերը տասն ու հինգ ոտք երկայն, իսկ միջակները ութը մինչուկ տասը: Վարուխներնուն վրայ երկու ծակ ունին ուսկից որ ջուր դուրս կը ցատկեցընեն: Ասոնցմէ շատ Տեսակներ կան, որոնք ծովին ամէն կողմերս կը բնակին, ու ըստ մեծի մասին որդերով ու ուրիշ պղտի կենդանիներով կը կերակրին:

Վարուէն ղանդիայի կէտ: Ամէնէն ծանօթ ու երեւելի տեսակը ու ամէնէն մեծ կենդանին է. վաթսուն մինչուկ եօթանասուն ոտք երկայնութիւն, քսան մինչուկ երեսուն ոտք ալ լայնութիւն

ունի բայց առջի ատենները հարիւր քսան ոտքէն
 աւելի երկայնութիւն ուներ, մորթը լերկ ու առանց
 մազի է . ու դոյնը մութ գորշ : Վախ Ապանապատ
 ծովի մէջ ու ըստ մեծի մասին Ապիտբերդի ու
 զրոէնդանդիայի սահմանները կը բնակի, ու ծովու
 մէջ եղած ամէն տեսակ պղտի կենդանիներով կը
 կերակրի աս կերպով : « Չափէ դուրս խոշոր բերա-
 նը կը բանայ ու ջրով կը լեցընէ, աս ջրին մէջը
 հազարաւոր պղտի կենդանիներ կը դտնըւին, ու
 յետոյ կը դոցէ բերանը, մէջի եղած ջուրը գլխուն
 վրայի ունեցած ծակերէն դուրս կը ցատկեցընէ, ու
 բերնին մէջը մնացած կենդանիները կուլ կու տայ :
 Վ. կէտը հասարակօրէն տարին ձագ մը կը բերէ,
 ձագը ծնած աքաննը տասն ու հինգ մինչուկ քսան
 ոտք երկայնութիւն ունի, բայց մայրը չափէ դուրս
 ու զարմանալի սէր մը ունի իր ձագին վրայ, տարի
 մը զինքը իր կաթովը կը սնուցանէ, ու ամէն ան-
 դամուն երբ որ ձագը կաթ կ'ուզէ ուտել, մայրը
 ջրին երեսը կ'ելլէ, կէս մը դարձած մէկ կողմիս
 վրայ կը պառկի որ ծծերը ջրէն դուրս ելլելով,
 ձագը կարօղ ըլլայ կաթ ուտել ու հարկաւոր եղած
 օդը առնուլ : Վ. յսչափ ժամանակ կերակրելէն վեր-
 ջըն ալ, իր գութը թող չտար ու կը հագայ կը
 նայի որ չըլլայ թէ ձագը վտանգները չդիտնալով
 ու անկից չզգուշանալով դիւրաւ թշնամիներուն
 ձեռքը իյնայ, այնպէս որ ձագին կեանքը պահելու
 համար շատ անգամ իր կեանքը յայտնի վտանգի
 մէջ կը դնէ : Վ. որ համար որսորդները շատ ետեւէ
 կ'ըլլան իրեն ձագը զարնել, որպէս զի մայրն ալ
 մէկտեղ զարնեն, ինչու որ երբ որ մայրը ձագը
 վիրաւորւած կը տեսնէ, շուտ մը օգնութեան կը
 հասնի, առջեւի կողմի թեւերովը կը գրկէ իր
 ձագը, ու երբեմն ջրին տակը կ'երթայ լողալով
 փախչելու համար, երբեմն ալ ջրին երեսը կ'ելլէ
 օդ առնելու համար, ու միշտ փախչելու ատենը

կը նայի որ իրեն օգնութիւն մը ընէ : Իսայց երբ որ
թշնամիներուն ձեռքէն նեղը կը մրտնէ , ան ատե-
նը խիստ կը կատղի ու իր ձադին կեանքը պահելու
համար , բոլորովին իր կենաց վտանգը մտոնալով
կը մրտնէ թշնամիներուն մէջ ու անոնց չետ կը
կռուի ու երթեմն կը յաղթէ ալ , բայց շատ ան-
գամ կռուելու ատեն թշնամիները շատ տեղէն զին-
քը կը զարնեն ու կը վիրաւորեն , ի վերայ այսր
ամենայնի մինչուկ վերջի շունչը քաջութեամբ կը
կռուի , ու աւելի կ'ուզէ մեռած ձագին քովը մնալ ,
քան թէ թողուլ զինքը ու փախչիլ :

Աս կէտը շատ թշնամի ունի իրեն , նոյն իսկ
ծովուն մէջը դեղիիները ու ուրիշ ծովու կենդա-
նիներ զինքը կը հալածեն ու շատ անքամ կը սպան-
նեն ալ : Իսայց առոնցմէ ի դատ իրեն զլխաւոր
թշնամին մարդն է : Խրեն առատ ճարպին համար
ամեն տարի մասնաւորապէս Վնդ զիացիները ու Իա-
տաւիացիները շատ նաւերով զինքը բոնելու կ'եր-
թան , հասարակօրէն աս նաւերը ապրիլին կ'ելլեն
ու մայիսին վերջերը իրենց որսը կը սկսի ու մին-
չուկ օգոստոսին վերջերը կը տեւէ : Վմէն նառ քա-
ռասուն մինչուկ յիսուն հօգի ունի ու շատ պղտի
մակոյկներ , որ հարկաւորութեան ատենը դիւրաւ
կարող ըլլան աս դիս ան դին շարժիլ : Օչեքեր-
նին՝ որոնցմով կէտը կը զարնեն երեքժանի մը է ,
ու ճոմթը՝ հաստ ու ամուր չուան մը կապւած է :
Երբ որ կէտ մը կը տեսնեն , քաջ ձկնորսներէն
մէկը՝ քանի մը ընկերներով կը մրտնէ մակոյկի
մը մէջ ու մօտենալով կիտին այնպէս վարպետու-
թեամբ մը կը նետէ գործիքը որ խորունկ կը մըտ-
նայ : Ուէ որ աղէկ վիրաւորւած է , կէտը ցաւը
զգալով շուտ մը ջրին տակը կ'երթայ ու կը սկսի
փախչիլ , ան ատենը ձկնորսները գործիքին ճո-
մթէն կապած չուանը շուտ շուտ կը սկսին քակել
ու թող տալ որչափ որ կը փախչի նէ , բայց մէկ

կողմանէ ալ վիրաւորւած տեղէն արիւրս ել-
լելով կը տկարանայ, ու օդ առնելու ալ հարկա-
ւորովթիւն ունենալով նորէն ջրին երեսը կ'ելլէ:
Ենատենը բոլոր նաւերը կը մօտենան չորս դին
կ'առնուն ու կը սկսին նետերով, աէզերով ու
ուրիշ զէնքերով զարնել ու վիրաւորել, ու սատ-
կելուն պէս ձկնորսները կացիններով ու դանակ-
ներով վրան կ'ելլեն ճարպը կը հանեն, որն որ
կաշիին տակը տասը մինչուկ քսան մատ թանձրու-
թեամբ կայ, ու յետոյ կը հալեցընեն տակառնե-
րու մէջ կը լեցընեն, հասարակօրէն կէտէ մը,
քսան մինչուկ երեսուն մեծկակ տակառ եղ կ'ել-
լէ, ու ճարպէն ի դատ՝ նաեւ իրեն եղջիւրէ ակռա-
ներն ալ կը հանեն կ'առնուն, ուսկից որ հովա-
նոցներ ու ուրիշ զանազան տեսակ բաներ կը շին-
ւի: Խսկ միսը առողջարար չէ կարծր ու դժուա-
րամարս ըլլալուն համար, միայն լեզուին համար,
կը զրուցեն որ շատ համով ու աղէկ է: Պատկեր 58:

5. ՀԵՄՐԱՅՐՈՒՆՐ: Ասոնց գլուխը կլոր, շըր-
թունքները թանձր ու մսոտ է, հաստ ու կարծր
մազերէ ընչեր ունին, ու բերներնէն երկու խո-
շոր ակռաներ դուրս երկընցած են: Վարմիննին
երկայն է, ու տեղ տեղ մազոտ, ու պոչերնուն
ճոթք կէս լուսնի ձեւ է: Կուրծքերնին երկու խո-
շոր ծծեր ունին: Ասոնք ձնդկաց ծովուն մէջ, բայց
ծովեղբին մօտ կը բնակին, ու տընկերով կը կերա-
կրին: Երբ որ ասոնք գլուխնին մինչուկ կէս մէջ-
քը ջրէն դուրս հանեն երեւնալու ըլլան, հեռուէն
ըստ ամենայնի կէս մէջքով ջրին մէջը մտած մար-
դիկներու կը նմանին. ասկից առջի ատենները
առասպել հանեցին թէ ծովին մէջը կէս ձուկ ու
կէս կին մարդիկ կան. կ'ըսէին ալ որ այնպէս ա-
նուշ ու աղէկ կ'երգեն, որ մինչուկ նաւավարները
զմայլելով իրենք զիրենք ծովուն մէջ կը նետեն:

Թ Ա Զ Ա Խ Ն Ա Ե Բ

Աթօր-շունչները ոսկրաւոր կենդանիներ են, ո-
րոնք սիրու մը ու երկու Շջ կողմանէ ու երկու զախ
կողմանէ Մըրտի խորշեր, կարմիր ու տաք արիւն
ունին, իրենց թռքէն շունչ կ'առնուն, կարծր
կեղեւով հաւկիթ կ'ածեն, ու անոր վրայ նստե-
լով ձագ կը հանեն: Վ սոնց մարմինը փետուրնե-
րով ծածկըւած է, ետեւի անդամնին կամ ոտուր-
նին քալելու կամ լողալու համար են, իսկ առջե-
ւինները կամ թեւերն ալ թռչելու համար են.
կզակնին առանց ակռայի եղջիւրէ կտուց մի է:
Վ մէնն ալ ձայն մը ունին, բայց շատերուն ձայնին
կերպ կերպ փոփոխմանէն սիրուն երգեր կ'ըլլան:
Շնակութիւննին ալ մէկը մէկալէն տարրեր է, որը
ջրի, որը գետնի վրայ, շատերն ալ երկայն ատեն
օդին մէջ կ'ապրին: Շ ատը դէպ ի ձմեռը տաք
կողմերս կ'երթան, ու գարնան ետ կը դառնան, ո-
մանք ալ ցըրտէ կամ կերակրոյ պակսութենէն քիչ
մը ատեն իրենց բնակած տեղերէն կը հեռանան.
ոմանք ալ ամառ ձմեռ մի եւ նոյն գաւառին մէջ կը
մնան: Վ սոնցմէ մէկ քանին գիշատող ու մամոլ
են. բայց շատերը հնատեղէններով ու միջատներով
կ'ապրին, իսկ ջրի թռչունները ըստ մէծի մասին
երկակենցաղներով, ձկերով ու ջրի տընկերով
կը կերակրին: Շ ատերը զարմանալի ու արհես-
տական բոյներ կը շինեն, ու իրենց ձագերը մէծ
հոգով կը հոգան կը նային: Ո մանք կ'ընտանենան
ու շատ տեսակ բաներու կը կրթըւին: Ո էկ քա-
նին ալ մարդկային խօսքեր կը սովորին ու կը հնչեն:

Խռոչուններէն մինչուկ հիմայ վեց հազար
Տեսակ ճանչցըրւած է, որոնք՝ իրենց բնակութեանը
տեղերուն նայելով, երեք Կարգ կը բաժնըւին:

Օ Դ Ի Թ Ա Ռ Ա Խ Ա Ն Ե Ր

ԱՅ կարգիս կը վերաբերին շատ Տեսակ թուչուններ որոնք խիստ աղէկ կը թուչին, ու աւելի օդին մէջ, բարձր ծառերու վրայ ու ուրիշ բարձր տեղեր կը բնակին քան թէ գետնի վրայ: Ը ատերը բարձր ծառերու ու ժայռերու վրայ զարմանալի ու արհեստական բոյներ կը շինեն: Չագերը կոյր ու առանց փետուրի հաւկըթէն դուրս կ'ելլեն, ու երկայն ատեն բունին մէջ կը մնան, ուր իրենց մայրերը մէծ հոգացողութեամբ զիրենկը կը կերակրեն, կը նային ու կը սնուցանեն մինչուկ որ փետուրնին ու թեւերնին բուսնի: Աս թուչուններս չորս Ցեղ կը բաժնըւին:

Ց Ե Ղ Ա

ԳԻՒԾՈՂ, ԹԱՅԱՅԻՆՆԵՐ

Ասոնք՝ հաստ ու ճոմթը սուր ու ճանկի ձեւ վար ծուած կտուց մը, ու մէծ ու ամուր մագիլներով մատւըններ ունին: Ամէնն ալ ըստ մէծի մասին մէծ ու զօրաւոր թուչուններ են, ուրիշ թուչուններու ու կենդանիներու վրայ կը յարձակին կը յափշտակեն, ու անոնց մսովը կը կերակրին: Իրենց տեսութիւնը խիստ սուր է, նոյնպէս իրենց թեւերուն զօրութիւնը, ու թուչելու մէջ իրենց շուտութիւնը չափէ դուրս բան մըն է: Եարձր ծառերու ու ժայռերու վրայ բոյն կը դնեն, ու քիչ հաւկիթ կ'ածեն: Ասոնք գարձեալ երկու Ուաս կը բաժնըւին. Ա. Ցորեկւան Գիշատող թուչուններ. Ա. Գիշերւան Գիշատող թուչուններ:

Ե. Հյորեկւան Վիշատող թռչուններ : Ա-
սոնք ցորեկները իրենց որսը կը բռնեն, ամէնն ալ
ըստ մեծի մասին խիստ բարձր կը թռչին, ու օդին
վրայ թեւերնին շխտակ տարածած կը կենան ու մէջ
մ'ալ յանկարծ վար իրենց որսին վրայ կ'իջնան
կը յափշտակեն :

1. Առաջանք : Գլուխնին ու վզերնին առանց
փետուրի, կամ միայն բարակ փետուրներով է :
Իրենց կերակուրը գլխաւորաբար դիեր է :

Պատկուճ կամ Կորճ : (Օդի թռչուններուն
մէջէն պինտ մեծն է, մարմնոյն երկայնութիւնը
չորս ու կէս ոտք է, ու իրեն թեւերը տարածւե-
լու ըլլայ, մէկ ծայրէն մինչուկ միւս թեւին ծայրը
տասն ու չորս ոտքէն աւելի է : Արուն գլխուն
վրայ բբուկ մը, նոյնպէս կըտցին տակի կողմանէ
ալ աքաղաղներու պէս, վար կախւած երկու պզտի
մնի կտոր ունի : Փետուրները սեւ են, բայց թե-
ւերուն վրայ ճերմակ ալ կայ . վիզն ալ կըոր պսա-
կի ձեւ ճերմակ ու փափուկ փետուրներ ունի : Եզրը
գլխուն վրայ բան մը չունի, ու թեւերուն վրայ եղած
ճերմակ փետուրները գորշ են : Ասի հարաւային
Շմերիկէի բարձր լեռներուն ու ժայռերուն վրայ
կը բնակի, ու անոնց վրայ իր բոյնը կը շինէ, ու
խիստ բարձր կը թռչի : Իրեն սիրելի կերակուրը
դիերն են, բայց նաեւ ոչխարներու, այծերու, կո-
վերու վրայ ալ կը յարձակի, ու անոնց նախ աչ-
ւըները, լեզուն ու փորոտիքը կ'ուտէ : Աս թըո-
չունէն երկու հատը կըթնան ամբողջ կով մը ու-
տել : Ո՞եծ մարդիկներու չհամարձակիր մօտենալ,
բայց պզտի տղաքը մէծ ու ամուր մագիլներովը կը
բռնէ կ'առնու կը տանի : Ասիկայ աղէկ ուտելու
ու կշտանալու ըլլայ նէ, չկրծնար թռչիլ մինչուկ
որ ընդարձակ տեղ մը վազվըոտելով կերածը չը-
մարսեր նէ . ուստի ասիկայ իրեն բռնըւելուն շատ
անգամ առիթ ալ կըբնայ ըլլալ, ինչու որ մար-

դիկ զինքը ասանկ տեսնելով, գաւաղաններով վրան կը վազեն ու կը բռնեն: Այնպէս ալ գաշտի վրայ պղտի տեղ մը չորս դին աղէկ բարձր կը գոցեն, ու մէջը ձիու կամ ուրիշ կենդանիներու դիեր կը դնեն, պասկուճները բարձր թռչելու ատենին վերէն տեսնելով, բաղմութեամբ հոն կ'իջնան, ու խիստ շատ ուտելով փորերնին ծանրանալուն համար՝ չեն կը բնար թռչել, ընդարձակ տեղ ալ չկայ որ վազվուտեն, հոն կը մնան, ու ասանկով կը բռնըւին: **Պատկեր 59:**

Ենդղ: Չորս ոտք երկայնութիւն ունի, ու իրեն թեւերը մէկ ծայրէն մինչուկ մէկալ ծայրը տասը ոտք է: Ա իզը կէսէն աւելի փետուր չունի ու կապուտակ է. իսկ փետուրներուն գոյնը թօւխ է: Եսի Նսիայի, Նմբիկէի ու հարաւային Նւրուպայի մէջ կը բնակի. իրեն գլխաւոր կերակուրը դիերն են. բայց պղտի կաթնատու կենդանիներ ալ կ'ուտէ:

Ծագաւոր Ենդղ: Աագի մը չափ մեծ է, թեւերն ալ շատ մեծ չեն, կտուցը հաստ ու կարմիր է, ու կը տցին վրայ բրուկի ձեւ ուկեգոյն ակույ ակույ կաշի մը ունի, որն որ կը տցին երբեմն մէկ կողմանէ, երբեմն ալ մէկալ կողմանէ վար կը կախւի: Վլուխը աղւոր դեղին, կարմիր ու սեւ գուներով է, ու փետուր չունի, գլխուն ետեւի կողմն ալ փունջ մը թուխ ու բարակ մազ կայ: Ա իզն ալ առանց փետուրի, ու գոյնը դեղընկեկ կարմիր է, ու վրան դիծ դիծ սեւ բարակ մազեր կան, վզին վարի կողմն ալ կլոր պսակի ձեւ երկայն, փափուկ, մոխրագոյն փետուրներ կան, բայց աս պսակիս կուրձքի կողմի փետուրները դէպի վար երկընցած են: Փետուրներուն գոյնը կարմրըկեկ դեղին է, բայց պոչը ու թեւերու մեծ փետուրները սեւկակ են: Հարաւային Նմբրիկէ կը բնակի ու դիերով կը կերակըրի, բայց օձեր,

մկեր ու ուրիշ կենդանիներ ալ կը բռնէ կ'ուտէ :
Պատկեր 60 :

Աննեկաւոր Անգղ : Չորս ոտքի մօտ երկայնութիւն ունի, ու թեւերուն երկայնութիւնը մէկ ծայրէն մինչուկ մէկալ ծայր ուվագ է : Գլուխն ու վիզը փետուր չունի, կամ պղտի ու կակուղ ձերմակ փետուրներով է . վզին վարի կողմն ալ ձերմակ փետուրներով մանեակ մը ունի : Ասի հարապային Աւրոպայի բարձր լեռներուն վրայ, նմանապէս Ասիայի ու Աֆրիկէի մէջ կը բնակի, ու դիերով կը կերակրի :

Անգղ գառանց : Չորս ոտք երկայնութիւն ունի, ու իր թեւերը տարածւելու ըլլայ, մէկ ծայրէն մինչուկ մէկալ ծայրը տասը ոտքէն աւելի է : Գլուխն ու վիզը փետուրներով է, կրտցին տակի կողմն ալ կարծր փետուրներէ մօրուք մը ունի : Ոտւրները մինչուկ մատերը փետուրներով ծածկը ւած են : Կոնըկի փետուրները սեւկակ են, ու վրան ձերմակ բծերով, իսկ կուրծքին ու փորին կողմին ները կարմըրկեկ դեղին ու աղտոտ ձերմակ են : Աս թուչունը Աւրոպայի, Ասիայի ու Աֆրիկէի մէջ կը գտնըւի, ու իրեն բնակութեան տեղը բարձր ժայռերու ու լեռներու վրայ է : Իրեն գլխաւոր որսը գառնուկներն են, բայց այծեր, ոչխըրներ, նապաստակներ, պիւրենական այծեր ու ուրիշ կենդանիներ ալ կը յափշտակէ, պղտի կենդանիները մեծ մաղիլներովը կը բռնէ կը տանի, իսկ մեծերը միշտ կը նայի որ զօրաւոր թեւերովը զարնելով ժայռերու վրայէն ու ուրիշ բարձր տեղերէն վար ձգէ, որպէս զի գիւրաւ կարող ըլլայ ուտել : Խրենմն ալ նաեւ պղտի տղաքներ կը յափշտակէ, իրեն բոյնը կը տանի . ինչպէս անդամ մը Աղուետիա գեղացւոյ մը վեց տարւան տղան յափշտակեց բոյնը տարաւ . խեղճ տղուն հայրը տեսածին պէս, աճապարեց քաջութեամբ ժայռին վրայ ելաւ, ուր

որ բայնը կար, բայց ուշ հասաւ, ինչու որ ձագերը
տղան այնպէս պատառ պատառ ըրած էին որ քանի
մը ժամ ետքը մեռաւ: Պատկեր 61:

2. Արտիրներ և այլ Արտիրներ: Առողջ գլուխը
քիչ մը տափարակ է, վերի կտուցնին շիտակ ու
ճոմթը ճանկի ձեւ վար ծռած է: Ամէնն ալ առան-
ձին զոյդ զոյդ կ'ապրին, ժայռերուն վրայ իրենց
բայնը կը գնեն, ու խիստ բարձր ու շուտ կը թրո-
շին, իրենց տեսութիւնը խիստ սուր է ու իրենց
կերակուրը ողջ կենդանիներ է, բայց անօթութիւնը
շատ ստիպելու ըլլայ, դիեր ալ կ'ուտեն:

Հասարակ Վրծիւ: Երեք սուքէն քիչ մը
աւելի երկայնութիւն ունի. թեւերը մէկ ծայրէն
մինչուկ մէկալ ծայրը եօթը կէս սոտք է: Շոլոր
փետուրները գոց գունով են, միայն գլուխը ու վի-
զը քիչ մը աւելի բաց է, ու պոչին վրայի կողմա-
ալ ճերմակ է: Ասի Եւրոպայի, Ասիայի ու Ամե-
րիկէի բարեխառն ու տաք կողմերը կը բնակի, ու
իր բայնը բարձր ծառերու ու ժայռերու վրայ կը
շինէ: Իրեն սիրելի կերակուրը նապատակներ,
եղնորթներ, մողիններ ու գառնուկներ են: Ասոր
համար կը զրուցեն որ գետնէն քարեր կ'առնու ու
թռչելու ատեն ուր որ թփեր կը տեսնէ, քարերը
վար կը ձդէ, որպէս զի անոնց մէջը նապատակ-
ներ կան նէ վախնալով գուրս փախչելու ատեննին
կարող ըլլայ զանոնք որսալ:

Դետարծուէ: Երկու սոտքի մօտ երկայնու-
թիւն ունի, թեւերը մէկ ծայրէն մինչուկ մէկալ
ծայրը վեց սոտք է. կոնըկի փետուրները թուս
են, իսկ կուրծքին ու փորինները ճերմակ, բայց
կուրծքին վրայ քանի մը թռւս թծեր ալ կան: Աս
թռչունէս հիւսիսային Ամերիկէի մէջ խիստ շատ
կայ, ըստ մեծի մասին գետերու ու լճերու մօտ
կը բնակի, ու ձկեր որսալով կ'ապրի: Բարձրէն
կը դիտէ կը նայի, երբ որ զրին երեսը ձուկ մը

տեսնէ, յանկարծ ջրին վրայ կ'իջնայ, ու մաղիլ ները ձկին զարնելով կը բռնէ կը տանի: Այնպէս յանդուգ է ալ որ, երբեմն խոշոր ձկերուն վրայ ալ կը յարձակի, ու մագիլները զարնելով ու խոթելով, կ'ուզէ առնուլ տանիլ, բայց ձուկը խոշոր ըլլալով, զինքը ջրին տակը կը քաշէ կը խըղդէ:

Ուկեզօծ Վրծիւ: Ասիկայ իրեն սրտոտութեանը, զօրութեանն ու մարմնոյն փառաւորութեանը համար, առջինները թռոչնոց թագաւոր կոչեցին: Արմնոյն երկայնութիւնը չորս ոտքի մօաէ. թեւերը տարածւելու ըլլայ, մէկ ծայրէն մէկալ ծայրը տասը ոտք է: Իրեն տեսութիւնը խիստ սուրէ, ուրիշ թռչուններուն մէջէն իրեն նմանը չկայ, նոյնպէս թռչելու մէջ ալ ամէնէն աւելի բարձր կը թռչի, բայց իրեն հոտառութիւնը երեւելի բան մը չէ: Փետուրները մթագոյն են ու ոսկիի փայլունութիւն ունին, բայց թեւերուն ու պոչին փետուրները սեւկակ են: Ուտըները մինչուկ մատերը փետուրներով ծածկը լաւ կը լիւ: Ասիկայ Աւրոպայի, Ասիայի ու Աֆրիկէի մէջ կ'ապրի, իր բոյնը ժայռերու ու բարձր եղեւին ծառերու վրայ կը շինէ: Իրեն որսը այծեր, ոչխրբներ, նապաստակներ, աղուէսներ ու շատ տեսակ թռչուններ են, սատկած կենդանիներ ու թռչուններ ալ կ'ուտէ, բայց որոնք որ գեռ չեն հոտած նէ: Լոդը մարտի ամսոյն երկու մինչուկ երեք հաւկիթ կ'ածէ ու տասն ու չորս օր վրան նստելէն ետեւ ձագ կը հանէ, թէ որ երեք ձագ ելլելու ըլլայ, ասոնցմէ մէկը որը որ աւելի շատ կերող կամ տկար կազմուածքով է նէ՝ մայրը կը սատկեցընէ, երկուքը միայն կը կերակրէ կը հոգայ. բայց ասոնք ալ թռչիլ սկսելնուն պէս, մայրը իր քովէն կը վորնտէ, ալ չհոգար: Պատկեր 62:

Յ. Բառեւներ: Ասոնց գլուխը աւելի կլոր է, ու վերի կտուցնին բոլորովին արմատէն դէպ ի վար ծռած է:

Աղնիւ Դաղէ : Երկու ոտքի մօտ երկայնութիւն ունի, փետուրներուն դոյնը հասարակօրէն կռնըկի կողման թուխ է ու ճերմակ բծեր ունի, խակ կուրծքին ու փորին կողման ճերմակ է, բայց թուխ գծեր ու բծեր ունի : Իրեն բնակութեան տեղը հիւսիսային կողմերս է, ժայռերուն վրայ իր բոյնը կը դնէ, խիստ բարձր ու շուտ կը թռչի : Ասի՝ թռուշուններ ու պղտի կենդանիներ որսալու կը կրթեն ու կը վարժեցընեն : Պատկեր 63 :

Յին կամ Ուրուր : Երկու ոտք երկայնութիւն ունի, ու խիստ ծոյլ, վախկոտ ու ապուշ թռչուն մըն է, շատ անգամ ասի շահէններով կ'որսան . ըստ մեծի մասին ասի օդի մէջ կը թռչի, այնպէս ալ բարձր վեր կ'ելլէ՝ որ հաղիւ կը տեսնընի : Աշնան ատենները բազմութեամբ երկրիս հարաւային կողմերը կ'երթայ : Իրեն կերակորը մկեր, օձեր, գորտեր ու որդեր է, բայց գլխաւորաբար վառեկներու ու բազուկներու ետեւէն կ'ըլլայ, յանկարծ բարձրէն վրանին կ'իջնայ, կը յափրշտակէ կը տանի : Պատկեր 64 :

Հահէն : Ասիկայ առջի տեսակէն քիչ մը պղտիկ է, բայց ոտւրները աւելի երկայն են : Իրեն բոյնը անտառներու մէջ ծառերու վրայ կը շնէ, ու ըստ մեծի մասին պղտի թռչուններու, աղաւնիներու ետեւէն կ'ըլլայ կը յափշտակէ, ու այնպէս յանդուգ է ալ որ աղաւնիները հալածելով մինչուկ իրենց տնակին մէջ կը մըտնէ : Թռուշուն շրդաններու ըլլայ, օձեր, մկեր, ու ուրիշ ասոնց նման կենդանիներ ալ կ'ուտէ : Պատկեր 65 :

Տ. Գիշերւան Գիշատող թռչուններ : Ասոնց գլուխը կլոր, աչըները մեծ ու դուրս տնկըւած է, ու աչըներուն շրջանակը կլոր՝ շիտակ փետուրներ կան : Իրերնին խիստ մեծ է, ու շատ լուսոյ շառաւիղներ ներս ընդունելուն համար, ցորեկան պայծառ ատեն աչըներնին շտեսներ, անոր

համար, դիշերները կամ առտըւանց կանուխ դեռ չլուսցած, ու կամ իրիկունը մթքննալու ատեն դուրս կ'ելլեն իրենց որսը վնատըւելու։ Իրենց կերակուրը գլխաւորաբար մկեր է, բայց պղտի կաթնատու կենդանիներ, թռչուններ ալ կ'ուտեն։ Առթռչուններս մինակ լեռ մը կը կազմեն։

1. Բառեր։ Ասոնց վերի կտուցը հասարակօրէն կարճ ու փետուրներուն մէջ ծածկըւած է, ու բոլորովին արմատէն ճանկի ձեւ վար ծուած է։ Ոտւըներնին ալ ըստ մեծի մասին փետուրներով ծածկըւած է։

Բառէմ։ Դիշերւան դիշատող թռչուններուն մէջէն պինտ մեծն է։ Երկու ոտք երկայնութիւն ունի. կռնըկի փետուրներուն գոյնը կարմըրկեկ զեղին է, սեւ ու ձերմակ բծերով, իսկ կուրծքին ու փորին փետուրները բաց գեղին են, երկայն սեւ բծերով. զլխուն վրայ երկու մեծ փունջ սեւ փետուրներ ունի։ Ասիկայ հարոպայի կողմերը, նոյնպէս Վ.փրիկէի մէջ կը գտնըւի, հին շէնքերու ու փլատակներու մէջ կը բնակի, ու շատ զօրաւոր ու յանդուգ է. արծիւներու ու ուրիշ ցորեկւան դիշատող թռչուններու հետ կը կռուի չվախնար, կատղելու ըլլայ նէ, փետուրները կը տընկէ ու մագիլները բացած իր թշնամոյն վրան կը յարձակի։ Իրեն որսը նապաստակներ, եղնիկներ ու նաեւ պղտի թռչուններ է, բայց ասոնք չգտնելու ըլլայ՝ մկեր ու օձեր ալ կը յափշտակէ կ'ուտէ։ Պատկեր 66։

Հասարակ բառ։ Ոչկ ոտքի մօտ երկայնութիւն ունի. զլուխը մեծ է, փետուրներուն գոյնը՝ կռնըկի կողմն մթագոյն գորշ է, ու խոտորնակ սեւ գծերով ու բծերով, իսկ կուրծքին ու փորին կողմն ձերմակ է, նոյնպէս սեւ բծերով։ Ասիկայ ամէն տեղ հասարակ է, ամառը անտառներու մէջ ծառերուն վրայ բոլոր ցորեկը կը պահւըտի կը կե-

նոյ, միայն գիշերները դուրս կ'ելլէ իր կերակուրը դտնելու համար, որն որ հասարակօրէն մկերէ. իսկ ձմեռը քաղաքներու ու գեղերու մէջ կը բնակի: Երեն ձայնը զարհուրելի է, գայլի ոռնալուն շատ կը նմանի: Աւելորդապաշտ ժողովուրդը ասի դժբախտութիւններու դուշակ կը սեպէ: Աս բուն՝ մարդիկներուն շատ դիւրաւ կ'ընտանենայ, ու իրեն կերակրոյ համար միայն միս տալով կընայ պահւիլ:

Մարդարտաղարդ Ռու կամ Շոցփետուր: Ասի գիշերւան գիշատող թռչուններուն մէջէն ամենէն գեղեցիկն է: Մարմնոյն երկայնութիւնը մէկ ոտքէն աւելի է: Աւըներուն շրջանակը կլոր կարգաւորեալ խիտ ճերմակ ու փափուկ փետուրներ ունի: Կռնըկի փետուրները շիկակարմիր է գեղեցիկ մոխրագոյն ջրերով ու վրան շիտակ կարդաւ շարւած մարդարտի ձեւ սեւ ու ճերմակ պղտի բծեր կան, իսկ կուրծքին ու փորինները աղւոր գեղին են սեւ բծերով: Ասի Ռոխայի, Խրոպայի ու Ռմերիկէի մէջ տարածւած է, քաղքըներու ու գեղերու մէջ կ'ապրի, ցորեկները իրեն բնակութեան տեղը, հին շենքերու մէջ, աշտարակներու, զանգակատուններու ու ժամերու տանիքներու վրայ է, գիշերները իրեն բնակութեան տեղէն կը հեռանայ կ'երթայ իր կերակուրը որսալու համար, որն որ հասարակօրէն օձեր, մկեր, շղթիկներ ու պղտի թռչուններ է, ու ասոնք իրենց կաշիովը, ոսկըներովը մէկտեղ կը կըլլէ: Ամառները իրեն որսը անտառներու մէջ կը փնտըռէ, իսկ ձմեռները շէնքերու մէջ: Աս թռչունս որսալը դժուարին չէ, բայց զինքը պահելը շատ դժուար է, ու շուտով կը սատկի, ինչու որ երբ որ աղատութիւնը կը կորսնցընէ գերի կ'իյնայ, ամենեւին բան մը չուտեր, ու աւելի կ'ուզէ մեռնիլ, քան թէ այնպէս բռնըւած ապրիլ:

Աս ցեղին շատ լիներ ու Տեսակներ կը վերաբերին : Ասոնց կտուցը խիստ պղտիկ, կոնաձեւ, ու ըստ մեծի մասին շիտակ է, միայն մէկ քանի տեսակինը քիչ մը դէպ ի վար ծռած է : Ոտուրներնին միայն քալելու յարմար են : Ամէնն ալ զարմանալի ու արհեստական բոյներ կը շինեն, ու որդերով, միջատներով ու հնտեղէններով կ'ապրին : Հատերն ալ աղւոր ու անուշ կ'երգեն :

1. Լուսութանը : Ասոնց վերի կրտցին ճոթը ճանկի ձեւ վար ծռած է : Ոտուրնին երկընկեկ ու հաստըկեկ է, թեւերնին կարճ, ու պոչերնին երկային : Ասոնք սրտոտ ու յանդուգ թռչուններ են, ամենեւին բանէ մը չեն վախնար, մէկ կողմանէ ալ յափշտակող են, անտառներու ու թփերու մէջ կը բնակին, որդերով ու միջատներով կ'ապրին, բայց երկակենցաղներու, պղտի թռչուններու ու կաթնատու կենդանիներու վրայ ալ կը յարձակին ու կը յափշտակեն : Ասոնցմէ իննսուն Տեսակ ճանցըւած է :

Կարմիր Շնձեղ : Աէս ոտքի մօտ երկայնութիւն ունի, փետուրներուն դղյնը՝ կռնըկի կողմը ու թեւերուն վրայ կարմիր է, իսկ փորին կողմաներմակ, աչլըներուն վրայ ալ մէյմէկ սեւ շերտեր ձգւած են : Ասի դաշտերու մէջ փշոտ թփերու վրայ կը բնակի, ու պղտի թռչուններ, գորտեր, ու շատ տեսակ միջատներ ու որդեր կը բռնէ կը սպաննէ, ու թփերուն փշերուն վրայ կը խոժէ կը պահէ, որպէս զի ուղած ատենը կարող ըլլայ դիւրութեամբ ուտել : Խմոչուն բռնելու ըլլայ, նախ անոր ըղեղը գլխէն դուրս կը հանէ կ'ուտէ : Աս թռչունս զարմանալի յատկութիւն մը ունի որ իր ձայնը զանազան տեսակ թռչուններու երգածներուն

այնպէս մը աղէկ կը յարմարցընէ որ՝ մէկը չկըրնար տարբերել թէ ինքն է, թէ ուրիշ տեսակ թռչուն մը : (Օրինակի աղագաւ, երբեմն կը սկսի սոխակի մը պէս անոյշ երկայն երգել, երբեմն ալ ձնձղըկի ձայն կը հանէ, բայց ամէնուն ալ իր ձայնը շատ աղէկ կը նմանցընէ : Ասկից ի զատ նաեւ շան լակոտի պէս կը կաղկանձէ, ու տախտակի վրայ ստակ համրելու ատեն ինչ ձայն կ'ելլէ նէ, ան կերպով ձայներ ալ կը հանէ, որ մէկը շտեսնելու ըլլայ, կը կարծէ թէ մէկը ստակ կը համրէ կոր. նաեւ ուրիշ ասոնց նման շատ զուարձալի բաներ կ'ընէ : Ասի վանդակի մէջ զուարձութեան համար կը պահեն, ու իրեն կերակուր՝ միս ու կաթի մէջ թրոցած ձերմակ հաց կու տան. երբ որ կերակուրը քիչ կու գայ չբաւեր՝ իրեն ջուր խմելու ամանին մէջ կը մըտնէ : Պատկեր 67:

Գորշ Վճծեղ: Կեռնեխի մը մեծութիւն ունի, կոնըկի փետուրները մոխրագոյն են, իսկ կուրծքին ու փորինները ձերմակ, պոչն ու թեւերը սեւ, աչլըներուն վրայ ալ մէյմէկ սեւ շերտեր ձգւած են : Ասի ծառերու ու փշոտ թփերու վրայ կը բնակի. ձեռող ձնձղուկներու ու դրախտապաններու բարեկամ ձեւանալով, անոնց հետ մէկտեղ կը խառնըւի, բայց ետքը յանկարծ անոնցմէ մէկուն վրայ յարձակելով կը բռնէ կ'ուտէ . իսկ ամառը աւելի միջաներով, պղտի գորտերով ու ուրիշ երկակենցաղներով կ'ապրի :

2. Կրթունար: Աս Աեռիս մէջ երկու հարիւր չեսակ թռչուններէն աւելի կան: Կտուցնին շիտակ, արմատին կողմն քիչ մը ձզմըւած ու տափարակ է, իսկ կըտցին ճոմթը քիչ մը վար ծուած է: Ասոնք զատ զատ թփերու մէջ կը բնակին ու շատ անոյշ կ'երգեն. կերակուրնին գլխաւորաբար պղտղեղէն բաներ են: Կրենց միսը շատ աղէկ ու շատ համով է :

Աեռնեխ կամ Շարեկ: Փետուրներուն դպյանը խիստ սեւ ու կտուցը դեղին է: Վաստ ձմեռ մի եւ նոյն տեղ կը կենայ, անտառներու մէջ կ'ապրի, ու ամէն թռչուններէն ստաջ, իրեն անոյշ երգերովը դարնան մօտենալը կ'աւետէ: Վա թռչունն վանդակի մէջ զուարծութեան համար կը պահեն. թէ որ պդտի ձագ բռնըւելու ու պահելու ըլլայ, զանազան տեսակ երգեր երգել կը սովորի ու նաեւ մարդու խօսքեր հնչել: Պատկեր 68:

Վիրու Ամբղէ : Վալուեմն ու վիզը մոխրագոյն,
ու կոնըկի կողմն շէկ է, փորին վրայ սըրտի ձեւ
մութ գունով բծեր կան : Հասարակօրէն արեւե-
լեան հիւսիսային կողմերս կը բնակի, բայց ձմեռը
մօտենալու ըլլայ, ան կողմերս իրեն խիստ ցուրտ
ըլլալուն համար արեւմտեան հարաւային կողմերս
բազմութեամբ կ'երթայ : Խրեն միսը շատ համեղ
է, անոր համար ալ ամէն կողմն զինքը կը փնտրուին

Ճ'երմանկ խաղաղաւանիկ : Ասի կանուխ գար-
նան սկիզբները մեր կողմերս կը դառնայ կու գայ
ու մինչուկ աշուն մեր քովը կը մնայ : Զ ջերու ու
նոր հերկրւած դաշտերու վրայ շատ կը տեսնըի,
շատ անգամ ալ խումբ խումբ բազմութեամբ մէկ-
տեղ : Վարդիկներու մօտ ընակիլ խիստ կը սիրէ,
ու զարմանալի սրտոտութեամբ մը իր ընկերներու-
վը միատեղ շահէններու ու ուրիշ գիշատող թըր-
չուններու վրան կը յարձակի, որոնկք որ պզտի
թռչուններ յափշտակելու համար վար կ'իջնան,
ու կը հալածէ զանոնք . ասանկով շատ անգամ

որիշ պղտի թռչուններու ազատութեանը պատճառ կ'ըլլայ :

Դեղին Խաղաղաբանիկ : Առջի տեսակին գրեթէ նման է, բայց անկից քիչ մը պղտիկ ու պոչն ալ աւելի երկայն է, ամառ ձմեռ մի եւ նոյն տեղ կը մնայ, ու ձմեռները գեղերու մէջ կը բնակի : Ասիկայ վանդակի մէջ կը ընալայ պահպիլ, կաթ ու ձերմակ հաց տալով :

4. Անրուսաւար : Առ Սեռիս մէջը շատ Տեսակներ կան, որոնք պղտի թռչուններ են, մարմիններնուն կազմածքը խիստ փափուկ, կտուցնին միջակ բարակ ու սրածայր է : Ամէնն ալ անտառներու մէջ ու թփերու վրայ կը բնակին, մազերով, տերեւններով ու ուրիշնիւթերով կէս գնտակի ձեւ բոյներ կը շինեն ու գլխաւորաբար միջատներով կ'ապրին, իրենց անոյշ ու սիրուն երգերով ալ զմեզ կը զուարձացընեն :

Որիսակ : Խրգեցող թռչուններուն մէջէն ամէնէն աւելի սքանչելին է : Վարմնոյն երկայնութիւնը վեց մատի մօտ է, կոնըկի փետուրները շառագոյն են, իսկ կուրծքին ու փորինները ձերմըկեկ : Որիսակները ապրիլին կը դառնան, ու յառաջագոյն արուները կու գան, քանի մը օր ետքն ալ էգերը, ծառուտ ու շուք տեղեր խիստ կը սիրեն, իրենց բոյնը թփերու մէջ կը շինեն. միջատներով ու անոնց հաւկիթներով կ'ապրին : Արուները եկած օրերնէն, մինչուկ յունիսին վերջերը, առաջըանց կանուխ դեռ բոլորովին շլուսցած, նոյն պէս իրիկունները, շատ անդամ ալ բոլոր գիշերը շատ սքանչելի ու շատ սիրուն կ'երգեն : Պատկեր 69:

Գորշ Վորեկան : Ասոր կոնըկի կողմս շառագոյն է, իսկ փորին կողմս գորշ, ու ոտևըները կապարի գոյն ունին : Խռիքերու մէջ կը բնակի, արուն դարման ատեն աս թփերուն մէջէն իր անոյշ ձայնովը շորս դին կը խօսեցընէ :

Կարմիրլանջ : Ասոր ալ կոնըկի կողմն շառագոյն է, վիզը ու կուրծքը կարմիր : Վնտառներու մէջ կը բնակի, ցած ու պղախ ծառերուն վրայիր բայնը կը շինէ : Վս տեսակէն մէկ քանին ձմեռն ալ մի եւ նոյն տեղ կը մնան ու չեն երթար, բայց սաստիկ ցուրտ ըլլայ նէ, տներու մէջ կը մըտնեն, ու խիստ դիւրաւ կ'ընտանենան :

Հախսարեկ : Հազիւ երեք ու կէս մատ երկայնութիւն ունի, կոնըկի փետուրները կանաչ, կուրծքին ու փորինները բաց գեղին են, պոչը ու թեւերն ալ մուժ գորշ են : Վրուն՝ գագաթը գեղին ու երկու քովերը սեւ փետուրներ ունի, ու զած ատենը ասոնք վեր կը տնկէ : Հախսարեկը երկրիս ամէն կողմը կը գտնըւի, ծառերու վրայ կը բնակի ու ամէն կերպ միջատներով կը կերակրի : Պատկեր 70 :

5^ր Վարչական հետ Անտառապահներ : Վսոնցմէշատ Տեսակներ կան, բայց մինակ մէկ տեսակը դուրս հանելով, ուրիշ ամէնն ալ Վմերիկէի մէջ կը բնակին : Վմէնն ալ անմեղ ու միամիտ թըռչուններ են, աղլոր, փայլուն, կարմիր ու կապուտակ փետուրներ ունին, ու բազմութեամբ մէկտեղ կ'ապրին . իրենց կերակուրը ձմեռը գլխաւորաբար վայրենի պառողներ, իսկ ամառը միջատներ է :

Խւրոպայի Վապեղ : Ինը մատ երկոյնութիւն ունի, մարմինը աղլոր, փափուկ ու մետաքսի նման փետուրներով ծածկըւած . գլխուն ետեւի կողմն պղտի փունջ մը փետուր ունի, թեւերուն վրայ սեւ, ճերմակ ու գեղին բծեր կան, կոնըկի կողմն մոխրագոյն է, փորին կողմն ճերմըկեկ, պոչը սեւ ու ճոթը գեղին : Հիւսիսային Խւրոպայի կողմերս կը բնակի, ամէն տարի ձմեռը բազմութեամբ գերմանիսյի կողմերս կու գայ, խիստ դիւրաւ կ'ընտանենայ, բայց չերգեր, ու շատ կերող է, առջեւը

ինչ որ կը նետեն, կ'ուտէ, նաեւ իրեն աւելորդին մէջէն գեռ չմարսած կերակուրները կը փնտըռէ ու նորէն կ'ուտէ: Պատկեր 71:

6. Արտօնություն: Կտուցնին կոնաձեւ ու սրածավը է, փետուրներնուն գոյնը միշտ կարմիր ու վրան մութ գունով բծերով է: Վմէնն ալ հնտեղէններով ու միջատներով կ'ապրին: Իրենց միսը շատ համով է, ասոր համար ալ ամէն կողմն զիրենք կը փնտըռեն ու կը զարնեն:

Դաշտի Ռատոյտ: Վմէն կողմն ծանօթ թըռչուն մըն է. փետրուարին իր ձմերւան բնակութիւնը թող կու տայ ետ կը դառնայ, կերպ կերպ անոյշ երգերով ամէն կողմն իր գալուստը կ'իմացընէ: Խրգեցող թռչուններուն մէջէն ամէնէն աւելի փութաջանը ինքն է. օդի մէջ թռչելու ատեն միօրինակ կ'երգէ, ու որչափ որ վեր կ'ելէ կը բարձրենայ՝ այնչափ ալ աւելի իր ձայնը կը սաստ կացընէ, շատ անդամ կը հանդըպի որ նոյն իսկ սուր աչք ունեցողներն ալ, զինքը օդին մէջ հազիւ կը նշմարեն, բայց իր երգածը յայտնի ու բացայսյու կը լսի: Թռչելու մէջ իրեն վեր ելլելը ու վար իջնալը շատ զարմանալի է, վերէն վար իջնալու ատեն, կարծես թէ բարձրէն քար մը նետւածի պէս, շիտակ մի եւ նոյն գծի վրայ վար կ'իջնայ, նոյնպէս ան շիտկութեամբ ալ վեր կ'ելլէ: Վսոր միսը շատ համով է, մանաւանդ հոկտեմբերին՝ որ իրեն պինտ եղուտ ու գէր ատենն է, անոր համար ալ, աս ամսոյս մէջ բազմութեամբ մէկ եղած երկրիս տաք կողմերը երթալու ատեն, ամէն կողմն ամէն կերպով զինքը բռնելու ու զարնելու ետեւէն կ'ըլլան: Պատկեր 72:

7. Խորհրդաւորություն: Վսոնք պղտիկ, խաղացող բայց նաեւ կոռւասէր ու կատաղի թռչուններ են. կարճ, շիտակ ու բարակ կտուց ունին, ծառերու վրայ աս դիս ան դին կը թռչին, ու ծառե-

բու ճիւղերէն գլխիվայր կը կախւին ու ճիւղերու տակի կողմս եղած իրենց կերակուրը կը վնտրուեն ու կ'ուտեն: Ամէնն ալ միջատներ ու անոնց հաւկիթները ու ուրիշ զանազան տեսակ բաներ կ'ուտեն: բայց պղտի ու հիւանդ թռչուններու վրայ կը յարձակին, իրենց կրտցովը անոնց գագաթը ծակելով, մէջէն ըղեղը կը հանեն կ'ուտեն: Իրենց բոյնը ծառերու ծակերու մէջ կը շինեն, ու ամէն անգամուն ըստ մէծի մասին չորս մինչուկ տաս ու երկու, երբեմն ալ տասն ու հինգ հաւկիթ կ'ածեն: Աս թռչուններէս մինչուկ հիմայ երեսուն ու երկու Տեսակ գտնըւած ու ճանչցըւած է:

Անձ թուխկատար: Գլուխն ու վիղը աւուներէն ի զատ բոլորովին սեւ, կոնըկի կողմս բաց կանաչ է, կուրծքին ու փորին կողմս ալ դեղին, բայց կուրծքին ու փորին վրայ վզէն մինչուկ պոչը լայն սեւ գիծ մը ունի: Ամէն կողմն ծանօթ ու հասարակ է, անտառներու ու պարտէզներու մէջ ծառերու վրայ կը բնակի ու անոնց վրայ իր բոյնը կը շինէ, ու տարին երկու անգամ ձագ կը հանէ, առջի անգամուն՝ տաս ու երկու, իսկ երկրորդին՝ վեց մինչուկ ուժը հաւկիթ կ'ածէ: Իրեն կերակուրը միջատներ ու անոնց հաւկիթները, ընդոյզ ու ուրիշ զանազան հնտեղէններ է: Շատ կոռւասէր ու կատաղի բնութիւն ունի աս թռչունս, իրեն չափ ու իրմէ պղտիկ թռչուններու վրայ կը յարձակի ու կը կոռւի, ու կատղութեամբ կրտցովը անոնց գագաթը կը ծակէ ու ըղեղնին կը հանէ կ'ուտէ:

Կապուտակ թուխկատար: Գագաթը, թեւերն ու պոչը կապուտակ է, կոնըկի կողմն կանաչ, իսկ փորին կողմն դեղին է: Ասի ալ առջի տեսակին պէս կատաղի է, ու միս ուտել խիստ կը սիրէ, երբեմն այնչափ կ'ուտէ որ մինչուկ կը ճամթի: Անտառներու ու պարտէզներու ծառերու

խոռոշներուն մէջ իր բոյնը կը շինէ, ու երբեմն տարին երկու անգամ ձագ կը հանէ:

8. Դրբնտեպեռներ: Կտուցնին շիտակ, կարճ ու կոնաձեւ, ու վերի մասը նեղ, վարինը լայն է ու անոր մէջը մտած: Իրենց ձայնը կամ երգը ըստ մեծի մասին աղէկ չէ, անպիտան է: Վամենն ալ անտառներու ու պարտէզներու մէջ կը բնակին: գետնի վրայ կամ գետնի մօտ իրենց բոյները կը շինեն, ու հնաեղէններով ու միջատներով կ'աւարին: Վասնցմէ եօթանատուն ու ութը Տեսակներ կան:

Ոսկեղօծ Դրախտապան: Կոնքի կողմն թուխ, ու վրան գեղին ու սեւ բծերով, իսկ գլուխը, վեզը, կուրծքն ու փորը աղւոր գեղին է: Խտաղիսյի ու Եւրոպայի ուրիշ կողմերս կը բնակի, ամառը անտառներու մէջ ու գաշտերու վրայ կ'ապրի, ու պղտի թփերու մէջ իր բոյնը կը շինէ, իսկ ձմեռը Ճնճղուկներու հետ խառնըելով գեղերու մէջ կ'ապրի: Պատկեր 73:

Կորեկկերիկ: Վասոր կոնքի կողմն կարմրագոյն գորշ, իսկ կուրծքին ու փորին կողմն ճերմեկեկ ու վրան մութ գունով երկայն բծերով է: Իր հայրենիքը հիւսիսային Եւրոպայի ու Վախայի կողմերս է, ամառը չուխտ չուխտ կ'ապրի, շիտակ ու գաշտային տեղեր խիստ կը սիրէ, ու իր բոյնը խոտերու ու արտերու մէջ կը շինէ: Ո՞իսը շատ եղոտ ու շատ համով է:

Հոռն Դրտխտապան: Տասն ու հինգ մատի մօտ երկայնութիւն ունի. ամառը՝ գլուխը, վեզը, թեւերն ու պոչը սեւ է, փորը ճերմակ, կուրծքը նարընջի գոյն ու վզին վբայի կողմն ոսկեգոյն դեղին է: Հասարակ պոչին վետուրներէն ի զատ, չորս աղւոր փետուրներ ալ պոչին վրայէն ելած ու կոր վար ծուած են, ասոնցմէ երկուքը խիստ երկայն են, իսկ մէկալ երկուքը կարճ են ու երթալով

բարակնալով, ճոթերը սրածայր են: Զմեռը աս չորս փետուրները կը թափին, նոյնպէս զլխուն փետուրները գեղնի ու վզինները նարընջի դոյն կը փոխւին: Աս թռչունը Դիմիկէի մէջ կը բնակի: Պատկեր 74:

Արքունի Դրախտապան: Առջի տեսակէն պըզտիկ է, պոչը չորս երկայն ու սեւ փետուրներ ունի, որոնք բարակ են, ու մինակ ճոթերը լայն: Փետուրներուն դոյնը կոնըկի կողմն ու զլխուն վրայ սեւ, իսկ վիզը, կուրծքն ու փորը գեղընկեկ կարմիր է, կտուցը ու ոտւըներն ալ վարդագոյն են: Ասի ալ Դիմիկէի մէջ կը բնակի: Պատկեր 75:

9. Աւրեարանը: Աս լեռիս հարիւր տասն ու վեց Տեսակ թռչուններէն աւելի կը վերաբերին: Կտուցնին կոնաձեւ, կարծ ու ամուր է: Ամէնն ալ հնտեղէններով ու միջատներով կ'ապրին: Ծատերը զարմանալի ու արհեստական բոյներ կը շինեն, ու խիստ սիրուն ու անոյշ կ'երգեն:

Կարմիրկատար կամ Եկանթէս կամ Եկքանտաքաղ: Աղւոր թռչունմըն է, փետուրներուն դոյնը կոնըկի կողմն թուխ, փորին կողմն ճերմակ է, թեւերուն ու պոչին փետուրներուն ճոթերն ալ նոյնպէս ճերմակ են. թեւերուն վրայ գեղին բծեր ալ ունի, ու գլուխը աղւոր կարմիր է. բայց ամէնուն դոյներն ալ ճիշտ միօրինակ շեն, պղտի տարբերութիւններ ալ մէջերնին կ'ունենան: Օառերու ու Եկքան ըսւած փշոտ թփերու վրայ կը բնակի ու շատ աղւոր կ'երգէ. իր բոյնը ծառերու վրայ կը շինէ ու տարին շատ անգամ ձագ կը հանէ: Ծատերը զուարձութեան համար վանդակի մէջ կը պահեն, դիւրաւ կ'ընտանենայ, ու ուրիշ շատ կերպ աղւոր երգեր ու զուարձալի խաղեր ալ կը սովորի:

Ասրեկիկ կամ լերինոս: Շնձղըկի մը չափ մէծ է, ու աղւոր դոյներով փետուրներ ունի: Ան-

տառներու ու պարտէղներու մէջ կը բնակի, ծառերու վրայ զարմանալի ու արհեստական բոյներ կը շինէ. բայց բուն շինողը էգն է, արուն աս դիս ան դին կը թուշի նիւթ կը փնտըռէ կը բերէ: Իրեն ձայնը անոյշ է, բայց երբ որ պղտի բռնըւելու ու պահւելու ըլլայ, ու իրեն վարպետ սոխակ մը կամ աղէկ գեղձանիկ մը տրւի, խիստ շուտ կը սովորի ու շատ սքանչելի կ'երգէ: Աս թուշունէս շատերը հոկտեմբերին բաղմութեամբ մէկտեղ երկրիս տաք կողմերը կ'երթան ու մարտին ետ կը դառնան, բայց շատերն ալ մի եւ նոյն տեղ կը կենան, ու ձմեռը ձնձղուկներու հետ կը խառնըւին ու մէկտեղ կ'ապրին: Ասկից յայտնի կ'երեւնայ որ սաքեկիկներուն ձմեռը տաք կողմերը երթալը չէ թէ ցըրտուն կողմանէ, հապա իրենց կերակուրը դժուարաւ գտնելնուն համար է:

Ճ'նձղուկ: Ամէնէն ծանօթ ու հասարակ թուշունն է, փետուրներուն գյոնը թուխ է, բայց երբեմն բոլորովին ձերմակ ու կամ սեւ ալ կը գըտնըւի. արուն վղին սեւ փետուրներովը էգէն կը տարբերի: Տներու տանիքներուն տակ, պատերու ծակերուն ու ծառերու խոռոչներուն մէջ իր բոյնը կը շինէ, ու տարին երեք չորս անգամ ու ամէն անգամուն հինգ մինչուկ ութը ձագ կը հանէ. այնպէս թուշուն մը է ալ որ, թէ որ մէկը իրեն բոյնին մէջէն հաւկիթները առնու կոտրելու ալ ըլլայ, ութը օր վերջը նորէն կ'ածէ, ու կամ իր բոյնը առանց այրելու միայն աւրէ աւրշտըկէ, քսան ու չորս ժամ եւքը աւրըւած բոյնին նիւթերովը նորէն շինւած լմնցած է: **Ճ**'նձղուկները խիստ շատակեր թուշուններ են, ասոնցմէ երկու հատը մէկ շաբթըւան: մէջ չորս հաղար թիթուան մօտ կ'ուաեն: Իայց ասի մէկ դի թողունք, իրենց շատակերութեամբը մեզի տըւած վեասներնին պըզափի բան չեն: Հաշիւ եղած է որ հարիւր քաղա-

քով ու չորս հազար դեղով գաւառի մը մէջ , աւ
մէն մէկ քաղքին հազար ու ամէն մէկ դեղին հինգ
հարիւր ձնձղուկ բաժնըւելու ըլլայ , բոլոր գաւա-
ռին մէջ տարեկան կերած ցորեններնուն վեասը ու-
թը միլիոն Վւստրիայի արծաթի դահեկանի կը
հասնի կոր :

Վաղնիւ սարեկիկ կամ Տարինոս : Կռնըկի
կողմն կանաչ , իսկ կուրծքին ու փորին կողմն դե-
ղին է , գագաթը , պոշին ճոթը ու թեւերը սեւ
են , բայց թեւերուն վրայ դեղին ունի : Ի՞արձը
եղեւին ծառերու ճոթերը իր բոյնը կը շինէ , ու
տարին երկու անգամ ձագ կը հանէ , ու իր ձա-
գերը միջատներով կը կերակրէ :

Վեղձանիկ կամ Կանարեան Աերինոս : Վս
թոչունիս հայրենիքը Կանարեան կղղիներն են , ան
կողմերս անտառներու ու պարտէղներու մէջ կը
ընակի , տարին հինգ վեց անգամ , ու ամէն ան-
գամուն չորս մինչուկ վեց ձագ կը հանէ , ու տար-
ւան մէջ՝ ինը ամիս միայն կ'երգէ : Փետուրներուն
գոյնը կռնըկի կողմն կանաչ , կուրծքին ու փորին
կողմն դեղին է , թեւերուն ու պոշին վրայ կանաչ
կամ ճերմակ ու կամ գոց մօխրագոյն է : Ի՞այց
հիմայ ամէն կողմն տարածւած է , տներու մէջ
վանդակներով կը պահեն , ու ըստ մեծի մասին
սարեկիկներու սեռին թոչուններէն՝ շատ աղոր
գոյներով դեղձանիկներ կ'ելլեն : Հասարակօ-
րէն իր փետուրներուն գոյնը կամ բոլորովին դե-
ղին ու կամ կանաչ է : Իրեն երգը շատ անոյշ ու
շատ սիրուն է , գրեթէ բոլոր տարին միօրինակ
կ'երգէ , ոմանք գիշերները լցու եղած ատեն ալ
կ'երգեն : Վեղձանիկները շատ զարմանալի թըր-
չուններ են , մարգուս խիստ դիւրաւ կ'ընտանենան ,
ու շատ կերպ երգեր ալ կը սովորին երգել , ու
այնպիսի բաներ կը սովորին ու կ'ընեն որ մարդուն
խելքէն գուրս կ'երեւան , բայց մենք աչօք տեսանք

աս թռչուններուն գործքերը որոնք շատ զարմանալի են : Տէրը վանդակով թռչունները սեղանի մը վրայ դրաւ, յետոյ խաղի թղթի ձեւով կը տրբւած թղթեր բերաւ, ամէնուն վրայ զատ զատ մէջմէկ գրեր, կամ թւեր գրւած էին, անոնք ալ կարգաւ սեղանին վրայ շարելէն ետեւ, տեսնողներէն մէկուն աղաչեց որ մէկ բանի անուն մը զրուցէ . թռչունը վանդակէն դուրս ելաւ, բոլոր թրդթերուն մէջէն ան անունը կապող գրերը գտնելով, կըտցովը բռնեց մէկ դի դրաւ, վերջը տէրը թղթերը քովէ քով բերելով, ցըցուց որ նոյն ըստած անունն էր : Դարձեալ իրեն ժամացոյց մը ցըցընել տրւաւ, անի ալ շուտ մը թղթերուն մէջէն որոնց վրայ որ թւեր գրւած էին, ճիշտ թէ ժամը ու թէ բոպէն դտաւ հանեց ցըցուց . նաեւ ուրիշ ասոնց նման ամէնն ալ շատ տեսակ բաներ ըրին : Ասոնք հաշիւներ ալ կ'ընեն ու առանց սխալի, ինչպէս գումար, բաղմապատկութիւն ու հանում, որոնց չտեսնող մը դժուարաւ կըրնայ հաստալ : Ամէնն ալ շատ տեսակ հիւանդութիւններու ենթակայ են, բայց քսան տարիի շափի կ'ապրին : Եդ մը տարին կըրնայ տաս ու երկու, տասն ու ութը մինչուկ քսան ու չորս ձագ հանել : Աս թրոշուններս խմելու ու լուացւելու համար պաղ ու մաքուր ջուր կ'ուղեն, նոյնպէս իրենց հասարակ կերակուրէն ի զատ, մրգեղէն, կանաչեղէն ու նաեւ շաքար խմստ կը սիրեն :

10. Խւեսիտունը : Գլուխնին մէծ ու կտուցնին կարճ, հաստ ու ամուր է, փետուքներնին ալ զանազան տեսակ գոյներով : Ամէնն ալ հնատեղէններով կ'ապրին, բայց անոնց միշտ կեղեւները կը ստկեն կը հանեն ու այնպէս կ'ուտեն :

Խաչկտուց : Ասիկայ իր զարմանալի կըտցին ձեւէն աս անուամբ կոչւեցաւ, ինչու որ վերի կըտցին ճոթը ճանկի ձեւ ումանցը աջ ու ոմանցը ձախ

կողմանէ դէպի վար ծռած ու երկրնցած է, իսկ վարի կրտցին ճոթը ասոր հակառակը դէպի ի վեր ծռած ըլլալով ու երկուքը իրարու վրայ գալով խաչի մը ձեւ կը կաղմեն: Ուժը մատ երկայնութիւն ունի, պոչը ու թեւերուն կէսը սեւ է, իսկ մէկալ փետուրները խիստ կարմիր են. բայց տան մէջ վանդակով պահւելու ըլլայ, նոր բռասած փետուրները գեղին կ'ըլլան: Հիւսիսային Եւրոպայի, Շասիայի ու Վ.մերիկէի կողմերը կը բնակի, պիստակ ուտել խիստ կը սիրէ ու կտուցն ալ կեղեւը բանալու ու հատերը դուրս հանելու շատ յարմար է:

Պատկեր 76:

Եւրոպայի Խածկահիկ: Ա եց մատի մօտ երկայնութիւն ունի, փետուրներուն գոյնը կոնըկի կողմն մոխրագոյն, կուրծքին ու փորին կողմն կարմիր է, իսկ գլուխը, պոչն ու թեւերը սեւ են: Վնտառներու մէջ բնակիլ կը սիրէ, ծառերու վրայ ու ճամբու քովեր թփերու մէջ ալ իր բոյնը կը շինէ, ու շատ անոյշ կ'երգէ: Վ.ս թռչունս պղտի ձագ բռնըւելու ու պահւելու ըլլայ, մարդուս շատ դիւրաւ կ'ընտանենայ, եւ ուրիշ երգեր, ու խօսիլ ալ կը սովորի, անոր համար տներու մէջ զուարձութեան համար շատ կը պահէն:

11. Տերթուաւուր ԿԵՄ ԱՎՐԻԿԱՆՔ: Վ.ս Սեռիս տասը Տեսակէն աւելի կը վերաբերի. ասոնց կըտցին ձեւը շիտակ ու ճոթը քիչ մը բռութ է, առջեւի երկու կողմի մատուրները միջինին հետ մինչուկ առջի յօդուածը միացած են: Վ.մէնն ալ ըստ մեծի մասին միջատներով կը կերակրին, ու իրենց բոյնը ծառերու, ու պատերու ծակերուն մէջ կը շինեն:

Հասարակ Տարմահաւկամ Տարմ կամ Աարիկ: Տասը մատ երկայնութիւն ունի, փետուրներուն գոյնը սեւ ու վրան ճերմակ բծերով է, բայց շատ տեղերը կանաչի ու մանուշակագունի կը զարնեն:

Վաղմութեամբ մէկտեղ դաշտերու վրայ կը բնակի, շատ անգամ արջառներու ու ոչխրսներու կը ռնակը կը կենայ, ու անոնց մորթին վրայ եղած պրդտի որդերը, ճանձերն ու ուրիշ ասոնց նման կենդանիները կը բռնէ ու կ'ուտէ: Հոկտեմբերին տարմահաւերը մեծ խումբ խումբ կ'ըլլան, երկրիս տաք կողմերը կ'երթան, բայց ճամբան ուր որ այդիներ կը տեսնեն, ամէնը մէկտեղ բազմութեամբ հոն կ'իջնան ու մեծ վեասներ կու տան. իսկ մարտին մէջ տեղերը հասարակօրէն ետ կը դառնան: Այս թուչունս մարդուս շատ գիւրաւ կ'ընտանենայ, անկից ամենեւին չիեռանար ու չփախչիր, կերպ կերպ երգեր, նմանապէս խօսիլ կը սովորի, ու աղէկ կը հնչէ, շատ զուարձալի ու ծիծաղական բաներ ալ բնելով՝ գրեթէ կապկի մը կը նմանի: Փատկեր 77:

12. Վարուեւունք: Կտուցնին հաստ ու ամուր, քթերնուն ծակերը կարծր փետուրներով ծածկը անու, փետուրներնուն գոյնը ըստ մեծի մասին սեւ, թեւերնին երկայն, ու ոտւրներնին հաստ ու մինակ քալելու յարմար են: Ասոնք գող թուչուններ են, խիստ սուր հոտառութիւն ունին, ձայներնին ալ այնապէս սաստիկ է, որ շատ հեռուէն ալ կը լսի. ծառերու ու ժայռերու վրայ իրենց բոյնը կը շինեն ու իրենց ձագերուն մեծ հոգ կը տանին: Կերակուրնին հնտեղէններ, պառվարեր միջատներ ու դիեր են:

Որի: Ասի ամէնէն մեծ տեսակն է, երկու սուք երկայնութիւն ունի, սեւ փետուրներով է, թեւերը տարածւելու ըլլայ՝ մէկ ճոմէն մէկալ թեւին ճոմթը երեք ու կէս սուք է: Անտառային լեռներու վրայ կը բնակի, մինակ ձմեռը սաստիկ ցուրտ եղած ատեն դաշտերու վրայ կ'իջնայ, օդի մէջ խիստ բարձր կը թռչի, ու այնապէս սուր հոտառութիւն մ'ալ ունի որ ժամ մը հեռուէն դիե-

բու հոտերը կ'առնու: Ամրդիկներու հետ շատ
զիւրաւ կ'ընտանենայ ու աղէկ խօսիլ կը սովորի:
Հին Հոռվայեցւոց ատենը, երբ որ Յուղիոս Ռւ-
գոստոս կայսրը յաղթութեամբ ետ կը դառնար,
աս թռչունէս մէկը, որն որ տէրը շատ ատեն կը թ-
թած էր, ըստ իրեն Հոռմայեցւոց լեզուովը այս-
պէս, Ave Caesar Victor imperator, որ՝ Ողջոյն
կեսար յաղթող ինքնակալ ըսել է. աս խօսքիս
կայսրը շատ հաճելով, սուղ գնով մը թռչունը
գնեց: Ը ատերուն աս բանս գրդիռ եղաւ, իրենք
ալ ետեւէ ինկան սովորեցուցին նոյն խօսքերը ու
տարին ծախեցին. ասոնցմէ ետեւ մարդուն մէկն
ալ շատ աշխատեցաւ սովորեցընել նոյն խօսքերը,
բայց թռչունը դժուարաւ կը սովորէր, շատ անգամ
ալ ըսւած խօսքերը չէր կրկներ, անոր համար
տէրը տրտմած ամէն անգամուն կ'ըսէր լատինե-
րէն այսպէս, Opera et impensa periit, այս թէքն՝
Մեղք ծախքիս ու աշխատութեանս: Բայց վերջա-
պէս սովորեցաւ թռչունը, անգամ մը կայսեր առ-
ջեւը ըսաւ, կայսրը լսելով աս խօսքս, Ռյոսպի-
սի ողջունողներ տրւնը շատ ունիմ ըսաւ, ան ա-
տենը որին տիրոջը տրտընջելով մէկաղ ըսած խօսքն
ալ, որն որ շատ անգամ անկէ լսած էր, ըսաւ,
Մեղք ծախքիս ու աշխատութեանս, ծիծաղեցա-
կայսրը ու հրամանեց որ նոյն թռչունը առ ջններէն
առելի սուղ գնով գընւի: Պատկեր 78

Հասարակ Ռդուաւ: Երկու ոտքի մօտ եր-
կայնութիւն ունի, փետուրներուն գոյնը սեւ է:
Վնտառներու մէջ բազմութեամբ մէկտեղ կը
բնակի, ծառերու վրայ իր բոյնը կը շինէ, իրեն
կերակուրը ձկեր, թռչուններ, միջատներ, որ-
դեր, հնտեղէններ, հաւկիթ, դի, պտուղներ ու
ուրիշ ասոնց նման բաներ է: Վշնան ատենը բազ-
մութեամբ մէկ կ'ըլլայ երկրիս տաք կողմերը
կ'երթայ:

Ճ'այ: Աղաւնիի մը չափ մեծութիւն ունի, փետուրներուն գոյնը կոնըկի կողմն սեւ է, բայց փորին կողմն աւելի բացկեկ, իսկ գլխուն ետեւի կողմն ալ զրեթէ գորշ է: Աս թռչունս աշտարակներու վրայ ու պատերու ծակերու մէջ իր բոյնը կը շինէ, ու չորս մինչուկ վեց հաւկիթ կ'ածէ: Անրդուս խիստ դիւրաւ կ'ընտանենայ, ու խօսիլ ալ կը սովորի, բայց գող է, ինչ փայլուն բան որ տեսնէ, կ'առնու իր բոյնը կը տանի: Ծատ սուղ բաներ ասոր բոյնին մէջէն գտած են ու միշտ կը գտնեն ալ, անդամ մ'ալ մէկը շոռվմայեցւոց հին ատենւան ստակներ գտաւ, որոնք շատ սուղ արժէք ունէին:

Կաչաղակ: Ասի ամէն կողմն հասարակ է, կըտցին ճոթէն մինչուկ պոչին ճոթը քսան մատերկայնութիւն ունի, փետուրներուն գոյնը փորին վրայ ճերմակ է, նոյնպէս թեւերուն վրայ ալ ճերմակ ունի, իսկ մէկալ փետուրները սեւ են: Քաղը քըներու ու գեղերու մօտ կը բնակի ու շատ անախորժ ձայն ունի, մարտին կը սկսի իր բոյնը խիստ բարձր ծառերու ճոթերը շինել, ու չորս մինչուկ ութը հաւկիթ կ'ածէ: Իրեն կերակուրը ձմեռը մկեր, թռչուններ, դիեր ու շատ կերպ արմատներ է, իսկ ամառը միջատներ ալ կ'ուտէ, ու պղտի բաղեր, սագեր ու հաւեր կը յափշտակէ կը տանի, շատ անդամ ալ պղտի ձագ նապաստակներու վրայ կը յարձակի ու կըտցովը դլխուն քանի մը անդամ զարնելով կը սատկըցընէ, ու վերջը կտոր կտոր կ'ընէ կ'ուտէ: Աս թռչունս պղտի ձագ բըռնըւելու ու պահւելու ըլլայ, խիստ կ'ընտանենայ ու ամենեւին չփախչիր եւ խօսիլ ալ կը սովորի, տան մէջ եղողներուն ամէնուն անունը կը սովորի ու իրենց անուամբը կը կանչէ, իրենցմէ կերակուր կ'ուղէ, առնելէն ետքն ալ շնորհակալ կ'ըլլայ, ուրիշ շատ խօսքեր ալ կը սովորի կը զբուցէ: Բայց

աս ալ առջի տեսակին պէս գող է, ինչ փայլուն
բան որ տեսնէ, կը գողնայ կը պահէ: Պատկեր 79:

Կաղնոյ Վգուաւ : Փետուրներուն դլխաւոր
գոյնը կարմրագոյն գորշ է, թեւերուն մեծ փե-
տուրները կապուտակ են ու վրան ճերմակ ու սե-
խոտորնակ գծերով: Այժիսին իր բոյնը կաղնիի
ու եղեւին ծառերու վրայ կը շինէ ու չորս մինչուկ
եօթը հաւկիթ կ'ածէ, կերակուրը կաղնին ու ընդոյզ
է, որ ձմերւան համար ալ թփերու մէջ կը պահէ,
բայց ամէն անգամ պահած տեղը չգտնալով, շատ
անգամ կաղնիի ու ընդոյզի ծառեր այնպիսի տեղեր
կը բուսնին, որ մարդուն եւ ոչ մտքէն կ'անցնին:
Դարձեալ միջատներ որդեր, գորտեր, մկեր, պըղ-
տի օձեր ու թռչուններու ձայնին կը բռնէ կ'ուտէ: Ասի
շատ զուարձալի թռչուն մըն է, մարդուս հետ խիստ
դիւրաւ կ'ընտանենայ, խօսիլ կը սովորի: Իր ձայնը
ուրիշ թռչուններու ձայնին կը նմանցընէ ու անոնց
պէս կը կանչէ, նոյնպէս շան ու ուրիշ կենդանինե-
րուն պէս ալ կը պոռայ: Բայց շափէ դուրս կա-
տաղի է, ուրիշ թռչուններու բոյները կ'աւրէ
կ'աւրշտըկէ:

13. Դարձեաւուր Կայ Դրաւտ Թթւառնաւր: Ա-
սոնք արեւելեան շնդկաստանի մէջ կը բնակին, ու
իրենց աղւոր ու զարդարուն փետուրներովը ուրիշ
ամէն թռչուններէն կը տարբերին: Կտուցնին հաստ
ու շիտակ է, մինակ մէկ քանիին կըտցին ճոթը
քիչ մը ծուած է, թեւերնին ու պոչերնին միջակ
երկայն, ոտւրնին ալ հաստկեկ են: Ամէնն ալ
պտուղներով կը կերակրին, բայց իրենց ապրելու
կերպը գեռ մեզի այնչափ աղեկ ծանօթ չէ:

Հասարակ Դրախտահաւ: Անէկ ոտք երկայ-
նութիւն ունի, գլուխը ու աչւըները պղտիկ են,
փետուրներուն գոյնը կոնըկի ու փորին կողմն շէկ,
դլխուն ու վզին վրայի կողմն նարընջի գոյն է, իսկ
կտուցը ու վիզը զմրդխտի գոյն է: Խեւերուն տա-

կէն երկայն ու բարակ փետուրներ բուսած են, ու
ըսկ պոչին վրայի ու տակի կողմանէ դուրս երկրն-
նալով երկրորդ պոչ մը կը ձեւացընեն, իսկ բուն
պոչին մէջ տեղէն ալ երկու բարակ ու խիստ եր-
կայն փետուրներ բուսած են, աս փետուրները
շատ աղւոր են, թռչունին շատ գեղեցկութիւն
ու փառաւորութիւն կու տան: Ասի Հնդկաստանի
մէջ բարձր ծառերու ճոմերուն վրայ կ'ապրի, հոն
տեղացի բնակիչները ասոր ոտւըները կը կարեն,
փորն ալ պարպելէն ետեւ, մարմինը աղէկ մը կը
չորցընեն, ու զարդի համար դլուխնին կը կրեն:
Պատկեր 80: ~~X~~

Հատ Բնապատումներ աս թռչունս աղէկ շնանչնալով ա-
ռանց սաքի չորցըցած տեսանելնուն համար, կարծեցին որ
սոք չունի, ու միշտ օդին մէջ կը թռչի:

Վրքունի Դրախտահաւ: Այնդ մատ երկայ-
նութիւն ունի, կտուցը ու գլխուն վրայ գեղին է,
աչըներուն քովերը սեւ բծեր կան, վիզը, պոչը,
թեւերը ու կոնըկի կողմն կարմիր, կուրծքին ու
փորին կողմն ճերմըկեկ է, իսկ կուրծքին վրայ
կանաչ շերտ մը ունի: Պոչէն երկու երկայն ու բա-
րակ ու ճոմերը ոլրած կլորած փետուրներ բուսած
են, թեւերուն տակէն ալ գորշ ու ճոմերը կանաչ
գոյներով փետուրներ բուսած ու վար կախւած են:
Աս թռչունս Հնդիկները ասոր համար Վրքունի
Դրախտահաւ կը կոչեն, իբր թէ մէկալները իրեն
կը հնազանդին ու կը յարգեն, եւ բազմութեամբ
կերակուր ուտելու ու կամ ջուր խմելու համար տեղ
մը իջնեն նէ, ասիկայ նախ չսկսած ամենեւին մէկը
չսկսիր . ասոնց նման ուրիշ շատ բաներ ալ կը
պատմեն: Պատկեր 81: ~~X~~

Վքեղ Դրախտահաւ: Ինը մատ երկայնու-
թիւն ունի, կտուցը գեղին է, ու կլուցին վրայի
ու տակի կողմն ալ բարակ, փափուկ ու շէկ փե-
տուրներ ունի, դլուխը թաւ կերպասի նման փե-

տուրներով ծածկըւած է: Ա զի՞ն վրայի կողմն պղտի փունջ մը փետուր, իսկ անկից անմիջապէս վար դեղին գշնով ուրիշ մեծ փունջ մ'ալ ունի, որն որ կոնըկին վրայ պառկած է, բայց ուզած ատենը վեր կը տնկէ: Կոնըկի ու պոչի փետուրները կարմիր են, իսկ թեւերուն վրայ տեղ տեղ կարմիր, դեղին ու սեւ է, պոչէն երկու բարակ փետուրներ ելած, ու թելի պէս ծռած ու դարձած են: Պատկեր 82:

Պիերճ Դրախտահաւ: Խնը մինչուկ տասը մատերկայնութիւն ունի, կտուցը սեւ է, ու վրայի կողմն պղտի փունջ մը խիստ բարակ սեւ փետուր ունի: Գլուխն ու կոնակը ոսկեգոյն կանաչ, վիզը մանուշակագոյն, ու ձկի թեփերու նման շարւած փայլուն փետուրներով է, կուրծքը երկու փունջ կանաչ փետուր ունի: Ուեւերուն տակէն ու մէջ տեղէն ալ երկու մեծ փունջ աղւոր փետուրներ բուսած են, թռչունը ուզած ատենը վեր կը տընկէ, երկու ճոթերը դէպ ի վար ծռած, ու շատ սիրուն կ'երեւայ: Պատկեր 83:

Յ Ե Ղ Գ

ՆԻՒ-ԱԿԱՆ ՏԵՍԱԿ ԹԱ-ՀԱԽՆԱԵՐ

Ասոնց կտուցը պղտիկ, արմատին կողմն լսյն ու ճոթը սուր է, ոտուընին կարճ, ու մատուընին սրածայր մագիլներով, թեւերնին ալ խիստ երկայն են: Ամէնն ալ խիստ շուտ կը թռչին, աշնան երկրիս տաք կողմերը կ'երթան ու դարնան ետ կը դառնան: Իրենց կերակուրը միջատներ ու որդեր է:

1. ԴՐԱԽՄԱՊԱՐՆԵՐ: Աս Աեռս յիսուն ցեսակի մօտ թռչուններ ունի, որոնք երկրիս ամէն կողմերը տարածւած են, իրենց բոյները տներու պատերուն վրայ, ու գետի, ծովու ու լճերու եզրները ծա-

կերու մէջ յարդով ու խոտով կը շինեն, կաւով
ու տղմով ալ կը ծեփեն:

՞Օխանի օփծառ: Փետուրներուն գոյնը կը ու-
նըկի կողմն սեւ է, բայց կապուտակի կը զարնէ,
կուրծքը ու փորը ճերմըկկեկ, գագաթը ու վեղը
ժանկագոյն է: Վահ տներուն մէջը իր բոյնը կը
շինէ, ու տարին ըստ մեծի մասին երկու անգամ
ձագ կը հանէ:

՞Նստանի օփծառ: Վասր ալ կոնըկի կողմն
սեւ ու կապուտակի կը զարնէ, իսկ փորին կողմն
ճերմակ է: Գարնան ատենները մեր կողմերս կը
դառնայ կու գայ, բայց առջի տեսակէն քիչ մը
ուշ, իրեն բոյնն ալ տներու ու ուրիշ շենքերու
դրսի դին, պատերու վրայ կը շինէ: Վա ծիծառը,
նոյնպէս առջի տեսակն ալ խիստ մաքրասէր են,
ուրիշ թռչուններու պէս բոյներնին չեն աղտոտեր,
հապա երբ որ հարկաւորութիւն կ'ունենան՝ կը
դառնան ու բոյնէն դուրս կ'ընեն:

2. Կրասունուներ: Ուտընին շատ կարճ ու մին-
չուկ մատերը փետուրներով ծածկըւած է, թե-
ւերնին խիստ երկայն, պոչերնին մէջ տեղէն եր-
կու բաժնըւած է:

՞ասարակ կիսեղ: Աէս ոտքի մօտ երկայ-
նութիւն ունի, վիզը ճերմակ է, իսկ մէկալ կող-
մերը բոլորովին սեւ: Վահ բազմութեամբ մէկտեղ
կը թռչի, օդի մէջ խիստ բարձր վեր կ'ելլէ, եր-
կրիս վրայ շատ քիչ կ'իջնայ. իր բոյնը աշտարակ-
ներու ու բերդերու վրայ խստերով, տերեւներով,
փետուրներով ու ուրիշ ասոնց նման փափուկ նիւ-
թերով կը շինէ:

3. Եղոթեղեսուներ և այլ Շատուհաբաներ: Վասնց
բերանը չափէ դուրս մեծ է, ու վերի կզակին քո-
վերէն կարգ մը կարծր մազեր բուսած են: Վ. մէնն
ալ զատ կ'ապրին, իրիկունը մթքննալու ատեն,
կամ լուսնկայ եղած գիշերները մինակ դուրս կ'ել-

լեն կը թռչին , ու դիշերւան թիթեռներով կը կերակրին . իրենց հաւկիթները գետնի վրայ կ'ածեն :

Եւրոպայի Ազոթեղէս : Տասը մատի մօտ երկայնութիւն ունի , փետուրները աղւոր գոյն ըղ- գոյն բծերով ու գծերով է : Ասի անտառներու մէջ կ'ապրի , ցորեկները գետնի վրայ կը կենայ կը քնանայ , բայց շատ անգամ այնպէս խորունկ կը քնանայ որ , մինչուկ գաւաշանով քովը կ'երթան կը զարնեն կը մեռցնեն . գիշերները կը թռչի իր կերակուրը փնտըռելու համար , որն որ անտարբեր ամէն տեսակ միջատներ է , բայց առանց փետուրի պղտի ձագ թռչուններ ու մկեր ալ ամբողջ կը կըլլէ կ'ուտէ : Եզր տարին առանց բոյն շինելու գետնի վրայ երկու հաւկիթ կ'ածէ , ու փոփոխակի արուին հետ տասն ու չորս օր վրան նստելով ձագ կը հանէ :

Ց Ե Ղ Դ

ՓԵՅՑՓՈՐԻ ՏԵՍԱԿ Բ-Ա-ՀԱԽՆԱԽՐ

Ամէնն ալ ըստ մէծի մասին երկայն կտուց ունին , ոտւընին ալ հաստը ու ճանկելով քալելու յարմար են :

1. Աւտուր : Փետուրներուն գոյնը , կռնըկի կողման մոխրագոյն , իսկ փորին կողման գեղընկեկ կարմիր է , աչւըներուն վրայ ալ սեւ շերտեր ձրգւած են : Ասի ամէն կողման ծանօթ պղտի թռչուն մըն է , ծառերու վրայ միօրինակ աս դիս ան դին կը քալէ , միջատներով կ'ապրի , ու ծառերու ծակերու մէջ իր բոյնը կը շինէ : Եզր հասարակօրէն ութը հաւկիթ կ'ածէ :

2. Ասուր : Ոչէկ ոտքի չափ երկայնութիւն ունի , կտուցը քիչ մը ծուռ է , ոտւըները կարճ , թեւերը երկայն , պոչն ալ խիստ երկայն է : Փե-

տու բները մոխրագոյն ու վրան ձերմակ բծերով
են: Ասի երկրիս ամէն դին, անտառներու մէջ
կը բնակի ու միջատներով կ'ապրի. հասարակօրէն
ապրիլին մեր կողմերս կը դառնայ կու դայ, բայց
շուտով ետ կը դառնայ: Իրեն երգը միօրինակ
կկու, կկու ըլլալով իր անունն ալ ասկից առնը-
ւած է, գլխաւորաբար առևոտ ու իրիկուն բարձր
ծառերու վրայ կը կենայ, ու պոչը վեր կը տնկէ,
կը տարածէ ու անդադար կ'երգէ, շատ անդամ
ետեւէ ետեւ հարիւր անդամ կ'երգէ: Եզր հաւ-
կիթները ուրիշ թռչուններու բոյներուն մէջ ա-
ծելուն, իր ձագերը ուրիշները կը հանեն:

3. Տրո-Քրո.ՈՍՆԵՐ ԿՐՄ ՄԵԴ.ՇԵՆ-ԱՒ-ՆԵՐ: Ասոնք
ամէն թռչուններէն պղտիկ, բայց խիստ գեղեցիկ-
ները են. կտուցնին բարակ, շիտակ կամ քիչ մը
ծուած է, լեզունին խիստ երկայն, ու ճոթերը եր-
կու բաժնըւած են, փետուրներնուն դոյնը շատ
սքանչելի է, արեգական մէջ թռչուելու ատեն-
նին, վզերնուն ու ուրիշ տեղերնուն փետուրները,
որոնք ձկի թեփերու նման կարգաւ շարւած են,
աղնիւ քարերուն պէս շատ սիրուն կը փալֆլին:
Ամէնն ալ Էմերիկէի տաք գիերը կը բնակին ու հոն
անտառներու մէջ խիստ կ'ամին, շարունակ ծաղիկ-
ներու քովեր թռչուելով, անոնց մեղրի նման հիւ-
թերովը կ'ապրին: Իրենց բոյները ծառերու բա-
րակ ձիւղերու վրայ, կամ տերեւէ մը կախւած կը
շինեն: Եզերը հասարակօրէն յունիսին ու յուլի-
սին խիստ պղտի երկու. ձերմակ հաւկիթ կ'ածեն,
ու արուներուն հետ փոփոխակի երեք շարթու մօտ
վրան նստելէն ետեւ ձագ կը հանեն, ու լեզունին
ծաղիկներու մեղրի նման հիւթերովը թրջելով ի-
րենց ձագերը կը կերակրեն: Երբ որ ուրիշ օտար
թռչուն մը իրենց բոյներնուն քով մօտենալու ըլ-
լայ նէ, կատղութեամբ վրան կը յարձակին ու կը
հալածեն. նոյնպէս թէ որ մէկը ասոնց բոյն դրած

ծառերուն վրայ ելլէ, ձագերը առնելու համար, երկուքն ալ վրան կը յարձակին ու իրենց պղտի թեւերովը անոր աչւըներուն, այնպիսի շուտու թեամբ թռչելով կու գան, այնչափ կը զարնեն որ մինչուկ զինքը կը ստիպեն վար իջնալու: Աս թըռ շուններս հասարակօրէն օդի հրացանի մէջ աւազ լեցընելով կը զարնեն, որպէս զի մարմիննին չը վնասի. այնպէս յանդուգն ալ են որ ծաղիկներու քովերը բազմութեամբ թռչոտած ատեննին մէկը քովերնին մօտենայ նէ, չեն փախչիր, ու ասոր համար փափուկ մարմին ու փետուրներ ունեցող ներուն վրայ քիչ մը աւազ կամ ջուր նետւելու ըլլայ նէ, գետինը կ'իյնան ու կը բռնըւին: Հընդկաստանի կնկըտիք աս թռչուններուս փորոտիքը հանելէն ետեւ, մարմինը կը չորցընեն, ու զարդի տեղ ականջներնէն կը կախեն: Ասոնցմէ եօթանասուն ցեսակէն աւելի կան, որոնց երեւելիններէն մէկ քանի հատը՝ ծառի մը վրայ 84 երորդ պատկերին մէջ կը տեսնըւի:

4. Արթագաւոց: Ասոր փետուրներուն դոյնը կոնըկի դին բաց մոխրագոյն, փորը մութ գունով է. թեւերը կէս մը սեւ կէս մը կարմիր, իսկ պոչն ալ բոլորովին սեւ է: Ասի խիստ անհանդարտ բայց սիրուն թռչուն մըն է. միշտ զցոր զցոր կ'ապրի, ճանճերով ու մրջիւններով կը կերակրի, պատերու ու ժայռերու ծակերուն մէջ բոյնը կը շինէ ու հինգ մինչուկ վեց հաւկիթ կ'ածէ: Բայց պատերու ու ժայռերու վրայ իրեն ճանկելով քալելը խիստ քիչ կը տեսնըւի:

5. Օւագաւոց: Ամնգ մատի չափ երկայնութիւն ունի, կոնըկի փետուրները մութ գորշ ու ճերմակ բծերով, իսկ կուրծքին ու փորինները ճերմակ են: Ասի շարունակ ծառերու վրայ, վեր վար, աս դիս ան դին կը քալէ, անոնց կեղեւներու ու վրայի եղած մամուռներու մէջէն որդեր կը

մինարուէ կ'ուտէ: Իր բոյնը ծառերու ծակերուն
մէջ կը շինէ, ու վեց մինչուկ ութը հաւկիթ կ'ա-
ծէ: Աս թռչունս մարդիկներու շատ ընտանութիւն
կը ցուցընէ:

6. ՀՅՈՊՊ: Տասն ու մէկ մատ երկայնութիւն
ունի, կտուցը երկայն, բարակ ու քիչ մը ծուռ է,
գլուխը մեծ փետուրներէ կատար մը ունի, որն որ
ուզած ատենը վեր կը տընկէ ու վար կ'իջեցընէ,
բոլոր փետուրները ժանկագոյն են, բայց թեւե-
րը ու պոչը սեւ ու ձերմակով խառն են: Ասի Նւ-
բոպայի ու Ռիրիկէի մէջ կը բնակի, բայց ձմեռը
մօտենալու ըլլայ, բնակած տեղերը ցուրտ է
նէ, կը թողու տաք դիերը կ'երթայ. ու գարնան
նորէն կը դառնայ: Իրեն կերակուրը որդեր ու մի-
ջատներ է: Խզը ծառերու ծակերուն մէջ քանի
մը փետուրներ կամ քիչ մը կովու չորցած թրիք
դնելով, անոր վրայ երեք մինչուկ հինգ հաւկիթ
կ'ածէ, ու տասն ու վեց օր վրան նստելով ձագ կը
հանէ: Բայց թէ էզը ու թէ արուն ուրիշ թռչուն-
ներու պէս իրենց ձագերնուն ծրտածը բոյնին մէ-
ջէն մաքրելով դուրս չեն նետեր, անոր համար
բոլոր հոն դիզւելով այնպէս դարշելի կը հոտի որ
թէ հայրը, մայրը ու թէ ձագերը բոյնին մէջէն ել-
լուն ետեւ ալ երկայն ատեն խիստ գէշ կը հոտին:
Պատկեր 85:

7. ԱՐԴԻՇԱՆՆԵՐ: Ասոնց կտուցը խիստ երկայն,
շիտակ ու սրածայր է. ոտւրներն ու թեւերն ալ
կարճ: Ամէնն աչ միշտ ջրերու քովեր կը բնակին
ու պղտի ձկերով կ'ապրին:

Աղկիռն: Ասի ութը մատ երկայնութիւն ու-
նի փետուրներուն գոյնը կոնըկի դին կանաչ, բայց
լայնկեկ աղլոր կապուտակ շերտով մը է, փորն ալ
կարմիր է, իսկ պոչին վրայի դին գոյց կապուտակ,
տակն ալ սեւ է: Աս թռչունս ամառ ձմեռ մի եւ
նոյն տեղ կը կենայ, առանձին գետերու, լճերու

ու ծովու եղբները կը բնակի ու պղտի ձկերով կ'ապրի, բայց ասոնք ձեռք ձգելու համար, ջրերու քով ծառի մը ճղի կամ քարի մը վրայ կեցած՝ աշւըները շարունակ ջրին վրայ տընկելով կը սպասէ. թէ որ պղտի ձուկ մը տեսնէ, յանկարծ ջրին մէջ կը նետուի ու ձկան ետեւէն իյնալով կը տցովը կը բռնէ, ամբողջ կը կըլէ, ու նորէն առաջւան տեղը կը դառնայ կը սպասէ, շատ անգամ ժամէն աւելի կը դարանի կը կենայ: Ի՞նչ ձուկ չգտնելու ըլլայ, գորտեր, ջրի մկեր, ու ուրիշ բաներ կ'ուտէ: Եզր հինգ մինչուկ տասն ու մէկ հաւկիթ կ'ածէ, ու տասն ու չորս օր վրան նստած ատենը արուն զինքը կը կերակրէ: Պատկեր 86: +

Ասոր վրայ Ա. Բարսեղ (Աեցօր. Ը. 169—170) պյապէս կը դրէ. Աղկիովն . . . առ ծովեզերբ բնակէ, եւ անդրէն առ ծովեզերբն գնէ բոյն յաւազոյն վերայ, եւ արկանէ զձուս, եւ ի մէջ ձմերայնոյն նստի ի ձուս թխել, յորժամ բռնութիւնք հողմոցն եւ դառնաշունչ սառնամանիքն ամբոխեալ զծովն, ալեկոծս առնիցեն զեզերսն եւ յայնպիսի մրրկեալ ժամանակի կակղաման բռնութիւնք հողմոցն եւ ցածնուն ալիքն ամբոխեալք, եւ դադարէ ծովն ի խոռվութենէ, մինչեւ տկար թռռաշուն աղկիովն թխէ զձուս զեւթն օր, եւ ի կատարել եւթն առուրն հանէ զձագս ի մեռեալ ձուոցն ի կենդանութիւն. եւ յորժամ հանիցէ զձագսն, զեւթն օր ջանայ սնուցանել եւ զարգացուցանել: . . . Զայս ամենայն տեսչութիւնն՝ որ ի վերայ տկար թռռաշոյն լինի, տմենայն նաւորդք իմանան, եւ զաւուրսն զայնոսիկ յանուն աղկիովն թռռաշն անուանեն, եւ այսպէս կոչեն. Աղկիովնի առուրք:

Աս պատմութիւնս հիմակւան ատենս ընդունելի չէ, առասպել մը կը կարծըւի:

8. Փըզաւուներ ԿԱՄ ԴԱՐԴԱՐԱՆՅ: Վասնք մեծ, կարծը ճանկի ձեւ վար ծուած ու երկու դիերը կլոր կտուց, հաստըկեկ ու մսոտ ալ լեզու ունին, աս երկու բանն է, որով կը բնան խիստ դիւրութեամբ իրենց ձայնը մարդիկներու ձայնին նմանցընել, բառեր հնչել ու երկայն խօսքեր զըուցել, ինչպէս

Հռովմ կարդինար մը ասոնցմէ մէկուն սովորուցած էր, որ առանց սխալի ու յայտնի՝ ամբողջ Հռովր մեր կը զրուցեր: Եմէնն ալ երկրիս տաք դիերը, այս ինքն Շահիա, Շփրիկէ, Շմերիկէ ու Կոր Հռղանդիա կը բնակին, ըստ մեծի մասին բազմութեամբ ծառերու վրայ ամէն տեսակ պտուղներով կ'ապրին, ու ծառերու ծակերուն մէջ իրենց բոյնը կը շինեն: Պապկաներէն երկու հարիւր Տեսակէն աւելի կան, որոնք գեղեցիկ գեղին, կարմիր, կանաչ ու կապուտակ գունով փետուրներով զարդարւած են:

Գորշ պապկայ: Ո՞եկ ոտքի չափ երկայնութիւն ունի, փետուրները աղւոր մոխրագոյն են, երեսը ձերմակ ու առանց փետուրի, պոչն ալ կարմիր է: Եսի կոնգէ ու գուինէա կ'ապրի, ու բոլոր պապկաներուն մէջէն խիստ աղէկ խօսողն է, սովորելու ալ աւելի բաղձանք մը կը ցուցընէ, ինչ բառ որ կը զրուցընի, հազար անգամի մօտ նոյնը կը կրկնէ ու միօրինակ կը պոռայ: Պլոտի տղաքներէն շատ սիրով կը սովորի, ինչու որ անոնց ձայնը բարակ ըլլալով խիստ դիւրաւ իր ձայնը կը նմանցընէ: Ինչ կերպով ու ինչ եղանակաւ իրեն զրուցընելու ըլլայ խօսքերը, այնպէս ըստ ամենայնի կը հնչէ, ինչպէս անգամ մը մարդուն մէկը որն որ հաղ եղած էր, սովորեցուցած ատենը միօրինակ կը հազար, ասի խօսքերը աղէկ սովորիլ ու հնչելէն ի զատ, հազարն ալ սովորեցաւ, ուստի ամէն անգամուն խօսքերը զրուցելու ատեն միօրինակ հազարով ալ իր տիրոջը ձեւը կ'ընէր: Ես պապկան պղտի ձագ բռնընելու ըլլայ, գեռ երեք տարեկան չէ նէ, իր տիրոջը խիստ դիւրաւ կ'ընտանենայ, աւելի աղէկ ալ կը խօսի. մէկը ամբողջ Հաւատամք անսխալ կը հնչէր, նա եւ հարցմունքներ ընել ու պատասխան տալ կը սովորի, բան մը հարցընելու ըլլայ նէ, պատասխան կու տայ, բայց շատ անգամ ինքը իրեն կը հարցընէ ու

պատասխան կու տայ : Ասի վաժսուն տարիի չափ
կըքնայ ապրիլ , իրեն երդը Յակոյ , Յակոյ է , առկից
է որ իր անունը Յակոյ ալ կը կոչեն : Պատկեր 87 :

Վողկուկ: Վեկ ոտքի չափ երկայնութիւն
ունի , կտուցը ու ոտւրները սեւ , փետուրներն ալ
բոլորովին ճերմակ են . գլուխը ծծըմբի գունով
երկայն փետուրներէ կատար մը ունի , ուղած աւ
տենը ասի վեր կը տընկէ ու վար կ'իջեցընէ : Ասի
Ոողուկեան կղզիներուն մէջ կ'ապրի , միօրինակ
գագատու կը պոռայ . իր տիրոջը հետ խիստ գիւ-
րաւ կը վարժի ու մեծ սէր կը ցուցընէ . բայց խօ-
սիլ դժուարաւ կը սովորի : Պատկեր 88 :

Վրայ գեղեցիկ: Ասի ամէն պապկաներուն
մէջէն խիստ գեղեցիկն է : Տրասիղիսյի մէջ կը
ընակի , զյդ զյդ ըստ մէծի մասին ծառերու վրայ
պտուղներով կ'ապրի . իր բոյնը ծառերուն ծակե-
րուն մէջ կը շինէ , ու տարին երկու անգամ ձագ
կը հանէ , ամէն անգամուն ալ երկու հաւկիթ
կ'ածէ : Պլատի ձագ բռնըւելու ըլլայ , խիստ գիւ-
րաւ կ'ընպանենայ , բայց աղէկ խօսիլ չկըքնար
սովորիլ : Պատկեր 89 :

9. Արթիթմութեան: Ասոնց կտուցը չափէ դուրս
մէծ , մէջը պարապ , երկու դիերն ալ սղոցաձեւ աւ-
կուայ ակուայ է : Ամէնն ալ մինակ Ամերիկէի մէջ կը
դտնըւին , ու պլատի խմբեր եղած պտուղներով ու
միջատներով կ'ապրին , ու ծառերու ծակերուն մէջ
իրենց բոյնը կը շինեն : Իրենց կտուցը դրսանց
սարսափելի բան մը կ'երեւայ , բայց մէջի դին պա-
րապ ըլլալով , այնպէս բարակ ու տկար է որ ,
անով ամենեւին բան մը չեն կըքնար կոտրել կամ
ծամել , անոր համար ինչ որ կ'ուզեն ուժել նէ ,
վեր կը նետեն , ու կտուցնին բանալով կը բռոնեն
ու ամբողջ կը կը լեն :

Գլագեղասէր Աղոցկտուց: Ասի կըտցին ճո-
թէն մինչուկ պոչին ծայրը՝ երկու ոտքի մօտ եր-

կայնութիւն ունի, կտուցը դեղին է, վիզը շե-
կակարմիր, ու պոչին սկիզբը կարմիր, իսկ մէկալ
փետուրները սեւ են: Հարաւային Վմբրիկէի մէջ
կը բնակի, մարդիկներու դիւրաւ կ'ընտանենայ,
ու տան հաւերու հետ մէկտեղ կ'ապրի: Աս թռո-
չունս պղպեղ խիստ սիրելուն ու ուտելուն հա-
մար, աս անուամբ կը կոչէի: Պատկեր 90:

10. Երանութիւնը Թռոչուններ: Ասոնց կտուցն
ալ արտաքոյ կարգի մեծ, մէջի դին պարապ, եր-
կու դիերն ալ ակռայ ակռայ է, բայց վրան ար-
մատին կողմն կրտցին նիւթէն ուրիշ կտոր մ'ալ
կայ, որն որ զանազան տեսակ ձեւերով կ'ըլլսյ:
Վմէնն ալ մեծ թռոչուններ են. Վմբրիկէի ու արե-
ւելեան շնդկաստանի մէջ կը բնակին, պտուղնե-
րով, երկակենցաղներով, թռոչուններով, մկե-
րով, ու դիերով կ'ապրին:

Աղաղաւարտաւոր թռոչուն: Երեք ոտք երկայ-
նութիւն ունի, կտուցը խիստ մեծ ու ոսկեգոյն
դեղին, իսկ կրտցին վրայի մասը կարմիր ու սաղա-
ւարտի դլխու ձեւին նման է: Փետուրներուն
գոյնը սեւ է, բայց վիզը կիտրոնի, գագաթը դար-
սինի դոյն, պոչն ալ ձերմակ է: Վսիկայ արեւե-
լեան շնդկաստանի կղզիներուն մէջ կ'ապրի, բարձր
ծառերու ճոմերը կը կենայ, ու խիստ վախկոտ է:
Պատկեր 91:

11. Փրատիւններ Կուլ Ծուժութիւններ: Ասոնք
մեծ, շիտակ ու հաստ կտուց, երկայն ու կլոր ալ լե-
զու ունին, ոտւրնին՝ ինչպէս նաեւ պապկաներունը,
չորս չորս մատեր կան, երկուքը դէպի առջեւ, եր-
կուքն ալ դէպի ի ետեւ պառկած են: Վմէնն ալ ըստ
մեծի մասին մինակ կ'ապրին, ու խիստ վախկոտ են.
իրենց բոյնը ծառերու ծակերուն մէջ կը դնեն, շա-
տերը աս ծակերս իրենք կը փորեն, արուն ու եղը
փոփոխակի հաւկիթներուն վրան կը նստին: Ծա-
ռերու բուներուն վրայ ճանկելով կը քալեն, ու ի-

բենց կըտցովը զարնելով ծակեր կը փորեն կը
բանան ու երկայն լեզունին անոնց մէջը խոթելով,
միջատներու հաւկիմներ կը փնտըռեն կ'ուտեն :

Աեւ Փայտփոր : Անէկ ու կէս սուք երկայնու-
թիւն ունի, փետուրներուն գոյնը սեւ է, միայն
գլխուն վրայի կողմն կարմիր : Ասի հիւսիսային
և բոպայի կողմերս ու Աիբերիա բարձր լեռնային
անտառներու մէջ կը բնակի, ծառերու բներուն
վրայ կըտցովը փորելով մէծ ծակեր կը բանայ, ա-
սոնց մէջը էգը երկու մինչուկ չորս Ճերմակ հաւ-
կիթ կ'ածէ, ու երեք չորս շաբաթ վրան նստելէն
ետեւ ձագ կը հանէ : Իսայց աս ալ պէտք է դիտ-
նալ որ աս թռչունս ամէն ծառերու վրայ ծակեր
չբանար, հապա որոնք որ փաած են նէ՝ կըտցո-
վը զարնելով կ'իմանայ, կամ մէջի եղած միջատ-
ներու, եւ անոնց հաւկիմներուն հոտը առնելով,
զանոնք կը փորէ կը բանայ :

Լանաչ Փայտփոր : Անէկ սուքի մօտ երկայ-
նութիւն ունի . գագաթն ու գլխու ետեւի դին
կարմիր, իսկ ուրիշ կողմերը կանաչ է : Ասի ևւ-
րոպա կը բնակի, ամառը անտառներու, իսկ ձմեռը
պարտէզներու մէջ կ'ապրի :

Պիսակ Փայտփոր : Խնը մատ երկայնութիւն
ունի, փետուրներուն գոյնը սեւ, ու Ճերմակ բը-
ծերով, պոչին սկիզբն ալ կարմիր է : Ասիկայ ի-
րեն ապրելու կերպովը սեւ փայտփորին շատ նման
է, բայց ամէն տեսակ միջատներ ուտելէն ի զատ,
կաղին, ընդոյզ ու ուրիշ պտուղներ ալ կ'ուտէ :
Պատկեր 92:

ԱՍԻՄԵԿ ըստ մեծի մասին երկրիս վրայ կ'ապրին :
Կտուցնին կարձ, հաստը ու քիչ մը ծուռ է, ոտ-
ւընին հաստը ու ամուր, մատուցնին ալ մեծ մա-
զիլներով են : Ը ատ ջեսակներու ձագերը հաւ-
կըթէն դուրս ելլելնուն պէտ, բոյներնին կը ձգեն
ու մօրերնուն առաջնորդութեամբը իրենք իրենց
կերակուրը կը փնտըռեն : Ասոնք երեք Յեղ կը
բաժնըւին, Այզող թռչուններ, Հաւեր, Շղաւ-
նիներ :

8 b 2 u

ԳՐԱԴԱՐԱՆ. Թ-020ՏՎՆԵԼԲ

Ասոնց վիզը միջակ երկայն է, ոտևընին խիստ
երկայն ու հաստը. իսկ ասոր հակառակը թեւեր-
նին ալ կարճ ըլլալով չեն կը ընար թռչիլ, բայց
չափէ դուրս շուտ կը վաղեն:

1. Գլուխութեան միջնորդ է Արքա Առաքել Տիգրան Մակարը, ու ուրիշ ամէն թուչուններու մէջէն պինտ մէծն է: Պլուսը, վիզը ու կուրծքը առանց փետուրի է, թեւերը ու պոչը ճերմակ, իսկ միւս փետուրները սեւ են: Ես անձոռնի թուչունիս հայրենիքը-Երաբիայի ու Եփրիկէի անապատներն է, հոն խումբ խումբ եղած որդերով կ'ապրի: Արամինը մէկ կենդինարի մօտ ծանր կը քաշէ, ասանկ ծանր մարմնով շկրբնար թռչիլ, բայց այնպէս շուտ կը վազէ՝ որ մէկը ձիով ետեւէն գժուարաւ կը համնի: Խրեն հաւկիթը տղու մը գլխու մէծութեամբ է, ու երկու հոգի մէկ հատով կը կըշտանան: Երուն հասարակօրէն երկու մինչուկ երեք էզ ունի, որոնք միասեղ մէկ բոյ-

Նին մէջ երեսուն մինչուկ քառասուն, ու էզ մ'ալ
բայնին քովերը հաւկիթ կ'ածեն, ու փոփոխակի
վեց շաբաթ վրան նստելով ձագ կը հանեն. իսկ
բոյնին քովի հաւկիթները, նոր ելած ձագերը կե-
րակրելու համար կը պահեն: Աս թոչունս Ռփրի-
կեցիք կ'ընտանեցընեն, ու քեռ կրելու, ու վրան
հեծնալու համար կը գործածեն: Պատկեր 93:

2. Գևանութ սուր Հայութ ք. Ամի ջայ-
լամէն ետքը պինտ մեծ թոչունն է, չորս մինչուկ
հինգ ոտք բարձրութիւն ունի, առջինին պէս ալ
խիստ շուտ կը վաղէ: Վլուխը լերկ ու վրան կունտ
կունտ է. գագաթին վրայ՝ սաղաւարտի դլխուն
նման ոսկը մը ունի: Մարմինը մազի նման, եր-
կայն, սեւ կամ մութ գունով փետուրներով ծած-
կըւած է: Աս թոչունս արեւելեան Հնդկաստանի
մէջ կը բնակի, ու պտուղներով, միջատներով կ'ա-
պրի. ան տեղացի բնակիչները զինքը շներով կ'որ-
սան ու կ'ընտանեցընեն: Ուրիշ տեսակ գանկուռ
մ'ալ նոր Հողանդիայի մէջ կայ, բայց ասոր նման է,
միայն գագաթին վրայի ոսկը չունի: Պատկեր 94:

ՑԵՂԻ

ՃԵՒԿԵՐ

Ասոնք ըստ մեծի մասին մեծ ու ծանր շարժող
թոչուններ են, հաստ ու աճուր կտուց, կարճ ալ
թեւեր ունին: Լզերը իրենց հաւկիթները հա-
սարակ շինւած բոյներուն մէջ կ'ածեն, ուրիշ թրո-
չուններու բոյներուն պէս վարպետական չեն: Զա-
գերը հաւկըթէն դուրս ելլելէն ետեւ՝ մօրերնուն
առաջնորդութեամբը իրենք իրենց կերակուրը կը
փնտըռեն կը հոգան: Ասոնց միսն ու հաւկիթը
մարդուս շատ առողջարար կերակուր է:

1. Հայութ ՃԵՒԿԵՐ: Վլուխնին ու վզերնին լերկ
ու վրան կունտ կունտ կաշխով ծածկըւած, քթեր-

նուն վրայէն ալ մսիկ մը վար կախւած է : Ասոնց-
մէ երկու Տեսակ միայն կան , որոնք բազմութեամբ
միատեղ Ամերիկէի մէջ կ'ապրին , ու շատ ձագ կը
հանեն :

Աս թռչունիս Հնդիկ հաւ ըսւիլը . իր բուն տեղը Հըն-
դկաստան ըլլալէն տանըւած չէ , ինչպէս սխալմամբ կը
կարծըւի , հազար մինակ սովորութիւնն է որ աս անունը
իրեն տըւաւ , ինչու որ աս թռչունիս բուն տեղը Ամե-
րիկէ է , ու հան գտնըւելէն ետքը ճանչցըւած , ու չորս
դին տարածւած է : Հազար հինգ հարիւր երեսունին
նախ Գերմանիա բերւեցաւ . իսկ հազար հինգ հարիւր
եօթանասունին ալ Գաղղիայի թն երորդ կարողոս թա-
գաւորը իր հարսնիքին ատենը՝ պինտ առջի բերւածը
կերաւ :

Հասարակ Հնդիկ հաւ : Ասի իրեն համով
մսին համար , ամէն դի տարածւած , ու ամէնուն
ծանօթ է : Փետուրները հասարակօրէն մութ գորշ
ու ճերմակ բծերով է . բայց բոլորովին ճերմակ ,
ու ուրիշ գուներով ալ կը գտնըւի : Արուն կար-
միր գունով զգեստ մը , կամ ուրիշ բան մը տես-
նելու ըլլայ խիստ կը կատղի , ու իրեն կատղու-
թեան նշանն ալ աս է . քթին վրայի մսիկը կ'ու-
ռի կը տնկըւի , կարմիր ու կապուտակ գունով
կ'ըլլաս , պոչը վեր կը տնկէ , կը տարածէ , թե-
ւերն ալ վար կախած գետինը կը քսէ :

2. Կարուն ձեւ : Փետուրներուն գոյնը մութ
գորշ ու խիտ քովէ քով մարգրտի նման ճերմակ
բծերով է : Ասի բազմութեամբ Ափրիկէի մէջ կ'ա-
պրի ու վայրենի է . բայց իրեն խիստ համով մսին
համար , հիմայ երկրիս ուրիշ դիերն ալ տարւած
ու ընտանեցուցած են : Կրեն ձայնը շատ անա-
խորժ է :

3. Արևորդ : Ասի ամէն թռչուններու մէ-
ջէն խիստ գեղեցիկն է , գլուխը պղտիկ ու կապու-
տակ է , աչըներուն քովերը ճերմակ գծեր կան ,
զլսուն վրայ երեք մատ երկայնութեամբ փունջ

մը ոսկեգոյն կանաչ փետուր ունի, կուրծքը կապուտակ, վիզն ալ երկայն, բարակ ու կապուտակ է։ Առնըկի փետուրները ոսկեգոյն կանաչ են, խոկ փորինները սեւ, թեւերը ժանկագոյն ու վրան կարմիր, շեկ ու կանաչ բծերով ու սեւ գծերով են։ Պոչը՝ որ իր գլխաւոր զարդն է, չորս ոտք երկայնութիւն ունի, ու թուչունը ուղած ատեն վեր կը տնկէ կը տարածէ, վրան աչք աչք է, ու կերպ կերպ գուներով զարդարւած, շատ սքանչելի ու շատ սիրուն է, մանաւանդ արեւի մէջ տարածելու ըլլայ, այնպէս գեղեցիկ կը փայլի որ մարդուն աչքը կ'առնու։ Ասոր հայրենիքը շնդկաստան է, բազմութեամբ անտառներու մէջ կ'ապրի, ու ինչպէս մեր դիերը Ճնճղուկները, այնպէս ալ ասի անկողմերս շատ ու հասարակ է։ Խցը արուին պէս գեղեցիկ չէ, պոչն ալ հասարակ է։ ութը մինչուկ տասն ու երկու հաւկիթ կ'ածէ, ու երեսուն օրէն ձադ կը հանէ։ Իր նոր ձագերուն թուչիլ աս կերպով կը սովորեցընէ, մէկիկ մէկիկ կոնակը առած ծառի մը վրայ կը թուչի կը տանի, ետքը անկից ինքը վար կը թուչի, ձագերն ալ ետեւէն որշափ որ կը ընան նէ թուչելով վար կ'իջնան, այսպէս շատ անգամ ընելով կը վարժեցընէ իր ձագերը։ Արուն օգոստոսին իր գեղեցիկ պոչը կը կորսնցընէ, ու կարծես թէ ամօթէն կ'ուզէ ինք զինքը ծածկել, ու ուրիշներու չուզեր երեւալ, բայց դարնան նորէն իր առջի գեղեցկութիւնը կը ստանայ։ Ոիրամարգները կը ընան քսան ու հինգ մինչուկ երեսուն տարիի շափ ապրիլ։ Պատկեր 95։

4. Վաւերտրտուն։ Ասի հասարակ հաւի մը շափ մեծութիւն ունի, բայց իր քնարի ձեւ պոչվը՝ ուրիշ ամեն թուչուններէն կը տարբերի։ Ասոր շողանդիայի մէջ կ'ապրի, ու ինչպէս 96 երրորդ պատկերին մէջ կը տեսնես շատ գեղեցիկ թըռչուն է։

5. ՓԵՍԻՒՆՆԵՐ : Վասնցմէ շատերը գլուխնին
կատար ունին, ամէնուն պոչն ալ երկայն ու եր-
թաղվ բարակցած է : Վա Աեռիս մէջ շատ Տեսակ-
ներ կան, որոնք Վախյի մէջ կ'ապրին :

Հասարակ Փասիան : Փետուրներուն գոյնը
կոնըկի դին գոց կարմիր է, ու վրան Ճերմակ բծե-
րով, իսկ փորին կողմն կարմիր, ու մթագոյն բծե-
րով է . գլուխն ու վիզն ալ կապուտակի ու կա-
նաչի կը զարնեն : Վահ զցդ զցդ կ'ապրի, ցորեկ-
ները մինակուկ տեղեր կը պահւըտի կը նստի, ու
խիստ վախկոտ է . մարդիկներու ամենեւին չընտա-
նենար, պղտիկ ալ բռնըւելու ըլլայ, թէպէտ եւ
քիչ մը կ'ընտանենայ, բայց միշտ վախկոտ է : Իր
կերակուրը ցորեն, գարի եւ ուրիշ ասոնց նման
բաներ, նաև միջատներ, որդեր ու պատուղներ են :
Եցը չոր խօտերով ու տերեւններով հասարակ բցյն
մը կը շինէ, տաս ու երկու մինչուկ քսան հաւկիթ
կ'ածէ, ու քսան ու չորս, քսան ու հինգ օր վրան
նստելէն ետեւ ձագ կը հանէ : Վաոր միսը ուրիշ
ամէն թուշուններու մսէն յարդի է :

Ոսկի Փասիան : Վաջի տեսակէն պղտիկ, բայց
ապրելու կերապովը անոր շատ նման է : Ալտցին
ճոժէն մինչուկ պոչը տասն ու չորս մատ է, իսկ
պոչը երկու ոտքէն աւելի երկայնութիւն ունի :
Փետուրներուն գոյնը շատ գեղեցիկ ու շատ սիրուն
է . գլխուն վրայ՝ փունջ մը ոսկեգոյն գեղին փե-
տուր ունի, կտուցը գեղին, վիզը նարընջի գոյն
է, կոնըկի փետուրները կանաչ, թեւերը ժան-
կագոյն ու վրան զատ զատ աղւոր կապուտակ բծե-
րով են, իսկ կուրծքինները կարմիր են, պոչն ալ
գոց գունով ու վրան գորշ բծերով է : Վաոր հայ-
րենիքը Աինէացւոց երկիրն է, ասի ալ չափէ գուրս
մարդիկներէ կը վախնայ, ու տասն ու ինը տարիի
չափ կը ընայ ապրիլ : Եցը արուէն պղտիկ է, ա-
նոր պէս ալ գեղեցիկ չէ, խիտ թփերու մէջ գե-

աինը կը փորէ ծակ մը կը բանայ , անոր մէջը տաս
ու երկու մինչուկ տասն ու հինգ հաւկիթ կ'ածէ ,
ու իր ձագերը աղէկ կը հոգայ : Իրեն միսն ալ հա-
սարակ փասխանին պէս շատ համով ու շատ յար-
դի է : Պատկեր 97 : +

Ապիտակ փասխան : Աս ալ իր գեղեցիկ փե-
տուրներովը առջինէն վար չմնար : Արուն հասա-
րակ փասխանէն խոշոր է , ու գլուխը՝ փունջ մը
կապուտակ փետուր ունի , փետուրներուն գյոնն ալ
կոնակը , թեւերը ու պոչը ճերմակ է , ու վրան բա-
րակ սեւ գծերով , իսկ կուրծքը ու փորը սեւ : Ի-
զը պղտիկ է , արուին պէս ալ գեղեցիկ չէ , փե-
տուրներն ալ ժանկագոյն են . ութը մինչուկ տասն
ու չորս հաւկիթ կ'ածէ , որոնք գրեթէ հաւի հաւ-
կըթի կը նմանին , ու քսան ու վեց օր վրան նստե-
լէն ետեւ ձագ կը հանէ : Աս փասխանն ալ Ոի-
նէացւոց երկիրը կ'ապրի . բայց հիմայ երեք Տե-
սակէն ալ Եւրոպա շատ կան :

6. Իւտեսաւ գետ ԿԵՐ : Ասի արեւելեան
շնդկաստանէն առաջ եկած է , բայց հիմայ տեղ
մը չկայ որ չգտնըւի , իր մսովն ու հաւկըթովը խիստ
օգտակար ըլլալուն , ամէն դի զինքը կը պահեն կը
հոգան : Արուն Շաբաղաղ կամ Շ.քլոր կ'ըսւի , ու
գլխաւորաբար հաւէն իրեն պոչին երկայն , վեր
տնկըւած ու վար ծուած փետուրներովը , ու ուտ-
ւըները ունեցած բտերով կամ կարթերովը կը
տարրերի : Իրենց մարմնոյն որպիսութեանը ու
ապրելու կերպուն վրայ , երկայն խօսելու հարկ
չկայ , ինչու որ արդէն ամէնուն ծանօթ ու յայտնի
բան են :

7. ԿԵՐԵՒՆՅԻՐ : Ասոնց կտուցը կարծ ու ծուռ ,
պոչերնին ալ պղտի ու վար ծուած է : Բաղմու-
թեամբ դաշտերու վրայ կը բնակին , հնտեղէննե-
րով ու միջատներով կ'ապրին , ու շատ համով
միս ունին :

Ո՞խրագոյն կամ Հասարակ կտքաւ : Ո՞էկ ոտքի չափ երկայնութիւն ունի, փետուրները բաց մոխրագոյն են, բայց թեւերուն վրայ ճերմակ բծերով, բարակ սեւ դծեր ալ ունի : Ասի Եւրոպայի ու Ասիայի մէջ գաշտերու ու արտերու վրայ կ'ապրի, ու իրեն համով մսին համար որարդները շատ կը զարնեն : Եզր ապրիլին տասը մինչուկ տասն ու հինգ հաւկիթ կ'ածէ, ու իրեն ձագերը հաւկըթէն կ'ելլեն չեն ելլեր, շատ անգամ ալ դեռ հաւկըթի կեղեւի պղտի կտորներ վրանին, կ'սկսին տա դիս ան դին վազել : Պատկեր 98:

Ո՞րամարգի կամ Լոր : Կէս ոտքի չափ երկայնութիւն ունի, փետուրներուն գոյնը, կունըկի դին դոց գեղին ու վրան ճերմակ բծերով, իսկ փորը աղտոտ ճերմակ է, գլխուն վրայ ճերմակ գիծ մը, նոյնպէս մէյմէկ հատ ալ աչըներուն վրայ ունի, արուին վիզը սեւ, իսկ էզինը ճերմակ է : Աս թռչունս մայիսին սկիզբը իր բնակած տեղերը կը թողու, բազմութեամբ մեր կողմերս կը դառնայ կու գայ, ու արտերու մէջ խիստ կը սիրէ բնակիլ, բայց աշնան գարձեալ երկրիս հարաւային դիերը ետ կը դառնայ, իր ճամբորդութիւնը միշտ դիշերները կ'ընէ : Եզր յուլիսին վերջերը ութը մինչուկ տասն ու չորս հաւկիթ կ'ածէ, ու իր ձագերը ինքը մինակ կը հոգայ կը կերակրէ : Ո՞րամարգիին միսը, մանաւանդ աշնան շատ եղոտ ու շատ համով է, անոր համար ալ ամէն դի զինքը շատ կը զարնեն : Պատկեր 99:

8. Անտառի ձևոր և Ռորունոր : Ասոնք առջի Անուին տակը գացողներէն մեծ են, երկայն պոչ ունին, ոտուրնին ալ մինչուկ մատերը փետուրներով ծածկըւած է : Ամէնն ալ անտառային լեռներու, ու կամ մինակ լեռերու վրայ կը բնակին, պտուղներով, ծաղիկներով ու տերեւներով կ'ապրին : Արուները միշտ մութ, իսկ էզերը բաց

գունով փետուրներով են։ Ամանց փետուրներուն գոյնն ալ գարնան, աշնան, ամառ ու ձմեռ միշտ կը փոխէի։ Ասոնց միսը շատ համով ու շատ յարդի է։

Չեան հաւ կամ թաւոտ։ Ասի ձմեռը ձերմակ ու վրան աչք աչք սեւ բծերով, իսկ ամառը ժանկադոյն, ձերմակ ու մոխրագոյն գծերով է։ Խրեն բնակութեան տեղը Վզպեան լեռներու վրայ է, հոն խոտերով, ծառերու կոկոններով ու վայրենի պտուղներով կ'ապրի։

Փատմորեկ։ Արուն մէկ ու կէս ոտքէն աւելի երկայն, ու աղւոր սեւ գունով է, թեւերուն վրայ մէյմէկ ձերմակ բիծ ունի, իսկ էղը պղտիկ ու ժանկադոյն է, բայց երկուքին պոչն ալ երկու բաժնըւած, ու ճոմերը դէպ ի դուրս դարձած են։ Ասոնք Եւրոպայի ու Ասիայի հիւսիսային դիերը լեռնային անտառներու մէջ կը բնակին, տերեւներով, ծառերու կոկոններով ու միջատներով կ'ապրին։ Լոգը գետինը կը փորէ ծակ մը կը բանայ, ու անոր մէջ եօթը մինչուկ տասը հաւկիթ կ'ածէ, ու երեք շաբաթէն ձագ կը հանէ։ Պատկեր 100։

Մեծ փատմորեկ։ Ասի ամէնէն մեծ տեսակն է։ Արուն երեք ոտքի մօտ երկայն ու սեւ գունով է, մինակ թեւերուն վրայ ձերմակ ունի, պոչը խիստ սիրուն է, վեր կը տնկէ կը տարածէ։ Վիզը մօրուքի պէս փունջ մը փետուր ունի։ Լոգը արուէն շատ պղտիկ է, փետուրները ժանկագոյն ու սեւ բծերով են։ Աս ալ Ասիայի ու Եւրոպայի հիւսիսային դիերը լեռնային անտառներու մէջ կը բնակի, հնտեղէններով, տերեւներով, որդերով, միջատներով ու ամէն տեսակ վայրենի պտուղներով կ'ապրի, ցորեկները գետնի վրայ կը կենայ, իսկ գիշերները ծառերու վրայ կը նստի։ Լոգը եօթը մինչուկ տասը հաւկիթ կ'ածէ, ու չորս շաբաթ մինակ վրան կը նստի, իսկ ձագերը հաւկըթէն ել-

լելնուն պէս, մօրերնուն հետ մէկտեղ առ դիս ան դին կը վազվըոտեն իրենց կերակուր դտնելու համար։ Վայր միսը շատ համով է։

Յ Ե Ղ Գ

Ա Դ Ա Բ Ի Ն Ի Ն Ե Ր

Վայրնց կտուցը քիչ մը ծուռ է, ոտւրները կարճ, թեւերը ու պոչը խիստ երկայն, անոր համար ալ քիչ կը ընան վազել, բայց աղէկ կը թրռչն։ Վայրնիները մինակ լեռ մը կը կացուցանեն, բայց ասոր տակը հարիւր ցեսակէն աւելի կան։ Խրկրիս ամէն դին ասոնցմէ կը գտնըւին, զցդ զցդ կ'ապրին, ու հնտեղէններով կը կերակրին։ ծառերու ու գետնի վրայ, ու ժայռերու ծակերուն մէջ իրենց բոյնը կը շինեն, ու տարին՝ ամէնէն քիչ ինը անգամ ձագ կը հանեն, բայց ամէն անգամուն նոր բոյն կը շինեն, ու հասարակօրէն միշտ երկ երկու հաւկիթ կ'ածեն, արուն ու էդը փոփոխակի վրան կը նստին։ Խզերը ըստ մեծի մասին ցորեկւան դէմ, քիչ մը ցաւով մէծ ու բժածայր հաւկիթ մը կ'ածեն, ասկից արուն կ'ելլէ, իսկ երկը օր հանգչելէն ետեւ, դարձեալ նոյն ատեն ուրիշ պղտի ու սրածայր հաւկիթ մ'ալ կ'ածեն, ասկից ալ էդը կ'ելլէ։ Չագերը հաւկըթէն միշտ կոյր դուրս կ'ելլէն։ Վայրնիներուն միսը խիստ համով է։

Ա այրասուն շաւիալ։ Ա՛էկ ոտքէն քիչ մը աւելի երկայնութիւն ունի, փետուրներուն գոյնը մութ գորշ է, բայց կուրծքը ու վիզը կանաչի կը զարնեն, ոտւրներն ալ կարմիր են։ Վայր պայի ու Վայրիկէի մէջ ժայռերու վրայ կը բնակի, ու անոնց ծակերուն մէջ իր բոյնը կը շինէ, իսկ իր կերակուրը, որն օր հասարակօրէն կ'ուտէ, ամէն տեսակ հնտեղէններն են։

Ենտանի կամ Մարդընդել Ռզաւնի : Ասի
երկրիս ամէն դին խիստ տարածւած ու բազմացած,
ու ամէնուն ծանօթ է : Առջի Տեսակէն առաջ ե-
կած է, իրեն տակը շատ Մասնաւոր տեսակներ
ալ ունի, որոնցմէ շատերը խիստ սիրուն փետուր-
ներով են :

Տատրակ : Ասի խիստ պղտի ու ծանօթ տե-
սակն է : Փետուրներուն դոյնը, կռնըկի դին մուլթ
գորշ, փորին կողմն ճերմակ, կուրծքը կարմրոկեկ
է, վղին երկու կողմերս սեւ ու վրան ճերմակ գը-
ծերով բծեր ունի, թեւերն ու պոչն ալ սեւ մն
մինակ պոչին ճոթը ճերմակ է : Ասոր արուն Վա-
րուժան ալ կ'ըստի : Խըրոպայի, Խսիայի ու Ամե-
րիկէի անտառներու մէջ կ'ապրի, ծառերու վրայ
իր բոյնը կը շինէ :

Կ Ե Բ Գ Գ

Զ Բ Ի Թ Ռ 2 Ո Ւ Ն Ն Ե Բ

ԱՍ Թռչունները ջրերու վրայ կամ անոնց քովերը
կ'ապրին, ու ասոնց շատերը ձմեռը երկրիս տաք
դիերը կ'երթան : Ասոնք ալ երկու Ցեղ կը բաժ-
նըւին . Շախնային թռչուններ . Լողացող թըռ-
չուններ :

Ց Ե Դ Ա

ԱՌԵՎԵՐԸ Թ-Ռ-ՀՈՒՆՆԵՐ

Ա.սոնք լճերու, գետերու ու ծովու եղբները
ճախնային տեղեր կ'ապրին, երկայն վիզ, խիստ
երկայն ալ ոտոքներ ունին : Խրենց կերակուրը գոր-
տեր, ձկեր, օձեր, միջատներ ու որդեր է, բայց
ոմանք խոտ ալ կ'ուտեն : Ամէնն ալ գրեթէ ամառ

ու ձմեռ մի եւ նոյն տեղ չեն կենար, միշտ կը փոխ-
ւին:

1. Խորհուրդ ԿՈՐԻ ԿՈՒՍԱԿՆԵՐ: Կտուցնին միջակ
երկայն է. գլուխնին լերկ, վզերնին ու ոտւընին
խիստ երկայն, փետուրնին ալ մոխրագոյն: Վասնք
մեծկակ թռչուններ են, գաշտերու վրայ ու ճախ-
նային տեղեր կ'ապրին, տընկերով ու նաեւ մի-
ջատներով, ձկերով կը կերակրին:

Հասարակ խորդ կամ ԿՈՒՆԿ: Չորս ոտքի
մօտ երկայնութիւն, ու աղլոր մոխրագոյն փետուր-
ներ ունի: Վասի Եւրոպայի, Վասիայի ու Վափրիկէի մէջ
ըստ մեծի մասին ճախնային տեղեր կ'ապրի. նոյեմ-
բերին բազմութեամբ խումբ երկրիս հարա-
ւային դիերը կ'երթայ, ու մարտին ետ կը դառնայ:
Իրեն կերակուրը ջրի խոտեր ու անոնց արմատները,
միջատներ, որդեր ու երկակենցաղներ է, բայց նա-
եւ ցորենի արտերու վրայ կ'իջնայ ու մեծ վնասներ
կու տայ: Հասարակ խորդերը քնանալու ու կամ
բազմութեամբ կերակրոյ համար տեղ մը իջնալու
ըլլան նէ, միշտ փոփոխակի իրենցմէ մէկը պահապան
կը կեցընեն, որ վտանգ մը տեսնելուն պէս, ա-
մուր ձայնիւ կը պոռայ ու կ'իմացընէ իր ընկերնե-
րուն. բայց աս պահապանը մանաւանդ դիշերները
մէկալներուն քնացած ատենը, որպէս զի ինքն ալ
չըլլայ որ քնանայ, ոտքին մէկովը քար մը բռնած
ու վեր վերցուցած կը կենայ, ուստի քարը թող
տալուն, ու ոտքը վար իջնցընելուն պէս կ'իմանայ
կ'արթըննայ: Լոգերը եղեգներու մէջ, հին շենքե-
րու տանիքներու վրայ երկու հաւկիթ կ'ածեն, ա-
րուներուն հետ փոփոխակի վրան կը նստին: Զա-
գերը մարդուս խիստ դիւրաւ կ'ընտանենան, կա-
քաւել, ուրիշ շատ տեսակ խաղեր ալ կը սովորին,
ու մէկէ մը կանչըւելնուն պէս, կերպ կերպ շարժ-
մունքներ ընելով կը հնաղանդին կու գան: Պատ-
կեր 101:

Աս թուշունիս ոտքով քար բռնած արթուն կենալուն Բնաւ պատումներէն ոմանկը չեն հաւատար . բայց նորերը իբրեւ ստոյդ կը հաստատեն , որոնց կարծիքին Ա. Բ. արտղի գրածն աւ (Վեցօր , Ը. 167) ըստ մասին համաձայն կու գայ :

Առևմիդական Խորդ : Երեք ոտքէն աւելի բարձրութիւն ունի , կտուցը սեւ , դեղին ու կանաչ , փետուրները աղւոր մոխրագոյն են , բայց դլուխը , վիզը ու պոչին ճոթը սեւ , կուրծքն ալ բարակ փափուկ ու սեւ փետուրներով է , իսկ դրւխուն վրայ երկու փունջ երկայն դեպի ի ետեւ ծռած սիրուն ճերմակ փետուր ունի : Ասի Ափրիկէի ու Շախայի մէջ կ'ապրի : **Պատկեր 102:**

Ճրգոսի Խորդ : Երեք ոտքի մօտ երկայնութիւն ունի , փետուրներուն գոյնը , փորին կողմն ու պոչը սեւ , թեւերը ճերմակ , կոնըկի դին ալ մութ դեւին է , դլաւուն վրայ բարակ մազի նման փունջ մը տարածւած շէկ ու վրան բիծ բիծ խիստ սիրուն փետուր ունի : Ասի Ափրիկէի հարաւային դիերը մէծ գետերու մէջ ձկերով , դաշտերու վրայ ալ խոտերով , հնտեղէններով , ու օրդերով կ'ապրի . օդի մէջ բարձր ու սիրուն կը թռչի , երկրի վրայ ալ թեւերը բացած խիստ շուտ կը վազէ : **Սարդիկներու դիւրաւ կ'ընտանենայ , մանաւանդ իր տիրոջը , որն որ զինքը կանչելուն պէս , կերպ կերպ շարժմունքներ ընելով կը մօտենայ ու կ'ուզէ իրմէ սիրուիլ :** **Պատկեր 103:**

2. Տւունցներ : Ասոնք ծանօթ թուչուններ են , երկայն ու շիտակ կտուց , իսխստ երկայն ալ վիզ ու ոտուրներ ունին . ճախնային տեղեր կը բնակին , երկակենցաղներով ու ձկերով կ'ապրին :

Տառեղը մեր նախնեաց գրբերուն մէջ՝ արագիլ ու ճայ ալ կ'ըստի . նոյնպէս արագիլն ալ՝ տառեղ ու ճայ ալ կ'անուանի . բայց մենք սովորոներուն դիւրութեանը համար՝ ամէն մէկը իր բուն կամ առջի նշանակութեամբը գործածեցինք . այս ինքն հռոմայեցւոց Ardea ըսածին՝ Արագիլ դրինք , ինչու որ մեր Աստուածաշընչին

մեջ (Պետու. ԺԱ. 18: Օրին. Ժ.Դ. 15: Աղմ. ՃԳ. 17) միշտ այսպէս դրամած է. իսկ Ciconia ին՝ Տառեղ. Corvus monedula ըստածին ալ՝ որ յունարէն Կօլօւնը կ'անուանեի, Ճայ ըսինք:

Աս թռչունիս կամ ճային վրայ հներու դրբերուն մեջ շատ տեսակ առասպելներ կան. բայց մասնաւորապէս ճայերուն վրայ Ս. Բարսղի մէջ (Վեցօր. Լ. 168) այսպէս կը կարդանք: Ճառք ճայից ծերացելոց հինորէից հոգարարձութիւնն՝ որ անդէն ի նոցունց նոցին լինի, բաւական է լինել որդւոցն ի պատուել զհարս եւ սիրել զծնողս իւրեանց: . . . Իբրու տեսանեն, ասէ, ճայը թռւլացեալ զթեւս հօրն իւրեանց ի ծերութեանէն, ասափի եւ անտի մտանեն եւ բառնան զնա ի վերայ թեւոց իւրեանց, եւ առնուն խաղան եւ մեղմով ըստ նմա գնան, եւ ջամրեն կերակուր ինչ զօր եւ գտանեն, եւ որպէս ախորժէ երթաւլ նա, այնպէս ըստ նմին երթան հանդարտիկ, շուրջ պատեալ զնովս. յաջմէ եւ յահեկէ: . . . Եւ մարդք բարեգործք՝ որ առնեն բարիս ընկերաց, այսպէս անուանեալ կոչին. Ճայից պէս պատուադիրք: — Ս. Բարսղ ասոնք պատմելէն եռքք կ'ըսէ թէ, աս ըսածներնուու վրայ շատերը կը վկայեն՝ որ այսպէս է. բայց հիմակւան բնազնիններուն կարծիքը աս բանիս վրայ այնչափ հաստատուն չէ:

Ճերմակ Տառեղ: Երեք ու կէս ոտք երկայնութիւն ունի, փետուրները Ճերմակ՝ մինակ թեւերը սեւ են: Ասի Եւրոպայի, Ասիայի, ու Ես փրիկէի մէջ ձկերով, գորտերով, մկերով ու նա եւ միջատներով կ'ապրի, բայց միշտ ամառ ձմեռ մի եւ նոյն տեղ չկենար: Ուրդիկներու մօտ բնակիլ խիստ կը սիրէ, անոր համար շատ անդամ իր բոյնը տներու տանիքներու, ու աշտարակներու վրայ կը շինէ, երկու մինչուկ չորս հաւկիթ կ'ածէ, արուն ու էգը փոփոխակի վրան կը նստին: Իր ձագերը խիստ կը սիրէ, մեծ հոգով կը նայի կը կերակրէ, անոնց կեանքը պահելու համար, թը շնամիներուն դէմ կատաղութեամբ կը կռուի, իր կեանքը վտանգի մէջ կը դնէ: Աս Տառեղը տեղ մը կենալու ըլլայ նէ, ոտքին մէկը միշտ վեր կը վերցընէ:

3. Արքագիւնութեանք ալ ամէն դի խիստ ծանօթ, կէս մը գիշերային ու տխուր թռչուններ են, խիստ ու կամ միջակ երկայն կտուց, երկայն ալ վիզ ու ոտւրներ ունին: Ամէնն ալ գետերու ու լճերու քովեր կ'ապրին, ու ձկերու դլխաւոր թշնամի են:

Վարչ արագիւնութիւն: Երկուք ոտքի մօտ երկայնութիւն, դիխուն վրայ ալ փունջ մը սեւ փետուր ունի: Ասի Եւրոպայի մէջ կ'ապրի, գետերու ու լճերու քովեր անտառներու ծառերուն վրայ կը կենայ ու անոնց վրայ իր բոյնը կը շինէ: Բայց ամէն դի ձկնորսներէն շատ կը հալածւի, ինչու որ իրենց ձկնորսութեան խիստ վեասակար է:

Օաղկալից Վրագիւնութիւն: Երկուք ու կէս ոտք երկայնութիւն ունի փետուրները գեղընկեկ ու վրան սեւ բծերով են: Ասի Խտաղիա ու Եւրոպայի ուրիշ գիշերը կը բնակի, ցորեկները մի եւ նոյն տեղ մինակուկ հանդարտ կը կենայ, ու մթըննալ կ'ըսկսի նէ դուրս կ'ելլէ, խիստ բարձր թռչելով շարունակ քոպ, քոպ կը պոռայ: Վիշատող թռչուններու, նա եւ մարդիկներու գէմ խիստ քաջութեամբ ու կատղութեամբ կը կռուի, կը պաշտպանէ զինքը, ու կրտցովը կ'ուզէ իր թշնամին վիրաւորել: Երեն կերակուրը ձկեր, գորտեր, մկեր ու ուրիշ ջրի կենդանիներ է:

Հաւապատիր: Երկու ոտքի մօտ երկայնութիւն ունի, փետուրներուն գոյնը, կռնըկի դին ու գլխուն վրայ սեւ, իսկ փորին կողմն գեղընկեկ է, գլխուն ետեւի դին ալ երկու երկայն, բարակ ու ձերմակ փետուր ունի: Ասի Եւրոպայի ու Վանիկէի մէջ կ'ապրի, ջրերու քով ու ձախնային տեղեր ծառերու վրայ իր բոյնը կը շինէ, երեք մինչուկ չորս հաւկին կ'ածէ: Եր կերակուրը, որն որ ձկեր, գորտեր, միջատներ ու որդեր է, գլխաւորաբար գիշերները կը փնտըռէ:

Ռաբանի Արագիլ : Ասի երեք ոտքի մօտ երկայնութիւն ունի . Ասիայի ու Եւրոպայի մէջ կ'ապրի, իր բոյնը հասարակօրէն եղէդներու մէջ, ծառերու վրայ խիստ քիչ կը շնէ, երեք մինչուկ չորս հաւկիթ կ'ածէ : Իր կերակուրը գորշ արագիլին հետ զբեթէ նոյն է կըքնանք ըսել : Պատկեր 104 :

~~4.~~ Վեց. Աւելիք Կույր Յնուր : Ատուցնին երկայն ու դէպ ի վար ծուած, ոտուընին ալ միջակ երկայն են : Ասոնք գեղեցիկ թուշուներ են, երկրիս տաք դիերը ճախնային տեղեր օրդերով, եւ ուրիշ ասոնց նման կենդանիներով կ'ապրին :

Մեհենական Քաջահաւ : Արկու ոտքի մօտ երկայնութիւն ունի գլուխը ու ոտուըները սեւ, կոնըկի փետուրները գոյց կապուտակ, իսկ միւս փետուրները ճերմակ են : Ասի Ռաբիկէի մէջ կը բնակի, ամէն տարի Նեղոս գետը երկիրները ջրով ծածկած ատենը Լգիպատոս կու գայ, որդերով ու միջատներով կ'ապրի : Պատկեր 105 :

Անոր համար աս թռչունս Մեհենական Քաջահաւ ըստեցաւ, ինչու որ հին Եգիպտացիները, իրենց տաճարներնուն մէջ կը դնէին, ու Աստուծոյ պէս կը պաշտէին . թէ որ մէկը ասի սատկըցընելու ըլլար՝ մահապարտ էր : Ասոր պատճառն աս է . ինչպէս Երոդոսոս եւ ուրիշ պատմադիրներ ալ կը պատմեն, իրր թէ աս թռչունը՝ օձեր, ու ուրիշ վեասակար մողէզներ սատկըցընելով ուտելով, երկիրս կը մաքրէ : Բայց աս բանս բոլորովին ուուտ է, հիմակւան քաջ Բնապատումները աս թռչունին օրպիսութիւնը ազէկ քննելով ցըցուցած են որ օձեր ու մողէզներ չկըքնար սատկըցընել ու ուտել :

5. Աւրուրաթեւն : Ասոնց կտուցը լայն ու դէպ ի վար ծուած է, վղերնին ու ոտուընին չափէ գուրս երկայն, մատերնին ալ մաշկով իրարու հետ միացած են : Ամէնն ալ երկրիս Հարաւային դիերը ծովու քով բազմութեամբ մէկտեղ օրդերով, ուրիշ ասոնց նման ջրի կենդանիներով կ'ապրին, ու զա-

սոնք երկայն վղերնին ջրի մէջ խոթելով դուրս կը հանեն:

Ը առագոյն կարմիրթեւ: Ասի չորս ոտքէ քիչ մը աւելի երկայնութիւն, հինգ մինչուկ վեց ոտք ալ բարձրութիւն ունի, և լրոպայի, Վախայի ու Շափրիկէի հարաւային դիերը խումբ խումբ մէկտեղ կ'ապրի: Եզր ուրիշ թռչուններու պէս իր ըստին վրայ երկայն ոտւրներովը նստել կարող չըլլալուն համար, իրեն բարձրութեամբը կաւով ու խոտերով պզտի բլըրակ մը կը շինէ, անոր վրայ երկու ձերմակ ու երկընկեկ հաւկիթ կ'ածէ, ու ձիու վրայ հեծնելու պէս, երկու ոտքը վար կախած, կամ ոտքի վրայ կեցած, վրան կը նստի ու այնպէս ձագ կը հանէ: Ը առագոյն կարմիրթեւերը վախկոտ ու ապուշ թռչուններ են, կերակրոյ համար տեղ մը իջնալու ըլլան նէ, իրենցմէ մէկը միշտ պահապան կը կեցընեն, ու իրենք գլուխնին մինչուկ վղերնին ջրին մէջ խոթելով, ցեխերու մէջէն որդեր ու ուրիշ կենդանիներ կը ֆնարուն կ'ուտեն: Խակ պահապաննին մէջերնին շարունակ աս դիս ան դին կը նայի, թէ որ մարդ մը տեսնելու ըլլայ, ամուր կը պոռայ, ձայն կու տայ իր ընկերներուն, որոնք ամենը մէկտեղ կը թռչին կը փախչին: Ի՞սկ իրենց քովը կենդանի մը մօտենալու ըլլայ, չեն փախչիր, անոր համար մարդիկ կովու կաշիներ վրանին առած իրենց քովը կ'երթան, մէջ մ'ալ յանկարծ վրանին վաղելով զիրենք կը բռնեն. շատ անգամ ալ հրացաններով կը զարնեն, իսկ ասոնք թեպէտեւ կը տեսնեն որ իրենց ընկերները ետեւէ ետեւ կը գլտորին կը պառկին կոր, ապուշ ապուշ աս դիս ան դին կը նային կը կենան: Ասոնք պզտի ձագ բռնըւելու ըլլան, խիստ դիւրաւ կ'ընտաննեան, ուրիշ ընտանի հաւերու հետ մէկտեղ առանց կոռուի ու խաղաղութեամբ կ'ապրին: Պատկեր 106: +

6. ՏԵՐԳԱԿԱՑՈՒՑՆԵՐ : Կտուցնին երկայն, լայն ու տափարակ, շիտակ դդալի մը ձեւ, ոտւըներնուն մատերն ալ կէս մը մաշկով իրարու հետ միացած են : Վսոնք բազմութեամբ ջրերու քով կը բնակին, ծառերու վրայ իրենց բոյնը կը շինեն, ձկերով, մողէղներով ու միջատներով կ'ապրին :

7' Երմակ Տարգալկտուց : Վսի երկու ոտքէն աւելի երկայնութիւն, երկուք ու կէս ոտք ալ բարձրութիւն ունի . Եւրոպա, Վսիայի Հիւսիսային, ու Ավրիիկէի արեւմտեան դիերը, ծովու, գետերու, ու լճերու քովեր միջատներով, որդերով, երկակենցաղներով ու ձկերով կ'ապրի : Իր բոյնը հասարակօրէն ջրերու քով ծառերու վրայ ու թփերու մէջ կը շինէ, երկու մինչուկ երեք հաւկիթ կ'ածէ : Վս թռչունս շառագոյն կարմիրթեւին պէս վախկոտ չէ, մարդու ալ խիստ դիւրաւ կ'ընտանենայ : Պատկեր 107 :

7. Վրօնակ : Կտուցնին կարճ ու քիչ մը կլոր, ոտւընին ալ երկայն ու երեք երեք մատերով են : Վս թռչունները աղէկ չեն կըրնար թռչիլ, բայց խիստ շուտ կը վազն . արտերու վրայ, նա եւ աւազուտ ու քարուտ տեղեր կը բնակին, հետեղէններով, խոտերով, ու միջատներով կ'ապրին : Իրենց միսը շատ համով է :

Ո'նծ Վրօս : Երեք ոտքէն քիչ մը աւելի երկայն է, կըտցին տակի դիէն, նոյնպէս երկու կողմերէն ալ վար կախւած, երկայն ու բարակ փետուրներէ մօրուք մը ունի : Փետուրներուն գոյնը, կոնըկի դին ժանկագոյն ու վրան սեւ գծերով, փորին կողման ալ ձերմակ, իսկ գլուխը ու վիզը մոխրագոյն է : Վսի Եւրոպայի մէջ կը բնակի, բազմութեամբ մէկ գաւառէն միւս գաւառ կ'երթայ, չափէ դուրս վախկոտ է, մարդ մը տեսնելու ըլլայ, հեռու կը փախչի կ'երթայ, այնպէս ալ շուտ կը վազէ՝ որ որսի շներն ալ ետեւէն չեն

կըրնար հասնիլ . անոր համար իր որարդութիւնը խիստ աշխատալի ու դժուարին է : Աչը բոյն շշեներ , արտերու մէջ , գետինը քիչ մը կը փորէ , անոր մէջը երեք մինչուկ չորս կանաչ ու կարմիր բծերով մեծկակ հաւկիթ կ'ածէ , ու չորս շաբաթ վրան կը նստի . իսկ ձագերը հաւկըթէն դուրս ելլելնուն պէս , կը սկսին առ դիս ան դին վազվըստել ու իրինց կերակուր գտնել : Պատկեր 108:

Փոքր լզօս : Ա՛էկ ու կէս ոտքի մօտ երկայն նութիւն ունի , կռնըկի փետուրները շէկ ու պղտի մութ գունով գծերով , իսկ փորինները ճերմակ են : Ասի երկրիս աւելի հարաւային դիերը կը բնակի , հնտեղէններով , խոտերով , որդերով ու միջատներով կ'ապրի : Ահսը շատ համով է :

8. Քւըրեւրներ : Կտուցնին կարճ ու կլոր , ոտւրնին երեք մատերով են : Ասոնք ըստ մեծի մասին խումբ խումբ եղած , մէկ մասը ծովու մէկ մասն ալ գետերու ու լճերու քովեր կ'ապրին . երբ որ անձրեւոտ օդ կ'ըլլայ , կը սկսին ամուր պոռալ :

Ասկեզօծ Քարադր : Ա՛էկ ոտքի մօտ երկայնութիւն ունի , փետուրներուն գոյնը կռնըկի դին սեւ ու վրան ոսկեգոյն գեղին բծերով , իսկ փորին կողմն մինակ սեւ է : Ասի երկրիս հիւսիսային դիերը կը բնակի , ու հոն իր ձագերը կը հանէ , բայց նաեւ բազմութեամբ հարաւային կողմերս ալ կու դայ . ցորեկները ամենը մէկտեղ ջրերու քով ճախնային տեղեր որդերով ու միջատներով կ'ապրին . բայց մթըննալ սկսելուն պէս , ամէն մէկը կը բաժնըսի զատ զատ տեղեր կը քաշւի կը քնանայ : Աս թռչունիս միսը շատ համով է :

9. Լշտրերներ : Ա՛էկ ոտք երկայնութիւն , գըլլիսուն ետեւի դին ալ փունջ մը երկայն սեւ փետուր ունի : Փետուրներուն գոյնը կռնըկի դին դոց կանաչ , կուրծքը սեւ , փորին կողմն ալ ճերմակ է : Ասի ևրոպայի , Ասիայի ու Աֆրիկէի մէջ ,

Ճախնային տեղեր ու թաց դաշտերու վրայ բաղմութեամբ մէկտեղ կը բնակի, միջատներով, որպես գերով ու պղտի ձկերով կ'ապրի: Եղը գետնի վրայ երեք մինչուկ չորս հաւկիթ կ'ածէ, տասն ու վեց, ու կամ քսան օրէն ձագ կը հանէ: Ասոր միսր մանաւանդ աշնան եղոտ ու շատ համով է: Պատկեր 109:

10. Զբարար բառաւուներ հւսմ կտարանք: Կտուցնին երկայն, շխտակ ու կլորկեկ, ոտւընին ալ միջակ բարձր է: Ասոնք առանձին առանձին անտառներու մէջ, ու կամ շխտակ ճախնային տեղեր կը բնակին, ցորեկները կը պահւըտին չեն երեւար, մինակ գիշերները դուրս կ'ելլեն: Իրենց կերակուրը միջատներ ու որդեր է: Ասոնց միսր շատ համով ու շատ յարգի է:

Ա այրի կտցար: Աղաւնիի մը չափ մէծութիւն ունի, փետուրները թուխ ու վրան ժանկագոյն բծերով են: Ասի Եւրոպա կը գտնըւի, ամառը բարձր լեռներու վրայ անտառներու մէջ կը բնակի, իսկ աշնան դաշտային տեղեր անտառներու մէջ կ'իջնայ, ցորեկները գետինը թափած ծառերու տերեւներու տակ կը պահւըտի: Գիշերները դուրս կ'ելլէ, իր երկայն կը տցովը տերեւներու տակէն, ու ուրիշ թաց տեղեր որդեր ու միջատներ կը փնտըռէ կ'ուտէ: Եղը գետինը ծակ մը կը փորէ, ու անոր մէջը քիչ մը խոտ դնելով երեք մինչուկ չորս հաւկիթ կ'ածէ: Աս թռչունիս միսր խիստ համով է, մանաւանդ հոկտեմբերին շատ պարարտ կ'ըլլայ. հասարակօրէն իրեն փորոտիքը մէկտեղ կը խորովեն կ'ուտեն: Պատկեր 110:

Իսւն Զիական թռչուն: Տասն ու մէկ մինչուկ տասն ու երեք մատ երկայնութիւն, խիստ երկայն ալ կտուց ունի. փետուրներուն գոյնը միօրինակ չէ: Ասի Եւրոպա ու Դմերիկէի հիւսիսային դիերը ճախնային տեղեր որդերով ու միջա-

աներով կ'ապրի. բայց լեռնային ու անտառային
տեղեր չսիրեր: Ծղի մէջ այնպէս վեր կ'ելլէ ու
բարձր կը թռչի որ մարդուն աչքէն կը ծածկըսի,
ու շարունակ այծի նման ԱՌԵՌ ԱՌԵՌ ձայն կը հանէ
կը պոռայ:

11. Խուանանար և այլ Տրուգուներ: Ասոնց գը-
լուխը պզտիկ, կլոր, ու կտուցը շիտակ, ոտուր-
ներն ալ միջակ երկայն ու չորս չորս մատերով է:
Ամէնն ալ ծովեղըները, նոյնպէս գետերու ու լճե-
րու քովեր կ'ապրին, իրենց կերակուրը ցեխերու-
մէջ կը փնտըռեն: Ասոնցմէ շատ Տեսակներ կան:

Կոռուող Խաղընակ: Տաս ու երկու մինչուկ
տաս ու երեք մատ երկայնութիւն ունի. փետուր-
ներուն գոյնը միօրինակ չէ, բայց հասարակօրէն
մուժ գորշ ու վրան գոց գունով բծերով է: Ա-
րուն վզին վրայ վզնոցի մը պէս խիտ, բարակ ու
վար կախւած փետուրներ ունի, կատղած ատենը
ասոնք վեր կը տնկըռին: Ասի հիւսիսային Եւրո-
պայի գիերը ճախնային տեղեր որդերով ու միջա-
տներով կ'ապրի, իր բոյնը երկայն խոտերու մէջ
կը շինէ, չորս մինչուկ հինգ հաւկիթ կ'ածէ, ու
ամիս մը վրան նստելէն ետեւ ձագ կը հանէ: Աս
թռչունիս անունը արուներէն առնըւած է. որոնք
կոռուասէր ու կատաղի թռչուններ են, բոլոր տա-
րին շարունակ, բայց մանաւանդ գարնան խիստ
կատղութեամբ իրարու հետ կը կոռուին, մինակ կե-
րակուր ուտելու ատեննին կը դադրին: Արբեմն
մէկ արու մէկալին դէմ, շատ անգամ ալ երկու
մեծ խումբ կը բաժնըռին, ու այնպէս կատղութեամբ
կը կոռուին, ու իրենց կը տցովը մէկզմէկ կը վե-
րաւորեն որ շատերը սատկած կ'իյնան. իսկ միւս-
ներն ալ խիստ յոգնելով, աս դիս ան դին կը
ցրուին կը փախչին: Պատկեր 111: X

Վասնց ոտուրները կարճ, ու մատուրները մաշկով իրարու հետ միացած, կամ առանց միանալու ամէն մէկ մատերը դատ զատ երկու քովերը մաշկեր ունին: Արդմիննին խիտ ու խղային փետուրներով ծածկրւած է: Վամէնն ալ ջրի մէջ խիստ կը լողան, բայց շատերը ջրի տակ ալ աղէկ կ'ընկղմին ու կը լողան: Կրենց կերակուրը ձկեր ու ջրի տընկեր է:

1. Փորֆորներ: Վասնց կտուցը ըստ մեծի մասին կարճ ու հաստ է. թեւերն ալ կարճ, ոտուրները երկրնկեկ ու մատերը մաշկով իրարու հետ միացած չեն, ու զատ զատ քովերը ունին: Վասնք լճերու ու ուրիշ ջրերու վրայ կ'ապրին, ու խիստ աղէկ կը լողան. կերակուրնին ջրի տընկեր են, օրոնք ջրի տակէն՝ ընկղմերով ու լողալով կը հանեն կ'ուտեն:

Սեւ փարփար: Վախ մէկ ոտքէն աւելի երկայնութիւն ունի, Վախայի, Վւրոպայի ու Վամերիկէի մէջ հարիւրներով լճերու վրայ կ'ապրի, ու անոնց քովերը եղէգներու մէջ էգը ութը մինչուկ տասն ու երեք հաւկիթ կ'ածէ, ու քսան մինչուկ քսան ու երեք օր վրան նստելէն ետեւ ձագ կը հանէ. իր ձագերը վեց շաբաթի շափ մեծ սիրով ու հոգով կը նայի կը կերակրէ, ու թշնամեացը ձեռքէն կը պաշտպանէ:

2. Դրամուրէդներ: Ատուցնին հաստ ու ճոշերը ճանկի ձեւ վար ծուած, թեւերնին խիստ երկայն, ոտուրնին կարճ ու մատուրներնին մաշկով իրարու հետ միացած են: Վասնք գրեթէ միշտ ծովու վրայ կ'ապրին, ու ձկերով կը կերակրին. շատ անգամ ցամաքէն հարիւրաւոր մղոններով հեռանալով, գիշերներն ալ ծովու վրայ կ'անցընեն, բայց սատակ փոթորիկ ու աղէկոծութիւն եղած ատեն,

խիստ նեղը կը մըտնեն, երբեմն նաւերու վրայ կ'եր-
թան կը կենան: 'Չագ հանելու ատեննին կը մօ-
տենայ նէ, ցամաքը կու դան, ժայռերու վրայ բոյն
կը շինեն, ու մինակ հաւկիթ մը կ'ածեն: Աս
թռչունները ձագ հանած ատեննին խիստ գէր ու
եղու ըլլալնուն, փակրովեան ու ուրիշ Կղղիներու
բնակիչները զիրենք շատ կը զարնեն, ու մարմին-
ներնուն մէջ տեղէն մէկ ճոմթէն մէկ ալ ճոմթը
հաստ պատրոյդ մը անցընելով, ձմեռւան երկայն
գիշերները, ճրագի տեղ կը վառեն:

Հատակեր Դիոմէդ: Ամէնէն մեծ տեսակն
է. հինգ ոտքի մօտ երկայնութիւն ունի, փետուր-
ներուն գոյնը, կոնըկի դին սեւ, իսկ փորին կողմն
ճերմակ է: Ասի գլխաւորաբար Խաղաղական ծո-
վուն վրայ, բայց շրուանդան բարի յուսոյ ալ կը
գտնըւի, խիստ շատակեր թռչուն մը է: 'Օռով-
եղընները բոյնը կը շինէ, ու չորս ու կէս մատ եր-
կայնութեամբ հաւկիթ մը կ'ածէ: Եր ձայնը իշու
ձայնի նման է, դրեթէ անոր պէս կը պոռայ:
Պատկեր 112 ✕

3. 'Օռոգ.սր սրտւուներ: Կտուցնին շիտակ,
տափարակ ու սրածայր, ոտւընին կարճ, թեւեր-
նին շափէ դուրս երկայն պոչերնին ալ երկու մատ-
բաժնըւած են: Աս թռչուններս ծիծառներու նման
են, ծովու վրայ կ'ապրին, բայց խիստ քիչ կը լո-
ղան, ըստ մեծի մասին ջրին երեսը պոռալով կը
թռչին: Երենց կերակուրը ձկեր, միջատներ ու
որդեր են:

'Օռովու գորշ ծիծառ: Ո՞էկ ոտքի մօտ եր-
կայնութիւն ունի, փետուրներուն գոյնը ճերմակ
է, բայց գլխուն վրայ սեւ, կոնակը բաց մախրա-
գոյն, ոտւըններն ալ կարմիր է: Ասի հաղարներով
մէկտեղ Ասիայի, Նւրոպայի ու Ամերիկէի հիւսի-
սային դիերը ծովու ու նաեւ լճերու, գետերու
վրայ կ'ապրի, բայց գարնան հարաւային կողմերս

կու դայ: Իր բայնը ջրերու քով աւազուտ տեղեր
կը շինէ, երկու մինչուկ երեք հաւկիթ կ'ածէ:

4. Արօրանք: Վասնք առջի Սեռին տակը գա-
ցողներուն կը նմանին, բայց անոնցմէ խոշոր են,
երկայն ոտուլներ ունին, կտուցներնուն ճոմին ալ
քիչ մը ծուռ է: Վա թուչուններս բազմութեամբ
մէկտեղ ծովեղըները կը բնակին, ժայռերու ծա-
կերուն մէջ բայներնին կը շինեն, ու ձկերու վրայ
կը յարձակին կը բռնեն, ու անոնցմով կ'ապրին:

Օռւարթ Որոր: Մէկ ոտքէն քիչ մը աւելի
երկայնութիւն ունի, կտուցը ու ոտուլները կար-
միր, գլուխը գոց գունով, կռնակը բաց գորշ է.
իսկ միւս փետուրները ճերմակ են: Վսի Եւրոպայի
դիերը ծովեղըները, նաեւ գետերու ու լճերու քո-
վեր կը բնակի ու ձկերով կ'ապրի, ամառը հասա-
րակօրէն զցու զցու, իսկ ձմեռը պղտի խմբեր ե-
ղած կ'ապրի: Պատկեր 113: *

5. Հեռաւառանք: Վասնք լողացող մեծ թըռ-
չուններ են, կէս կանգուն երկայնութեամբ ու
ճոմը ծուռ կտուց, վարի կրտցէն ալ կախած
մեծ քսակ մը ունին, որուն մէջ կերակուր ու ջուր
կը ժողվեն, իրենց ձագերը սնուցանելու համար:
Հարաւային դիերը ծովեղըները ձկերով կ'ապրին
ու խիստ շատակեր են:

Հասարակ Հաւալուսն: Ա եց ոտք երկայնու-
թիւն ունի, թեւերուն տարածութիւնն ալ տասը
ոտք է. փետուրներուն գոյնը բաց կարմիր է, ու
թեւերուն վրայ սեւկեկ: Վա թուչուը թէպէտ եւ
խոշոր ու ծանր մարմին ունի, բայց խիստ բարձր
ու շուտ կը թուչի. Վսիա, Վփրիկէ, Վմերիկէ ու
արեւելեան Եւրոպայի դիերս ծովեղըները կ'ապրի,
ու շափէ գուրս շատակեր է. հասարակօրէն ցորեկ-
ները ու իրիկունները իւր կերակուրը վնասուելու
կ'երթայ, որն որ ձկեր ու գորտեր է, որոնք վար-
պետութեամբ ու խելօք կ'որսայ. իսկ ուրիշ ա-

տեսներ կը հանդչի : Ասի ձկնորսները կ'ընտանեցը-
նեն, ու ձուկ որսալու կը կրթեն. բայց վիզը օղակ մը
կանցընեն որպէս զի բռնած ձկերը կարող չըլլայ
կըլել, ու մինակ քսակին մէջ լեցընէ . որ ետքը ան-
կից գուրս կը հանեն : Ասի ուժուն կամ ըստ ո-
մանց հարիւր տարիի չափ կ'ապրի : Պատկեր 114:

Հաւալուսին համար կը զբուցըւի որ կըտցովը կուրծքը կը
ծակէ, ու արիւնովը իր ձագերը կը սնուցանէ . ասի մեծ
առասպել է, որն որ գուցէ առ թաշունիս կարմիր կը-
տուց ունենալէն, ու իր քսակին մէջ տեսնըւած արիւն-
թաթախ ձկերէն առնըւած է :

6. Կըրւանսր : Ասոնք ալ մեծ ու դեղեցիկ
թռչուններ են . երկայն վիզ ու լայն կտուց ու-
նին . երկրիս հիւսիսային դիերը կ'ապրին, բայց
ձմեռը ցուրտ կ'ըլլայ նէ, գէպ ի հարաւ կու գան :
Խրենց կերակուրը ամեն տեսակ ջրի տընկեր է .
բայց մարդու ընտանենալէն ետեւ, նաեւ հաց, ու
ուրիշ բաներ ալ կ'ուտեն :

Հասարակ կարապ կամ պոր կամ Ձկնաքաղ :
Չորս ու կէս ոտք երկայնութիւն ունի, պղտիկու-
թեան ատենը գորշ փետուրներով է . բայց մեծ-
նալու ըլլայ նէ, ձիւնի պէս ճերմակ ու փայլուն
փետուրներ կ'ունենայ . կտուցը կարմիր, բայց
արմատին դին սեւ, նոյնպէս ոտւրներն ալ կարմիր
է : Ասի վայրենի է, Նւրոպայի դիերը՝ ծովու, մեծ
գետերու ու լճերու վրայ կ'ապրի, անոնց քովերը
իր բոյնը կը շինէ, վեց մինչուկ ուժը հաւկիթ կ'ա-
ծէ, ու հինգ շաբաթ վրան կը նստի : Բայց հիմայ
ամէն դի, մանաւանդ Եւրոպայի մէջ, ընտանե-
ցուցած պարտէզներու մէջ զարդի համար կը պա-
հեն : Աս կարապը յիսուն մինչուկ հարիւր տարիի
չափ կ'ապրի : Ուրիշ տեսակ կարապ մ'ալ ՚որ
Հողանդիպայի մէջ կայ, որն որ ՚որ Հողանդիպայի
կարապ կամ Անեւ կարապ կ'ըսւի, ու ՚որ Հողան-
դիա գտնըւելէն ետեւ Եւրոպա ալ տարածւեցաւ :

Վարմնոյն մեծութեամբն ու ձեւովը ու իր կերակրովը հասարակ կարապին նման է, մինակ խիստ սեւ փետուրներով է, կտուցն ալ աղլոր կարմիր, թեւերն ալ բաց դեղին գունով։ Պատկեր 115:

Դեղեցկաձայն կարապ։ Ասի բոլորովին առջի տեսակին նման է, միայն կտուցը սեւ ու արմատին դին դեղին է։ Ասիայի ու Եւրոպայի հիւսիսային դիերը կ'ապրի, բայց ձմեռը խիստ ցուրտ կ'ըլլայ նէ, դէպ ի հարաւ կու գայ։ Խռոչելու ատենը բարակ ու անուշ կ'երգէ, որ խիստ հեռուանց ալ կը լսի. թէ որ շատերը մէկ տեղ գալու ու երգելու ըլլան նէ, հեռուեն զանգակներու ձայնի պէս կը լսին։

Ասոր համար կը զբուցեն որ մեռնելու ատենը խիստ անուշ ու ողբակի ձայնով մը կ'երգէ. բայց ասիկայ ռամիկ մարդիկներու համարում ու առասպել է։

7. Արգաւը։ Ասոնք կարապներու շատ կը նմանին, բայց անոնցմէ պզտիկ են, կարճ ալ կտուց ունին։ Այգերը պտըտելու ու ջրի վրայ լողալու ատեննին եռանկիւնի ձեւով կ'երթան, ու իրենց առջեւէն առաջնորդի պէս ծերերէն կամ հիներէն մէկը կ'երթայ, ու բոլորը կը կառավարէ։ Իրենց միսը շատ համով է, թեւերուն մեծ փետուրներն ալ գիր գրելու կը գործածի։

Ա այրենի Սագ։ Երեք ոտքի մօտ երկայնութիւն ունի, կտուցը նարընջի գոյն, փետուրներն ալ գորշ են, բայց կռնակը եւելք գոց գունով է։ Ասի Եւրոպայի հիւսիսային դիերը խիստ բազմութեամբ ծովու ու լճերու քովեր կ'ապրի. բայց սեպատեմբերին ու հոկտեմբերին դէպ ի հարաւ կ'երթայ։ Իրեն կերակուրը ջրի տընկեր, հնտեղէններ ու հասարակ խոտեր է։ Լոգը ջրերու քով եղէդներու մէջ ութը մինչուկ տասն ու չորս հաւկիթ կ'ածէ, ու չորս շաբաթ վրան նստելէն ետեւ ձագ կը հանէ։

Աս վայրենիէն բնտանի լազը առաջ եկած է, որն որ երկրիս ամէն դի տարածւած, ու ամէնուն խիստ ծանօթ է:

Սագերուն հսկեցող բնութեանը վրայ Ա. Բարսեղ (Աւց-օր. Ը. 173) զարմանալի դիսպուած մը կը պատմէ: Զար-մացուք ընդ հսկեցող աղջն սագաց, զոր ինչ ի մոաց մարդկանէ վրիսէ առ ի շգիտել, նորա զկան և կան յայնը վերայ: Երբեմն, ասեն, արքունական քա-ղաքին մեծանիստն Հռոմոց նորա եղեն ապրեցուցիչք ի պատերազմէ: Զօր ուստեմն, ասեն, օտար եկն, և անյայտ ընդ գետնափորսն մերձ էին ի քաղաքն մոա-նել. եւ նորա իրբեւ զգացին ի գիշերի, ի բարձր ձայն զաղաղակ բարձին, եւ սցնուկո ի նոցա պատճառս ա-պրեցաւ քաղաքն:

8. ԽԵՐԵՒՐ: Ասոնք լսյն, տափարակ ու ճո-թը ծուռ կտուց, կարճ ալ ոտւըներ ունին, ջրի վրայ լաւ կը լողան, օդի մէջ ալ աղէկ ու շուտ կը թոշին: Խրենց միսը շատ համով է: Ասոնցմէ խիստ շատ Տեսակներ կան:

Ա յյրենի բադ: Ասի երկու ոտքի մօտ եր-կայնութիւն ունի, Եւրոպայի հիւսիսային դիերը ջրերու քով ձկերով, ջրի տընկերով, պղտի գոր-տերով ու հնտեղէններով կ'ապրի: Իր բայնը եր-բեմն ջրերու քով եղէգներու մէջ, երբեմն դաշ-տերու, երբեմն ալ ծառերու վրայ կը շինէ, տա-սը մինչուկ տասն ու հինգ հաւկիթ կ'ածէ, ամիսի մը չափ ալ վրան կը նստի: Արուն, էգէն՝ որն որ գորշ գունով փետուրներով է, իրեն կանաչ գլխովը, ու պոչին արմատին դին քանի մը վեր տնկըւած փետուրներովը ու իրեն տկար ու մարած ձայնովը կը տարբերի:

Աս վայրենիէն ալ բնտանի բադը առաջ ե-կած է, ասի ալ երկրիս ամէն կողմը տարածւած ու խիստ ծանօթ ըլլալուն, իրեն բնութեանու-սովորութիւններուն երկայն բարակ ստորագրու-թիւնը աւելորդ կը համարինք:

Եղիպտացիք ու Աբնեացիք փռան մէջ արհեստական կրակով հազարաւոր բադեր, սագեր ու հաւեր հաւելթէն կը հանեն կը մեծցընեն։ Եղիպտոս Կայիբոս քաղաքը, շատ անդամ աս կերպով եօմթը մինչուկ ութը հազար ձագեր մէկանց կը հանեն։

Երեւելի Ուեղմուր բնագէտը փորձեց ու գտաւ որ Եւրոպա ալ ամէն փռան մէջ իր Շնարած ջերմաշափին երեսուն ու երկու աստիճան տաքութեամբը, որն որ Փարենհայտի ջերմաշափին իննոսուն ու վեց աստիճան տաքութեանը հետ հաւասար է, ասանկ ձագեր կը ռնան հանւիլ։

9. Խորհանութեանը : Ասոնց կտուցը երկայն, շխտակ ու սրածայր, վիզն ալ երկայն է, ոտւընին բոլորովին ետեւի դին է, մատւընին մաշկով են, բայց իրարու հետ միացած չեն, պոչ ալ չունին։

Թագով Խորայոյզ : Մէկ ու կէս ոտք երկայնութիւն ունի. փետուրներուն գոյնը կռնըկի դին գոց գունով, փորը ձերմակ է. դլխուն վրայ փունջ մը, բայց երկու բաժնըւած սեւ փետուր, վիզն ալ կլոր պսակի պէս ժանկագոյն ու քովերը սեւ փետուրներ ունի։ Ասի Սւրոպայի դիերը ծովու ու Ծերու վրայ ձկերով, որգերով ու տընկերով կ'ապրի. խիստ լաւ կը լողայ, բայց երկրիս վրայ չկընար քալել։ Իր բոյնը երկայն խոտերու ու եղեգներու մէջ կը դնէ, երեք մինչուկ չորս հաւեկիթ կ'ածէ։ Պատկեր 116։

10. Խուռաբանը : Ասոնց թեւերը առանց փետուրի է, անոր համար չեն կընար թռչիլ, ոտւընին չափէ գուրս կարճ ու լովին ետեւի դին ըլլալով, ցամաքի վրայ շիտ։ Ե՞ր տնկըւած ու կարճ պոշերնուն կը թռնած կը քալեն։ Ասոնք մեծ ու խիստ գէր թուչուններ են. երկրին հարաւային դիեջը ծովու վրայ կը բնակին, ձկերով ու ուրիշ ծովու կենդանիներով կ'ապրին, ու մինակ ձագ հանելու ատեննին հազարներով ցամաքը կու գան, բայց վաղել ու փախչիլ չկընալնուն, շատ կը

բոնըւին : Իրենց ձագերը շատ սիրով ու հոգով
կը նային ու երկայն ատեն զանոնք կը կերակրեն :

Ասկայ թանձր : Վսի ամէնէն մեծ տեսակն
է, երեք ոտքի մօտ երկայնութիւն ունի, փետուր-
ներուն գոյնը կոնըկի դին մուժ գորշ, կուրծքն
ու փորը ճերմակ է, դլխուն երկու դիէն ալ մէյմէկ
աղւոր նարընջի գունով շերտեր սկսած, վզին վրայէն
վար ձգւած են : Վս թռչունը Վմերիկէի հարա-
ւային դիերը չափէ դուրս բազմութեամբ մէկտեղ
կ'ապրի, ցամաքի վրայ ելլալու ըլլայ նէ, խիտ
քովէ քով զինւորներու պէս կարգաւ կը շարուի կը
կենայ : Իրեն միսը խիստ գէր է, ուտելու շատ
շործածւիր : Պատկեր 117 : *X5 Դաշնայ*

Գ Ե Ա Գ

Ե Ր Կ Ա Կ Ե Ն Ց Ե Դ Ա Կ Ե Ր

Յրիսկենաթւղները կամ Երկակենդանիները ուսկրաւոր կենդանիներ են, որոնք Աֆրատ մը ու մէկ Աջ կողմանէ, մէկ կամ երկուք ալ Չախ կողմանէ Արտի խորշեր, կարմիր ու ցուրտ ալ արփւն ունին, ու քանի մը տեսակէն ի զատ, ամէնն ալ իրենց թռքէն չունչ կ'առնուն: Անրմիննին կամ լերկ, կամ թեփերով ու կամ խեցւով ծածկըւած է: Շատերը չորս ոտք, ոմանք ալ երկու, իսկ ոմանք ալ ամենեւին ոտք չունին: Վսոնց աճօւմը հաւկըթով կ'ըլլայ, բայց թռոչուններու պէս վրան նըստելով ձագ չեն հաներ, արեւուն տաքութեամբը կ'ելլեն: Վս կենդանիներէս շատերը Շայրեցեալ գօտիին մէջ կը բնակին, Քաղցրախառն գօտիին մէջ խիստ քիչ կը գտնըւին, իսկ Ցուրտ գօտիին մէջ ամենեւին չկան: Երկակենցաղներու մէկ մասը ջրի մէջ, մէկ մասն ալ ցամաքը, ոմանք նաեւ ծառերու վրայ կ'ելլեն ու հոն կ'ապրին: Իրենց կերակուրը հասարակօրէն միջատներ ու ուրիշ կենդանիներ են, մինակ մէկ քանին խոստ կ'ուտէ: Վսոնք չորս կարգ կը բաժնըւին. Արիաներ. Առղեղներ. Օձեր ու գորտեր:

Կ Ե Ր Գ Ե

Կ Ր Ւ Ա Ն Ե Ր

ԱՄբէնս ալ չորս ոտք ունին, կզակնին առանց ակռապէ, մարմիննին ալ կարծր խեցւով ծածկըւած է: Վսոնցմէ ոմանք ջրի մէջ, ոմանք ալ ցամաքի վրայ կ'ապրին, ու գլխաւորաբար տընկերով կը կերակրին: Շատերուն միսը խիստ համով ու առողջարար է:

Համագի սրբայ կամ Կոսյ: Այեկ ոտքի մօտ
Երկայնութիւն ունի, առջեւի ոտւըները հինգ
հինգ, իսկ Ետեւինները չորս չորս մատերով են.
կռնըկի խեցին խիստ կոր ու ամուր, սեւ գունով
ու վրան գեղին բծերով կամ գծերով է: Վսի
լեռներու վրայ, անտառներու ու պարտէզներու
մէջ, ծառերու տերեւներով, պտուղներով ու որ-
դերով կ'ապրի: Ձմեռ գետինը ծակ մը կը փորէ
ու անոր մէջ կը մըտնէ ու հոն կ'անցընէ, ու վաթ-
սուն տարիի շափ կըրնայ ապրիլ: Եղը ամառւան
մէջ տեղը տաս ու երկու ճերմակ հաւկիթ կ'ածէ
ու գետինը կը թաղէ. իսկ ձագերը սեպտեմբերին
կ'ելլեն: Վս կրիային միսն ու հաւկիթը շատ հա-
մով է:

Դետակրայ: Ուժը մատ երկայնութիւն ու-
նի, ոտւըներուն մատերը մաշկով իրարու հետ
միացած են: Վսի Վիրիկէի, Վսիայի ու Եւրոպայի
հարաւային դիերը բազմութեամբ գետերու մէջ կը
բնակի, ձկերով, որդերով ու ջրի տընկերով կ'ա-
պրի: Եղը գարնան իր հաւկիթները աւազի մէջ
կը թաղէ, բայց ձագերը տարի մը ետքը կ'ելլեն:
Վսոր միսն ալ խիստ համով է:

Շոռվակրայ: Ա եց մինչուկ եօթը ոտք եր-
կայնութիւն ունի, մարմինն ալ շատ անգամ մին-
չուկ ութը կենդինար ծանր կը քաշէ: Վսի երկրիս
տաք դիերը խիստ բազմութեամբ ծովերու մէջ կը
բնակի ու սպնկերով կ'ապրի: Եղը տարին հազար
հաւկըթէն աւելի կ'ածէ, որոնք հաւի հաւկըթի պէս
խոշոր են, ու ծովեղը աւազներու տակ կը թաղէ:
Ձագերը երեք շաբաթ անցնելէն ետքը կ'ելլեն,
բայց ութը օրի չափ ցամաքը կը կենան, ետքը ծովու
մէջ կ'երթան: Վս կրիային միսը խիստ համով է,
անոր համար զինքը շատ կ'որսան, ցամաքը ելած ա-
տենը մարդիկները կը պահւըտին, մէյ մ'ալ յան-
կարծ փայտերով վրան վազելով կռնըկի վրայ կը

դարձընեն, որն որ չկը բնալով դառնալ ու փախ-
չի, այնպէս կը մնայ: Պատկեր 118:

Կ Ե Ր Գ . Բ

Մ Ա Պ Է Զ Ն Ե Բ

ԱՅՈՂԵԶՆԵՐԸ ու մողէզի նման կենդանիները եր-
կային պոչ ունին, մարմիննին ալ խեցւով կամ թե-
փերով ծածկըւած: Հատերը չորս ոտքով են: Ա-
մենն ալ գրեթէ ցամնքի վրայ, մէկ քանին մինակ
ջրի մէջ, ոմանք ալ բուն ծառերու վրայ կ'ապրին:
Իրենց կերակուրը մինակ տեսակ տեսակ մեծ ու
պղտիկ կենդանիներ են: Ողէզներէն շատերը եր-
կրիս տաք դիերը կ'ապրին, իսկ ցուրտ տեղեր ե-
ղողները ձմեռը թմբելով կ'անցընեն:

1. Կոստանդնուպոլիս Կայ Տիբերիոս:
Կոսոնք մեծ, գիշատող ու սոսկալի գաղաններ են,
առջեւի ոտւընին հինգ հինգ, իսկ ետեւինները
չորս՝ մաշկով իրարու հետ միացած, ու մեծ
ճիրաններով մատեր ունին, մարմիննին կարծր
խեցւով ծածկըւած, կղակներնին ալ կոնաձեւ
ու սրածայր ակռաններով են: Աս գաղաններս եր-
կրիս տաք դիերը, անուշ ջրերու մէջ կ'ապրին, ի-
րենց որսը յափշտակելէն ետեւ, ջրին տակը քանի
մը օր կը պահեն, մինչուկ որ նեխի, անկից ետեւ
կ'ուտեն: Կագերը ջրերու եղբները խոշորկեկ ու
կարծր կեղեւով յիսուն մինչուկ վաթսուն հաւկիթ
կ'ածեն, ու մինչուկ որ ձագերը ելլեն նէ՝ կը պահ-
պանեն. բայց անկից ետքն ալ, քանի մը ամիս
շարունակ կը հոգան կը կերակրեն իրենց ձագերը:
Կոսոնցմէ շատ Տեսակներ կան:

Ա, եղոսի Կոկորդիղոս: Մինչուկ երեսուն ոտք
երկայն կ'ըլլայ. կռնըկի դին գոց կանաչ, իսկ
փորին կողման աղտոտ դեղին է: Ամի Նեղոս գետի

ու Ամբիկէի ուրիշ մեծ գետերու մէջ կ'ապրի, ցորեկները ցամաքը կ'ելլէ, իսկ գիշերները ըստ մեծի մասին ջրի մէջ կը կենայ. ցամաքի վրայ խիստ վախկոտ է, բայց ասոր հակառակ ջրի մէջ, ուր որ շատ դիւրութեամբ աս դիս ան դին կը շարժի, խիստ վնասակար դազան մը է: Իր կերակուրը ձկեր է, բայց նաեւ մարդիկներ ալ կը բռնէ կ'ուտէ: Խցը իր հաւկիթները ցամաքը, բայց ջրի մօտ կ'ածէ, ու կը պահպանէ, ու շատ տեսակ կենդանիներու դէմ, որոնք որ իր հաւկիթներուն թընամի են ու կ'ուղեն վնասել նէ, չափէ դուրս կատղութեամբ կը կռուի կը պաշտպանէ: Պատկեր 119:

Ա. մերիկէի կոկորդիղոս: Տաս ու երկու մինչուկ տասն ու չորս ոտք երկայնութիւն ունի. քիթը ու բերանն ալ լայն ու ճոթը կտրուածի պէս է: Ասի բազմութեամբ Ամերիկէի գետերուն մէջ կ'ապրի, ձմեռները ջրերու քով տղմերու մէջ կը թաղի ու թմբելով կ'անցընէ: Խցը երեսուն մինչուկ վաթսուն հաւկիթ կ'ածէ, ու աւազներու մէջ ծակեր կը փորէ, անոնց մէջ կը թաղէ. բայց ձագերը ելլելէն ետեւ խիստ քիչ կը մնան, ինչու որ անգղներն ու ուրիշ մեծ գիշատող թուչունները շատ կը յափշտակեն կը տանին:

Գ. անգետական կոկորդիղոս: Տասն ու ութը մինչուկ քսան ոտք երկայնութիւն ունի. մարմնոյն գոյնը աղտոտ կանաչ, բայց կռնըկի դին սեւ բծերով ալ է: Ասի Գ.անգէս գետին ու ուրիշ Հընդկաստանի գետերուն մէջ կ'ապրի, իր սրածայր քթովն ու բերանովը ուրիշ տեսակ կոկորդիղոսներէն կը տարբերի: Իրեն կերակուրը գլխաւորաբար ձկեր է: Աս կենդանիս Հնդիկներուն նուիրական կամ սուրբ կենդանիներէն մէկն է:

2. Առաջաներ: Ասոնք երկայն ու կլոր պոչ, երկայն ու ծայրն ալ երկու բաժնըւած լեզու ունին. մարմիննին թեփերով ծածկըւած, մատերնին ալ

ըղունկներով ու առանց մաշկի են : Ասոնցմէ շատ Տեսակներ կան, որոնք երկրիս ամէն դին տարածւած, ու բոլորովին անվեաս կենդանիներ են :

Հասարակ Վողէզ : Ո Եց մինչուկ ութը մատերկայնութիւն ունի . կոնըկի կողմս գորշ ու վրան ճերմակ ու գոց գունով բծերով ու սեւկակ գծերով, փորին դին ալ կապուտակի զարնող կանաչ : Ասի երկրիս տաք դիերը պարտէզներու մէջ, դաշտերու վրայ, հողերու ու քարերու ճեղքըւածներու մէջ, ծառերու ու պատերու վրայ կը բնակի, խիստ շուտ կը վազէ, ու անթոյն անվեաս կենդանի մը է . մարդուս ալ դիւրաւ կ'ընտանենայ : Աշնան գետնի տակ ծակերու մէջ կը մտնէ, ձմեռը թմրելով կ'անցընէ : Խրեն կերակուրը միջատներ է : Խդը ապրիլին վերջերը Ճնճղըկի հաւկըթի խոշորութեամբ հինգ մինչուկ ութը ճերմակ հաւկիթ կ'ածէ, իսկ ձադերը օգոստոսին կամ սեպտեմբերին կ'ելլեն :

3. Առաջարկութ Կայ Կոգառութ ԿԵՄ ՔԱՐՔԱԳԻՒՅՑ :
Վէկ թիզ երկայնութիւն ունի . մարմնոյն գոյնը թուխ է, կոնըկին վրայ աստղաձեւ նկարւած բծեր ունի, երբեմն ալ կանաչ գունով կ'ըլլայ : Ասի Նդիպտոս, Նդկաստան, ու Ռփրիկէի ուրիշ դիերս ալ խիստ շատ կը գտնըւի, բոլորովին անվեաս կենդանի մըն է, ու մէկու մը ամենեւին չվեասեր : Ուամիկները աս կենդանիէս շատ կը վախնան, ու կ'ըսեն որ օձին թոյն տըւողը ասիկայ է, եւ թէ մարդ մը տեսնելու ըլլայ նէ, նշան կ'առնու ու երեսը ցատկելով կը խածնէ կը թունաւորէ :

4. Ա ՔԱՐՔԱԳԻՒՅՑ : Ասոնք պզտի մողէզներ են, որոնք իրենց մարմնոյն երկու դիերը, թեւերու նման մէյմէկ տարածւած մաշկ ունին, ասոնցմով կըրնան մէկ ծառէն միւս ծառ թռչելով ցատկել : Ամէնն ալ անվեաս կենդանիներ են, երկրիս տաք դիերը ծառերու վրայ կ'ապրին ու միջատներով կը

կերակրին : Ասոնց վրայ շատ առասպել բաներ կը
պատմըին : Փատկեր 120 :

5. ՏԵՍՏԻ. ԽՆԱԾԱՅԻՆ : Ասոնք վզերնէն վար
կախւած քսակի ձեւ մաշկ մը ունին, ուզած ատեն-
նին ասի կ'ուռեցընեն . կոնըկնին ալ ձկի կոնըկի
թեւին նման է, բայց վզերնուն վրայէն սկսած մին-
չուկ պոչերնուն կէսը, մորթ մը ունին :

Ամերիկէի Բասիղիսկոս : Երկու ոտքի մօտ
երկայն է, գլխուն ետեւի դին՝ մէջը պարապ մորթի
կտոր մը ունի, ուզած ատենը ասի կ'ուռեցընէ վեր
կը տընկէ որ բրուկի մը ձեւ կ'ըլլայ : Մարմինը
բարակ թեփերով ծածկըւած, գոյնն ալ գորշ ու
վրան ճերմակ բծերով է : Ասի անթոյն ու խիստ
անվեսաս կենդանի մը է, ծառերու վրայ կը բնակի,
մէկ ճիւղէն մէկալ ճիւղ ցատկելով միջատներ կը
բռնէ ու անոնցմով կ'ապրի . երբեմն ջրի մէջ ալ
կ'երթայ ու խիստ աղէկ կը լողայ : Փատկեր 121 :

Բասիղիսկոսին վրայ ռամիկ ժողովուրդները շատ առաս-
պելներ կը պատմեն . ու բնչպէս կը ծնանի ասի, իրեն
մարմեղյն կազմածքը ինչ կերպ է պատպէս կը զբուցեն ;
Ընտանի արաղադ մը ինը տարւան կ'ըլլայ նէ, կ'ըսեն,
հաւկիթ մը կ'ածէ, ասոր վրայ գետնագորտ մը նստե-
լով առ կենդանիս կը հանէ : Մարմեղյն ձեւը արաղադի
մը շատ նման է, բայց վեմուր չունի, գլխուն վրայ
թագ մը, առասպելքալ վիշապներու պէս ալ թեւեր
ու պոչ ունի . սյնապէս ալ թունաւոր է որ կենդանի մը
իր քովը մօտենալու ըլլայ, մէյ մը մինակ անոր երեսը
նայի շուտ մը կը մեռցընէ . անոր համար ոչ մարդ, ոչ
կենդանի մը իրեն կը քնայ վնասել, մինակ իր զարհու-
թելի դէմքը հայելիք մը մէջ տեսնելու ըլլայ, կը սատկի :

Աս ամէն առասպելներէն ուրիշ նաև հին ատենները
ասի օձի մը տեսակ կը կարծէին, բնչպէս Ա . Կիւրզին
(Կոշ . Թ . 155) ու Ասկերերանին (Եսայեայ մէկնութեան)
մէջ եւ ուրիշ տեղեր ալ կան . անոր համար մեր մէջը
ասոր Օձ արբայիկ, թատաւորական օձ ու երբեմն Քարր
կ'ըսէնք : Եզնիկն ալ (Գիրք . Ա . 107) ասոր վրայ սյս-
պէս կը խօսի . Որպէս որ Բասիղիսկոսն կոչի ազգ ինչ
օձից, հայելով միայն սատակէ զմարդ կամ զանասուն,
ուստի յորժամ ի չըշորս գտանիցի, ճրագ առեալ ի-

ջանեն ի ներքս ըմբռնել, զի հայեցեալ ընդ ճրագն, ոչ
մշանչից մարդոյն օձն: Բայց ինչպէս ըսինք նէ, ա-
սոնք բոլոր սիամ կարծիքներ են:

6. Գաւառութեամուսներ: Ասոնց դլխուն ձեւը ե-
րեք անկիւն է, լեզունին խիստ երկայն ու ճոթե-
րը լսյն, պոշերնին երկայն ու ծայրերը պլլըւած
ու գարձած են: Ամէնն ալ երկրիս տաք դիերը ծա-
ռերու վրայ կ'ապրին ու միջատներով կը կերակրին:

Դիրիկէի գետնառիւծ: Մէկ ոտք երկայ-
նութիւն ունի, Դիրիկէի հարաւային դիերը ծա-
ռերու վրայ կ'ապրի. բայց նաեւ Ապանիա ալ աս
դիս ան դին կը գտնըւի: Աս կենդանիս զարմա-
նալի յատկութիւն մը ունի որ իր մարմնոյն գոյնը
ուղածին պէս կը փոխէ, միշտ միօրինակ չմնար, ու
ասոր համար է որ հասարակօրէն ասի փոփօխամիտ
մարդիկներու կը նմանցընեն: Պատկեր 122: 

Ա Ռ Պ Գ Գ

Օ Զ Ե Ր

Ասոնց մարմինը կլոր, երկայն ձեւով ու առանց
ոտքի է, դլուխնին ըստ մեծի մասին խեցւով, իսկ
մարմնոյն ուրիշ դիերը թեփերով ծածկըւած են:
Լեզունին նեղ, բարակ, խիստ երկայն ու երկու
մաս բաժնըւած է: Կղակներնուն վրայ սրածայր ա-
կուաներ ունին, բայց ասոնցմով իրենց կերակուրը
չկըրնալով ծամել, ամբողջ կը կլլեն. շատերուն
ալ վերի ու վարի կղակները արմատին կողմն իրա-
րու հետ կապւած շըլլալով, բերաննին խիստ կըր-
նան բանալ ու խոշոր մարմիններ կլլել: (Օձերէն
շատերը որոնք որ թունաւոր կ'ըսւին, վերի կղակ-
ներնին քանի մը երկայն ու շարժական ակռաներ
ունին, ասոնց մէջը ըստ մեծի մասին պարապ է,
ու մէյմէկ արմատին կողմն, մէյմէկ ալ վերի ծայ-

բերը ծակեր կան, աս ակռաներուն արմատին կողման ծակերուն առջեւը մասնաւոր մկունքներով պատաժ բուշտ մը ունին, որուն մէջը թշնը կը ժողվըւի : Երբ որ օձ մը կատղած աս ակռաներովը խածնելու ըլլայ նէ, թոյնով լեցուն բուշտը իր վրայի մկունքներէն կը կոխսի կը ճզմրւի ու մէջէն թոյնը պարապրելով, ակռաներուն ծակերէն անցնելով, խածւած վէրքին մէջ կ'երթայ : Երբեմն խիստ կատղութեամբ խածած ատեննին թունաւոր ակռաներէն ոմանք կը կոտրին, բայց որովհետեւ աս խոշոր թունաւոր ակռաներու անմիջապէս ետեւը ուրիշ քանի մը խիստ պղտի թունաւոր ակռաներ ալ ունին, ասոնք կոտրածներուն տեղը կը լեցընեն : (Օձերէն մինչուկ հիմայ երեք հարիւր քառասուն ցեսակէն աւելի գտնըւած ու ճանչցըւած են . որոնք մէկ ոտք երկայնութենէն սկսած մինչուկ քառասուն ոտք երկայնութիւն ունին . երկրիս ցուրտ դիերը ապրողները ձմեռը թըմբելով կ'անցընեն :

Հատ օձերու խածւածքը խիստ թունաւոր վնասակար է, բայց ասոր ներհակ ոմանցն ալ բոլորովին անվնաս է . ուստի ասոնք իրարմէ աղէկ տարբերելու ու ճանչնալու համար, երկու ցեղ կը բաժնենք . Դռանց թոյնի օձեր, թունաւոր օձեր :

Ց Ե Ղ Ը

ԵՐԿԱՆՑ ԹՈՅՆԻ ՕՁՆՔ

Առ ցեղին տակը դացող օձերէն շատերը վերի կղակնին երկու կարգ ետեւէ ետեւ, իսկ վարի կղակնին մէկ կարգ ակռաներ ունին . գլուխնին երկայն ձեւով ու վզերնէն քիչ մը աւելի լայնկեկ, ու խեցւով ծածկըւած է :

1. Հասուրու օձ : Ոչէկ ու կէս ոտքի մօտ երկայնութիւն, պղտի մատի մը չափ ալ հասաւու-

թիւն ունի: Վալուխը ու պոչը պղտի խեցիներով, կռնակը ու երկու քովերն ալ թեփերով ծածկը ւած է. կռնըկի գոյնը կարմիր, վրան երեք երկայն սեւ գծերով, իսկ կուրծքը ու փորը սեւ է: Ասի և բոպապայի ամէն դին խիստ տարածած է, բոտոտներով ու միջատներով կ'ապրի: Տարւան մէջ այս ինքն՝ մայիսէն մինչուկ օգոստոս, հինգ անգամ իր մորթը կամ խորխը կը փոխէ. բայց ուրիշ օձերու պէս ամբողջ չհաներ, միշտ մէջ տեղէն երկու կը պատուէ:

2. Լաւագ օճոր: Աս Սեռին շատ Տեսակներ կը վերաբերին, որոնք բոլորովին անվեաս կենդանիներ են, երկրիս ամէն դին մկերով, թռչուններով, որդերով ու միջատներով կ'ապրին, ջրի մէջ խիստ շուտ ու լաւ կը լողան, նաեւ ձկեր կ'ուտեն:

Մահիկ օձ կամ Ռուն Լողակ օձ: Ասի և բոպապայի մէջ խիստ շատ կը գտնըւի, երկու մինչուկ երեք ոտք երկայնութիւն ունի. գլուխը խեցւով ու կռնակը թեփերով ծածկը ւած է. կռնըկի դոյնը կապուտակ, կամ կանաչ ու կամ մուժ գորշ, փորին կողմն ալ բաց գունով է, իսկ գլխուն երկու դիերը մէյմէկ լուսնաձեւ դեղին բծեր ունի: Հասարակօրէն գետերու, լճերու, ու ուրիշ ջրերու քովեր թփերու մէջ կը բնակի, բայց շատ անգամ ջրերէն հեռու անտառներու մէջ, լեռներու վրայ ալ կը գտնըւի: Խր կերակուրը գորտեր, մողէզներ ու ձկեր է. բայց ասոնց մէջէն ամէնէն աւելի իրեն սիրելին առջինն է. երբեմն իր գլխուն չորսին շափ խոշոր գորտեր կը կըլլէ, բայց երկայն ատեն խիստ կ'աշխատի, իսկ մանրները շատ դիւրութեամբ կը կըլլէ: Խր օձը օգոստոսին՝ քսան մինչուկ երեսուն ու վեց հաւկիթ կ'ածէ, որոնք զրեթէ աղաւնիի հաւկըթի մը խոշորութեամբ, բայց անկէ երկընկեկ են, իսկ ձագերը երրորդ շաբաթը կ'ելլեն:

Վիշապաց թագաւոր : Երեսուն ոտքէն աւելի երկայնութիւն , երկու ոտք ալ հաստութիւն ունի . մարմինը մուժ գունով է , մինակ վղին երկու դիերը ծերմակ , կռնակն ալ կարգ մը աղւոր գոց կարմիր բծերով : Ասի Յարասիղիա ու Ամերիկէի ուրիշ դիերը տաք ու աւազուտ տեղեր անտառներու ու թփերու մէջ կ'ապրի , զրի մէջ չերթար , բայց երբեմն ծառերու վրայ կ'ելլէ իր որսը ձեռք ձգելու համար : Առ տեղացի մարդիկները աս յաղթանդամ վիշապէն ամենեւին չեն վախնար , ինչու որ ամենուն ընդհանրապէս ծանօթ է որ թունաւոր ակոաներ չունի . նոյն իսկ կենդանին ալ , թէ որ անոնցմէ չվասւելու ըլլայ , կը վախնայ կը փախչի : Իր կերակուրը տեսակ տեսակ մեծ ու պղտիկ կենդանիներ են . հասարակօրէն տեղ մը կը պահւըտի կը կենայ , քովը կենդանի մը մօտենալու ըլլայ նէ , մէկանց վրան կը յարձակի , ու բերնովը խածնելով այնպէս մը վրան կը պլւըտի կը սխմէ որ խեղճ կենդանւոյն ոսկրները կտոր կտոր կ'ըլլայ ու կ'իյնայ կը սատկի . ու ետքը գըւխու դիէն սկսելով կամաց կամաց ամբողջ կը կըլլէ : Լոգը տարին տասն ու հինգ մինչուկ քսան խոշոր-կեկ հաւկիթներ կ'ածէ : Պատկեր 123 :

Բուն վիշապ կամ Զբային վիշապ օձ : Տասը
ոտքէն սկսած մինչուկ քառասուն ոտք երկայնու-

թիւն կ'ունենայ, կռնըկի կողմն գոց կանաչ է, ու վրան երկու կարգ կլոր սեւ բծերով, իսկ փոքրին դին բաց դեղին, ու աս դիս ան դին սեւ բծեր կան։ Ասի Յրասիղիայի մէջ կը գտնըւի, ըստ մեծի մասին ջրի մէջ կ'ապրի ու խիստ լաւ կը լողայ։ Իր կերակուրը տեսակ տեսակ կենդանիներ են, առջինին պէս աս ալ մինչուկ եղջերուներ կը ընայ կը լլեւ. ջրի տակ շատ անգամ կը պահւըտի, կենդանի մը ջուր խմելու համար կու գայ նէ, յանկարծ վրան կը պլըւի ու սխմելով ոսկրները կոտըրտելէն ետեւ, ամբողջ կը կը լլէ։ Ու էպէտեւ ասրուն վիշապը մարդ ալ կը ընայ մեռցընեւ ու կը լլեւ, բայց մինչուկ հիմայ չէ լսւած ինչու որ ինքը անոնցմէ խիստ կը վախնայ, հեռուէն մէկը տեսնելուն պէս, շուտ մը կը սկսի փախչիլ։ Աս օձը շատ զգայուն է, անգամ մը փորձի համար մէկուն գլուխը կտրելէն ետեւ, փորոտիքը ու կաշին ալ հանեցին, բայց երկայն ատեն միօրինակ շարժեցաւ։ Պատկեր 124։

Յաւայի Վիշապ օձ։ Ա եց, տաս ու երկու մինչուկ երեսուն ոտք երկայնութիւն կ'ունենայ, գոց կապուտակ գունով, ճերմակ, սեւ ու մթագոյն բծերով է։ Ասի Սումատրա ու Յաւա կը զիներու մէջ կը բնակի, ու մինչուկ մէծ այծի մը խոշորութիւն ունեցող ամէն տեսակ կենդանիներով կ'ապրի։ Ասոր համար կը պատմեն որ մարդիկներու ու գոմէշներու վրայ կը պլըւի ու զիրենք կը կը լլէ, բայց ասոնք առասպել են։ Հիմայ Եւրոպա ալ բերած են, ողջ կենդանիներ պահելու տեղեր երկրթէ վանդակի մէջ կը պահեն, մարդքովը կը ընայ մօտենալ, հասարակօրէն չխածներ, բայց միշտ կը զգուշացւի, ինչու որ շատ անգամ հանդիպած է որ իրեն կերակուր տուողներուն մէկուն թեւը, մէկուն մատը խածած է. ոմանց ալ վրան պլըւելով կը մեռցընէր կոր։ Պատկեր 125։

Վասոնք առջի ցեղին տակը դացող օձերէն քիչւորեն, ու ըստ մեծի մասին երկրիս տաք դիերը կը բնակին: Վլուխնին քիչ մը լայն, տափարակ ու թեփերով ծածկը լած է, կզակներնուն վրայ թունաւոր ակռաներէն ի զատ, մէջմէկ կարգ ակռաներ ունին: **Վասոնց** ամէնուն թոյնը, որն որ խածած ատեննին վերքին մէջ կը թափեն, թէպէտեւ խիստ վեասակար է, բայց որչափ որ օձ մը երկրիս տաք դին կը բնակի, ու տաք եղանակին մէջ կը խածնէ, այնչափ ալ անոր թոյնը վերքին մէջ եւելօք կ'ազդէ ու շուտ կը մեռցընէ: **Վմէն** թունաւոր օձերուն համար կը բերեայ ըստիլ որ կենդանի ձագեր կը բերեն, ինչու որ հաւիթները մօրերնուն փորէն ընդ գուրս ելլելը կը կոտրին ու ձագերը գուրս կ'ելլեն:

1. Խօնք: **Վասոնց** գլուխը լայն ու գրեթէ երեք անկիւն, վերի կզակնին ալ կարճ ու մինակ թունաւոր ակռաներով է: **Վասոնք** կենդանի ձագեր կամ իժակորիւններ կը բերեն, այս ինքն՝ հաւկիթները մօրերնուն փորին մէջ կը կոտրին ու հոն ձագերը գուրս ելլելէն ետեւ կը ծնանին, անոր համար հիներն ալ կը կարծէին որ իժակորիւնները մօրերնուն փորը ծակելով գուրս կ'ելլեն:

Հասարակ Իժ: **Երկու** ոտք երկայնութիւն ունի, գլխուն առջեւի կողման պզտի խեցիներով, իսկ ետեւի դին ալ թեփերով ծածկը լած է: **Վարմնոյն** գոյնը միօրինակ չէ, շատ կը փոխւի, բայց հասարակօրէն արուխն կոնըկի դին ձերմակ, փորն ալ սեւկեկ է, կոնըկին մէջ տեղը գլխէն սկսած մինչուկ պոչը սեւկեկ մանուածապատ դիծ մը ունի, երկու դիերն ալ թուխ բծերով: **Լշգը** կերպ կերպ գուներով է, կոնըկին մէջ տեղի դիծն ալ թուխ է:

Վսի երկրիս տաք դիերը լեռնային ու գաշտային չոր տեղեր ժայռերու, պղտի թփերու ու ծառերու արմատներուն մէջ կը բնակի, մկերով, գորտերով, մողէզներով ու պղտի թռչուններով կ'ապրի: Կրեն չդպչըւի նէ, ինքիրմէ խիստ վախկոտ է, մէկու մը ամենեւին չվեասեր, իսկ թէ որ գրգըռուելու ըլլայ, խիստ կը կատղի ու կըր սկըտեղի ձեւ կը կլորի, գլուխը մէջ տեղէն շուտ շուտ դուրս երկրնցընելով ու ներս քաշելով չարաչար կը խածնէ, միշտ խածնելու ատենն ալ կը նայի որ մերկ միս ըլլայ, անոր համար հասարակօրէն մարդուն ձեռքը ու ոտքը շատ կը խածնէ, բայց իր թշնամոյն վրայ չնետւիր, իր ձեռքէն փախչելու ալ ըլլայ նէ զանի չհալածեր: Խժին խածւածքին վերքը շատ պղտիկ է, պարզ աչօք հազիւ կը տեսնըւի, բայց անմիջապէս կ'ուռի, ցան ալ խիստ կը սաստկանայ, քանի մը բոպէ անցնելէն ետեւ մարդս ինքը զինքը բոլորովին կը կորսնցընէ, կը սկսի փսխել, ուռէցըն ալ մէկ դիէն մեծնալով բոլոր մարմինը կը տարածւի, վրան ալ խիստ տաքութիւն մը դալով, երկու ժամու մէջ, ինչպէս շատ օրինակներէն յայտնի է, թէ որ շուտով աղէկ դարման չտարւելու ըլլայ, չարաչար կը մեռցընէ: Վապիսի սոսկալի դիպուածի մէջ, որչափ կարելի է, բոպէ մը չկորսնցընելու, շուտ մը բժիշկ կանչելու է. բայց ամէն դի բժիշկ չգտնըւելուն, կամ դժուարաւ գտնըւելուն համար, աղէկ կ'ընէ մէկը՝ որ սուր դանակով մը շուտ մը օձին խածած տեղը կտրէ ու մէկ դի նետէ. բայց ասի չըլլար նէ դոնէ պաղ ջրով վերքը աղէկ մը լուալու ու հանդարտ անկողինի մէջ պառկելու է. վերքին ուռած տեղերը տաք ձէթով շարունակ շփելու է, մէկ դիէն ալ քրտնցընելու գեղեր պէտք է խմել. կերակուրէն աղէկ զգուշանալու, ու քանի մը օր մինակ ապուրով ու կաթով անցընելու է:

Խժին գլխաւոր թշնամիները գիշատող թըռչուններն են, որոնք իրենց կրտցովը անոր գլխուն կը զարնեն կը ճզմեն, ու ետքը ամբողջ թունաւոր ակուաներովը մէկտեղ կ'ուտեն ու չեն վեասիր: Ասի սատկեցընելու խիստ դիւրին կերպ մը կայ, բայց քիչ կը դործածւի. թէ որ իրեն բերանը քիչ մը ծխախոտի եղէզի աղտ լեցւելու ըլլայ, եօթը մինչուկ ուժը բոպէի մէջ անմիջապէս կը սատկի: Պատկեր 126:

Եղջիւրաւոր իժ կամ Եղջիւրիկ: Երեք ու կէս ստք երկայնութիւն, մեծ մատի մը չափ ալ հաստութիւն ունի, գլուխը պղտի թեփերով ծածկըած է, գլխուն վրայ ալ, գէպ ի աւըներուն վրայի դին երկու պղտի ամուր ու սրածայր եղջիւրներ ունի: Ասի Դիրիայի, Եգիպտոսի, Ասորեստանի ու Երարիայի անապատներու մէջ կը գըտնըւի:

2. Խորբուրուս Կամ Նետօն: Եօթը ստքէն աւելի երկայնութիւն ունի, ու իր գոյնը միշտ միօրինակ չէ, երբեմն չէկ, երբեմն դեղին ու միժագոյն բծերով, երբեմն ալ դորշ ու վրան մժագոյն կամ սեւ բծերով է, գլուխը խիստ խոշոր ու պղտի թեփերով ծածկըած է, թոյնի ակուաներն ալ տաս ու երկու մինչուկ տասն ու հինգ դիմ երկայն են: Ասի Հսխայի, Ամերիկէի ու Կողանդիայի մէջ, գետերու քովեր, անտառներու ու շաքարի եղէզներու արտերուն մէջ մկերով, մողէզներով ու պղտի թռչուններով կ'ապրի: Աս օձը ուրիշ ամէն թռւնաւոր օձերէն խիստ վեասակարն է. տեղ մը կեցած ատենը, մարդ մը չգիտնալով իր քովը ճօտենալու ըլլայ, յանկարծ նետի մը պէս վրան կը նետուի ու չարաչար կը խածնէ. թէ որ մէկը փախչիլ ալ ուղէ, իր ձեռքէն չկըրնար ազատիլ, ինչու որ շարունակ նետւելով կը հասնի, մինչուկ ծառի վրայ ալ կ'ելլէ: Ասոր խածւածքը շատ վեասակար ու վտանգաւոր է, վէրքը խիստ

կ'ուռի, մարդու կը սկսի գողդղալ, փախել, ու բու-
լըրովին ինքը զինքը կը կորսընցընէ, ու քանի մը
ժամու մէջ խիստ տանջըւելով կը մեռնի. թէ որ մէ-
կը վերի ըսւած դարմաններով առողջանալու ալ ըւ-
լս, շատ տարիներ միօրինակ զլխու դառնալ ու
կուրծքի ցաւ կ'ունենայ: Խարամանին շափէ դուրս
կը բազմանայ. Էդ մը տարին յիսուն մինչուկ վաթ-
սուն ձագ կը բերէ, ու շաքարի եղեգներու արտ մը
չկայ, որ վաթսուն մինչուկ եօթանասուն հատ մէջը
չգտնըւի, անոր համար խեղճ ժողովուրդները հըն-
ձելու ատեննին չտեսնելով, ասոնցմէ շատ կը մեռ-
նին: Պատկեր 127:

Յ. Հերեթուրնոր ԿԵՄ Հ. Ա. Վ. Խ. Ա. Բ. Ի. Ե. Ռ. : Ա. սոնք
զլխուն մինակ առջեւի կողմն խեցւով, խև մար-
մնոյն միւս դիերը թեփերով ծածկըւած է: Պո-
չերնուն ճոթը եղջիւրէ, խիստ բարակ, ձգական,
թափանցիկ ու քովէ քով շարւած մէջը պարապ
օղակներ ունին, երբոր պոչերնին վեր վերցընեն
ու շարժելու ըլլան նէ, չորցուցած ու ուռեցուցած
խածւոյ մը մէջի ողուներու հանած ձայնին պէս
ձայն կը հանեն: Ա. ս օղակները ամէն տարի մէյմէկ
հատ կ'աւճին կ'աւելնան:

Ա. Հաւոր Յարամանի: Խօթը մինչուկ ութը
ոտք երկայնութիւն ունի, մժադոյն գորշ գունով
է, բայց կոնըկի գին սեւ ու քովերը ճերմակ բծեր
կան: Ա. սի Ա. մերիկէի մէջ բարձր ու քարուտ տե-
ղեր կը բնակի, պղտի կաթնատու կենդանիներով
ու թուչուններով կ'ապրի. խիստ ծոյլ կենդանի
մըն է, դրեթէ բոլոր օրը պղըւած տեղ մը կը կե-
նայ, կենդանի մը քովը մօտենալու ըլլայ, կը խած-
նէ կը թունաւորէ ու ետքը կը կլլէ: Ա. սոր խածւած-
քը խիստ թունաւոր է ու շուտ կը մեռցընէ. Ա. մե-
րիկեցիք ասոր ձեռքէն ամէն տարի շատ արջառներ
ու ձիեր կը կորսնցընեն, խեղճ կենդանիները դաշ-
տերու վրայ արածւելու ատեննին, ասկից խածւե-

լով եօթը կամ շատ շատ ութը բռպէի մէջ չա-
րաչար կը սատկին : ‘Ճմբոր ցըրտէն կը թմրին,
գրեթէ մեռածի պէս կ'ըլլան, բայց տաք տեղ մը
դըրտին նէ կ'արթըննան ու իրենց խածւածքը ա-
մարւան խիստ տաք ատենւան պէս շատ վտանգա-
ւոր է : Խնչպէս ասի 1827 ին Գաղղիայի մէջ Խնգ-
ղիացիի մը հանդիպած դժբախտ դիպւածէն աւելի
ստուգւեցաւ : Աս մարդս երեք հատ աս տեսակ
օձէն ունէր, ասոնցմէ պինտ մեծը ձմեռը ցըրտէն
սատկեցաւ, իսկ միւս երկուքն ալ սատկելու գրեթէ
մօտ էին : Խնգղիացին աս երկու օձը երկրթէ վան-
դակով առաւ տաք տեղ մը տարաւ, ու կարծելով
որ մէկն ալ սատկած է, պղտի գաւազան մը խո-
թեց վանդակին մէջ ու աս դիս ան դին շարժեց
զինքը, բայց ամենեւին կենդանութեան նշան մը
չցուցընելով, զգուշութիւն չըրաւ, բացաւ վանդակը
ու ձեռօքը բռնելով օձը կ'ուզէր աղէկ մը քննել,
մէյ մ'ալ յանկարծ սատկած կարծած օձը շարժե-
ցաւ, ու ձախ ձեռքին վրան խածաւ, սոսկացաւ
մարդը ու սկսաւ պոռալ . բայց դարձեալ օձը վան-
դակին մէջ դնել ուզելով, ան բռպէի մէջ նորէն
ուրիշ տեղէ մ'ալ խածաւ + խեղճ մարդը ջուր ու-
ղեց, բայց շուտով չգտնալուն սկսաւ սառոյցով
ձեռքը շփել, թեւն ալ չուանով մը ամուր կապեց,
որպէս զի ուռեցքը բոլոր մարմինը չտարածւի :
• Քիչ մը անցաւ շանցաւ վրան խիստ տաքութիւն ու
սրտի նեղութիւն մը գալ սկսաւ, դաւաթ մը ձէթ
խմեց, անոր վրայ քիչ մը թէպէտ հանգչեցաւ,
բայց ետեւէն ալ աւելի սաստկանալով ութը ժա-
մու մէջ մեռաւ : Խոզերը աս օձը իրեն թոյնի բըշ-
տովը ու թունաւոր ակուաներովը մէկ տեղ կ'ու-
տեն ու չեն վեասիր : Պատկեր 128:

4. Առաջ օա Կայ Հայու օա : Երեք մինչուկ
չորս ոտք երկայն ու գեղին գունով կ'ըլլայ, վիզը
խիստ լայն է, զղին վրան ալ աչքնոցի ձեւի պէս

սեւ նկարւած մը ունի: Ասի արեւելեան Հնդկաստանի դիերը կ'ապրի, ամէն օձերուն մէջէն խիստ թունաւորն է. կատղելու ըլլայ նէ, վիզը կ'ուռեցընէ ու իր թշնամւոյն վրայ յարձակելով կը խածնէ: Աս օձին խածւածքը խիստ վտանգաւոր է, թէ որ շուտով մը դարման չտարւի նէ, անմիջապէս կը մեռցընէ: Հնդիկ թովիչները ասոր թունաւոր ակռաները կոտրելէն ետեւ, կը թովեն կ'ընտանեցընեն ու խաղեր կը սովորեցընեն: Պատկեր 129:

Պարբ: Ասի մոլի կամ հնդիկ օձի սեռին կը վերաբերի: Հինգ մինչուկ վեց ուրի երկայնութիւն ունի. մարմնոյն գոյնը կանաչ է ու թուխ բծերով: Գլուխը լայն է, բերանը շտատ պղտիկ ակռաներ ունենալէն ի զատ, երկու հատ ալ թոյնի ակռաներ կան, որոնցմով՝ ուրիշ օձերուն պէս, իր թրշնամիներուն դէմ զինքը կը պաշտպանէ, ու նաեւ իր կերակուրը կը գտնէ: Գլխաւորաբար Եղիպտոսի մէջ շատ կը գտնըւի. երբ որ գրգըռուելու ըլլայ՝ խիստ կը կատղի, մարմինը շիտակ վեր կը տնկէ, վիզն ալ ուռեցընելով իր թշնամւոյն դէմ կը սպառնայ, ու գրեթէ կատղութեամբը, վնասակարութեամբն ալ հնդիկ օձին կը նմանի:

Եղիպտացւոց մէջ քարբն ալ ուրիշ չաստուածներուն պէս երկըպաղութիւն կ'ընդունէր, ու խնամակալու Աստուածութեան նշան մըն էր: Իրենց խիս կամ Յով չաստուածուհուցն զլիսու թագը աս օձիս ձեւովը կը շնուէր: Թագաւորները ասոր պատկերը իրրեւ իշխանութեան նշան մը կուրծքերնուն վրայ կը կրէին, եւ ամէն Եղիպտոսի կոթողներուն վրայ աս օձիս պատկերը գլուխը թագով մը կը գտնըւէր, մինչուկ հիմայ ալ կը տեսնըւի ամէն ան տեղացի հին տաճարներու դաներուն վրայ մէկ թեւաւոր գունդ մը, ու աս զնդիս երկու կողմերը մէյմէկ քարբ անկըւած շիտակ կեցած, իբրեւ թէ գունդը պահպանելու համար:

Եղիպտոսի թովիչները ասոր թունաւոր ակռաները կոտրելէն ետեւ, սաըկով մարդիկներու կը ցուցընեն

ու մէկ վարպետութիւն մ'ալ ունին՝ որ աս օձիս գլխուն
ետեւի դին ճնշելով կը թմրեցընեն փայտ կը դարձը-
նեն : Աս վարպետութիւնս Եղիպտոսի թովիչները ար-
դէն Մովսէսի ատենները կը գործածէին, որով ալ կը ը-
ցան օձը գաւազանի մը պէս ցուցընել, ու ետքէն ու-
րիշ հնարքով մը նորէն օձի կենդանութիւն տալ :

Ղինէոս, Բեքստէյն, Ղակեպեդէս եւ այլն, կը հաս-
տատեն որ աս է ան թզի կողովին մէջ մասնաւոր պահ-
ւած քարբը, որով Կղէովպատրա՝ Եղիպտոսի թագու-
հին ինք զինքը թռւնաւորեց, երբ որ իր երկանը Ան-
տոնինոսին Կեսարէն յաղթըւելէն ետքը՝ իմացաւ, որ
Կեսար իր յաղթութեան կառքին ետեւէն՝ զինքը խաղք
խայտառակ Հռոմ պիտ'որ տանի . ինչպէս ան ատենւան
հռոմայեցւոց սովորութիւնն էր :

Կ Ա Ր Գ Դ

Գ Ո Ւ Տ Ե Բ

ՓՈՐՏԵՐԸ ու գորտի նման կենդանիները երկա-
կենցաղներու դասին տակը գացող կենդանիներուն
մէջէն ամենէն ստորին աստիճանի կազմութիւն ու-
նեցողներն են : Ասոնցմէ ոմանք միշտ միօրինակ ջրի
մէջ, ոմանք ալ երբեմն ջրի մէջ, երբեմն ալ ցա-
մաքի վրայ կ'ապրին : Ո՞րթերնին լերկ, կակուղ
ու վրան լպրծուն է : Ի՞գերը իրենց հաւկիթները
ջրի մէջ կ'ածեն, որոնք ձկի հաւկիթներէն չեն
տարբերիր, ու արուներէն բեղմնաւորելով, վեց
եօթը օր անցնելէն ետեւ ասոնց մէջէն ձագերը
դուրս կ'ելէն, բայց ըստ ամենայնի պղտի ձկերու կը
նմանին, առանց ոտքի են, երկայն պոչ, ու վզեր-
նուն երկու դիերն ալ ձկի ականջներու պէս ունին
ու անկից շունչ կ'առնուն : Ասանկ ձկի ձեւով
քիչ մը ատեն մնալէն ետեւ, կամաց կամաց ոտւր-
նին կ'ածին կը մեծնան, ու ձկերու ականջներու պէս
ծակերն ալ կը գոցւին, ու կը սկսին իրենց թո-
քերէն շունչ առնուլ . մինակ մէկ քանիին աս ծա-
կերը չգոցւիր, ու որչափ որ կ'ապրին նէ, անկից

շունչ կ'առնուն։ Իսուն գորտերու ճադերը այսպիսի զարմանալի կերպով կազմըւելու ատեննին, պոչերնին ալ բոլորովին կը կորսնցընեն։

1. Գորտնր։ Ասոնք պոչ չունին, առջեւի ոտւընին չորս չորս մատերով, իսկ ետեւի ոտւընին խիստ երկայն, ու հինգ հինգ հատ՝ մաշկով իրարու հետ միացած մատերով են։ Արուները էգերէն շատ պղտիկ են, ու ականջներնուն վարի դիերը մէյմէկ փամփուշտ ունին, պոռալու որ ըլլան նէ, ասոնք օդով կը լեցւին կ'ուռին։ Ասոնք երկրիս ամէն դի տարածւած են, ջրի մէջ ու ցամաքի վրայ կ'ապրին. ձմեռները առանց կերակուր ու բան մը ուտելու թմրելով կ'անցընեն։ Երենց կերակուրը գլխաւորաբար միջատներ են, ու ասոնք ցատկելով կը բռնեն։

Գորտերուն համար հասարակօրէն կը կարծըւի որ շատերը թունաւոր ու վեասակար են, բայց ասի սուտ է, բոլորովին անվասա կենդանիներ են, մանաւանդ թէ անթիւ ու անհամար վեասակար միջատներ բռնելով ուտելով մեզի շատ օգուտ ունին. անկէ ի զատ նաեւ իրենց մին ալ մարդուս խիստ առողջարար կերակուր է,

Կանաչ գորտ։ Ասոր կոնըկի դին աղւոր կանաչ ու սեւ բծերով ու երեք դեղին գծերով, իսկ փորը դեղին է։ Իազմութեամբ լծերու, պղտի գետերու ու ուրիշ կեցած ջրերու մէջ կ'ապրի. ձմեռն ալ ամարւան ապրած ջրերու եղըները ու կամ անոնց տակը գետինը կը փորէ ծակ մը կը բանայ, անոր մէջը բոլոր ձմեռը թմրած անցընելէն ետեւ, գարնան դուրս կ'ելլէ։ Ասի խիստ վախկոտ կենդանի մը է, ջրէն դուրս տեղ մը կեցած ատենը մարդ մը տեսնելու ըլլայ նէ, շուտ շուտ ցատկելով ջրի մէջ կը նետւի կը փախչի. թէ որ մէկը հեռուէն քար մ'ալ ջրի մէջ նետելու ըլլայ, անմիջապէս վախէն տակը կը փախչի։ Եր ձայնը խիստ անախորժ է, գլխաւորաբար դիշերները առանց

դադրելու շարունակ պոռալով մարդուս գլխացաւ կու տայ ու քնանալուն արգելք կ'ըլլայ . ասոր ձայնէն գիշերները դիւրին կերպով կը խալսւի , երբ որ իր բնակած ջօին քով լոյս մը դրւելու ըլլայ , ինչու որ լոյսը տեսածին պէս շուտ մը ձայնը կը քաշէ ալ չպոռար : Այսը հիւանդներու շատ առողջարար կերակուր է :

1. Թառիս գորտ : Անրմինը շառագոյն ու սեւ բծերով է . ականջներուն վրայ ալ մէյմէկ սեւ գծեր կան : Ասի աւելի ցամաքի վրայ կ'ապրի , անտառներու , պարտէղներու մէջ , դաշտերու վրայ խոտերու ու թփերու մէջ խիստ շատ կը դտնըւի : Իր կերակուրը որդեր ու միջատներ է :

2. Շօւաւուր գորտ : Ասոր ոտւրներուն մատերուն ճոթերը պղտի կլոր դնտակի ձեւ ու կպչուն են , մարմնոյ մը դպչելու ըլլայ նէ կը կպչին , ուստի ասոնց օգնութեամբը ծառերու վրայ կ'ելլէ : Անրմնոյն գոյնը կոնըկի դին կանաչ , իսկ փորը ճերմակ է : Ասի ամառը ծառերու վրայ կը բնակի ու միջատներով կ'ապրի . բայց ապրիլին վերջերը ձագ հանելու ատեն ջրի մէջ կ'երթայ ու հոն կ'ածէ իր հաւկիթները , իսկ ձմեռը ջրերու տակ դետինը ծակ մը կը փորէ , ու անոր մէջ միւս գորտերուն պէս թմրելով կ'անցընէ : Պատկեր 130 :

3. Կուրուր : Կէս ոտքէն աւելի երկայնութիւն ունի , մարմնոյն գոյնը կոնըկի դին գոց կանաչ , փորին կողմն եւելօք բաց է : Ասի Նմերիկէի հարաւային դիերը թաց ու մութկեկ տեղեր կ'ապրի , ու իր ճագերուն աճիլը խիստ զարմանալի է , ու աս կերպով կ'ըլլայ : Եղը հաւկիթները ածելու ատեն արուն բոլորն ալ ոտւրներովը անոր կըոնըկին վրայ կը տարածէ , երբ որ ածելը կը լմըննայ , էղը հաւկիթները կոնակը ջրի մէջ կ'երթայ , հոն կոնըկի մորթը կը սկսի ուռիլ ու կունտ կունտ ըլլալ , ու բոլոր հաւկիթները աս կունտե-

րուն մէջ կը մնան կը ծածկըւին, ու ասոնց մէջը
ձագերը կը կաղմըւին կը մեծնան ու մինչուկ որ ի-
րենց ոտւրները կատարեալ ածին մեծնան նէ հոն
կը կենան, անկէ ետեւ դուրս կ'ելլեն։ Իսկ էդը,
բոլոր ձագերը ելլելէն ետեւ, կռնակը քարի մը ու
կամ ուրիշ տեղ մը քսելով, վրայի մորթը կը հա-
նէ, որ նորէն տեղը կ'ածի կու դայ։ Պատկեր 131։

4. Կանոնագործութ ԿԵՄ ԴՐՈՒՅՆ ՎՐԱ ՊՐՈՒՏՈ-
ՆԵԸ ԳՈՐԾՈՒԹ Ա. Ասոնք պոչ չունին, մարմիննին ու-
ռած, ու մորթերնուն վրայ կոծիծի պէս կունտ
կունտ է. աս կունտերէն կպչուն ու գարշահոտ
հիւթ մը դուրս կը վաղցընեն, բայց թունաւոր
չէ։ Ետեւի ոտւրնին խիստ կարծ է, անոր համար
ալ կամաց կը շարժին։ Բնակութիւննին գետնի
տակ ծակերու մէջ, հին պատերու ու ծառերու
խոռոչներու մէջ է. բոլոր ցորեկը անոնց մէջ կը
պահւըտին, մինակ գիշերները դուրս կ'ելլեն։ Խիստ
տգեղ կենդանիներ են ու տխուր ալ ձայն մը ու-
նին։ Իրենց կերակուրը որդեր ու միջատներ է։
Եզրերը ջրի մէջ հաւկիթնին ուրիշ գորտերու պէս
գէզ գէզ չեն ածեր, հապա երկայն չուանի ձեւ։

Հասարակ գետնագործ։ Երկու մինչուկ ե-
րեք ու կէս մատ երկայնութիւն ունի, մարմնոյն
գոյնը մութ գորշ ու գոց գունով բծերով է. առ-
ջեւի ոտւրները չորս չորս, իսկ ետեւինները հինգ
հինգ ու մաշկով իրարու հետ միացած մատերով
են։ Ասի անտառներու, պարտէզներու մէջ, նոյն-
պէս հին շէնքերու մէջ ու ուրիշ թաց ու մութ
տեղեր կ'ապրի, արեւի լոյսը չսիրեր, իրիկուննե-
րը ու գիշերները դուրս կ'ելլէ իր կերակուրը գըտ-
նելու համար, որն որ որդեր ու միջատներ է։ Չմե-
ռը գետինը ծակեր կը փորէ ու անոնց մէջ կ'ապրի։
Իսկ մարտին կամ ապրիլին ջրի մէջ կ'երթայ իր հաւ-
կիթները ածելու համար, որն որ չորս ժամ միօ-
րինակ կը տեւէ, ու յարդի մը հաստութեամբ եր-

կու բաժնըւած չուանի ձեւ երկայն կ'ածէ , երբեմն
աս հաւկիթներու չուանները քսան մինչուկ երե-
սուն ոտք երկայն կ'ըլլան : Ասի տասն ու հինգ
տարիէն աւելի կ'ապրի : Պատկեր 132 :

5. Արդաշուրարար, Ասոնք պոշաւոր կենդա-
նիներ են , իրենց մարմնոյն ձեւովը քիչ մը մողեղ-
ներու կը նմանին , բայց մարմիննին լերկ է , կոնը-
կի մորթերնուն վրայ շատ բշտեր ունին , ասոնց
մէջէն կաթի նման կպչուն նիւթ մը կը հանեն :
Ամէնն ալ լեռնային ու դաշտային տեղեր կ'ապրին ,
ու կենդանի ձագեր կը բերեն :

Խայտարդէտ Աղամանդր : Աէկ ոտքի մօտ
երկայնութիւն ունի սեւ գունով ու գեղին բծե-
րով է : Ասի զիխաւորաբար անտառներու մէջ
քարերու տակ , ծառերու արմատներու ու գետի-
նը ծակերու մէջ կ'ապրի , որդերով ու միջատնե-
րով կը կրակրի : Աս կենդանւոյն համար կ'ըսւի
որ կրակի մէջ ամենեւին չայրիր , բայց այնպէս չէ ,
թէ որ միջակ կրակի մը մէջ նետւելու ըլլայ , կըո-
նըկի բշտերէն ճերմակ ու գէշ հոտով հիւթ մը
վազցընելով , կը մարէ կրակը ու կը փախչի , բայց
խիստ սաստիկ կրակի մէջ նետւի նէ , կ'այրի կը
տոչորի : Պատկեր 133 :

6. Պրատերս : Աէկ ոտք երկայն ու մատի մը
չափ ալ հաստ կ'ըլլայ , ու կարմիր գունով է , առ-
ջեւի ոտւըները երեք , իսկ ետեւինները երկու մա-
տեր ունի : Աչըները բուն մարմնոյն մորթովը բո-
լորովին ծածկըւած է , մինակ մէյմէկ պղտի կա-
պուտակ բծերէն ուրիշ բան չեն երեւար : Աս կեն-
դանին Տերգեստէի կամ Տրիէստէի մօտ Եղեղս-
բերդ այրին ջրերուն մէջ կ'ապրի ու կենդանի ձա-
գեր կը բերէ : Ալրնայ ասի , առանց ուրիշ կրա-
կուր մը տալու մինակ շուտ շուտ ջուրը փոխելով ,
վեց տարիի չափ պահպիլ : Պատկեր 134 :

Դ Ե Ս Դ

Զ Կ Ե Ր

Պաւրը ոսկրաւոր կենդանիներ են, որոնք Ախրտ
մը, ու մէկ Վ.ջ կողմանէ, մէկ ալ Չախ կողմանէ
Ալբատի խորշեր, կարմիր ու ցուրտ արիւն ունին. ի-
րենց Լկանջներէն չունչ կ'առնուն, ջրի մէջ կ'ա-
պրին ու իրենց թեւերուն օդնութեամբը աս դիս
ան դին կը շարժին: Արմիննին ընդհանրապէս
երկայն ձեւով է, ու թեփերով ծածկըւած:
Գլուխնին՝ մարմիններնուն բաղդատութեամբ շատ
մեծ, ու առանց վզի մարմնոյն ընին հետ հաստա-
տած է: Կղակնին ըստ մեծի մասին սրածայր ա-
կուաներով, աչընին ալ առանց արտեւանունքի
են: Գլուխներնուն մէջը լսելու գործարանները
ունին, բայց դրսանց ականջ չունին, իսկ վերը
ականջ ըսինք նէ, անոնք բուն ականջ չեն, հա-
պա ձկերը՝ ուրիշ կենդանիներու պէս թոք չու-
նենալնուն, անոր տեղ իրենց մինակ շունչ առնե-
լու համար կը ծառայեն. թէպէտ եւ ասոնք հա-
սարակօրէն ականջ կը կարծըւին: Ձկերէն շատե-
րը փորեցնուն մէջ փամիուշտ մը ունին, ջրին ե-
րեսը ելել կ'ուզեն նէ, օդով կը լեցընեն, ուս-
տի թեթեւնալով վեր կ'ելլեն, իսկ երբ որ տակը
կ'ուզեն երթալ, մէջի օդը կը պարպեն, ու ծան-
րանալով վար կ'իջնեն: Ասոնց աճումը հաւկը-
թով կ'ըլլայ: Շատերը խիստ երկայն կ'ապրին:
Իոլոր ձկերը, որոցմէ հինգ հազար Տեսակի
մօտ ճանչըւած են, երկու կարգ կը բաժնըւին:

Մենք հսս տեղս ան ձկերուն վրան պիտի խօսինք, որոնք
որ շատ զարմանալի են ու ամեն տեղ չեն ծանուցւած.
Հասարակներուն մէջն ալ, բոլոր աշխարք տարածւած
առուտրի պատճառաւ, մարդկային կենաց օգտակարնե-
րուն վրաս կը խօսինք. իսկ մեսացածներուն վրաս դիմ-

նալու արժանի բան մը չըլլալուն, նաեւ ամէն օր աշ-
քերնուս առջեւը ու խիստ ծանօթ ըլլալուն համար, ա-
նոց վրայ խօսիլը բոլորովին զանց կ'առնենք:

Կ Ե Ր Գ. Ե.

ԱՍԿԻ ՓԾՈՎ. ԶԿԵՐ

Պկերէն շատերը աս կարգիս կը վերաբերին. ա-
սոնց ամէնուն մարմինը ոսկրի պէս ամուր փշէ կը-
մախք մը ունի: Ասոնցմէ մէկ մասը ծովու մէջ,
մէկ մասն աղ գետերու ու լճերու մէջ կ'ապրի:

1. Առք. անուաններ: Ասոնց մարմինը երկայն
ձեւով ու ամուր թեփերով ծածկը լած է, բերան-
նին խիստ խոշոր ու սուր ակռաներով են:

Դայլաձուկ կամ բուն կորնկաձուկ: Ասա-
րակօրէն երկու ոտք երկայնութիւն ունի, բայց
երբեմն մինչուկ ութը ոտք երկայնութեամբ ու
զերմանիայի յիսուն լիտրի ծանրութեամբ ալ-
բռնը լած է: Ասի գլխաւորաբար անոյշ ջրերու մէջ
կ'ապրի, ու խիստ շատակեր է, ձկեր, մկեր, գոր-
տեր, օձեր, ջրի թռչուններ կը յափշտակէ կ'ուտէ:
Մարմնոյն գվնը՝ փորին կողմն ձերմըկեկ է, իսկ
միւս դիերը գոյ կանաչ ու վրան գեղին բծերով:
Մարտէն մինչուկ մայիս ամիս՝ իր հաւկիթ ածելու
ատենն է, ջրերու եղբներու մօտ կ'երթայ, ե-
ղէգներու ու կամ խօտերու մէջ կ'ածէ: Խոր մը
տարին հարիւր երեսուն ու վեց հազար, հինգ
հարիւր հաւկիթի մօտ կ'ածէ, իսկ ձագերը քառա-
սուն կամ քառասուն ու ութը ժամ ետքը հաւ-
կիթէն դուրս կ'ելլեն:

2. Ո. Ա. ՉՈՒ. ՁՈՒԿ: Ասի ուրիշ ձկերէն իր եր-
կայն թեւերովը կը տարրերի. մէկ ու կէս ոտք
երկայնութիւն ունի, կոնըկի դին ու թեւերը կա-
պուտակ, փորին կողմն աղւոր արծըթի գոյն է:
Միջերկրական ծովուն մէջ կ'ապրի, ու պղտի ձկե-

բով ու կենդանիներով կը կերակրի, ու խիստ կ'աճի
կը բազմանայ : Իր երկայն թեւերուն օգնութեամ-
բը, հասարակօրէն ուրիշ ձկերը զինքը հալածելու
ատեն, անոնց ձեռքէն ազատելու համար, ջրէն
դուրս կ'ելլէ տաս ու երկու մինչուկ տասն ու ութը¹
ուտք բարձր վեր նետելով օդի մէջ կը թռչի,
բայց շատ անդամ թռչելու ատեն, նաւերու մէջ
կ'իյնայ : Պատկեր 135 :

3 . ՓԵՅՈՒԹԻՒՆ ՁԱԿԻՐ : Մարմիննին երկընկեկ,
խիստ բարակ ու շատ փշերով, խիտ թեփերով ալ
ծածկըւած է :

Հասարակ Փայլուն ձուկ : Տասը մատ ու կամ-
քիչ մը աւելի երկայնութիւն ունի . կոնըկի կողմա-
սեւկեկ, փորը ու երկու դիերը արծըթի գյն է :
Առ ձուկը շիւսիսային ու Շաղանտիկոս ծովուն յա-
տակը կ'ապրի, պղտի ձկերով ու ուրիշ կենդանի-
ներով կը կերակրի . բայց գարնան խիստ բազմու-
թեամբ յատակէն վեր կ'ելլէ, ու գետերու բե-
րաններ կ'երթայ ու հոն կ'ածէ իր հաւկիթները :
Խգ մը տարին վաթսուն մինչուկ եօթանասուն հա-
զար հաւկիթ կ'ածէ, անոր համար զարմանալու
բան չէ, որ հազարաւոր մարդիկ ասոր որսորդու-
թեանը կը զբաղին, ու տարին հազար միլիոնի
մօտ, ինչպէս որ հաշիւ եղած է, աս ձկէն կը բըռ-
նեն ու տակառներու մէջ աղելէն ետեւ, ամէն դի
կը խաւրեն, որ իր խիստ համով մսին համար շատ
կը ծախւի :

4 . ՀՐՃԱԿԻ ԿԵՐ : Ա եց մատի չափ եր-
կայնութիւն կ'ունենայ, կոնըկի դին գոց կապու-
տակ, գլուխը ոսկեգոյն, փորը ու երկու դիերը
արծըթի գյն է : Ասի Նւրոպայի ամէն ծովերուն
մէջ, նոյնպէս Նքեւելեան, շիւսիսային ու Շա-
ղանտիկոս ծովուն մէջ կ'ապրի : Իր հաւկիթ ա-
ծելու ատենը՝ որն որ գեկտեմբերէն մինչուկ մարտ
է, անթիւ ու անհամար բազմութեամբ, յատա-

կէն վեր կ'ելլէ, ծովեղբներու մօտ կ'երթայ՝ իր հաւկիթները կ'ածէ : Աս ձուկը խիստ համով, կակուղ ու առողջարար միս ունենալուն, ամէն դի կը փնտրուի ու շատ յարգի է : Ասոր որսորդութեանը գիշերները կ'երթան ու նաւերու մէջ կրակ կը վառեն, ձուկը՝ լցյար տեսնելուն պէս, բազմութեամբ հոն կը ժողվի կը վիստայ . ուստի դիւրութեամբ շատ կը բռնեն, ու գլուխը կտրելէն ու փորոտիքը դուրս հանելէն ետեւ, պղտի տակառներու մէջ կ'աղեն ու ամէն դի կը խաւրեն, բայց նաեւ առանց աղելու ալ կը ծախեն, հասարակօրէն շատ կը գործածի : Արձրկին աղէկները աշնան ու ձմերւան բռնըւածներն են, ասոնք աղած երկու տարիի չափ ալ կը նանան դիմանալ . խոկ ամարւանները անպիտան են :

5. Ծարուառ: ԱՌէկ ոտքէն պակաս կամ աւելի երկայն կ'ըլլայ, մարմինը խիստ պղտի ու շիտակ թեփերով է, կռնըկի դին կապուտակ ու վրան սեւ գծերով, փորին կողման ալ արծրթի գոյն է : Ասի Ճիւսիսային ծովուն մէջ կ'ապրի, բայց ապրիլին ու մայիսին սոսկալի բազմութեամբ անկէ կ'ելլէ ուրիշ ծովերու մէջ կ'երթայ, ու մայիսին վերջերը կը սկսի իր հաւկիթները ածել, որն որ մինչուկ օգոստոս կը տեւէ, իր որսն ալ ան ատենները կ'ըլլայ: Ախսը խիստ եղուա ու շատ համով է, աս ալ կ'աղեն ու ամէն դի կը խաւրեն:

6. Ծարուառոս: Խրկու մինչուկ եօթը ոտք երկայնութիւն ունի. մարմնոյն գոյնը կռնըկի դին գոց կապուտակ, փորը ու երկու կողմերը գորշ, ու արծրթի գոյն բծերով է : Ասիկայ Արծերկրական ու Մտղանտիկոս ծովուն մէջ կ'ապրի, թիւնիկներով, թոշող ձկերով ու աղկերներով կը կերակրի . բայց բազմութեամբ Աեւ ծով ալ կ'երթայ, հոն իրեն դիւրաւ կերակուր գանելուն: Իր հաւկիթները յունիսին՝ ծովեղբններու մօտ կ'ածէ :

թմբւննոսին միսը խիստ եղոտ ու համով է, հասարակօրէն թարմ եփելէն եւ ուտելէն ի զատ, նաեւ տակառներու մէջ ալ կ'աղեն ու հեռու տեղեր կը խաւրեն: Իսյց աս պէտք է գիտնալ որ աս ձկան թարմ միսը որչափ համով ու աղէկ է նէ, ապականածն ալ այնչափ գէշ ու վեասակար է, որ մինչուկ մարդս կը մեռցընէ ալ:

7. Կը պատճեն ահեր: Ասոնք մեծ ու տափարակ գլուխ, պեխի պէս ալ կոճիկէ բարակ թելեր ունին: Վարմիննին անթեփ ու կամ խեցւով է:

Բառն կապոյտ ձուկ: Երկու մինչուկ տաս ու երկու ոտք երկայն կ'ըլլայ, երկու մինչուկ երեք կենդինար ալ ծանր կը քաշէ, գլուխը մեծ է, վեց թել ալ կոճիկէ պեխ ունի. մարմինը անթեփ է, ու վրան շիտակ. կռնըկի կողմն գոց կանաչ, ու սեւ բծերով, փորին դին ալ բաց գեղին է: Ասիկայ Եւրոպայի ու Հսիայի հիւսիսային դիերը մեծ գետերու ու լճերու մէջ կ'ապրի, շուտ լողալ չկրօնալուն գրեթէ միշտ յատակը կը նստի, քարերու ու ծառերու արմատներու ետին կը պահւըտի, ու իր առջեւէն անցած ձկերը ու ուրիշ կենդանիները կը յափշտակէ կ'ուտէ: Իր հաւկիթ ածելու ատենը մայիսէն մինչուկ յունիս է, էդ մը տարին տասն ու եօթը հազար հաւկըթի մօտ կ'ածէ. իսկ ձագերը նօթը կամ ինը օր ետքը հաւկըթէն դուրս կ'ելլեն: Աս ձկան ձագերուն միսը՝ ճերմակ, կակուղ ու եղոտ է, բայց մեծերունը անպիտան է: Պատկեր 136:

Ձմբրեցուցիչ կապոյտ ձուկ: Վէկ կամ մէկ ու կէս ոտք երկայնութիւն ունի, մարմնոյն գշնը գորշ ու վրան սեւ բծերով է: Ասի Նեղոս գետի ու Աենեգաղին մէջ կ'ապրի, ու իր եղեկտրիոնական զօրութեամբը թմբրեցուցիչ ենքեղէսին պէս խիստ զարմանալի է, ինչպէս վերջը անոր վրայ երկայն պիտի խօսինք: Պատկեր 137:

8. Պատրիարքուն : Երեք մատի մօտ երկայնութիւն ունի, գլուխը մեծ ու զրեթէ կլոր գնտակի մը կը նմանի, աչըները պղտիկ ու իրարու մօտ ճակտին վրայ են, բերանը մեծ ու երկու դիերը մէջմէկ պեխ ունի : Այսպիսոյն գոյնը բաց կանաչէ, վրան անթիւ անհամար պղտի սեւ բծերով : Աս ձուկը հարաւային Վմերիկէ գետնի տակի ջրերու մէջ կ'ապրի, եւ զարմանալին ան է որ, երբեմն հօն տեղս գտնըւած զարհուրելի հրաբուխներուն բռնկած ատենը, անոնց բերնէն հազարաւորներ, ոմանք կենդանի, ոմանք ալ կէս խորված դուրս կը թափին : Պատկեր 138:

9. Արշուն : Երեք մինչուկ վեց ոտք երկայնութիւն ունի, քսան մինչուկ վաթսուն գերմանիայի լիտր ալ ծանը կը քաշէ, մարմինը խիտ թեփերով ծածկըւած, ու կապուտակ գունով ու մժագոյն գորշ բծերով է : Կղակները ու լեզուն, խիտ ու սուր ակուաներ ունի : Ասիկայ Հիւսիսային ծովուն մէջ կ'ապրի, գարնան՝ գետերու մէջ կ'երթայ իր հաւկիթները կ'ածէ, ու աշնան դարձեալ ծովերու մէջ կը դառնայ : Աս ձկան միսը կարմըրկեկ ու խիստ համով է : Պատկեր 139:

10. Փրփրուն : Երկու մինչուկ երեք ոտք երկայնութիւն ունի . մարմինը կակուղ թեփերով ծածկըւած, գորշ գունով ու գեղին բծերով է : Աազմութեամբ Հիւսիսային ծովուն մէջ կը բնակի, պղտի ձկերով ու ուրիշ ծովային կենդանիներով կ'ապրի : Իր հաւկիթ ածելու ատենը գարնան ըսկիզբն է, որ ատենն որ ինքը ծովու յատակէն կ'ելլէ, եղբներու մօտ կ'երթայ : Եզ մը տարին չորս մինչուկ ինը միլիոն հաւկիթ կ'ածէ, անոր համար է որ ամէն տարի ասոր որսորդութեան այնչափ հազարաւոր մարդիկ, բազմութեամբ նաւերով կ'երթան ու երեսուն ու վեց միլիոնէն աւելի կը բռնեն . բայց ամենեւին ասոր թիւը չպակսիր :

Աս ձուկը հասարակօրէն աղելէն ետեւ կը չորցը-
նեն, ու ամէն դի կը խաւրեն. ու անոր համար
ասոր վաճառականութիւնը շատ տարածւած ու
ծանօթ է: Պատկեր 140:

11. Օճառ. ԱՅԻ ԿՈՒՐԵՆ: Հասարակօրէն մէկ-
ոտք երկայնութիւն, կէս ոտք ալ լայնութիւն ու-
նի. մարմինը տափարակ է ու խիստ փափուկ թե-
փերով ծածկըւած, գորշ գունով ու աչք աչք
գեղին բծերով է: Երկու աչւըները մարմնոյն աջ
դին՝ քովէ քով են: Եւրոպայի ծովերուն մէջ
կ'ապրի, պղտի ձկերով ու ուրիշ կենդանիներով
կը կերակրի. բայց նաեւ հիւսիսային ծովուն մէջ
ալ շատ կայ, շատ անգամ անոր մէջ մինչուկ եր-
կու ոտք երկայնութեամբ ալ կը գտնըւի: Փե-
տրուարին ու մարտին աս ձուկը ծովեղբներու մօտ
կ'երթայ ու քարերու մէջ իր հաւկիթները կ'ա-
ծէ: Եր միսը եղոտ ու խիստ համով է:

12. Գ ՐԵՎԵՆ ԿՈՒՄ ՔԵՆ. ՄՊԱՆ: Ա եց մատի մօտ
երկայնութիւն ունի, մարմինը տափարակ ու նա-
րընջի գունով. բերանն ալ երկայն բարակ կը տցի
մը ձեւ է: Ըսիկայ խիստ զարմանալի ձուկ մըն է.
արեւելեան Նոդկաստանի ծովուն մէջ, բայց գե-
տերու բերանները ու եղըներու մօտ ալ կ'ապրի,
ու պղտի ճանճի տեսակ կենդանիներով կը կերա-
կրի, եւ ասոնք աս կերպով կը բռնէ. ջուն գուրս
ցըւած տընկերու կամ քարերու վրայ կեցած,
նաեւ ջրին երեսէն երկու կամ երեք ոտք բարձր
թռչող ճանճ մը ու կամ ասոր նման կենդանի մը
տեսնէ նէ, շուտ մը բերնովը անոր վրայ ջրացանի
պէս ջուր նետելով կը թրջէ, վար կը ձգէ, ու ան-
միջապէս կը կլլէ: Ըս ձուկը՝ ջրով ապակի ամաննե-
րու մէջ, աներու մէջ զուարճութեան համար շատ
կը պահեն, ու ամանին մէջ տեղէն բարակ դերձա-
նով պղտի ճանճ կը կախեն. ձուկը ասի տեսնելուն
պէս կը սկսի անոր վրայ ջուր նետել, բայց դեր-

ձանով կապւած ըլլալուն համար, այնչափ ջուր կը նետէ, որ մինչուկ կը քակեն ու ճանձը մէջը կը ձգեն։ Պատկեր 141։

13. Փոք։ Ա'կ ուղի մօտ երկայն կ'ըլլայ. մարմնոյն գոյնը, փորին կողմս կարմըրկեկ ու վրան ճերմակ բծերով, կռնըկի դին դոց գունով ու սեւ բծերով է։ Վ.սի ՈՒթերկրական ծովու մէջ բազմութեամբ մէկտեղ կ'ապրի ու պղտի ձկերու վրայ յարձակելով կը բռնէ կ'ուտէ։ Վ.ս ձուկը ձեռօք բռնելու ատեն՝ շատ զգուշութիւն պէտք է ընել. ինչու որ զինքը վտանգի մէջ տեսած ատենը, կրոնըկի թեւը վեր կը տրնկէ ու անով մարդուս ձեռքին զարնելով խիստ չարաչար կը վիրաւորէ։

14. Կարտու.։ Ա եց մինչուկ տասը մատ երկայնութիւն ունի. մարմինը երկայն ձեւով, կըր, խոշոր ու հաստը թեփերով ծածկըլած է. կռնըկի դին գոց կանաչ է, փորին կողմս ալ արծըթի գոյն։ Վ.սի Սումադրայի, Յաւայի ու Շենգաղացի գետերու ու լճերու մէջ կ'ապրի. բայց ջրէն գուրս ալ կ'ելլէ ու ցամաքի վրայ քալելով հեռու տեղեր կ'երթայ. ասկէ ի զատ նաեւ, որն որ խիստ զարմանալի է, ծառի վրայ ալ կ'ելլէ, ստոյդ է որ աչօք տեսնըւած չէր ըլլար նէ, դժուարաւ հաւատալու բան էր։ Համաքի վրայ քալելու, նոյն պէս ծառի վրայ ելլելու ատեն՝ փորին վրայի թեւին՝ ու ծայրերը ակռայ ականններուն վրայ կրթընելով ու անոնցմով բռնելով կը շարժի։ Խակ ջրէն գուրս հինգ մինչուկ վեց օր կըրնայ կենալ ու ապրիլ, ինչու որ ներսի դին բաւական ջուր կըրնայ պահել, եւ ուրիշ ջրի կարօտութիւն չունենար։ Պատկեր 142։

15. Օքաւրու.։ Խնը մինչուկ տասն ու հինգ մատ երկայն կ'ըլլայ, մարմնոյն գոյնը՝ կռնըկի դին գոց դեղին ու կամ գորշ կարմրադոյն, վրան սեւ կամ մթագոյն կարմիր բծերով, փորին կողմս ալ

դեղընկեկ է : Այւսիսպլին ծովուն մէջ կ'ապրի,
պղտի ձկերով , որդերով ու ուրիշ ձկերու հաւ-
կիթներով կը կերակրի : Ասի ուրիշ ձկերու պէս
հաւկիթ չածեր , հապա ձադերը աշնան գիշերոյ հա-
ւսարութեան ատեն , մօրերնուն փորին մէջ հաւ-
կրթէն դուրս կ'ելլեն ու կենդանի կը ծնանին . եւ
ամէն մէկ անգամուն երեք հարիւրէն աւելի կ'ըլլան :
Իր միսը այնչափ աղէկ չէ , անոր համար մինակ աղ-
քատները կ'ուտեն . իսկ փշերը մսէն նոր հանւած
ատեն լուսաբերի պէս կը փայլին : Պատկեր 143 :

16. Կարգութիւն և առ Թարգառուն : Ասի հասարակ-
օրէն թրովը մէկտեղ՝ միջակ մարդու մը երկայ-
նութեամբ կ'ըլլայ . բայց երբեմն տասն ու ութը
մինչուկ քան ոտք երկայնութեամբ ալ կը դժնըւի :
Գլխաւորաբար Միջերկրական ծովուն մէջ կ'ապրի ,
ձկերով ու ուրիշ կենդանիներով կը կերակրի , ու
թրովը ձկերու ու ուրիշ կենդանիներու դէմ ինքը
զինքը կը պաշտպանէ : Զմեռը ծովու յատակը կ'եր-
թայ կը բնակի , իսկ մայիսին ու յունիսին ծովեզրի
մօտ կու գայ ու հոն իր հաւկիթները կ'ածէ : Ասոր
միսը շատ համով ու խիստ յարգի է : Պատկեր 144 :

17. Կերպարունակութիւն և առ Տրեգույննը : Ասոնց
մարմինը առանց թեփի ու կամ խեցւով ծած-
կըւած է . կուրծքերնուն թեւերը շատ երկայն ու
լայն ըլլալով , ասոնցմով խիստ շուտ կը լողան ,
մէկ քանի Տեսակն ալ ջրէն դուրս ելլելով օդի մէջ
կը թռչն ալ : Աս ձկերը երկու զարմանալի յատ-
կութիւն ունին , մէյ մը որ՝ ջրէն դուրս հանւելու
ըլլան , ժամի մը չափ շարունակ ձայն մը կը հանեն .
իսկ մէյ մ'ալ՝ որ գիշերները լուսաբերի պէս ի-
րենցմէ լոյս մը կու տան , ու շատ անգամ ետեւէ
ետեւ կարգաւ լողալու ատեննին , երբեմն ջրին ե-
րեսը , երբեմն ջրի տակ , երկայն լուսոյ ճառա-
գայթներու պէս կ'երեւան , ու տեսնողներուն աշ-
քին առջին զուարծալի տեսաբան մը կ'ըլլան :

Աս ձկերուն ձայն հանելուն կերպը մինչուկ հիմայ չէ դիտցըւած, որովհետեւ ինչպէս որ ըսինք, մինակ թռքէն շունչ առնող կենդանիները ձայն կըրնան հանել. իսկ առնք թռոքէն շունչ չեն առնուր, ու միանդամայն ձայն ալ հանելով շատ զարմանալի են:

Օփծեռ ձուկ կամ թռչող Տրիգղէ: Ա՞կ ոտքի մօտ երկայնութիւն ունի ու կարմըրկեկ գունով է. կուրծքի թեւերը խիստ երկայն, մութ գունով ու կապուտակ բծերով են: Վսիկայ ամէն տաք ծովերուն մէջ, բայց գլխաւորաբար Ախջերկրական ծովուն մէջ շատ կը գտնըւի, բազմութեամբ մէկտեղ կ'ապրի. եւ շատ անդամ ուրիշ ձկերէն հալածւելու ատեն, ջրէն դուրս կ'ելլէ կը թռչի. բայց թռչելու ատեն, շատ հեղ ալ նաւերու մէջ կ'իյնայ: Պատկեր 145:

18. Արտօնութեանը: Վսոնց մարմինը երկայն, ու օձի ձեւ, պղտի թեփերով ալ ծածկըւած է: Գլուխնին սրածայր է, բերաննին շատ կարգ սուր ակռաներ ունին: Աշւուենէսներէն ոմանք ծովու, ոմանք ալ անոյշ ջրերու մէջ կ'ապրին, բայց ըստ մեծի մասին ջրի յատակը հանդարտ կը կենան կը սպասեն իրենց որսին, որն որ ամէն տեսակ մեծ ու պղտիկ ջրի կենդանիներ է: Իրենց միսը եղոտ ու խիստ համով է, ու քիչ փուշ ունի:

Ենքեղէս կամ Օձաձուկ: Ախնչուկ չորս ոտք երկայն կ'ըլլայ, վեց մինչուկ ութը Գերմանիայի լիտը ալ ծանր կը կշռէ. մարմնոյն գոյնը գոց կանաչ է: Վսի ամէն դի հասարակ է, գետերու ու լճերու մէջ կ'ապրի, բայց ծով ալ կ'երթայ, ու հասարակօրէն անանկ ջրեր կը սիրէ, ու անոնց մէջ շատ կ'ըլլայ, որոնց որ յատակը ցեխ ու կաւ է, ջուրն ալ մաքուր ու պայծառ. ցորեկները ջրի յատակը ցեխերու մէջ կը թաղւի, ձմեռներն ալ անոնց մէջ կ'անցընէ: Ենքեղէսը թէպէտ ամէն դի հասարակ ու ամէնուն ծանօթ ու յայտնի է, բայց

իր աճումը՝ թէ ի՞նչ կերպով կ'ըլլայ, դեռ կատարեալ յայտնըւած չէ. նախ առաջին արուին ու էղին մէջ դեռ ճիշտ տարբերութիւն մը չդիտցըւիր. երկրորդ՝ թէ արդեօք Ենքեղէսը ողջ ձագ կը բերէ, չէ նէ հաւկիթ կ'ածէ, ան ալ դեռ յայտնի չէ, բայց շատ անդամ մօրերնուն փորին մէջէն ձագ ենքեղէսներ ելլելէն հաւանական կ'երեւայ որ ողջ ձագ բերէ: Աս ձուկը խիստ զգայուն կեանք մը ունի, անոր համար շատ անդամ գժուարաւ կը սատկի. իր գլուխը մարմինէն կտրըւի ու զատւելու ալ ըլլայ, դեռ կը բնայ խածնել. շատ անդամ ալ փորձըւած է, որ մարմինը՝ առանց դլխու ու կաշին ալ բոլորովին վրայէն հանելէն ետեւ, երկայն ատեն ջրի մէջ աս դիս ան դին շարժելով լողացած է: Ո՞իսը Ճերմակ ու խիստ համով, բայց շատ եղու ըլլալուն, քիչ մը գժուար կը մարսի: Պատկեր 146:

Ո՞իւռենէս կամ փողոշ: Երեք ոտք երկայնութիւն ունի, հինգ մինչուկ վեց զերմանիայի լիտր ալ ծանր կը կշռէ. բայց երբեմն ալ աւելի խոշորներ կը գտնըւին: Մարմնոյն գոյնը աղւոր սեւ է, Ճերմակ ու դեղին բծերով: Աս ձուկը ամէն տաք ծովերուն մէջ, բայց դլխաւորաբար Ո՞իջերկրական ծովուն մէջ շատ կը գտնըւի, ժայռերու ու ուրիշ քափերու մէջ կը պահւըտի, ու խիստ շատակեր է: Ո՞իսը շատ աղէկ ու շատ համով է, առջի չոռվմայեցւոց ատենը շատ յարդի էր աս ձուկը, ասոր համար մասնաւոր աւազաններ շինած էին, ու անոնց մէջ՝ իրենց սեղաններու գործածութեան համար կը պահէին: Պղինիոս կը պատմէ թէ կեսար երբ որ պատերազմէն յաղթութեամբ ետ գարձաւ, Կ. Երիոս անոր փառաւոր սեղան մը տուաւ, ու աս սեղանը վեց հազար միւռենէս կար: Պիդիոս Պողիոս միւռենէսներու միսը՝ ալ աւելի համովցընելու համար, ան աստիճանի անդմութեան ու գազանութեան հասաւ որ՝ իր գերիները պղտի յանցանքի

մը համար կը մեռցընէր, ու անոնց մսովն ու արիւնովը ձկերը կը կերակրէր։ Պատկեր 147։

Ումբրեցուցիչ ենքեղէս։ Հինգ մինչուկ վեց սուք երկայնութիւն ունի. մարմնոյն դշնը դոց կանաչէ, ու քանի մը բաց գունով բծեր ունի, զլուխը լայն, բերանը մեծ ու շատ պղտի սուր ակուաներով է։ Աս ձուկս չափէ գուրս բաղմացած է. Ռմերիկէի տաք դիերը անոյշ ջրերու մէջ կ'ապրի, ու իր եղեկտրիոնական զօրութեանը համար շատ զարմանալի է։

Ան զգացմունքը որն որ թմբրեցուցիչ ենքեղեսին եղեկտրիոնական զօրութիւնը հաղորդելէն կը պատճառի, շատ տարբեր է անկից, որն որ Ղեյդեան շիշի մը, կամ Վողտայեան սիւնի մը պարպըւելէն առաջ կու գայ, ու գուցէ մինակ նոր գտնըւած Մագնիսի եղեկտրիոնական շրջանի մեքենային զօրութեանը հետ կընայ հաւասարիլ։ Շատ մեծ յանդգնութիւն է, մեծ, զօրաւոր ու սոսկալի գրգըււած թմբրեցուցիչ ենքեղեսի մը առջի զարկուածին մօտենալ, ու որն որ աս վեասակար փորձը ըրած է, երկրորդ անգամ մէջ մ'ալընելու ամենեւին չկընար յանդգնիլ։ Աս ձկին ասանեկ առջի զօրաւոր զարկուածքէն ետքը՝ պատճառած ցաւն ու ցնցումը անանեկ զօրաւոր է որ անկարելի բան է, աս զգածմունքը խօսքով մեկնել, մարդուս վրայ սոսկալի ապշութիւն մը կու գայ ու բոլոր ջղերը կը շարժին, որն որ երկու երեք ժամ կը տեւէ։ Հումբողդ երեւելի բնագէտը՝ անգամ մը ըստ պատահման երկու ոտքովը, ջրէն նոր հանած թմբրեցուցիչ ենքեղեսի մը վրան կոխեց, ու կը զբուցէ որ ամենեւին՝ մէկ մեծ Ղեյդեան շիշի մը պարպըւելէն՝ անանեկ ցաւ ու սոսկալի ցնցում չէ կրած, բոլոր օրը ծնկւըներուն ու գրեթէ մարմնոյն բոլոր յօդուածներուն վրան սաստիկ ցաւ մը ունեցաւ։ ‘Ձիեր, զորիներ, կովեր ու ուրիշ մեծ

կենդանիներ խոշոր թմբրեցուցիչ ենքեղեսի մը եղեկտրիոնական զարկուածէն՝ անանկ սաստիկ կը վնասին, որ մինչեւ անկից կը սաստիկին:

Աս ձկին բռնելուն կերպը՝ բոլորովին տարբեր ու զարմանալի ըլլալուն, հոս տեղս մէկիկ մէկիկ կը ստորագրենք: Հումբողդին կողումբիային մէջ կաղապողոյին քովերը գտնըւած ճախնային ըներուն ու գետերուն գացած ատեն, որոնց մէջը թմբրեցուցիչ ենքեղէս լիցուն էր, մինչուկ ան ատենս անկարելի բան կը սեպւէր աս ձուկը ողջ բռնել, բայց քաջ բնագէտը՝ տեղացւոց աս ծուռ կարծիքը ուղղելու ու իրենց տղայական երկիւղին յաղթելու համար, ամէն մէկ ձկին երկու արծաթի դահեկան խոստացաւ, թէ որ բռնեն, եւ իրենց աւելի սիրտ տալու ու նաեւ իր ուսման բաղձանքը առնելու ու փորձեր ընելու համար, ինքն ալ մէկտեղ խոստացաւ երթալ: Ուստի պղտիկ գեղի մը քով եղած ճախնային լիճը գնաց, որուն մէջը շատ թմբրեցուցիչ ենքեղէս կար: Աս ձուկը՝ իր շափէ դուրս զօրութեանը համար, ուռկանով բռնելը խիստ դժուար ըլլալուն, ուզեցին ձիերով որսալ. աս պատճառաւ շնդիկները երեսունէն աւելի կատրղած ձիեր մէկտեղ բերին ու ճախինին մէջ խոթեցին: Ձիերը ջուր մտածնուն պէս, շնդիկները ձեռւընին գաւաղաններ առած՝ ճախինին չորս դին առին, ու ձիերը՝ որոնք բռնութեամբ ճախինէն դուրս ելլել կ'ուզէին, սաստիկ ձայներով ու գաւաղաններով զարներով վախցընելով զանոնք, ճախինին մէջ ետ կը հրէին: Վարդիկներուն պոռալէն պոռչըտալէն, ջրին ալ ասանկ զօրաւոր շարժելէն թմբրեցուցիչ ենքեղէսները՝ որոնք ճախինին մէջ կը թաղւին կը պահւըտին, անոնց մէջէն դուրս ելան ու գրգըռուեցան իրենց եղեկարիոնական զօրութիւնը դուրս տալու, ու ջրի օձերու պէս սաստիկ շուտութեամբ ջրին երեսը կը շար-

ժէին ու ծիերուն հետ զարմանալի կերպով մը կը կոռւէին, որովհետեւ անոնց փորին տակը լողալով, շուտ շուտ մէկը մէկալին ետեւէն զօրաւոր եղեկտրիոնական զարկուածներ անոնց փորին կը հաղորդէին։ Աւստի զարմանալի ու երեւելի խաղ մը կ'ըլլար, որուն մէջ գործողները՝ Հնդիկները, ծիերն ու թմբրեցուցիչ ենքեղէսները էին։ Հընդիկները պոռալով ու զարնելով կ'ուզէին ծիերը լճին մէջ հրել, ծիերը կը հեւային ու մաղերնին տնկած ու զարհուրած, աչւըներնէն կատղութիւննին ու ցաւերնին յայտնելով՝ կ'աշխատէին ջրէն գուրս ելլել ու իրենց թշնամիներուն ձեռքէն փախչիլ, իսկ թմբրեցուցիչ ենքեղէսներն ալ ջրին երեսը լողալով՝ իրենց թշնամոյն ետեւէն կ'իյնային։ Հինգ բոպէի մէջ հինգ ձի ընկղմեցաւ ու խղդըւեցաւ, բայց աս ընկղմելը՝ անմիջապէս եղեկտրիոնական զարկուածէն մեռնելէն պատճառեցաւ չենք կը ընկած ըսել, հապա ծիերը շարունակ իրարու ետեւ զարկուածէն տկարանալով, չկը ըցան ալ ջրին վրայ լողալ, ուստի ընկղմեցան ու քանի մը բոպէէն ետքը խղդըւեցան։ Ո՛ինակ մէկ քանի ծիեր, Հնդիկներուն պոռալը ու ծեծը քանի տեղ չդնելով, բռնութեամբ անոնց մէջէն անցան ցամաք ելան, բայց ամէն մէկ անդամնին տկարանալով, աւազին վրան փուլեցան մնացին։ Հումբողդ վախցաւ որ ջրին մէջ եղած միւս ձիերն ալ կը խղդըւին, բայց Հնդիկները ապահովուցին անի ըսելով՝ որ ձուկ բռնելը հիմա կը վերջանայ, ու բովհետեւ թմբրեցուցիչ ենքեղէսին մինակ առջի յարձակումէն վախնալու է, ինչու որ անոր եղեկտրիոնական զօրութիւնը քանի մը զարկուածքէն ետեւ կը լմբնայ, ու նորէն ժողվելու համար աւեն պէտք է։ Ատուգիւ իրօք ալ անանկ եղաւ, քառորդի մը չափ ետքը՝ ձկերուն կատղութիւնը իջաւ, ծիերէն հեռացան, կէս մը ջրէն գուրս ե-

լան ու եղբները փախան։ Ճիերն ալ հանդարտեցան, աչքըներնէն կրակ ցատկելը դադրեցաւ, ու սկսան կտմաց կամաց հոգի առնուլ։ Եղբներուն քով գտնեւած թմբրեցուցիչ ենքեղէսները՝ չուանի մը ծայր կապուած սրածայր գործիքով մը բռնեցին. աս չուանկ աղեկ չոր ըլլալով, անոր համար ալ ձկնորսները զարկուած մը չզգացին, օրովհետեւ մինակ թաց չուանը եղեկտրինական զօրութիւնը կը հաղորդէ։ Ոչկ քանի վայրկենի մէջ աս կերպով հինգ հատ խոշոր ու քիչ վիրաւորւած ձուկ բռնեցին։ Որովհետեւ շնդիկները աս ձկէս գրեթէ տղայական վախ մը ունէին, անոր համար եւ ոչ մէկ հոգի մը համարձագոյն պատրաստած ջրով լեցուն փոսերուն մէջ դնել, անոնց զօրութիւնը աղեկ մը քննելու համար։ Հումբողդ ու իր ընկերը բօնապանդ, որ իրեն հետ մէկտեղ զացած էր զանազան փորձեր ընելու համար աս զարմանալի ձկան վրայ, հարկադրեցան անձամբ ասոնք դործիքէն հանել, բայց տկարացած ձկերէն անանկ զօրաւոր զարկուած մը ընդունեցան որ Նէյդեան շիշէ մը ընդունելու անկարելի է։ Վսկից կը հետեւի որ անհաւատալի բան չէ շնդիկներուն ըսածը, որ լողացող մարդ մը պէտք է որ խղդըւի, երբ որ թըմբրեցուցիչ ենքեղէսը անոր թեւերուն ու սրունքներուն զարնէ։ Որովհետեւ ասանկ մէկ զարնըւածքը, քանի մը րոպէ մարդուն անդամները անանկ կը տկարացընէ, որ զանոնք չկըրնածք դործածել։ Բայց երբ որ աս ձուկը՝ կուրծքին ու փորին զարնէ, շուտ մը կը մեռցընէ զմարդը։

Երկակենցաղները ու ձկերը թմբրեցուցիչ ենքեղէսին վեպսակար զօրութեան փորձը շառած, ասկից վախ մը չեն ցուցըներ։ Պլատիկ կրիայ մը, որն որ թմբրեցուցիչ ենքեղէսին հետ մէկ ամանի մէջ դրւած էր, մէծ համարձակութեամբ անոր մօ-

տեցաւ ու կ'ուզէթ անոր տակը մտնել ու պահւը տիւ, բայց շուտ մը անկից զարնուածք առնելով որն որ թէպէտ զինքը չմեռցուց, բայց խիստ ցաւէն անոր քովէն հեռացաւ։ Վորտերը որոնք ընտանութեամբ անոր կոնակը ելլալ կ'ուզէին, եղեկտրիոնական զարկուածքէ մը թմրեցան, ու որ չափ որ կըրցան փախան, երբ որ դարձեալ թմրեցուցիչ ենքեղենի մը հետ մէկտեղ ջրի ամանի մը մէջ գրւեցան, վախերնէն անկից կը հեռանային։ Պլատիկ կոկորդիզուներ, որոնք՝ թմրեցուցիչ ենքեղես բռնած ատեննին, մէկտեղ բռնըսեցան, սատկած ելան։

Ամէն լճերուն ու գետերուն մէջը, ուր որ ասձուկը կայ, քիչ ձուկ կը դտնըւի, ու դտնըւածներն ալ շատ անգամ ասոնք կը սատկեցընեն՝ աւունց ուտելու, որովհետեւ ասոնք իրենց քովը մօտեցողներուն հետ թշնամութեամբ կը վարւին։ Ծամրեցուցիչ ենքեղեսը ձկի մը կ'ուզէ զարնելնէ, անկից քիչ հեռու՝ մէկ երկու մանրերկրորդի շափ հանդարու կը կենայ, որպէս զի իր եղեկտրիոնական զօրութիւնը մէկտեղ ժողվէ ու եսքը զարնէ։

Աս թմրեցուցիչ ենքեղեսիս որ կողմը որ մէկը շօշափէ նոյն է, ամէն կողմանէ ալ զարկուած կ'ընդունի, բայց ամէնէն զօրաւորն է, երբ որ կուրծքը շօշափէ, կամ վիզն ու տուտը մէկտեղ բռնէ։ Զարկուածը նոյնշափ զօրաւոր է, թէ որ մինակ մատին ծայրովը կամ բոլոր ձեռքով շօշափւելու ըլլայ, բայց աւելի զօրաւոր է, երբ որ երկու ձեռքով մէկտեղ շօշափէի։ Ծամրեցուցիչ ենքեղեսին վրան՝ իր եղեկտրիոնական զօրութիւնը հաղորդած ատեն, ամենեւին պզտի շարժում կամ ջղերու գողգղալ մը չերեւնար, ու ասոր ներհակ՝ երբ որ աս ձուկը իր եղեկտրիոնական զօրութիւնը չուզեր հաղորդել, ան ատենը կըրնայ շատ զօրաւ

որ շարժմունքներ ընել առանց մէկ զարկուածք մը հաղորդելու : Եղեկտրիոնական զօրութեան պարզըւիլը բոլորովին կենդանւոյն կամքէն կախում ունի, ու զօրաւորութիւնն ալ կ'երեւնայ որ բոլորովին կամսյական է : Ա իրաւորւած թմրեցուցիչ ենքեղէս մը, որն որ երկայն ատեն իր եղեկտրիոնական զօրութիւնը հաղորդելէն, բոլորովին տկարացած ու իր զօրութիւնը կորսընցուցած կ'երեւնայ ու մինա տկար զարկուածք կարող կ'ըլլայ հաղորդել, շատ անգամ մէկէն ի մէկ անանկ զօրաւոր զարկուածք մը կ'ընէ, ինչպէս առողջ ու զօրաւոր թմրեցուցիչ ենքեղէս մը : Երկու հոգի աս ձուկը շօշափելու ըլլան, կըրնայ մինակ մէկուն իր զարկուածը հաղորդել ու մէկալին չհաղորդել . Հումբողդ թմրեցուցիչ ենքեղեսի մը պոչէն բռնեց ու խայթեց առանց զարկուածք մը ընդունելու, բայց երբ որ իր ընկերը Իսնպղանդ՝ ձկին կուրծքը քերեց, Հումբողդ զարկուած մը ընդունեցաւ, ուր որ Իսնպղանդ բան մը չդգաց : Աս կենդանիս ուզածին պէս ամէն կողմը իր եղեկտրիոնական զարկուածը կը հաղորդէ, բայց երբ որ շարունակ իշրաբու ետեւ կը հաղորդէ, խիստ կը տկարանայ, բայց աղէկ մը ուտելէն ու բաւական հանգչելէն ետեւ, իր զարմանալի զօրութիւնը նորէն կը ստանայ :

(Ձ)մբրեցուցիչ ենքեղեսին աս զարմանալի եղեկտրիոնական զօրութիւնը՝ ապակւոյ եղեկտրիոնական զօրութեան օրէնքին բոլորովին կը նմանի : Երբ որ մէկը ապակիէ, կնքամոմէ կամ ծըծըմրէ դաւազանով մը ձուկը շօշափէ՝ ամենեւին զարկուածք մը չընդունիր . իսկ երբ որ ձեռքը մետաղ բռնած շօշափէ՝ ան ատենը զարկուածը աւելի զօրաւոր կ'ըլլայ : Իսյց մետաղներն ալ շատ երեւելի տարբերութիւն կը պատճառեն, զինկը՝ շատ զօրաւոր զարկուած կը պատճառէ, ասկից ետեւ

երկաթը ու արծաթը կու դան, ամենէն տկար աղ-
դեցութիւն պղինձը կը պատճառէ: Երբ որ մէկը
մէկ ձեռքով ձուկը շօշափէ, մէկ ալ ձեռքովի՞ն ալ
ուրիշ մարդ մը բռնէ, ան ատենը երկրորդը՝ զար-
կուածը շատ թեթեւ կը զդայ. մանաւանդ երբեմն
կ'ըլլայ որ ձուկը շօշափողը զօրաւոր զարկուած
կ'ընդունի, իսկ երկրորդը բան մը չիմանար: Այն-
պէս մէկը ամենեւին զարկուած մը չզդար, երբ որ
ձկին ու ձեռքին մէջ տեղը քիչ մը ջուր կ'ըլլայ,
միայն թէ պնդակազմ ու հաղորդող մարմնով մը
չշօշափւի. բայց արդէն յայտնի է, որ թմբրե-
ցուցիչ ենքեղէսը, ուրիշ կենդանիներուն վրան,
զոր օրինակ ձկերու կամ երկակենցաղներուն, ջրին
մէջ աղդեցութիւն կըրնայ ընել, ու քիչ մը հե-
ռուէն անոնց իր եղեկտրիոնական զօրութիւնը հա-
ղորդելով, զիրենք կը տկարացընէ ու կը սատկե-
ցընէ:

Թմբրեցուցիչ ենքեղեսին աս խիստ զարմա-
նալի հանգամանքը իրեն շատ օգուտ ունի, ա-
սով իր թշնամիներուն դէմ ինք զինքը կը պաշտ-
պանէ, ու իր կերակուրն ալ կը հոգայ: Իր շարժ-
մամբը ուրիշ ձկերու ու կենդանիներու ետեւէն
չկըրնալով հասնիլ, կամացուկ մը անոնց կը մօտե-
նայ, ու իր եղեկտրիոնական զօրութեամբը հե-
ռուէն զանոնք կը տկարացընէ ու կը սատկեցընէ:
Ուստի ըստ պատահման բան չէ, որ թմբրեցու-
ցիչ ենքեղէսներուն դտնըւած լճերուն ու գետե-
րուն մէջ ուրիշ ձկեր քիչ կը գտնըւին, ինչու որ
ի՞նչպէս կըրնան ուրիշ ձկեր մնալ, երբ որ թմբրե-
ցուցիչ ենքեղեսները՝ իրենց եղեկտրիոնական զօ-
րութեամբը զանոնք միօրինակ կը սատկեցընէն: Աս
ալ դիտնալու բան է որ երկակենցաղներն ու ձկե-
րը աս թմբրեցուցիչ ենքեղեսէս փախչելու ու ա-
նոր ձեռքէն աղատելու համար բնական աղդեցու-
թիւն մը չըւնին, ու անոր համար անհոգութեամբ

անոր եղեկտրիոնական դօրութեանը կը հանդիպին,
ու ասանկով անոր կերակուր կ'ըլլան :

Ամբողջուցիչ ենքեղեսին միսը՝ հարաւային
Եմբրիկէի մէջ շատ յարգի է, թէ որ առ ձուկը
բռնելը պյնչափ դժուարին չըլլար, սեղաններու
վրայ յաճախ կը տեսնըւէր:

Ամբողջուցիչ ենքեղեսին եղեկտրիոնական
զարկուածքով ցնցելը՝ շնդիկները գլխու ու ոսկըր-
ներու ցաւը բժշկելու կը գործածեն : Պատկեր 148:

19. Կառաւական ուժ Եւթունու : Ո՞չկ ոտք եր-
կայնութիւն ունի, մարմինը երկայն ձեւով ու սեւ
դունով, գլուխն ալ տափարակ ու խեցւով ծած-
կըւած է : Ո՞իջերկրական ծովուն եւ Ավկիանոսին
մէջ պղտի կենդանիներով կ'ապրի : Աս ձուկը խիստ
զարմանալի յատկութիւն մը ունի, գլխուն վրայի
խեցւովը մարմնոյ մը հետ անանկ ամուր կը կպչի
որ ամենեւին մէկը չկըրնար բաժնել . օրինակի
աղագաւ հասարակօրէն նաւերու ու ժայռերու ու
ուրիշ ծովու մէծ ձկերու հետ այնպէս մը ամուր
կը կպչի, որ բռնութեամբ բաժնել ուզւելու ըլլայ
նէ, աւելի կտոր կտոր կ'ըլլայ, քան թէ կը զատուի,
բայց ինքը երբ որ կ'ուզէ կը թողու : Կաւակալին
մարմնոյ մը հետ կպչելուն պատճառը դեռ անծա-
նօթ է . բայց հասարակօրէն այսպէս կը կարծը-
ւի՝ որ որովհետեւ խիստ պղտի թեւեր ունի, ու
աղէկ լոզալ չկըրնար, ուստի դիւրութեամբ մէկ
տեղէ մէկալ տեղ երթալու համար, մարմնոյ մը
հետ կը կպչի կ'երթայ : Աս ձկան միսը չուտուիր :
Պատկեր 149:

Հասր վրայ առջինները առասպել մը կը պատմէին . իբրեւ
թէ այնպէս արտարոյ կարգի զօրութիւն մը ունի, որ
չատերը մէկտեղ՝ առադաստ բացած ու քալած նաւու
մը զարնըւին ու կպչելու ըլլան, նաւը կը կեցը-
նին . ուստի ասկէ Կաւակալ անուամբ առ ձուկը կուշ-
ցին, ինչպէս Ա. Բարսղի (Աւցօր - Է. 153.) ըսածէն ալ
յայտնի կերեւայ : Լուր եւ մեւս եւս սրանչելի պատ-

մութիւն . զի՞ մի ի մեծամեծաց՝ նաւուց՝ որ գողս առ և ալ ուռուցեալ առագաստիւք ասպաստակի ի վերսց մկանաց ծովուն սլացեալ , ոսխի իցէ ձկնիկն մի փոքրիկ՝ որ անուանեալ կոչի Եշրինեիս , որոյ այսպէս ժարդարանի անուն իւր՝ Նաւակալ , այսպէս դիւրաւ ունի զմի մի ի մեծամեծաց նաւաց , ոչ սակաւ ժամն ընաւ ամենեւ մին ոչ տայ շարժել ի տեղւոյ անտի . եւ այնպէս տեսանեն կապեալ կծկեալ զնաւն ակաղձուն ի վերայ ջուրցըն՝ իրրեւ զտակ տռեալ հաստատեալ կայ անշարժ եւ անտառատն :

20. Օռօգ. ԱԳ. ՈՐՏԵՐ : Գլուխնին խոշոր ու տափարակ , բերաննին չափէ դուրս մեծ ու ամուր ակուաներով , պոչերնին ալ բարակ ու պղափիկ է :

Բառն Օռվագորտ : Երկու մինչուկ չորս ոտք երկայն կ'ըլլայ , մարմինը լերկ ու վրայի դինթուխ , փորին կողմն ձերմակ է : Գլուխը ու բունը չափէ դուրս մեծ է , իսկ պոչը բարակ ու պղտիկ : Եսի Եւրոպայի ծովերուն մէջ կ'ապրի ու խիստ շատակեր է , ծովուն յատակը տղմուտ տեղեր բերանը բաց կը պահւըտի կը սպասէ , իր քովը մօտեցած ձկերն ու պղտի կենդանիները կը յափշտակէ կ'ուտէ : Ես ձկին միսը կ'ուտւի , բայց յարգի չէ : Պատկեր 150 :

Եղջիւրաւոր Օռվագորտ : Տասը մատի մօտ երկայնութիւն ունի . մարմնոյն գոյնը գոց գեղին , ու մթագոյն գծերով ու բծերով է . աշւըները պղտիկ ու կլոր ու խիստ իրարու մօտ են , գլխուն վրայ երկու մսէ երկընկեկ եղջիւրներ ունին կուրծքին թեւերը դրեթէ ձեւքի ձեւուն կը նմանին : Ես ձուկը Երասիղիայի ու ուրիշ տաք ծովերուն մէջ կ'ապրի , քիչ կը լողայ , զրեթէ միշտ ծովու յատակը կը քալէ ու պղտի ձկերով կը կերակրի . ջրէն դուրս ալ կըրնայ ելլել , ու երեք չորս օրի չափ դուրսը կենալ : Եսոր միսը գէշ է : Պատկեր 151 :

21. Օռօգ. ԱԳ. ԸՅ. : Երեք մինչուկ եօթը ոտք երկայն կ'ըլլայ . մարմնոյն գոյնը կոնըկի դին մութ

գործ, երկու դիմուլ կապուտակ, ու սեւ բծերով է, զլուխը մեծ ու կլրը, կզակները երկայն, ամուր ու սրածայր ակռաներով: Ասիկայ Հիւսիսային ծովուն մէջ կը բնակի, խիստ կատաղի ու զօրաւոր է. զրէն դուրս ալ կ'ելլէ ու երկայն ատեն կը քնայ կենալ: Եղը մայիսին ու յունիսին իր հաւկիթները ծովային տընկերու մէջ՝ եղրներու մօտ կ'ածէ: Ասոր միսը շատ համով է: Պատկեր 152:

22. Կոստանդնուպոլիսի մատի մօտ երկայնութիւն ունի. մարմնոյն ձեւը եօթանկիւն է, խկ պոչը մարմինէն շատ բարակ ու չորս անկիւն ձեւով: Ասիկայ սատկելու ըլլայ նէ, դրւիսը ու պոչը գէպ ի վար կը ծոին, ու դլունը դրեթէ ձիու մը դրւիսու կը նմանի: Աս զարմանալի ձուկը Սեծ կամ Աիջերկրական ծովուն մէջ շատ կը գտնըւի, ու իր մարմնոյն զարմանալի ձեւուն համար, շատ կը չորցընեն կը պահին: Պատկեր 153:

Սուսք կոչըկէ կակուլ կմախք մը ունին: Անրմիննին կամ բոլորովին լերկ է, կամ տեղ տեղ թեփերով կամ խեցով ծածկըւած: 1. Խուսեփնոր: Գլուխնին խեցով ծածկըւածնոյնպէս կոնսակնին ու երկու դիերնին ալ կարդ կարդ խեցով է: Տերաննին խիստ պղտիկ է ու ակռայ չունի: Ասոնք խոշոր ձկեր են, փոքրերնուն մէջ մեծ զիամփուշտ մը ունին լողալու համար, ամէն ծովուն մէջ կ'ապրին, բայց գետերու մէջ ալ կ'երթան: Երենց միսը շատ համով է:

Տուն թառափ կամ Անրէ: Տասն ու ուժը առքի չափ երկայն կը լլայ, բայց երբեմն ալ աւելի խոշորներ ալ գտնըւեցան: Անրմնոյն գոյնը՝ կը ու

նըկի դին թուխ, փորին կողման կապուտակ ու
սեւ բծերով է: Ասի գլխաւորաբար Հիւսիսային,
Երեւելքան ու կասպից ծովերուն մէջ շատ կը
գտնըւի, շատ անզամ հարիւր մինչուկ երկու հա-
րիւր ժամու շափ ծովէն կը հեռանայ գետերու մէջ
կ'երթայ, ու Առղկայի ու հիւսիսային Եսիայի գե-
տերուն մէջ խիստ շատ կ'ըլլայ: Իրեն կերակու-
րը պղտի ձկեր, բայց գլխաւորաբար որդեր ու ու-
րիշ ասոնց նման կենդանիներ են, ինչու որ բե-
րանը խիստ պղտիկ ըլլալուն, մեծ ձկեր ու կեն-
դանիներ չկրնար ուտել: Վարիլն ու մայիսը
իր հաւկիթ ածելու ատեններն են: Վաօր որսոր-
դութիւնը երեքժանիով ու ուրիշ գործիքներով
կ'ըլլայ, նաեւ ուռկանով ալ կը բռնեն, բայց
աս ձուկը ծովէն գուրս հանելու ատեննին ձկնորս-
ները զգուշութեամբ զինքը կը բռնեն, ինչու որ
մկունքներուն վրայ անանկ զօրոթիւն մը ունի որ
պոչովը մէյ մը մարդու մը զարնելու ըլլայ, գե-
տինը կը պառկեցընէ: Ո՞իսը շատ համով է, կ'ա-
ղեն ու ամէն դի կը զաւրեն. իրեն հաւկիթներն ալ
գլխաւորաբար Ուուսաստան աղած ձկնկիթ կը շե-
նեն. իսկ իր փամիշտէն ալ ձկի սոսինձը կ'ելլէ.
ասի քարակ արծըթի գունով կաշի մըն է, փամ
փրշտին ներսի դիէն կը հանեն կը չորցընեն, ու
զանազան տեսակ կերակօւրներու ու ուրիշ բանե-
րու կը գործածեն: Ուուսաստան հազար հատ աս
տեսակ ձկէն, տասն ու ութը կենդինարի մօտ ա-
ղած ձկնկիթ, կէս կենդինարէն աւելի ալ ձկի սո-
սինձ կը հանեն:

Եւքսինեան թառափափ: Ասի առջի տեսակէն
մէծ, բայց անոր շատ նման է, մարմնոյն գոյնը՝
կոնըկի դին սեւ, փորին կողման ձերմակ, ու երկու
դիերը կապուտակ է: Կասպիական ու Եւքսինոս
կամ Աեւ ծովերուն մէջ գլխաւորաբար շատ կը դըտ-
նըւի, խիստ շատակեր ձուկ մըն է, զանազան տեսակ

ձկերու ետևէն կ'ըլլայ կը հալածէ, ու բազմութեամբ մէկտեղ կը կըլէ. իր փորին մէջէն շատ անդամ ծովու թռչուններ ու պղտի ձագ փոկեր, երբեմն ալ փայտի կտորներ ալ ելած են: Այստին ու ապրիլին բազմութեամբ ծովէն գետերուն մէջ կ'երթայ հաւկիթ ածելու համար, որն որ տասն ու չորս օր կը տեւէ. բայց իր հաւկիթը խիստ շատ է, մէկ հատը երեք միլիոնէն աւելի հաւկիթ կ'ածէ: Այսը այնչափ աղէկ չէ, ու դժուարամարս ըլլալուն, խիստ աժան կը ծախւի. իր հաւկրթէն ալ աղած ձկնկիթ կը շինեն. նոյնպէս իր փամիջտէն ալ ձկի սոսինձ կ'ելէ. ասի վանի շաքարով կ'եփեն, բերնի սոսինձը կը շինեն, որն որ հասարակ սոսընձի պէս հարկաւորութիւն չունի կրակով եփելու, մինակ բերանը քիչ մը թրջելով ալ կ'ըլլայ:

Ա. Երկուքէն ի զատ նաեւ ուրիշ շատ ցեսակներ ալ աս Անոին կը վերաբերին: **Պատկեր**

154:

2. Ընացակոր: Ասոնց մարմինը երկայն ու կլոր ձեւով է, բերաննին ալ մեծ ու զարհուրելի ակոաններով: Աս Սեռիս ձկերը պինտ մեծ ձկեր են. երբեմն անանկ խոշորներ կը գտնըւին, որ երեսուն մինչուկ երեսուն ու հինգ ոտք երկայն, վեց ոտք ալ լայն կ'ըլլան, ու մինչուկ տասն ու հինգ կենդինար ալ ծանր կը քաշեն, ուստի այսպիսի խոշորութեամբ՝ մարդ դիւրաւ կը ընան կըւլլէ: Օասոնք մեծ ուռկաններով ու ուրիշ գործիքներով կը բռնեն: Աներնին հասարակօրէն կարծր ու գէշ է:

Իսւն Շանաձուկ: Անէկ ու կէս մինչուկ երկու ոտք երկայն կ'ըլլայ. մարմնոյն գոյնը կռնըկի դին կարմիր ու պղտի թռուխ բծերով, իսկ փորին կողմէ ճերմակ է: Աս ձուկը ամէն ծովուն մէջ կը գտնըւի, խիստ շատակեր է, պղտի ձկերուն շար-

ունակ ետեւէն կ'ըլլայ կը հալածէ, ու անոնցմէ շատերը մէկանց կը կըլլէ, երբ որ փորը կը լեցւի, ալ չկըրնար ուտել նէ, կերածը դուրս փախելով, նորէն ուրիշ ձկեր կը բռնէ կը կըլլէ. ձկնորսներու ալ շատ մեծ վնասներ կու տայ, ինչու որ սուր ակուաներովը ուռկանները կտրուելով ու պատռելով, մէջի բռնըւած ձկերը կը կըլլէ կ'ուտէ: Եզդը տարին շատ անգամ հաւկիթ կ'ածէ, ու ամէն անգամուն ինը մինչուկ տասն ու ինը հատ կ'ածէ. իր հաւկիթները բաց դեղին գունով ու պղտի քըսակներու նման են: Ասոր միսը կարծր ու դժուարամարս է, անոր համար հասարակօրէն ուամիկ ժողովուրդը կ'ուտեն. բայց երեմն թունաւոր ալ կ'ըլլայ ու կը վնասէ. ինչպէս հանդիպած օրինակներէն յայտնի է: Կաշին շատ տեսակ բաներու կը դործածւի:

Անարի Շանաձուկ: Ասի մեծ ձկերէն մէկն է, քսան ու հինգ մինչուկ երեսուն ուաք երկայն կ'ըլլայ. մարմնոյն գոյնը՝ կռնըկի զին մութ գորշ, իսկ փորին կողմն ճերմըկկեկ. բերանը խիստ մեծ ու զարհուրելի է, բերնին մէջ վեց կարգ, չորս հարիւրէն աւելի նետի ձեւ ակուաներ ունի, ու ասոնք ուղածին պէս դուրս կը տնկէ ու ներս կը քաշէ: Աս ձուկս ամէն ծովուն մէջ կ'ապրի, յափշտակող, կատաղի, զօրաւոր ու անյագ գաղան մըն է. նաւով ճամբորդութիւն ընողներուն, բայց մանաւանդ լողորդներուն՝ մեծ կէտերէն աւելի ինքն է զարհուրելին, վիշապ ձկերէն ի զատ, ուրիշ կենդանին մը չվախնար, ամէնուն վրայ կը յարձակի կը կռուի ու կը յափշտակէ: Շարունակ օրերով գիշերներով նաւերուն ետեւէն կ'երթայ, ինչ որ նաւէն ծով կը նետեն, կամ ըստ պատահման կ'իշնայ նէ, շուտ մը կը կըլլէ: Իներանը խիստ խոշոր ըլլալով մարդիկներ ու մեծ կաթնատու կենդանիներ ալ կը կըլլէ. ինչպէս շատ օրինակներէն յայտ-

Նի է : Անգամ մը ասոր փորին մէջէն մեռած ամբողջ
 մարդ մը, մէկ անգամ ալ առանց գլխու, բոլոր
 իր վրայի հազուստովը կնիկ մը ելաւ . իսկ ուրիշ
 ատեն մ'ալ ամբողջ ձի մը փորին մէջէն հանեցին :
 ՞Որովու վրայ պատերազմ որ ըլլայ անարի շանա-
 ձկերը արեան ու դիերու հոտը առնելով, բաղմու-
 թեամբ հոն կը ժողվին, ու նաւերու քովերը ա-
 ռանց վախնալու շարունակ կը պտըտին, ու նա-
 ւերէն նետւած դիերը ու կամ իյնող մարդիկները
 շուտ մը կը կըլլեն : Բայց հեղ մը Անդիտինէ կըդ-
 զոյն մօտ դարմանալի դիպուած մը հանդիպեցաւ :
 Դաղիացւոց նաւու մը մէջէն ըստ պատահման նա-
 ւավար մը ծով ընկաւ, աս տեսակ ձկէն մէ կը շուտ
 մը կըլլեց, բայց նոյն բոպէին մէջ նաւէն թնդա-
 նօթ մը շտկելով զարկին ասոր, ու անանկ աղէկ
 յաջող գնաց գնատակը ու անանկ ալ վիրաւորեց որ
 ձուկը սաստիկ ցաւէն ու վախէն շուտ մը մարդը
 դուրս փսխեց, որն որ առանց բան մը ըլլալու ողջ
 աղատեցաւ : Իր կերակուրը փոկ, թիւննոս ու
 փրփրուկ է, նաեւ սպիններալ կ'ուտէ . բայց մար-
 դու դիեր խիստ կը սիրէ, ու շատ հեռուէն ալ հո-
 տը առնելով հոն կը վազէ : Անգամ մը տեսնըւե-
 ցաւ որ անարի շանաձկին մէկը՝ քսան ոտք ջրէն
 դուրս վեր- ցատկեց նաւէ մը կախւած մահապար-
 տի մը դիին համար, ու առանց վախնալու նաւու
 մէջ եղող մարդիկներէն յափշտակեց : Ասոր որ-
 սորդութիւնը շատ կերպով կ'ըլլայ, բայց հասա-
 րակօրէն երեքժանիով կը զարնեն : Կ'ըսւի որ Ա-
 փրիկէի ծովեղըները բնակող սեւերէն ոմանք ա-
 նանկ յանդուգ, անանկ ալ յաջողակ են որ աս
 ահարկու ձկան հետ լողալով կը կռուին, ու անոր
 փորը պատուելով կը սատկեցընեն : Ասոր քիչ մը
 նման պղինիոս ալ (Գիրք թ. Զ. քասուղակներու վրա.)
 կը պատմէ : Ասոնք երկայն երկսայրի սուր մը ու-
 նին ու ասով անարի շանաձկերուն դէմ կը յար-

ձակին կը կոռւին, ու զիրենք կը պաշտպանեն : Յ քին տակը վտանգը երկու կողման ալ հաւասար է, բայց մարդը ջրին երեսը ելլէ նէ, խիստ վը-
տանգի մէջ կը դնէ զինքը, ինչու որ ջրէն դուրս
ելլել ուզելով, իր թշնամեոյն դէմ չկըրնար կը-
ռուիլ ու զինքը պաշտպանել. ասանկ միջոցին մէջ
նաւուն մէջ եղող իր ընկերները, զինքը թեւե-
րուն տակէն յառաջագոյն կապած հաստ չուանով
վեր կը քաշեն : Կորիւը ջրին տակը սկսելուն պէս,
մարդը ձախ ձեռօքը չուանը շարժելով, իր վտան-
գը ընկերներուն կ'իմացընէ, բայց աջ ձեռօքն ալ
սրովը շարունակ գաղանին դէմ կը կոռւի : Ծնկեր-
ները կը սկսին զինքը կամաց կամաց վեր քաշել,
բայց նաւուն մօտենալուն պէս, չափէ դուրս շու-
տութեամբ մը պէտք են քաշել ու նաւուն մէջ
առնուլ, չէ նէ գաղանը բերանը բաց վրան նետ-
ւելով կը յափշտակէ կը կըլլէ : Վ սանկ սրտուտու-
թեան ու յանդգնութեան օրինակ մ'ալ նորերս
Եւրոպա հանդիպեցաւ : Վաղիացի նաւավարին մէ-
կը ի՞նչ պատճառաւ չդիտցըւիր նաւէն ծովը նետ-
ւեցաւ. անմիջապէս ասոր ետեւէն անարի շանա-
ձուկ մը ինկաւ ու կ'ուզէր զինքը կըլլել, բայց նա-
ւավարը քաջ լողալ դիտնալով, շարունակ աս դիս
ան դին կը փախչէր. աս նաւավարին օրդին, որն
որ հօրը պէս քաջ լողացող էր, տեսնելով հօրը
կենաց վտանգը, ձեռքը սուր մը առնելով նետ-
ւեցաւ ծովու մէջ ու ձկան հետ սկսաւ կատղու-
թեամբ կոռւիլ . աս միջոցին մէջ հայրը առանց
վեասի մը խալըսեցաւ, բայց իր որդւոյն ալ չաջո-
ղեցաւ, թէպէտ եւ ինքն ալ նաւէն օգնութեան
համար երկընցուցած չուանը բռնեց, բայց գեռ կէս
մը ջրի մէջ էր, խածաւ ձուկը ու կէս մէջքէն եր-
կու կտրեց : Վիսը կարծր ու դժուարամարս է,
խիստ քիչ կը գործածւի . երբեմն ալ թունաւոր
կըլլայ . հեղ մը եօթը նաւավար ճամբորդութեան

մէջ աս ձկան միսը ուտելով՝ անկէ մեռան, ու ա-
սոնցմէ մէկ քանին յառաջ քան մեռնելնին, դի-
ւահարներու պէս ալ կատղեցան:

Աս ձուկս առջի ատենները կ'երեւայ որ խիստ
խոշոր եղած ըլլայ, ինչու որ հիմակ իրեն մեծ քա-
րացած ակռանները գտնըւելով, ուստի անոնց հա-
մեմատ մարմինն ալ ութսուն ոտքէն աւելի երկայն,
բերնին երկակուրն ալ քսան ոտքէն աւելի եղած
պիտի ըլլայ: **Պատկեր 155:**

Բնապատումներէն շատերը, զոր օրինակ Պինէսս, Պակե-
պեդէս, Ռափիոս եւ ուրիշ երեւելները, ան կարծեաց
վրայ են որ Յովիան մարդարէն կը լսող մեծ կէտը, ինչ-
պէս Աստուածաշունչը կը պատմէ (Յովի. Բ.): Անարի
շանաձուկը ըլլայ: Բնայց կան Բնապատումներ ալ որ
Վիշապաձուկն է կը լսեն: Թե արդեօք որն է ստոյդը
շգիտցըւիր. բայց աս բանիս վրայ ամենքն ալ միարան են
որ ասոնցմէ երկուքին մեկը զանի կը լսած պիտի ըլլայ:

Օիգ կամ Ուռաձուկ: Ո եց մինչուկ տաս ու
երկու ուաք երկայնութիւն ունի, չորս մինչուկ
հինգ կենդինար ալ ծանր կը քաշէ: Մարմնոյն
գոյնը՝ կոնըկի դին գորշ է, խոկ փորին կողմս ճեր-
մակ: Գլխուն ձեւը խիստ զարմանալի է, ուռի
մը ձեւուն կը նմանի, ուստի եւ ասկից առած հա-
սարակօրէն Ուռաձուկ կը կոչեն: **Աւընները գըւ-**
խուն երկու կողմերս, մեծ ու գեպ ի գուրս տնկը-
ւած են. լեղուն հաստ, լայն, ու մարդու լեղուին
նման: **Աս ձուկս գլխաւորաբար Ո'եծ ծովուն մէջ**
կ'ապրի, խիստ շատակեր ու վեասակար է. շարու-
նակ ձկերու ետեւէն կ'ըլլայ կը յափշտակէ, նաեւ
մարդիկներու ալ վրայ կը յարձակի: **Ո'իսը աղէկ**
չէ: **Պատկեր 156:**

Պրիսնէ կամ Աղօցաձուկ կամ Սլոց: Հասա-
րակօրէն միջակ մարդու մը երկայնութեամբ կ'ըւ-
լլայ, բայց նաեւ տասն ու հինգ ոտք երկայնու-
թեամբ ալ կը գտնըւի: **Ո երի կղակը՝ ոսկրի պէս**
կարծը, երկայն ու լայն, ու երկու դիերը ակռայ

ակուսյ սղոց մը ունի: Ասի ամէն ծովուն մէջ կը գտնըւի, ձկերով ու ամէն տեսակ ծովային տընկերով կը կերակրի, ու ուրիշ ձկերու հետ շարունակ կը կռուի. բայց իր գլխաւոր թշնամին հասարակ կէտն է, անոր հետ չափէ դուրս կատղութեամբ կը կռուի, ու սղոցովը փորը կը պատռէ. բայց շատ հեղ կռուին մէջ սղոցը կը կոտրի: Երբեմն քանի մը սղոցածուկ մէկտեղ հասարակ կէտի մը վրայ կը յարձակին, ու իրենց զէնքովը անանկ կը վիրաւորեն որ մինչուկ կը սատկեցընեն, ետքը անոր փորին մէջ կը մտնեն ու իր լեզուն որ բոլոր եղ է, կ'ուտեն: Ասոր հասարակ կէտին հետ կռիւթեանողները խիստ զարհուրելի ու տեսնելու արժանի բան է կ'ըսեն: Պատկեր 157:

Յ. Կորուսուս: Ասոնք խիստ զարմանալի ձեւով ձկեր են, մարմիննին լերկ կամ սրածայր փշերով, կլոր, լայն ու տափարակ է, երկայն ու բարակ պոչով մը: Աչքնին պղտի եւ իրարմէ մատ մը հեքաւորութեամբ գլուխներնուն վերի դին են, իսկ անկից անմիջապէս վար երկուք ալ ուրիշ երկրորդական աչքի տեղ ունին, ու ասոնք զրին տակը մասնաւոր մաշկով մը կը դոցեն: Իներաննին պղտիկ, ու կարգ մը խիստ պղտիկ ակռաներով դլուխներնուն դէպ ի վարի դին են. վղերնին ալ շնչառութեան համար հինգ հինգ ծակեր ունին: Ամէն ծովուն մէջ կ'ապրին, ու ասոնցմէ ոմանք խիստ խօշոր կ'ըլլան: Վներնին ձերմակ ու փափուկ է: Աս Անոխ քսան Տեսակէն աւելի կը վերաբերի:

Ումբրեցուցիչ Ներկէս կամ Շքթակ: Հասարակօրէն մէկ թիղ լայնութիւն ունի, տասն ու ութը մինչուկ քսան Վերմանիայի լիտր ալ ծանր կը քաշէ. մարմինոյն գոյնը գոց կարմիր, ձերմակ ու թուխ բծերով: Աս ձուկը ՈՒծ ծովուն մէջ կ'ապրի, պղտի ձկերով կը կերակրի, ու իր եղեկ-

տրիոնական զօրութեամբը թմբրեցուցիչ ենքեղեսին պէս խիստ զարմանալի է: Պատկեր 158:

4. Քորութիւններ ԿԱՄ ՔԱՐԵԼ; ՅԱՆԻ: Վասնց մարմինը լերկ, կլոր ու երկայն է, վզերնին եօթնական շունչ առնելու ծակեր ունին:

Օռվու Քարագիաց: Երեք ոտքի մօտ երկայնութիւն, մէկ ու կէս մատ ալ հաստութիւն ունի, մարմնոյն դոյնը գեղին, ճերմակ կամ թուխ բծերով է: Վսի ամէն ծովուն, բայց դլխաւորաբար հիւսիսային ծովուն մէջ կը բնակի, պղտի ձկերով ու ուրիշ ծովային կենդանիներով կ'ապրին Գարնան ծովէն կ'ելք, գետերու մէջ կ'երթայ, ու հօն կ'ածէ իր հաւկիթները: Վս ձուկը բերնովը մարմին մը անանկ կը ծծէ ու իրեն կը քաշէ ու ամուր կը բռնէ որ մինչուկ տաս ու երկու գերմանիայի լիտոր մարմին մը, զոր օրինակ քար մը բերնովը վեր կը ընայ վերցընել: Միսը խիստ համով ու յարգի է: Պատկեր 159:

Գետի Քարագիաց: Մէկ ոտքի մօտ երկայնութիւն, մատի մը չափ ալ հաստութիւն ունի, մարմնոյն դոյնը՝ գլուխը ու կոնըկի դին դոց կանաչ, կամ սեւկեկ, երկու դիերը գեղընկեկ, իսկ փորը արծրթի դոյն է: Վսիկայ Վսիայի ու հարաւային Վմերիկէի, ու բոլոր Եւրոպայի գետերուն ու լճերուն մէջ կ'ապրի, միջաներով, որգերով ու ձկերու հաւկիթներով կը կերակրի: Վսոր միսն ալ չատ աղէկ ու համով է:

5. Վաւաւուն շարու: Վս ձկան մարմնոյն ձեւը խիստ զարմանալի է, կտրած գլխու մը կը նմանի. մարմնոյն երկայնութիւնը ու լայնութիւնը գրեթէ նոյն է, հասարակօրէն երկու, չորս մինչուկ ութը ոտք երկայն կ'ըլլայ, մինչուկ հինգ կենդինար ալ ծանր կը կշռէ, մարմինը լերկ, ու մութ չորշ է: Գլխաւորաբար Միջերկրական ծովուն մէջ կ'ապրի: Միսը կ'ուտուի: Պատկեր 160:

ՀԵՏՈՒԵՐ

ԵԹԵՍԵՅ ԱՍԿՐԻ ԿԵՇԵՄԵՆԵԿԵՆՔ

Այս երկրորդ հատուածը կը բռվանդակէ ան ամէն կենդանիները, որոնք ներքին ու յօդաւոր կը մակը չունին։ Վասնցմէ ոմանց մարմինը բոլորովին փափուկ է, ոմանցը մէկ կրային ծածկութով մը, ոմանցն ալ շատ կամ քիչ մը կարծր կեղեւաւոր պատենով մը ծածկը ած է։ Վասնց մկուգը իրենց ծայրերովը մորթին վրայ հաստատած են, որոնք զանազան հարկաւորութեան ատենը՝ կը նաև կծկիլ ու երկընեալ։ Իրենց զգայութեան գործարանները չորս դին ցրուած ջղերու թելերէն կը բաղկանան, որ տեղ տեղ միանալով հանգոյցներ կը ձեւացընեն, որոնցմէ ամէնէն մեծը ըստ մեծի մասին որկորին վրայ կ'ըլլայ, ու ըղեղի պակսութեան տեղը կը լեցընէ։ Հինգ զգայարանքէն՝ ի բաց առեալ ըղգացողութիւնը, որ առ հասարակ ամէնն ալ ունին, շատերը մինակ ճաշակելիք ու աեսանելիք ունին, թէպէտ եւ շատ անդամ ոմանց վրայ ասոնք ալ կը պակսին։ Վաելիք շատ քիչերը ունին, իսկ մարսելու, շնչառութեան ու արեան շրջանին գործարանները՝ շատերուն վրայ շատ կատարեալ են։

Վասնց ոսկրի կենդանիները, որոնց թիւը ոսկրաւոր կենդանիներէն խիստ շատ աւելի է, ինը Դաս կը բաժնըւին, այս ինքն՝ Ոթջատներ, Ապրդեր, Խեցեմորթներ, Որդեր, Յուլատարրներ, Շառագայթաձեւեր, Ծովային եղիձներ, Պողիպոդներ, Ցրածիններ։

Կ Ե Ս Ա Շ

Մ Ի Զ Է Տ Ն Ե Բ

ԱՅ Խ Զ Ա Տ Ն Ե Բ Ը Ա Ռ Ո Ւ Յ Ա Ռ Ո Ւ Յ Ա Ռ Ո Ւ Յ
 պ լ ի ս ա ւ ո ր ն ե ր ն ե ն . ո ւ ի ր ե ն ց գ ա ս ը ո ւ ր ի շ ն ե ր ո ւ ն մ է ջ
 ք է ն՝ ա մ ե ն է ն ա ւ ե լ ի հ ա ր ո ւ ս ա տ ո ւ ր ո ւ ն է : Ա -
 ս ո ն ց մ ա ր մ ի ն ը ե ր ե ք մ ա ս կ ը բ ա ժ ն ը ւ ի , գ լ ո ւ խ ,
 կ ո ւ ր ծ ք ո ւ փ ո ր , ե ւ ա ս մ ա ր մ ի ն ը՝ ո մ ա ն ց փ ա փ ո ւ կ ,
 շ ա տ ե ր ո ւ ն ա լ խ ե ց ո յ ն մ ա ն մ ա շ կ ո վ մ ը ծ ա ծ կ ը ւ ա ծ
 է , գ ա ր ձ ե ա լ շ ա տ ե ր ո ւ ն մ ա ր մ ի ն ն ա լ բ ա ր ա կ ո ւ կ ա ր -
 ծ ը ր մ ա զ ե ր ո վ ե ւ ո ւ ր ի շ ա ս ո ն ց ն մ ա ն բ ա ն ե ր ո վ ծ ա ծ -
 կ ը ւ ա ծ : Վ ա լ ո ւ խ ը՝ կ լ ո ր կ ա մ ք ի չ մ ը ե ր կ ա յ ն ձ ե ւ ո վ
 մ է կ կ տ ո ր խ ե ց ի է կ ա զ մ ա ծ է . ո ւ ա ս ո ր վ ր ա յ բ ե ր ա -
 ն ը , բ ո ղ կ ո ւ կ ն ե ր ը ո ւ ա չ ը ն ե ր ը կ ա ն : Ի ն ե ր ա ն ը՝
 ա մ է ն մ ի ջ ա տ ն ե ր ո ւ ն մ ի օ ր ի ն ա կ չ է , ո ր ո ն ք ո ր հ ե -
 զ ա ն ի թ ի ն մ ա ն բ ա ն ե ր ծ ծ ե լ ո վ կ ա պ ր ի ն , ա ն ո ն ց մ է
 ո մ ա ն ց ը պ ա տ ի մ ի ն ձ ե ւ է , ո մ ա ն ց ն ա լ կ ր տ ց ի ն ձ ե ւ ,
 ո ւ մ է ջ տ ե լ ը խ ա յ մ ո ց մ ՝ բ ա լ ո ւ ն ի ն , ո ր ո վ ո ւ ր ի շ
 մ ա ր մ ի ն ն ե ր ո ւ մ ո ր թ ը կ ը ծ ա կ ե ն , ո ւ ա ն կ ի ց ի ր ե ն ց
 ս ն ո ւ ն դ ը կ ա ռ ն ո ւ ն . խ ս կ ա ն ո ն ք՝ ո ր ո ն ք ո ր կ ա ր ծ ը
 մ ա ր մ ի ն ն ե ր կ ր ծ ե լ ո վ կ ո ւ ս ե ն . բ ե ր ա ն ն ի ն ա կ ո ւ ա -
 ն ե ր ո վ կ զ ա կ ն ե ր ո ւ ն ի ն , բ ա յ ց ո ւ ր ի շ կ ե ն դ ա ն ի ն ե ր է ն
 ա ս տ ա ր բ ե ր ո ւ թ ե ա մ ը , ո ր ա ն ո ն ց կ զ ա կ ն ե ր ը վ ե ր
 վ ա ր կ ը բ ա ց ւ ի ն կ ը շ ա ր մ ի ն խ ս կ ա ս ո ն ց ը ե ր կ ո ւ կ ո ղ -
 մ ե ր ս կ ը բ ա ց ւ ի ն : Ի ո ղ կ ո ւ կ ն ե ր ը ա չ ք ի ն ք ո վ ե ր ը ո ւ
 կ ա մ ա ռ ջ ե ւ ի կ ո ղ մ ե ր ս է ն , ո ւ շ ա տ կ տ ո ր ն ե ր է յ օ -
 զ ա ծ , ե ւ ա ս ո ն ց ձ ե ւ ն ա լ մ ի օ ր ի ն ա կ չ է . ո մ ա ն ց ը
 գ ե ր ձ ա ն ի ն մ ա ն , ո մ ա ն ց փ ե տ ր ո յ , ո մ ա ն ց ա լ ս ղ ո -
 ց ա ձ ե ւ , գ ա ր ձ ե ա լ ո մ ա ն ց ը շ ի տ ա կ , ո մ ա ն ց ն ա լ մ ա -
 զ ո տ , ե ւ ո ւ ր ի շ շ ա տ տ ե ս ա կ ձ ե ւ ե ր ո վ կ ը լ ա յ :

Բ ն ա պ ա տ ո ւ մ ե ր է ն ո մ ա ն ք կ ա ր ծ ե ց ի ն ո ր բ ո ղ կ ո ւ կ ն ե ր ը մ ի -
 ջ ա ս ա ն ե ր ո ւ հ ա ս ա ո ւ թ ե ա ն ո ւ մ ա լ ա կ ե լ ո ւ գ ո ր ծ ա ր ա ն ն ե -
 ր ո ւ տ ե լ կ ը ծ ա ս ա յ ե ն , բ ա յ ց ա ս կ ա ր ծ ի ք ը ծ ո ւ ա է , ա -
 ւ ե լ ի զ ա լ ո ւ գ ո ր ծ ա ր ա ն ն ե ր կ ը ք ն ա յ ը ւ ս ի լ , ի ն չ պ է ս բ ո ղ ո ւ

մենքար, Առերաւոս ու ուրիշ՝ լատ երեւելի բնապատճեր ալ առ կարծեաց վրայ են:

Վաքերը գլխում երկու դիերը ու հասարակօրէն մէյմէկ հատ ու խոշոր են, ու ասոնք ցանցի աչք կ'ըսւին, ինչու որ ծակ ծակ ցանցի ձեւունման կազմած է, եւ առ ծակերուն մէջ պղտիկ ոսպի ձեւ կունտեր կան, որոնք պղտիկ պղտիկ աչքեր են, եւ ամէնն ալ մասնաւոր լուսերակները կամ տեսութեան ջղերը ունին: Առամերդամ առ գեւհակ երեւելի բնապատճերը մանրացուցով ձցիւ քննեցին ու համրեցին որ մէզու մը 7000, հասարակ ճանձ մը 8000, իսկ թիթեռ մը 17000 աչք ունի: Բայց չկարծես որ առ միջատները այսպահի հազարաւոր աչքեր ունենալով ամէն մէկ բանը հազար հատեն աւելի պիտ' որ տեսնեն այնպէս չե, բայց առ կայ որ իրենց աշւըներուն կլոր շրջանակը ինչ մարմին որդանքի, առանց ուրիշ կենդանիներու պէս գլուխնին աս դիս ան դին գարձընելու, անմիջապէս կը տեսնեն: Առան նաև միջատներ ալ ինչպէս թիթեռները, որ բուն երկու խոշոր աչքերէն ուրիշ, երեք հատ ալ ուրիշ աչք ունին, որոնք գլուխներնուն վճայի դին, եռանկիւնի ձեւով երկու խոշոր աչքերուն մէջ տեղն են: Դարձեալ առանց թեւի միջատներէն ալ կան ոմանք, որոնք շատ աչքեր ունին, բայց պղտիկ են. օրինակի ազագաւ արգերը երեք մինչուկ չորս ջուխտ ունին: Ո՞իջատներէն խիստ քիշերը, ինչպէս խեցեւորթները կընան իրենց աչքը առ դիս ան դին շարժել:

Առոքքը երեք կտորէ յօդած ու կազմած է, առջնը վիզ, երկրորդը կուրծքի մէջ տեղի մաս, ու երրորդը վերջին մաս կ'ըսւի. ու առ ամէն մէկ մասին վրայ մէյմէկ ջուխտ ոտք կան, իսկ վերջի մասին վրայ նաեւ ջուխտ մը կամ երկու ջուխտ թեւեր ալ կան: Փորք՝ չորս մինչուկ ինը օզակնե-

րէ կազմած է, ու շատերունը կոնաձեւ կամ կղոր
ու երկայն ձեւով, ոմանց ալ կղոր է, ասոր վերջի
ծայրը պոչն է, ու հոս շատերը խայթոց, մղատ,
ու ուրիշ ասոնց նման զէնքեր ունին . որոնցմով
իրենց թշնամիներուն գեմ կը կռուին ու զիրենք կը
պաշտպանեն :

Ո՞ինչուկ հիմա խօսածնիս միջատներուն ար-
տափին մարմնոյն ձեւուն վրայ էր, իսկ ներքին կաղ-
մութիւննին ալ ընդհանրապէս կրօնայ ըստիլ որ
կատարեալ աստիճանի կազմակերպութիւն ունի :
Խնչպէս մարդուս վրայ խօսած ատեննիս ըսինք որ
նուաստ կենդանիներուն վրայ մինակ գանդղիոնը
թէ տընկանական ու թէ կենդանական մասերուն
գործքերը կը կատարէ, ուստի իրենց գանդղիո-
նեան կարգը ըղեղի տեղ դլուխներնուն մէջ հան-
գոյց մը կը կազմէ, ու ասի իր ճիւղերը բերնին,
բողկուկներուն, աչքին ու ուրիշ մասերուն մէջ
տարածելով՝ ըղեղի ըրած գործքերը կը կատարէ :

Օգայարանքներուն մէջէն մինակ միջատնե-
րուն տեսանելիքը յայտնի է ու կատարեալ կազմու-
թիւն ունի, թէպէտ եւ շատերը կը հոտուրտան ու
կը լսեն, բայց գեռ իրենց վրայ հոտոտելիք ու լսե-
լիք գտնըւած ու յայտնըւած չէ : Իրենց մարմինը
խիստ շատ մկունքով է, մանաւանդ կուրծքերնուն
վրայ չափէ դաւրս կը գտնըւին, ինչու որ ինչպէս վե-
րը ըսինք թեւերը ու ոտքերը ասոնց վրայ ըլլալով,
անօնք են բուն գլխաւոր շարժման տեղերը : Մըն-
դեան գործարաննին խիստ կատարեալ կազմած են .
երկայն կամ կարծ որկոր մը ունին, որ կերակուրը
բերներնէն ստամոքս կը տանի, իսկ անկից ալ վար
աղիքը կ'երթայ . նոյնպէս մարսողութեան օդնա-
կան գործարաններու տեղ ալ, խիստ բարակ մաղ-
ձի անօթներ ունին, որոնք անմիջապէս ստամոքսի
ետեւի դին են ու աղիքի հետ կապւած : Ո՞իջատ-
ներու սիրտը երկայն ու ձգական անօթ մըն է,

որուն մէջ ձերմակ արիւն մը կայ, ասանօթը մարմիններուն կռնչկի կողմն է: Եսոնց շնչառութեան գործարաններն ալ խիստ կատարեալ են: Այս միններնուն երկու դիերը կարդաւ շնչի ծակտիքներ ունին, որոնց մէջն օդը անցնելով շնչի ճամբաները կը մտնէ, որոնք խիստ բարակ բարակ բռնը մարմնոյն մէջ բաժներւած ըլլալով, ուսաի անոնցմով օդը մարմնոյն ամէն մասերուն մէջ կը տարածւի, ու այսպէս բոլոր միջատը թոք մը կը կըրնայ սեպիլ:

Այջատներու աճումը հաւկրթով կ'ըլլայ, բայց կան նաեւ ոմանք ալ որոնք կենդանի ձագեր կը բերեն: Խճեւաւոր միջատները ըստ մեծի մասին բոլոր իրենց կենաց մէջ մէկ անգամ հաւկիթ կ'ածեն, անկից ետեւ հասարակորէն շուտ մը կը սատկին, արուն յառաջագոյն կը սատկի, քիչ մը վերջն ալ էդը: Ասոնք իրենց մարմնոյն մէծութեանը համեմատ, շափէ դուրս կ'ածին կը բազմանան: Անզուններուն թագուհին մէկ օրւան մէջ երկու հարիւրէն աւելի ու բոլոր տարւան մէջ քառուսուն մինչուկ վաթսուն հազար հաւկիթ կ'ածէ, նոյն պէս դերմիտի էգ մը մէկ րոպէի մէջ վաթսունէն աւելի ու մէկ օրւան մէջ ութսուն ու վեց հազարէն աւելի հաւկիթ կ'ածէ, թէպէտ եւ աս միջատները ասչափ շատ կը բազմանան, բայց միշտ իրենց ձագերը կը հօգան կը նային, անոր համար իրենց հաւկիթները անանկ տեղեր կ'ածեն, որ նոր ելած ձագերը կարող ըլլան իրենց կերպակուրը դանել: Խոկ նոր ելած ձագերը՝ մինչուկ որ իրենց կատարեալ կերպարանացը հասնին նէ, շատ կամ քիչ փոփոխութիւններ կը կրեն: Շատ տեսակներու ձագերը հաւկրթէն նոր ելած ատեննին ամենեւին իրենց ծնողացը չեն նմանիր, հապա երկայն ձեւով, կլոր, լերկ կամ մազերով, ոտւըներով կամ առանց ոտւըներու ու խիստ շատակեր որդեր կ'ըւ-

լան, որոնք հասարակօրէն թքթուր կը կռչեին։
 Վասնք շատ անդամ մաշկերնին փոխելով, ու ի-
 րենց կատարեալ մեծութեան կը հասնին նէ, ալ
 չեն ուտեր կը դադրին։ ու իրենց հողով ու տե-
 րեւներով մասնաւոր տեղ մը կը շինեն կամ առան-
 ձին տեղ մը կը մտնեն ու կամ մետաքսի նման
 նիւթով բժոժ մը կը շինեն ու անոնց մէջ կը մըտ-
 նեն, անշարժ կը կենան կը մնան, մինչուկ անկից
 ժամանակին բուն միջատը իր կատարեալ կերպա-
 րանօքը դուրս կ'ելլէ։ Վասոր հակառակ նոր ելած
 ձագերէն ոմանք ալ իրենց ծնողացմէ մինակ իրենց
 պղտիկ հասակաւը ու թեւ չունենալովը կը զանա-
 զանին։ Վասնք ալ նոյնպէս շատ անդամ մաշկերնին
 կը փոխեն, միանդամոյն եւ կը մեծնան ու կամաց
 կամաց կը թեւաւորին։ Ուստի եւ այսպէս առջին-
 ները կատարեալ, ու վերջինները անկատար փո-
 փոխութենէ կ'անցնին։

Վիշատներու վրայ ուրիշ աւելի զարմանալու
 բան մը չկայ, որչափ պղտի մարմիններնուն բաղ-
 դատութեամբ իրենց չափէ դուրս զօրութիւնը։
 Երեւելի բնազնին մը պանրի բաշխի մը զօրութիւ-
 նը փորձելու համար, վեց մատ խորունկութեամբ
 տփի մէջ դրաւ, բայց որդը շուտ մը տփէն դուրս
 ցատկեց, ուստի ասկից կ'երեւայ որ ի՞նչ զօրու-
 թիւն ունի աս պղտիկ կենդանին որն որ հազիւ քա-
 ռորդ մատ երկայն էր, ու իր մարմնոյն մեծութե-
 նէն քսան ու չորս անդամ բարձր վեր ցատկեց.
 թէ որ վեց ոտք երկայնութեամբ մարդ մը աս կեն-
 դանւոյն զօրութեանը հետ բաղդատելու ըլլանք,
 մարդս վեց ոտք մեծութեամբը հարիւր քառասուն
 ու չորս ոտք պէտք էր բարձր վեր ցատկել։ Դար-
 ձեալ ուրիշ բնազնին մ'ալ խիստ պղտի ճանձ մը
 որն որ հազիւ կը նշանաւէր, փորձեց ու տեսաւ որ
 կէս երկրորդականի մէջ երեք մատ երկայնութեամբ
 հեռու վազեց գնաց։ որ բաղդատութեամբ՝ մարդս

մէկ բոպէի մէջ հինգ ժամու ճամբայ պէտք էր քալել : Խնչ երկնցընեմ խօսքս , խուցի ճանձ մը՝ մէկը հալածելու ըլլայ , մէկ երկրորդականի մը մէջ , երեսուն ոտք հեռու կը թռչի կը փախչի : Պարձեալ լու մը որ խիստ զարմանալի է , իր մարմնոյն երկայնութենէն երկու հարիւր անդամ բարձր վեր կը ցատկէ , նոյնպէս իր մարմնոյն ծանրութենէն շատ անդամ աւելի բեռեր ալ կը քաշէ , ինչպէս հեղ մը լու մը վարժեցուցած էին որն որ եօթանասուն անդամ աւելի իր ծանրութենէն պղտի թընդանօթ մը կը քաշէր կը տանէր :

Անջատներու թիւը խիստ շատ է , մինչեւ հիմա ութունն հազար զանազան Տեսակներ գտնըւած են : Ասոնց կերակուրը տընկեր ու կենդանիներ է : Ամէն տեղ կը դանըւին , ջրի մէջ , երկրի վրայ , տընկերու ու նոյն իսկ ուրիշ կենդանաց վրայ ալ : Ասոնցմէ կան որ մենակեաց կեանք մը ունին , կան ալ որ միաբանակեաց են ու մէծ ընկերութեամբ կ'ապրին , ու իրենց բովանդակ կարգով մէկ կարգաւորեալ տէրութեան պատկեր մը կը ձեւացընեն , զոր օրինակ մեղուները , մրջիւնները ու ուրիշները : Առ հասարակ աս զարմանալի կենդանիներուն դործելը ու վարւիլը մէկ խիստ սքանչելի կեանք մը մեր աչքին առջեւը կը բերեն :

Իոլոր միջատները ընդհանրապէս երկու կարգ կը բաժնըւին :

Կ Ե Ր Գ Վ Ե

Թ Ե Ւ Ա Ւ Ո Ւ Մ Ե Զ Ե Ս Ն Ե Բ

ԱՍՌՆՔ իրենց կատարեալ կերպարանքը ստանալէն ետեւ , երկու կամ չորս բարակ թաղանթէ , ձգական ու ըստ մեծի մասին թափանցիկ թեւեր կ'ունենան : Աերաննին տարբեր տարբեր կազմածքով

է, ոմանցը ծծելու, ոմանց ալ կրծելու յարմար։
Աս միջատները՝ իրենց թեւերնուն կաղմածքին ու
միանգամայն շատութեան նայելով եօթը զեղ կը
բաժնըւին, Պատենաթեւեր, Ուղղաթեւեր, Թա-
ղանթաթեւեր, Յանցաթեւեր, Վիսաթեւեր, Յեւ-
փաթեւեր ու Արկթեւեաններ։

8 Ե Ա

Պ Ե Տ Ե Կ Բ Ե Կ Ե

Ասոնք ըատ մեծի մասին չորս չորս թեւեր
ունին, որոնցմէ վրայի երկուքը կարծր են ու միւս
երկու տակի թաղանթէ թեւերը կը ծածկեն կը
պահպանեն։ Իրենց բերանը կերակուրենին կրծե-
լով ուտելու կաղմած է։ Բողկուկներնին տասն ու
մէկ կտորէ յօդած են, բայց ամէնուն ալ միօրինակ
ձեռով չեն, տարբեր տարբեր կ'ըլլան։ աչւընին
մէյմէկ հատ են, բայց շատ պղտի աչքերէ բաղա-
դրեալ ու ուղըներնին ալ քալելու կամ լողալու
համար շինած։ Ամէնն ալ կատարեալ փոխիսու-
թին կը կրեն։ Ասոնց թիւը խիստ շատ է։

1. Գնութոն ոքչանոր։ Ասոնց մարմինը հաւկը-
թաձեւ է, հաստ ու երկայն ոտւրներով։ Կարծր
թեւերնուն վրայի դին շիտակ չէ, հասարակօրէն
կունտ կունտ է, ու մետաղի փայլունութիւն ունի,
իսկ մէկալ երկու թաղանթէ թեւերը ամէնն ալ
չունին։ Ասոնք խիստ շուտով կը վազեն, իսկ
տերու, քարերու ու ուրիշ ասոնց նման բաներու
տակ կ'ապրին, ու թէ որ մէկը իրենց դպչինէ,
դոց գունով դարշահոտ հիւթ մը բերներնէն դուրս
կը հանեն։

Ասկերզէղ։ Անէկ մատ գրեթէ երկայնու-
թիւն ունի, մարմինոյն գոյնը ոսկեգոյն կանաչ է,
բայց գեղին ոտւրներով։ Ասի պարտէղներու, դաշ-
տերու ու մարդերու վրայ խիստ շատ կը գտնըւի,

ու վեասակար թրթուրներ բռնելով սատկըցընելուն համար շատ օգտակար է։ Պատկեր 161։

2. Գրքաբանութեար։ Աարմիննին ըստ մեծի մասին հաւկըթաձեւ, ու գոց կարմիր կամ սեւ գունով են։ Վսոնք ջրի մէջ կ'ապրին, ու իրենց ետեւի լայն ոտւրներով աղէկ կը լողան։

3. Օրով ջրըզէզ։ Անէկ մատէն աւելի երկայնութիւն ունի, մարմնոյն գոյնը գոց կանաչ է, բայց թեւերուն վրայ ժապաւէնի ձեւ գեղին գունով։ Վսի ամէն տեղ լճերու ու ուրիշ կեցած ջրերու մէջ խիստ շատ կը գտնըւի։ Պատկեր 162։

4. Ոսկի նազարեանութեար։ Վսոնք լայն, տափարակ կամ շխտակ մարմին մը ունին։ Իրենց թրթուրները փատած փայտերու մէջ կ'ապրին։ ու չորս տարիի շափ այնպէս կը մնան։

5. Շուն Ոսկի եղնակ։ Վսի խիստ ծանօթ է, հասարակօրէն վարդենիններու վրայ շատ կը գտնըւի, ու իր գեղեցիկ, ոսկեգոյն կանաչ ու փայլուն գունովը պղտի տղոց զուարձութիւն մը կը պատճառէ։

6. Անընդ քայլանութեար։ Վնոնց մարմինը հաւկըթաձեւ է։ Վմէնն աղ ծառերու վրայ կ'ապրին ու շատ անդամ մէծ վեասներ կու տանը ինչուոր պղտղարեր ծառերուն տերեւներն ու ծաղիկները կը փացընեն։

7. Ոսկերի բղէզ։ Վսի երեմն գերմանիայի մէջ չափէ գուրս կը շատնայ ու կը բաղմանայ, ու պտղոյ ծառերուն խիստ մէծ վեասներ կու տայ։ Վարը թրթուրը երկը տարի երկրի մէջ կ'ապրի, ու անկերու արմատները կրծելով ու ուտելով, շատ կը չորցընէ կ'ապականէ։ Խոկ չորրորդ տարւոյն սկիզբը իր կատարեալ կերպարանքը կը ստանայ, ու գարնան երկրին մէջէն դուրս կ'ելլէ։

8. Շայլանութեար Կուտ Անդանութեար։ Վսոնք խիստ կորմարմին մը ունին։ Վսիայի ու Վմէրիկէի տաք կող-

մերս կ'ապրին, ու իրենց մարմնոյն ձեւովը ու մեծութեամբը շատ զարմանալի են :

Ներակղի բղեղ : Հինգ մատ երկայնութիւն ունի, մարմնոյն գոյնը սեւ է, բայց թեւերը կանաչ, ու վրան սեւ բծերով : Արուն երկու եղջիւր ունի, մէկը դիմուն վրայէն ելած է, ու դէպ ի վեր ծռած, իսկ մէկալը վղէն ելած, ու առջինէն խիստ երկայն է, ու ծայրն ալ դէպ ի վար ծռած : Ասի հարաւային Վմերիկէի մէջ կ'ապրի, ու իր ձեւովը խիստ զարմանալի է : **Պատկեր 163:**

6. ԳԵՏԱԵՓՈՐ ԲՅԱՅՅԱԽԻ : Վարմիննին կարճ ու խիստ կոր ձեւով, բողկուկներնին տասը կտօրէ յօդած են :

Կոյադնդիո : Վարմնոյն գոյնը հասարակօրէն փայլուն սեւ է, կէս մը կանաչի, բայց նաեւ ոմանցը կանաչի կամ կապուտակի ու կամ ոսկեգոյն կանաչի կը զարնէ : Ասի դլսաւորաբար ձիերու աղբի մէջ կ'ապրի, անոր համար շատ անդամ ճամբաններու վրայ դժնըւած ձիու աղբի մէջ ալ շատ կը տեսնըւի :

7. ԼՐԱՆԿՐՈՒՅՐ : Ասոնք ուրիշ տեսակներէն դիւրաւ կը զանազաննեին, ինչու որ աս տեսակին մանաւանդ արուները, երկայն ու դուրս երկնցած կղակներ ունին, որոնք եղջերուներուն եղջիւրներուն ձեւուն կը նմանին : Ասոնց թրթուրները շատ տարիներ ծառերու բուներու մէջ կ'ապրին :

Բուն Եղնաձճի : Երկու մատ երկայն կ'ըւլայ սեւ գունով է, ու աղւոր դոց շագանակի գոյն թեւեր ունի : Ասոր թրթուրները հինգ տարի կաղնիի ու ուրիշ ծառերու փտած բուներու մէջ կ'ապրին : **Պատկեր 164:**

8. ՎՆԹԱԵԹԵԳ, ՇՀՔ : Երօթէն մինչուկ ինը գիծ երկայն կ'ըլլայ : Վարմինը երկայն քառակուսի ձեւով ու սեւ գունով է, բայց կանքի գին երկու կարմիր գիծ ունի : Ասի անոր համար մեռելա-

թաղ կը կոչւի, ինչու որ սովորութիւն ունի պըզ-
տի սատկած կենդանիներ, զոր օրինակ մկեր, խը-
լըրդներ եւ այլն թաղել: Աս գործողութիւնը կա-
տարելու համար շատերը մէկտեղ կը ժողվին ու
սատկած կենդանուոյն մարմնոյն տակը մտնելով,
հողը կը փորեն ու այնչափ կը բանան որ դին կա-
մաց կամաց ինքիրմէ ծակին մէջ կ'իջնայ, ու ետ-
քը էգերը ասոր մարմնոյն մէջ իրենց հաւկիթները
կ'ածեն, որպէս զի նոր ելած թրթուրները ասոր
մարմնով կերակրին, ամէն բանը լմբննալէն ետեւ
հողով վրան ալ կը ծածկեն: Պատկեր 165:

9. Գարբարականալի են, ու ասով դիւրաւ կը ճանչցըւին, որ երբ որ
կոնըկի վրայ պառկրցւելու ըլլան, յանկարծ շու-
տով մը վեր կը ցատկեն ու կը դառնան: Իրենց
վեր ցատկելուն պատճառը ուրիշ բան չէ, բայց
եթէ կուրծքերնին պզտի ծակ մը ունին որն որ
խցանքի նման բանով մը գոցւած է, ու աս ծակը
բռնութեամբ բացւելու ատեն վեր կը ցատկեն:
Վարմիննին երկայն բարակ ու տափարակ ձեւով,
ու գոց գունով են: Ասոնցմէ շատ Տեսակներ կան,
որոնք ծառերու կամ գետնի վրայ կ'ապրին, ու
մէկը իրենց քովը մօտենալու ըլլայ, մեռած կը
ձեւանան:

10. Ուսաճաճնչ կամ Գիշերլուսիկ: Ո՞ւկ մա-
տէն աւելի երկայնութիւն ունի, մարմինը գոց
գունով ու խիստ պզտի ու բարակ գորշ մազերով
ծածկըւած է: Ասի հարաւային Եմբերիկէի մէջ
կ'ապրի, վզին երկու դիերը մէյմէկ աչքի ձեւ
գեղին բծեր ունի, որոնք գիշերները անանկ պայ-
ծառ լոյս մը կը տարածեն որ մինչուկ ասոնց լուսո-
վը կընայ կարգացւիլ:

11. Ո՞ւրբաւկերներ: Ասոնց մարմինը հաւկըթա-
ձեւ, գլուխը պզտիկ ու վար կախւած է, բողկուկ-
ներնին կարծ ու ծայրերը հաստ են: Ասոնցմէ ալ

շատ Տեսակներ կան, որոնցմէ շատերը տներու մէջ կ'ապրին, ու գլխաւորաբար մուշտակներու ու ասոնց նման բաներու խիստ վեասներ կու տան: Ամէ որ մէկը իրենց դպչի, սատկած կը ձեւանան:

Խուն Ո՞րթակեր: Երեք դիծ երկայնութիւն ունի ու սեւ գունով է, բայց թեւերը կէս մը մոխ բաղզյն ու սեւ բծերով են: Վսի տներու մէջ կ'ապրի ու խիստ հասարակ է, իրեն թրթուրները խիստ վեասակար են, մուշտակի տեսակ նիւթերը կրծելով ու ուտելով կը վեասեն:

11. Կովակաբաներ Կը Շ. Ա. Հ. Կռներ: Մարմիննին հաւկըթաձեւ, ոտւրնին կարճ, բողկուկներնին ալ սղոցաձեւ են: Վսոնցմէ շատ Տեսակներ կան, որոնք գեղեցիկ ու խիստ սիրուն գուներով են:

11. Կովակէղ: Երկու մատի մօտ երկայնութիւն ունի, վիզը երկու մէծկակ կապուտակ բծերով, թեւերն ալ պղընձի գոյն են: Վսի կայիանէ կղզւոյն մէջ կ'ապրի, ու ան տեղի բնակիչները ասոր թեւերը զարդի տեսակ բաներու կը գործածեն: Պատկեր 166:

12. Փոսութեներ Կը Շ. Ա. Հ. Կռներ: Վսոնց բոլոր մարմինը, բայց մանաւանդ փորին կողման խիստ կակուղ է. բողկուկներնին կարճ, աշւընին ալ մէծ են: Շատ Տեսակներ կան, որոնցմէ շատերը երկրիս տաք դիերը կ'ապրին, ու ամէնն ալ մինակ մթըննալու ատենս դուրս կ'ելլին, ու դիշերը կը լուսաւորեն: Վսոնց մարմնոյն լուսաւոր մասը, փորերնուն վերջի երկու օղակներն են, որոնք հասարակօրէն բաց գունով, ճերմակ ու դեղին բծերով են: Իրենց լոյսը լուսաբերի լուսոյն կը նմանի:

Լուստըտնիկ կամ Խուն փոսուռայ: Մարմնոյն երկայնութիւնը չորս գծի մօտ է, արուն թուխ գունով է, իսկ էզը գրեթէ դեղին գունով կ'ըւլս: Վսի երկրիս ամէն դի խիստ հասարակ է,

յունիսին, յուլիսին ու օգոստոսին, դիշերները՝ պարտէ զներու, դաշտերու վրայ իրեն լուսովը խիստ սիրուն կ'երեւայ:

13. Խոքքուր ռռթ: Հինգ մինչուկ տասը գիծ երկայնութիւն ունի, լսյնկեկ գլխով ու սեւ բողշկուկներով է, մարմնոյն գոյնն ալ ոսկեգոյն կանաչ է: Ասոր թրթուրները հողին մէջ կ'ապրին: Ասի գարնան խիստ շատ կը գտնըւի, գեղավաճառները կը ժողվեն, շորցընելէն ետեւ կը ծեծեն փոշի կ'ընեն, ու ետքը ձեթով դեղին մեղրամոմով ու ուրիշ բաներով խառներով, խարան կամ սպեղանի կը շենեն: Պատկեր 167:

14. Աւոր. քուներունը: Գլուխնին երկընկեկ պատիճի ձեւ, բողկուկներնուն ծայրերն ալ ըստ մեծի մասին հաստ են: Օասոնք խիստ դիւրին է ճանչնալը, ամէնն ալ պառուղներու, ծաղիկներու, տերեւներու վրայ կ'ապրին, ու շատ անգամ մեծ վնասներ կը գործեն: Ասոնցմէ շատ Տեսակներ կան:

Աարոյի կնճըթակերպ: Հինգ մինչուկ վեց գիծ երկայն կ'ըլլայ, մարմնոյն գոյնը թուխ, ու շիկակարմիր խոտորնակ կամ շիտակ գծերով է: Ասի սարոյ ծառերու վրայ կ'ապրին, ու մայիսին ու յունիսին դլխաւորաբար խիստ շատ կը տեսնըւի, աս տեսակ ծառերուն կոկոնները ծակելով ու մէջը պարպելով ուտելով, շատ մեծ վնասներ կու տայ: Պատկեր 168:

Աբմուեաց կնճըթակերպ: Հասարակ լուէն քիչ մը մեծ կ'ըլլայ, ու թուխ շագանակի գոյն է: Ասի ցորեններու խիստ մեծ վնասներ կու տայ, պղոփի պատիճովը ցորեանը կը ծակէ, ու անոր մէջ գարնան հաւկիթ մը կը դնէ, աս հաւկըթէն ճերմակ թրթուր մը կ'ելլէ, որն որ բոլոր ցորենին մէջը կ'ուտէ ու գրեթէ մինակ դրսի կեղեւը կը մնայ:

15. Քետ. քունը: Ասոնք ըստ մեծի մասին բարակ ու երկայն ոտւլներով են, ու խիստ երկայն

ալ բողկուկներ ունին, որոնք իրենց մարմիններ-նէն շատ աւելի երկայն կ'ըլլան։ Ամէնն ալ մինակ իրիկունները կամ դիշերները կը թռչին։ Իրենց թրթուրները փայտերու վրայ կ'ապրին, ու կը թերզ՝ անոնց վրայ մեծ մեծ ծակեր կը փորեն կը բանան։ Ասոնցմէ շատ Տեսակներ կան։

Աղպեան Քաղիկ։ Ասի գեղեցիկ կապուտակ գունով է, բայց թեւերուն ու բողկուկներուն վրայ սեւ բծեր ունի։ Եռնային տեղեր շատ կը գտնըւի, ու խիստ սիրուն է։ Պատկեր 169։ ✗

16. Կը սուրբուժութեանը։ Ասոնք պղտիկ են, երկայն ու կոր վեզ, կը դնդակի ձեւ ու վար կախւած դլուխ, կարծ ալ բողկուկներ ունին։ Օ՞ս-ուերու կեղեւներու տակ կ'ապրին ու խիստ վնասակար են։

Իսուն Քանդակագօրծ։ Այսկուք ու կէս գծի մօտ երկայնութիւն ունի, մարմինը մազոտ ու դոց փայլուն գունով է։ Ասի գլխաւորաբար մայիս ամիսը հին ու փտած եղեւին ծառերու կեղեւներու տակ կ'ապրի, ու անոնց մէջ շատ զարմանալի կերպով պտրտած ծամբաներ կը փորէ կը շինէ։ Երբեմն շափէ դուրս կ'ածի կը բազմանայ ու խիստ մեծ վնասներ կու տայ։ Պատկեր 170 երորդը ասոր շատ մեծցուցածը կը ցուցընէ։ ✗

17. Օքտիս ռունաք Կը սոնք կը սուրբուժութեանը։ Ասոնք կարծ ու կէս կը մարմնով, ու կը բողկուկներով են, թեւերնին ալ հասարակօրէն կարմիր գունով ու սեւ բծերով։ Իրենց մէկը գալչելու ըլլայ նէ, գեղին գունով, կպչուն ու թմբրադեղի կամ ափիոնի հոտով հիւթ մը դուրս կու տան։ Ասոնցմէ ալ շատ Տեսակներ կան օրոնք իրարմէ թեւերնուն վրայ ունեցած սեւ բծերուն թըլերէն կ'որոշւին։

Ասոնց թեւերը ծալ ծալ իրարու վրայ շիտակ երկայն պառկած են, ու անոր համար այս պէս կ'անուանեին : Կղուխնին մեծ, բերաննին՝ կերակուրնին կրծելու յարմար, ոտւրնին ալ գլխաւորաբար ետեւինները խիստ երկայն են : Անրմիններնուն ետեւի դին, էդերը հասարակօրէն դաշունի ձեւով հաւկըթի խողովակ մը ունին : Ասոնք դրեթէ ընդհանրապէս տընկերով կ'ապրին, ու ամէնն ալ մինակ մէկ անկատար փոփոխութիւն մը ունին : Ուղղաթեւերը երկու Աաս կը բաժնըւին ջատկողներ ու Վազողներ :

Ե. Հատկողներ : Ասոնց ետեւի ոտւրները հաստ ու երկայն են, ու անոնցմով կրքնան բարձր վեր ցատկել : Արուները թեւերնին ու ետեւի ոտւրնին շուտ շուտ մէկ մէկու զարնելով, մէկ բարձր ու ճռւող ձայն մը կը հանեն :

1. Խորթւաւն առ.թիւ : Երկու մատի մօտ երկայնութիւնունի, առջեւի ոտւրները մեծ ու ձեռքի ձեւ են, ու անոնցմով խուրդներու պէս գետինը կը փորէ : Էդը յունիսին ու յուլիսին գետինը ծակ մը կը փորէ, ու անոր մէջ երեք կորեկի մեծութեամբ, կլորկեկ ու գոց գեղին գունով երեք հարիւր հաւկըթի մօտ կը դնէ, ու աշնան կը օատկի : Խակ ձագերը ամիս մը ետքը հաւկըթէն կ'ելլեն, ու ի սկզբան պղտի մրջիւններու կը նմանին : Ասոր կերակուրը տընկեր է, բայց խիստ շատակերութեամբը շատ մեծ վեասներ կու տայ :

2. Իւտեւն առ.թիւ : Կրեթէ մէկ մատի մօտ երկայնութիւն ունի, գեղին գունով է, բայց վղին վրայ ու մարմնոյն ետեւի դին խոտորնակ թուխ գծեր ու բծեր ունի : Ասի խիստ ծանօթ է, տներու մէջ

կ'ապրի, ու իր ճռւող ձայնը շարունակ չորս դին
ձգելով խիստ նեղացուցիչ ու գլխու ցաւ կ'ըլլայ,
ցորեկները պատերու ծակերու մէջ կը պահւըտի,
ու մեր կերակուրները կ'ուտէ կ'ապականէ, ասկէ
ի զատ նաեւ մեր հողաթափները ու զղեսաները
կը կրծէ կ'ուտէ: Եզը գեղընկեկ հաւկիթներ կ'ա-
ծէ, ասոնցմէ տասն ու չորս օր ետքը ձագերը կ'ել-
լն, ու վեց կամ ութը շաբաթ ետքն ալ թեւեր-
նին կատարեալ կը բուսնին:

Դաշտի օղըիդ: Վ.ս ալ առջի տեսակին Սե-
պին կը վերաբերի, անկէ քիչ մը մեծ ու բոլորո-
վին սեւ գունով է: Դաշտերու վրայ ու պարտէղ-
ներու մէջ գետինը ծակեր կը փորէ ու անոնց մէջ
կ'ապրի, մինակ արեւ ու տաք եղած ատեն ծակին
բերանը կու գայ, գլուխը գուրս կը հանէ:

3. Վաւաւան ՄԵՐԵՒ: Երկու մատէն աւելի եր-
կայնութիւն ունի, մարմնոյն գոյնը հասարակօրէն
կանաչ, ու գոց գունով բծերով է, բայց թեւե-
րը բացկեկ գունով բծերով են: Վ.սի հասարակ-
օրէն Ակիւթիա խոտերով ծածկած գետիններու
վրայ կը կենայ, բայց ատեն ատեն անկից բիւրա-
ւոր խմբերով կ'ելլէ, երկրիս ուրիշ դիերը կ'եր-
թայ կը ծածկէ, ու ուր որ կը հասնի, ահրելի ա-
պականութիւն կ'ընէ, երկրի վրայ գտնրւած բոլոր
խոաերը ու կանաչեղէնները, նոյնպէս ծառերու
աերեւնները, ծաղիկները ու պտուղները կ'ուտէ կը
լմրնցունէ, ու ամէն անցած գացած տեղերը սով
կը բերէ. ասկէ ի զատ նաեւ սյսափ բիւրաւոր
խմբերէն միլիոնաւորներ սատկելով, իրենց մարմ-
նոյն փտութեամբն ու հոտովը անանկ մը օգս կ'ա-
պականի որ շատ տեսակ հիւանդութիւններ յա-
ռաջ կու գայ: Պատկեր 171:

4. ԿԵՆԱՉԵՎԱՅԱՅՆ ՄԵՐԵՒ: Վ.սի երկու մատի մօտ
երկայնութիւն, ու երկայն ալ թեւեր ունի: Հա-
սարակօրէն ծառերու ու թփերու վրայ կ'ըլլայ.

երբ որ մէկը զինքը բռնել ուզէ նէ, սաստիկ մատը կը խածնէ:

5. Հայութեա ՄԵՐՈՒ: Ասի ամէնուն ծանօթ ու յայտնի է. մէկ ու կէս մատ երկայնութիւն, թխագոյն թծերով ալ թեւեր ունի: Հուլիսէն մինչու կը նշյեմբեր, բազմութեամբ երկրիս ամէն կողմն դլխաւորաբար դաշտերու վրայ շատ կը գտնըւի: Խմէ որ մէկը աս ալ բռնելու ըլլայ, մատը կը խածնէ, ու թուխ գունով հիւթ մ'ալ բերնէն դուրս կու տայ: Խզը գետինը ծակերու մէջ վեց մինչուկ ութը հաւկիթ կը դնէ ու աշնան կը սատկի. իսկ հաւկիթները բոլոր ձմեռը հոն կը մնան, ու գարնան ասոնց մէջէն ձագերը դուրս կ'ելլեն, որոնք իրենց ծնողացը նման կատարեալ կազմած են, մինակ թեւեր չունին:

6. Ա ազողներ: Ասոնց ամէն ոտքերը միօրինակ երկայնութեամբ են, անոր համար ալ ցատկել չեն կրնար, հապա մինակ կը վազեն:

1. ՏԵՐՆԻՇԿԱՅՐՊԱՆԻՐ: Արմիննին երկայն ձեւով ու տափարակ են, թեւերնին մեծ, լայն ու չորցած նարընջի տերեւի կը նմանին: Ասոնք գետնի կամ ծառերու վրայ քալած կամ թռչած ատեննին, մէկը կարծէ թէ, շարժողները թափած տերեւներ են: Ամէնն ալ մինակ արեւելեան շնդկաստան կը գտնըւին ու տընկերով կ'ապրին:

2. ՀԱՅՐԳՎԱՆԻՐ: Ասոնք երկայն, բարակ, շիտակ ու վեց հաւասար ոտքըներով մարսին մը ունին: Հատերը առանց թեւի են, ու գրեթէ ծառի մը չորցած ճիւղոյ կը նմանին: Ասոնցմէ շատ Տեսակներ կան, ամէնն ալ երկրիս խիստ տաք կողմերս կը գտնըւին, ու տընկերով կ'ապրին:

3. ՀԵՐՑՈՒԻ ԿԱՄՊԱՇՏՈՆԵՎՈՒՐ: Արմինը խիստ երկայն ու կանաչ գունով, գլուխը երկընկեկ վզի մը վրայ հաստատած է, թեւերը պղտիկ, առջեւի ոտքըներն ալ հաստըկեկ են: Ասի խիստ շատակեր

է, իր կերակուրը՝ որն որ ճանձեր եւ ուրիշ միջատ-
ներ է, վեր տնկած առջեւի ոտւրներովը կը բըռ-
նէ : Այնակ հարաւային Եւրոպայի մէջ կը գտնը-
ւի, ու խիստ զարմանալու ու տեսնելու արժանի
բան է, ինչպէս վարպետութեամբ ու խորաման-
կութեամբ իր որսը կը բռնէ : Ճ'անձ մը ու կամ
ուրիշ միջատ մը տեսնելուն պէս, հանդարտ կը
նստի, առջեւի ոտւրները վեր կը վերցընէ կը տնկէ,
գլուխն ալ վեր վերցընելով, ժամու մը չափ շա-
րունակ աս դիս ան դին կը դարձընէ կը նայի, որ
կողմն որ ճանձը կը թռչի, կամ միջատը կ'երթայ,
թէ որ իր որսը իրեն չմօտենար նէ, կատուի պէս
կը պառկի կը կծկի, ու մէյ մ'ալ յանկարծ վըան
նետւելով կը բռնէ : Երբ որ մէկը զինքը բռնել
ուզէ նէ, առջեւի ոտքովը անոր մատին կը զարնէ:
Պատկեր 172: 

4. Խօսւերըուր ուտրւուր : Վասնք ամէն դի
խիստ ծանօթ են. տափարակ ու գրեթէ հաւկը-
թաձեւ մարմին մը ունին, վրայի թեւերնին ալ
կաշիի նման են : Վասնցմէ շատ Տեսակներ կան, ա-
մէնն ալ խիստ շատակեր են, շուտ կը վազեն, ու
ըստ մէծի մասին տներու մէջ կ'ապրին, ցորեկները
աս դին ան դին ծակերու մէջ կը պահւատին, դի-
շերները հարիւրներով իրենց տեղերէն դուրս կ'ել-
լեն, ու մեր կերակուրները, զգեստները եւ ուրիշ
ասոնց նման բաները կրծելով ուտելով, շատ մեծ
վնասներ մեղի կու տան :

Վախական Խաւարասէր : Աչկ մատի մօտ
երկայնութիւն ունի, փայլուն գոց շագանակի գու-
նով է, բայց թեւերն ու ոտւրները գոց կարմիր
են : Վասր բուն տեղը Հրեւելք է, բայց հիմա բո-
լոր Եւրոպա ալ տարածւած է, տաք տեղեր խիստ
կը սիրէ, ուստի անոր համար բաղնիքներու եւ
խոհանոցներու մէջ, հացագործներու փաերու քո-
վեր կ'ըլլայ : Վախ սատկըցընելու եւ մէջ տեղէն

վերցունելու համար, կերպ կերպ միջոցներ կը դրուցեն, բայց ամէնէն դիւրինը ու իրօք ալ փորձըւածը աս է, գիշերները մեծկակ տոպրակ մը կը կախին, մէջն ալ թաց լաթ կը դնեն, բայց աս տոպրակին տակի դին գետնի վրայ աղէկ մը նստած է, ու բերանն ալ միշտ բաց, առտըւըները կանուխ տոպրակին բերանը կը կապեն կը վերցընեն, որուն մէջ ամէն անգամուն խիստ բազմութեամբ կը դրտնըւի, ու տափ ջրոյ մէջ խօթելով կը սատկեցընեն:

5. ՈՒՆԿԱՇՄՈՒՏՆԵՐ ԿԵՄ ՇԱՀԱՆՔԱՄՈՒՏՆԵՐ : Եւ սոնք ալ խիստ ծանօթ են, պոչերնին աքցանով մը երկայն բարակ մարմին մը ունին. բողկուկնին ալ բարակ թելի նման են: Եսոնցմէ շատ Տեսակներ կան, որոնք հասարակօրէն գետնի վրայ՝ խոնաւ տեղեր, քարերու ու փտած կեղեւներու տակ կը գտնըւին: Խրենց կերակուրը տընկեր է, բայց գլխաւորաբար՝ մանաւանդ պարտէզներու մէջ պըտուղներ կ'ուտեն: Եսոնց՝ մարդուն ականջը մըտնելնուն համար այսպէս անուանւիլը, պարզ մէկ առասպել մըն է:

Հասարակ Ունկնամուտ: Ե՞կ մատ երկայնութիւն ունի, թուխ գունով ու դեղին ոտուլներով է: Հունիս ամիսը քարերու տակեր, ասոր ձագերէն խիստ շատ կը գտնըւին:

ՑԵՂ Գ

Բ. Ա. Դ. Ե. Բ. Ա. Բ. Ե. Խ. Ե. Ր.

Եսոնց չորս թեւերն ալ թաղանթէ ըլլալով, ուստի ասկից աս անուամբ կը կոչւին: Վլուխնին խիստ բարակ վզով մը կուրծքին հետ միացած են: Եւընին շատ մեծ են, ու երկու խոշորներէն ի զատ, երեք հատ ալ ուրիշ ճակատնին ունին: Եմնն ալ կատարեալ փոփոխութիւն կը կրեն: Ըա-

տերը իրենց բնակարան կը շինեն, ու արուները, էդերն ու աշխատաւորները հոն խիստ բազմութեամբ միաբան կ'ապրին, ու տան կարգաւոր կառավարութեան մը պէս, սքանչելի կառավարութիւն մը ունին:

Առաղանթաթեւերը չափէ դուրս շատւոր են, ուստի զասոնք դիւրաւ ճանչնալու ու իմանալու համար, երկու կը զանազաննենք, Խայթոցաւոր ու Խողովակաւոր Յաղանթաթեւեր:

Ե. Խայթոցաւոր Յաղանթաթեւեր: Ասոնց էդերն ու աշխատաւորները, մարմիններնուն ետեւի դին խայթոց մը ունին, որով սաստիկ կը խայթեն, ու ասի ուզած ատեննին ներս կը քաշեն ու դուրս կ'երկընցընեն. աս խայթոցը երեք կտորէ յօդած է, ու ասոր մէջի դին ալ պարապէ, խայթած ատեննին՝ ասոր մէջէն թունաւոր հիւթ մը վէրքին մէջ կը վազցընեն, ու վէրքը խիստ ուռեցընելով, սաստիկ ալ ցաւ կը պատճառեն: Ասոնք իրենց թրթուրները սատկած միջատներով կամ ծաղիկներու մեղրով կը կերակրեն կը մնուցանեն:

1. ԱՆԴՈՒՆԵՐ: Ասոնք կլոր ու բարակ մազերով գլուխ մը ունին, բողկուկնին կարծ, բերաննին ալ պատիճի ձեւ են: Ճառեւի ոտւընին բահի ձեւ, ու ծաղիկներու փոշիները ժողվելու ու իրենց բոյնը տանելու շատ յարմար են: Ասոնք ծաղիկներէ ծըծած մեղրով կ'ապրին: Կրեթէ ամէնն ալ իրենց մազեր կը շինեն. ոմանք քաղած ծաղիկները փոշիներէ շինած մոմերով, ոմանք ալ ուրիշ աեսակնիւթերով, ու մազերու բջիջները կամ գրերը մեղրով կը լեցունեն, որով իրենց ձագերը կը կերակրեն, ու աս մեղրով լեցուն մազը խորիսի կամ Վեղըախորիսի կ'ըսւի:

Խշամեղու: Ասի հասարակ տեսակ մեղուէն շատ մէծ ու խիստ մազոտ, սեւ ու գոց կարմիր

գունով կամ սեւ ու դեղին ու կարմը կեկ բծերով է։ Պարտէզներու ու անտառներու մէջ կամ դաշտերու վրայ, երկրի մէջ բազմութեամբ ընկերութեամբ կ'ապրի։ Վրուներն ու աշխատաւորները դէպ ի ձմեռ կը սատկին, իսկ էգերը պատերու ծակերու մէջ կամ գետնի տակ կը թաղւին կը պահւըտին, ու գարնան նորէն դուրս կ'ելլեն, ու նոր ընկերութիւններ կը հաստատեն։

Վեղագործ Մեղու։ Եսի ուրիշ ամէն միշատներուն մէջէն, իր կարգաւորեալ կառավարութեամբը, իր զարմանալի աշխատսիրութեամբը ու գործքովը, ու իր շինած քաղցր մեղուվը, դարձեալ իր մոմովը կամ մեղրամոմովը ալ շատ սքանչելի, ու մարդկային ընկերութեան ալ չափէ դուրս հարկաւոր ու օգտակար է։ անոր համար ալ երկրիս ամէն կողմն՝ փեթակներու կամ մեղուանոցներու մէջ մեծ խնամով կը պահպանեն կը նային։ Վեղագործ մեղուն ինք ինքիրմէ, վայրենի, առանց մեղուարոյծներու հոգացողութեան բազմութեամբ՝ անտառներու մէջ կ'ապրի, իր բնակարանը ծառերու խոռոշներու, դետնի վրայ ծակերու մէջ կը շինէ, ու իր սուր խայթոցովը շատ տեսակ կենդանիներու դէմ, որոնք որ իր անոյշ մեղրին ետեւէն կ'ըլլան, կը պաշտպանէ իր բոյնը։

Վմէն մէկ փեթակին մէջ երեք տեսակ մեղուներ կան, այս ինքն արուներ, էգեր, աշխատաւորներ կամ չեղոքներ։ Իսայց նոր ձագերու խոռոշի խումբ զատւելու ժամանակէն ուրիշ՝ փեթակի մը մէջ միշտ մինակ էգ մը կը գտնըւի, ասի թագուհի կը կոչւի, ուրիշ մեղուները զինքը կը յարգեն կը պատուեն։ Թագուհի մեղուն խիստ դիւրին է ճանչնալը, իր մարմինը ուրիշներէն աւելի մեծ ու երկայն է, մանաւանդ փորը թեւերէն երկայն, ու կէսէն աւելի անոնց տակէն դէպ ի դուրս երկընցած ու դեղին գունով է, ուսւըները շիկակարմիր,

խայթոցը՝ որն որ դժուարաւ կը հանդիպի որ
խայթէ, քիչ մը ծուռ ձեւով է:

Վառւներէն փեթակներու մէջ շատ կը գըտ-
նըւին, հասարակօրէն փեթակի մը մէջ հաղար ա-
րուէն աւելի կան: Խրենց մարմինը՝ բայց մանա-
ւանդ իրենց գլուխը, ուրիշ մեղուներէն աւելի խո-
շոր ու հաստ, խիստ մազերով ու սեւ գունով է:
Վառնք առանց խայթոցի են, ու մէկ անգործ գա-
տարկ կեանք մը կ'անցընեն, փեթակէն ալ խիստ
քիչ դուրս կ'ելլեն, ու անոր համար աշնան վեր-
ջերը, աշխատաւորները զատնք կը սատկեցընեն
ու դուրս կը նետեն:

Վշխատաւորները խիստ բազմութեամբ կ'ըւ-
լան, շատ անգամ մէկ փեթակի մէջ քսան հաղար
աշխատաւորներ կը գտնըւին: Վառնք արուներէն
պղտիկ են, ետեւի ոտւընին բահի ձեւ են, ու շի-
տակ ու սուր խայթոց մը ու բշտիկ մը ունին, որն որ
խայթոցին հետ հաղորդակցութիւն ունի, աս բըշ-
տիկին մէջ թունաւոր հիւթ մը կը ժողվի, խայթած
ատեննին ասկից վէրքին մէջ կը վազընեն: Անզու
մը խայթելու ըլլայ նէ, հասարակօրէն խայթոցը
վէրքին մէջ կը մնայ, վէրքը կ'ուռի ու խիստ սատ-
իկ ցաւ կը պատճառէ, երբեմն վնասակար ալ կըր-
նայ ըլլալ: իսկ խայթող մեղուն՝ խայթոցը կոր-
սունցընելով, ինքն ալ կը սատկի:

Վա վերջինները այս ինքն աշխատաւորները
խիստ զարմանալի են, բոլոր ընդհանուր հասարա-
կութեան սիրոյն համար, ամէն աշխատութիւնը
վլանին կ'առնուն, ու ան սքանչելի փեթակը իրենք
կը կազմեն կը պահպանեն ու կը կառավարեն: Խ-
րենց պատիճի ձեւ բերնովը ծաղիկներու անոյշ
հիւթերը կը ծծեն, ու ստամբուններնուն մէջ մեղք
շինելով, բոյներնին կ'երթան դուրս կը հանեն.
իրենց ետեւի բահի ձեւ ոտւըներով ալ ծաղիկնե-
րու փոշիները կը ժողվեն փեթակնին կը տանին,

ու վեց անկիւն բջիջներուն մէջ դնելով մեղքին հետ մէկտեղ կը պահեն, որպէս զի ձմեռը թէ իրենք ուտելու, ու թէ իրենց ձագերը կերակրելու բաւական պաշար կարող ըլլան ունենալ, իսկ մեղքամոմք՝ ծաղիկներու փոշիները ուտելով, ու մոմի ստամոքս ըսւածին մէջ կը շինեն կը կազմեն ու ետքը փորերնուն օղակներուն մէջ տեղի միջոցներէն քրտինքի նման դուրս կու տան:

Ուէ որ մեղուներուն փեթակը ապակիէ շինւի, իրենց ամէն ըրած գործքերը կը ընայ տեսնըւիլ, ինչպէս շատ անգամ փորձըւած է: Ասոնք իրենց շէնքը միշտ վէրէն այս ինքն փեթակին առաստաղէն կը սկսին, ու իրարու քով խիտ խիտ բջիջներ շինելով, շիտակ մինչուկ վար կու գան, ու մէկ մաղը լմըննալէն ետեւ, մէկալը կը սկսին, բայց միշտ ամէնն ալ միօրինակ կը շինեն, ու ամէն մէկ մազին մէջտեղը՝ երկու մեղու հանգիստ անցնելու լսյնկեկ միջոց մը կը թողուն: Ամէն բջիջները ճիշտ միօրինակ վեցանկիւն են ու մէկ փեթակին մէջ յիսուն հազար բջիջներէն աւելի կ'ըլլան, ասոնց մէկ մասին մէջ մեղը կը պահեն, մէկ մասն ալ նոր ելլելու ձագերու բնակարան կը պատրաստեն, իսկ իրենց թագուհւոյն համար ալ, ուրիշ բջիջներէն աւելի մէծկակ, հասարակօրէն տասն ու հինգ բջիջ կը շինեն կը պատրաստեն:

Փետրուար ամիսէն մինչուկ հոկտեմբեր թագուհին հաւկիթ կ'ածէ, շատ հեղ վաթսուն հազարի չափ: Ա, ախ բջիջները կը քննէ կը նայի, ու ետքը ամէն մէկուն մէջ մէյմէկ պղափիկ ու երկընկեկ հաւկիթ կը դնէ, բայց թագուհւոյն ասանկ գործքի վրայ եղած ատեն, աշխատաւոր մեղուները իրեն կ'ընկերանան, ու երեսնին անոր գարձուցած զինքը կը կերակրեն, կը մաքրեն ու կը սիրեն: Աս հաւկիթներէն հասարակօրէն երկրորդ կամ երրորդ օրը թրթուրներ կ'ելլեն, ու աշխատաւորնե-

բէն մեղրով կը կերակրին . բայց տասը օրէն ետքը թրթուրները ուտելէն կը դադրին բժոժի մէջ կը մտնեն . աշխատաւորները ամէն բջիջներուն բերանք՝ որոնց մէջ որ թրթուրներ կան նէ , մոռէ ծածկոցով մը կը գոցեն ու այնպէս կը թողուն : Քսան ու մէկ կամ քսան ու չորս օր ասանկ կենալէն ետեւ , թրթուրները՝ մեղուի կատարեալ կերպարանքը կը ստանան , ու բժոժնին պատուելով , զլխովեին ալ բջիջներու մոմէ ծածկոցներուն զարնելով կը բանան դուրս կ'ելլեն . իսկ պարպըւած բջիջները շուտ մը կը մոքրեն ու ուրիշներու կը պատրաստեն : Տայց ասանկ միօրինակ նոր ձադեր ելլելով ու խիստ շատնալով , մէկ փեթակ ալ այսչափ բազմութեան պղտիկ գալուն համար , խումբ խումբ կը բաժնըւին , եւ ամէն մէկ խումբ իրենց մէյմէկ պղտի թագուհիներ առաջնորդ ունենալով , ուրիշ տեղեր կը թուշին կ'երթան , նոր տէրութիւններ կազմելու . ամէն մեղու իրեն թագուհոյն կը հնազանդի ու անոր ետեւէն կ'երթայ , ուր որ թագուհին կը կենայ , ամէնն ալ հոն կը կենան , հասարակօրէն ծառի ծիւղի մը վրայ կ'իջնան ու հոն մէկը մէկալին ոտքէն բռնելով կախուած կը կենան . ուստի մարդիկ կ'երթան , դիւրութեամբ ուրիշ նոր փեթակի մը մէջ կ'առնուն ու մեղուանոց կը տանին : Ասանկ ամէն մէկ խըմբին մէջ հասարակօրէն քսան մինչուկ' երեսուն հազար մեղու կը դանըւի :

Եշնան , սեպտեմբերին՝ երբ որ մեղուները խումբ խումբ կը զատւին կը բաժնըւին , ու բոլոր ծաղիկները կը սկսին թառամիլ , մեղուներն ալ չեն կըրնար ծաղիկներու անոյշ հիւթերը ժողվել մեղը շննել նէ , փեթակներու մէջ արուներու կոտորածը կը սկսի : Աշխատաւորները կատաղութեամբ արուներուն վրայ կը յարձակին , խածնելով ու խայթելով զանոնք կը սատկեցլնեն , ինչու

որ ասկէ ետեւ ասոնք հասարակութեան օգուտ մը չունին, բոլոր ձմեռը պարապ տեղ ուրիշներու աշխատանքը պիտի ուտեն : Ասոնցմէ ի զատ նաեւ բջիջներու մէջ եղած արուները՝ որոնք որ դեռ չեն կատարեալ կազմուած, անոնք ալ բջիջներէն դուրս կը հանեն, ու սպաննած արուներուն հետ մէկտեղ փեթակներէն դուրս կը նետեն : Ասանկ կոտորածը շատ օրեր կը տեւէ, ու չվերջանար, մինչուկ որ բոլոր արուները կը սատկին ու փեթակէն դուրս կը նետեին :

Աճէ որ գժբաղդութիւն մը չպատահի նէ, հասարակօրէն մեղուները՝ որոնք որ ձմեռները քիչ մը կը թմրին, չորս, հինգ ու մինչուկ տասը տարի կ'ապրին, բայց մանաւանդ, աղէկ նայւելու ու հոգացւելու ըլլան նէ, մինչուկ երեսուն տարի ալ կ'ապրին, ինչպէս շատ օրինակներէն յայտնի է :

Ո՞եղուները՝ իրենց քաղցր մեղրովը, ու իրենց մեղրամոնվը մարդկային ընկերութեան ինչ մեծ օգուտ ունին, երկայն ստորագրութեան հարկաւորութիւն չունի, արդէն ամենուն բացայացտ ու յայտնի է, ամէն քաղաք ու ամէն գաւառ շատ մեղուարոյծներ մեծ հոգով ու խնամով կը նային կը հոգան ու օր քան զօր աճեցընելու ետեւէ կ'ըլլան, ինչպէս Եւրոպայի մէջ Շաւարիայի տէրութիւնը շատ ջանքով ասոնց հոգ կը տանի, ու անոնցմէ մեծ վաստակ ունի, որն որ զբեթէ տարին մէկ միլիոն Վերմանիայի արծաթի դահեկանի կը հասնի. նոյնպէս Վսիայի մէջ ալ, աս բանիս մէջ երեւելի է Վաղատիան, որուն մեղրն ալ աշխարքիս մէջը ամէնէն աղէկն ու պատուականն է :

Աս սբանչելի կենդանւոյս վրայ թէպէտ եւ ասչափ գրածնիս ալ բաւական կը նայինք սեպել, բայց մեզի շատ յարմար երեւցաւ Ս. Բարսղի (Ակցօր. Լ. 163—167) սբանչելի նկարագրութիւնն ալ աւելցընել, որով Ս. մատենագիրը շատերուն կարծեացը նայելով, Վէրգիլիոսի Գէորգիկոնին մէջ նկարագրածին կարծես թէ նախան-

ցած : ու դուցէ նմանած ալ է : Մենք որպէս զի առ
գեղեցիկ նկարագրութիւնը բովանդակի իր վայելու-
թեամբը առնունք, բուն մեր հայերէն թարգմանու-
թիւնը ամբողջ առաջ կը ըերենք :

Բազում իրք եւ բարք դատանին ի բնութիւնս իւրա-
քանչիւր ազդ թռչնոցն : Են եւ ի թռչունս բարք ընա-
ծինք ազնուականք . զի ամենեքին միաժաղով միաբան
յորդորին, եւ ի մի գործ հասարակաց միահամուռն ե-
լանեն մեծաւ փութով, բնքնակամ յօմարութեամբ .
զոր ունին առ պէտ զործոյն իւրաքանչիւր ամենայն
պարք մեղուացն, զորս տեսանեմք ի գործ միով հաւա-
նութեամբ միաբանեալք . քանզի ի միասին կեան, եւ
ի միասին գնան, միանդամայն ժողովին, եւ միանդա-
մայն թռչին, եւ միազործ ճեպեալ վաստակեն համօ-
րէն : Եւ մեծ քան զամենայն այս է, զի ընդ իշխանաւ
եւ ընդ առաջնորդաւ են . եւ ոչ մատչին ի գործ, եւ
ոչ իշխեն երթալ ծաղկաբաղ ի մարդս, մինչեւ տես-
ցեն զիթուն թագաւորն իւրեանց սկսեալ ի գործ
վաստակոյն իւրեանց :

Եւ ունին թագաւոր՝ ոչ որ նկատեալ ընտրեցաւ ի
վերայ նոցա թագաւորել, այլ որ անդստին յիւրեանց
բնութենէ եւ ի նոյն ձնեալ . ոչ որպէս առ մեզս ան-
արժան գործք զործին, զի առանց քննելոյ եւ ըն-
տրելոյ կացուցանեմք մերով ընտրութեամբ մեզ իշխա-
նորէն : Եւ ոչ մասամբ եւ վիճակաւ առնու զիշխանու-
թիւնն ընածին իշխանն թռչնոց, քանզի առանց բանի
եւ առանց խօսից են մեզուք ի պատահել իւրեանց մի-
մանց, եւ ոչ ունին մասն ինչ կամ վիճակ կամ ըն-
տրութիւն ի միջի միմանց : Զի բազում անդամ որ
յետոյ եւ յետուստ ձնանիցի ի նոսա, լինի ընածին
ծննդեամբն ի վերայ նոցա իշխան եւ առաջնորդ՝ ի
փառս արարչին :

Եւ ոչ, որպէս ասոս առ մեզս լինի՝ զի վասն փափ-
կութեանց եւ գրգութեանց ցանկութեանց զինին ան-
կանին մարդիկ յիշխանութենէն, նոյնպիսի ինչ եւ առ-
տկար ազդս թռչնոց դատանիցի . այլ յընտարդյս ընու-
թենէ ունին զիշխանն առ ի կարդել ի նոսա զկարգս
արժանաւորս : Եւ այնպէս ունին ազնուական արդասիս
յանձին, չքեզ մեծութեամբ . գեղեցիկ կերպարանօք .
Հեղ, ցած եւ համեստ : Ունի խայթոցս եւ թագաւորն,
բայց ոչ ինչ ումեք մեղանչէ . քանզի օրէնս անդիրս ըն-
տարդյս ընութեամբ ունի առ ի յօրինուած անձանց
թռչնոցն, եւ որ ոք անցանէ զօրինօքն՝ դտանէ ի նո-

յանէ վեաս անձինն։ Եւ նոյն իսկ մեղուքն, եթէ ոչ
անսպացեն երթալ զհետ բարոյից առաջնորդացն՝ զոր
ունին դլուխս, վազվաղակի զդանան ընդ ժայրհու-
թինն՝ զոր գործեն. քանզի իրրեւ հարկանեն զաք խայ-
թոցօքն, անդէն ինքեանոք մեռանին։

*Սմանեացուք առանձնագործ գործոցն մեղուի, զոր
իւրովին իւրոյ անձինն համբարէ. զի զինչ որ ոչ իւր ի-
ցէ՝ զայն ոչ ապականէ. եւ այլոց արարածոց ոչ առնի
վեասակար, այլ անձամբ ինքն իւր համբարս համբարէ։
Զմաղսն մեղերն մոմակերտ գործով շինեալ յարդարէ.
Եւ զմոմ մաղուցն ի ծաղկարեր մարգոցն՝ մեծաւ փութով
անդադար ժողովէ. եւ զմեզըն՝ որ նման ցողս զբարամբք
եւ զսոտովք եւ զտերեւոք ծորեալ իջեալ կայ, քաղեալ
տաեալ ի բերանն ճեպով բերէ, եւ ի խորս մոմակերտ
զբոցն ունչս արկեալ համբարեալ դնէ։ Եւ յառաջին
նուագին ի սկիզբն սկսուածոյ գործոյն անդայտ մաղովք
անօսր գործոյն զգործած գբոցն յօրինէ, վասն ջրի եւ
լոյն նորոգ զմեզըն ժողովելոյ. իսկ յորդամ յամախեալ
բազմացի մեղըն, խաւ ի խաւ մժեր առ մժեր ժողովեալ
կուտիցէ, եւ բազմօրեայ ժամանակօք ի վերայ անցեալ
գտանիցին, իբրու թէ առաւել իմն առաւելութեամբ
հասեալ եփեալ գեղեցկանայ ապա յետ այնր ամենայնին

Մեծաւ փութով եւ բազում պատրաստութեամբ առ-
նէ անձամբ անձին դադարս, եւ զվաստակս նորա թա-
գաւորք եւ տնանկք ի թժշկութիւնս մատուցանեն։ Որ
հնարագէտ իմաստութեամբ ի շոտմարանս մեղք կազմէ,
եւ մեծապահնչ գործով առադաստածեւ թաղանթա-
զարդ խերեւէլս խերեւէլս զմոմն անօսրէ, եւ անդէն ի
նմին խիտ առ խիտ մի առ միոջ գորակաձեւ բոլորակս
զծակս զբոցն բոլորէ. որմ յորմ կցեալ, ի մի շինուած
կապեալ, միմեամբք զմիմեանս հաստատեալս, զբազումս
ի մի գործ շինուածոցն բովանդակեալս. եւ այսպէս բա-
զում գուրք մոմակերտք զմիմեամբ հոծ՝ հանդէպ միմե-
անց հայեցեալս, մի զմիով յարեալս։ Եւ դարձեալ ան-
դրէն ի նմին շինուածի գտանես յարկս զյարկովք շի-
նեալ՝ երեքգմբեթակիրս զմիմեամբք յօրինեալս. եւ
բերանք զբոցն ոչ դէպ ուղիղ միմեանց հանդիպեալք,
այլ ի կողմանց անկեանց զբոցն սկիզբն արկեալ եւ
համբարձեալ՝ ըստ օրինակի առաջին զբոցն, եւ զնոյն
ծածկեալ խաղաղեալ մոմակերտ ծեփօքն՝ սահմանեալք
անջրպետեալ զստեալ առ ի միմեանց, միմեամբք մեկ-
նեալ։ Այնքան մեծաւ զգուշութեամբ եւ հնարագէտ ի-
մաստութեամբ փութացեալ ճեպին անլարժ զշինուածն

հաստատել, զի մի յորժամ թափանցանց ծակք գրոցն բերան ի բերան զմիմեանս համբուրիցեն, ծանրաբեռն ծանրութիւն մեղերն պարուտակատ լաստակոտոր ըդգուբա մաղոցն առնիցէ, եւ իւրովն յետեւախաղաց խոնաւութեամբն արտաքոյ ամրածածուկ շոեմարանացն ծորեալ ելեալ հեղուցու:

Եւ արդ, եթէ միտ եղեալ հայիցիս ընդ զարմանակերտ կազմութիւնս շնուռածոցն ճարտարութեան, ըդգիւտս երկրաչափ ճարտարութեան իւրով բովանդակի հնարագէտ իմաստառթեամբն տեսանես: Զի վեց անկեամբը առ հասարակ ամենայն կողմամբք գրոց մաղոցն հաստատեալք, ոչ ի միմեանս հայեցեալք եւ ոչ մի ի վերայ միոյ դիզեալք: զի մի յաղողողեալք խորաակեսցին մոմակերտ հիմունք մաղոցն. քանզի ոչ եթէ 'ի վերայ հաստաբեստ ինչ զօրութեանց հիմունք մաղոցն հաստատեալ իցեն, այլ ի վերայ բազում յողդողդութեան եւ անզօր պատրաստութեան Եւնոցա հնարագէտ հնարիւքն զանկիւնս կողմանց զետեստանցն սիւնս եւ մոյթս հաստատեալ ընդ նեցուկո երկրորդն յարկաց: զի մի, յորժամ մեծարեք բարձրութեամբ շնուռածն ի վեր համբառնայցէ, ծանրութիւն վերնատանցն ոյժ ի ներքնատունն տայցէ, եւ կըեալ իջեալ ամենեւին յերկիր կործանեսցի: այլ իւրաքանչիւր ծակք գրոցն յիւրաքանչիւր կարգս հաստատեալք, յորժամ անկանիցի ի նոսա խռնաւութիւն մեղերն՝ բաւական լինիցի հանդուրժել:

2. ՊԻՇԵԱՆՆԻ: Ասոնց վրայի թեւերը ծալ ծալ են: Խրենց համար մասնաւոր բոյն կը շինեն բջիջներով, բայց աս բջիջները մեղուներուն պէս մոմէ չեն, հանգա փայտը կը կրծեն ու շողքի նման հիւթով մը շաւելով անկէ կը կազմեն կը շինեն:

Իսւն պիծակ կամ բալլինջիկ: Ութը գծի չափ երկայնութիւն ունի, փայլուն սեւ դունով ու դեղին գծերով է: Խր ըոյնը՝ որն որ հազարաւոր բջիջներէ կազմած է, գետնի տակը կը շինէ, ու անոր չորս դին՝ հասարակօրէն մէկ մատէ աւելի հաստութեամբ թղթի նման նիւթէ պատով մը կը գոցէ: Խր կերակուրը պատուղ, միտ ու միջատներ է, բայց գլխաւորաբար մեղուներու ետեւէն կ'ըւ-

լայ, ու զատոնք ձեռք ձգելու համար փեթակներու քովեր կը պահւըտի, մեղու մը բեռնաւորած ետ դառնալու ատեն, յանկարծ վրան կը յարձակի կը խածնէ կը տանի: Խսերու վրայ կու դայ կը նստի նախ աղէկ մը կ'ուտէ կը կշտանայ, ետքն ալ կտոր մը կը խածնէ կը փրցունէ ու կ'առնու իր բոյնը կը տանի: Ասկէ խիստ պէտք է զգուշանալ, ինչու որ շատ չարաշար կը խայթէ:

‘Հիաստաց: Աս տեսակին էզը շատ անգամ մէկ մատէն աւելի երկայն կ'ըլլայ, իսկ արուն ու աշխատաւորը զրեթէ էզին կէսին չափ կ'ըլլայ: Ասի իր բոյնը պատի ծակերու, բոյց գլխաւորաբար ծառերու խոռոչներու մէջ կը շինէ. իր ձագերը կերակրելու համար ճանձեր ու ուրիշ միջատներ կը բռնէ բոյնը կը տանի. հասարակօրէն մեղուներուն ետեւէն շատ կ'ըլլայ, անոնց փեթակներուն մէջ կը մտնէ ու իրենց մեղը կը յափշտակէ: Ասիկայ խիստ կատաղի է, թռչելու ատեն սաստիկ կը բզզէ. իր խայթուածը շատ չարաշար է, խիստ ցաւ կը պատճառէ:

Յ. Առևտնար: Ասոնք բարակ թելի նման բողկուկներ, Երկընկեկ ալ ոտւըներ, խիստ երկայն ալ փոր ունին: Ամէնն ալ առանձին կ'ապրին, գետնի մէջ կամ փատած փայտերու վրայ ծակեր կը փորեն կը բանան, ու իրենց խայթոցովը միջատներ սպաննելով կ'առնուն ծակերուն մէջ կը տանին, ու անոնց վրայ մէյմէկ հաւկիթ դնելով, դարձեալ ծակերը կը գոցեն, որպէս զի նոր ելած ձագերը իրենց կերակուր կարող ըլլան գտնել: Ասոնցմէ շատ Տեսակներ կան:

Աւազի Դրէտ: Տասը դժի մօտ երկայնութիւն ունի, սեւ դունով է, մինակ կուրծքը դեղին: Առղկուկները տաս ու երեք կտորէ յօդած են, թեւերը կարծ, փորն ալ երկայն ու բարակուկ կոթով մըն է: Ասի աւազուտ տեղեր կը դըտ-

նըւի. Եգը ոտուըներովը գետինը կը փորէ ծակ մը
կը բանայ, մամուկ մը կամ ուրիշ միջատ մը բըռ-
նելով ծակին մէջ կը դնէ, ու անոր վրայ հաւկիթ
մը դնելով, ծակը դարձեալ աւաղով աղէկ մը կը
լեցընէ կը դոցէ: Պատկեր 173:

4. Արքանասը: Վասնկ խիստ բազմութեամբ
միաբան մէկտեղ կ'ապրին. իրենց ընկերութիւնը
արուներէ, եգերէ, աշխատաւորներէ կամ չէզոք-
ներէ կազմած է: Վլուխնին լայնկեկ, կուրծքեր-
նին երեք օղակներէ կազմած, բարակ ու երկայն,
փորերնին հաստըկեկ են, ու եգերունը, աշխա-
տաւորներունը խայթոցով մը: Վս խայթոցին մէ-
ջի դին պարապ է, երբ որ մրջիւնները մէկը կը
խայթեն, ասոր մէջէն կծու ու այրող հիւթ մը կը
հեղուն, որով խայթած տեղերնին կ'ուռի ու կը
ցաւի: Վրջիւններու կառավարութիւնը խիստ զար-
մանալի է, իրենց ընակարանը գետնի տակ խիստ
անկանոն ճամբաներով կը շինեն, բայց բուն շի-
նողները աշխատաւորները կամ չէզոքներն են, ու
միշտ անթեւ կը մնան. իսկ արուները ու եգերը
իրենց տեսակը աճեցընելու ետեւէ կ'ըլլան, ու
երբ որ թեւերնին կը բուսնին, խումբ խումբ իրենց
ընակարանէն կ'ելլեն ուրիշ տեղ կը բաժնըւին
կ'երթան, ու իրենց ճամբորդութիւնը իրիկունե-
րը կ'ընեն: Վայց արուները ու եգերը թեւաւորւե-
լէն ետեւ, շատ չանցնիր արուները կը սատկին, իսկ
եգերը իրենց ոտուըներովը թեւերնին փրցընելով
գետնի վրայ կ'իջնան, որպէս զի իրենց հաւկիթ-
ները ածելով, նոր ընկերութիւններ հաստատեն:
Եդ մրջիւն մը ապրիլէն մինչուկ օգոստոս եօթը
հազար հաւկիթ կ'ածէ, ու աս հաւկիթները գրե-
թէ ծեծւած շաքարի կը նմանին: Հասարակօրէն
մինակ մէկ բոյնի մէջ տաս ու երկու մինչուկ քսան
հազար մրջիւն մէկտեղ կ'ապրին, ձմեռան ատեն
կը թմրին՝ ու ամենեւին կերակուր չեն ուտեր, իսկ

անոր հակառակ ամառը խիստ շատակեր են, ամէն տեսակ պտուղ, նաեւ ողջ պղտի միջատներ ալ կը բռնեն կ'ուտեն: Ասոնցմէ շատ ցեսակներ կան, որոնցմէ ոմանք՝ երբեմն պարտէզներու ու տներու մէջ շատ մեծ վեաներ կը գործեն:

Երակղի Արջիւն: Կէս մատ երկայն ու սեւ գունով կ'ըլլայ, բայց երկու դիերը ու ոտւրները գոց կարմիր են: Ասի անտառներու մէջ պղտի խըմբեր եղած ծառերու խոռոչներու մէջ կ'ապրի, բայց անոնց վրայ ալ առանձին աս դիս ան դին շատ կը տեսնըւի:

Անտառի Արջիւն: Չորս գծի մօտ երկայնութիւն ունի, վիզը տափարակ ու ժանկագոյն, գլուխը ու փորը սեւ է, խայթոց չունի, բայց անոր տեղ բշտիկ մը ունի, մէկը իրեն դպչելու ըլլայ նէ, անոր մէջէն թթուու ու կծու հիւթ մը դուրս կու տայ: Ասի ամէն տեղ, մանաւանդ անտառային տեղեր խիստ շատ կը գտնըւի, երկու մինչուկ երեք ոտք խորունկութեամբ գետնի տակ հազարներով մէկտեղ կ'ապրի:

Կարմիր Արջիւն: Երկուք ու կէս գծի մօտ երկայն կ'ըլլայ, գոց կարմիր գունով է, բայց գլուխը ու փորին կէսը թուխ: Ասի խիստ բազմութեամբ գետնի մէջ, բայց գլխաւորաբար քարերու տակ կ'ապրի, ուստի խիստ քիչ կը հանդիպի որ մէկը խոշորկեկ քար մը վերցընէ ու անոր տակը ասկէ չգտնըւի:

Թուխ Արջիւն: Երեք գծի մօտ երկայնութիւն ունի, փայլուն սեւ գունով ու թխագոյն ոտւրներով է: Ասի մայիսին՝ մեծ քարերու ու ծառերու կեղեւներու տակ իր բոյնը կը շինէ:

Աեւ Արջիւն: Երկու դիմ երկայն կ'ըլլայ, փայլուն սեւ գունով, կարմիր բողկուկներով ու ոտւրներով է: Ասի պարտէզներու մէջ, դաշտերու վրայ, գետնի տակ կամարաձեւ ճամբաներով

ընակարան կը շինէ ու անոր մէջ հազարներով
միատեղ կ'ապրի:

1. Խողովակաւոր թաղանթաթեւեր : Ա-
սոնց էգերը խայթոցի տեղ՝ հաւկըթի խողովակ մը
ունին, որով ծառի կեղեւները, տերեւները, նոյն-
պէս ուրիշ միջատներու բժոժները կը ծակեն ու
անոնց մէջ իրենց հաւկիթները կը դնեն :

1. Առաջապահը : Վսոնց էգերուն հաւկըթի
խողովակները սղոցաձեւ են : Իրենց թրթուրնե-
րը թիթռան թրթուրներու կը նմանին, ոտւըներ
ունին, ծառերու կամ անոնց տերեւներու վրայ
կ'ապրին, ու ետքը իրենց բժոժներ կը շինեն,
ու անոնց մէջ ոմանք ամիս մը, ոմանք ալ աւելի
կամ քիչ կը կենան :

Հոճոյ Սղոցաձու : Վսի կարճ ու հաստ է,
արուն սեւ, ու էգը խատուտիկ գունով : Խմբ-
թուրները շոճի ծառերու վրայ հազարներով մէկ-
տեղ կ'ապրին, ու ծառերու խիստ մեծ վնասներ
կու տան : Յուլիսին երբեմն ասկէ աս դիս ան դին
ուրիշ ծառերու վրայ ալ կը տեսնըւի :

2. Փւչտ ԳԻՇԱԿԱՆՐ : Վսոնք կը դըւխ,
հաստըկեկ մարմին, թելի նման բարակ ու երե-
րող բողկուկներ ունին : Եգերը երկայն եղջիւրէ
հաւկըթի խողովակներ ունին, որոնցմով շոճի ծա-
ռերու վրայ ծակեր կը բանան, ու անոնց մէջ ի-
րենց հաւկիթները կը դնեն : Խմբթուրնին իրենց
ամուր կզակներովը ծառերը կրծելով, մեծ մեծ
ծակեր կը փորեն :

Փայտի ԱՌԵԾ պիծակ : Վսի քիչ մը ձիաստա-
ցին կը նմանի, գեղին ու սեւ գունով է, թուչած
ատենը խիստ սաստիկ կը բզզէ : Հիւսիսային ԱՌԵ-
ՐՈՊԱ, բայց գլխաւորաբար շեղուետիա շոճի ծա-
ռերու վրայ կ'ապրի : Իրեն թրթուրները ծառերու
վրայ խորունկ ծակեր ու ճամբաներ փորելով խիստ
մեծ վնասներ կու տան : Պատկեր 174:

3. Գաւառութերներ : Ասոնք իրենց կոր վը-
զով ու կարծ ու պատիկ փորովը, ու մէկ երկայն
բարակ մազանման հաւկըթի խողովակովը կը ճանչ-
ցըւին :

Տառն գիտորաբեր : Ասի բաց կարմիր ու
ձերմակ փափուկ մազերով մաշկով ծածկըւած է,
փորին վրայի դին ալ փայլուն սեւ բիծ մը ունի :
Եցը իր հաւկըթի խողովակովը կաղնիի ծառերու
տերեւները ու ճիւղերը կը ծակէ ու անոնց մէջ
հաւկիթները կը դնէ : Աս տերեւներու ու ճիւղե-
րու ծակւած տեղերը ուռելով, զարմանալի կեր-
պով մը կը գոյանայ գիտորը, որն որ թանաք շի-
նելու, ու զանազան տեսակ ներկերու մէջ եւ ու-
րիշ շատ բաներու կը գործածեն : Ամէնէն աղէկ
գիտորը Ասիաինն է :

Ց Ե Ղ Դ

Ց Ե Կ Ց Ե Թ Ե Ւ Ր

Աս ցեղին տակը գացողներուն չորս թեւերն
ալ բարակ երակով մը ցանցի նման հիւսուածքով
են : Ասոնցմէ ոմանք կատարեալ, ոմանք ալ ան-
կատար փոփոխութիւն կը կրեն : Շատերը մսա-
կեր են, իսկ ոմանք ալ տընկերով կ'ապրին :

1. Խոհուառեւներ : Ասոնք փափուկ մարմին,
մեծ ու կլոր աչւըներ, երկայն ու խողանաստեւի
նման բողկուկներ ունին, շատերուն թեւերն ալ
խիստ սիրուն գուներով են : Ամէնն ալ անկատար
փոփոխութիւն կը կրեն : Իրենց թրթօւրները ջրի
մէջ կ'ապրին, ու փայտէ եւ ուրիշ շատ տեսակ
նիւթերէ կապարճի ձեւով բնակարաններ կը շի-
նեն, ու ուր որ կ'երթան զանոնք մէկտեղ կը տա-
նին : Ասոնց կատարեալ միջատը ամենեւին կերա-
կուր չուտեր, ու խիստ քիշ ատեն կը տեւէ իր
կեանքը :

Առջ Խոռուական: Առէկ մատի մօտ երկայնութիւն ունի, թխադզյն մարմնով, գեղընկեկ սուլըներով է, իսկ թեւերը մոխրագոյն են ու թուխ գծերով զարդարւած: Վահ գետերու ու ձերու քովեր խիստ բաղմութեամբ կը գտնըւի: Պատկեր 175:

2: (Օբաբրւան: Վառնք երկայն մարմին, երկայն բարակ ալ թեւեր, ու կարճ բողկուկներով հաստըկեկ զրուխ մը ունին: Վամէնն ալ կատարեալ փոփոխութիւն կը կրեն, ու բաղմութեամբ լճերու ու ուրիշ կեցած ջրերու քովեր կ'ապրին: Վառնցմէ շատ Տեսակներ կան, ու ոմանք փայլուն, խիստ սիրուն գուներով կ'ըլլան:

3: (Վրժեւութեամբ ԿԵՐ ՀԱՆԻՒՄ ՄՐ.Զ.Բ.Ի. : Առէկ մատէն աւելի երկայնութիւն ունի, թուխ գունով, կարճ ու բրի ձեւ բողկուկներով. երկայն ու ապակւոյ պէս փայլուն, վրան ալ թուխ բծերով թեւերով կ'ըլլայ: Վահ երկրիս ամէն կողմն կը գտնըւի, բայց աւազուտ գիերը խիստ բաղմութեամբ կ'ըլլայ, ու կատարեալ փոփոխութիւն կը կրէ: Խրեն թրթուրը, որուն ձեւը 176 երորդ Պատկերին մէջ ա, ու բժոժինը բ, կը տեսնըւի, գետինը աւազի մէջ ծակ մը կը փորէ, ու անոր տակը կը պահւըտի կը կենայ, թէ որ մրջիւն մը կամ ուրիշ միջատ մը ծակի մէջ կյնայ, ունելիքի ձեւ կազմած վերի կղակովը կը բռնէ ու անոր արիւնը կը ծծէ. բայց հասարակօրէն աս դարանիս մէջ մրջիւնները շատ կը բռնըւին, ինչու որ վաղելով քալած ատեննին, ծակը չտեսնելով, մէջը կ'կյնան, իսկ մէջը կյնող մրջիւնները շուտով մը դուրս ելլել ու փախչիլ ուղեն նէ, թրթուրը բահի ձեւ գլխովը հող վեր նետելով, զիրենք նորէն վար կը ձգէ ու կը բռնէ:

Հին առենները Արջիւնառիւծի վրայ առասպել մը կը պատմուէր, իրրեւ թէ ասի ոսկի կը ժողվէ ու գետնի առկը

ոսկի լեռներ տնի, անոր համար հարստութեան վրայ
խօսւելու ըլլար նէ, ասի ալ օրինակ կը բերւէր :

4. ԱՇԽԵՐԴԱԿԵՆԵՐՆԵՐ ԿԱՄ ՏԵՐՄԻՏՆԵՐ : Վասնք
պղտիկ ու հազիւ երեք դիծ երկայնութեամբ մի-
ջատներ են, ամուռ կզակներ, կարճ բողկուկներ,
ձերմշկեկեկ, տկար ու խիստ դիւրաւ բրդող ալ թե-
ւեր ունին : Վամէնն ալ անկատար փոփոխութիւն
մը կը կրեն, չնդկաստանի մէջ, ու Վափրիկէ, հա-
րաւային Վմերիկէ կը բնակին, մեղուներու ու մըր-
ջիւններու պէս ընկերութեամբ կ'ապրին, իրենց
բնակարանը գետնի վրայ կը շինեն : Վշխարհա-
ւերները թէպէտ եւ պղտի կենդանիներ են, բայց
շատ մէծ վեասներ կը գործեն, գետնի տակէն ճամ-
բաններ շինելով տներու մէջ կը մանեն, ու անոնց
հիմերը ու ուրիշ փայտէ սիւները փորելով ու մէ-
ջը պարպելով, շատ տներ կը կործանեն, բայց
ամէնէն վեասակարը ան է, որ տան հիմերու ու
սիւներու փայտերը, միշտ մէջի գիէն կը սկսին կըր-
ծել ու փորել, մինակ դրսի գիէն բարակ կեղեւ
մը կը թողուն, ուստի առանց մէկը բան մը իմա-
նալու յանկարծ տունը կը կործանի, ասանկ իրենց
վեասակարութեամբը շատ քաղաքներ ու գեղեր
անապատ դարձուցած են : Վասնք բոլորովին ջնջելն
ալ խիստ դժար է, ինչու որ անթիւ անհամար
բազմութեամբ կ'ըլլան . Էգերը հաւկիթնին ածե-
լէն ետեւ, արուներու հետ մէկտեղ մէծ խըմբեր
բաժնըւելով, հասարակօրէն իրիկունները, ուրիշ
տեղեր կը թուչին կ'երթան, բայց ասանկ ճամբոր-
դութեան ատեն, թեւերնին կը թափին կ'լիյնան,
ուստի անանկ բազմութեամբ վար կը թափին որ
երկիրը բոլորովին կը ծածկեն, թոշունները, եր-
կակենցաղները ու ուրիշ կենդանիներ վրանին կը
յարձակին ու խիստ շատ կ'ուտեն, շատ տեղեր
մարդիկ ալ կը ժողվեն, ու տապկելէն ետեւ կ'ու-
տեն :

5. Անօրեւնոր : Ասոնք փափուկ, երկայն բարակ մարմին ունին, ու մարմիններնուն ետեւի զին, երկուք կամ երեք երկայն մաղեր կան : Ամառը տաք օրեր, իրիկւան ատեն, շատ անգամ անթիւ անհամար բաղմութեամբ գետերէն, լճերէն ու ուրիշ ջրերէն գուրս կ'ելլեն, արուները ու էդերը շուտ մը միատեղ կու գան ու մաշկերնին կը փոխեն, ետքը էդերը իրենց հաւկիթները ջրոյ մէջ կ'ածեն ու քիչ մը ատեն անցնելէն ետեւ թէ արուները ու թէ էդերը շուտ մը կը սատկին առանց բան մը ուտելու :

8 Ե Ղ. Ե

Կ Ի Ս Ա Բ Ա Տ Ե Ր

Ասոնք, մէկ քանի աեսակէն ի զատ, չորս թեւ ունին, տակի թեւերնին միօրինակ թաղանթէ են, իսկ վրայի թեւերնին մինչուկ կէսը պատենի պէս կարծր, բերաննին պատիճի ձեւ կաղմած, աչւընին ըստ մեծի մասին պղտիկ ու կլոր են, ու շատերը երկու հանարակ աչքերէն ի զատ, ուրիշ ալ ունին : Ամէնն ալ անկատար փոփոխութիւն կը կրեն, ու մեծ մասը՝ կենդանիներու ու տընկերու վրայ կ'ապրին :

1. Անօրեւնոր ԿՐԱՄ ՓՐՏԱՅԻՆՆՈՐ : Ասոնք տափարակ մարմին ունին, բողկուկնին ստեւի նման են, թեւերնին կատարեալ չեն մեծնար :

Հասարակ փատոջիլ կամ Ալլուկ : Ասի Խիստ բարակ մաղերով ու թխագոյն կարմիր գունով կ'ըլլայ . ամէն դի շատ ծանօթ ու հասարակ է, աներու մէջ պառկելու տեղեր՝ տախտակներու ու հին սեղաններու ձեղքուածներու մէջ կը պահւըտի, ու գիշերները դուրս կ'ելլէ, քնացողներուն մարմինը խածնելով արիւնին կը ծծէ, ու շատ հեղ հանգիստ շմողուր որ մարդ քնանայ . թէ

որ մէկը իրեն դպչի, դարշելի հոտ մը կը տարածէ: Այսուկները սատկեցընելու ու անոնց ձեռքէն խալըսելու համար, զանազան տեսակ գեղեր կը զրուցեն, բայց մենք ասոնց մէջէն մինակ երկուքը կը գրենք: Ու որ մէկ երկու ափ ընկուզի կանաչ կեղեւ, կամ ընկուզի ծառի տերեւ, կէս Տաճկի լիտր ջրոյ մէջ կէս ժամու չափ եփւելու ըլլայ, ետքը աս ջուրը տախտակներու ու կարասիներու ծակերուն քսւելու ըլլայ, որոնց մէջ հասարակօրէն կը պահւածին, շատ օգուտ կ'ընէ: Դարձեալ պաղլեղի ջրով նոր մարւած կիրը, որն որ թանձր պիտի չըլլայ, տաք տաք քսւելու ըլլայ նէ, մըուկներուն բովանդակ ցեղը՝ մեծ ու պղտիկ իրենց հաւկիթներովը կը սատկըցընէ: Ի՞այց աս ալ կը զրուցենք որ աս ամէն դարմաններէն աւելի աղէկ կ'ըւլար, թէ որ տան կարասիներու ու տախտակներու ծակերը շուտ շուտ նայւի ու մաքրըւելու ըլլայ:

2. ՀՆԳԻՇԽԵՐ: Անրմինինին հաւկըթաձեւ, վզերնին լսյն, գլուխնին ալ պղտիկ, ու բողկուկնին հինգ կտորէ յօդած են:

Հասարակ ՀՆԳԱՄ: Չորս գծի մօտ երկայնութիւն ունի, գորշ գունով է, բայց փորին երկու դիերը սեւ ու ճերմակ: Ասի կեռասենիներուն, տանձենիներուն ու ուրիշ ծառերու վրայ շատ կ'ըլլայ, մէկը իրեն դպշելու կամ զինքը բըռնելու ըլլայ նէ, խիստ դարշելի հոտ մը կը ձգէ: Լոգը՝ որն որ յունիսին քսան մինչուկ քառասուն ձագ կ'ունենայ, իր ձագերը մէկտեղ կը պտըտցընէ, ուր որ ինքը կ'երթայ, ամէն ձագերն ալ ետեւէն կ'երթան, ու ուր որ կը կենայ, ամէնքն ալ կը կենան:

3. Ճ'ՊՈՒՊՈՒԽԵՐ ԿԵՄ Ճ'ՆԳԻՇԽԵՐ: Ասոնք կարծ ու հաստ գլուխ, ու երկու հասարակ աչքերէն ի զատ, երեք հատ ալ ուրիշ ունին, բողկուկնին բարակ ու վեց վեց կտորներէ յօդած են: Աքու-

Ները փորերնին ունեցած մէկ մասնաւոր գործառանով մը կամ խածեակով մը ձայն կը հանեն, որն որ հեռուէն անուշ կը հնչէ:

Հասարակ Շպուռ կամ Ռուեկ: Ա՛եկ մատի մօտ երկայնութիւն ունի, դեղքնկեկ գունով ու սեւով խառն է: Վսի հարաւային հւրոպա, նոյն պէս երկրիս ուրիշ կողմերս, ծառերու՝ բայց գլւխաւորաբար հացիներուն վրայ կ'ապրի, ու բոլոր օրը շարունակ կ'երգէ: Առջի ատենները աս միջատը խիստ ծանօթ էր, Ծնակրէովի յոյն բանատեղծը իր վրայ երգ մը գրեց, որուն մէջ զինքը գովելով իր անոյշ ձայնին համար շաստուածներուն կարդը կը դասէ:

4. Փւըւուն ԾՊԱԽԱԽԱՅՐ: Վսոնց ճակատը ու ռած փամիշտի ձեւ գէպ ի դուրս երկնցած է. վրայի թեւերնին ալ մագաղաթի կը նմանին:

Հապտերաւոր: Երկու մատի մօտ երկայն, ու քիչ մը լայնկեկ մարմնով է: Վսի Ոինէացւոց երկիրը, նոյնպէս Վմերիկէի մէջ շատ կ'ըլլայ, ու մէկ մասնաւոր ու զարմանալի յատկութիւն մը ունի, իր փամիշտի նման ճակտէն անանկ լուսաւոր ու պայծառ լցոյ մը կու տայ, որ գիշերները լապտերի տեղ կը գործածէի: Վմերիկէի վայրենիները, աս կենդանիէս մէջմէկ հատ երկու ոտւընին, մէկ հատ ալ մէկ ձեռքերնին կապելով, գիշերները մութիւն ասոր լուսովը երկայն ճամբորդութիւն կ'ընեն: Վսոր լուսովը նաեւ գիշերներն ալ կը նայ կարդացւիլ ու դրւիլ: Պատկեր 177: ~~×~~

5. Վ.ՓԻՍԱԽՐ: Վսոնք պվտիկ միջատներ են, փափաւկ մարմին, երկայն բողկուկներ, թափանցիկ ու ապակւոյ պէս ալ փայլուն թեւեր ունին: Բաղմութեամբ ծառերու ու տընկերու վրայ կ'ապրին:

Խնծորի Վ.ՓԻԽ: Վռանց թեւի, գեղնի զարնող կանաչ գունով սեւ բողկուկներով ու ոտւը-

Ներով է: Ամառը բազմութեամբ՝ խնծորի ծառերու տերեւներու տակը կը գտնըւի, ու չափէ դուրս կ'ածի կը բազմանայ: Անը 178 պատկերը ասոր շատ խոշորցուցածը կը ցուցընէ:

6. Որբեն Կարստիրներ: Ասոնք խեցւոյնման մարմին մը ունին, էգերը առանց թեւի են, իսկ արուները ըստ մեծի մասին մինակ վրայի թեւերը ունին: Ամէն ծառերու ճիւղերու ու տերեւներու վրայ անշարժ կը նստին կը կենան: Ասոնցմէ շատ Տեսակներ կան:

Ամերիկէի Որդան կարմիր: Երեք գիծ երկայնութիւն ունի, արուն գոց կարմիր գունով ու ձերմակ թեւերով, իսկ էգը գոց գունով կ'ըլլայ: Ասի գլխաւորաբար Անքսիգոն Ամերիկեայ թղենի ըսւած տընկերուն վրայ կ'ապրի, ասկէ իր համանուն Որդան կարմիր ըսւած ազնիւներկը ու ծիրանի գոյնը կը շինւի, որն որ խիստ սուզ կը ծախւի, ու զանազան ուրիշ ներկերու մէջ կը գործածի: Աս պղտի միջատին հոգ տանելուն, ու տընկերու վրայէն զինքը մէկիկ մէկիկ ժողվելու հազարաւոր մարդիկ կը զբաղին, ու մեծ համբերութիւն պէտք է, բայց ան գտնառին ալ, տարւէ տարի ասի երեք հարիւր հազար Աւստրիայի արծաթ դահեկանի մօտ շահ կը բերէ:

8 Ե Ղ Զ

Թ Ե Փ Ռ Թ Ե Խ Ե Ր

Ասոնց չորս թեւերուն վրայի ու տակի դիերը, գունաւոր ու պղտի թեփերով ծածկած են, ու ասոնք՝ պարզ աչքով նայւելու ըլլան, գունաւոր փոշիի պէս կ'երեւան: Անրմիննին երկայն բարակ, ու կերպ կերպ ձեւերով, խիտ ու դիւրաւ թափող թեփերով ծածկած են: Դերաննին երկայն ու դէպ ի գուրս երկընցած ոլըրած պատիճի

ձեւ, ու ծջելու շատ յարմար է ասով ծաղկել-
ներու մէջն մեղը կը ծծեն: Ծողկուկնին շատ
կտորներէ յօդած են, աչւընին մեծ, ոտուընին բա-
րակ, թեւերնին մեծ ու լայն, ու շատերուն ե-
տեւի թեւերը ակռայ ակռայ կամ պոչաւոր են:
Եմէնն ալ կատարեալ փոփոխութիւն կը կրեն:
Խմբուրները ծառերու տերեւներով ու ուրիշ
տընկերով կ'ապրին, ու շատ հեղ խիստ մեծ վեաս-
ներ կը գործեն:

Տչոլը թեփաթեւերը կամ թիթեռները ե-
րկք լաս կը բաժնըւին, զորեկւան, նրիկւան ու
գիշերւան թիթեռներ:

Ե. Յորեկւան թիթեռներ: Վսոնք մինակ
ցորեկները կը թուչին: Ծողկուկնին բարակ թելի
նման են, ու ճոթերը ըստ մեծի մասին հաստ.
թեւերնին լայն, ու շատերունը ակռայ ակռայ, ու
երկու դիերը խիստ աղուոր գուներով զարդարւած:

1. Վրաստ: Վսի խիստ գեղեցիկ թիթեռ մըն
է, թեւերը անկիւն անկիւն, գոց կարմիր գունով,
ու քանի մը սեւ բծերով են, եւ ամէն մէկ թեւին
վրայ մէյմէկ խոշոր կապուտակ բծեր կան: Խր
թրթուրը սեւ գունով ու ճերմակ բծերով է, ե-
ղիճներու վրայ կ'ապրի, ու անոնց վրայ ալ բժո-
ժի մէջ կը մանէ: Պատկեր 179:

Ահեազդած: Վոզինին սեռին կը վերաբերի,
տասը գիծ երկայնութիւն, երեք մատ ալ գրեթէ
լայնութիւն ունի: Խեւերը անկիւնաւոր, ու թուխ
գունով լայնկեկ դեղին զղերով, ու փայլուն կա-
պուտակ բծերով են: Խմբուրը սեւ գունով ու
ճերմակ կէտերով, կռնըկի դին ալ կարմիր բծե-
րով է. ուռիներու ու կաղամախներու վրայ կ'ա-
պրի: Պատկեր 180:

2. Կրտսեր քարենու: Երկու մատ լայնութիւն
ունի, վրայի թեւերը ճերմակ ու սեւ ծայրերով,
երկերկու ալ սեւ բծերով են, իսկ տակինները

գեղընկեկ, ու սեւ պղտի բծերով : Աս թիթեռը
ամէն տեղ, կաղամբի ու ուրիշ ասոր նման տըն-
կերու վրայ կը թռչի ու կը նատի : Թրթուրը կա-
նաչ գունով կ'ըլլայ, ու կաղամբի տեսակ տընկե-
րու շատ մեծ վնասներ կու տայ : Պատկեր 181:

3. Առաջարար : Արեք մատէն աւելի լայնու-
թիւն ունի, թեւերը ըստ մեծի մասին դեղին գու-
նով, ու սեւ բծերով ու գծերով զարդարւած են,
ու թեւերուն ծայրերը կարգ մը դեղին ու կէս
լուսնի ձեւ ալ բծեր կան . իսկ տակի թեւերը պո-
չեր, ու կարգ մ'ալ կապուտակ բծեր ունին : Ասի
մայիսէն սկսած մինչուկ աշուն, երկրիս ամէն դի
գրեթէ շատ կը գտնըւի : Իր թրթուրը կանաչ
գունով ու սեւ գծերով է, ու անոնց վրայ ալ
կարմիր կէտեր ունի : Պատկեր 182:

4. Առաջարար : Ասի մեծկակ ու աղլոր թիթեռ
մըն է, վրայի թեւերը ձերմակ, ու շիկակարմիր
երակներով, ու սեւ բծերով, իսկ տակի թեւե-
րուն վրայ մէյմէկ սեւ բիծ, երկերկու ալ աչքի
ձեւ կարմիր բծեր կան : Գլխաւորաբար բարձր լեռ-
նային տեղեր խիստ շատ կը գտնըւի : Ասոր թրթ-
ուրը թաւ կերպասի գունով է, բայց վրան ալ
նարընջի գոյն բծեր ունի : Պատկեր 183:

5. Իրիկւան թիթեռներ : Ասոնք հասարակ-
օրէն իրիկունները դուրս կ'ելլեն կը թռչին : Իռղ-
կուկնին միօրինակ չեն, մէջ տեղերը հաստրկեկ,
ու երթալով կը բարակնան : Թեւերնին նեղ, ու
վրայինները տակիններէն աւելի երկայն են : Անր-
միննին հաստրկեկ, ու խիտ մազերով ալ ծածկը-
ւած են :

1. Շահուա սփռութեա : Ասի երեք մատ լայ-
նութիւն ունի, մոխրագոյն ու տեղ տեղ մթագոյն
բծերով է, թեւերուն ծայրերը ու փորին երկու դի-
երը՝ մեծկակ սեւ ու ձերմակ բծեր կան : Իր թրթ-
ուրը շոճւոյ ու ուրիշ ասոր նման ծառերու վրայ

կ'ապրիւ ու շատ հեղ խիստ մեծ վնասներ կը գործէ։
 2. Գուհան։ Եսի մեծ թիմեռ մըն է, չորս ու
 կէս մատ լայնութիւն ունի, մարմինը շիկակարմիր ու
 սեւ գծերով է, վրայի թեւերը թուխ, սեւ ու
 ձերմակ ու գեղին բծերով ու գծերով, իսկ տակի
 թեւերը գեղին, ու երկերկու սեւ գծերով են։
 Աեւկեկ կանըկին վրայ մեծ գեղին բիծ մը ունի,
 ասոր մէջ տեղը երկու աչքի ձեւ սեւ կէտերը լա-
 լով, աս բիծը մեռնող մարդու գլխու մը կը նմանի։
 Խմբուրը հինգ մատի մօտ երկայն կ'ըլլայ։ գեղին
 գունով ու կապօւտակ գծերով ու բծերով է, գըլ-
 խաւորաբար գետնախնձորի տընկերու վրայ կ'ապրի։
 Պատկեր 184։

Գ. Գիշերւան թիմեռներ։ Եսոնցմէ երկու
 հազար Տեսակներ կան, ամենն ալ ցորեկները կը
 պահւըտին կը քնանան, ու մինակ գիշերները գուրս
 կ'ելլեն կը թռչին։ Վարմիննին խիտ մազերով
 ծածկած են։ Թեւերնին ալ՝ մինակ ումանցը ակույց
 ակույց, իսկ միւսերունը շիտակ են։

1. Տնտերուցան։ Եսի խիստ զարմանալի թի-
 մեռ մըն է, ձերմըկեկ գունով, ու թեւերուն
 վրայ երկերկու կամ երեք երեք խոտորնակ սեւ գը-
 ծեր, ու մշյմէկ ալ կէս լուսնի ձեւ բծեր ունի։ Ե-
 սոր թրթուրը Ծերաս կամ շնդիկ որդն կամ Կեր-
 պասաբեր կ'ըսւի, որն որ թթեննոյ տերեւներով
 կ'ապրի ու իր զարմանալի բժոժէն՝ մետաքսը ել-
 լելուն, անոր համար զինքը մեծ հոգով ու խնամով
 կը նային կը հոգան։ Եղ թիմեռը քանի մը օրւան
 մէջ հինգ հարիւր հաւկըթի մօտ կ'ածէ, ասոնցմէ
 ելած թրթուրները ի սկզբան սեւ գունով են, բայց
 հինգ վեց շաբթիրւան մէջ, շատ հեղ մաշկերնին փո-
 խելով, ամեն անգամուն գոյներնին ալ մէկտեղ կը
 փոխեն, ու վերջի անգամ մաշկերնին փոխելէն ե-
 տեւ, թրթուրները ձերմակ կամ թուխ գշն կը
 ստանան։ Հինգ օր անկէ անցնելէն ետեւ, թրթու-

րին վզին տակը կը սկսի կարմընալ, ուստի ասկից
 կը բնայ իմացւիլ որ փոփոխութիւն կրելու ատենը
 մօտ է: Աս ատեն թրթուրը ուտելէն կը դադրի,
 ու կը սկսի անհանդարտ շարունակ աս դիս ան դին
 երթալ, ու իր բժոժը կամ պատեանը շինելու հան-
 դիստ տեղ մը փնտռել, ուր որ ասանկ տեղ մը կը
 գտնէ, հոն կը սկսի իր բժոժը շինել, որուն զար-
 մանալի կերպը այսպէս է: Աս թրթուրը իր ներսի
 դին երկու մասնաւոր ու խիստ բարակ անօթներ
 ունի, որոնց մէջմէկ ծայրերը բերնին մէջ են, ու
 աս անօթներուն մէջ, փոփոխութիւն կրելու ատե-
 նէն քիչ մը յառաջ, կերած անընդեան նիւթերէն
 մէկ մասնաւոր հիւթ մը կը ժողվի, ու ասոնց բեր-
 նին մէջ եղած բարակ ծակերէն՝ թրթուրը գլուխը
 շարունակ աս դիս ան դին դարձընելով ու շարժելով,
 բերնէն աս հիւթը երկու թելի նման դուրս կը հա-
 նէ, ու առջեւի ոտւըներով ալ երկու քը իրարու-
 հետ հիւսելով, այնչափ կը կը կը փաթթէ որ
 բժոժը երթալով կը հաստընայ ու բոլոր զինքը կը
 պատէ կը գոցէ: Աս գործքո եօթը մինչուկ ութը
 օր կը տեւէ, ու այսպահ ատենեան մէջ, հազար
 ոտքի մօտ երկայնութեամբ մետաքս դուրս կը հա-
 նէ: Ե երասը երկու մինչուկ երեք շաբաթ բժոժի
 մէջ կենալէն ետեւ թիթեռ կ'ըլայ, ու բժոժը
 պատուելով դուրս կ'ելէ: բայց որոնք որ մասնաւոր
 ասի մետաքսի համար կը պահեն նէ, չեն թողուր որ
 բոլոր շերասները թիթեռ ըլլան, մինակ մէկ քանի
 բժոժներ թող տալով, բոլոր միւսերը կը ժողվեն կը
 սատկեցընեն: ինչու որ շերասները թիթեռ ըլլա-
 լէն ետեւ, դուրս ելլելու համար բժոժները կը պատ-
 ռեն, ուստի բոլոր մետաքսի թելերը կը կարբարին
 կտոր կտոր կ'ըլան: Ե երասը Ոինէացւոց երկրէն յա-
 ռաջ եկած տարածւածէ: Հինգ հարիւր վաթսու-
 նին՝ Յուստինիանոս կայսեր ատեն, յոյն կրօնա-
 ւորներէն ոմանք Անդկանտապնէն ասի կատանդիա-

նուպողիս բերին, ետքը անկէ ալ երկրիս ուրիշ դիերը տարածւեցաւ, նոյնպէս թթենին ալ պէտք է որ մէկտեղ բերւած ու տարածւած ըլլայ. ինչու որ ինչպէս վերը ըսինք ասոր տերեաներովը կ'ապրի: Պատկեր 185 երորդին մէջ, թթենւոյ ճիւղի մը վրայ - գիրը բուն թիթեռն է, որն որ հաւկիթ կ'ածէ կոր. բ գիրն ալ պղտի թրթուրներ են, որոնք հաւկըթներէն նոր դուրս կ'ելլեն, իսկ ու բուն մեծ շերամն է, որն որ երեք մատ երկայնութեամբ կ'ըլլայ. դ ն ալ շերամին բժոժն է, որ մէջ տեղէն կտրւած է, որպէս զի մէջի կծկած թըրթուրն ալ տեսնըւի:

2. Յնցնր: Ասոնք խիստ պղափկ, բայց սիրուն գուներով գիշերւան թիթեռներ են, բողը կուկնին բարակ թելինման, վրայի թեւերնին նեղ ու երկայն, իսկ տակինները լայն են, իրենց թըրթուրները լերկ են, ու տասն ու վեց ոտք ունին, բրդեղէն հագուստները ու մուշտակի տեսակ բաները կ'ուտեն կ'ապականեն, եւ ասոնց նիւթերէն իրենց եղեգի ձեւ բնակարաններ կը շինեն, ու զանոնք իրենց հետ կը կրեն:

Ասուեից Յեց: Իւաց մոխրագոյն է, ու կուրծքին երկու դիերը ձերմակ կէտեր ունի: Խորթուրը չուխայէ զգեստներու ու ուրիշ բրդեղէն բաներու վրայ կ'ապրի, ու շատ մեծ վեաներ կը գործէ:

Անշկեկաց Յեց: Դեղնագոյն գորշ, ու սեւ բծերով է: Ասոր թրթուրը մուշտակները կ'ուտէ կ'ապականէ:

Ց Ե Դ Է

ԽՐԿԲ-ԱՒԽԵՎՆԵՐ

Ասոնք երկու բարակ, փափուկ, թաղանթէ թեւեր ունին: Իւերաննին պատիճի ձեւ, ու ծծելու յարմար են, ասոնցմով կենդանիներու մարմինը

սաստիկ կը խայթեն կը ծակեն ու անոնց արիւնը կը ծծեն : Եմէնն ալ կատարեալ փոփոխութիւն կը կրեն : Շատերը թէ մարդիկներու ու թէ կենդանիներու խիստ նեղացուցիչ ու շարչարող են :

1. Ճ'առաւր : Եսոնք հաստըկեկ մարմին մը . կարճ բողկուկներ , երկընկեկ ալ ոտուլներ ունին . թռչելու ատեննին ալ միշտ կը բղզեն : Թռթուր նին աղբերու ու հոտած մներու մէջ կ'ապրին , ու մէկ կեղեւոտ գլուխ մը ունին : Եսոնցմէ շատ Տեսակներ կան :

Ինտանի կամ խուցի Շ'անձ : Եսի խիստ նեղացուցիչ միջատ մըն է , ամառը տներու մէջ շատ կը գտնըւի : Դլուխը կէս գնտակի ձեւ է , ու գըլխուն երկու գիերը մէյմէկ խոշոր ու ցանցի նման աչքեր ունի որոնք չորս հազարէն աւելի խիստ պըդտի աչքերէ բաղադրած են : Ոտուլներուն ծայրերը մէյմէկ պղտիկ բշտիկներ ունի , օրոնցմէ կպչուն հիւթ մը դուրս կու տայ , ու ասոնցմով խիստ շետակ բաներու վրայ , ինչպէս հայելիներու ու ուրիշ ապակիներու վրայ կը բնայ կենալ ու քալել , ու աս բշտիկներու հիւթերէն է որ քալած տեղերը կ'աղտոտի : Արմմինը հազարաւոր շատ բարակ մազերով ծածկըւած է , ինչպէս Պատկեր 186 երորդին մէջ , խիստ խոշորցուցած ճանճին վրայ կը տեսնես : Հասարակ ճանճը իր հաւկիթները գլխաւորաբար աղբերու մէջ կը դնէ , ասոնց մէջէն քսան ու չորս ժամ եաքը թռթուրները կ'ելլեն , կ'ածին , ու շուտ մը բժոժի մէջ կը մոնեն . տասն ու չորս օր անցնելէն ետեւ , կատարեալ ճանճ եղած , ասոնց մէ դուրս կ'ելլեն , ու հասարակօրէն անուշ նիւթերով կը կերակրին :

Պանրի Շ'անձ : Եսի մրջիւնէն քիչ մը աւելի մէծութիւն ունի , թուխ գունով , ու գլխուն վրայ սեւ գծերով է : Կր հաւկիթներէն պանրի որդերը կամ բաշխերը կ'ելլեն ուստի շատ մարդիկներ սիսա-

լելով կը կարծեն թէ աս որդերը պանրի բուն պատուական մասերէն կը գոյանան, ու ասոր համար խտաղացիք ասոնք պանրի մէջէն ժողվելով կը ճզմեն ու հացի վրայ կը քսեն, ու ախորժելով կ'ուտեն:

2. Վաստականը Կը առ Զբարարաններ : Ամէնուն ծանօթ են, ծանձերու շատ կը նմանին. ամառը տաք ատեններ ձիերը ու արջառները խայթելով ու անոնց արիւնը ծծելով, խիստ կը տանջեն: Ասոնցմէ մեծ ու պղտիկ շատ Տեսակներ կան:

3. Խօսնաց Կը առնի : Հինգ գծի մօտ երկայնութիւն ունի: Ասոր էզը խայթոցի նման հաւկըթի խողովակովը արջառներու մօրթը կը ծակէ ու անոնց մէջը իր հաւկիթները կը դնէ, ու աս ծակած տեղերը կ'ուռին կունտեր կ'ըլլան: Ամէն մէկ կունտերուն մէջ մէյմէկ որդեր կ'ըլլան, որոնք երբ որ կը մեծնան, կաշիին մէջէն դուրս կ'ելլեն, վար գետինը կ'իյնան, ու գետնի վրայ բժոժի մէջ կը մտնեն ու ետքը անկից կատարեալ միջատ դուրս կ'ելլեն:

4. Վանական Կը առ Աման, Կը առ Մոռեն : Զորս գծի մօտ երկայնութիւն ունի, գոց գունով է, բայց փորը ձեմըկկեկ. ոտւըներն ալ գեղընկեկ են: Ասի իրիկւան գէմ ջրի մօտ տեղւանք, բաղմութեամբ հազարաւորներով կ'ըլլայ, ու իր բարակ ձայնը ձգելով աս դիս ան դին կը թռչի, ու մարդիկներու երեսը, ձեռւըները շարաչար խայթելով արիւննին կը ծծէ. իր խայթած տեղերը միշտ կ'ուռին ու կը քերւին: Եղ մը երեք հարիւր հաւկիթ կ'ածէ, ու իր հաւկիթները ջրի մէջ կը դնէ. երեք կամ չորս շաբաթէն ետեւ ձագերը կատարեալ դուրս կ'ելլեն, ու իրենք ալ կը նան հաւկիթ ածել:

ԱՆԹԵՒ ՄԻՋԱՏՆԵՐ

ԱՍՄԱՔ ԹԵւ չունին . բերաննին ոմանցը կրծելու ,
ոմանցն ալ ծծելու յարմար են : Վմէնը մէկտեղ
երկու ջեղ կը բաժնըւին . լուեր ու Ոջիլներ :

ՑԵՂԱ

1. Ա Խ Ն Ի

Վսոնց մարմինը հաւկըթաձեւ , բայց երկու
քովերէն քիչ մը ներս ճնշած է , տաս ու երկու
օղակներէ կազմած , ու հաստըկեկ կաշխով մը ծած-
կըւած է : Բերաննին պատիճի ձեւ , ու ծծելու
յարմար են , որոնցմով մարդիկներու ու կենդա-
նիներու արիւնը կը ծծեն . ոտւընին՝ գլխաւորա-
բար երկու ետեւինները խիստ երկայն ու հաստը-
կեկ են . փորերնին ալ չափէ դուրս մեծ : Վմէնն
ալ անկատար փոխոխութիւն կը կրեն . հաւկիթ-
ներէն՝ ճերմակ ու առանց ոտքի որդեր կ'ելլեն ,
ու տաս ու երկու մինչուկ տաս ու երեք օր ետ-
քը մետաքսի նման բժոխմներու մէջ կը մտնեն ,
ուսկից դարձեալ գրեթէ տաս ու երկու օր ետքը
կատարեալ լուի կերպարանքը ստանալով դուրս
կ'ելլեն :

1. Վ. Տ. Զ. 1. Ա. : Վսի գլխաւորաբար Վմերիկէի
կողմերս կ'ըլլայ , իր հաւկիթները մարդուս ոտւը-
ներու մատերու ըղունկներու մէջ կը ձգէ , որով
շատ հեղ խիստ մեծ ցաւ կը պատճառէ :

2. Հ. Տ. Զ. 1. Ա. : Վսի թխագոյն կարմիր է ,
մարդիկներու , նաեւ շներու , կատուներու , աղաւ-
նիներու ու ուրիշ կենդանիներու վրայ կ'ապրի :

ու անոնց արիւնը կը ծծէ : | ուն հասարակօրէն
տարի մը կ'ապրի . բայց փորձով տեսնը եցաւ որ
ոսկի շղթայով մը կապւելով վեց տարիի չափ կը բ-
նայ անպրիլ : Պատկեր 187 երորդը ասոր շատ մեծ-
ցուցածն է :

8 b 9 U P

N. S. P. L. V. B. C.

Վարդինը խիստ տափարակ, ու տասն
ու մեկ կամ տաս ու երկու օղակներէ կազմած է:
Ոտուրնին կարճ, ու ծայրերը մեկ կամ երկու ճան-
կեր ունին, որոնցմով մարմիններուն վրայ կը կըպ-
չին: Վարդիք չափէ դուրս կ'ածին կը բազմանան:

Վայսու Ոջել: Ի՞աց մոխրագոյն, ու թխադոյն
կարմիր ու սեւ բծերով կ'ըլլայ: Ասի մարդուս
գլխուն մազերուն մէջ կ'ապրի; մանաւանդ տղոց+
բայց հասարակօրէն չափահաս մարդիկներ ալ
գլուխնին կ'ունենան, որոնք որ աղտոտ ապրելու
վարժած են նէ:

Օգեստի 10ին: Ասի ձերմըկկեկ գունով է .
աղտոտ ու անմաքուր մարդիկներու մարմնոյն ու ի-
րենց հագուստներուն վրայ կըլլայ, ու երբեմն ա-
նանկ չափէ գուրս կը բազմանայ որ մինչուկ մարդս
չարաչար կը մեռցընէ:

2. Տրքը: Ասոնք կզակներ ունին, ու իրենց
բերանը կրծելու յարմար է: Ամէնն ալ կենդանի-
ներու վրայ կ'ապրին, ու աւելի անոնց մարմնոյն
մաղերէն ու փետուրներէն, քան թէ հիւթերէն կը
կերակրին:

Հանտիզ: Արմինը հաւկըթաձեւ ու ձեր
մակ գունով է. անկիւնաւոր ու դեղին ալ գլուխ
ունի: Ասի շներու վրայ խիստ շատ կը դանքի:

Հաւու Տիգ: Եսի լայն ու կես լուսնի ձեւ
դլուխ ունի: Հաւերու վրայ կ'ըլլայ:

Ամէն տեսակ թռչուններ գրեթէ մասնաւոր
տեսակ ալ ոջիլ ունին : Աատկած թռչուններու վրայ
ոջիլները շուտով կը սատկին, երկայն չեն կը բնար
ապրիլ :

Թ Ե Ա Բ

Ո Ե Ր Գ Ե Ր

ԱՍՈՒՑ մարմնոյն ձեւը ընդհանրապէս առջի
դասին տակը գացողներուն շատ նմանութիւն ունի,
բայց գլուխնին ու կուրծքերնին մէկտեղ միացած
են, ու չեն զատւիր: Տերաննին գրեթէ երկու
կղակներէ կազմած են: Վարնին՝ երկու մինչուկ
ուժը հատ են, ու ասոնք գլուխներնուն վրայի դին
կ'ըլլան: Ոտւրնին միշտ շրս չօրս զցյդ են, ու
կուրծքերնուն վրայ հաստատւած: Իրենց շունչը
մարմիններնուն երկու դիերը եղած ծակերէն կ'առ-
նուն կու տան: Վճումնին հաւկըթով կ'ըլլայ:
Շատերը ծակնրու մէջ ու կամ ուրիշ առանձին
տեղեր կը բնակին, իսկ ոմանք ալ ուրիշ կենդա-
նիներու վրայ կ'ապրին. ամէնն ալ գրեթէ կեն-
դանիներով կը կերակրին: Ծոլոր սարդերը ընդ-
հանրապէս երեք կարգ կը բաժնըւին:

Կ Ե Ր Գ Ե

ԲՈՒՆ ՍԱՐԴԵՐ ԿԸՄ ՄԱՍՄՈՒՄՆԵՐ

ԱՍՈՒՐԵԲ մէկ կլորկեկ ու փափուկ մարմին մը ունին.
Փորերնին՝ ոմանց մէկ կտորէ, ոմանցն ալ շատ օ-
ղակներէ կազմած են, ու փորերնուն վարի դին
շրս մինչուկ վեց պտկունքներ ունին, աս պտկունք-
ներէ ամէն մէկը հազարաւոր պղտի ծակերով են,
ու ասոնց մէջէն խէժի նման հիւթ մը՝ անանկ բարակ
բարակ թելեր գուրս կը հանեն, որոնք ամէնը մէկ-
տեղ միանալէն ետքը հազիւաչքի կ'երեւան: Աար-
դերը ասանկ բարակ թելերէ՝ խիստ զարմանալի հիւ-
տուածքով կամ ոստայնով, իրենց բնակութեան,
իրենց հաւկըթներուն պահպանութեան ու իրենց՝

պղտի միջատներ որսալով, կերակուր դժոնելու
համար, ոստայննին կը շինեն:

1. Խուշաւոր Սուրբ: Վասի ազւոր սարդ մըն է,
թխագոյն կարմիր գունով, կոնակը մուժ գու-
նով մեծ բիծ մը, անոր վրայ ալ ձերմակով ու
դեղինով խառն խաչի ձեւ նշան մը ունի: Գիշեր
ու ցորեկ գլխաւորաբար ոստայնին մէջ տեղը կը
նստի, երբեմն ալ բարակ թելէ մը կը կախի: կը
կենայ: Աշխան հազարի շափ դեղընկեկ հաւկիթ
կ'ածէ, ասոնց մէջէն ձադերը մայիս ամսուն դուրս
կ'ելլեն: Պատկեր 188:

2. Խուտուր Սուրբ: Վամէն դի շատ ծանօթ է,
մարմինը հաւկրթաձեւ ու մթագոյն գորշ կամ ցոց
կանաչ ու սեւ թծերով է: Վասի ութը աչք ունի,
տներու մէջ կ'ապրի, խցերու ու ուրիշ տեղերու
անկիւնները իր ոստայնը կը շինէ, ճանձ մը ասոր
մէջ բոնըւելուն պէս, վրան կը վաղէ ու արիւնը
կը ծծէ: Վաս սարդը քիչ հաւկիթ կ'ածէ, ու վեց
տարիի շափ կը ընայ ապրիլ:

3. Փետրան: Վասի ոլոսի մը մեծութեամբ
կ'ըլլայ, մարմնոյն գոյնը կռնըկի դին գորշ, փորին
կողման ալ ձերմակ է. խիստ երկայն բարակ ու թուխ
թծերով ութը ոտք ունի, որոնց դպչուելու ըլլայ,
դիւրաւ կ'իյնան: Վամառը ամէն տեղ պատերու ու
ծառերու վրայ շատ կը գտնըւի. մէկը իրեն չգպչե-
լու ըլլայ, բոլոր ցորեկը մի եւ նոյն տեղ կը կե-
նայ, ու գիշերները մինակ աս դիս ան դին կ'եր-
թայ: Իր կերակուրը ճանձեր ու բաշխեր է: Ուէ
որ մէկը ասկէ ժողվէ, ու շատերը մէկտեղ մէկ ա-
մանի մը մէջ գնելու ու դոցելու ըլլայ, մէջերնէն
զօրաւորները զտկարները կը սատկեցընեն ու անոնց
արիւնը կը ծծեն: Պատկեր 189:

ՈՒՏԻՃՆԵՐ ԿԱՌՄ ԲԱԾԽԵՐ

ԱՍՈՒՆՔ այնչափ պղտի կենդանիներ են, որ մի-
նակ մանրացուցով կը ընանան աղէկ տեսնըւիլ: Մար-
միննին կլոր գնտակի ձեւ է, երկու կամ չորս աչք,
ութն ալ կարճ ոտուըներ ունին: Վասոնցմէ ոմանք
ջրի մէջ, ոմանք պանրի, ալիւրի ու ուրիշ ասոնց
նման բաներու մէջ, ոմանք ալ ուրիշ կենդանինե-
րու վրայ կ'ապրին:

1. Պեսրւ ռըշէ: Վասի աչքով հազիւ կը տես-
նըւի: Մարմինը հաւկըթաձեւ, ձերմակ, թուխ
բծերով ու երկայն մազերով է: Հասարակօրէն
հին պանրի, ու ուրիշ բաներու մէջ շատ կ'ըլլայ,

Վալիւրի հաշխ: Վոջինին սեռին կը վերաբե-
րի, անկէ պղտիկ է, զլուխը ձերմակ, ուռըներն
ալ կարմրըկեկ են: Վասի հին ալիւրի մէջ հազար-
ներով կը դժնըւի:

2. Շանաձանձ: Վասոնք կանեփի հատի մը մե-
ծութեամբ կ'ըլլան, կը ըկեկ ու կաշիի նման ալ
մարմին ունին: Իներաննին դէպ ի դուրս երկընցած
կը տցի ձեւ, ոտուընին ալ ամուր ճանկերով են:

Աշխարի Շանաձանձ: Վասի գորշ գունով ու
սեւ բծերով է. ոչխարներու ու ուրիշ կենդանին-
ներու վրայ կ'ըլլայ, անոնց կաշիին մէջ մտնելով
անանկ կը կաշի որ դժուարաւ անկէ կը բաժնըւի:

ԱՍՈՒՆՑ մարմինը երկայն ու հաստըկեկ, բարակ
ու վեց օղակներէ կազմած պոչով մըն է, աս պոչին
ծայրը սուր խայթոց, մը ունին, որով մարմին մը
խայթելու ատեննին, խայթոցին ծայրը եղած եր-

կու ծակերէն վէրքին մէջ թունաւոր հիւթ մը կը լեցընեն։ Ա երի կզակնին երկու մկրատներ ունին։ Ա մէնն ալ տաք երկիրներ կ'ապրին, ու կենդանի ձագեր կը ծնանին, ու էգերը իրենց ձագերը ամիսի մը չափ կոնըկնին առած մէկտեղ կը կրեն։

1. Իսու Կոբռու Կուտ Կօր։ Ասի պոչովը մէկտեղ երկու մատի մօտ երկայն կ'ըլլայ, գոց գունով է, ու վեց աչք ունի։ Խրկրիս տաք կողմերս, քարերու ու ծառերու կեղեւներու տակ, հին տներու մէջ խիստ շատ կ'ըլլայ. հասարակօրէն գիշերները իր պահւըտած տեղերէն դուրս կ'ելլէ, մկրատները բացած, պոչն ալ վեր անկած՝ շարունակ աս դիս ան դին կը վաղէ, թէ որ միջատ մը դտնելու ըլլայ, մկրատովը շուտ մը կը բռնէ, ու խայթոցովը սատկըցընելով անոր արիւնը կը ծծէ։ Իր թիւնաւոր խայթուածքը մարդուս ալ վեսակար է, ու երբեմն խիստ վտանգաւոր կը ռնայ ըլլալ։ Ասոր խայթուածքին դեղ, ամէն տեղ ձէթին մէջ կենդանի կարիճներ ձգելով սատկըցընելով, ան ձէթը կը գործածեն։ Պատկեր 190։

Ա տեսակ կարիճէն ի զատ, ուրիշ թիւնաւոր տեսակ կարիճներ ալ շատ կան։ Ափրիկէի մէջ թիւնաւոր կարիճ մը կ'ըլլայ, որն որ հինգ մինչուկ վեց մատ երկայնութիւն ունի։ Հնդկաստանի մէջ ալ թիւնաւոր կարիճ մը կայ, որն որ ութը աչք, ու կէս ոտքի մօտ երկայնութիւն ունի. իր խայթուածքը խիստ զարհութելի ու մահացու է։

ԳԵՂ Գ

Խ Ե Յ Յ Ա Ր Թ Ն Ե Բ

ԱՍՈՒՑՄԻ շատերուն մարմինը երեք կը բաժ-
նըւի, դլուխ, կուրծք ու փոր, ու ասի ըստ մեծի
մասին կարծր ու խեցւյ նման ծածկոցով մը ծած-
կըւած է: Վլուխներնուն վրայ երկու զյոյդ շատ
կտորներէ յօդած բողկուկներ, երկու ալ աչք ու-
նին, շատերուն աչքերը շարժական են: Իներան-
նին դէպ ի երկու դիերը կը բացւին կը գոցւին:
Խեցեմորթներէն շատերը ջրի մէջ կ'ապրին ու մի-
նակ կենդանիներով կը կերակրին: Վսոնցմէ ո-
մանք խոշոր կ'ըլլան, իսկ ոմանք ալ անանկ պղտիկ
են որ մանրացուցով մինակ աղէկ կը տեսնըւին:
Խրենց աճումը հաւկըթով է: Շատերը մարդուս
կերակուր կ'ըլլան: Խեցեմորթները երկու կարդ
կը բաժնըւին:

Կ Ե Ր Կ Ի Ն Ո Ս Ն Ե Բ

Կ Ե Ր Կ Ի Ն Ո Ս Ն Ե Բ

ԱՍՈՒՑ դլուխը, կուրծքն ու փորը իրարմէ աղէկ
կը զանազանւին, մինակ շատերուն դլուխը ու կուրծ-
քը իրարու հետ միացած ու մէկ կտոր աճած, ու
խեցւով մըն ալ ծածկըւած են: Խրենց ներքին ե-
րեւելի գործարանները կուրծքին մէջ են, ոտւըներ-
նին ալ ասոր վրայ հաստատւած են: Փորերնին
ըստ մեծի մասին պոչի ձեւ, ու շատ կտորներէ յօ-
դած են:

1. Վասր Խեցւստւն: Վսի վեց մատ երկայնու-
թին, կուրծքին վրայ ալ հինգ զյոյդ ոտք ունի,
առջեւի ոտւըները մկրատով են: Փորը երկայն ու
պոչի ձեւ է, ու հինգ կտորներէ յօդած, աչլնե-

ըը շարժական են: Գետերու ու լճերու մէջ խիստ բազմութեամբ կը գտնըւի, ցորեկները ըստ մեծի մասին քարերու տակեր, եղբներու մօտ ծակերու մէջ կը պահւըտի, ու գիշերները անոնց մէջէն դուրս կ'ելէ իր կերակուրը գտնելու, որն որ սատկած ձկեր, գորտեր ու ուրիշ պղտի կենդանիներ է: Վսիկայ, ինչպէս ուրիշ ամէն խեցգետիններ, ամէն տարի իր մկրատները ու բոլոր վրայի ծածկոցը կը փոխէ կը թափէ, որ տեղը նորէն ուրիշ կը բռւսնի:

Օռվու խեցգետին կամ Վստակոս: Վոջինին սեռին կը վերաբերի, անոր շատ նման, բայց անկէ խիստ մեծ է, հասարակօրէն մէկ ուսքէն աւելի երկայն կ'ըլլայ: Վսի ամէն ծովուն մէջ շատ կը գտնըւի, բայց շիւսիսային ծովուն մէջ եղածները խիստ խոշոր են: Հողանդացիք ամէն տարի ասոր որսորդութեան տաս ու երկու նաւէն աւելի նորուեգիա կը խաւընն, որոնք բեռնաւորւած ետ կը դառնան, ամէն մէկ նաւ տաս ու երկու հազարէն աւելի կը բերէ: Ո՞իսը շատ համով ու շատ աղէկ է:

2. Խուշեփութ: Վսի հասարակօրէն հինգ մատի մօտ լայնութիւն ու երկայնութիւն ունի. բայց երեմն աւելի խոշորներ ալ շատ կը գտնըւին, գեղին գունով, կուրծքը լայնկեկ, պոչն ալ կարծ է: Օռվու մէջ գլխաւորաբար քարերու տակեր շատ կ'ըլլայ, իր միսն ալ կ'ուտի ու համով է:

Կ Ե Ր Գ Ը

Ա Խ Պ Ո Ւ Կ Կ Ն Ե Ր

ԱՍՈՒՑ մարմինը շատ օղակներէ կաղմած, աւելի որդի ձեւու նման, ու շատ ուսւըներով է: Գլուխնին, կուրծքերնին ու փորերնին իրարու հետ միացած են, չեն տարբերիր: Վալնին անշարժ են:

1. Ամենահայտնի է կէս մատէն քիչ մը աւ-
ելի երկայնութիւն ունի մարմինը արծըթի նման
փայլուն թեփերով ծածկած է: Վսիկայ խոնաւ
տեղեր քարերու տակ, խոհանոցներու մջ, ու
հարկաւորութեան տեղեր կ'ապրի, բայց գլխաւո-
րաբար շաքար պահած տեղեր խիստ շատ կը դըտ-
նըի, ու չափէ դուրս շուտ կը շարժի կը քալէ:

2. **Ապահովութեան կամաց մասի մօտ երկայն կը լլայ.**
մարմինը տաս ու երկու օղակներէ կաղմած ու գորշ
գունով է, բայց մարմնոյն երկու դիերը եօթնա-
կան բաց մոխրագոյն կամ դեղնակեկ երկայն ձե-
ւով բծեր, կռնըկին վրայ ալ երկու կարգ դեղին
կէտեր կան: Վսի եօթը զոյդ ոսք, գլխուն վրայ
չորս ալ բողկուկներ ունի, ասոնց երկուքը անանկ
պղտիկ են որ հաղիւ կը տեսնըւին: Ամէն տեղ
տներու մէջ, բայց մանաւանդ մառանները, ծաղկի
թաղարներու տակեր ու ուրիշ խոնաւ տեղեր շատ
կը դժուըւի: Այդ կերակուրը թափած ու փտած
պտուղներ է:

3. (Օպունուր ԿԵՐ ՆԵՐՅԱՐՈՏԻՒԹԻՒՆ) Եղբկու մատի
մօտ երկայնութիւն ունի, թուխ գունով, ու կըռ-
նակը գեղին գծերով է: Արմինը որդի նման, ու
հաւասար մեծութեամբ շատ օղակներէ կազմած է,
աս օղակներու ամէն մէկուն վրայ երկերկու զսյգ
ոտք կան: Գլուխը երկու հատ կարճ բողկուկներ
ունի: Ասի քարերու տակերը շատ կը գտնըւի, կ'ո-
լըրի ու ոտւըները իրարու քսելու ըլլայ գարշելլ
հոտ մը կը հանէ:

Գ Ե Ս Գ Տ Ա Ր Ե Ր

Արդիւրուն մարմինը ընդհանրապէս երկայն ձեւով ու շատ կամ քիչ օղակներէ կազմած է. աս մարմնոյն մէկ ծայրը իրենց գլուխը, մէկալ ծայրն ալ իրենց աւելորդը գուրս հանելու տեղն է: Ուր չունին ու անոնց տեղ քանի մը կարծր ու շարժական մազեր ունին: Իրենց շունչը մարմիններնուն վրայի մաշկերու ծակտիկներէն կ'առնուն կու տան: Որդերէն մէկ մասը ազատ ջրերու մէջ կամ թաց տեղեր, մէկ մասն ալ կենդանիներու փորոտեաց մէջ կ'ապրին. ուստի եւ ասկից ասոնք ալ երկու կարգ կը բաժնընին:

Կ Ե Ր Գ Ա

Ա Զ Ա Տ Ա Ր Ե Ր

Ասուսք բոլորն ալ գրեթէ ծովու մէջ կ'ապրին, ու յատակը տղմերու մէջ կը թաղւին, անուշ ջրերու մէջ քանի մը տեսակ կան, իսկ թաց տեղեր մինակ բոտոտը կ'ըլլայ: Մարմիննին դլանի ձեւու ու ձգական են, ու գրեթէ ամէնն ալ արեան տեղ կարմիր հիւթ մը ունին: Աճումնին շատերունը հաւկըթով կ'ըլլայ, իսկ ոմանց աճումը բոլորովին տարբեր կերպով է, հիններուն կամ մեծերուն մարմինէն մաս մը զատւելով ու իյնալով, անկէ ուրիշ կենդանի մը կը կազմւի: Իրենց շարժման գործարանները մարմիններնուն երկու դիերը եղած հաստ ու շարժական մազերն են: Ասոնցմէ շատերը լերկ, ոմանք ալ եղեգի նման ծածկոցով մը են:

1. Խօսոս Կատ Երարշութեար: Ամենուն խիստ ծանօթ է, մարմինը մէկ թիզ երկայնութիւն ունի,

ու հարիւր քառասուն օղակներէ կազմած է։ Ասի
ամէն կողմս թաց տեղեր, տղմերու ու աղբեւներու
մէջ շատ կը դանեւի, իր կերակուրը գլխաւորաբար
հող է, բայց պարտէզներու մէջ պղտի տընկերու
արմատները կրծելով խիստ մեծ վեաներ կը գոր-
ծէ։ Բոտոտը՝ աչք չունի, ու իր հաւկիթները
մարմնոյն տասն ու վեցերորդ օղակին վրայ եղած
երկու ծակերէն կ'ածէ։

2. ՏՐՈՒԿԱՆԵՐԻ ԲԱՌՈՒՄՆԵՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՄԱՐԻԱՐԱԿ,
ԲԵՐԱՆԵՐ ԵՐԵՔ ԱՆԿԻՒՆԻ ՃԵԼ ԿԱԶՄԱԾ Է, ՈՒ ԱՄԷՆ ՄԷԿ
ԱՆԿԻՒՆԻ ՎՐԱՅ ՇԱՄ ԱՉՔԵՐ ԿԱՆ։ ԲԱՌՈՒՄՆԵՐ ՄԵԼ ԾՈՎՈՒ
ՈՒ ՄԵԼ ԱՆՈՒԾ ՋՐԵՐՈՒ ՄԷՋ Կ'ԱՊՐԻՆ։

ՏՃՀԿԱԿԱՆ ՏՊՐՈՒԿԻ ԲԱՌՈՒՄՆԵՐ ՇԱՄ ՃԱՆՈԹ Է,
ՍԵԼ ԳՈՒՆՈՎ, ՈՒ ՎՐԱՅԻ ԴԻՆ ԳԵՂԻՆ, ՍԵԼ ՈՒ ԿԱՐՄԻՐ
ԴՃԵՐՈՎ Է, ԽՍԼ ԹԱԿԻ ԿՈՂՄԱՆ ԴԵՂԻՆ ԲՃԵՐՈՎ։ ՏԵ-
ՐԱՆԵՐ ԵՐԿՈՒ ԿԱՐԳ ԽԻՍՏ ԲԱՐԱԿ ԱԿԱՎԱՆԵՐ ՈՒՆԻ,
ՈՐՈՇԵՄՈՎ ԱՐԻՒՆ ՃՃԵԼՈՒ ԱՏԵՆ ՄԱՐՄՆՈՅՆ ԿԱՇԻՆ Կը
ՊԱՄՈՒԿԻ ԲԱՌՈՒՄՆԵՐ ՕԳՄԱԿԱՐ ԿԵՆԴԱՆԻ Է. ԼՃԵ-
ՐՈՒ, ՃԱԽՆԱՅԻՆ ՈՒ ՀԱՆԴԱՐՄ ՎԱՂՈՂ ՋՐԵՐՈՒ ՄԷՋ
Կ'ԱՊՐԻ ՏՊՐՈՒԿԻ ԵՐԿԱՅԻՆ ԱՏԵՆ ԱՄԱՆՈՎ Մը պա-
հելու ՀԱՄԱՐ, ՉՈՒՄ ՉՈՒՄ ՋՈՒՐԸ ՓՈԽԵԼՈՎ ՈՒ ՆՈՐ
ՋՈՒՐ ԴՆԵԼԵՆ ԵՄԵԼ ՇԱԲԱԹԸ ՄԵՅ Մը պէտք է մար-
մնոյն վրայ ժողված ԽՄՔԻ ՆՄԱՆ ՀԻՇԵՐԸ ՄԱՔՐԵԼ,
ԲՆԸՆ ՈՐ ԻՐ ՉՈՒՄԸ ՄԱՐՄՆՈՅՆ ՎՐԱՅԻ ՃԱԿՄԻՔՆԵՐԷՆ
ԱՌԵՆԵԼՈՎ ՈՒ ՄԱԼՈՎ, ԱՄ ՀԻՇԵՐԸ ԿԱՄԱԳ ԿԱՄԱԳ
ՃԱԿԵՐԸ Կը գոցեն, Ուստի ՉՈՒՆԸ ԿԱՐՈՂ ՃԱԼԱԼՈՎ
ԱՌԵՆՈՎԼ Կը ՄԱՄՈՒԿԻ։

3. ԱԵՐՈՒՆԵՐԻ ԲԱՌՈՒՄՆԵՐԻ ՃԵԼԸ ՆՄԱՆ ՈՒ
ԹԱՐԻԱՆԳԻԿ ՄԱՐՄԻՆ ՊԵՆԻՆ. ԼՃԵՐՈՒ ՈՒ ՌԵՐԻՉ ՋՐԵՐՈՒ
ՄԱԿԵՐԸ ՄԴՄԵՐՈՒ ՄԷՋ Կը ԹԱՂԵԲԻՆ Կը պահւըտին,
ԲԱՅՑ ՋՐՈՎ ՎՐԱՅ ԱԼ ԲԱՂՄՈՒԺԵՐԱՄՐ Կը ԼՌՂԱՆ, ՈՒ ՀԱ-
ԱՐԱԿՈՐԷՆ ՊՈՂԻՎՈՂՆԵՐՈՎ Կ'ԱՊՐԻՆ։ ԲԱՌՈՒՄՆԵՐԻ
ՄԷԿՈՒՆ ՄԱՐՄԻՆԸ ԿՄՈՐ ԿՄՈՐ ԿՄՈՐԸ ԸԼԱՍ, ա-
մէն մէկ կտորը դատ դատ ուրիշ կենդանիներ կ'ըւ-
լան։ Արենց աճման կերպը խիստ զարմանալի է.

մարմիններնուն մէկ դիէն կամաց կամաց նորէն ու-
րիշ գլուխ մը կը կազմըւի դուրս կ'ելլէ, ու կատա-
րեալ կազմըւելլէն ետքը, մօրերնուն մարմնոյն մէկ
մասովը մէկտեղ կը փրթի կը զատւի ու ուրիշ նոր
կենդանի մը կ'ըլլայ, ու ինք ինքիրմէ կ'ապրի: Աս
կերպ աճումը հասարակօրէն հինգ մինչուկ եօթը
օր կը տեւէ:

Կ Ե Ր Գ Բ
ՓԱՐՈՏԵՐԱՑ ԱՐԴԵՐ

ԱՍՈՐՆ.Ք ուրիշ կենդանիներու ներսի գին փորո-
տեաց մէջ կ'ապրին, ու անոնց հիւթերովը կը կերա-
կրին կը մեծնան : Կը կարծըւի որ ասոնք տպակա-
նած հիւթերէ իրենք իրենցմէ կը դոյանան, բայց
աս ստոյգ է որ մէյ մը դոյանալէն ետեւ, կը ընան
նաեւ աճիլ ու բազմանալ : Ա մէնն ալ ձերմակ ա-
րիւն ունին : Ա սօնցմէ շատ Տեսակներ կան, որով-
հետեւ կենդանեաց ամէն մէկ ԱԵՌ առանձին ու-
մասնաւոր տեսակ որդ ունի, ու իր ներսի գին կը
սնուցանէ :

1. Փարբ սույնեա: ԱՌԵԿ ոտքէն աւելը երկայ-
նութիւն ունի, մարմինը կլոր, ու բոտոտի քիչ մը
Նման է: Ասի մարդու աներսի գին շատ կը գտնըի,
Նոյնպէս ձիերու, կովերու, խողերու ու ուրիշ կեն-
դանիներու ներսի գին ալ կայ. բայց դվիստորաբար
պղտի տղաքներու նուրբ աղիքին մէջ խիստ շատ
կ'ըլայ: Իր կերակուրը ու սնունդը աղիքը սառ-
տիկ ծծելով կ'առնու, ուստի եւ ասկէ շատ անգամ
ցաւ կը պատճառէ. իսկ թէ որ խիստ շատնայ ու
բազմանալու ըլայ, շատ տեսակ ծանր, մանաւանդ
մահացու հիւանդութիւններ կը պատճառէ, երբ
որ վեր ստամբախին մէջ ելէ: Պղտի տղաք ասկէ
նեղւելու բայն նէ, շարունակ քըմերնին կը քե-

բեն, երեսներնուն գոյնը բոլորովին կը փոխւի, ու
օր քան դօր կը տկարանան ու կը հիւծին:

2. Արքա քառութիւն: Ասի երկու մատ երկայնու-
թիւն ունի, ոչխարներու ու ուրիշ որոճող կեն-
դանիներու Երդին մէջ շատ կը գտնըւի, նաեւ մարդս
ալ կ'ունենայ: Ոչխարները թաց գետիններ արած-
ւելու ըլլան նէ, ասի իրենց ներսի դին շափէ դուրս
կը բազմանայ, ու խեղճ կենդանիներուն ջրգո-
ղութեան հիւանդութիւն կը պատճառէ, որով
շատերը կը սատկին:

3. Արքաներ: Ասոնք երկայն, շիտակ, ժա-
պաւէնի ձեւ ու շատ կամ քիչ կտօրներէ կամ յօ-
դուածներէ կազմած մարմին ունին, ու աս մարմնոյն
դլիսու դին երթալով նեղցած ու խիստ բարակ ձե-
ւով է:

Այն Արիզ: Ասի հասարակօրէն քսան ոտք
երկայնութիւն ունի, բայց երբեմն հարիւր ոտքէն
աւելի երկայն, մէկ մատէն աւելի ալ լայն կ'ըլլայ,
մարմինը կարծ ու լայն յօդուածներէ կազմած, ու
չորս անկիւն գլխով է: Աս զարհուրելի որդը մար-
դուս Շղիքին մէջ կ'ըլլայ, ու մէյ մը որ ապականած
հիւթերէ գոյանալու ըլլայ նէ, անկէ ետեւ հաւ-
կը թով կ'աճի կը բազմանայ, ու երբեմն խիստ
զարհուրելի ցաւեր կը պատճառէ: Ասի հասարակ-
օրէն զօրաւոր գեղերով դուրս կը հանեն, բայց
թէ որ բոլոր մարմինը դուրս ելլէ, ու մինակ գլուխը
փրթի ներսը մնալու ըլլայ, նորէն ամբողջ կ'աճի
կը մեծնայ:

Առորբ Արիզ: Ասոր մարմինը մինակ երկայն
ու նեղ յօդուածներէ կազմած է, իսկ ուրիշ կող-
մանէ ըստ ամենայնի առջեւ տեսակին կը նմանի:
Հասարակօրէն չորս, տասը մինչուկ քսան ոտք եր-
կայնութիւն ունի, ու մարդիկներու Նորբերտ աղիքին
մէջ կ'ապրի: Պատկեր: 191:

ՏԵՍՎԵ Հայոց թագավորության մասին

• **III. L. 8. T.:** *Ritualis et lectionis.* • **L**etitiae quatuor sicut in missarum. **A**lmae vestitae

ԱՍՈՒՑ մարմինը բոլորովին փափուկ մասերէ
կազմած, ու մէկ կպչուն թաղանթէ ծածկոցվ մը
գոյւած է, շատերուն աս թաղանթէ ծածկոցէն
խեցեղէն պատեան մը կը դոյանայ ու կը կազմըւի,
որն որ կամ մինակ մէկ կտորէ, կամ երկու ու կամ
շատ կտորներէ յօդած է, ու կենդանիներու մարմինը դրսանց կը ծածկէ կը պահպանէ: Դրենց շընչ
առութեան գործարանները թաղանթէ ծածկոցին
տակն էն, աս կենդանիներէս մէկ մասը, որոնք որ
ցամաքի վրայ կ'ապրին, քսակի ձեւ թռփերնէն:
շունչ կ'առնուն իսկ ջրի մէջ ապրողները, ձեւերու
պէս շունչ կ'առնուն կու տան: Շարժման գոր-
ծարաննին ըստ մ.ծի մասին հաստըկեկ մոէ ոտքեր
են, որոնք փորերնուն վարի գիերը կ'ըլլան: Վ.մէնն
ալ ձեւրմակ արիւն, ու կատարեալ կազմած ալ աղիք
ունին: Դրենց աճումը հաւկըթով կ'ըլլայ, բայց
ոմանք կենդանի ձագեր ալ կը բերեն: Շատերը
ծովու մէջ, ոմանք անուշ ջրերու մէջ, իսկ ոմանք
ալ ցամաքի վրայ կ'ապրին: Կերակուրնին շատ տես-
ուակ պղտի կենդանիներ են, մէկ քանին նաև
տընկեր ալ կ'ուտեն, ու երբեմն աղնկերու խիստ
մէծ վլասներ կու տան: Խօսութասարքները երկու
կարգ կը բաժնըւին:

Այսօք մասն ամեն բարեկարգ է լինուի պատճեն՝
ու այս բանը է անելու աղմածութուրը, ու այս ան-
համար այս այլ պատճեն է անդառն ու անդառ-
ութեան ամեն բարեկարգ է լինուի պատճենը՝

ԱՍՏԵՔ ամէնն ալ՝ զգացման գործարաններով՝ յայտնի կատարեալ դլուս մը ունին Ապրմիններ նուն վըսյի պատեանը ոլըրած ձեւով է, բայց մէկ

քանին ալ տուանց պատենի մարմին ունին։ Խղունջ-
ներէ մէկ մասը ջրի մէջ, մէկ մասն ալ ցամաքի
վրայ կ'ապրին։ Աս կարգիս շատ լեռեր ու ծեսակ-
ներ կը վերաբերին։

1. Ապրանիր համ Սրբանոր։ Ասոնք զարմանալի
նն։ Ուրմիննին քսակի նման ծածկոցով ծած-
կրւած են, դլուխնին մեծ ու կլոր, ու երկու խոշոր
աչքերով, բերաննին ալ երկու եղջիւրէ, ամուր ու
պապկայի կը տցի ձեւ կզակներէ կազմած են։ Կալուխ-
ներնուն վրայէն ու բերներնուն քովերէն ծծելու
անօթներով հաստ մսեղէն բաղրուկ կամ թեւեր
ելած ու վար ծռած են, ասոնցմով կենդանիները
կը վազեն, կը լողան ու իրենց կերակուրը կ'որսան
կը բռնեն։ Ասոնք ամէնն ալ ծովու մէջ կ'ապրին,
ու դլխիվար դարձած բատ մեծի մասին յատակը
կը քալեն։ Լորբ որ հալածելու ըլլան, իրենց ներ-
սի դին մասնաւոր պարկ մը ունին, ասոր մէջէն
մայթ գունով հիւթ մը դուրս հանելով՝ ջուրը կը
պղտորեն ու ասանկով իրենց թշնամիներուն ձեռ-
քէն կը խալըսին։ Աս հիւթը Ափէ անունով կը
հախիի։

Ո՞եծ կամ Ութոտանի Սպին։ Ասի հասա-
րակ մարդու մը հաստութեամբ ու երկայնութեամբ
կ'ըլլայ։ տաս ու երկու ոտք երկայնութեամբ ալ
ուժը թեւեր ունի։ Կախաւորաբար Ո՞եծ ծովուն
մէջ կը գտնըւի, ու ծովու մէջ լողացողներուն
շատ վեասակար է, որովհետեւ երկայն թեւերովը
զիրենք կը բռնէ, ու ծծելու անօթներովը՝ որոնք
ամէն մէկ թեւերուն վրայ երկու հարիւր հատէն
աւելի կ'ըլլան, իրենց մարմինը ծծելով՝ ջրին տա-
կը կը քաշէ կը տանի։

Ասոր վրայ առջի ատենները շատ առասպելներ կը պա-
տին։ Եւ Ութոտանին երբեմն անանկ խոշորներ ու
զօրակորներ կը դանըւին կ'ըսէին, որոնք մեծ նաւերը
իրենց խիստ սարսափելի երկայն թեւերովը ջրի տակ կը

քաշեն կը տանին, երբեմն ալ թեւերնին երկընցընեւ-
լով նաևին մէջէն կամ կայմերուն վրայէն մարդիկները
քաշելով կ'առնեն:

Հասարակ Ապին կամ 192: Հասարակօրէն
մէկ ոտք երկայնութեամբ կ'ըլլայ, մարմնոյն եր-
կու զիերը վերէն վար ձկի թեւի նման մէյմէկ մաշկ,
տասն ալ թեւեր ունի: Ասի գլխաւորաբար Մեծ
ծովուն մէջ կը գտնըւի, ու իր միսը կ'ուտուի:

Տեւթիէդէս կամ Թողան: Անէկ ոտքէն ա-
ւելի երկայնութիւն ունի. մարմնոյն մինակ վարի
դին երկու ձկի նման թեւերով է: Գլուխը տասը
թեւեր կան, ասոնցմէ երկուքը շատ երկայն, ու
դէպի վար կախած են, ու ճոմերը հաստըկեկ: Աս
ալ Մեծ ծովուն մէջ խիստ շատ կ'ըլլայ, ու իր
միսն ալ կ'ուտուի: Պատկեր 192:

2. Առաջաւեր Ա.Մ Շ.Ա.Ծ.Ա.Վ.Կ. Կ. Լուսաւորակար: Ասոնց մարմինը զրեթէ կլոր ձեւով, ու կոնակը
խեցւոյ նման ծածկոցով մը ծածկըւած է: Գլուխ-
նին չորս բռղկուկներ ունին, ու ամէն մէկ բռղկուկ-
ներուն ծայրերը մէյմէկ աչքեր կան: Իրենց շունչ
առնելու տեղը, մարմիններուն աջ դին ծակ մըն
է: Ասոնցմէ շատ Տեսակներ կան, որոնցմէ մէկ
քանին տընկերու խիստ վնասակար են:

Կարմըրկեկ Կողինջ: Ասի մէկ մատի հաստու-
թեամբ ու երկայնութեամբ, ու թխագոյն կարմիր
գունով կ'ըլլայ: Հասարակօրէն անձրեւ գալէն
ետեւ գուրս կ'ելլէ, ու ճամբաններու ու թփերու
վրայ խիստ շատ կը գտնըւի:

3. Առաջաւեր Ա.Մ Շ.Ա.Ծ.Ա.Վ.Կ. Կ. Լուսաւորակ մէծ ու պղտիկ ու
կերպ կերպ գուներով շատ Տեսակներ կան, ամէնն
ալ հասարակ ու ծանօթ են: Անրմիննին պտու-
տաձեւ ոլլրած պատենով կամ խեցւով մը ծած-
կըւած է, որուն բերանն ալ կէս լուսնի ձեւ բաց
է: Ասոնք ցամաքի վրայ կ'ապրին, գլուխնին չորս
բռղկուկներ ունին ու առջի սեռին տակը գացողնե-

րուն պէս, ծայրերը մէյլէկ աչքերով։ Իրենց շունչը քսակի նման թռքերնէն կ'առնուն կու տան։ Եմնն ալ մեծկակ հաւկիթներ կ'ածեն, ու ըստ մեծի մասին տընկերով կ'ապրին։

4. Առաջնորդութեաւ։ Վ.սի մէկ թիզ երկայնութեամբ հաւկրթաձեւ պատեան մը ունի, որուն բերանը նեղ ու երկայն բացւածքով մըն է։ Հընդկատանի ծովուն մէջ շատ կը գտնըւի, հասարակօրէն յատակը կը քալէ։ Պատկեր 193։ ~~×~~

5. Կու։ Իրեք մատ երկայնութիւն, մէկ ու կէս մատ ալ հաստութիւն ունի, սեւ գունով ու ճերմակ բծերով է։ Վ.սի ծովերուն տափ դիերը կ'ապրի, ու իր գեղեցիկ պատեանին համար ամէն տեղ զինքը շատ կը փնտռեն։ Պատկեր 194։ ~~×~~

Կ Ը Բ Գ Գ Բ

Գ Ա Ղ Տ Ա Կ Ո Ւ Ր Ն Ե Ր

ԱՍՏՐԱՔ մարմիններնէն զատւած յայտնի գլուխ չունենալնուն համար, գլխու վրայ դանըւած ըզգայութեանց դործարանները չունին։ Մարմիննին խեցւով կամ կարծր պատեանով ծածկըւած է, աս պատեանը՝ կամ երկու իրարու հետ կապւած կտորներէ, ու կամ շատ կտորներէ կազմած է։ Իրենց շարժումը ըստ մեծի մասին հաստ մնեղէն ոտքով մը կ'ըլլայ, ու ասի ուղած ատեննին դուրս կ'երկընցընեն ու ներս կը քաշեն։ Վ.սոնցմէ շատ լեռեր ու Տեսակներ կան, ամէնն ալ ջրի մէջ կ'ապրին, ու իրենց ձկի նման ականջներնէն շունչ կ'առնուն։

1. Ուսրւ։ Վ.սի ամէնուն ծանօթ է, անձեւ ու անպիտան պատեան մը ունի, ամէն ծով ալ կը գտնըւի, ժայռերու ու ուրիշ բաներու կպած կը կենայ։ Խնքը իրեն կերակուր չկըրնար փնտռել

Հոդալ, հապա պատեանը բաց պիտ'որ սպասէ, որ բան մը ինք ինքիրմէ բերանը գայ իյնայ: Իմէ որ իր կենաց վտանգ մը տեսնէ, շուտ մը պատեանը գոցելով կը պահէ զինքը: Ասի բատ մեծի մասին հռամ կը կլլեն կ'ուտեն, ու շատերուն սիրելի է:

2. Այսու: Աս ալ հասարակ ու շատ ծանօթէ, գլխաւորաբար Ութ ծովու մէջ շատ կը գտնըւի. Երբեմն իր խեցիները բանալով թաշելու պէս ծովի վրայ կ'երթայ. մինը համով է, ախորժահամ կերակուր կ'ըլլայ:

3. Վերաբեր Գույնեանը ԿԵՄ Բառն նուռ: Ասի ձեռքէ մը քիչ աւելի մէծ ու կլորկեկ ձեւով է, գոյնն ալ գոց կանաչ ու ձերմակ գծերով է: Կանաւորաբար արեւելեան Հնդկաստանի ու Պարսից ծովը կը գտնըւի: Ասոր պատեանին մէջ կը գոյանայ պատուական մարգըրիտը, անոր համար ալ աս կենդանիս բազմութեամբ ծովու յատակէն կը հանեն:

Ուրդըրիտը՝ որն որ շատ տեսակ զարդարանքներու կը գործածւի, միօրինակ գին չունի, հապա իր մեծութեան ու գեղեցկութեան համեմատութեամբ, գինն ալ կը բարձրանայ, կայ որ հարիւր, մանաւանդ կայ ալ որ հազարաւոր գերմանիայի արծաթ գահէնկան կ'արժէ; Ասոր պատեանէն սատափը կամ գաղտակրաց խեցին կ'ելլէ, որն որ զանազան տեսակ բաներու կը գործածւի:

4. Չուր և աւագ. ԿԵՄ Խեթը: Ասի զրեթէ ամէն տեղ ծանօթ է, միօրինակ մեծութիւն չունի, մէծ ու պղտիկ կ'ըլլայ,

5. Պետւաւար Բառ: Ասի մէկ ու կէս մինչուկ երկու մատ երկայնութեամբ տափարակ ու շիտակ պատեաններ ունի, ասոնց վրայ կաշիկ երկընկեկ ու հաստ խողովակ մը հաստատած է, որով ժայռերու, նաւերու ու ուրիշ կենդանիներու վրայ կը կպչի կը կենայ: Աս կենդանիս Ութ ծովուն մէջ

կ'ըլլայ, իր հաստ մազի նման թեւերը պատեանէն գուրս հանելով, անօնցմով պղտի որդեր ու ուրիշ կենդանիներ կը բռնէ կ'ապրի : Պատկեր 195:

Գ Ե Ա Զ

Օ Ե Ա Լ Գ Գ Ե Յ Թ Ե Զ Ե Լ Ե Խ Ե Բ

Այս դասին վերաբերող կենդանիներուն մարմինը կլոր կամ աստղի ձեւով կազմած է, ու առ մարմնոյն ամէն մէկ մասերը կենդրոնէ մը ճառագայթի նման չորս կողմն կը տարածին, ուստի ասկից ճառագայթաձեւեր կ'անուանեին : Վառնք ազիք մը, շնչառութեան գործարաններ, անօթներ ու ջղեր ունին, բայց ասոնց ամէնն ալ ստորին աստիճանի կազմած են : Վատերուն մարմինը դրսի դիէն խեցեղէն կճնպով մը ծածկըւած է : Վամէնն ալ ծովու մէջ կ'ապրին, ու պղտի կենդանիներով կը կերակրին : Իրենց աճումը հաւկըթով կ'ըլլայ :

1. Վատերունը : Վառնց մարմինը կլոր, ու աստղի ձեւ հինգ շառաւիղներով է, աս շառաւիղները կամ պարզ մէյմէկ հատ կ'ըլլան, կամ շատ ուրիշ ճիւղեր ալ կ'ունենան : Երաննին մարմիններնուն տակի դին մէջ տեղս, ու հինգ հինգ ակռաներով են : Վառնք խիստ զարմանալի կենդանիներ են . իրենց մարմնոյն շառաւիղներէն մէկը կոտրելու ըլլայ նէ, նորէն տեղը ուրիշ մը կ'աճի կը բռւսնի, իսկ կոտրած շառաւիղն ալ իրմէ ուրիշ նոր շառաւիղներ բուսցընելով հանելով, ամբողջ կենդանի մը կ'ըլլայ :

Կարմրագոյն Վատեր : Վասի աղւոր թխագոյն կարմիր գունով տափակ մարմին ունի, որն որ հինգ պարզ շառաւիղներով է . մարմնոյն տակի դին երկայն երկայն ճեղքուածքներ կան, ուսւըները կամ շարժելու գործարանները ասոնց մէջն են,

ուզած ատները ստուբները ներս կը քաշէ ու դուրս
կ'երկընցընէ : Աս կենդանիս Աւրոպայի ծովերուն
մէջ խիստ շատ կը գտնըւի, հասարակօրէն ծովու
յատակը ու եղբները կ'ըլլայ : Պատկեր 196 :

2. Խրանոսներ ԿԵՐ ԾԱՌԱՅԵՐՆ ՈՐԱԿՆԵՐ : Ասոնք
կէս դնտակի ձեւ մարմնով են, ու շատ կտորներէ
կաղմած խեցեղէն կճեպով մըն ալ ծածկըւած. աս
խեցեղէն ծածկոցին վրան՝ ողնիին պէս շարժա-
կան փշերով է, իսկ տակի դին տափարակ, ուր
աս կենդանիներուն բերանը կայ, որն որ հինգ
ամուր ակռաներ ունի : Ասոնց ամէնն ալ ծովուն
տակը կ'ապրին, ու հոն իրենց կռնըկի փըշերովը,
ու աս փշերուն մէջ տեղերը եղած պզտի ստուբնե-
րով կամաց կամաց կը շարժին կը քալեն :

* ԱՄԱԹՐԱԿ ԱՌԲԻՆՈ : Ասի միջակ խնձորի մը
մեծութեամբ կ'ըլլայ, ու մանուշակագոյն, խիտ,
կարծ ու սուր փշերով ծածկըւած է : Աւրոպայի
ծովերուն մէջ խիստ շատ կը գտնըւի : Պատկեր 197 :

Առաջին առաջ առ Հայոց քաղաքաց քայլ առ, որ
շնորհ առ Հայոց առաջ առ քայլ առ շնորհ առաջ
և առաջ առ առաջ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ

մէջ պատմ պարս կայ շատ առաջապահի
ու մըր, մըր մըր պահան պահան լուծու պահան
պահան պահան : Հայոց քաղաքաց քայլ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ

Պ Ե Ս Ա Լ

Յ ա բ ե լ ի ո ւ ր պ ա շ ո ւ ր ա յ

Օ Ռ Կ : Ա Յ Ի Ն Ե Վ Դ Ա Տ Ր

Աս կենդանիներէն ոմանք կլոր, ոմանք ալ ժառաւէնի ձեւով են, ու ձեռքի տեղ բարակ բարակ թելեր ունին: Մարմինին փխտիի պէս, կէս թափանցիկ է, ու մէկ քանին ալ անանկ կակուղ ու փափուկ մարմին ունին որոնք թէ որ ջրէն հանւին ու ձեռք առնըւելու ըլլան, կը լուծին ու մինակ բարակ մաշկի մը պէս կը մնան: Վ. մէնն ալ ծովու մէջ, բայց գլխաւորաբար տաք դիերը կ'ապրին, ու իրենց բերներնուն քովերը եղած բարակ թելերով պղտի կենդանիներ ու ձկեր կը բռնեն ու անոնց արիւնը կը ծծեն. շատերը՝ իրենց ներսի դին, մէկ ստամոքսէ ու հաւկըթի խողովակէ մը ի զատ, ուրիշ գործարաններ չունին: Վ. սոնցմէ շատերուն մարմնոյն գալըւելու ըլլայ, եղիձի պէս այրել մը ունին, ուստի առած առ անուամբ կը կուլին: Ո մանք գիշերները իրենցմէ անանկ լցյս մը կու տան, որ տեսնողը կը կարծէ թէ անթիւ անհամար կրակէ գնդակներ ծովու մէջ կը պլայան կոր: Օ տլային եղիձներէն ոմանք խիստ մեծ մարմնով կ'ըլլան:

1. Օ ըստաւուսներ թիր: Եցրկու մատի շափի երկակատուր ունի. մարմինը զանդակի մը ձեւ է, ու ասոր վերջի ծայրերուն վրայ արտեւանանց պէս գեղին մաղեր կան: Վ. սի շատ ծովերուն մէջ կը դտնըւի: Պատկեր 198 երրոդը, աս կենդանւոյս խոշորցուցածը կը ցուցընէ որն որ պղտի ձուկ մը բռնած կը ծծէ կոր:

2. Վ ար ա յ ը ն ա ր թ ի ր: Ո եց մատի շափի երկակատուր ունի ու տափարակ ձեւով է: Վ. սի շիւսի սային ծովու ու ուրիշ ծովերուն մէջ շափի գուրս

բազմութեամբ կ'ըլլայ : Եթ կերակուրը գլխաւո-
րաբար պղտի ձկեր է :

3. Նույրեա թօռ նուր Տերեւրեա : Ասի Եւրո-
պայի ծովերուն մէջ խիստ շատ կը դտնըւի, ջրին
երեսը կը լողայ, ու ալիքները կը զարնեն ծովեզը
կը նետեն :

Փայտայ փայտայ բնա հյուն ու, մն խուն մն ճառա-
ւան անը, անը դիմում ու ուղարկու առ բայխու վաճառու ու մասու ան ու, չ իշխանի
մարդու մէջ ոյ դու ու ուղարկու մն առ գոյակու

Գ Ե Ս Ի

Պ Ո Պ Լ Պ Ո Դ Ն Ե Ր

Աս դասին տակը դացող կենդանիները խիստ
զարմանալի են, ըստ մեծի մասին կլոր ձեւով մար-
մին ունին, բերաննին ալ մարմիններնուն վերի
կողմն է : Եթենց ներսի դին ստամբս մը ունին,
ուսկից որ բարակ բարակ ձիւղերու նման անօժներ
եղած տարածած են, ասոնցմէ ի զատ շատերուն
ներսի դին հաւկըթի խողովակներ ալ կան : Ա
սոնցմէ մէկ մասը ծովու, մէկ մասն ալ անոյշ ջրե-
րու մէջ կ'ապրին, ու հասարակօրէն ուրիշ մար-
միններու վրայ կպած կը կենան, ու մինակ բեր-
ներնուն քովերը եղած բարակ թեղերու նմաններ-
ներնին կը շարժեն, ու անոնցմով իրենց կերա-
կուրը կը բռնեն բերաննին կը տամին : Վողիպոդ-
ներէն ոմանք հաւկըթով կ'ամին, իսկ ոմանք ալ
խիստ զարմանալի կերպով, ձագերը՝ հիներու կամ
մեծերու մարմիններէն կ'ամին դուրս կ'ելլեն, ու
ետքը անոնցմէ կը փրթին կը զատէին ու ուրիշ նոր
կենդանիներ կ'ըլլան : Ոմանք ջրի տընկերու կամ
ժայռերու վրայ կը կենան, իսկ ոմանք ալ սնկի,
եղջեւրի ու խեցւոյ տեառակ բաներու վրայ կ'ապ-
րին : Ասոնք են պողիպոդներու բըներ կամ կորա-
ղիսներ բաւածները, որոնց վրայ պողիպոդները
զատ զատ խցիկներու կամ խորշերու, մէջ անթիւ
անհամար բազմութեամբ կ'ապրին, ու սիրուն խա-

տուտիկ գուներով կը փայլին ։ Առ բըները, ոք
սատկած կենդանիներու մարմիններէն կը կազմը-
ւին, ծովու մէջ տեղ տեղ անանկ խիստ շատ կը
դանըւին, որ բոլոր ծովուն յատակը կը ծածկեն,
ու թփեր, անտառներ կը ձեւացընեն :

1. Ա. Երանութեան : Ասի ձեռքի մը մէծութեամբ
կ'ըլլայ կլորկեկ ձեւով, ու մատ մատ բաժներւած
է ։ Առ բընին դրսի գին կաշիի նման է, ու վրան
մեզուներու մակերու քջիջներու պէս պղտիկ ծակեր
կան։ Ասիկայ Նըրոպայի ամէն ծովերուն մէջ խիստ
շատ կը դանըւի, ժայռերու ու ուրիշ ծովային մար-
միններու վրայ կ'ըլլայ։ Պողիպոդները կլոր մար-
մնով, ճերմակ ու թափանցիկ են, ու գրեթէ ե-
րեք ու կէս դիծ երկայն ու մէկ դիծ լայն կ'ըլլան։
Պատկեր 199 երորդին - դիրը բունէն զատւած
պողիպոդ մը, իր տարածած զգացման թելերով
կը ցըցունէ։ իսկ բը բընէն կարած կաօր մըն
եր որուն մէջ երեք հաս պողիպոդ կայ, օրդիք ի-
րենց զգացման թելերը ներս քաշած են։

2. Ա. Քայլ նորութեան ուրիշ նորուս : Ասի աղըոր
կարմիր բուն մը ունի, որն որ ծառի մը պէս ծիւ-
ղացած է, ու շատ հեղ հինգ ոտք բարձր կ'ըլլայ։
Պողիպոդները խիստ պղտիկ են ու ճիւղերուն վրայ
աս դիս ան դին ցրուած նստած են։ Առ կորալիբոննը
պէծ ծովուն մէջ տասն ու հինգ մինչուկ հարիւր
ձոզ խորտնկութեամբ յատակը խիստ շատ կը
դանըւի, մասնաւ որ գործիքներով ասի ծովու տա-
կէն գուրծ կը հանեն կը ժողվին, ու շատ յարդի
է, գլխաւորաբար Հնդկաստան շատ կը տարեի,
զանազան տեսակ զարդարանքներ կը շինեն, ու ու-
րիշ շատ բաներու կը գործածեն։ Պատկեր 200 :

3. Ա. Սուրենարա նորութեան : Ասոնք ծառի նման
բըներ են, ու անոնց վրան աստղի ձեւ պղտիկ խը-
ցիկներու մէջ պողիպոդները կ'ապրին։ Ամէն ծո-
վուն մէջ կը դանըւին, իսկ տեղ տեղ անանկ շատ

կ'ըլլան, որ կամաց կամաց մեծնալով ծովուն տակէն ժայռի մը պէս այնչափ կը բարձրանան մինչ շուկնաւեր չեն կը ընար ան կողմերէն անցնիլ:

4. Կօստումուն Փետուր: Ա եց մատի չափ երկայն ու աղջոր կարմիր գունով՝ կ'ըլլայ, ու փետուրի շատ կը նմանի: Պողիպոդները ասոր վրայ բազմութեամբ պղտի խցիկներու մէջ կ'ապրին, ու իրենց ութը հատ բարակ թելի նման թեւերը աս խցիկներէն դուրս կ'երկթնցընեն: Ճէ՛ որ առ բարակ թեւերէն մէկուն կամացուկ մը ասեղով մէկը գպչի, ամենն ալ շուտ մը ներս կը քաշեն: Ասի գլխաւորաբար Աւծ ծովուն մէջ կը գտնըւի, ուր շատ անգամ գիշերները այնպէս պայծառ կը փայլի որ մարդուս աղւոր աեսարան մը կ'ըլլայ: Պատկեր 201 երորդը ասոր ամբողջը ու մէկ կոտրած կտորը կը ցըցունէ:

5. Հարրու: Ասոնք կլոր ձեւով մարմին մը ունին, որուն եաեւի զին կարճ ու հաստըկեկ ճողք մը կայ, ասով ջրի տրնկերու վրայ կը նստին: Ասոնց աճումը՝ պղտիկներու մեծերէն բուսներով ու վերջապէս անդնցմէ փրթելով իյնալովը կ'ըլլայ: Լանաշ Հիդրա: Ասի խիստ ծանօթ է, կեցած ջրերու մէջ շատ կը գտնըւի, ու պարզ աշքով ալ կը տեսնըւի: Իր աճիլը խիստ զարմանալի է, ինչու որ չէ թէ մինակ մեծէն փրթած ինկած մասը նորէն ուրիշ կենդանի կ'ըլլայ, հապա թէ որ անի հազար կտոր ալ կտրըելու ըլլայ, ամեն մէկ կտորը զատ զատ նոր կենդանի կ'ըլլայ: Ասոր կերակուրը ջրի որդեր է Պատկեր 202:

Ա ա, մձմէց զի զմաքայլար զաման օսուանք: ԱԱԱ դմիամբ: Ամանեցոք զի ուզմանց ուաց ՀԱԱ մանակ զման զման: Ա ապա բայց բայց ան մինչ մինչ: Ե ապա բայց բայց ան մինչ մինչ: Ե ապա բայց բայց ան մինչ մինչ:

Գ Ե Ա թ.

Յ Բ Ռ Օ Ւ Ն Ն Ե Բ

Ա Ս Մ Ի Ք կ ե ն դ ա ն ի ն ե ր ու վ ե ր ջ ի ն ու ս տ ո ր ի ն դ ա մ ը
կ ը կ ա զ մ ե ն : Խ ս կ ա ս ո ն ց ջ ր ա ծ ի ն ը ս ւ ե լ ն ո ւ ն պ ա տ-
ճ ա ո ւ ն ա ն է , ո ր ե ր բ ո ր ա լ ն կ ի կ ա մ կ ե ն դ ա ն ւ ո յ ա-
պ ա կ ա ն ա ծ մ ա ս ե ր ո ւ ն վ ր ա յ ջ ո ւ ր ց ա ն ւ ե լ ո ւ ը լ ա յ ,
ո ւ մ է կ ք ա ն ի օ ր բ ա ց ա ր ե ւ ի ն մ է ջ կ ե ն ա լ ո ւ ը լ ա յ ,
ա ն թ ի ւ ա ն հ ա մ ա ր պ ա տ ի կ ե ն դ ա ն ի ն ե ր ի ր ե ն կ ի ր ե ն ց մ է
կ ը գ ո յ ա ն ա ն , բ ա յ ց ա ն ա ն կ պ ա տ ի կ ե ն ո ր շ ա տ ե ր ը
խ ի ս տ ա ղ է կ մ ա ն ր ա ց ու ց ո վ հ ա ղ ի ւ կ ը տ ե ս ն լ ո ւ ի ն :
Վ ս ո ն կ կ ե ն դ ա ն ի ն ե ր ո ւ մ է ջ է ն ա մ է ն է ն պ ա ր զ ե ր ն ե ն ,
ո ւ ի ր ե ն ց մ է ջ է ն խ ի ս տ ս տ ո ր ի ն ն ե ր ը շ ո ղ ը ք ի ն մ ա ն
հ ի ւ մ է մ ը շ ի ն ա ծ շ ո ւ տ շ ա ր ժ ո ղ պ ա տ ի գ ն դ ա կ ն ե-
ր ո ւ պ է ս կ ե ր ե ւ ա ն : Ո մ ա ն կ ե ր կ ը ն կ ե կ կ լ ո ր ձ ե ւ ո վ ,
ո մ ա ն կ պ ա լ տ ա փ ա կ ե ն , խ ս կ ո մ ա ն կ պ ա տ ի մ ա ղ ե ր ո վ
կ ա մ ա ս ո ր ն մ ա ն կ ե ր ա կ կ ե ր ա կ բ ա ն ս ե ր ո վ ծ ա ծ կ ա ծ
ե ն : Հ ա ս ա ր ա կ օ ր է ն ա ս ո ն ց մ է շ ա տ ե ր ը ի ր ա ր ո ւ կ ը պ-
չ ե լ ո վ ա մ է ն ը մ է կ է ն ա մ բ ո ղ ջ մ ը կ ը ձ ե ւ ա ց ը ր ն ե ն , ո-
ր ո ւ ն դ ր ս ի ձ ե ւ ը կ ե ր ա կ կ ե ր ա կ կ ը փ ո խ ւ ի : Պ ա ծ ի ն-
ն ե ր ո ւ կ ե ա ն կ ը ր խ ի ս տ կ ա ր ձ է : Տ ե ր զ ի ն ի ե ր ե ւ ե լ ի
ն ր ե ն ր ե ր դ կ ո չ ա ծ ո ւ ս ո ւ ց ի չ ը , ո ր ն ո ր շ ա տ տ ա ր ի-
ն ե ր ա ս զ ա ր մ ա ն ա լ ի կ ե ն դ ա ն ի ն ե ր ո ւ ն ո ր պ ի ս ո ւ թ ի ւ ն ը
ք ն ն ե լ ո ւ պ ա տ ա ղ ե ց ա ւ , ի ր փ ո ւ թ ա ջ ա ն ո ւ տ շ ի ս տ
տ ա լ ի ք ն ն ո ւ թ ի ւ ն ն ե ր ո վ ը ա ւ ե լ ի յ ա յ տ ն ի ց ր ց ո ց ո ր
ա ս ո ն կ ե ր ե ք շ ա ր ա թ է ն ա ւ ե լ ի չ ե ն կ ը ր ե ա ր պ ա հ ա փ ի լ :
Ի ա յ ց հ ա ւ ա ն ա կ ա ն կ ե ր ե ւ ա յ , ո ր ա ս ո ն կ պ ա տ ա մ ա ւ
լ ո ւ ը լ ա ն ն է , հ ա ս ա ր ա ն կ ջ ը ի մ է ջ ա ւ ե լ ի ե ր կ ա յ ն
կ ա պ ր ի ն :

Ո ր ո վ հ ե տ ե ւ լ ձ ե ր ո ւ ո ւ ճ ա խ ի ն ն ե ր ո ւ մ է ջ ա ն-
հ ա ս տ ն ո ւ մ ա լ ն կ ե ր ո ւ ո ւ կ ե ն դ ա ն ի ն ե ր ո ւ մ ա ց ո ր դ ն ե ր
կ ը փ ո խ ի ն , ա ն ո ր հ ա մ ա ր ա ս զ ա ր մ ա ն ա լ ի պ ա տ ի կ ե ն-
դ ա ն ի ն ե ր ո ւ ա լ մ ի օ ր ի ն ա կ կ ը շ ա տ ն ա ն , ո ւ կ ե ց ա ծ
ջ ր ե ր ը հ ա ղ ա ր ա ւ ո ր ի բ ա զ մ ո ւ թ ե ա մ ը կ ը լ ե ց ը ն ե ն :

1. Երեսու ռար ԿԵՄ ՓՈՂ.ԱՒՈՐ : ԱՅս գծի մօտ երկայնութիւն ունի, անոր համար ալ պարզ աչօք աղէկ կը տեսնըւի . մարմինը՝ դոց գունով մաշկէ խողովակի մը մէջ կ'ըլլայ, ու ակն վանիի պէս փայլուն է, ու երկու աչք ունի: Ասի ջրի տընկերու վրայ կ'ըլլայ, քիչ մը շարժըւելուն պէս, շուտ մը ինք զի՞նքը խողովակին մէջ կը քաշէ: Պատկեր 203:

2. ԽՍԵՒՆԻԿ : Ասի զանգակի ձեւ, ու ակն վանիի պէս ալ փայլուն մարմին ունի, որուն երկակտուրը մէկ գծի երեսներորդ մասին մէկ մասն է, ու բարակ պոչով մը ջրի տընկերու ու ուրիշ մարմիններու վրայ բազմութեամբ մէկտեղ կը կենայ: Աս կենդանիս մինակ կեցած ու հոտած ջրերու մէջ կը գտնըւի, ու շատ հեղ անանկ բազմութեամբ կ'ըլլայ որ ջուրը ասոնց մարմնոյն ճերմը կութենէն փրփրածի պէս կ'երեւայ: Իր աճումը չափէ դուրս շուտութեամբ կ'ըլլայ, ինչու որ քիչ ատենեան մէջ սոսկալի կը բազմանայ: Կերակուրը փուած տընկեր ու կենդանիներ է . ու ողջ պզտի կենդանիներ կլլելը ամենեւին դեռ չէ տեսնըւած:

Փոչը անանկ բարակ է, որ որչափ որ աղէկ մանրացուցով խոշորցըւելու ըլլայ, հազիւ մազի մը հաստութեամբ կ'երեւայ, բայց ըստ մեծի մասին մէկ մատէն աւելի երկայն կ'ըլլայ: Ասի շրունակ շարժման մէջ է, իր պոչը անանկ շուտ շուտ կը պըլորէ ու կ'երկընցընէ որ աս շարժումը հազիւ կը տեսնըւի: Պատկեր 204:

3. ԱՌԵՎԱՆԻԿ : Ասի գծէ մը երկու հազար անդամ պզտիկ է, բայց ոմանք ալ կը գտնըւին, որ մինակ հինգ հարիւր անդամ պզտիկ կ'ըլլան: Աս կենդանիս ապականած տընկերու վրայ ցանւած ջրի մէջ կը գոյանայ: Ասանկ ջրի մը ամէն մէկ կաթիլը մանրացուցով նայւելու ըլլայ, հինգ հազար միլիոնի չափի, ինչպէս որ հաշիւ եղած է, ասանկ կենդա-

Նիսեր մէջը կը տեսնըւին : Պատկեր 205 երորդը՝
Նընթերգին ըրած փորձին համեմատ ա ին տակի
կենդանիները հասարակ մանրացուցով տեսնըւած-
ները կը ցուցընեն, իսկ է ինը աւելի աղեկ ու շատ
խոշորցընող մանրացուցով տեսնըւածները : Ե-
հաւասնիկ հոս տեղս մարդուս աչքին առջեւը զար-
մանալու ընդարձակ դաշտ մը կը բացւի, ու պէտք
է որ Երարշին կարօղութեանը վրայ սքանչանալով, ինքն ալ
աստուածապաշտ Աաղմասանուագին հետ աղաղակէ.
Որպէս զի մեծ են գործքո Տէր, զամենայն ինչ ի-
մաստութեամբ արարեր, եւ լցաւ երկիր ստեղ-
ծուածովք քովք :

ԿԵՆԴՐԵՒՄՆԵՐՈՒ

ՕԳՈՒՏԸ

ՖՐԵՒ է որ աշխըրիս վրայ գտնըւած այնչափ ան-
չափ բաները, որոնցմով երկիրս, ջուրն ու օդը լե-
ցուն է, աղեկ մը մտածելու ըլլանք, անոնց մէջէն
շատ քիչերը մարդուս համար օգտակար են . բայց
եղածներէն ալ Վստուծոյ մարդուս վրայ ունեցած
հայրական գութը բաւական յայտնի կ'երեւայ :

Աինակ կենդանիներուն մեզի ըրած օգուտնե-
րէն մէկ քանին համրենք : Կաթնատու կենդանի-
ներէն շատերուն, թռչուններուն, ձկերուն եւ
այլն միսը կ'ուտենք, կովերուն, այծերուն ու ուղ-
տերուն կաթը կը խմենք, կամ անկէ եղ, պանիր
ու սեր կը շինենք, շատերուն ալ ճարպը կերակ-
րոյ, լուսոյ եւ ուրիշ բաներու կը դործածենք :
Աենդանիներու մորթէն կաշիներ կը հանենք . ի-
րենց մազերէն հագուստներ, ու իրենց ոսկրներէն
ու եղիկրներէն կերպ կերպ օգտակար կարասիք կը
հոդանք :

Վարդս կենդանիներուն զօրութիւնն ալ իրեն
օգտին ծառայեցընել սովըեցաւ : Ի՞հաւասիկ փի-
ղը, ան անձոռնի կենդանին, ահաւասիկ ուղար,
ահաւասիկ ձին, եղը, շունը եւ այլն բոլոր մեր
ձեռքն են : Աէկը մեր թշնամեաց հետ պիտի կը-
ուուի, մէկալը մեր բեռերը պիտի վերցընէ տանի,
ասիկայ մեզի մէքենաներ պիտի դարձընէ, կամ
զմեզ մէկ տեղէ մէկալ տեղ պիտ'որ տանի բերէ,
անիկայ երկիր պիտի դորձէ . մէկալը որսորդու-
թեան մէջ մեզի օդնական պիտ'որ ըլլայ, կամ մեր
ապահովութեանը հսկէ պիտ'որ, վերջապէս ամէն
մէկը մեզի մէյմէկ ծառայութիւն պիտի ընեն իրենց
կարողութեանը չափ, ու մեզի հետ կամ մեր տեղը
պիտ'որ աշխատին :

Վեղուները մեզի մեղը կը ճարեն . կերպասա-
բերները ազնիւ մետաքս, ու գխտորաբերները զար-
մանալի կերպով գխտոր կը պատրաստեն :

Կենդանիներէն շատերն ալ մեզի օգտակար
վարդապետութիւններ կու տան . ինչպէս մըջիւնը
մեզի խնայութեան օրինակ մըն է, իսկ մեղուն աշ-
խատսիրութեան . ու երկուքն ալ մէկալ խաղա-
ղութեամբ միաբանական կեանք անցընելու գեղե-
ցիկ պատկեր են :

Ա երջապէս կենդանիներու գոյներուն աղու-
րութիւնը, իրենց զուարձալի շարժմունքը, ու
կերպ կերպ վարպետական գործքը ու անոյշ եր-
գերը զմեզ զուարձացուցած ատեննին, սրբութենիս
ալ շնորհակալութեամբ պիտի լեցւի Երարշին բա-
րութեանը վրայ, որն որ աս ամէն կենդանիներով
չէ թէ մինակ մեր հարկաւորութիւններուն, հապա
միանդամայն մեր հանգստութեանն ու զբուանքին
հոգ կը տանի :

Ա զմենայ անդուն առյունիւնաբանը
պատճեն ըմբցի առ զմենաւորութեցքան ըմբց
զմասարու զարման ու բարձր բարձր մշումնահոր առ
զմասարու

